



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնապրված է «Մտեղծագործական համայնքեր»  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնապրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



Ltn  
✓ 590





10 99


7



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

# ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒԽՉ

ԳՐԱՑ





ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ

ԳՐՈՑ

ՀԵՆ ԵՒՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՅ

ՀԱՄԱՊՈՏԵԱԼ

ՏԵ · ՅՈՎՃԱՆՆՈՒ Վ · ԶՈՀՐԱՊԵԱՆ

ԿՈՍՏԱՆԴՈՒՊՈԼԵԱՑԻՈՆ

ՎԵՏԵՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՆ ԴԱԶԱՐՈՒ

Ամենայն գիրք աստուածաշունչք և օգտակարք՝ ի  
վարդապետութիւն են և 'ի յանդիմանութիւն և յուղ-  
ղութիւն, և 'ի խրատ արդարութեան. զի կատարեալ  
իցէ մարդն Աստուծոյ յամենայն գործս բարութեան  
հաստատեալ, Բ. Տիկ. Գ. 46,

գ 590 - աս

28 592

## ՇԱՆՈՒՑՈՒՄՆ

Աստուածաշունչի պատմութիւնը՝ ինչպէս իր անունը կը ցուցընէ, ամէն պատմութիւններէն աւելի պատուական ըլլալով մարդուս, ու մանաւանդ հաւատացելոց խիստ հարկաւոր ըլլալով, որովհետեւ քրիստոնէական հաւատքի հիմը (այսինքն թէմէլն) է աստուածաշունչ սուրբ գիրքը. շատոնցմէ տեսնելով որ այսպիսի շահաւոր բանը մեր ազգին մէջը կը պակսի, պատրաստուեր էինք որ տեղն՝ ի տեղը ընդարձակ աս սուրբ պատմութիւնները մեր սովորական գրքի լեզուով շարադրած տպենք՝ ի լուսաւորութիւն ազգիս։ Բայց ետքը աս մտմտալով որ այնպիսի գրաբառ շարադրած մեծ գիրք մը այնչափ օդոտակար չկրնար ըլլալ՝ մեր ազգին հիմակու որպիսութեանընայելով, որ համարձակ գրաբառը հասկըցողը քիչ է, ու ան քիչէն շատէն հասկըցողն ալուզէնէ բուն աստուածաշունչէն իր փափքը կրնայ առնել։

Անոր համար դարձուցինք համառօտ կերպով աշխարհաբառ ոճովը բնիք, որ գրաբառ գիտցողն ալ ասկէ կարօտ չմնար, որ շատ տեղը կու տայ աստուածաշունչը աւելի լաւ հասկընալու. ու չքիտցողը՝ որ կամ ամենեին չէր լսեր աստուածաշունչի պատմութիւնները, կամ մէկ քանի նահապէտներուն դորձքերը վեր՝ ի վերանց միայն լսած էր՝ ասկէց կատարեալը կ'իմանայ։ Կաև այնպիսին որ շատ պիտանացու գրաբառ գրքերէն զրկուեր էր, աս մէկս կարդալով ու հասկընալով, կը յուսանք որ ըստ կարելութեան կրնայ շատին տեղը լեցընել, ոչ միայն հոգեւորի կողմանէն որ բոլոր քրիստոնէական ճշմարիտ ուսումը աստուածաշունչին ըսածներուն վրայ հաստատուած է, հապանակ բնական և քաղաքական ուսման դիէն, որ ան պատմութիւններով խեցքը կը բացուի կը լուսաւորուի. ու անկէց ալ ուրիշ շատ բան կ'իմանայ։

Իսկ աշխարհաբառ շարադրութիւնն որ ըսինք, նայեցանք որ  
զուտ հայերէն ըլլայ՝ առանց այլազգի բառեր մէջը խառնելու՝  
տաձկերէն, կամ պարսկերէն, կամ ֆռէնկերէն, (ինչպէս որ  
հիմակու ժամանակս մեր ցիրուցան եղած ազգը ինչ ազգի հետ  
որ բնակեր է նէ՝ կամաց կամաց անոր լեզուէն առեր խառներ  
է իր հայերէնին (մէջը), որ ասով շատ աւրեր է աշխարհաբառ  
լեզունիս, ու անանկ փոխուեր է որ՝ մէկ տեղացին մէկալինը  
սածը դժուարաւ կը հասկընայ: Անոր համար մենք ջանացինք  
որ այսպէս ըրպայ, հապա որըափ կարելի է ամէնքը հասկընան.  
ուստի ոճն ալ Ստամակօցիի հայերէնի կերպով բռնեցինք, որ  
բուն Հայաստանցւոց ալ աւելի մօտ է, ու Պարսկահայք ալ կը  
հասկընան. միայն թէ՝ ուր տեղ որ խօսքը այսպիսի աշխարհա-  
բառէն կը պահուիր՝ ան տեղը դրաբառէն առած բանեցուցինք,  
և տեղ տեղ ալ՝ այսինքնով մեկնելով, զատ տաձկերէնը դրինք,  
որ ասով կարդացողներուն քիչ դրաբառի ալ դուռ բացուի:

Աս համառօտ ծանուցումս ընելէն ետև՝ ալ աւելորդ կը հա-  
մարինք աս գրքիս օգտակարութեանը վրայ երկայն գովասանք  
ընել, ու յորդորել որ առնեն կարդան. որովհետև կը յուսանք  
որ միայն անունը լսելով ետեկ իյնան որ ունենան, ու կար-  
դալով ձեռքէ չլուզուն, մանաւանդ պարզամիտները ու նորա-  
վարժ աղաքը, որ գլխաւորաբար իրենց համար, ինչպէս ըսինք,  
շարադրուեցաւ աս գիրքս. որով մեր փոքր աշխատանքն ալ  
պարապ չեն հաներ, որ սիրով յանձն առինք՝ ի փառս Աս-  
տուծոյ, և 'ի յօգուտ ազգիս:

Այս գործոյս երկրորդ ապագրութեան մէջը շատ տեղ աշ-  
խարհաբառ շարադրութեան ոճը աւելի յարմարցնելէն՝ ի  
զատ, նաև իւրաքանչիւր պատմութեան սկիզբը աստուածա-  
շունցն գլխովը նշանեցինք, և ժամանակագրական թուական  
ալ աւելցուցինք, սկսեալ՝ ի սաեղծմանէ աշխարհի: Բայց ո-  
րովհետև աստուածաշունչի ժամանակագրութեան վրայ կերպ  
կերպ կարծիք կան, (անանկ որ՝ սկսեալ 3740էն ինչուան 6984  
տարին Քրիստոսէ առաջ՝ աշխարհի սաեղծումը դրին), մենք  
հիմակու հիմա առանց մասնաւոր քննութեամբ մեր կարծիքը  
որոշելու, ասոր մէջը այն սովորականին հետեւցանք, որ աշ-  
խարհի սաեղծումը Քրիստոսի թուականէն 4000 տարի ա-  
ռաջ կը դնեն:



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԳՐՈՅ

ՀԻՆ ԿՏԱԿ ԱՐԱՆԻ



ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԾՆՆԴՈՅ ԳՐԲԻՆ. ՍՏԵՂԾՄԱՆԷ  
ԱՇԽԱՐՀՔԻՍ ՄԻՒԶԵԻ ՑՈՎՍԵՓՈՅ ՄԸՆՔ

Գ. Լ. ՈՒ Ա.

Ստեղծումն աշխարհիս և առաջին մարդուն:

Ամազոսաբան 0: (Ծննդոց. Գլ. Ա. Բ.)

ԱՄԵՆԱԿԱԼԸ ԱՄՈՒԱԱԾ ԵՐԵՄԾ ԿԱՄԵցաւ աս  
աշխարհիքս ստեղծել, պինտ առաջնորդութիւնը որ  
ոնչէն երկինք ու երկիրս ըլլայ՝ իր ամէն մէջի  
բաներովը, անպատճաստ (այսինքն խառնափրն  
դոր, կամթասլախ): Եւ անոր ստեղծումը վեց  
օրուան մէջ ուղեց որ աս կարգովս կատարէ: Առ  
ջի օրը ըստը ստեղծեց: Երկրորդ օրը՝ հաստա-  
տութիւնը ըրաւ, որ երկինք ըսուեցաւ: Երրորդ  
օրը՝ Երկրիս գունտը որ բոլոր ջրով պատած էր՝  
ջուրը անկէց բաժնեց, որով ցամաքը՝ երկիր ը-  
սուեցաւ, ու մէկտեղ կեցած ջուրը՝ ծով. և աս  
կէ 'ի զատ՝ հողուն մէջը ամէն բաներուն սերմը

(այսինքն թօխումը) գնելով՝ հրամայեց որ ամէն կերպ խոտեր ու ծառեր բուսնին։ Զորորդ օրը երկնքի բոլոր աստղերը ստեղծեց, և սահմանեց որ արևը՝ ցորեկը լուսաւորէ, ու լուսընկան՝ գիշերը։ և ասոնց պտրտելովը ըլլայ՝ տարի, ամիս, ու օր։ Հինգերորդ օրը հրամայեց որ ջրերէն ամէն ցեղ ձկներ և թռչուններ (այսինքն խուշեր) ըլլան՝ մեծ ու պղտիկ, և ասոնք ամէնքը աշխին ու շատնան։ Վեցերորդ օրը հրամայեց որ երկրէն՝ այսինքն հողէն ամէն ցեղ չորքուտանիներ ու անասուններ (այսինքն հայվաններ) ըլլան։ Եւ ան օրը աս ամէն կենդանիները ստեղծելէն ետև՝ ուզեց որ ասոնց մէկ տիրապետող մը դնէ։ անոր համար հողէն առաւ շինեց առջին մարդը Աղամ, հասարակ անբան կենդանիներէն վեր՝ բանական հոգի տալով իրեն, որ ասով՝ ըստ պատկերի և ըստ նմանութեան Աստուծոյ ըսուեցաւ մարդը։ Ետքը ուզելով Աստուած որ Աղամայ մէկ իրեն նման օգնական մըն ալհետը տայ, Աղամայքնացած ատենը անոր մէկ կողը առաւ՝ ու անկէց շինեց Եւան՝ կնիկ մարդ։ Եւ այսպէս՝ Աստուած բոլոր աշխարհքսիր մէջը եղած ամէն բաներովը վեց օրուան մէջ ստեղծելէն ետև՝ եօթներորդ օրը դադարեցաւ՝ ի ստեղծագործութենէն. և օրհնելով այն օրը ուզեց որ սուրբ պահուի իջիշտակ հանգստեան իւրոյ։

## Գ. Լ. ՈՒ Խ. Բ.

Նախահարց մեղքը ու պատիժը :

ԱՄ աշխարհի 0 : (Ծննդ. Գ. :)

**Ս**ատուած Աղամու Եւան ստեղծելուն պէս զիրենք դրախտը դրաւ, որ հոն բանին՝ ան տեղը պահեն։ Աս դրախտ ըսածս՝ մէկ աղուոր ու զըւարձալի պարտէզ (այսինքն պախճա) մըն էր՝ ամէն բարիքներովլեցուած զարդարած։ և ուրիշ գեղեցիկ և պտղատու ծառերէն՝ի զատ՝ ան դըսախտին մէջ տեղը երկու ծառ ալ կային, որ ասոնց մէկը կըսուէր՝ Ծառ կենաց, և մէկալը՝ Ծառ գիտութեան բարւոյ և չարի։ Հոն Աստուած Աղամայ ապրսապրեց ըսաւ որ՝ «Բոլոր դրախտին ծառերուն պտուղներէն կրնաք ուտել միայն պտղէն գիտութեան բարւոյ և չարի ծառին չըլլայ թէ ուտէք, գիտնաք որ անկէց ուտելնուդ պէս կը մեռնիք»։ Բայց խորամանկ սատանան օձու կերպարանք մոննելով երեցաւ Եւային ու խարեց զինքը, ըսաւ որ « Զէ թէ ան ծառէն ուտելք նէ կըմեռնիք դուք, հապա՝ գիտնալով! Աստուած որ անծառին պտղէն ուտելնուդ պէս՝ ձեր աքքը կը բացուի ու դուք ալ Աստուած կ'ըլլաք՝ բարին ու չարը կը ճանճնաք, անոր համար ձեզի ապրսապրեց Աստուած որ ան ծառին չմօտենաք»։ Եւա երբոր աս բանս լսեց, ու մէկալ դիէն ալ տեսնելով ան արգելած պտղին աղուորութիւնը՝ չդիմացաւ, զնաց ծառէն փրցուց ու կերաւ. և անկէց իր էրկանն ալ տուաւ, որ ան ալ առաւ կերաւ։ Ուստի ասանկ ուտելնուն

պէս՝ իրաւ աչուրնին բացուեցաւ, որ առաջ երկուքն ալ մերկ (այսինքն ըլպլախ) էին, և իրենց մերկութիւնը չէին տեսներ, ան ատենը մերկութիւննին իմացան, ու ամընալով շուտ մը թըղենւոյ տերեւով (այսինքն ինձիրի եաբրախներով) գոցեցին պարտըկեցին իրենց մերկութիւնը. և երբոր Աստուծոյ դրախտը գալը իմացան նէ՝ փախան ծառերուն մէջը պահուըտեցան։ Ետքը Աստուած որ կանչեց՝ « Ադամուր ես ». Ադամ պատասխան տուաւ թէ՝ « Քու դրախտը գալդ իմացայ նէ՝ վախցայ ու մերկ ըլլալուս համար գացի պահուըտեցայ »։ Աստուած ալ ըսաւ. « Ո՞վ ըսաւ քեզի որ դուն մերկ ես. ըլլայ թէ ան պտուղն որ քեզի ապլսպրեցի՝ որ չուտես, անկեց կերած ըլլաս »։ Ադամալ պատասխանեց. « Կնիկս որ ինծի ընկեր տուիր նէ, անիկայ ինծի տուաւ որ ուտեմ »։ Աստուած նորէն դարձաւ կնկանը հարցուց. « Հասպա դուն ինչո՞ւ ատ բանդ ըրիր »։ ան ալ պատասխանեց թէ՝ « Օձը իս խաբեց »։ Ան ատենը օձին դարձաւ ըսաւ Աստուած. « Ատ չարութեանդ համար՝ բոլոր կենդանեաց մէջ անիծեալ ըլլաս դուն, քերենքս՝ ի վար փորուդ վրայ քալես, ու քու կերակուրդ հոդը ըլլայ. քու մէջդ ու ատ կնկանը մէջը ձեր զաւկըներովը թշնամութիւն ըլլայ, որ ան քու ետեւէդ կյսայ գլուխդ ջախսջախելու, ու դուն անոր գարշապարը (այսինքն էօքՃէն) խաճնելու ։ Ետքը կնկանն ալ ըսաւ. « Քու վիշտդ ու տառապանդդ շատնայ, տղաբերքդ տրտմութեամբ ու ցաւով ըլլայ. էրկանդ իշխանութեան տակը ըլլաս, որ ինքը քու վրադ տիրապետէ »։ Անկետեւ Ադամայ ալ ըսաւ. « Դուն ալ որովհետեւ կնկանդ մտիկ ըբիր՝ իմարդելած պտղէս կերար,

ատ քու մեղքիդ համար՝ անիծեալըլլայ Երկիրը, փուշ և տատասկ քեզի բուսցընէ . որ Երեսիդ քրտինքովը հացդ ուտես՝ ինչուան որնորէն հողդառնաս ուսկից որ ստեղծուեցար» : Այսպէս որ եղաւ, Աստուած կաշիէ լաթեր հագցուց Ադամայ ու Եւայի, անանկ դրախտէն դուրս ըրաւ: Իրենք ալ ան ատենէն սկսան բնակիլ աս թշուառութեան Երկիրս, ու զաւակ բերելով՝ օրէ օր շատցան:

### Գ Լ Ո Ւ Խ Գ .

Կայենի և Արելի պատմութիւնը :

Արաշխարհի 128. 130: (Ծննդ. գ. :)

Ադամայ ու Եւայի առջինեկ զաւակը կայէնը եղաւ, և անկեց ետքը՝ Աքէլ կայէն երկրագործութիւն (այսինքն էքինձիութիւն) կ'ընէր, ու իր եղբայրը Աքէլ ոչխարներ ունէր՝ ինքն ալ հովուութիւն (այսինքն չապանութիւն) կ'ընէր: Ասոնք երկուքն ալ ուղեցին իրենց ունեցածներէն Աստուծոյ պատարագ (այսինքն փէշկէշ) մատուցանել. կայէն նայեցաւ որ իր երկրին բերքերուն անշահները տայ . բայց Աքէլ անոր ներհակը՝ իր ոչխարներուն առաջնները ու աղէկները զատեց Աստուծոյ տուաւ: Անոր համար Աստուած ալ սիրեց Աքէլը՝ ու իր ըրած պատարագը ընդունեցաւ, ու կայէնը ատեց՝ իր տուածէն երեսը դարձուց: Աս բանիս համար խիստ տրտմեցաւ կայէն՝ Երեսը կախեց . ետքը Աստուծմէ ալ յանդիմանութիւնը լսեց թէ՝ « Ինչո՞ւ երեսդ կախեր տըրտմեր ես՝ ու կը նախանձիս եղբօրդ վրայ . մեղքը

քուկդէ, թողդուն ալաղէկները ինծի պատարագ ընէիր»։ Ետքը թէպէտ Աստուած աս ալ ըսաւ որ՝ կը ներեմթողութիւն կու տամբքեղի՝ ու անդրանկութենէդ քեզչեմզրկեր, բայց այսու ամենայնիւ կայենի սրտին նախանձուն կրակը ըմարեցաւ. հապա մէկ օր մը խաբելով Աքելը՝ թէ զբոսանքի երթանք, մինաւոր հետը առաւ մէկ անապատ տեղմը տարաւ, ու հոն վրան ելաւ սպաննեց զինքը։

Ետքը երբոր Աստուած հանդիպեցաւ կայենի հարցուց թէ « Ո՞ւր է քու Աքել եղբայրդ » . կայէն սուտ պատասխան տուաւ թէ « Ես ի՞նչ գիտնամ, ես եղբօրս պահապանն եմ մի»։ Ան ատենը Աստուած ալ ըսաւ իրեն. « Դուն ատ ի՞նչ ըրիր, եղբօրդ արիւնը գետնէն ինծի կը բռ զորէ (այսինքն տատֆիրեաթ կը կանչէ). անոր համար՝ անիծեալըլաս դուն ան գետնին վրայ՝ որ քու ձեռքովդ եղբօրդ արիւնը խմեց, ու քու աշխատանքիդ պտուղը անկէց չառնես, և բարբարական ըլլաս աս աշխարհքիս վրայ »։ Այսու կերպիւ կայէնը Աստուծոյ երեսէն ինկած, բռ լոր իր կենացը մէջ յուսահատած բարբարական կը պտըտէր, ինչուան որ անգամ մը Ղամէք իր թոռըյանկարծ չճանչնալով թէ ովէ՝ սպաննեց զինքը։ Ետքը՝ աս կայենի ցեղն ալ իրենց հօրը պէս աստուածպաշտութենէ պաղած, ինչպէս կ'ըսեն՝ կամաց կամաց կուապաշտութիւն սկսան մէջերնին մտցընել։

Բայց Աստուած՝ Աղամայ նախահօրը ուրիշ զաւկըներէն՝ ի զատ՝ անմեղ Աքելին տեղը բարի որդի մը տուաւ՝ Աէթ անունով, որ ան խիստ սիրելի եղաւ Աստուծոյ. Աէթայ բարի զաւկըները և թոռները՝ Որդիք Աստուծոյ ըսուեցան։ Ա-

տոնց մէջէն ալգլիսաւորը՝ մէկ մը Ենովս նահա-  
պետը եղաւ, որ աստուածապաշտութիւնը շատ  
ծաղկեցուց. մէկալը Ենովը նահապետը, որ չը  
մեռած՝ մարմնով երկինքը վերացաւ. ու մէկ  
մ'ալ՝ Մաթուսաղա ըսուած, որ ամէն մարդէն  
աւելի ապրեցաւ, այսինքն՝ ինը հարիւր վաթսու-  
նը ինը տարի։

### Գ Լ Ո Ւ Խ Դ .

Աստուած մարդոց բարուրիսնը չրհեղեղով կը պատժե-.

Առ աշխարհի 1656. 1657: (Վնադ. 2. Է. Ը. թ.)

**Ս**տեղծմանէ աշխարհքիս(ըստ Եօթանսամնից) Երկու հազար Երկու հարիւր տարիի չափ անցնե-  
լէն ետքը, Երբոր ալ մարդիկ շատնալովլեցուցԵր  
էին բոլոր աշխարհքս, անոնց մեղքը ու անօրէ-  
նութիւնն ալ այնչափ շատցաւ որ՝ չափը անցուց.  
անոր համար Աստուած սաստիկ սրդողելով վրա-  
նին ուզեց որ աշխարհքէս ջնջէ վերցընէ մարդի-  
կը, բոլոր կենդանիներն ալ հետը՝ որ անոնց ծա-  
ռայութեան համար ստեղծեր էր։ Բայց ասքիւ-  
րաւոր մարդիկներուն մէջէն մէկ մարդ մը կար  
Աւթայ օրհնեալ ցեղէն՝ Նոյ նահապետը, որ  
ինքը միայն իր անմեղութեամբը և կատարեալ  
արդարութեամբը Աստուծոյ սիրելի եղեր էր.  
ուստի ասոր յայտնեց Աստուած որ բոլոր աշ-  
խարհքս ջրհեղեղով պիտի պատժէ կորսընցընէ,  
ու միայն զինքը իր տղոցմովը պիտոր խալըսէ, որ  
անկէ ետև միայն անոր ցեղէն ելլան աշխարհքս  
լեցընէն։ Անոր համար հրամայեց Աստուած Նոյ  
նահապետին որ մէկ մեծ տապան մը (այսինքն

կէմիկիպէս շինուածքմը) շինէ, իրեք հարիւր կան-  
 գուն երկայնքը, յիսուն լայնքը, ու երսուն՝ բար-  
 ձրութիւնը, մէջը՝ խորշ խորշ (այսինքն պէօլմէ-  
 ներով) բաժնած. և ասոր ներար դուրսը բոլոր  
 ձիւթով (այսինքն զիֆտով) աղէկ մը ծեփէ, որ  
 մէջը ջուր չանցնի: Նոյ նահապետը երբոր խա-  
 լսեցաւ աս տապանը շինելը, Աստուծոյ հրամա-  
 նովը անոր մէջը մտաւ ինքը իր կնիկովը ու իրեն  
 իրեք տղոցմովը, որ կ'ըսուեին՝ Սէմ, Քամ,  
 Յարեթ, անոնք ալ իրենց կնիկներովը. և աշ-  
 խարհքիսցամաքի ամէն կենդանիներէն ու թըռ-  
 չուններէն երկու երկու արու և էգ, իսկ սուրբ  
 կամուտելու կենդանիներէն՝ եօթը եօթը: Եւ  
 ասոնք ամէնքը հոն մտնելէն ետեւ Աստուած ալ  
 դրսէն տապանին դուռը վրանին դոցեց. ու սկը-  
 սաւ ջրհեղեղը, որ քառսուն օր քառսուն դիշեր  
 անդադար սաստիկ անձրեսով ու ծովը բարձրա-  
 նալովբոլոր աշխարհքիսցամաքը ջրով ծածկուե-  
 ցաւ, անանկ որ նաև պինտ բարձր լեռներուն  
 ծայրէն տասնըհինգ կանգուն ալվերելաւ ջուրը.  
 որով տապանէն դուրս մնացած բոլոր կենդանի  
 ստեղծուածները խղղուեցան մեռան. ու միայն  
 Նոյ նահապետը իր հետը եղածներովը ողջ մնա-  
 ցին ան տապանին մէջը, որ ջրին երեսը կը պը-  
 տըտէր: Ետքը հարիւր յիսուն օրն որ եղաւ,  
 Աստուած մէկ հով մը հանեց, որ կամաց կամաց  
 ան ջուրը սկսաւ աշխարհքիս երեսէն պակսիլ-  
 ուտի Նոյի տապանն ալ ան ատենը Հայաստանի  
 կողմերը գտնուելով Արարատ կամ Մասիս ը-  
 սուած լերան վրայ նստաւ: Ան ատենը Նոյ նա-  
 հապետը տապանի պղտի պատուհանը (այսինքն  
 փէնձիրէն) բացաւ, ու երկրին ցամաքութիւնը  
 փորձելու համար առաջադրաւմը (այսինքն խառ-

դա մը) դուրս թող տուաւ. Երբոր տեսաւ որ ան ագռաւը ետ չդարձաւ, անոր ետևէն մէկ աղաւնի (այսինքն կիւվէրձին) մը թողուց. բայց աս պաւնիս ոտք դնելու տեղ չգտնելով շուտ մը դարձաւ։ Ասոր վրայ Նոյ եօթն օր ալ սպասեց, նորէն թողուց աղաւնին, որ գնաց ուշացաւ, ու իրիկուան դէմբերանը ձիթենիի (այսինքն զէթինի ծառի) կանանչ ձիւղիկ մը առած տապանը դարձաւ։ Անկէ եօթն օրէն ետև նորէն մէկ մ'ալ թողուց աղաւնին. Երբոր տեսաւ որ ալ ետ չդարձաւ աղաւնին, ու չորս դին նայեցաւ տեսաւ որ ջուրը բոլորովին ցամքեր է, (ինչուան ան ատենը լման տարի մը տապանին մէջը կենալէն ետև), Աստուծոյ հրամանովը ինքն ալ դուրս ցամաքը ելաւ իր բոլոր ընտանիքովը, ու հետը դուրս հանեց ան բովանդակ կենդանիներն ու թռչունները. և 'ի նորհակալութիւն Աստուծոյ ըրած բարերարութեանը սեղան մը շինեց, անոր վրայ ողջակէզմատուցայն սուրբ կենդանիներէն։ Աստուած ալ սիրով լնդունեց Նոյի պատարագը, օրհնեց զինքը իր տղաքներովը՝ որ նորէն աձին շատնան աշխարհքիս վրայ, ու բոլոր կենդանիները իրենց տէրութեան ներքեւը ձգեց, որ անոնցմէ կարող ըլլան մորթելու ուտելու. նաև հետերնին ուխտ ու դաշինք ըրաւ որ մէյմ' ալ երկիրս անիծելով ջրհեղեղ չընէ. և աս բանիս նշան՝ ծիրանի գօտին, ըսաւ, կը գնեմերկինքը ամակերուն մէջը։

Անկէ ետքը Նոյ նահապետը՝ առջինին պէս նորէն երկրագործութիւն ընելով էդի տնկեց, անոր խաղողովը գինի շինեց. ու մէկ հեղ մը ան գինիէն քիչ մը եւելկեկ փախցընելով՝ անանկ գինովցաւ որ վրայի լաթերը հանած մերկ փը-

ռուած ընկաւ պառկեցաւ : Ասանկ խայտառակ կերպով պառկած տեսնելով իր Քամը ըսուած որդին՝ վազեց մէկալեղայրներուն՝ ծաղր ընելով պատմել զրուցել իրենց հօրը խայտառակութիւնը : Սեմու Յաբեթ եղայրներն ալերբոր աս լսեցին՝ սաստիկ ամշնալով սրդողեցան վրան, ու շուտ մը լաթեր առին կոնը կնին վրայ՝ անանկ ետ ետ երթալով առանց տեսնելու գացին ծածկեցին իրենց հայրը : Անոր համար ետքը երբոր արթընց աւ զգաստացաւ Նոյնահապետը՝ ու բանը իմացաւ նէ, անիծեց ան Քամ տղան իր բոլոր զաւկըներովը, ու օրհնեց Սեմը և Յաբեթը : Ետքը ջրհեղեղին վրայ իրեք հարիւր յիսուն տարի ալ ապրեցաւ Նոյնահապետը, ու ինը հարիւր յիսուն տարուան մեռաւ :

## Գ Լ Ո Ւ Խ Ե .

Բարելոնի աշտարակը :

ԱՄ աշխարհի 1770 : ( Ծննդ . ժԱ : )

**Ն**ոյնահապետին տղոցմէ օրէ օրնորէն մարդիկը սկսան շատնալ . և ասոնք ամէնքը աշխարհս մէկ կողմը բնակած՝ մէկ լեզու կը խօսեին մէջերնին : Ետքը՝ ալ այնչափ շատնալէն խիստ դժուար ըլլալով իրենց մէկ տեղ կենալը՝ մտածեցին որ մէկմէկէ բաժնուին երթան ասդիս անդին բնակին : Ան ատենը ասոնց միտքը հպարտութեան և յանդդնութեան խորհուրդ մը ինկաւ, որ առաջ քամնի որ մէկտեղ են նէ՝ մէկ աշտարակի ( այսինքն խուլէի ) ձեռով քաղաք մը շինեն, անանկ մէծ ու բարձր՝ որ անոր ծայրը ինչուան երկինքը հասնի ըսին, որ անով իրենց

յաւիտենական անուն մը աշխարհքիս վրայ թո-  
ղուն . ու մէկ մ'ալ, ինչպէս կ'ըսեն, անկէ ետքը  
ջրհեղեղէն ազատ ըլլան՝ թէ որ Աստուածն նորէն  
մարդիկը պատժել ուզենայ : Բայց աս ամբար-  
տաւանական գործը այնչափ անհաջոյ եղաւ Աս-  
տուածոյ, և յիմարական երեցաւ աստուածային  
իմաստութեան առջեւ, որ ուզեց հիմնայատակ  
ընել ոչնչացընելզանիկայ . և ան՝ այսպիսի կեր-  
պով աստուածաշունչը կը ձեւացուցանէ . « Աս-  
տուած, կ'ըսէ, երբոր ինջաւ տեսաւ աս որդւոց  
մարդկան շինած աշտարակը, դարձաւ ըսաւ . Աս  
բոլոր մարդիկ մէկ ազգ ըլլալով և մէկ լեզու  
խօսելով՝ ատ բանը շինեցին, և ոչինչ կողմանէ  
պակասութիւն քաշելով՝ ինչ որ ուզեն կ'ընեն .  
ատանկ չըլլար, հապա եկէք ասոնց լեզուն խառ-  
նենք շփոթենք, որ մէկը մէկալին զրուցածը  
չհասկընայ» : Ուստի կ'ըսեն թէ՝ այս կերպովս  
աշտարակին շինուածքը խափանեց Աստուած,  
որ երբոր այնչափ հաղարաւոր մարդիկ ն, երբովթ  
ըսուած մէկը Քամայ թոռը՝ իրենց վրայ գլուխա-  
ռաջնորդ կեցուցած աս շինուածքիս վրան թա-  
փեր կը շինէին, Աստուած յանկարծակի իրենց  
դիտցած լեզունին մոռցընելով՝ խառնելով նոր  
կերպ կերպ արտաքերութեամբ իրենց խօսել  
տուաւ . և այնպէս մէկմէկու ըսածը չիմանալով՝  
աշտարակին շինուածքը մնաց՝ առաջ զգնաց : Ասոր  
վրայնաեւ արտաքին պատմութիւններն ալ կ'ըսեն  
թէ՝ Աստուած մէկ սաստիկ փոթորիկ մը (կամ  
խայ մը) հանեց որ ան բաբիլոնի աշտարակը հիմ-  
նայատակ կործանեց : Աշտարակին բանը ասանկ  
որ եղաւ, այն միաբանած մարդիկին ալ անկէց ցը-  
րուեցան, ու խումբ խումբ բաժնուած սկսան աս-  
դիս անդին երթալ, աշխարհքիս չորս կողմը բնա-

կիլ։ Նաև ան լեզուներուն խառնուելուն պատշառովը՝ աշտարակին տեղին անունը որ առաջ ԱԵՆաար կ'ըսուեր, անկէ ետև Բաբէլկամբաբիլոն ըսուեցաւ, որ Խառնակութիւն ըսելէ։

### Գ Լ Ո Ւ Թ Զ.

Հայր Աքրանամու կոչումը, ու իրեն ուրիշ գործքերը։

Ամաշխարհի 2083. 2092. ( Մննդ. ԺԲ. ԺԴ. ԺԴ. )

**Ա**շտարակին բաժանումէն ետև աշխարհքիս մարդիկը սաստիկ շատնալով՝ ու աստուածպաշտութենէ նորին կուապաշտութեան դառնալով։ Աստուած ասոնց մէջէն իրեն հաւատարիմ ծառայ ընտրեց Հայր Աքրահամը, որ Սեմայ Նոյ նահապետին օրհնեալ տղին ցեղէն էր, որ Միջագետացերկիրը՝ Խառնը ըսուած քաղաքը կը բնակէր իր հօրը հետ, որ Թարա կ'ըսուեր։ Ուստի Աստուած անկէց կանչեց զինքը ու ըսաւ. « Ասքու երկրէդ և քու ազգիդ մէջէն ու Հայրենական անեդ ելիր, հոն եկուը բնակէ՝ ուր որ քեզի կը ցուցընեմ։ որ քեզ օրհնեմ աձեցընեմ, անուանի ընեմ աշխարհքիս մէջ. և քեզմով օրհնուին բոլոր աշխարհքիս մարդիկը »։ Աքրահամալ շուտ մը հնազանդեցաւ Աստուծոյ, ելաւ հետը առաւ իր Սառա ըսուած կնիկը, ու Ղովտը իր եղօրորդին, Աստուծոյ ցուցուցածին պէս եկաւ Քանանացւոց երկիրը բնակեցաւ, որ Պաղեստին ալկ'ըսուի։ Հոս տեղս նորին Աստուած երեցաւ Աքրահամու՝ ու ըսաւ. « Քու զաւկիդ պիտոր տամաս երկիրներս »։ Աքրահամալ հօն իր առջի սեղանը շինեց 'ի պատիւ Աստուծոյ, ու համարձակ սկսաւ զԱստուած պաշտել։ Ան

ատենները աս Քանանացւոց Երկիրը սով մը (այսինքն խըթլըխ մը) ինկաւ, և ան պատճառով Աքրահամ իր անով տեղովը ելաւ անկէ Եղիպտոս փախաւ։ Ետքը նորէն Քանանացւոց Երկիրն որ դարձաւ՝ տեսնելով որ խիստ շատուոր կ'ըլլան Ղովտայ հետ մէկտեղ բնակելով, և ձեռքեր նին եղած Երկիրն ալքիչ ըլլալով՝ չօգտեր իրենց անասունները արծելու, անոր համար ուզեց որ Ղովտը իր քովէն զատէ. ու խրկեց՝ որ իր բաներովը Երթայ Յորդանան գետին կողմերը բնակի՝ որ աղէկ պարարտ Երկիր էր. և հոն տեղուանքը կ'ըլլար Սոդոմ ու Գոմոր ըսուած քաղաքները, որոց մարդիկը խիստ չար ու մեղաւոր էին։

Երբոր Սոդոմքաղաքը կը բնակէր, ան ատենները քովի եղած տէրութիւններէն չորսը մէկտեղ միաբանած՝ պատճառով մը Սոդոմացւոց ու Գոմորացւոց և անոնց հետ միաբանած թագաւորներուն վրայ պատերազմքացին, և յաղթելով անոնց՝ Սոդոմացիքն ալ գերի բռնեցին. և ան գերիներուն հետ Ղովտն ալ իր բոլոր ունեցածներովը քշեցին տարին։ Աս բանս Երբոր լսեց Աքրահամ, շուտ մը կանչեց մէկ տեղ ժողվեց իր հաւատարիմ կտրիմ ծառաները, բոլորը իրեք տանուտերներ իր հետը միաբանած՝ ան չորս թագաւորներուն վրան վազեց, ու իրենց աղէկ ջարդ մը տալով՝ մնացածը փախցընելով, Ղովտը ուրիշ բռնուած գերիներուն հետ ազատեց, ու թագաւած բաներնին ձեռքերնէն առաւ։ Ասանկ որ յաղթութեամբ փառաւորապէս դարձաւ Աքրահամ, Սոդոմացւոց թագաւորը նորհակալութեամբ առջեր ելաւ դիմաւորեց զինքը. և հոն Մելքիսեդեկ Սաղիմայ թագաւորը՝ որ

քահանայ ալ էր Աստուծոյ՝ իրեն հաց ու գինի  
հանեց տուաւ, ու Աստուծոյ կողմանէ օրհնեց  
զինքը։ Աքրահամալանոր տասանորդ, այսինքն  
իր ունեցածներուն տամներորդ բաժինը հանեց  
իրեն տուաւ։ Սողոմայ թագաւորը ան ատենը  
ուզեց Աքրահամու պարգև տալան թագաւոր  
ներուն իրմէ թալլած բաները՝ դերիներէն՝ի  
զառ։ բայց Աքրահամ երդում ընելով « Քաւ  
լիցի, ըստ, ամենեին քու բաներէդ բան մը  
չեմառներ, որ ետքը վրաս չպարծենաս ըսես թէ  
Աքրահամը ես հարստացուցի մեծցուցի»։

### Գ Լ Ո Ւ Խ Է .

Արրանամու հետ Աստուծած ուխտ ու դաշինք կ'ընէ, և  
իրեն խմայելը զաւակ կու տայ։

Ամաշխարհ 2094. 2107 : ( Ծննդ. ժԵ. ԺԶ. ԺԷ. )

**Ե**րբոր ան պատերազմէն դարձաւ Աքրա-  
համ, Աստուած նորէն իրեն երեցաւ, ու սիրտ  
տալով մսիթարեց որ ամենեին բանէ մը չվախ-  
նայ, ինքը կեցեր է պաշտպանելու։ Ան ատենը  
Աքրահամալդարձաւ գանգատեցաւ Աստուծոյ  
իր ամութեանը համար, որ ինչուան ան ծերու-  
թեան ատենը ինքը զաւկի մը տէր չէ եղեր։ Ա-  
սոր՝ Աստուած ալ իրեն ցուցընելով երկրնքի  
աստղերը՝ ըստ թէ. « Ինչպէս որ ասոնք համրան-  
քի տակ չեն իյնար, այսպէսքու զաւակդ անթիւ  
անհամար պիտոր ըլլայ »։ Եւ աս ըսածը հաս-  
տատելու համար՝ Աստուած մէկ տեսիլք մը ցու-  
ցուց Աքրահամու, ու անով յայտնեց թէ՝ իրմէ  
առաջ եկած ցեղը ատենով Եփիպտացւոց ձեռ-  
քէն պիտի տանջուին. և ետքը ան բոլոր այլագ-

զիներուն երկիրները իրենց պիտոր տիրապետել տայ:

Բայց աս Աքրահամու խոստացած բուն ժառանգ որդին ծնանելէն առաջ, Սառա Աքրահամու հարազատ ընկերը՝ (ինչպէս որ կըսեն՝ աստուածային յայտնութեամբ) իր Ագար ըսուածաղախինը Աքրահամու նուիրեց՝ որ անկեց զաւակ ունենայ: Աս որ եղաւ՝ Ագար երբոր տեսաւթէ ինքն ալյղի է, հպարտացաւ ու սկսաւ Սառայի վրայ ծուռ նայիլ անիկայ բանի տեղ չեպել. անոր համար Սառա ալ Աքրահամու հրամանովը օր մը Ագարը ծեծելով տնէն դուրս վորն տեց: Ագար անանկ տրտմած գլուխը կախած ձամբան երթանինի՝ հրեշտակ մը հանդիպեցաւ դէմը, ու խրատ տալով յորդորեց զինքը որ տուն դառնայ՝ իրեն տիկնոջը (այսինքն խաթունին) հնազանդ ըլլայ. և աս ալ ըսաւթէ՝ «Քեզմէ տրդայ մը պիտոր ըլլայ իսմայէլ անունով. անոր զաւկըները Աստուած պիտի աձեցընէ ու շատցընէ»: Երբոր տուն դարձաւ Ագար ու ժամանակը հասաւ տղան որ բերաւ, Աքրահամ հրեշտակին ըսածին պէս անոր անունը իսմայէլ դրաւ:

Անկէ ետև մէկ մ' ալերեցաւ Աստուած Աքրահամունորեն օրհնեց զինքը, և աս բանիս նըշան՝ թէ շատ ազգերու նահապետ պիտոր ըլլայ՝ անունը որ առաջ Աքրամ կըսուէր, փոխեց՝ Աքրամ կամ Աքրահամ դրաւ. ու հետը ուխտ ու դաշնք ընելով հրամայեց որ ինքը իր բոլոր մանչ զաւկըներովը որդւոց որդի թլիքատուի, ու ան՝ ուրիշանհաւատ ազգերէն բաժնուելունշան ըլլայ: Ետքը ընկերոջը Սարային անունն ալ Սարբա կամ Սառա՝ կանչուի ըսաւ. ինչու որ՝ պիտի ան ալ օրհնեմ, որ անկէց հարազատ որդի մը

ունենաս, և անսանկ շատցընեմանոր զաւկըները՝  
որ թագաւորներ ըլլան իրեն ցեղէն։ Երբոր աս-  
բանս լսեց Աքրահամ՝ երեսի վրայ ընկաւ սկսաւ  
խնտալ, և մոքին մէջը զարմանալով ըսել թէ  
« Ի՞նչպէս կարելի է որ ես՝ ալ հարիւր տարուան  
ծեր մը՝ նորէն զաւկի տէր ըլլամ, և Սառա իմըն-  
կերս՝ որ ինքն ալ իննսուն տարուան է՝ տղայ բե-  
րէ »։ Հապա դարձաւ « Տէր, ըսաւ, թող իս-  
մայէլս ողջ մնայ, ատ ըսաւծ բարիքներդ անոր ը-  
րէ »։ Սստուած ալ իրեն պատասխան տուաւ.  
« Զէ, այդպէս չէ։ Հապա ինչպէս ըսի՝ Սառա  
քեղի զաւակ պիտի բերէ, ան ըլլայ քու հարա-  
զատ ժառանգդ. բայց քու աղաճանքիդ համար  
իսմայէն ալ երեսէ չեմ ձգեր. ան ալկ'օրհնեմ՝  
ու շատցընելով մեծ ազգ կ'ընեմ զինքն ալ »։  
Ետքը Սստուծոյ հրամայածին պէս շուտ մը Ա-  
քրահամբոլը իր տանը մարդիկը մէկտեղ ժողո-  
վեց թլփատեց, ու ինքն ալ իր ան ծերութեան  
ատենը թլփատուեցաւ։

### Գ Լ Ո Խ Բ.

Արրահամու և Ղովտայ հիւրասիրուրիւնը, ու Առղումացաց  
պատիմը :

Ամաշխարհի 2107. (Ծննդ. ժք. ժթ. : )

Ասկէ ետե մէկ օր մը Աքրահամ իր տանը  
դրան առջեւ կէս օրուան գէմնստած հանգչելու  
ատեն՝ յանկարծ տեսաւ որ անդիկէն տաստուիրեք  
կտրիճք դէպ իրեն կու դան, (որ հրեշտակներ  
էին մարդկային կերպարանքով)։ Ինքն ալ շուտ  
մը ելաւ վազեց՝ բարեելով առջեւնին դնաց ըն-  
կաւ, ու աղաճեց՝ սիրով առաւ իր տունը բերաւ,

և ան ատենի սովորութեանը պէս՝ ջուր բերաւ սուռընին լուաց, ու մէկ ծառի մը շուքի տակ հանգչեցուց նստեցուց՝ առջևնին սեղան պատրաստեց դրաւ, և ինքը ամենայն յօժարութեամբ կեցեր կը ծառայէր իրենց : Կերակուրէն որ ելան, անոնցմէ մէկը Աքրահամու՛ ըսաւ թէ՝ « Գալտարի աս ատեն նորէն քու քովդ գալու որ ըլլամ՝ պիտի տեսնեմ որ Սառա քու ընկերդ զաւակ մը ունի» : Սառա՝ որ անդին դրանը ետեէն մտիկ կ'ընէր, աս խօսքիս վրայ սկսաւ ինք-իրէն քթին տակէն խնտալ, իրը թէ անկարելի բան է ըսածը. ան ատենը հրեշտակն ալյանդիմանեց անոր թերեհաւատութիւնը՝ որ Աստուծոյ կարողութեանը վրայ կը տարակուսի: Ետքը երբոր ելան ասոնք երթալու եղան, յայտնեցին Աքրահամու՛ թէ « Կ'երթանք որ Սոդոմ ու Գոմոր քաղաքները կործանենք, ինչու որ մեղքերնին ալ չափը անցուցին » : Աքրահամ ասքանը լսելով՝ սաստիկ ցաւեցաւ խղճաց վրանին. ուստի Աստուծոյ առջեւը ընկաւ շատ աղաւանք պաղատանք ըրաւ որ իրէնց մեղացը թողութիւն տայ չպատժէ չկործանէ ան քաղաքները: Եւասոր վրայ Աստուծոյ հետ խոնարհութեամբ երկայն խօսելով՝ բանը հոն հասաւ որ՝ Աստուծած ալ խօսք տուաւ ըսաւ. « Թէ որ միայն տասը արդար մարդ գանուելու ըլլայ ան քաղաքներուն մէջ, անոնց խնայելով՝ չեմ պատժեր մէկանոնք ալ»: Աս որ լսեց Աքրահամ՝ ալ բան մը ըսաւ կեցաւ մնաց :

Ետքը աս հրեշտակներուն երկուքը իրիկուան դէմ երբոր եկան որ Սոդոմ քաղաքը մտնեն, Ղօվտը տեսնելով զասոնքաղուոր կտրիճի կերպարանքով, ու մեղքըննալով վրանին որ ըլլայ թէ

անօրէն Սոդոմացիքը ասոնց լարութիւն մ'ընեն, գնաց աղաւելով առաւ իր տունը բերաւ, ու սեղան դրած առջենին մեծարեց զիրենք: Սոդոմացիները որ իմացան թէ ասանկ մարդիկ եկեր են Ղովտայ քովը, գիշերանց ելան եկան չորս դիէն տունը պատեցին, ուզեցին որ Ղովտ ան մարդիկը հանէ իրենց ձեռքը տայ. աս բանիս Ղովտ շատ դէմկեցաւ, բայց ձար չեղաւ որ անոնք ետ կենան, անանկ որ Ղովտը կը ծեծէին ու տանը դուռը կը կոտրէին, թէ որ ան հրեշտակները զինքը ներս չքաշէին՝ ու դուռը վրանին գոցելով ան տեղը ան բոլոր մարդիկը չկուրացընէին: Աս որ եղաւ, ան ատենը հրեշտակները բանը բացին Ղովտայ ըսին թէ՝ «Գիտնաս որ Աստուած զմեզ խրկեց որ աս քաղաքս պատժէնք կործանենք, ու քեզ խալըսենք. ուստի թէ որ փեսայ, տղաք, կամ ուրիշ ազգական ունիս՝ շուտով ասկէ հանէ»: Ղովտն ալ ելաւ իր աղջիկներուն նշանածներուն զուրցեց աս բանս. բայց անոնք չհաւատալով իրեն ու ծաղը ընելով տեղերնեն չշարժեցան: Ուստի առտուանց կանուխ ելան հրեշտակները, ու փութացընելով Ղովտայ և կընկանը ու իր երկու աղջկանը ձեռուրներնէն բըռնած Սոդոմ քաղաքէն դուրս հանեցին, ապրապրեցին իրենց որ շուտ քալեն երթ ան՝ ըրլայ որ կանկ պոնեն ետենին դառնան նային: Երբոր ասանկ արտորնօք կ'երթային, Ղովտ աղաւեց ըսաւ որ գոնէ Սեգոր քաղաքը երթան խալըսին հոն հանգչին. ու անանկ եղաւ որ ասոնք Սեգոր հասնելու եղան, Աստուած սկսաւ սոսկալի պատիմը Սոդոմայ ու Գոմորայ վրայ թափել, կըակէ անձրւ երկինքէն ինչեցուց, որ բոլոր ան քաղաքները իրենց դաշտերովը երեց մրկեց մոխիր

դարձուց։ Ան ատենը Ղովտայ կնիկը՝ ինչպէս եղաւ որ, դարձաւ ետև նայելու, (ինչպէս կը սեն՝ հետաքրքրութեամբ կամցաւակցելով) Սոդումացւոց ողորմելութիւնը տեսնելու համար), ու ան տեղը պատժուեցաւ՝ արձան աղի կամաղէքար կտրեցաւ։

### Գ Լ Ո Ւ Խ Թ.

Խսահակ ծնանելէն ետև՝ Արրահամ խսմայելը քովեն կը ձամբէ։

Արմաշխարհի 2108. 2115. (Մանդ. 111.)

Ապտուծոյ ըսածին պէս՝ Երբոր ատենը եկաւ, Սառա՝ որ իննսունտարուան պառաւ էր՝ մանչ զաւակ մը բերաւ. Աքրահամալ, ինչպէս Աստուածիրեն հրամայեր էր, անոր անունը Խսահակ դըրաւ և ութերորդ օրը թլփատեց զինքը։ Ետքը երբոր ատենը հասաւ որ տղան կաթէն կտրեցին, Աքրահամ փառաւոր կոչունքը ուրախութիւն ըրաւ անոր համար։ Տղան որ սկսաւ օրէ օր մեծնալ առաջգալ, Սառա մէկ կողմանէ որ չափ կ'ուրախանար իր մէկ հատիկ սիրելի զաւկին վրայ, մէկալ դիէն տեսնելով որ Խսմայել Ագարայ որդին Խսահակը բանի տեղ չսեպեր՝ ու վրան նախանձելով ինքը կ'ուզէ օր Աքրահամուժառանզութիւնը յափշտակէ, խիստ կը ցաւէր կը տանջուէր, և կը մտածէր որ մօրը հետ տրնէն դուրս ընէ զանիկայ։ Աքրահամ առջի բերանը խղճալով տղուն վրայ, որովհետեւ ան ալիր զաւակն էր, աս բանիս դէմկեցաւ. բայց Ետքը Աստուծմէ ալոր լսեց թէ՝ Սառայի ըսածը մտիկ ըրէ՝ ինչու որ Խսահակէն պիտոր ըլլայ քու հա-

բաղատ ցեղդ, ան ատենը հնազանդեցաւ Ասուայի. ուստի մէկ օր մը առտուանց կանուխ եւլաւ քիչ մը հաց ու տիկով (այսինքն թուլումով) ջուր Ագարայ կռնակը տոււաւ, անանկ իսմայէլ տղան հետը՝ ճամբեց զիրենք որ ելլեն երթան։ Ասոնք երբոր ելան դէպ'ի անապատը կ'երթային։ Ճամբան մոլորեցան, և ասդին անդին իյնալով ջրերնին ալ հատաւ, ու տղան սկսաւ սաստիկ ծարաւէն փրփրալ ու լալով ջուր ուզել մօրմէն. անանկ որ մօրը ճարը հատաւ տարաւ տղան մէկ ծառի մը շուքին տակը ձգեց, ու ինքն ալ քիչ մը հեռու մէկ դին քաշուեցաւ ընկաւ, որ աչաց առջեր չտեսնէ տղուն մեռնիլու։ Ան ատենը Աստուած ողորմեցաւ տղուն, հոն տեղուանքը մէկ աղքիւր մը ցուցուց Ագարայ, որ գնաց տիկը ջըրովլեցուց՝ բերաւ տղուն տոււաւ. ու այնպէս ոյժ առին, ելան Փառան ըսուած անապատը դացին ընակեցան, որ ետքը Աստուածոյ ըսածին պէս աս իսմայէլի ցեղը ան տեղուանքը շատնալով մեծացաւ բռնեց։

### Գ Լ Ո Ւ Խ Ժ .

Աստուած կը հրամայէ Աքրահամու՝ որ Իսահակը իրեն ողջակեզ ընէ։

ԱՄ աշխարհի 2133. (Ծննդ. ԿԲ.)

Իսահակ երբոր մեծացաւ կտրիչ եղաւ, ու Աքրահամբոլոր յոյսը անոր վրայ դրեր կը սիրէր, Աստուած Աքրահամու կատարեալ հաւատքը և հնազանդութիւնը փորձով յայտնելու համար՝ իրեն հրամայէց որ Իսահակը առնէ մէկ բարձր լեռ մը տանի, ու հոն տեղը մօրթէ Աս-

տուծոյ ողջակեզ ընէ։ Աս որ լսեց Աքրահամ,  
 շուտ մը առտուանց կանուխ ելաւ էշը պատրաս-  
 տեց, ողջակիզին համար փայտ ջարդեց վիանքեռ-  
 ցուց, իսահակն ալ մէկտեղ՝ հետը երկու ծա-  
 ռայ ալ առաւ, անանկ ճամբայ ելաւ՝ եկաւ հօն  
 հասաւ որ Աստուած իրեն ըսեր էր։ Իրեք օրէն  
 ետև Աստուած Աքրահամու ցուցուց ան տեղը՝  
 ուր որ աս ողջակեզս պիտոր ըլլար. ուստի ինքն  
 ալ ծառաներուն ապշսպրեց որ իշուն հետ հօն  
 կենան սպասեն՝ ինչուան որ ինքը տղուն հետ  
 անդին մէկ տեղ մը երթայ որ քիչ մը աղօթքը ը-  
 նեն, ու գառնան քովելրնին։ Ասանկ ըսելով ան  
 բերած փայտերը իսահակայ կռնակը տուաւ, ու  
 իր ձեռքն ալթուրը ու կրակը առած՝ սկսան մէկ-  
 տեղ երթալ. ճամբան երթանինի՝ իսահակ  
 զարմանալով հարցուց հօրը. « Հայր, կրակը ու  
 փայտը ունինք հետերնիս, հապա ողջակեզ ընե-  
 լու ոչխարը ուր է »։ Աքրահամ ալ իրեն պա-  
 տասխան տուաւ. « Որդի, Աստուած կը պատրաս-  
 տէ իրեն ողջակեզ ընելու ոչխարը », Երբոր եկան  
 հասան Աստուծոյ ցուցուցած տեղը, Աքրահամ  
 հօն մէկ սեղան մը շինեց, վրան ան բերած փայ-  
 տերը դիզեց, ու իսահակն ալկապած անոր վրայ  
 հանեց։ Եաւը թուրը վերցուցածին պէս որ ալ  
 տղան մորթէ, ան վայրկեանը մէկէն հրեշտակ  
 Աստուծոյ երկնքէն կանչեց իրեն. « Աքրահամ  
 Աքրահամ, ձեռքդ քեզի քաշէ՝ տղուն մի մօտե-  
 նար. հիմա աղէկ գիտցայ որ աստուածավախ  
 մարդ ես դուն, որ Աստուծոյ հնազանդելու հա-  
 մար՝ քու սիրելի զաւկիդ ալ չես խնայեր»։ Աս  
 որ լսեց Աքրահամ, մէկէն աչքը անդին դար-  
 ձընէ տեսնէ որ մէկ ոչխար մը եղջիւրներէն  
 (այսինքն պույսուզներէն) կախուեր կեցեր էր

Սարեկայ ըսուած ծառէն՝ի վար. ինքն ալ իմացաւ բանը, ու զնաց անկէց առաւ բերաւ, ան ոչխարը ողջակէզ ըրաւ իսահակայ տեղը: Ետքը նորէն հրեշտակ Աստուծոյ երկնքէն կանչեց ըսաւ. «Աստուած կ'ըսէ որ՝ իմ վրաս երդումկ'ընեմ, որ քեզ ատ ըրած գործքիդ համար ճշմարտապէս կ'օրհնեմ ու կ'օրհնեմ. ուստի երկնքին աստղերուն ու ծովու աւազի (այսինքն խումի) չափ կը բազմացընեմկը շատցընեմքու զաւակդ, անանկ որ՝ իր թշնամիներուն քաղաքները երթայ ինքը առնէ նստի. և բոլոր աշխարհքիս մարդիկը քու զաւկովդ օրհնուին»: Այ ետքի ըսածովն Աստուած խոստացաւ Աքրահամու՞որդիստոս Մեսիան իր զաւակէն պիտոր ըլլայ, ինչպէս կը ցուցունէ Պօղոս առաքեալը (Գ.աղառ. գ. 46): Անկէ ետեւ ելաւ եկաւ Աքրահամ իսահակայ հետ իր ծառաներուն քովը, ու անանկ մէկտեղ նորէն տուն դարձան:

### Գ Լ Ո Ւ Խ ԺԱ.

Աքրահամ իսահակը կը կարգէ, և այնպէս կը վախճանի:

Ամ աշխարհի 2145. 2184: (Ծննդ: Իդ:)

Սառա հարիւր քսանըեօթը տարի ապրելէն ետքը երբոր մեռաւ, Աքրահամանոր տուգը կատարելէն ու թաղելէն ետեւ՝ ինքն ալ աւելի ծերացած, պատրաստութիւն տեսաւ որ իր սիրական իսահակ որդին կարգէ: Ուստի կանչեց Եղիազարը իր հաւատարիմ ծառան, որ բոլոր տանը կառավարութիւնը անոր ձեռքն էր, ու երդունցընելով ապրակեց իրեն՝ որ ելլէ Միջագե-

տաց երկիրը երթայ, անկեց իրեն ազգականներէն մէկ կոյս աղջիկ մը առնէ բերէ՝ որ Իսահակայ հետ կարգէ. ու արգիլեց որ հապա թէ աղջիկը գալու ըրլայ, իր մեռնելէն ետքը ամեննեխն ըրլայ որ Իսահակը առնէ հոն կարգելու տանի: Եղիազար ալ ձամբուն պիտաննաւորութիւնը տեսաւ, տասը ուղտ առաւ հետը՝ գնաց. Երբ Միջադետքը հասաւ՝ իրիկուան դէմխառան ըսուածքաղքէն դուրս մէկ հորու մը քովկանկ առաւ. ու Աստուծմէ խնդրեց որ անքաղքին աղջիկներն որ պիտոր գային ջուր առնելու, ան ատենը շուտով իր բանը աջողէ: Եւ ըսածին պէս ինքը աս բանիս ինչ նշան որ դրաւ՝ անանկ կատարուեցաւ. Եկաւ սափորով ջուր առնելու Ուերեկա ըսուածքաթուելի աղջիկը խիստ աղուոր՝ որ Աքրահամու եղքօրը թոռն էր. Եղիազար իրմէ խմելու ջուր ուղեց. ան ալ երբ թէ իրեն՝ և թէ իր ուղտերուն ջուր խմցուց ան ատենը Եղիազար իրեն հարցուց, ու երբոր իմացաւ թէ ինքը ովէ, ուրախութեամք փառք տալով Աստուծոյ՝ հետը բերած ոսկի օղերը անոր ականջները դրաւ, ու ապարանջանները (այսինքն պիլէզիկները) թեւերը անցուց: Ուերեկան ալ շուտ մը դարձաւ տուն վազեց, աս բանս խմացուց հօրը և իր եղքօրը՝ որ Լաբան կ'ըսուէր: Լաբանն ալ եկաւ առաւ Եղիազարը տուն տարաւ. աղջկանը հայրը մայրը երբոր խմացան՝ թէ Աքրահամ խրկեր է զինքը որ իրենց աղջիկը իր տղին ընկեր առնէ, Աստուծմէ է ըսելով աս բանիս ամեննեխն դէմչկեցան, խօսք տուին որ աղջիկնին տան: Եղիազար ան ատենը նորիէն ուրիշ ոսկիէ ու արծաթէ ընծաներ հանեց տուաւ Ուերեկայի ու իրեն մօրը և եղքայրներուն, և ան գիշերը հոն ուրաւ

խութեամբ անցընելէն ետև՝ առտուանց կանուխ ելաւ կ'աղաջէր որ շուտով զինքը թողուն՝ որ Ուերեկան հետը առած ձամբայ ելլէ երթայ։ Աղջկան ծնողը և եղբայրները տամն օր ալկ'ու զէին բռնել հարսնիքի պատճառով։ Եղիազար կը փութար՝ չէր ուզեր մնալ. ինչուան որ խօսքը Ուերեկայի ձգեցին՝ իրեն հարցուցին. երբոր ան ալ ըսաւ թէ շուտով հետը կ'երթամ, հապա վրան օրհնենքներ կարդալով, իր ամէն բաներով ու նաժիշտներով (այսինքն խալայըխներով) Եղիազարի հետ ձամբայ դրին։ Երբոր ասոնք եկան հասան Աքրահամու բնակած տեղը մօտեցան՝ իրիկուան դէմըլլալով, ան ատենը Խասհակ դաշտը ելեր կը պտըտէր. ու դէպ 'ի ասոնք որ կու գար, Ուերեկա զինքը տեսածին պէս՝ ուղտէն վար իջաւ՝ Եղիազարի հարցուց թէ ան մարդը ովէ. ու իմանալուն պէս որ Խասհակն է՝ լաշակը վրան առաւ. ու անանկ մէկմէկու հանդիպեցան։ Ետքը աս բոլոր ձամբորդութեան բանը Եղիազար տեղն 'ի տեղը Խասհակայ պատմեց. ան ալ սիրով Ուերեկան իրեն ընկեր առաւ, ու անով միսիթարուեցաւ իր մօրը Աառային մահուանը վրայ։

Հայր Աքրահամայսպիսի կերպով աստուածային օրհնութեամբը՝ Խասհակ իր սիրական որդին կարգելէն ետև՝ խելմ'ալ ապրեցաւ. ու ետքը սրբութեամբ և աստուածպաշտութեամբ վախճանեցաւ հարիւր եօթ անասունը հինգ տարուան. որ Խասհակ ու Խամայէլ իր տղաքը եկան պատուով թաղեցին իրեն դնած գերեզմանատեղը Սառային քովը։

## Գ Լ ՈՒԽ ԺԲ.

Խամահակայ որդիքը՝ Եսաւ ու Յակոբ :

ԱՄ աշխարհի 2168 : (Ծննդ. հե: )

**Ա**ստուածային օրհնութիւնը հայր Աքրահամէն ետև թէպէտ խահակայ վրայ գարձաւ, բայց առջի բերանը քսան տարիի չափ Աստուած խահակայ զաւակ չտուաւ. ինչուան որ Աստուածոյ շատ աղաքելէն ետքը երկու մանչ զաւակ մէկէն (այսինքն էքիզ) յղացաւ Ռեբեկա: Աս երկու տղաքը դեռ Ռեբեկայի փորուն մէջը՝ մէկմէկու հետկութնելու պէս շարժելով շատնեղութիւն կու տային իրեն. ուստի ինքն ալ լիմանալով Աստուածոյ որ դիմեց, Աստուած իրեն ըսաւ որ՝ «Ան երկուքն ալ մէյմէկ ազգի գլուխ պիտոր ըլլան, ու մէկը մէկալին դէմ սիտոր ելլէ ու մեծը պզտիկին պիտի ծառայ ըլլայ»:

Երբոր ատենը եկաւ, Ռեբեկա առջինը ծնաւ կարմիր մորթով ու բրդոտ մազերով, անոր համար անունը Եսաւ դրին. անոր ետևէն մէկալը ամենսեին առջինին ներհակ՝ լերկ առանց մազի, որ ձեռքով առջինին ոտքէն բռներ էր, ասոր ալ անունը՝ Յակոբ կանչեցին: Ասոնք որ մեծցան մարդ եղան, Եսաւը տնէն դուրս ընկաւ որսորդութեան (այսինքն աւձիութեան) տուաւ զինքը, ու Յակոբ տունը կը կենար տանը բաները կը հոգար. անոր համար Ռեբեկան Յակոբը աւելի կը սիրէր. բայց Խահակալ զԵսաւ կը սիրէր՝ որ դաշտերը կ'երթար կենդանիներ կ'որսար կը բռնէր՝ ու անկեց իրեն կերակուրներ կը շինէր որ

ուտէ : Մէկ օր մը Յակոբ ոսպէ ապուր շիներ էր որ ուտէ . Եսաւ սաստիկ անօթի դաշտէն եկած ասոր վրայ հասաւ , աղալեց որ անկէց իրեն ալ տայ : Յակոբ ալ ըսաւ . « Թէ որ ասոր տեղը քու անդրանկութիւնդ՝ այսինքն առջինեկութեանդ իրաւունքը ինձի ծախես , կու տամ» : Եսաւ ալ իրեն ըսաւ . « Ես մէկ օր մը պիտի մեռնիմ , ինձի ի՞նչ շահ ունի ան անդրանկութիւնս» : Յակոբ երդումուզեց աս բանիս վրայ . ան ալ որ երդուընցաւ , ան ատենը Յակոբ ալ Եսաւայ տուաւ որ ուտէ :

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ .

Յակոբ հօրը օրինուքիւնը եղրօրը ճեսքեն կը յափշտակէ ինքը կառնու :

Ամաշխարհի 2245 : (Ծննդ . 112 :)

Իսահակ Երբոր ալ ծերացաւ հարիւր տարին անցաւ , աչուըները անանկ տկարացան որ դժուար կը տեսնէր : Աս մէկ օր մը կանչեց Եսաւը՝ իրեն ապլսալրեց որ երթայ դաշտէն մէկ աղէկ բան մը որսայ՝ ինչպէս առաջուց կ'ընէր , ու բերէ իր սըրտին ու զածին պէս լաւ կերակուր մը շինէ որ՝ « Ուտեմ , ըսաւ , և մեռնելէս առաջ աղօթք ընեմ վրադ՝ քեզի օրհնենքս տամ» : Ուերեկա աս բանս իմանալուն պէս՝ շուտ մը գաղտուկ Յակոբը կանչեց՝ անոր պատմեց , ու իրատ տուաւ որ եղթօրմէն առաջ ինքը վազէ երթայ դաշտէն երկու գիրուկ ուլ (այսինքն քէջիի եաւրու ) առնէ իրեն բերէ՝ որ անով իսահակայ սիրած կերակուրը շինէ , ու Յակոբ տանի կերցընէ , որ ինքը առնէ

օրհնութիւնը։ Յակոբ դարձաւ մօրը ըսաւ թէ՝  
« Այտ ի՞նչպէս կ'ըլլայ՝ որ Եսաւ եղայրս մազոտ  
է, ու իմ մարմինս լերկ։ ապա թէ հայրս յան-  
կարծ ինծի դպչելու ըլլայ և բանը իմանայ, ան  
ատենը ես խարող ու ծաղը ընող մը կ'երևամ  
հօրս առջեր, ու այնպէս՝ օրհնութեան տեղ  
անոր անէծքը վրաս կ'առնեմ»։ Մայրն ալ ըսաւ.  
« Թող իմ վրաս ըլլայ ատ անէծքը, միայն թէ,  
որդեակ, դու իմ ըսածս ըրէ»։ Ան ալ շուտ մը  
գնաց ուլերը բերաւ. ու Ուերեկան ըսածին պէս  
առաւ և ինչպէս որ պէտք էր եփեց պատրաս-  
տեց. Ետքը Եսաւայ աղէկ պահեստէն լաթերը  
առաւ ու Յակոբայ վրան հազցուց, և ուլերուն  
մորթն ալ անոր վիզը ու թեւերը անցուց, անանկ՝  
շնած կերակուրը ձեռքը տուաւ որ հօրը տանի:  
Երբոր տարաւ Յակոբ, Իսահակ զարմանալով  
իրեն հարցուց թէ՝ « Դուն ով ես»։ Յակոբ ալ  
ըսաւ. « Ես քու Եսաւ անդրանիկ որդիդ եմ, ա-  
հա ըսածիդ պէս ըրի. Ելի՞ր, հայր իմ, նստէ՛ ու  
հրամմէ կեր իմ ըրած որսս որ զիս օրհնես»։  
Իսահակ իրեն ըսաւ. « Որդեակ, ատ ի՞նչպէս  
շուտով դտար»։ Ան ալ պատասխան տուաւ.  
« Աստուած ասանկ յաջողեց»։ Իսահակ նորէն  
վրան տարակուսելով ըսաւ. « Մօտ եկուր որ  
զքեզ բռնեմ և ճանչնամ որ դու իմԵսաւ որդիս  
ես»։ Ան ալ երբոր մօտեցաւ, Իսահակ զինքը  
բռնեց ու ըսաւ. « Զայնդ Յակոբայ ձայնն է,  
ու ձեռքդ Եսաւայ ձեռքն է»։ Աս ըսելով Ի-  
սահակ առաւ ախորժելով (այսինքն իշտահով)  
կերաւ Յակոբայ բերած կերակուրը, ու զինի  
ալխմեց վրայէն. Ետքը երբոր պագնելու ատեն  
Յակոբայ վրայի լաթերէն անոյշ հոտեր ա-  
ռաւ, ան ժամանակը օրհնելով ըսաւ. « Իմ

որդւոյս անուշահոտութիւնը Աստուծմէ օրհնած ծաղկի հոտերուն կը նմանի. Աստուած երկընքէն եկած շաղովերկրիս պարարտութեամբը առատացընէ քու ցորենդ ու գինիդ. քեզի շատ ազգեր պիտի ծառայեն, ու իշխաններ երկընքագութիւնը ընեն. եղբօրդ տէր ըլլաս, և քեզի երկրպագութիւնը ընեն քու հօրդ զաւկըները. քեզ անիծողը անիծած ըլլայ, ու քեզ օրհնողը օրհնած ըլլայ»: Երբոր լմնցաւ, ու Յակոբ աս օրհնութիւնները առած իսահակայ քովէն որ զատուեցաւ, ան ատենը Եսաւ վրայ հասաւ. և բանը չգիտցած՝ ինքն ալ իրեն ատըրսպըրուած կերակուրը բերաւ իսահակայ. Իսահակ հարցուց իրեն թէ՝ «Դուն ովէս», ան ալ պատասխան տուաւ. «Ես քու Եսաւ անդրանիկ որդիդ եմ», իսահակ զարմանալով ըսաւ. «Հապա ան ովէր որ քեզմէ առաջ բերաւ ու ես կերայ, և օրհնեցի զինքը, և օրհնեալ ըլլայ»: Աս որ լեց Եսաւ՝ կատղեցաւ ու սկսաւ պոռալով ըսել. «Հայր՝ զիս ալ օրհնէ»: Ան ատենը բանը իմացաւ իսահակ. «Ուրեմն քու եղբայրդ էր, ըսաւ, որ եկաւ քու օրհնութիւնդ առաւ»: Եսաւ ալ ըսաւ. «Յիրաւի անոր անունը Յակոբ ըսուեցաւ վասն զի աս երկու հեղկ'ըլլայ որ զիս կը խաբէ. մէկ հեղմը՝ իմ անդրանիկութիւնս առաւ, հիմայ ալ՝ իմ օրհնութիւնս կ'առնէ»: ու դարձաւ նորէն աղաւեց. «Գոնեա, ըսաւ, հայր, մէկ օրհնութիւն մըն ալ ինձի համար չպահեցի՞ր»: Իսահակ ալ պատասխան տուաւ. «Որովհետեւ անիկայ քու վրադ տէր ըրի և օրհնեցի զինքը, ալ քեզի ի՞նչ ընեմ, որդեակ»: Եսաւ նորէն ըսաւ. «Միայն մէկ օրհնութիւն մը ունիս դուն. զիս ալ օրհնէ,

հայր » : Իսահակ անկէ ետև ալ չդիմանալով  
Եսաւայ ձեռքէն , մէկ հարեանցի օրհնութիւն  
մըն ալ անոր վրայ կարդաց , այնպէս ձեռքէն խա-  
լսեցաւ : Բայց աս բանիս համար սաստիկ ովս  
պահեց Եսաւ Յակոբայ վրայ , անանկ որ՝ միտքը  
դրաւ թէ հօրը վախճանելէն ետև Յոկորը մեռ-  
ցնէ : Անոր համար Ուեբեկան ալ Եսաւայ չար  
միտքը գիտնալով Յակոբայ խրատ տուաւ որ  
անկէց բաժնուի ելլէ Միջազետք Լաբանայ իր  
եղբօրը քովը երթայ , հոն կենայ ինչուան որ Ե-  
սաւ աս բաներս մոռնայ՝ ոխը անցնի . « Չըլայ  
թէ , ըսաւ , ձեզ երկուքդ ալ մէկէն մէկ օրը կոր-  
սրնցընեմն » : Ետքը Ուեբեկա առանց աս բանիս  
պատճառը յայտնելու՝ գնաց Իսահակայ հետ ալ  
խօսք ըրաւ որ Յակորը Միջազետքը խրկէ , որ  
« Անկէց , ըսաւ , իրեն ցեղէն երթայ աղջիկ առ-  
նէ » . որովհետեւ երկուքն ալ խիստ նեղացեր  
էին Եսաւայ առած հարսերուն ձեռքէն՝ որ  
քանանացի էին :

### Գ. Լ. Խ. Խ. Ժ. Պ.

Յակոր Միջազետք երրադու առեն տեսիլք իր տեսնէ , ո-  
հոն կ'երրայ իր կարգուի տուն տեղ կ'ըլլայ :

Ամաշխարհի 2246 : ( Ծննդ . 18 . Իթ . )

Յակոբ Իսահակայ օրհնութիւնը նորէն առ-  
նելով՝ Ճամբայ ելաւ որ խառան քաղաքը իր մօ-  
րենական տունը երթայ : Աս Ճամբորդութեանս  
մէջ օր մը իրիկուան դէմ տեղ մը հասաւ ,  
և ան գիշերը հոն մնաց որ հանգչի , և ան

տեղուանքէն քար մը առաւ իրեն բարձ ըրաւ  
ու գլուխը վրան դրաւ քնացաւ։ Քնոյն մէջը  
տեսիլը տեսաւ որ՝ մէկ սանդուխ (այսինքն վէր-  
տիվէն) մը առջեւը տնկած կեցեր էր՝ որ ծայրը  
ինչուան երկինքը կը հասնէր, անոր վրան հրեշ-  
տակները կ'ելլէին ու կ'իջնէին. և անոր ծայրը  
տեսաւ որ Աստուած կեցեր իրեն կ'ըսէր. «Ես  
եմ տէր Աստուած քու հօրդ Աքրահամու և  
Աստուած Խաչակայ. մի վախնար, ատ երկիրդ  
որ դուն պառկեր ես՝ քեզի և քու զաւկըներուդ-  
կու տամ, որ աւազի (այսինքն խումի) պէս շա-  
տուոր պիտի ըլլան, որ աշխարհքիս չօրս դին  
տարածուին. ու քեզմով և քու զաւակովդ բո-  
լոր աշխարհքիս մարդիկը պիտոր օրհնուին. ես  
ալմիշտ քու հետդ եմ՝ որ քեզ ամեն տեղ պա-  
հեմ, և ձեռքէ չեմ թողուր՝ ինչուան որ աս ը-  
սածներս կատարեմ»։ Ասոր վրայ երբոր ար-  
թընցաւ Յակոբ՝ սքանչացած ըսաւ. «Աս Աս-  
տուծոյ տեղ և երկնքի դուռ է եղեր, որ ես չեմ  
գիտցեր»։ Ետքը շուտ մը առտուանց ելլելուն  
պէս, ան իրեն բարձ ըրած քարը՝ աս տեսիլ-  
քիս յիշատակին համար՝ ան տեղը կամնդնեց,  
ու եղով օծեց. և ան տեղին անունը Բեթէլ՝  
այսինքն Տուն Աստուծոյ դրաւ. և Աստուծոյ  
ուխտ ըրաւ որ՝ եթէ իր բանը յաջողած դառ-  
նայ, ան տեղը իրեն տուն Աստուծոյ, այսինքն՝  
ժամու պէս աղօթատեզի ընէ, և ամեն Աս-  
տուծոյ իրեն տուածէն՝ անոր տասանորդ հանէ  
տայ:

Ետքը անկէց ելաւ Յակոբ, ու Ճամբան ա-  
ռաջ երթալով երբոր Միջագետաց երկիրը գնաց  
հասաւ, հոն դաշտի մը մէջ տեսաւ որ մեծ  
ջրհոր մը կար, ու անոր չօրս դին հովիւները

իրենց ոչխարներովը կեցեր կը սպասէին, որ ամենքը մէկտեղգան ու ան ջրհորին վրայի քառը վերցընեն՝ ամեն մարդ իրեն անասուններուն ջուր տայ: Յակոբ ասոնց քովը գնաց մօտեցաւ, և հարցուց իմացաւ որ ասոնք Խառան քաղաքէն են Եղեր, ու ըսին թէ՛ Լաբան (որ իրեն մօրը Եղբայրն էր), ան ալ ողջ է. և անոր Ռաքէլ ըսած աղջիկն ալ ահա իր ոչխարներովը կուգայ: Երբոր Յակոբ Ռաքէլը տեսաւ, ալ չհամբերեց՝ գնաց շուտ մը ան ջրհորին վրայի քարը ինքը մէկ դի առաւ, ու նախ և առաջ անոր ոչխարները խմցուց, և սաստիկ ուրախութենէն սկսաւ լալ. ու իրեն ձանցուց զինքը թէ Ռեբեկայի անոր Հօրը քրոջը որդին է. Երբոր աս իմացաւ Ռաքէլ՛ շուտ մը տուն վազեց Հօրը ըսաւ: Լաբանն ալ ուրախութեամբ եկաւ գրկեց պագաւ Յակոբը՝ առաւ իր տունը տարաւ, և ամիս մը ատեն քովը պահելէն ետե՛ Յակոբայ ըսաւ որ՝ « Զեմ ուզեր որ դուն ինծի ձրի (այսինքն ձապա) ծառայութիւն ընես, ըսէ՛ ի՞նչ վարձք կ'ուզես»: Յակոբ ալ ըսաւ. « Եօթը տարի կը ծառայեմ քեզի, որ անոր տեղը ինծի Ռաքէլ աղջիկդ տաս»: Լաբան ան ատենը իրեն խօսք տուաւ հաճնեցաւ ասոր: Բայց եօթը տարին լմնալէն ետե Երբոր Յակոբ իր կնիկը ուզեց, Լաբան խաբեց զինքը՝ Ռաքէլն տեղը լիս անունով մէկ ուրիշ մեծ աղջիկ մ'ալ ունէր՝ անիկայ հանեց Յակոբայ տուաւ, Յակոբայ անանկ հասկըցնելով թէ մեր երկիրը օրէնք կայ որ՝ առաջ մեծը կը կարգեն ու հապա պղտիկը. « Ուստի, ըսաւ, թէ որ Ռաքէլն ալ առնել կ'ուզես, անոր համար ալ նորէն եօթը տարի ինծի ծառայու-

թիւն ըրէ, որ ան ալ տամ» : Ան ատենը Յակոբայ Ճարը հատնելով, (ինչու որ սաստիկ սիրով կապուեր էր Ռաքելի հետ) ըսածին պէս եօթը տարի ալ նորէն ծառայեց Լաբանայ՝ ու անանկ ետքը Ռաքէն ալ առաւ :

### Գ Լ Ո Ւ Խ ԺԵ.

Յակոբ կ'ելլայ իր երկիրը դառնալու :

Ամաշխարհի 2265: (Ծննդ. 1.Ա.)

Երբոր Յակոբայ ծառայութեան տասնըսորս տարին ընցաւ, ու աստուածային օրհնութեամբ բը տասուերկու զաւկի տէր եղաւ, Լաբանէն հրաման ուզեց որ տնով տեղովը իր երկիրը դառնայ երթայ: Լաբան ալ ըսաւ թէ՝ «Կը տեսնեմ որ Աստուծոյ օրհնութիւնը քո հետդ իմ տունս բերիր. ուրեմն ի՞նչ վարձք կ'ուզես որ քեզի տամն: Յակոբ իրմէն աս միայն ուզեց՝ որ նորէն անոր ոչխարհները այծերը առջինսին պէս ինքը պահէ հոգայ, և անոնցմէ բոլոր Ճերմակները Լաբանայ ըլլանն, ու խատուտիկ (այսինքն ալաձա) եղածները իրեն վարձք ըլլայ: Աս բանիս խօսք որ տուաւ Լաբան, Աստուծոյ օրհնութեամբը Յակոբայ բաժինը եւելօք շատցաւ, և քիչ ատենի մէջ անանկ հարըստցաւ անասուններով ու ծառաներով, որ սկսաւ Լաբան անոր վրայ նախանձիլ ու ծուռնայիլ. և անկէ ետև ալ չէր ուզեր որ Յակոբ քովին զատուի երթայ: Բայց երբոր ատենը եկաւ՝ Յակոբ Աստուծոյ հրամանովը Լաբանէ դաղտուկ ժողվեց ժողվըտեց իր բոլոր ունեցած բարիքը, ու կնիկները տղաքները

մէկտեղ առած՝ ճամբայ ելաւ որ իր երկիրը դառնայ։ Իրեք օրէն ետև աս բանս որ խմացաւ լաւան՝ սաստիկ կատղեցաւ վրան, ուստի ինքն ալ իր մարդիկներով եօթն օրուան ճամբայ ետևէն վազեց գնաց Յակոբայ հասաւ Գաղապուլեռներուն վրայ. և լաբանայ միտքը չար էր, շատ շնաս կ'ուզէր Յակոբայ հասցընել, թէ որ Աստուած իրեն չերենար զինքը չարդիլէր. անոր համար քիչ մը աւելի պակաս Յակոբայ զրուցելէն ետև, Յակոբ ալիր անանկ գաղտուկ ելլելուն պատճառները անոր առջեր գնելով, հաշտութիւն ըրին մէկտեղ. ու մէջերնին ուխտ ու դաշինք դրին՝ որ մէյ մ'ալ ան կեցած տեղերնէն իրարու սահմանը (այսինքն սինօռը) չանցնին։ Այսպէս լաբան թողուց՝ որ Յակոբ իր ճամբան առաջերթայ, ու ինքն ալիր տեղը դարձաւ։

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Զ.

Յակոբայ ճամբորդորեան մէջ ուրիշ հանդիպաժ բաները։

Ամ աշխարհի 2266. 2273. 2288. (Ծննդ. 1. թ. 1. կ. 1. թ. 1.)

Յակոբ լաբանայ ճեռքէն խալըսելէն ետև, չէր գիտէր թէ Եսաւայ իր եղբօրը ճեռքէն ալ ինչպէս պիտի ազատի, որ ճամբուն վրայ ան տեղուանքը կ'ըլլար. ուստի մտածեց որ իրմէ առաջ մարդիկ իրկէ՝ որ երթան իր կողմանէ քաղաքավարութեամբ բարեեն զիսաւ։ Բայց երբոր աս մարդիկս ետ դարձան պատմեցին թէ՝ Եսաւ չորս հարիւր հոգի հետը առած՝ անանկ

դիմացէն կու գայ, ան ատենը Յակոբ շատ վախ  
քաշեց, և Աստուծոյ ապաւինելով՝ որ զինքը  
աս փորձանքէս ալ խալսու՛, ինչպէս որ իրեն  
խոստացեր էր, բոլոր հետը եղածը երկու բա-  
նակ ( այսինքն պէօլիւկ ) բաժնեց՝ մէկմէկէ  
զատ, որ թէ մէկը զարնուի՝ գոնէ մէկալը  
խալսոի. ու ամեն ունեցած անասուններէն խել  
մին ալ ընծայ հանեց տուաւ որ Եսաւայ տա-  
նին, որ ասով անոր սիրտը առնէ՛ հետը հաշ-  
տուի: Այսպէս որ բանը կարգաւորեց, ան գի-  
շերը Աստուծած ալ ցուցընելու համար՝ թէ Յա-  
կոբայ ազօթքը լսեր է՛ և միշտ զինքը կը պահ-  
պանէ, Յակոբայ քովհրեշտակ մը խրկեց մարդ-  
կային կերպարանքով, որ ինչուան առտու հե-  
տը (կիւլէշըոնած) ծեծկուիլ ցուցուց. ու ետ-  
քը իբր Յակոբէն յաղթուած՝ ալ կ'ուզէր որ  
զինքը թողու որ ելլէ երթայ, Յակոբ չթողուց  
ինչուան որ զինքը չօրհնեց. ան ալ ա՞ն ատենը  
Յակոբայ անունը փոխեց՝ Խրայէլդրաւ, որ կը  
նշանակէ՝ ՅաղթողԱստուծոյ, կամ Աստուածա-  
տես. «Որովհետեւ, ըսաւ, Աստուծոյ դէմդիմա-  
ցար, մարդիկներէն ալ ամեննեին պիտի չլախ-  
նաս»: Անկէ ետքը առտուանց երբոր ելաւ Յա-  
կոբ տեսաւ որ Եսաւ չորս հարիւր մարդով դի-  
մացը եկեր մօտեցեր է, կնիկները ու տղաքը ետ  
թողուց, ինքը մինաւոր քալեց գնաց՝ Եսաւայ  
առջեր եօթը անգամ իյնալով քարեեց երկը-  
պագութիւն ըրաւ: Աս որ տեսաւ Եսաւ, բո-  
լորովին սիրտը կակղցաւ, ու դեռ Յակոբ իրեն  
չմօտեցած, ինքը վազեց Յակոբը բռնեց գըր-  
կեց, անանկ լալով մէկտեղ պագտուեցան: Ետ-  
քը տեսնելով Եսաւ Յակոբայ ընտանիքը զաւկը-  
ները՝ սիրովուրախակից եղաւ իրեն. ու քաղա-

քավարութեամբ ընդունելով Յակոբայ տուած ընծաները, ուզեց որ Յակոբայ ծառայութիւն ընելով հետը մէկտեղ առնէ զինքը, և անանկ ընկերութեամբ տանի իրենց երկիրը. բայց Յակոբ շնորհակալ ըլլալով՝ « Զեմ ուզեր, ըսաւ, քեզի ծանրութիւն տալ. մանաւանդ պէտք է ալ, ըսաւ, որ կամաց կամաց շարժիմ երթամ» աս մանր տղոցը և անսասուններուն պատճառով»: Երբոր ասանկ ըսաւ՝ իրմէ բաժնուեցաւ և ելաւ տեղը դարձաւ, Յակոբ ալ ետևէն Քանանացւոց երկիրը եկաւ հասաւ, և հոն Սիկիմացւոց քաղաքին քով տեղ մը գնեց առաւ՝ քիչ մը ատեն հոն բնակեցաւ:

Աս Սիկիմացւոց քաղաքը Յակոբայ որդիքը կ'երթային կու գային. և մէկ օր մըն ալ Դինա ըսուած Յակոբայ մէկ հատիկ աղջիկը զբօսանքի (այսինքն սէյիրի) համար երբոր ինքն ալ գնաց աս քաղաքս, հոն ան տեղին իշխանը Սիւքէմ անունով՝ Եմովը որդին, աչք ձգեց աս Դինայի վրայ, ու առաւ պղծեց. և ետքը իր հօրը աղաւեց որ՝ երթայ Յակոբայ հետ խօսի օր Դինան իրեն կնիկ առնէ: Եմովը ալ Յակոբայ քով եկաւ որ աս բանիս վրայ խօսք ընէ. ու կը յորդորէր և կ'ըսէր որ՝ « Ասկէ ետև մէկտեղ իննամութիւն ալ ընենք՝ մէկմէկու աղջիկ տանք առնենք. նաեւ ասկէց մի երթաք, ըսաւ, հոս կեցէք՝ առուտուրնիդ հոս ըրէք»: Սիւքէմն ալ կ'ըսէր թէ՝ « Միայն թէ աղջիկը տուեք, ինչ օժիտ (այսինքն Ճեհէզէլ) որ կ'ուզէք կու տամ»: Ասոնց ըսածին պատասխան տուին Յակոբայ տղաքը՝ (մանաւանդ Եմաւոն ու Դեի, որ մէկ մօրէ հարազատ քուրերնին ըլլալով Դինան՝ աւելի սրտերնին այրած էր

ան խայտառակութեանը համար), ու խաքէութեամբ ըսին թէ՝ «Ատ ըրլալու բան է՝ որ մեր քոյրը մէկ անթրիատի մը տանք. հապա ասանկ կ'ըլլաս, որ ձեր բոլոր էրիկ մարդիկը թլիատին՝ մեզի պէս ըլլան, ու անկէ ետև մէկմէկու աղջիկ կու տանք կ'առնենք, ու մէկտեղ կը կենանք մէկ ազգ կ'ըլլանք»։ Դատ հաւնեցան ասոր՝ Եմովը ու Սիւքէմ. ուստի շուտ մը գացին միամտութեամբ ան քաղաքի մարդիկներուն ալխելուրնին մտուցին, որ իրենց հետ բոլոր էրիկ մարդիկը թլիատուեցան։ Երրորդ օրն որ եղաւ, երբոր աս թլիատածները աւելի ցաւի մէջ էին, և կարողութիւն չունեին ոտք ելլելու, Դմաւոն ու Վէին Յակոբայ բան ըսաած՝ իրենց գլխուն թուրը ձեռուընին առած մտան քաղաքը, ու բոլոր ան էրիկ մարդիկը ջարդեցին՝ Եմովը ու Սիւքէմ ալ մէկտեղ. ու Դինա քուրերնին առին տուն բերին, և բոլոր անոնց կնիկները ու անասունները և ամեն բաներնին կողոպտեցին։ Յակոբ աս բանիս համար շատ սրդողեցաւ տղոցը վրայ, որ վրէժինդրութեան (այսինքն էօճ առնելուն) չափը անցուցեր էին. և ինքն ալ վախի մէջ էր՝ որ աս պատճառով ան երկրին մարդիկը թշնամութեամբ իր վրայ հանէ։

Անոր համար Աստուած հրամայեց Յակոբայ որ անկէց ելլէ բեթէլ երթայ, և հոն 'ի պատիւ Աստուծոյ սեղան մը շինէ. (աս ան տեղն է՝ որ ինքը Եսաւայ ձեռքէն փախչելու ատենը ան սանդուխին տեսիլը տեսաւ)։ Յակոբ ալ առած պատրաստութիւն տեսնելով սրբեց մաքրեց իր ընտանիքը ան կռապաշտական բաներէն՝ որ Խառանէ առած հետերնին բերեր էին. ու հոն հասածին պէս ան ըսած սեղանը շինեց 'ի չնոր.

Հակալութիւն Աստուծոյ իրեն ըրած բարերարութեանցը, ինչպէս առաջ ինքն ալ ուխտ ըրեր էր: Եւ ան տեղը մէյ մ'ալ երեցաւ Աստուած Յակոբայ, նորէն ըսաւ որ՝ «Բու անունդ այսուհետեւ՝ Իսրայէլը սուի»: ու օրհնեց զինքը որ աշխ շատնայ, և խոստացաւ որ ան երկիրները իրեն և իր զաւակներուն տայ՝ ինչպէս ըսեր էր Արքահամու և Խասհակայ: Ետքը երբոր Բեթելէն ելաւ Յակոբ դէպ ՚ի Քերըն կու գար Խասհակայ իր հօրը քով, Ճամբուն վրայ Ռաքէլ Բենիամին ըսած որդին ծնաւ, որ Յակոբայ վերջին զաւակը եղաւ. բայց դժուարածին ըլլալով՝ տղաբերքէն մեռաւ Ռաքէլ ու հոն Եփրաթայի Ճամբուն վրայ Թաղուեցաւ, որ ետքը ան տեղը Բեթղեհէմը սուեցաւ: Այնափ ատենէն ետեղ առողջ Աստուծոյ տուած հազար բարիքներով երբոր Յակոբ Եկաւ Քերըն հասաւ՝ ալ խիստ ծերացած գտաւ իր Խասհակ հայրը, որ քիչ մ'ալ ապրելէն ետքը հարիւր ութսուն տարուան վախճանեցաւ, և իր երկու որդիքը Յակոբ ու Եսաւ Թաղեցին զինքը:

### Գ Լ Ո Խ Խ Ժ է.

Յակոբայ մեկալ տղոցը նախանձը և դաշտանուրիւնը  
Ցովսէփի Գեղեցիկին վրայ:

Ամաշխարհի 2276: (Մննդ. 1.5:)

Յակոբ նահապետը բոլոր տասուերկու մանչ զաւակ ունեցաւ, ու մէկ աղջիկ մը. և ան տղոցը անուններն են Ռուբէն, Շմաւան, Պեհ, Յուդա, Խապար, Զաբուղոն, Դան, Նեփաղիմ, Գաղ, Ասեր, Յովսէփ, Բենիամին,

որ ասոնք Խսրայէլացւոց տասուերկու ցեղին նա-  
 հապետները եղան։ Ասոնց մէջէն Յակոբ Յով-  
 սէփը որ Ռաքելի առջնեկն էր՝ մէկաներէն ա-  
 ւելի կը սիրէր իր անմեղութեանը համար, ու  
 մէյ մ'ալ որ՝ անիկայ որդի ծերութեան էր. ա-  
 նոր համար իրեն ծազկեայ պատմուձան (այսինքն  
 չիչէկիլի կապայ) մըն ալ շիներ էր, որ Յովսէփ  
 հագնելով իր բնական գեղեցկութեանը վրայ  
 աւելի աղուոր և շնորհալի կ'երևար։ Աս պատ-  
 ճառաւաւ մէկալ եղայրները կը նախանձէին  
 Յովսէփայ վրան, ու սուտ ամբաստանութիւն-  
 ներով (այսինքն շէքվաներով իժտիրայով) կը  
 ջանային որ հօրերնուն առջև անոր անունը աւ-  
 րեն. բայց Յակոբ բանը գիտնալով անոնց մոիկ  
 չէր ըներ։ Եղաւ որ երազ մը տեսաւ Յովսէփ,  
 ու ելաւ ուրիշներուն ալ պատմեց. իբր թէ՝  
 դաշտի մը մէջ ինքը եղայրներուն հետ մէկ-  
 տեղ ցորենի որայ (այսինքն տէմէթ) կը կա-  
 պէին. և իր կապած որան ելաւ շխտակ կայնե-  
 ցաւ, ու եղայրներուն կապածները երկրպա-  
 գութիւն տալու պէս իրենին առջել կը ծռէին։  
 Մէկ ուրիշ երազ մըն ալ տեսաւ որ արել ու  
 լուսընկան և տասնըմէկ աստղ՝ իրեն երկրպագու-  
 թիւն կ'ընէին։ Աս երազներս լսելով իր եղ-  
 բայրները, ու հասկրնալով որ ատոնք ատենով  
 Յովսէփայ դալու մեծութիւնը և իշխանութիւ-  
 նը կը ցուցընեն, անոր համար սկսան եւելոք  
 վրան նախանձի՝ սաստիկ ատել զինքը, անսանկ  
 որ արիւնը կ'ուղէին խմել, ինչպէս գործով ալ  
 յայտնեցին իրենց անողորմութիւնը, որ ա-  
 սանկ եղաւ։ Քիչ ատենէն ետև՝ որ մը երբոր  
 աս Յակոբայ տղաքը հեռու տեղ մը իրենց  
 ոչխարները արծելու դացին ու հոն շատ ուշա-

ցան, Յակոբայ սիրտը աս բանիս համար անհանգիստ ըլլալով, Յովսէփը անոնց ետևեն խրկեց որ՝ Երթայ տեսնէ իր Եղբայրները նայի թէ ուր են՝ ինչ կ'ընեն կոր, որ դայ իրեն զըրուցէ: Յովսէփ ալ հնազանդեցաւ հօրը, Ելաւ գնաց և ասդիս անդին փնտռելէն ետքը Դովթայիմըսուած դաշտը դտաւ զիրենք:

Ան տեղը Երբոր Եղբայրները հեռուանց տեսան ասիկայ որ դէպ իրենց կու դար, մէկ մէկու ծաղը ընելով սկսան ըսել. « Նայէ նայէ, Երաղ տեսնողը կու դայ » . ու ան ատենը մէջերնին խօսք դրին՝ որ զինքը բռնեն սպաննեն, իր մարմինը ան տեղուանքի ջրհորներուն մէկին մէջ նետեն, ու անանկ ձայն հանեն որ դազան մը (այսինքն Ճանավար մը) Յովսէփը բզբքտեր կերեր է. « Եւ ան ժամանակը, ըսին, տեսնենք թէ՝ ինչ կ'ըլլայ իրեն Երազները » : Ուուրէն մեծ Եղբայրնին աս բանիս դէմկեցաւ. » Չէ, ըսաւ, տղուն արիւնը ըմտնենք, հապա աս տեղուանքս պարապ ջրհորի մը մէջ ձգենք զինքը որ ինքիրեն Երթայ կորսուի » . աս Ճամբովս Ուուրէն ուզեց որ տղան մեռցընելէն խալըսէ՝ ու ողջ իր հօրը ձեռքը հասցընէ: Մէկախնոնք ալ ասոր ըսածին պէս՝ բռնեցին վրայէն ծաղկեայ պատմուՃանը հանեցին, տարին պարապ ցամաք ջրհոր մը ձգեցին, ու եկան նստան հացերնին ուտելու: Ան ատենը մէյ մըն ալ դառնան նային որ՝ անդիէն իսմայելացի վաճառականներ իրենց ուղտերով ու ապրանքով դէպ'ի Եգիպտոս կ'երթան. աս որ տեսաւ Յուդա՝ միտքը ինկաւ ըսաւ. « Մէզի ինչ շահ կ'ըլլայ որ Եղբայրնիս սպաննենք. հապա՝ ձեռքերնիս մեր Եղբօրը արիւնը չթաթիած եկէք աս իսմայելացիներուն ձա-

խենք Երթայ»։ Մէկանոնց միտքն ալ աս ըանիս վրայ պառկեցաւ . ուստի շուտ մը դացին անջրհորէն Յովսէփը հանեցին, բերին անանկ ասիսմայելացիներուն քսան դահեկանով (կամ խուռուշով) ծախեցին, որ անոնք ալ հետերնին առին անմեղ Յովսէփը Եղիպտոս տարին։ Ետքը ասոնք իրենց ըրած չարութիւնը հօրերնուն առջեց գոցելու համար՝ Յովսէփայ ծաղկեայ պատմուժանը առին՝ այծ մը մորթեցին անոր արիւնովը թաթխեցին, անանկ Յակոբայ խրկեցին ըսին թէ՝ «Մենք ատ լաթը գտանք՝ նայէ քու տղուդ պատմուժանն է»։ Երբոր Յակոբ անտեսաւ՝ ու ձանցաւ, սկսաւ լալով ըսել. «Իմ տղուս է աս պատմուժանը. չար գազանի հանդիպեցաւ իմ Յովսէփ որդիս՝ որ զինքը ըզըքտեց կերաւ»։ և անանկ սաստիկ կսկիծէն իր վրայի լաթերը պատըուտեց ձգեց, սդաւորի պէս քուրձ մը (այսինքն խարար մը) հագաւ, ու շատ ժամանակ ասանկ լալով սուզը սրտէն չեր Երթար, չեր միիթարուէր, հապա՝ «Թողուցէք, կ'ըսէր, որ ես ալ մեռնիմ իմ սիրական տղուս քովը Երթամ»։

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Ը.

Յովսէփ Եղիպտոսի մէջ կը ծախուի, ու հոն զրադարձամբ բանտ կը մտնէ:

ԱՄ աշխարհի 2277 : (Ծննդ. 1.թ. 10 : )

Յովսէփ տասնըեօթը կամ տասնըութը տարուան էր Երբոր իր Եղայրները զինքը իսմայելացւոց ծախեցին. անոնք ալ Եղիպտոս որ տարին՝ հոն տեղը Պետափրէս ըսած մէկ իշխանի մը, որ

Փարաւոն թագաւորին դահճապետ (այսինքն  
 ՃՇԱՄ պաշի կամսիլիհտար) էր, անոր ծախե-  
 ցին: Եւ Աստուծոյ չնորհքը միշտ Յովսեփայ վրան  
 ըլլալով՝ իր խոհեմութեամբը և հաւատարմու-  
 թեամբը խիստ սիրելի եղաւ իրեն տիրոջը, ա-  
 նանկ որ տանը ամեն բանը ու կառավարութիւ-  
 նը անոր ձեռքը հաւտացեր տուեր էր. և անոր  
 համար Աստուծոյ օքհնենքն ալ ան մարդուն տը-  
 նէն անպակաս էր: Բայց Յովսեփի տեսքով ա-  
 զուոր կորիծ մը ըլլալով՝ իր տիրոջը կնիկը վրան  
 սկսաւ ազք ձգել, ու շատ անդամետեէն ընկաւ  
 որ իր հետը մեղանչէ: Յովսեփի ալ քովէն հե-  
 ռանալով՝ իրեն պատասխան կու տար. «Դուն  
 ալգիտես որ իմ տէրս բոլոր իր ունեցածները  
 իմձեռքս տուեր հաւտացեր է, քեզ միայն ի-  
 րեն պահեր է՝ որ իր կնիկն ես. հապա ի՞նչպէս  
 կարելի է որ ես անոր աս անհաւատարմութիւնը  
 ընեմ, և ասով Աստուծոյ դէմ ալ մեղանչեմ:  
 քաւ լիցի, ըաւ, որ ատ չարութիւնը ընեմ»:  
 Կնիկը այսու ամենայնիւ ետ չէր կենար՝ իր չար  
 բաղձանքը կ'ուզէր որ առաջ տանի. ուստի օր  
 մը որ Յովսեփի հարկաւոր բանի համար տու-  
 նը մինաւոր հետը մնացեր էր, ան ատենը աս  
 կնիկս սկսաւ եւելօք բռնաբարել (զօռ ընել)  
 Յովսեփայ, անանկ որ՝ վրայի լաթը բռներ կը  
 քաշէր. Յովսեփի ալ ճարը հատած՝ շուտ մը լա-  
 թը (կամ պինիշը) հանեց ձեռքը թողուց՝ այն-  
 պէս վազեց տնէն դուրս ելաւ: Ասանկ որ ըրաւ  
 Յովսեփի, ան ժամանակը վրան սաստիկ սըր-  
 դողելով կատղեցաւ կնիկը, ու պոռալով տանը  
 մարդիկը սկսաւ կանչել թէ՝ «Եկէք տեսէք որ  
 էրիկս աս եբրայեցի մանչը տունս բերաւ որ մեզ  
 ոտքի տակ առնէ խայտառակ ընէ»: ու անոնց

սուտ պատմեց թէ՝ «Անիկայքովս եկաւ որ հետո  
մեղամնչէ . և երբոր ես զինքը քովիս վուշնտելով  
կանչուըռտեցի , շուտ մը ան ալ արտօրալէն իր  
լաթը քովս թողուց՝ փախաւ գնաց» . Ետքը եր-  
բոր էրիկը տունը եկաւ՝ անոր ալ ասանկ սուտ  
զրուցեց . ան ալ հաւտալով կնկանը՝ Յովսէփը  
բռնել տուաւ բանտը դրաւ : Բայց ան բանտին  
մէջն ալ Յովսէփի իր անմեղութեամբը և առա-  
քինութեամբը այնչափ սիրելի եղաւ բանտապե-  
տին , որ կամաց կամաց բանտին պահպանութիւ-  
նը և վրակեցութիւնը իրեն ձեռքը տուաւ . և  
հոն ալ Աստուած իր բանը կ'աջողէր :

Ան ատենները Փառաւաւոն Եգիպտացւոց թա-  
գաւորը՝ յանցանքի մը ( այսինքն սուչի մը ) հա-  
մար իր տակառապետը ( այսինքն խատէհքեար  
պաշին ) ու մատակարակը ( այսինքն աշճի սպա-  
շին ) Յովսէփայ կեցած բանտը դրաւ : Մէկքա-  
նի օրէն ետեւ ասոնք երկուքն ալ մէկ գիշեր  
մը երազ տեսան , ու առտուանց երբոր Յովսէփի  
քովելնին գնաց որ նայի իրենց պիտանաւորու-  
թիւնը հոգայ , տեսաւ որ երկուքն ալ երեմին  
կախած շփոթեր էին . Յովսէփ հարցուց իրենց  
ասոր պատճառը : Անոնք ալ պատասխան տուին  
թէ՝ « Երկուքս ալ մէյմէկ երազ տեսանք , ու  
մարդ չունինք որ մեզի մեկնէ ըսէ թէ ինչ պի-  
տոր ըլլայ» : Յովսէփ ալ իրենց ըսաւ . « Աստու-  
ծով ես կը մեկնեմ , թէ որ տեսածնիդ ինծի  
պատմէք» :

Ա՞ ատենը տակառապետը առաջ ցալթկեց  
սկսաւ պատմել . «Երազս , ըսաւ , տեսայ որ՝ առ-  
ջես մէկ որթ մը ( այսինքն ասմայի քիւթիւկ մը )  
կար , ու վրան իրեք կանաչ ձիւղ բուսած էին ,  
իրեքն ալ վրանին մէյմէկ ողկոյզ հասած խաղող

ունեին, ես ալ Փարաւոնի գաւաթը ձեռքս բըռ-  
նած՝ ան խաղողը կը փրցընէի՝ կը ճղմէի գաւա-  
թին մէջ, ու Փարաւոնի կու տայի որ խմէ:  
Յովսէփ ալ իրեն պատասխանեց. « Քու Երա-  
զիդ մեկնութիւնն աս է. ան իրեք Ճիւղը՝ իրեք  
օր կը ցուցընէ, ու իրեք օրէն ետև Փարաւոն  
զքեզ պիտի յիշէ, նորէն զքեզ առջի պաշտօնդ  
(այսինքն մանսուպդ) պիտոր հանէ, որ քու տո-  
վորութեանդ պէս գաւաթը Փարաւոնի ձեռքը  
տաս. միայն թէ, ըսաւ, քեզի կ'աղացեմ որ՝ ան  
ատենը զլսյիշես Փարաւոնի առջեր՝ ու աս բան-  
տէս խալըսես, որ ես յանցանք մը ըըրած՝ զիս հոս  
քերեր դրեր են»: Ետքը մատակարարն ալ տես-  
նելով Յովսէփ յաջող մեկնեց տակառապետին  
Երազը, ինքն ալ իրենը պատմեց. « Ես ալ, ըսաւ,  
տեսայ որ՝ իրեք բարակ ալիւրի աման գլխուս  
վրայ գրած ունեի. և վրայի ամանին մէջը որ  
Փարաւոնի ազնիւ կերակուրները կային՝ թըռ-  
չունները կու գային անկէց կ'ուտէին»: Ասոր  
մեկնութիւնն ալ այսպէս տուաւ Յովսէփ. « Ի-  
րեք ամանները, ըսաւ, իրեք օր կը ցըցունէ, ու  
իրեք օրէն ետև քու գլուխդ Փարաւոն պիտի  
կարէ, ու զքեզ կախէ. և անկէց թռչունները  
պիտոր գան մարմինդ ուտեն»: Երբոր իրեք օրը  
եղաւ՝ ամէն բան Յովսէփայ ըսածին պէս կա-  
տարուեցաւ. ինչու որ՝ Փարաւոն ան օրը իր  
ծննդեան տարեդարձին սեղան ըրաւ, և աս ու-  
րախութեան մէջ աս երկուքս ալյիշեց. տա-  
կառապետը նորէն իր պաշտօնին հանեց, ու  
մատակարարը կախել տուաւ: Բայց տակառա-  
պետը զՅովսէփ չի յիշեց՝ այլ Յովսէփայ ըսածը  
մոռցաւ:

## ԳԼՈՒԽ ԺԹ.

Յովսեկի Փարաւոնի երազները մեկնելով բանտէն կը խալքսի, և իշխանութեան կը հասնի:

Ամազլսարհի 2289: (Ծննդ. ԽԱ:)

**Անկեց Երկու տարիեն Ետև Փարաւոն թագաւորը երազ տեսաւ որ՝ իբր թէ ինքը գետին (այսինքն չային) քովը կեցեր էր, գետէն եօթը գէր աղուոր մատղաշ կովեր ելեր՝ ան տեղուանքը կ'արծէին. Ետքը անոնց ետևէն նորէն եօթը կով ալ ելան ան գետէն՝ շատ անշնորհք՝ քաշուած և վատուժ, և ասոնք ալ հոն արածուելու ատեն գացին ան առջի եօթը աղէկ կովերը կերան: Ասոր վրայ արթընցաւ Փարաւոն՝ ու մէյ մ'ալ քնացաւ, տեսաւ որ մէկ ցորենի բունէն եօթը լեցուն աղուոր ցորենի գլուխներ բուսան. ու անոր քովէն մէյ մ'ալ նորէն եօթը ցորենի գլուխներ ելան՝ չոր ու ցամաք. և աս ետքինները՝ ան առջի աղէկները կլեցին: Երբոր առտու եղաւ, Փարաւոն աս երազներու վրայ շփոթելով տակնու վրայ եղած՝ շուտ մը հրամայեց առջեր կանչել տուաւ բոլոր Եգիպտոսի կարդացողները՝ որ աս բանս իրեն մեկնեն ըսեն: Անոնցմէ Երբոր մարդ մը չգտնուեցաւ որ կարողըլլար Փարաւոնի երազը մեկնել, ան ատենը յանկարծակի տակառապետին միտքը ին կաւ Յովսէփը, ուստի սկսաւ Փարաւոնի պատմել թէ՝ անիկայ ինչպէս ատենով իրեն ու մատակարարին բանտին մէջը տեսած երազները աղէկ մեկներ էր. ան ատենը Փարաւոն ալ հրամայեց որ Յովսէփը բանտէն հանեն իր քովը**

Քերեն։ Անանկ՝ Յովսէփի վրան գլուխը մաք-  
րած՝ նոր լաթեր հագած Փարաւոնի առջեր  
ելաւ, (և ան ատեն ալ երեսուն տարուան  
կտրիչ էր եղեր), ու տեղն՝ ի տեղը սկսաւ իրեն  
մեկնել ան երազները։ « Սստուած, ըսաւ, ինչ-  
որ ետքը ատենով պիտի ընէ՝ ատ երազներովը  
քեզիյայտնեց, որ երկուքն ալ մէկ բանի վրայ  
են. ան եօթը ազուոր մատղաշ կովերը, և եօթը  
լեցուն ցորենի գլուխները՝ եօթը առատու-  
թեան (այսինքն պօլուխի) տարիներ կը ցու-  
ցունեն, և մէկալ եօթը քաշուած կովերը ու  
ցամաք ցորենները՝ եօթը սովի (այսինքն խըթ-  
ըխի) տարիներ են, որ առջի առատութեան  
ետեկն պիտի գան։ Ուստի, ըսաւ, քեզի իմաս-  
տուն խելացի մարդ մը գտի՞՝ որ աս բանիս  
վերակեցու գնես, որ ան եօթը առատութեան  
տարիներուն բարիքը ժողվէ՝ ետեկ եկած սովին  
ատենին պահէ, որ ժողովուրդը անօթութենէն  
ջարդուի»։ Դատ հաւնեցաւ Փարաւոն աս  
Յովսէփայ տուած մեկնութեանը, ու միաքը ա-  
ղէկ պառկեցաւ ըսածին. ուստի ինքն ալ Յովսէ-  
փայ դարձաւ ու ըսաւ. « Քեզմէ ուրիշ ով կայ  
աւելի խոհեմ և իմաստուն, որ ատ Սստուծոյ  
քեզի յայտնած բանը կատարէ. անոր համար  
ես ալ հիմա քեզ իշխան և վերակեցու կը դը-  
նեմ իմ տանս և իմ երկրիս վրայ, որ բոլոր Ե-  
կիպտացւոց ժողովուրդը քու բերանդ նային՝  
քեզի հնազանդին, անանկ որ՝ ես միայն ամոռ-  
ռովս (կամ թախտով) քեզմէ վեր նստիմ»։ Ա-  
սանկ ըսելով Փարաւոն՝ իր մատեն հանեց թա-  
գաւորական մատնին Յովսէփայ մատը դրաւ,  
ու իրեն իշխանական կապայ հազցուց, ոսկիէ  
շղթայ վիզը ձգեց և իր երկրորդ կառքը նստե-

ցուցած, հրամայեց որ այնպէս փառաւորութեամբ բոլոր քաղաքը պտըտցունեն՝ առջեւեն կանչելով՝ որ ամենը զինքը Եգիպտոսի տէր ձանչնան։ Ասկէ ՚ի զատ՝ Յովսեփայ անունն ալ փոխեց՝ Եգիպտացիերէն Փսոմթոմփանէ դրաւ, որ կը նշանակէ՝ Փրկիչ աշխարհի. ու Ետքը մէկ մէծ իշխանի մը աղջիկ ալ Ասանթթ անունով՝ Յովսեփայ տուաւ հետը կարգեց, որ անկէ Երկու տղայ Եղաւ, մէկին անունը Մանասէ՝ ու մէկամնը Եփրեմ։ Այսպէս որ Եղաւ, ան առատութեան տարիները Յովսեփ Ելաւ բոլոր Եգիպտացւոց Երկիրները պտըտեցաւ շատ ցորեն դիզեց պահեց, այնչափ որ՝ Երբոր Ետևէն սովի տարիները Եկաւ, անով չէ թէ միայն բոլոր Եգիպտացիները՝ հապանակ ուրիշ մօտաւոր Երկիրներուն մարդիկն ալ կշտացուց, որ չորս դիէն Եգիպտոս կը թափէին կերակուր գտնելու։ Նաև ասով Եւելք շատ շահ ըրաւ Յովսեփ Փարաւոնի և թագաւորական գանձին (այսինքն խազնէին), ինչու որ ալ սաստիկ սովին ժողովուրդը չիրնալով հացի ստակ հասցունել, ինչ որ ունէին՝ գետին ըլլայ՝ անասուն ըլլայ՝ և Ետքը նաև իրենց անձերնին՝ գերւոյ պէս ստրկի տեղ թագաւորին ծախեցին, որ ցորեն առնեն՝ անով ապրին։

## Գ. Լ. Ա. Խ. Ի.

Յովականիայ եղբայրները սամին պատճառով իրեն որ  
կը դիմեն, Յովսեփ զանոնք էը փորձէ:

ԱՄ աշխարհի 2297: (Ծննդ. Խթ. ԽԳ. :)

**Եգիպտոսի սովոր ինչուան Քանանացւոց եր-**  
**կիրը հասնելով, Յակոբ նահապետը որ իր զաւ-**  
**կըներովը հօն կը բնակէց, ինքն ալսկաւ նեղու-**  
**թիւն քաշել. և լելով որ Եգիպտացւոց եր-**  
**կիրը ցորեն կը ծախուի, իրեն տասը տղաքը մէ-**  
**կէն Եգիպտոս խրկեց, որ անկէց երթան ցորեն**  
**բերեն. միայն պինտ պզտի տղան Բենիամինը՝**  
**որ Յովսեփայ մէկ մօրէ եղքայրն էր, Յակոբ**  
**քովով պահեց հետերնին չժողուց, որ չըլլայ թէ-**  
**երթալով ըստ, անոր ալ փորձանք մը հան-**  
**գըտի. Երբոր ասոնք Եգիպտոս եկան և Յով-**  
**սեփայ առջել ելան երկրագագութիւն ըրին՝ որ**  
**իրմէ ցորեն ուղեն, չձանցան զինքը. բայց Յով-**  
**սէփ զանոնք տեսնելուն պէս շուտ մը ձանցաւ և**  
**միտքը ինկաւ իր Երազները. և առջի բերանը**  
**առանց նշան մը ցոյց տալու՝ օտար մարդու պէս**  
**սկսաւ խստութեամք (այսինքն սէրթ սէրթ)**  
**հետերնին Երթալ. « Դուք, ըստ, ուսկից կու**  
**գաք. կ'երեայ թէ դուք լրտես (այսինքն չաշուտ)**  
**էք՝ որ եկեր էք աս տեղուանքս նայիլ տեսնել :**  
**Անոնք ալ՝ « Քամ լիցի, տէր, ըսին. մենք քու**  
**ծառադ ենք՝ որ Քանանացւոց Երկրէն եկանք**  
**ցորեն գնելու. մենք ամենս մէկ մարդու զաւակ**  
**ենք, տասուերկու եղքայր ենք, ամենէն պզտիկը**  
**հօրերնուս քովն է, ու մէկալն ալ կորսուած**  
**է »: Յովսեփ նորէն սիրտը ամուր բռնելով**

իրենց պատասխան տուաւ. «Ահա առ խօսքերնէդ կ'երևցընէք որ դուք լրտես էք. ուստի ես ձեր ըսածին ճշմարտութիւնը փորձելու համար ձեզ չեմթողուր որ երթաք, ինչուան որ ան ձեր ըսած պղտի եղբայրնիդ ալ առջես չգայ» : Ասանկ ըսելով՝ բռնեց ամենը բանտ դրաւ. և իրեք օրէն ետե՛ իրը թէ վրանին խըդ ճալով բանտէն հանեց զիրեննք, ու հրամայեց որ միայն մէկերնին մնայ, մէկանոնք երթան ցորեննին տանին. և մէյ մ' ալ դաւնալու որ ըլլան ան պղտի եղբայրնին ալ առնեն մէկտեղ բերեն, ապա թէ ոչ ըսաւ, գիտնաք որ զձեզ կը սպաննեմ Ան ատենը տասը եղբայրներն ալ սկսան մէջերնին մէկմէկու ըսել. «Իրաւ որ արժանապէս մենք ասնեղութիւնը կը քաշենք ան մեր եղօրը ըրածնուս համար, երբոր ան ողորմելին կ'աղաքէր մեզի՝ որ իրեն խնայենք, ու մենք մտիկ չէինք ըներ» : Ուուբէնն ալ դարձաւ ըսաւ. «Ես ձեզի չէի՞ըսեր որ տղուն արիւնը մի մտնէք, ու դուք ինձի մտիկ չըրիք. ահա հիմա անոր արիւնը մեզմէ կ'ուզուի» : Առ բաներս կը խօսէին մէջերնին՝ ու չէին դիտեր որ Յովսէփ կը հասկընայ կ'իմանայ. ինչու որ ինքը իր հայրենական երբայեցւոց լեզուն անոնցմէ պահելով՝ միշտ թարգմանով (այսինքն թէրձիմանով) կը խօսէր հետերնին Յովսէփ երբոր աս բաներս լսեց, ալ սիրտը լեցուելէն չդիմացաւ, ու անոնց քովիլէն զատուեցաւ որ երթայ մինսւոր լայ. ետքը նորէն քովիրնին եկաւ հրամայեց որ անոնցմէ Նմաւոն ըսածը բռնեն կապեն, որ հոն մնայ՝ ինչուան մէկանոնք դառնամն. և իրենց ամանները ցորենով լեցընելէն ետեւ, դաղառեկ ապրապեց իր ծառաներուն որ՝ անոնց տուած ցորենին

գին ստակը ամեն մէկունը իրենց ամանին մէջը գնեն՝ անանկ կապեն. անկէ՛ի զատ ուրիշ ձամբու համար կերակուր ալ տուաւ իրենց՝ ու անանկ ձամբեց : Անոնք ալ միամտութեամբ անցորենը իրենց իշերուն վրայ բեռցուցած՝ երբոր եկան իջևան մը ( այսինքն խօնախ մը ) հասան, մէկերնին արձըկեց իր քուրձը ( այսինքն չուվալը ) որ իշուն կերակուր տայ, ու տեսնելով որ իր բերած ստակը քուրձին բերանը դրած է՝ զարմացաւ . և ան որ տեսան՝ ամենքն ալ շփոթեցան, ու կ'ըսէին թէ՛ աս Աստուծոյ բանն է :

Ետքը երբոր իրենց տունը հասան, սկսան տեղն՝ ի տեղը Եգիպտոս իրենց գլխէն անցածները հօրերնուն պատմել, և հոն մէկալներն ալ իրենց ցորենները պարպելու ատենը երբոր տեսան որ ամեն մէկուն տարած ստակը ծրարած իր քուրձին մէջը դրած էր, ան տեղը ամենուն սիրտը սաստիկ վախ մը ինկաւ՝ չէին գիտեր ինչ ըսեն : Ան ժամանակը Յակոբ ծերունին ալ ասքաներս լսելով ու տեսնելով, սկսաւ այրած սըրտով ախ ընելով անոնց ըսել . « Զիս զաւկըներէս զրկեցիք . Յօվակի վայ, Յմաւոնը չկայ, ու հիմա Բենիամինս ալ կ'ուզէք ինծմէ առնել . աս ամեն խեղճութիւնները իմ վրաս . կու գան » : Ուուրէնը դարձաւ իրեն ըսաւ . « Խմ երկու տըզաս սպաննէ՛թէ որ Բենիամինը քեզի չգարձընեմու չուրեմ, զու միայն թէ իմ ձեռքս տաս » : « Չէ՛, ըսաւ Յակոբ, ըըլլար, իմ որդիս ձեզի հետ գալու չէ՛ . ասոր Եղբայրը մեռած է, աս միայն մնացեր է Ուաքելի բերած տղոցմէ . թէ որ աս ալ մէկ փորձանքի մը հանդիպի, ան ատենը իմծերութիւնս անմիսիթար տրտմութեամբ գերեզման կը դնէք » : Բանը ասանկ մնաց ինչուան

որ հատցընելու եղան ան բերած ցորեննին . ետքը  
սովը օրէ օր աւելի որ կոխեց , Յակոբայ Ճարը  
Հատաւ՝ տղոցը ըսաւ որ նորէն երթան Եգիպտո-  
սէ ցորեն բերեն : Յուդա ալ դարձաւ՝ « Գիտ-  
նաս , ըսաւ , որ ան տեղի իշխանը մեր հետ ա-  
սանկ խօսք դրեր ըսեր է՝ որ մէյ մ՝ ալ իմերեսս  
չէք տեսներ ինչուան որ ձեր պղտի եղբայրը հե-  
տերնիդ չըերեք . ուստի թէ որ անիկայ հետեր  
նիս չտաս մենք չենք երթար » : Յակոբ նորէն  
ըսաւ . « Ատ ի՞նչ վայ բերիք վրաս . ինչու անոր  
զուրցէք որ դուք ուրիշ եղբայր ալ ունիք » : Ա-  
նոնք ալ պատասխան տուին թէ՝ « Հապա ի՞նչ  
ընէինք՝ որ մեզի մէկիկ մէկիկ մեր ազգը սկսաւ  
հարցընել ըսել թէ՝ հարերնիդ ողջ է , ուրիշ  
եղբայր ալ ունիք . մենք ալ ի՞նչ ընենք՝ իրեն  
պատմեցինք . ով գիտէր որ մեզի պիտոր ըսեր թէ՝  
ան ձեր եղբայրը բերեք » : Ետքը Յուդա նորէն  
մէջ մտաւ , ու ինքը երաշխաւոր (այսինքն քե-  
ֆիլ) ըլլալով՝ բռնի Յակոբայ ձեռքէն տղան  
փրցուց որ հետը տանի . և անկէ ՚ի զատ Յակոբ  
ըսաւ որ՝ աս իրենց երկրի բերքերէն ընծայ ալ  
առնեն տանին ան իշխանին , և ան ետ դարձած  
ցորենի ստակին ալ հետերնին առնեն . անանկ  
Յակոբ վրանին օրհնենք կարդալով՝ Ճամբայ  
դրաւ որ երթան :

## Գ Լ Ո Ւ Խ Ի Ա Ր

Յովսեմի իր եղբայրները քիչ մըն այ փորձելէն ետև՝  
զինքը անոնց կը յայտնէ :

ԱՄ աշխարհի 2297 : (Ծննդ. 191. 1161)

Երբոր աս Յակոբայ որդիքը Բենիամինը հետ-  
առնին առած Եգիպտոս հասան, Յովսէֆ հրա-  
մայեց իր տանը վերակեցուին (այսինքն վեքիլ-  
խարձին) որ առնէ անոնք իր տունը տանի, ու  
սեղան պատրաստէ՝ որ ետքը ինքն ալ գայ մէկ-  
տեղ հաց ուտեն: Բայց եղբայրները ան ատենը  
կարծիք երթալով թէ ան ստըկին համար տու-  
նը կը տանի՝ որ գատաստանին կտրէ, սկսան  
ան մարդուն պատմել թէ՝ ինչպէս ան ստակնե-  
րը իրենք առանց գիտնալու ամեն մարդ իրեն  
ամանին մէջը գտաւ, «Ու հիմա, ըսին, անկէ  
՚ի զատ ուրիշ ստակ ալքերեր ենք որ նորէն ցո-  
րեն առնենք տանինք»: Մարդը սիրտ տուաւ ի-  
րենց և ըսաւ թէ «Ստ Աստուծոյ բանն է որ ձեր  
տուած ստակը ձեզի գարձուց, ատոր վրայ հօգ-  
մ’ ընէք, ես առնելիքս առեր եմ»: ու ասանկ  
ըսելով տուն տարաւ. հանգչեցուց զիրենք, նաև  
Շմաւոն եղբայրնին ալ արձըկեց քովերնին րե-  
րաւ: Եաքը Յովսէֆի տուն եկաւ, սիրովընդու-  
նեց իրենց բերած ընծանելը, հարցուց իմա-  
ցաւ հօրերնուն որպիսութիւնը, ու ըսաւ թէ՝  
Աստուծմէ օրհնած մարդ մըն է ան. ետքը Բե-  
նիամինի վրան նայելով, որ իր հարազատ եղ-  
բայրն էր, հարցուց թէ՝ «Աս է ձեր ըսած պըզ-  
տի եղբայրը. Աստուածքեզի ողորմի, որդեակ»  
ըսաւ. և ան տեղը Յովսէփայ սիրտը անանկ լե-

ցուեցաւ, աղիքը կտրտեցան, որ ալ արցունքը չկրցաւ բռնել, ձգեց զիրենք՝ անդին մինաւոր տեղ մը գնաց որ լայ: Ետքը կերակուրին ատենն որ եկաւ՝ ամենը մէկտեղ կարդովիր հետը հացի նստեցուց, ու սեղանին վրայ աւելի պատիւ ցուցուց Բենիամինի: Ասանկ ուրախ սրտով ուտել խմելէն ետև՝ Յովսէփ վերակեցուին ապըսպըեց որ իրենց ցորենին ամանները աղէկ մը լեցընէ, ու նորէն իրենց տուած ցորենին ստակը ամեն մէկուն քուրձին բերանը գնէ կապէ. նաև աս ալքսաւ որ իր արծըթէ գաւաթը (կամթասը) Բենիամինին ամանին մէջը անոր ստըկին հետը դնէ: Այս կերպով առտուանց կանուխ ամենքը իրենց բեռներովն որ ճամբեց՝ ու ելան գացին, քիչ մը անցնելէն ետքը՝ որ քաղքէն շատ չէին հեռացեր՝ Յովսէփ ան վերակեցուն իրենց ետևէն խրկեց՝ որ երթայ բռնէ անօնք ու երեսնին տայ. « Դուք ատանկ չար կը հատուցանէք ձեր բարերարին դէմ, որ իմ տիրոջս արծըթէ գաւաթը գողցեր եք» :

Աս բանս երբոր լսեցին անօնք, տակնուվրայ եղան՝ « Քամ լիցի, ըսին, մենք այդպէս բան չենք ըրած ու չենք դիտեր. Յնչպէս կարելի է որ մենք արծաթ կամ ոսկի գողնանք քու տիրոջմէդ որ մեր ամանին մէջը գտած ստակնիս ալնորըէն ձեզի գարձուցինք բերինք»: Եւ աս գողութեանս վրայ ամեննեխն կարծիք չունենալով աս ալհամարձակ իրեն ըսին թէ՝ « Ուր մէջը որուն քովէն որ ելլէ ան գաւաթը՝ զինքը սպաննեցէք, և մենք ամենքս գերի ըլլանք ան իշխանին» . ասանկ ըսելով շուտ մը բեռներնին վար ինչեցուցին արձեկեցին: Վերակեցուն ալ կարդով մէկիկ մէկիկ նայիլ վնտուելու ատեն ան գաւաթը՝ եկաւ Բե-

Նիամինին ամանին մէջէն որ հանեց, ան տեղը ա-  
մենքը պաղեցան մնացին, ու սաստիկ յուսահա-  
տութենէն վրայի լաթերնին սկսան պատըռտել,  
և անանկ գլուխնին կախած՝ հետը քաղաքը  
դարձան :

Երբոր ասոնք եկան Յովսեփայ առջեր ելան,  
ու ան ալ սկսաւ իրենց ըսել թէ՝ Ատ ի՞նչ է  
ձեր ըրածը, Յուղա շուտ մը գնաց ոտքը ինկաւ  
ու ըսաւ. «Մենք ալ պատասխան չունինք տա-  
լու. խօսքերնիս հատաւ, ի՞նչ ըսենք որ խալը-  
սինք, Աստուած մեղքերնիս երեսնիս տուաւ.  
ահա ամենքս հրամանոցդ գերին ենք» : Յովսեփ  
ալ «Չէ, ասանկ չէ, ըսաւ, հապա որուն քովին  
որ գաւաթը ելաւ՝ ան պիտոր իմ գերիս ըլլայ.  
որ գուք ազատ եղիք՝ ձեր հօրը քով գացեք» :  
Ան ատենը աս խօսքիս վրայ քիչ մը սիրտ առաւ,  
ու իրմէ թողութիւն ուզելով սկսաւ կարգով  
պատմել թէ՝ ի՞նչպէս իրենց հօրը ծերութեան  
սիրական զաւակն է Բենիամինը, և ինքը որչափ  
դժուարութիւն քաշեր է՝ ինչուան որ տղան ան  
ծերուն ձեռքէն փրցուցեր բերեր է, որ չէր  
թողուր, կ'ըսեր թէ՝ Ռաքէլ կնիկս ինձի միայն  
երկու զաւակ բերաւ. մէկը քովիս բաժնուեցաւ,  
որ դուք ըսիք թէ անիկայ դազանը բղըքուեց  
կերաւ, որ ինչուան հիմայ մէյ մ' ալ անիկայ  
չտեսայ. հիմայ թէ որ աս ալ քովիս առնէք՝  
երթայ Ճամբան հիւընդնայ՝ իրեն փորձանք մը  
հանդիպելու ըլլայ զիս կը մեռցընէք. « Անոր  
համար, ըսաւ Յուղա, ես հօրս առջեր աս տղին  
երաշխաւոր (այսինքն քէֆիլ) եղայ, ուստի ա-  
նոր տեղը ես գերի կ'ըլլամ՝ հրամանոցդ, որ ինքը  
ազատուի հօրը քով երթայ. թէ չէ՝ ի՞նչ երե-  
սով ես հօրս առջե պիտի ելլէմ, ու անոր կսկի-  
ծը տեսնեմ» :

Ան ատենը Յովսէփ ակալիքցաւ համբերելին քը զինքը բռնել. ուստի օտար մարդիկը քովէն գուրս հանել տուաւ, և միայն իր տանըմէկ եղբարցը հետ մնալով մէկէն լալով կանչեց ըստ. « Ես Յովսէփին եմ, իրաւցընէ իմ հայրս ողջ է »: Եղբայրներն որ աս լեցին՝ ան տեղը պաղեցան մնացին, բերաննին չեր բացուեր: Յովսէփ նորէն զիրենք քովը մօտ կանչեց ու ըստ. « Ես Յովսէփ ձեր եղբայրն եմ, որ գուք զիս ան վաճառականներուն ծախեցիք՝ և անոնք ալ առին հոս Եգիպտոս բերին. բայց մի վախնաք ան ձեր ըրածին համար. Աստուած ասանկ կարգաւորեց որ ես աս Ճամբովս հոս գամ, իշխան ու տէր ըլլամ Եգիպտոսի, և աս սովիս ատենը ձեզ կերակրեմ, որ մեր ազգը աշխարհքիս վրայէն չհատնի. և հիմա սովին երկրորդ տարին է, հինգ տարի ալ կ'ուզէ որ եօթը տարի ըլլայ »: Ասանկ սիրով հետերնին գրկուելէն պագտուելէն ետքը՝ ապրապեց որ շուտով երթան իր հօրը զբուցեն, որ Աստուած՝ Յովսէփը իր որդին Եգիպտացւոց վսայ իշխան է ըրեր. ու պատմեն իրեն փառքը, մեծութիւնը, և ըսեն որ չուշանայ՝ ինքն ալ իր մնով տեղովը ելլէ Եգիպտոս գայ, որ զինքը աս սովիս ատենը կերակրեմ: Առ Յովսէփայ եղբայրներուն յայտնուիլով Փարաւոն թագաւորն ալ երբոր իմացաւ՝ շատ ուրախացաւ. ու ինքն ալ Յովսէփայ ապրապեց որ՝ անոնց սայլեր (այսինքն առապաներ) և ուրիշ Ճամբու պաշարներ տայ, որ երթան հայրերնին բոլը տնով տեղովը Եգիպտոտոս բերեն. Յովսէփ ալ Փարաւոնի ըստածին պէս անոնց պիտանաւորութիւնը աղէկ մը հոգալով, ու սիրտ տալով իրենց Ճամբայ դրաւ, որ Քանանացւոց երկիրը գացին:

## Գ. Լ. Խ. Խ. Խ.

Յակոր բոլոր ընտանիքով կ'եղի Եղիպտացոց երկիրը  
կ'երրայ . և հոն իր զակըները օրմնելով՝ բարի  
ծերութեամբ կը փախանի .

ԱՄ աշխարհի 2298. 2315: (Ծննդ. ԽԶ. Խէ. ԽԸ. ԽԹ: )

Յակորայ տասնըմեկ որդիքը մէկէն երբոր  
ուրախութեամբ եկան իրեն ըսին թէ՝ Յով-  
սէփ տղադր ողջ է եղեր, և ինքն է Եգիպտոսի իշ-  
խանը , Յակոր սաստիկ շփոթեցաւ պաղեցաւ  
մնաց. առջիբերանը չհաւատաց, ինչուան որ տեղն  
՚ի տեղը նորէն պատմեցին, ցուցուցին սայլերը և  
ուրիշ ձամեռու պատրաստութիւնները, որ զինքը  
տանելու համար Յովսէփ անդիէն հետերնին  
խրկեր էր: Ան ժամանակը Յակորայ սիրտն ալ  
վառուեցաւ ու ըստւ . «Ասկէց աւելի՝ ալ ի՞նչ  
մեծ բարիք կընամունենալ որ դիմնամթէ իմ  
Յովսէփս ողջ է . եթէ անանկ է սիրով կ'երթամ  
որ չմեռած տեսնեմ զինքը» . ուստի ամեն բա-  
ները պատրաստեց, ու իր տղաքներով ու թոռ-  
ներով բոլորը եօթանասունը հինդ հոգի ձամ-  
բայ ելաւ: Բայց աս երթալուս վրայ Յակոր  
քիչ մը տարակուսանքի մէջ էր. ինչու որ ան  
իրեն կեցած Քանանացւոց երկիրը՝ Աստուած  
Աքրահամու, Խսահակայ և իրեն ալ միշտ խոս-  
տացեր էր որ իրենց ազգին տայ, ու հոն մնան  
շատնան . ուստի երբոր եկաւ Զքհոր երգման ը-  
սած տեղը հասաւ, Աստուծոյ ուխտ ըրաւ զոհ  
մատուց որ զինքը լրւաւորէ: Աստուած ալ ան  
դիշերը երեցաւ իրեն, ըստ որ՝ չվախնայ Ե-  
գիպտոս երթայ, որ Յովսէփ մահուան ատենը

իր աչուշները գողէ . նաև աս ալ խոստացաւ որ  
հոն իր ազգը աճեցընէ շատցընէ , ու ետքը նո-  
րէն զիրենք Եգիպտոսէն հանէ : Ասկէ՝ աւելի  
սիրտ առաւ Յակոբ , ու Ճամբան առաջ երթա-  
լով երբոր Եգիպտոսի մօտ Գեսեմըսած երկի-  
րը հասաւ , ան տեղը Յովսէփ ալ դէմը եկաւ .  
ու իր հայրը տեսնելուն պէս՝ գնաց լալով վիզը  
պլուեցաւ . հայրն ալ զինքը գրկելով ըսաւ .  
«Այսուհետեւ մեռնիմ երթամ , որդի , որ քեզ  
մէյ մ'ալ ողջ տեսայ» : Ետքը Յովսէփ տուն  
տուաւ սորվեցուց իր հօրը և եղայրներուն՝ թէ,  
Փարաւոնի առջելը ինչ պիտոր ըսեն , որ Եգիպ-  
տացիներէն զատ իրենք ան Գեսեմ երկիրը  
բնակին , որ իրենց խիստ յարմար տեղ էր . ու  
հետը մէյտեղ առաւ իր Յակոբ հայրը՝ հինգ-  
հոգի ալ եղայրներէն , անանկ Փարաւոնի առ-  
ջելը հանեց : Փարաւոն ալ շատ ուրախացաւ  
վրանին , և սիրով Յակոբ ծերունին որպիսու-  
թիւնը հարցընելէն ետեւ՝ երբոր իմացաւ որ ա-  
նոր տղոցը արուեստը հովուութիւն է , Յովսէ-  
փայ ու զածին պէս՝ իրեն ապըսալրեց որ Գեսեմ  
երկիրը անոնց տայ հոն բնակին , (որ ան Եգիպ-  
տացւոց երկրին աւելի պարարտ կողմն էր) . նաև  
ըսաւ որ թագաւորական ոչխարներուն վրայ  
ալ անոնցմէ վերակեցու դնէ : Յովսէփ ալ Գե-  
սեմի երկիրը տեղաւորեց զանոնք . և ան սովորն  
մնացած հինգ տարին ալ իր հօրը տունը ինքը  
հոգաց կերակրեց՝ որ պակասութիւն մը չքաշե-  
ցին :

Աս տեղս Յակոբ նահապետը տասնեօթը  
տարի ալ ապրելէն ետքը երբոր ալ շատ ծերա-  
ցաւ , Յովսէփը քովը կանչեց , ու երդուշնցընե-  
լով ապըսալրեց որ զինքը հոն Եգիպտացւոց եր-

կիրը չթաղէ, հապա առնէ Քամնանացւոց եր-  
կիրը տանի իրեն հայրենական գերեզմանը դնէ:  
Սնկէ ետև մէկ հեղ մըն ալ Յովսէփ իր երկու  
որդիքը Մանասէ ու Եփրեմ առաւ ծերունի  
հօրը քով բերաւ, որ իր վերջի օրհնութիւնը  
տայ իրենց: Յակոբ ալ գիրկը առաւ պագաւ  
աս տղաքը, ու եւելոք վրանին մխիթարուելով՝  
«Փառք Աստուծոյ, ըստ Յովսէփայ, որ զիս չէ  
թէ միայն քու տեսոյդ կարօտ չժողովոց, հապա  
քու զաւակդ ալ ինծի ցուցուց»: Ետքը Յովս-  
էփ աս տղաքը կարգով Յակոբայ առջեն որ չո-  
քեցուց, այսինքն աջ ձեռքին դիէն Մանասէն՝ որ  
անդրանիկ զաւակն էր, ու ձախը՝ Եփրեմը որ  
պղտիկն էր, որ անանկ ձեռուցները վրանին դը-  
րած օրհնէ զիրենք, Յակոբ աստուածային կար-  
գաւորութեամբ՝ աջ ձեռքը երկնցուց Եփրեմի  
վրայ դրաւ, ու ձախը Մանասէին վրայ՝ այնպէս  
իր օրհնենքները տուաւ: Եւ ան ատենը Յովսէփ  
ալ զաս դիպուածով (կամ թէվէքէլի) բան մը  
կարծելով՝ թէպէտ փոխել շոկել ուզեց, բայց  
Յակոբ մտիկ ըրբաւ, հապա անանկ Եփրեմը  
Մանասէն վէր դասելով, Յովսէփայ սիրոյն՝ եր-  
կուքն ալ իր հարազատ որդւոցը կարգին մէջը  
դրաւ, որ անոնց հետը մէյտեղ իրենք ալ ատան-  
ձին բաժին աւանեն իր թողած ժառանգութե-  
նէն. ու Սիկիմը մէկալ եղայրներէն՝ ի զատ՝  
մասնաւորապէս Յովսէփայ տուաւ:

Եւ ասկէ ետքը Յակոբ նահապետն ալ բուն  
իր վախճանելուն ատենը տասսուերկու որդիքն  
ալ մէկէն առջելը կանչել տուաւ, ու Ուուքէն  
անդրանիկէն սկսած ամեն մէկուն ցեղին վրայ  
զատ մարդարէտութիւններ խօսեցաւ, որ ատե-  
նով պիտի կատարուեին: Աս ըսած մարդարէտու-

Թիւններուս մէջը Յուղայինը շատ երևելի է, որ յայսնի կը գուշակէ թէ ատենով անոր ցեղին մէջը պիտոր հաստատուի Խարայելացւոց թագաւորութիւնը, և ինչուան Մեսիային գալուստը պիտի գիմանայ, ինչպէս որ եղաւ։ Ետքը իր վերջի հայրական օրհնութիւնը իրենց տալով, և նորէն կտակ ընելով որ մարմինը Քանանացւոց երկիրը իր հայրենական գերեզմանը տանին թաղեն, այնպէս բարի ծերութեամբ հարիւր քառասունեօթը տարուան վախճանեցաւ։

### Գ Լ Ո Խ Խ Գ .

Յափսէփ իր հայրը կը բաղէ, և եղրայրներուն բողոքիսն տալէն ետե ինըն ալ կը վախճանի։


Ամաշխարհի 2315. 2369. (Ծննդ. ու :)

Երբոր Յակոբ վախճանեցաւ, Յովսէփ Եգիպտացւոց սովորութեանը պէս՝ զմբուսելոււաւ անոր մարմինը, (ինչպէս որ մեծամեծ մարդիկը պատուելու համար կ'ընէին), ու եօթանասուն օր անոր սուզը կատարելէն ետե, Փարաւոն թագաւորին հրամանովը՝ իր բոլոր եղայրները մշյտեղ, ու շատ մարդիկ ալ Եղիպտոսի իշխաններէն հետերնին՝ կառքերով և ձիաւորներով՝ փառաւոր հանգէսով առաւ Քանանացւոց երկիրը տարաւ, իրեն հայրենական գերեզմանը թաղեց, ինչպէս Յակոբ իրեն կտակ ըրեր էր։ Սր փառաւոր թաղումն որ լինցաւ, և ամենքը նորէն Եղիպտոս տներնին դարձան, ան ատենը Յովսէփայ եղայրները վախցան որ՝ ըլլայ թէ Յովսէփ ան անցած բաներուն համար վրանին ոին պահելով՝ հօրը մեռնելէն ետե իրենցմէ վրէժը

(այսինքն էօջը) առնէ . ուստի եկան Յովսեփայ ըսին թէ՝ «Հայրերնիս մեռնելէն առաջ մեզի ապսորեց որ՝ իր կողմանէ հրամանոցդ ըսենք , որ քեզի դէմըրած մեղքերնուս թողութիւն տաս . ուստի մենք ալ որ Սստուծոյ ծառայքն ենք , կը խնդրենք որ մեր չարութեան ներումն չնորհես» . և անանկ գացին Յովսեփայ ոնքը ինկան , «Ահա մենք ամենքս քու ծառադ ենք» , ըսին : Ան ատենը Յովսեփայ սիրոն ալ լեցուեցաւ սկսաւ լալ . ու միսիթարելով զիրենք ըստու . «Մի վախնաք , ես ալ Սստուծոյ ծառան եմ . իրաւ որ դուք ինձի չար ընելուզեցիք , բայց Սստուած ան չարը՝ իբարին դարձուց , ինչպէս դուք ալ տեսաք , որ անհամար մարդիկ կերակրեցի . ուստի մի վախնաք , ասկէ ետեւ ալ ձեզ կը հոգսոմ ինչպէս որ մինչև հիմայ ըրի» : Այսպիսի անյիշաչարութեամբ թողութիւն տալով և սրտերնին առնելով՝ ճամբեց զիրենք . ու անանկ հոն ինչուան ետքը խաղաղութեամբ հանգիստ ապրեցան :


Բայց Յովսէփ հարիւրտասը տարին որ հասաւ , վախճանելու մօտ ատենը՝ մնացած եղբայրները քովով կանչեց՝ ինքն ալ աս կտակս անոնց ըրաւ , որ երբոր Սստուած իսրայելացիները՝ (ինչպէս ըսեր էր) Եգիպտոսէ հանէ , ու Աբրահամու , իսահակայ և Յակոբայ խոստացած երկիրը տանի , ան ժամանակը իր ոսկորներն ալ Եղիպտոսէ վերցընեն հետերնին մէկտեղ առնեն հոն տանին :





## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵԼԻՑ ԵՒ ԹՈՒՈՅ ԳՐՔԵՐՈՒՆ.  
ԻՍՐԱՅԵԼԱՅԻՈՅ ՀԱՆԴԻՊԱԾՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍ ՈՒ  
ԱՆԱՊԱՏԻՆ ՃԱՄԲՈՆ



### Գ Լ Ո Ւ Խ Ա.

*Խարայելացոց հաղածումն ու նեղորիսելը Եգիպտացոց  
ձևոքեն:*

Ամբաշխարհի 2428: (Ելից. Ա.)

**Յ**ՈՎՈ ԷՓՆԱՀԱՊԵՄԻՆ ՄԵՌՆԵԼԸՆ ԵՄՔԸ ՎԱԺ-  
ՄՈՒՆ ՄԱՐԻԻ ՀԱՓ ԱԼ ԽԱՐԱՅԵԼԱՑԻՔ ՀԱՆԴԻՍՈ և  
ԽԱՂԱՂԱՆԳՐԵՆԵԼՈՎ, ՕՐԵԿ ՕՐ ԱՅՆՀԱՓ ԱՃԵցան ՀԱՄ-  
ԴԱՆ, ՕՐ ԻՐԵՆց բնակած ԳԵՍԵՄ ԵՐԿԻԾԸ ՄԱՐ-  
ԴՈՎԼ ԼԵցուԵցաւ: Բայց ԵՄԱԿ ԵՄԱԿ ԵԳԻՊՏԱ-  
ՑՈՑ ՆՈՐ ԹԱԳԱւՈՐՆԵՐ ՆՍՄԵԼՈՎ ՄԵԿՆ ԱԼ ԵԿԱւ,  
ՕՐ ԻՆՔՆ ԱԼ ՓԱՐԱՍՆ Կ'ԸՍՈւԵՐ, ԱՍԻԿԱՅ Աղէկ  
ՄԸ ՀԳԻՄՆԱԼՈՎ և բանի ՄԵՂ ՀԴՆԵԼՈՎ ՅՈՎՍԵՓԱՅ  
ԵԳԻՊՏԱՑՈՑ ԸՐԱՋ ԲԱՐԻՔՆԵՐԸ, ԵՐՔՈՐ ՄԵՍԱւ  
ՕՐ ԽԱՐԱՅԵԼԱՑԻՔ Այսպէս ԵՎԵԼԶՔ ԿԸ ՀԱՄՆԱՆ Կ'ՈՒ-  
ԺՈՂՄԱՆ, ՎԱԽՏԳԱՎ ԹԵ ԱՍՈՆՔ ՄԵԿ ՕՐ ՄԸ ԻՐԵՆ  
ԹՀՆԱՄԻՆԵՐՈՒՆ ՀԵՄ ՄԵԿ ԵՂԱՋ՝ ԻՐԵՆՑ զԵԱՆ ԿԸ  
ՀԱՍԳՐԵՆԵՆ. Ուստի ԽՈՐՀՈՎՐԴ ԸՐԱՎ ՕՐ ԽԱՐԱՅԵ-  
ԼԱՑԻՔԸ ՀԼԻՆՈւածքնԵՐՈՒ ԱշխատցընԵԼՈՎ, և ծանր  
պարտքեր վրանին ՀԵՖԳՈՒԵցած՝ զիրենք նեղէ ու  
չարչարէ, օր ասով այնհափ ՀԱՄՆԱՆ չուժողնան:

Եւ թէպէտ անանկ խիստ ու անտանելի չարքա-  
րանքով Խրայելացիքը իրեք քաղաք շինեցին,  
այսինքն Փիդովն, Ռամեսէ ու Ավարուած, բայց  
Փարաւոն իր միտքը գրածին չհասաւ. ինչու որ՝  
որքան Եգիպտացիները Խրայելացիքը կը տան-  
ջէին, անոնք աստուածային օրհնութեամբ այն-  
չափ աւելի կը շատնային ու կը զօրանային։ Ա-  
նոր համար մէկ ուրիշ բանի մ'ալ ձեռք զար-  
կաւ Փարաւոն. Երկու վարպետ գայեկներ կային  
որ կ'երթային Խրայելացւոց գայեկութիւն կ'ը-  
նէին. ասոնց գաղտուկ հրամայեց որ՝ Երբոր Խ-  
րայելացւոց տղայ առնելու ըլլան՝ մանչ ծնած-  
ները շուտ մը խղդեն, և աղջիկները միայն ողջ  
թողուն։ Դայեկները՝ Աստուծոյ ահը սրտեր-  
նին ըլլալով, չկատարեցին թագաւորին տուած  
հրամանը. անոր համար Աստուած ալ օրհնեց  
զիրենք՝ որ բաներնին կ'աջողէր, կը հարուստ-  
նային։ Ետքը Երբոր թագաւորը քովը կանչեց,  
վրանին սրդողեցաւ, անոնք ալ ասանկ պատաս-  
խան տուին թէ՝ « Ինչ ընենք, Երբայեցւոց  
կնիկները Եգիպտացւոց պէս չեն, հապա գայե-  
կը քովերնին չհասած՝ տղան կը բերեն»։ Փարա-  
ւոն թագաւորը Երբոր տեսաւ որ աս ճամբովս  
ալ իր ուզածը չեղաւ, անկէ Ետեւ յայտնի հրա-  
ման հանեց որ բոլոր Խրայելացւոց կամ Երբայ-  
եցւոց մանչ ծնած տղաքը գետը ձգեն որ խղդ-  
դուին, ու միայն աղջիկները խալսին։

## Գ. Լ. Ա. Խ. Բ.

Փարաւոնի աղջիկը՝ Մովսեսը գետեն իր խալչու իրեն  
որդեղիր կ'առնէ:

Ամաշխարհ 2433: (Ելեց. Բ.)

Աս ատեններս Խօրայելացւոց աղջին Վեհին  
ցեղէն՝ Ամրամ ըսուած մէկ մարդու մը մանչ  
զաւակ մը եղաւ. զասիկայ տեսնելով ծնողը  
որ աղուոր տղեկ մըն է՝ մեղքընցան գետը ձգել.  
բայց անանկ՝ թագաւորական հրամանին գէմ  
իրեք ամիս գաղտուկ պահէլէն ետև՝ վախնալով  
որ ըըլլայ (թէ օր մըյանկարծ գործըյայանուելով  
իրենք պատիժը քաշեն, անոր համար մէկ պլը-  
տուէ (այսինքն խսիրէ) հիւսած մնտուկ մը առին,  
կպրաձիւթով (այսինքն զի՞ֆտով) ծեփեցին,  
ու տղան մէջը դրած գոցած՝ անանկ գետին քո-  
վի կողմը ձգեցին. ու տղին քոյրն ալ սիրտը ցդի-  
մանալով քովէն մէր զատուեր՝ որ տեսնէ (թէ ինչ  
կ'ըլլայ : Ան ժամանակն ալ Փարաւոն թագաւո-  
րին աղջիկն իր նաժիշտներովը (այսինքն խա-  
լայեխներովը) անդին գետին քովէրը ելեր ժուռ  
գալու ատեն երբոր տեսաւ աս մնտուկը, շուտ մը  
խրկեց հանել տուաւ, ու բանայ նայի որ մէջը  
մէկ տղեկ մը դրած կու լայ. անոր վըայ խխտ  
գութը շարժեցաւ, կրահ գնաց որ աս Նբրայեց-  
ւոց բանը ըլլայ : Տղին քոյրը ան ատենը քովը մօ-  
տեցաւ, « կ'ու զե՞ս, ըսաւ, որ մէկ երբայեցի կաթ-  
տուող կնիկ մը կանչեմոր ատիկայ առնէ պահէ ».  
ան ալ Համ ըսաւ. աղջիկն ալ գնաց տղին մայրը  
բերաւ. ու Փարաւոնի աղջիկը անոր ձեռքըյան-  
ձնեց տղան, որ իր ծախքովը (այսինքն խարձո-

վը ) պահէ մեծցընէ տղան։ Մայրն ալ սիրով քովը առաւ պահէց . ու մեծցընէլէն ետև՝ նորէն տարաւ Փարաւոնի աղջկան ձեռքը տուաւ։ Ան ալ, ինչպէս կըսեն, ուրիշ զաւակ չունենալով՝ աս տղան առաւ իրեն որդեգիր (այսինքն օղուլուխ) ըրաւ, և անունը Մովսէս դրաւ, որ Զքէ հանած ըսել է. և անկէ ետքը վարպետներու քով դրաւ որ Եգիպտացւոց ուսումներն ու իմաստութիւնները կարդայ սորվի։

### Գ Լ Ո Ւ Խ Գ .

Մովսէս աղջասիրուրեան պատճառով Մադիանացւոց երկիրը կը փախչի, և մորենիին հրաշքը կը տևան։

Ամ աշխարհի 2474. 2513. (Ելեց. գ. Դ.)

Մովսէս երբոր մեծցաւ քառսուն տարուան մարդ եղաւ, աստուածային չնորհքով զօրանալով թողուց ձգեց անհաւատ թագուհին որդեգրութիւնը և թագաւորական տունը տեղը, ու գնաց իր Խարայելացւոց ազգին հետ կեցաւ։ Անկէց ետքը մէկ հեղ մը Մովսէս տեսաւ որ Եգիպտացի մարդ մը մէկ երայեցի մը բռներ կը ծեծէր ու կը չարչարէր. աս բանիս չդիմացաւ Մովսէս, ասդիս անդին նայեցաւ որ մարդ չտեսնէ, շօւտ մը վրան վազեց սպաննեց ան Եգիպտացին, ու ան տեղը աւազին մէջը թաղեց։ Ետքը անոր մէկալ օրը նորէն տեսաւ որ՝ երկու երայեցի մէկմէկու հետ կուիւ կ'ընէին, Մովսէս ալ մէջ մտաւ որ հաշտեցընէ զանոնք. «Մարդիկ, ըսաւ, դուք մէյտեղ եղբայր եք, ինչու մէկզմէկ կ'ուզէք զրկելը. ան ատենը զրկողը Մովսեսի

Երեսը վազեց ու ըստաւ. «Քեզ ո՞վ մեր վրայ  
իշխան կամ դատաւոր դրաւ. իս ալ սպաննե՞լ  
կ'ուզես՝ ինչպէս որ երեկ ան եգիպտացին սպան  
նեցիր»: Աս որ լսեց Մովսէս՝ զարմացաւ մնաց  
թէ ինչպէս գործը յայտնուեր է, ու ետքը ի-  
մանալով որ Փարաւոնի ականջն ալ հասեր է,  
ու անոր համար զինքը կը փնտուէ որ բռնէ մեռ-  
ցընէ, Եգիպտոսէ ելաւ Մադիանացւոց երկիրը  
փախաւ գնաց՝ որ կարմիր ծովուն մէկալ դին  
կ'իյնար Սինա լերանը մօտ։ Հոն մնաց, կար-  
գուեցաւ՝ Սեպիովրա ըսուած Մադիանացւոց  
իշխանին կամքահանայապետին աղջիկը առաւ,  
որ անկէց իրեն երկու որդի եղաւ՝ Գերսամու-  
նդիազար. և քառսուն տարիի չափ ասանկ ա-  
ներոջը քով կեցած, որ Հռագուէլ կամ Յո-  
թոր կ'ըսուէր, անոր ոչխարները կ'արծէր։ Աս  
ատեններս թէպէտ Եգիպտոս՝ ան վերի ըսած  
Փարաւոն թագաւորը մեռաւ, բայց ետեւէն ու-  
րիշ Փարաւոն մը տեղը նստաւ՝ որ Խորայելացւոց  
հալածանքը աւելի սաստկացուց, հոգինին բե-  
րաննին բերաւ, անանկ որ՝ ալ Ճարերնին հա-  
տած՝ ախ վախ ընելով Աստուծոյ սկսան դիմել  
որ յիշէ իրեն ըրած խոստմունքները՝ իրենց նա-  
հապետացը Ալբահամու, Խասհակայ և Յակո-  
բայ, ու Խալըսէ ան ծանր գերութենէն։ Ետքը  
Աստուծոյ սահմանած չափն որ հասաւ, իր ան-  
հուն ողորմութեամբը Խորայելացւոց հառաջան-  
քը լսելով՝ կամեցաւ որ Մովսէսի ձեռքովը զա-  
նոնք Եգիպտացւոց անողորմ ծառայութենէն  
աղատէ. այսու կերպով Մովսէսի երենալով՝  
հետը խօսելսվ։

Մէկ օր մը Մովսէս ոչխարները առած ար-  
ծելու որ հանեց, ու ելաւ ինչուան Քորեք լեւը

գնաց, ան տեղը յանկարծ դիմացը նայի որ՝ մէկ  
մօրենի մը (այսինքն մօրմենիի ծառ մը) կրակ  
կտրած կը վառէր, ու ամենեին չէր էրեր հատ-  
ներ։ Մովսէս երբոր քիչ մը առաջ գնաց մօտե-  
ցաւ՝ որ աս զարմանալի հրաշքս աղէկ մը տես-  
նէ, ան ատենը մօրենիէն այսպիսի ձայն եկաւ  
իրեն. « Մովսէս Մովսէս, հոս մի գալ մօտե-  
նար, կօշիկներդ ոտքէդ հանէ, ինչու որ՝ կայ-  
նած տեղդ սուրբ գետին է » : Մովսէս ալ  
զարհուրած չէր կրնար վրան նայիլ։ Ետքը աս  
ալ ըսաւ. « Ես եմ Աստուած Աքրահամու, Ի-  
սահակայ և Յակոբոյ. տեսայ իմ ժողովրդոց  
չարչարանքը, ու լսեցի անոնց հառաջանքը Ե-  
զիպտացւոց ձեռքէն, անոր համար եկայ որ զի-  
րենք Եզիպտոսէ խալլսեմ, ու իմ անոնց նա-  
հապետներուն խոստացած Երկիրս տանիմ զի-  
րենք, որ անանկ աղէկ է՝ որ կաթ ու մեղք կը  
բխէ. ուստի եկուր, ըսաւ, քեզ Փարաւոն թա-  
գաւորին քովը խրկեմ՝ որ դուն իմ ժողովուրդս  
Եզիպտոսէ հանես» : Մովսէս ալ պատասխան  
տուաւ. « Տէր, ես ով եմ որ Փարաւոնի առ-  
ջեր ելլեմ, ու Խրայելացիքը Եզիպտոսէ հա-  
նեմ » : Աստուած ալ ըսաւ. « Ես քու հետդ  
կը լլամ որ քեզի օգնեմ » : Մովսէս նորէն դար-  
ձաւ Աստուծոյ հարցուց. « Հապա թէ ես եր-  
թամ Խրայելացւոց ըսեմ որ՝ ձեր նահապետ-  
ներուն Աստուածը իս ձեզի խրկեց, և անոնք ալ  
հարցընելու ըլլան թէ՝ անոր անունը ի՞նչ է, ես  
ի՞նչ ըսեմ » : Աստուած ալ իրեն պատասխան  
տուաւ. « Ես եմ Աստուած որ էն, իմ յաւիտե-  
նական անունս աս է. ուստի այսպէս ըսէ, անոնց.  
Որ էնը՝ որ ձեր նահապետներուն Աստուածն է՝  
իս ձեզի խրկեց. ասանկ գնա բանը հասկըցու

իրենց. և անոնց խօսքի տէր մարդիկներէն հետդ  
 առ մէյտեղ Փարաւոնի առջը ելիր ու ըսէ. Մէր տէր Աստուածը մեզ կը կանչէ որ իրեք օ-  
 րուան հեռու ճամբայ դէպ ՚ի անապատը եր-  
 թանք, որ իրեն զոհ մատուցանենք: Գիտեմ,  
 ըսաւ Աստուած, որ Փարաւոն ձեզ պիտի չթո-  
 ղու, ինչուան որ չարաշար պատժեմ բոլոր Ե-  
 գիպտացիները, անանկ որ՝ Ետքը ակամայ թողու  
 որ անկէց ելլէք»: Մովսէսի սիրտը ասով ալ  
 չհանգչցաւ նորէն հարցուց. «Հապա, ըսաւ,  
 Խրայելացիները չհաւտան թէ Աստուած ին-  
 ծի աս բաներս յայտներ է, ես ան ատենը ինչ  
 պիտոր ընեմ»: Աստուած ալ ըսաւ իրեն. «Հի-  
 մայ՝ աս ձեռքդ բռնած գաւազանդ ( այսինքն  
 տէյնէկդ) գետինը ձգէ»: ան ալ ձգելուն պէս՝  
 գաւազանը օձ մը դարձաւ. ու Մովսէս վախնա-  
 լով սկսաւ քովէն փախչիլ: Աստուած հրամայեց  
 որ պոչէն բռնէ վերցընէ. և անանկ ձեռքն որ  
 առաւ՝ ան օձը նորէն գաւազան եղաւ: Ետքը  
 մէյ մ’ ալ իրեն հրամայեց Աստուած՝ որ ձեռքը  
 ծոցը խոթէ. և Մովսէս ալ անանկ ըրաւ, ու  
 վերջը հանեց տեսաւ որ ան ձեռքը բոլոր բորո-  
 տած էր. Աստուած «Նորէն ծոցդ դիր» ըսաւ.  
 ու դնելուն պէս՝ բորը վրայէն գնաց: «Թէ որ,  
 ըսաւ Աստուած, ատ երկու հրաշքը առջևնին  
 ընես, ու չհաւտան նէ, ետեւէն աս ալ ըրէ. գե-  
 տէն ջուր առ՝ գետինը լեցուր, որ ան ջուրը տես-  
 նան որ արիւն կը դառնայ»: Մովսէս նորէն ետ  
 կեցաւ, աս գործքիս մէջ չուզեց որ մտնէ. «Կ’ա-  
 ղաշեմ, տէր, ըսաւ, ես մէկ խօսող մարդ մը  
 չեմ, ատ բանը չեմ կրնար գլուխ հանել»: Աս-  
 տուած ալ իրեն ըսաւ. «Ես քու բերանդ կը  
 բանամու տուն կու տամոր պէտք եղածը զրու-

ցես» : Մովսէս նորէն ըստաւ . «Տէր , կ'աղաւեմ  
որ իս թողուս , ու մէկ ուրիշ զօրաւոր մարդ մը  
ատ բանիդ վրայ դնես » : Ան ատենը ալ Աս-  
տուած վրան սրդողեցաւ , ու ըստաւ . «Ահա քե-  
զի Ահարոն քու եղբայրդ , անոր բերանը խօսք  
կայ . Երբոր Երթասնէ , անիկայ ուրախութ եամբ  
առջեւ կ'ելլէ քեզ կ'ընդունի . իմ ըստածներս դուն  
անոր բերանը դիր , ինքը քու դիկդ ըսէ ժողո-  
վորդոցը , և ատ գաւազանդ ալ հետդ առ որ  
անովաս հրաշքները ընես» :

### Գ Լ Ո Խ Խ Գ .

Մովսէս Եգիպտոս կր դառնայ , որ Խարայելացիքը  
Եգիպտացաց ձեռքեն խաղուէ :

Ամաշխարհի 2513 : (Ծննդ . դ . Ե .)

Մովսէս պինտ ետքը Աստուծոյ հնազանդե-  
լով երբոր Քորեք լեռնէն տուն դարձաւ , անե-  
րոջը կեցիք բարով ըրաւ , և իր կնիկը տղաքը  
հետը , անիր գաւազանն ալ ձեռքը առած՝ Ճամ-  
բայ ելաւ Եգիպտոս գնաց : Աստուած հոն նո-  
րէն երևցաւ իրեն՝ ու հրամայեց որ Երթայ ան  
հրաշքները Փարաւոնի առջեւը ընելով՝ ըսէ թէ  
«Աստուած կը հրամայէ որ իմ Խարայելացի ժո-  
ղովուրդս անդրանիկի որդիս թողուս՝ որ գան իս  
պաշտեն , հապա թէ չէ՝ ես իրեն անդրանիկ որ-  
դին կը սպաննեմ» . ու մէկալ դիկէն Ահարոնի  
ալ երևցաւ Աստուած , հրամայեց որ Ելլէ Մով-  
սեսի դիմացը Երթայ : Ուստի աս երկու եղբայր  
մէկզմէկ որ տեսան՝ սիրով պագտուեցան մէյ-  
տեղ ու անանկ գացին , ան Աստուծոյ նշան  
տուած հրաշքները Խարայելացւոց առջեւ ընելով

Հաւտացուցին՝ թէ Աստուած իրենց աղաջանքը  
լսեր՝ կ'ուզէ որ զիրենք Եգիպտացւոց ձեռքէն  
խալքսէ։ Ետքը՝ երկուքն ալ մէկտեղ Փարաւոնի  
առջել ելան ըսին թէ՝ « Իսրայելացւոց տէր  
Աստուածը կ'ըսէ որ թող տաս իր ժողովուրդը  
որ անապատը երթան իրեն տօնախմբութիւնն  
ընեն»։ Փարաւոն ալ իրենց պատախան տուաւ  
թէ՝ « Ո՞վ է ատ որ ես անոր խօսքը մուեմ Իս-  
րայելացիքը թողում։ Ես ատ ձեր ըսած տէրը  
չեմ Ճանչնար՝ ու Իսրայելացիքն ալ չեմ թողուր  
որ երթան»։ Նաև աս բանիս վրայ աւելի սըր-  
դողելով Փարաւոն՝ երկուքն ալ քովէն վուշնտեց՝  
թէ « Դուք ժողովուրդը գլխէ կը հանէք որ բա-  
ներնէն կը մնան»։ և անկէց ետև հրաման հա-  
նեց որ Իսրայելացւոց նեղութիւնը չարչարանքը  
եւելցրնեն՝ չարչար աշխատցրնեն զիրենք ան  
շինուածքներուն վրայ։ « Խնչու որ պարապ են,  
ըսաւ, բան ու գործ չունին, անոր համար այս-  
պիսի փուծ՝ բաներու ետևէ են ինկեր»։ Իսրայե-  
լացիք երբոր իմացան թէ աս հալածանքիս ա-  
ւելի գրգռուելուն պատճառը Մովսէս ու Ահա-  
րոն եղեր են, և երբոր անոնք Փարաւոնէն ելած  
դիմացնին որ հանդիպեցան, ան ատենը էրած  
սրտով ասոնք երեսնին վազեցին ըսին թէ « Աս-  
տուած ձեր դատաստանը կտրէ, որ մեզ այսպէս  
ատելի ըրիք Փարաւոնի և Եգիպտացւոց առջելը.  
դուք թուրը անոր ձեռքը կու տաք որ մեզ ամենս  
ջարդէ»։ Ան ատենը Մովսէս ալ դարձաւ աս  
բանս գանգըտեցաւ Աստուծոյ առջել. բայց Աս-  
տուած նորէն սիրտ տուաւ իրեն, որ երթայ իր  
կողմանէ աղէկ մը բանը Իսրայելացւոց հասկը-  
ցընէ. ու Ահարոնի հետ նորէն Փարաւոնի եր-  
թան զրուցեն որ Իսրայելացիները թողու, չէ

նէ, ըսաւ, իրենց անանկ սոսկալի պատիմներ  
կու տամ, որ ան ատենը ինքը ուղէ չուղէ՝ իմ  
զօրութեամբս իմ ժողովուրդս անկէց կը հա-  
նեմ. և աս ալ ապրապրեց որ Եթէ Փարաւոն  
հրաշք տեսնելուղէնէ՝ ան գաւազանին օձ գառ-  
նալով հրաշքը անոր առջեր ընեն։ Անոնք ալ  
Փարաւոնի առջեր ելան, և ան բաները ըսելէն  
ետեւ։ Ահարոն Մովսեսի գաւազանը առաւ գե-  
տինը ձգելուն պէս՝ մէկ մեծ օձ մը գարձաւ գա-  
ւազանը. ան ատենը Փարաւոն աս կախարդա-  
կան բան կարծելով՝ ինքն ալ իր կախարդները  
հոն բերել տուաւ, որ անոնք ալ իրենց գաւա-  
զանները օձ գարձուցին։ Աս որ եղաւ՝ Փարաւոն  
ան հրաշքը բանի տեղ չսեպեց, ու սիրտը խրս-  
տացաւ Աստուծոյ ըսածին մաիկ չդրաւ. թէպէտ  
ետքը ան ալ տեսաւ որ Մովսեսի օձ գարձած  
գաւազանը շուտ մը գնաց ան մէկաներունը  
կլլեց։

Անոր համար Աստուած ինչպէս որ ըսեր եր,  
տասը կերպ չարացար հարուածներով պատժել  
սկսաւ Փարաւոնի և Եգիպտացւոց խստասրտու-  
թիւնը (այսինքն իսատը), ինչուան որ ետքի պա-  
տիմովը ալ հոգինին բերաննին եկած՝ անանկ  
թող տուին Խարայելացիները որ ելլեն երթան։

## Գ. Լ. Ա. Խ. Ե.

Եղիպտացոց տասը հայուածեները կամ պատիժները:

Ամ աշխարհի 2513: (Ելից. է. ը. թ. ձ.)

Ա. Առջին հարուածը աս եղաւ որ՝ Մովսես  
ու Ահարոն գաւազանով գետին ջուրը զարնե-  
լուն պէս՝ ան Նեղոս գետը և բոլոր Եգիպտոսի  
լիճերը (այսինքն կէօլերը), հօրերը, և ուր տեղ  
ինչ ամանի մէջ ջուր կար նէ՝ ամէնը արիւն դար-  
ձան ու հոտեցան, և մէջը եղած ձկները սատ-  
կեցան. անանկ որ՝ ալ Եգիպտացիները խմելու  
ջուր չէին գտներ: Աս պատիժս եօթը օր դիմա-  
նալէն ետքը, Փարաւոն տեսնելով որ իր կա-  
խարդներն ալ ուրիշ տեղաց ջուր բերին՝ իրենք  
ալ անանկ արիւն դարձուցին, աս հրաշքովս  
շարժեցաւ որ խորայելացիները թողու:

Բ. Անոր համար երկրորդ հարուածը եկաւ.  
որ երբոր Ահարոն Մովսեսի գաւազանը երկրն-  
ցուց գէպ՚ի Եգիպտոսի ջրերուն ու լճերուն  
վրայ, այնչափ գորտ (այսինքն խուրպաղի) բխեց  
ելաւ անոնցմէ՝ որ բոլոր Եգիպտացւոց տները  
եկան լեցուեցան, և բոլոր անոնց պառկելու մա-  
հիճներուն վրայ, թոնիրներուն ու կերակուր-  
ներուն վրայ կը վխտային ան գորտերը: Աս ցու-  
ցանքս թէպէտ Եգիպտացւոց կախարդներն ալ  
ըրին՝ անոնք ալ գորտ հանեցին, բայց այսու ա-  
մենայնիւ Փարաւոն կանչեց աղաչեց Մովսեսի  
ու Ահարոնի, որ ազօթք ընեն Աստուծոյ՝ աս  
պատիժս վերցընեն. և ինքն ալ Փարաւոնի ցու-  
ցընելովթէ ինքը աս բանելս կախարդութեամբ

չըներ, իրեն թողուց որ աս պատիժիս դադրելու ատենը ինքը ըսէ. Փարաւոն ալ Վաղը թող ըլլայ, ըսաւ. Մովսէս աղօթք ընելուն պէս, անանկ եղաւ, մէկալ օրը մէկէն սատկեցան ան գորտերը, որ բոլոր Եգիպտացւոց երկիրը հոտեցուցին:

Գ. Երբոր Փարաւոն աս հարուածէս խալը-սելէն վերջը տուած խօսքէն որ ետ դարձաւ, Աս-տուած ետևէն երրորդ հարուածը տուաւ. Հրա-մայեց Մովսեսի՝ որ Ահարոն գաւազանովը գետ-նի հողը զարնէ: Անանկ որ ըրաւ՝ բոլոր Եգիպ-տոսի մարդիկն ու անասունները մունով (այսինքն սիվրիսինէ կով) ծածկուեցան: Փարաւոնի կա-խարդներն ալ աս բանս ընել ուղեցին՝ ինչպէս մէկալ երկու առջինը ըրին, որ խախք ընեն Մովսէսը ու Ահարոնը. բայց երբոր չկըցան ը-նել դարձան Փարաւոնի ըսին թէ՛ Աստուծոյ ձեռքը կայ ատ բանիդ մէջը. և անով ալ Փա-րաւոնի սիրտը չկակղացաւ, որ Խրայելացինե-րը թողու:

Դ. Ուստի ըրբորդ հարուածը եղաւ շանա-ձանձ ըսուած կենդանին՝ որ լեցուեցաւ բոլոր Եգիպտացւոց երկիրը, ու կՃելով՝ շատ մարդ և անասուն մեռցուց. բայց հոն մօտիկ գեսեմ երկիրը՝ որ Խրայելացիները կը կենային՝ Աս-տուած միշտ ազատ պահեց աս պատուհաննե-րէս: Փարաւոն աս շանաձանձէն չդիմանալով՝ Մովսէս ու Ահարոնը կանչեց ըսաւ որ՝ Գնացէք ձեր աստուծոյն զոհ ըրեք իմերկրիս մէջը: Մով-սէս ալ ըսաւ թէ՛ «Ատ ըլլալու բան չէ, որ մենք Եգիպտացւոց առջեր ան կենդանիները զոհ ը-նենք, որ անոնք մորթելը պղծութիւն կը սե-պէն, որ տեսնեն նէ՛ մեզ կը քարկոծեն. հապա-

պէտք է որ իրեք օրուան Ճամբայ հեռու անապատը Երթանք՝ հոն զոհերնիս ընենք»։ Փարաւոն ալրսաւ. «Գացէք միայն թէ շատ չհեռանանք, և ինձի համար ալ աղօթք ըրէք»։ Մովսէս քովին ելաւ, ու աղօթք ընելուն պէս բոլորովին շանաձանձը գնաց փարատեցաւ իրենց վրայէն։

Ն. Բայց Փարաւոնի սիրտը նորէն խստացաւ, ու խօսքին վրայ չկեցաւ, ուստի Աստուած շուտ մը հինգերորդ հարուածը Մովսեսի ձեռքովը խրկեց անոնց անասուններուն վրայ, որ Եգիպտացւոց կենդանիներէն՝ անհամար ձիեր, էշեր, ուղտեր, կովեր ու ոչխարներ ջարդեց. բայց Երբոր իմացաւ Փարաւոն թէ Խորայելացւոց կենդանիներուն ամեն կենան մը չէ եղեր, աւելի դժարը դալով պինտ կեցաւ Խորայելացիները չթողուց։

Զ. Անոր համար Աստուած նորէն հրամայեց Մովսեսի ու Ահարոնի, որ Փարաւոնի առջեր ելլեն, ու տափով տաք մոխիր առած դէպ 'ի երկինքը ցանեն։ Երբոր անանկ ըրաւ Մովսէս՝ վեցերորդ հարուածը եղաւ, որ մարդիկներուն և մնացած անասուններուն վրայ անանկ խոցեր (այսինքն եարաներ) ու բշտած ուռեցքներ ելան, որ չէին կրնար դիմանալ։ Աս խոցերս Փարաւոնի կախարդներուն վրայ ալ եղաւ. և անով իրենք ալ սաստիկ չարչարուելով չկրցան Մովսեսի դիմացը ելլել, որ կախարդութեամբ իրենք ալ ատ բանը փորձէին։

Է. Աստուած տեսնելով՝ որ աս պատիժովս ալ Փարաւոնի սիրտը չկակղացաւ, նորէն Մովսէսը իրեն խրկեց, որ ըսէ թէ «Գիտնաս որ վաղուան օրը անանկ սաստիկ կարկուտ պիտի վրա-

նիդ թափեմ, որ Եգիպտոս քանի եղած է նէ՝  
անանկ բան տեսած չէ» . ու Մովսէս աս բանս  
որ զրուցեց՝ Ետեկն ան ալ ըստ որ՝ «Ով որ դուքս  
տեղը մարդիկ կամ կենդանիներ ունի նէ՝ ներս  
առնէ, որ աս կարկուտս իրենք չմեռցընէ» : Եւ  
ասանկ ըսածին պէս՝ մէկալ օրը երբոր ատենը  
եկաւ, ու Աստուծոյ հրամանովը Մովսէս ձեռ-  
քը դէպ 'ի երկինքը վերցուց, սկսաւ սոսկալի  
կարկուտը՝ գուալով ու կայծակներով այսպէս  
խոշոր ու սաստիկ իջնալ՝ որ բոլոր կանանչները  
ծառերը ջարդեց մոխիր դարձուց. և ով որ  
Մովսէսի խրատը չմնեց դաշտերը թողուց իրեն  
մարդիկը ու անասունները՝ անոնք ամէնը կար-  
կուտը սպաննեց : Աս պատուհասէն Փարաւոն  
սոսկալով թէպէտ շուտ մը քովը կանել տուաւ  
Մովսէս ու Ահարոնը, և մեղայ գոչելով՝ իրենց  
աղաճեց որ՝ Աստուծոյ աղօթքը ընեն դադրեցը-  
նեն, և Խրայելացիներն ալ թող կու տամ ը-  
սաւ. բայց Ետքը անոնց աղօթքովը աս պատիժս  
որ դադրեցաւ, ինքն ալ խօսքէն Ետ դարձաւ՝  
թող չտուաւ :

Տ. Ուստի նորէն Աստուծոյ հրամանովը Մով-  
սէս ու Ահարոն Փարաւոնի դացին ըսին թէ՝  
«Երրայեցւոց Աստուածը կ'ըսէ թէ աս ի՞նչ ա-  
ներեսութիւն է քու ըրածդ՝ որ ինձմէ չես ա-  
մընար, իմ ժողովուրդս չես թողուր՝ որ իս գան  
պաշտեն. չէ նէ գիտնաս որ՝ վաղը աս ատեն բո-  
լոր քու երկրիդ վրայ անանկ սաստիկ մարախ (այսինքն չէքիրկէ) պիտի բերեմ, որ ոչ ձեր  
հարքը և ոչ անոնց պապերը տեսեր են, որ թէ  
կարկուտէն բան մըն ալ մնացեր է նէ՝ ան ուտէ  
սրբէ» : Ասանկ ըսին Փարաւոնի՝ ու ձգեցին Ելան  
քովէն : Բայց աս բանս որ լսեցին Փարաւոնի

Քովը եղած Եգիպտացիները, սկսան գանգըտել-  
լով իրեն ըսել՝ թէ «Ա. Ինչուան Երը մենք աս  
պատուհասներս պիտի քաշենք. թող տուր ատ  
մարդիկը որ երթան իրենց Աստուածը պաշտեն.  
Տես տեսներ որ Եգիպտոս ատոնց պատճառո-  
վը բոլորովին կորսուելու վրայ է »: Ան ատենը  
Երկուքն ալնորէն քովը դարձուցին, ու Փարա-  
ւոն իրենց ըսաւ որ՝ «Զեզի հրաման կու տամ  
որ երթաք ձեր Աստուածը պաշտէք. բայց կ'ու-  
զեմ գիտնալ թէ ով ով պիտոր երթայ»: Մով-  
սէս ալ պատասխան տուաւ թէ՝ «Մենք ամենս՝  
ձեր ու տղայ, մանչ ու աղջիկ, մեր կովերովը և  
ոչխարներովը պիտի երթանք, որ մեր Աստուծոյ  
տօնախմբութիւնը կատարենք»: «Դուք բա-  
րով երթաք, ըսաւ Փարաւոն, ձեզ կը թողում,  
բայց ատ ձեր ամեն ունեցածներն ալ հետ տանի-  
լը՝ կ'երեցունէ թէ սրտերնիդ չարութիւն կայ.  
ատանկ չէ, հապա միայն Երիկ մարդիկ երթան՝  
ինչպէս որ առաջ դուք եկաք ինձմէ ինչդրեցիք».  
այսպէս ըսելով՝ Փարաւոնի առջենէն վորնաեցին  
զիրենք: Մովսէս ալ երբոր դուրս ելաւ, ան ա-  
տենը Աստուծոյ հրամանովը ձեռքը դէպ'ի եր-  
կինք երկնցընելուն պէս՝ հարաւային կողմէն մէկ  
սաստիկ հով մը ելաւ, ու մէկ օր մը և գիշեր մը  
փչելով՝ այնչափ մարախ բերաւ որ՝ բոլորովին և-  
գիպտացւոց Երկիրը ծածկեց, ու կերաւ չորցուց  
ինչ որ կարկուտէն մնացեր էր: Աս պատուհասիս  
համար ալ Փարաւոն Մովսէսը քովը կանչեց՝  
մեղայ ըսաւ, աղաւեց որ աղօթք ընէ՝ վերցընէ:  
Մովսէս ալ Աստուծոյ աղաւելով՝ մէկալ գիէն  
հով մը հանեց, որ ան մարախը բոլոր տարաւ-  
կարմիր ծովը թափեց. բայց այսու ամենայինիւ  
Խորայելացիքը չթողուց Փարաւոն:

Թ. Անոր համար շատ չանցաւ որ՝ ետևէն ին-  
ներորդ հարուածը եկաւ, որ երբոր Մովսէս նո-  
րէն Աստուծոյ հրամանովը ձեռքը դէպ'ի երկին-  
քը երկնցուց, մէկ անանկ սոսկալի թանձր մութ-  
ու խաւար մը պատեց բոլոր Եգիպտացւոց երկի-  
քը, որ իրեք օր ամենեին մարդ զմարդ չէր կը-  
նար տեսնել. ու ինչպէս կ'ըսեն՝ օդին սաստիկ  
թանձրութենէն ճրագ վառելով ալքան չէր ե-  
րևար. ուստի ան իրեք օրը ամեն մարդ պառկած  
տեղը մնաց՝ չելաւ. և միայն Խորայելացւոց քնա-  
կած Գեսեմերկիրը աս պատիժէս ազատ մնաց,  
ինչպէս բոլոր մէկալ պատիժներէն ալ: Աս մու-  
թուն ատենը Փարաւոն ճար մը գտաւ որ նորէն  
Մովսէս ու Ահարոնը քովո կանչեց, և ալ հրա-  
ման տուաւ իրենց որ երթան, միայն թէ կովեր-  
նին և ոչսարնին հոն թողուն՝ հետ չտանին: Մով-  
սէս ալ իրեն պատասխան տուաւ թէ՝ «Մենք չէ  
թէ միայն մերբոլորկենդանիներլապիտի տանինք՝  
և անոնցմէ մէկ ոսկոր մըն ալ չենք թողուր, հա-  
պա դուն ալ պէտք է որ մեզի ողջակէզ ընելու  
բան տաս, որ տեսնենք թէ ասոնց մէջէն որը  
Աստուած կ'ուզէ որ՝ իրեն ողջակէզ մատուցա-  
նենք»: Ան ատենը Փարաւոնի սիրտը նորէն  
խստացաւ, ու սրդողելով Մովսեսի ըսաւ. «Գնա  
քովէս, կորիր, մէյ մ'ալ առջեւս չերեաս, հապա  
թէ չէ քեզ կը սպաննեմ»: Մովսէս ալ անոր՝  
«Լսածիդ պէս կ'ըլլայ, ըսաւ, մէկ մըն ալ քու  
առջեղ չեմ երեար»: ու քովէն ելաւ գնաց:  
Այսպէս որ եղաւ, Աստուած Մովսեսի ըսաւ  
որ՝ «Մէկ հարուած մըն ալ մնաց Եգիպտացւոց  
տալու, ան ատենը Փարաւոն ալ ձեզ թող կու  
տայ որ Եգիպտոսէ ելլէք»:

## ԳԼՈՒԽ Զ.

**Եղիպատացոց տասներորդ հարուսածը . ու Խորայելացոց  
Եղիպատուկի և լեռնի :**

Ամաշխարհի 2513 : ( Ելից . ժԱ. ԺԲ. ԺԳ. )

**Աստուած տասներորդ հարուածը զբած՝  
զբերով առաջ Մովսեսի ապրապրեց որ երթայ  
զաղտուկ Խորայելացւոց հասկըցնէ որ՝ իրենց  
քարեկամեւ դրացի եգիպտացիներէն ոսկիէ ար-  
ծըթէ քաներ և ուրիշաւլ կնկան սուզ հագուստ-  
ներ զարդարանկքներ՝ փոխ ուզեն քովերնին պա-  
հեն , որ Եգիպտոսէ Ելելու ատենը՝ առնեն մէյ-  
տեղ հետերնին տանին : ( Ասով , ինչպէս կ'ըսէն ,  
կամեցաւ Աստուած վճարել կամ փոխարինել  
ողորմելի Խորայելացւոց չարաշար աշխատանքը ,  
որ այնչափ տարի Եգիպտացիները չարչարելով  
իրենց ծառայեցուցին ) : Ետքը նորէն Մովսեսի  
ձեռքովը հրամայեց Աստուած որ՝ Խորայելացիքը  
ամէն տան գլուխ մէյմէկ ոչխար առնեն պատ-  
րաստ պահեն , ու աս ոչխարս արու ( այսինքն էր-  
քէկ ) պիտոր ըլլայ՝ ու մէկ տարուան . և անիկայ ի-  
րենց նիօան ամսուն տասնը զորսին իրիկուան դէմ  
ամեն մարդ իր տունը մորթէ . ու առանց ջարդե-  
լու անանկ ամբողջ խորված ( այսինքն քէպապ  
ըրած ) ան գիշերը սեղան դնեն , ու արտորնօք  
Ճամբորդի պէս՝ կօշիկնին հագած մէյմէկ գա-  
ւազան ալ ձեռուքնին բռնած՝ անանկ բաղարջով  
( այսինքն խամուրսուզով ) , ու եղէգով ( կամ լե-  
զի սալաթայով ) ուտեն : Եւ աս քանս՝ ( որ իրենց  
լեզուով Պատքա կամ Պատեք կոչեցաւ , ու մեր  
մէջը հայերէն՝ Զատիկ ըսուեցաւ , իբր թէ**

Խարայելացւոց Եգիպտոսի զատուելուն կամ Ելելուն բաժնուելուն արարողութիւնը) ըսաւ որ անկե ետև ալ միշտ Խարայելացւոց օրէնք ըլլայ, որ օրդւոց օրդի ամէն տարի ան օրը աս սեղանս ընեն: Շատ ուրիշ օրէնքներ ալ տալէն 'ի զատ՝ Աստուած ան ատենը զգուշութեան համար աս ալ ապրսպրեց որ՝ ան մորթած ոչխարին արիւնէն առնեն ամենքը իրենց տանը դրան վերի սեմին վրայ քսեն, որ Եգիպտացիները պատժող հրեշտակը ան արիւնին նշանը տեսնելով՝ զիրենք թողու չպատժէ:

Երբոր եկաւ ան ըսած օրը՝ որ ալ Խարայելացիք Աստուծոյ հրամայածին պէս զատիկնին պատրաստեր կ'ուտէին, յանկարծ կէս գիշերուն սկսաւ տամներորդ հարուածը, որ բոլոր Եգիպտացւոց անդրանիկները, այսինքն առջինեկ տղաքը մեծ ու պղտիկ՝ Փարաւոնի տղէն ինչուան ետքի աղքատին տղան ինկան մեռան, ու նաև անբան կենդանիներուն ալ անդրանիկները ջարդուեցան. անանկ որ՝ ան գիշերը Եգիպտոս առւն չմնաց որ մէջը մեռել չըլլայ: Ասկէց շատ իրարանցում եւ գուռում գոչում եղաւ բոլոր Եգիպտոսի մէջ, որ Փարաւոն ալ սաստիկ շփոթած ելաւ գիշերանց արտորնօք կանչել տուաւ Մովսէսն ու Ահարոնը, իրենց ըսաւ որ «Ելէք գացեք ասկէց ձեր ամէն ունեցածովը՝ ինչպէս որ կ'ուզէիք». և բոլոր Եգիպտացիներն ալ ետենին ինկած՝ կ'արտորցընէին որ շուտով ելլեն երթան. կը վախնացին թէ՝ չըլլայ որ մեռնելու կարգը մնացածներուն վրայ գայ: Ուստի Խարայելացիք ալ այնպէս արտորնօք պատառը բերաննին ճամբայ ելան, որ թրած ալիւրնին ալ չխմորած (այսինքն մայան չհասած), լաթի մէջ

փաթթած՝ անանկ կունակնին զարկին կ'երթային. և իրենց ամեն ստացուածքին հետ ան է՝ գիպտացիներէն փոխ առած ոսկիէ ու արծըթէ բաներն ալ մէյտեղ առին տարին:

Եւ ան ատենը վերը ըսած զատկին օրէնքէն 'ի զատ՝ Աստուած աս օրէնքս ալ հրամայեց Խարայելացւոց, որ՝ ան Եգիպտացւոց անդրանիկներուն ջարդուելուն յիշատակ, անկէ ետև միշտ և հանապազբողոր Խորայելացւոց արու անդրանիկները այսինքն առջինեկ ծնածը՝ Աստուծոյ ընծայուի. անանկ որ ան առջինեկին համար ամեն մարդիր կարողութեան չափովը մէկ կով մը կամ ոչխար մը, կամ թէ երկու տատրակ (այսինքն խումբի), կամ երկու ազաւնի, տանին Աստուծոյ զոհ ընեն. և աս հրամանս նաև Խորայելացւոց անքան անասուններուն վրայ ալ էր, որ անոնց սուրբ ըսած կենդանիներուն առջինեկներն ալ պիտի Աստուծոյ զոհ մատուցուին, ու անսուրբներուն տեղը՝ սուրբերէն սիրտոր առնեն ընեն:

Խորայելայիք երբոր Եգիպտոսէ Ելան, միայն իրենց էրիկ մարդիկը վեց հարիւր հազար էին՝ մանր տղոցմէ ու կնիկներէն 'ի զատ. թողունք ուրիշ ազգէ ալ շատ մարդիկ որ հետերնին խառնուած մէկտեղ ելան. Եւ Խորայելացւոց այսպիսի մեծ բանակին (կամ օւտուին) առջեւէն՝ Աստուած Ճամբայ ցուցընող տուաւ, բարձր օդուն (այսինքն հաւային) մէջը կեցած, ցորեկը մէկ սեան պէս (այսինքն տիրէկի պէս) ամպ մը, ու գիշերը՝ կրակէ լուսաւոր սիւն մը. անանկ որ գիշեր ու ցորեկ ասոնք դէպ 'ի ուր որ կը շարժէին կ'երթային՝ բանակին ալ անոնց ետևէն կ'երթար:

## Գ Լ Ո Ւ Խ Ե .

Խարայելացիք կարմիր ծովէն կ'անցնին, ոչ փարաւոն իր  
զօրբովը հոն կը խեղդուի:

Ամաչևարհե 2313 : (Եղիշ. ԺԴ. ԺԵ:)

**ՄԵԿՔԱՆԻ** օրէն Երբոր Խարայելացւոց բա-  
նակը սաստուածային կարգաւորութեամբը կար-  
միր ծովուն քովերը հասեր էր, ան ատենը ան-  
դին Փարաւոնի և Եգիպտացւոց միտքը փոխուե-  
ցաւ, «Վախ, ըսին, մենք ինչու ասոնք թող-  
տուինք որ Երթան, որ մեզի աղէկ կը ծառայ-  
էին». ուստի շուտ մը Փարաւոն պատրաստել  
տուաւ բոլոր զօրքը Երկու հարիւր յիսուն հազա-  
րի չափ՝ ու վեց հարիւր ալ պատերազմական  
կառքեր իրենց ձիերով և ամէն զէնքերովը, ու  
Ելաւ դէպ՚ի կարմիր ծովը Խարայելացւոց վրայ  
գնաց: Երբոր հեռուանց տեսան Խարայելացիքը  
աս սոսկալի Եգիպտացւոց բանակը, սաստիկ  
վախուն իրար անցած սկսան աղաղակել Աստու-  
ծոյ, ու Մովսեսի դէմ գանգըտելով կ'ըսէին.  
«Եգիպտոս գելիեզման մի կը պակսէր, որ մեզ  
աս անապատ տեղս բերես սպաննես. մենք հոն  
քեզի չեինք ըսեր որ՝ թող տուր մեզի՝ մենք Ե-  
գիպտացիներուն կը ծառայենք. շատ աղէկ էր  
որ Եգիպտացւոց ծառայութեան տակն ըլլայինք,  
քան թէ աս անապատ տեղս գանք մեռնինք»:  
Մովսես իրենց սիրտ կու տար որ չվախնան.  
«Հիմա, կ'ըսէր, կը տեսնէք որ ինչպէս պիտի  
մեզ Աստուած ազատէ, ինքը մեր տեղը անոնց  
հետ պատերազմկ'ընէ. աս Ետքի անգամն է՝ որ  
մէյլըն ալ Եգիպտացիները պիտի չտեսնէք»:

Երբոր ալսկան՝ Եգիպտացիները մօտենալ, ու  
իրիկունն ալ վրայ համնելու էր, Մովսէս Սո-  
տուծոյ հրամանովը ժողովուրդը առաջքշեց ծո-  
վուն քովը տարաւ. և իրեն գաւազանը ջրին  
զարնելուն պէս՝ շուտ մը ծովը ան տեղէն պատ-  
ռեցաւ երկուք բաժնուեցաւ, և երկու դիէն  
պարիսպի (այսինքն հիսարի) պէս ան ջուրը դի-  
զուած՝ մէջ տեղը լայն ու արձակ չոր ձամքայ ե-  
զաւ, որ Խորայելացւոց բանակը ան ձամքուն մէջ  
մտած՝ առանց թրջելու բոլոր գիշերը քալեցին  
ծովին մէկալ դին անցան: Եաքը երբոր Եգիպ-  
տացիք ալ Խորայելացւոց ետևէն ան ծովին մէ-  
ջը բացուած ձամքան իրենք ալ մտան, ու բոլոր  
բանակնին ցամաքէն կտրուած՝ ալ ծովին մէջն  
էին, և անդիէն բոլոր Խորայելացիները ցամաքը  
ելեր էին, ան ատենը Սստուած Եգիպտացւոց  
սիրտը մէկ վախ մը ձգեց թէ՝ մենք աս մութ-  
գիշերը ինչպիսի աեղ կը քալենք, ու սաստիկ  
շփոթելով հօն ծովին մէջը կապուեցան մնացին,  
ոչ առաջ կրնային երթալ՝ ոչ ետ դառնալ: Աս  
որ եղաւ, առտուան դէմ Սստուած Մովսէսի  
հրամայեց՝ որ դառնայ ձեռքը ծովուն վրայ եր-  
կընցընէ. ու անանկ ըրածին պէս՝ ան երկու դի-  
բաժնուած բոլոր ծովին ջուրը քովէ քով եկաւ,  
ան տեղը բովածակ Եգիպտացւոց բանակը Փա-  
րաւոն ալ հետը այնպէս ծածկեց որ՝ մարդ մը  
շխալսեցաւ: Աս մեծ հրաշքս երբոր Խորայե-  
լացիք տեսան՝ Սստուծոյ ահը սրտերնուն մէջը  
աւելի հաստատեցաւ, ու աղէկ իմացան թէ  
Մովսէս մարդարէն մեծ ծառայ Աստուծոյ է:  
Ան ատենը երիկ մարդիկը և կնիկ մարդիկը զատ-  
զատ երկու դաս եղած, մէկուն դասագլուխը՝  
Մովսէս, ու մէկալինը Մովսէսի քոյրը Մա-

ըլիամ մարգարեն, սկսան ուրախութեամբ Աստուծոյ գովութիւն տալ, և նուագարանով (այսինքն չաղղոներով) պար բռնած կ'երգեին անօրհնութիւնը որ կ'ըսէ. Օքնեացու պաէր, ոչ ժամանակ է ժամանուրեալ, և այլն:

### Գ Լ Ո Ւ Խ Ը Ը.

Անապատը Աստուծած Խորայեղացոց չրին պակասուրիւնը կը հոգայ, և մանաւան իրենց կերակուր կու տայ:

Ամաշխարհի 2514: (Ելեց. ԺԶ. ԺԷ: Թուոց. ԺԱ:)

Խորայեղացոց բանակը կարմիր ծովէն ելաւ՝ դէպ 'ի Սուր ըսուած անապատն որ գնաց, հօն իրեք օր Ճամբայընելով ալխմելու ջրերնին պակ սեցաւ, ու ան անապատը ջուրը չէին գտներ. Ետքը երբոր Մեռա ըսուած տեղ մը հասան, և հօն ալեղած ջուրը տեսան որ անանկ լեզի է՝ որ չէր խմուեր, սկսաւ ժողովուրդը Մովսեսի դէմտըրտընջալ՝ թէ ի՞նչ պիտոր խմենք: Մովսէս ալ ան ատենը Աստուծոյ որ դիմեց, Աստուած իրեն մէկ տեսակ մը փայտ ցուցուց՝ որ անիկայ ջրին մէջը գնելով կ'անուշնար, ու անանկ խմելով ծարաւնին անցուցին. և ասով խրատեց Աստուած ժողովուրդը որ՝ թէ իրեն տուած պատուիրանքները պահեն նէ, ամէն փորձանքներէն զիրենք կը պահպանէ՝ ու կը հոգայ: Անկէ ելան Խորայեղացիքը Եղիմ ըսուած տեղը եկան, որ հօն տասուերկու անուշ ջրի աղբիւր կար, ու եօթանասուն արմաւենի (այսինքն խուրմայի ծառ). ան տեղն ալքիս մը ատեն կենալէն ետքը, նորէն Ճամբայ ելան գացին դէպ 'ի Աին անապա-

տը։ Ան ատենը երբոր ալ ուտելիքնին սկսաւ պակսիլ ամէնքը մէկ բերան տրտնջալով Մով սեսի ու Ահարոնի վրայ՝ կ'ըսէին։ « Երանի՛ թէ Եգիպտոս ան Աստուծոյ խրկած պատուհաններով մենք ալ մեռած ըլլայինք, երբոր մսին պըտուկներուն քովընստած՝ կուշտ մեր հացը կ'ուտէինք, քան թէ մեզ աս անսպատ տեղս հանեցիք բերիք՝ որ հոս ամէնքս սովը սպաննէ»։ Մովսէս ու Ահարոն ալ իրենց ըսին թէ՝ « ի՞նչ կ'ընէք, ատ ձեր տրտունջը մեզի չէ՝ հապա Աստուծոյ վրայ կ'երթայ՝ որ ինքը ձեզ Եգիպտոսէ հաներ է»։ Ետքը Աստուծոյ դիէն իրենց խօսք տուին՝ որ ան իրիկունը ուտելու միս գտնեն, ու մէկալ առտուանց հաց ալ ունենան. և աս Մովսէսի խօսքը Աստուած Խրայելացւոց հաւատացը նելու համար՝ ան իրենց առաջնորդող Աիւն ամպոյ ըսածը աւելի լուսաւոր ու փառաւոր երեցուց ան ատենը։ Ետքը Մովսէսի ըսածին պէս՝ իրիկուան դէմ անհուն անհամար լորամարգի (այսինքն պըլտըրձին) եկաւ ինջաւ իրենց բանակին վրայ ու մէկալ օրը առտուանց կանուխ ելլեն տեսնեն որ բանակին չորս դին գետնին երեսը դինձի (այսինքն քիշնիշի) պէս մանտրտիկ կլոր ձերմակ բան մը ինջեր է. ուստի Խրայելացիք զարմանալով սկսան մէյմէկու երբայեցերէն հարցնել ըսել Մ-ն հռո, որ ըսել է թէ՛ Ա. Ինչ է. և ասով անոր անունը՝ Մանանա մնաց։ Մովսէս ալ ըսաւ. « Ահա աս է հացը որ Աստուած ձեզի կու տայ որ ուտէք»։ Ետքը Աստուծոյ դիէն Մովսէս անոնց ապրսալրեց՝ որ ամէն առտու ելլեն իրենց մէկ օրուան պէտք եղածին չափ անկէց ժողվեն, որ ան օրը ուտեն՝ մէկալ օրուան չթողուն. ու ուրբաթ օրերը երկու չափ

ժողվեն, որ շաբաթ օրուան ալբաւական ըլլայ: Ինչու որ՝ շաբաթու մէջը միայն վեց օր կ'իջնար աս մանանաս՝ շաբաթ օրերը չեր՚ի գար. և թէ առտուանց ուշանային՝ կանուխ չժողվեիննէ, արեր վրան ծաթածին պէս կը հալէր բան չեր մընար. և թէ շաբաթ օրէն՝ ի զատ՝ ուրիշ օրուան համար պահէին նէ՝ կ'աւրեր կ'որդնոտէր: Աս մանանաս անանկ բան մըն էր՝ որ առաջ կը ծեծէին ալիւրի պէս կ'ընէին, ետքը շաղուելով հացի խմօրի պէս կը շինէին, և այնպէս կ'եփէին կ'ուտէին, որ շատ անոյշու համով բան կ'ըլլար, և մարդը աղէկ կը կշտացընէր. անանկ որ՝ բոլոր խրայելացիքը աս մանանայովս ապրեցան անքառսուն տարի ճամբորդութեան ատեննին, ինչուան որ տեղերնին հասան: Ետքը աս ալ հրամայեց Աստուած Խրայելացւոց՝ որ ան մանանայէն մէկ ամանով մը առնեն զատ պահէն, որ աստուածային բարերարութեանը յաւիտենական յիշատակ մնայ իրենց ազգին մէջը, որովանապատը իրենք կերակրեց Աստուած. և ան ամանով մանանան ետքը տապանակին մէջը դըրուեցաւ պահուեցաւ: Աս Սին ըսուած անապատէն երբոր ելան Ռափիդիմ ըսած տեղը եկան՝ հոն ալ խմելու ջուր չգտան. ուստի նորէն ժողովուրդը սկսաւ տրտնջալու բամբասել Մոլսեսի դէմ: «Ինչու, ըսին, մեզ Եգիպտոսէ հանեցիր աս անապատ տեղս բերիր՝ որ մեզ ամէնքս ծարաւէն ջարդես». և աս բանիս համար քիչ մնաց որ Մոլսէսը քարեկոծէին: Մովսէս ալ գանդըտելով Մոտուծոյ դիմեց՝ որ ասոր Ճարը տեսնէ. ան ատենը Աստուած ալ հրամայեց որ՝ մէկ բանի հոգի մը անոնց ծերերէն չետը առած երթայ դիմացի Քորեք լեռը, և

Հօն իր՝ գաւազանովը ապառաժ քարին զարնել,  
որ անկեց բխած ջուրը ժողովուրդը խմէ։ Մով-  
սէս ալ անանկ ջուրերնին խմցուց. և ան տեղին  
անունը՝ Փորձութիւն դրաւ, ինչու որ՝ Խորայե-  
լացիքը ասով Աստուած փորձելուզեցին։

### Գ Լ Ո Ւ Խ Թ.

Ամաղեկացիքը կը չարդուին Խորայելացիներէն։ Յորոր  
կու զայ Մովսէսը բարեկու։

Ամաշխարհի 2514։ (Ելից. |ԺԷ. ԺԸ.։)

Աս տեղուանքս Ամաղեկացի ըսուած ազգը  
պինտ առջինը եղաւ որ Խորայելացւոց գէմ կե-  
ցաւ, հետերնին պատերազմ ուզեց ընել Մով-  
սէս ալ զօրապետ դրաւ Յեսու որդին Նաւեայ  
Եփրեմայ ցեղէն, և իրեն հրամայեց որ ժողո-  
վը մէջէն կտրիչ ուժով մարդիկ ընտրէ հե-  
տը առնել, Ամաղեկացւոց գէմ պատերազմի ելլէ-  
ու ան ատենը ինքն ալ՝ գաւազանը ձեռքը՝ Ահա-  
րոնի ու Ովքի հետ լերան վրայ եղաւ, որ անկեց  
պատերազմը տեսնել, ու աղօթք լնել վրանին։  
Ան պատերազմին ատենը Մովսէս թեւերը վեր  
բռնած աղօթք որ կ'ընէր՝ Խորայելացիները կը  
յաղթէին, երբորյոգնելլէն Մովսէսի թեւերը  
վար կ'ինջնար՝ Ամաղեկացիները վրայ կ'ելլէին։  
Աս որ տեսան Ահարոն ու Ովք, առին Մովսէսը  
մէկ քարի մը վրայ հանգիստ նստեցուցին, ու մէ-  
կը աս դիէն՝ մէկալը ան դիէն թեւերուն ներքեր  
մտան վեր բռնեցին. և անանկ ինչուան իրիկուն  
Մովսէս բազկատարած աղօթք ընելով, Յեսու  
բոլոր Ամաղեկացիները տակ առաւ ջարդեց։ Ետ-  
քը Մովսէսի հրամայեց Աստուած՝ որ ասյազ-

թութեանս յիշատակարանը գրէ՝ ու Յեսուայ  
տայ, և ըսէ որ՝ Աստուած բոլորովին Ամաղեկա-  
ցւոց յիշատակը աշխարհըէս պիտի վերցընէ։  
Մովսէս ալ՚ի չնորհակալութիւն աս յաղթու-  
թեանս ան տեղը Աստուածոյ մէկ սեղան մը շի-  
նեց, ու անունը դրաւ՝ Տէր ապաւէն իմ։

Աս ատեններս Յոթոր Մովսէսի աները ան-  
տեղուանքը մօտ բնակած ըլլալով, ինքն ալհետը  
առած Մովսէսի կնիկը և երկու տղաքը (որ՝ ինչ-  
պէս կ’ըսեն՝ նորէն Մովսէս Եգիպտոսէ հոն  
խրկեր էր), ելաւ եկաւ որ Մովսէսը բարեւէ, և  
Խրայելացւոց ուրախակից ըլլայ Եգիպտացւոց  
ձեռքէն ազատութեանը համար։ Մովսէս ալ  
շատ սիրով մեծարանքով ընդունեց իր աները,  
ու առաւ տեղն ’ի տեղը անոր պատմեց Փարա-  
ւոնի ձեռքէն իրենց գլխէն անցածները, և Աս-  
տուածոյ Խրայելացւոց վրայ ըրած բարիքը և նա-  
խախնամութիւնը. որ Յոթոր ալ լսելով փառք  
և գոհութիւն կու տար Աստուածոյ։ Ետքը անոր  
մէկալ օրը Յոթոր տեսնելով որ առտուանց ին-  
չուան իրիկուն ժողովուրդը Մովսէսի դլուխը  
թափեր են, ու Մովսէս միս մինաւոր անոնց ա-  
մէն մէկուն դատաստանը (այսինքն շէրահաթը)  
կտրելու՝ իրաւոնքը ցուցընելու կը տանջուի,  
աս բանիս չհաւնեցաւ Յոթոր, դարձաւ Մովսէ-  
սի ըսաւ. «Ատ աղէկ չես ըներ, որ գուն ալ ժո-  
ղովուրդն ալհետդ մէյտեղ չափէ դուրս կը տան-  
ջուիք. ատ մինաւոր ընելու բան չէ»։ Ետքը  
Մովսէսի աս խրատս տուաւ որ՝ ան բոլոր ժողո-  
վուրդին մէջէն՝ ինքը խելացի, արդար, աստուա-  
ծավախ ու խոնարհ մարդիկ ընտրէ. և ասոնք ի-  
րեն ձեռքին տակ դատաւոր դնէ, հազար մարդու  
վրայ՝ մէկը, հարիւրին՝ մէկ ուրիշ մը, յիսունին՝

ուրիշ մը , տասմնին ալ մէկ մը , որ մանր բանե-  
րուն դատաստանը անոնք տեսնեն . ու մեծ դատ  
մը որ հանդիպի նէ՝ իրեն բերեն՝ որ ինքը քննէ՝  
իրաւունքը ցուցունէ : Աս Յոթ որայ տուած խրա-  
տը՝ Մովսէսիբրե Աստուծմէ իրեն յայտնուած՝  
անանկ սիրով մռեց , ու ըսածին պէս ընելով՝ ան-  
կէ ետե ալ շատ աշխատանք չէր քաշեր այնչափ  
ժողովուրդը կառավարելու :

### Գ. Լ. Խ. Խ. Ժ.

Աստուած Աինա յեռ տասմարանեայ պատուիրաները  
կու տայ խրայելացոց :

Ամազոսարհի 2514: (Ելից . ԺԹ . Ի .)

Խրայելացիք Ռափիդիմէն ելած՝ Աինա լե-  
ռան տակը եկան հասան նէ՝ լման իրեք ամիս ե-  
ղաւ Եգիպտոսի ելելնէն . և հոն լերանը դիմացը  
երբոր Աստուծոյ հրամանովը բանակնին դրին  
կանկ առին , Մովսէս մինաւոր Աինա լերան գը-  
լուխը ելաւ , ու Աստուած՝ Խրայելացւոց ազգին  
ըրած բարերարութիւնները Մովսէսի առջեր  
դնելով , հրամայեց որ երթայ իրենց ըսէ թէ՝  
Աստուած հետերնին ուխտ ու դաշնք կ'ուզէ  
դնել , որ Եբրայեցւոց ազգը ուրիշ ազգերուն  
մէջէն ընտրած՝ իրեն մէկ հատիկ սիրելի ժողո-  
վուրդ ընէ : Մովսէս ալ լեռնէն իջաւ՝ աս բա-  
ներս բոլոր ժողովրդոց առջեր դրաւ : Անոնք ալ  
ամէնը մէկ բերան հաւնեցան խօսք տուին թէ՝  
ինչ որ Աստուած մեզի կը հրամայէ նէ՝ կը հնա-  
զանդինք անանկ կ'ընենք : Մովսէս նորին լեռը  
ելաւ որ աս ժողովուրդին պատասխանը Աստու-  
ծոյ տանի . և ան ատենը Աստուած Մովսէսի

ըսաւ. « Ինչուան աս օրս հետդ առանձին կը խօսէի, հիմա ամպերու մէջէն պիտի քու հետդ յայտնի զուրցեմ, որ ժողովուրդն ալ իրենց ա-կանջովը լսեն, և այսուհետեւ կատարեալ հաւ-տան քեզի » : Ետքը հրամայեց որ նորէն եր-թայ անսոնց ապսպրէ՝ որ լաթերնին լուանան սրբուին մաքրուին, ու այսպիսի պատրաստու-թեամբ իրեն օրէնքները առնեն՝ որ անկէց ե-րեք օրէն ետեւ պիտի տայ. Նաև աս ալ ըսաւ որ՝ լերանը չորս դին սահման (այսինքն սինոռ) դը-նեն, ու ըրլայ թէ մարդ կամ ուրիշ կենդանի անկէց ասդին անցնի, որ ան տեղը չպատժուի չարաչար մեռնի : Սս բոլոր բաներս Մովսէս Խա-րայելացւոց գալէն ըսելէն ետեւ, երբոր օրն որ եղաւ՝ առտուանց կանուխ ժողովուրդը ելաւ տե-սաւ որ՝ Աինա լերան գլուխը ամպերով ծածկած սոսկալի կայծակներ ցաթկըցնելով կ'երէը կը միար, ու գոռալով զարհուրելի փողերու ձայներ անկէց կու գար: Երբոր անանկ լերան չորս դին ժողովուրդն որ սարսափած կեցեր էր, ան ատե-նը Աստուած ահաւոր ձայնով՝ ան ամպերուն մէ-ջէն իր տասնաբանեայ պատուիրանքները սկսաւ աս կարգովս ըսել.

Ա. « Ես եմ քու տէր Աստուածդ, որ քեզ Եգիպտացւոց ծառայութենէ ազատեցի: Ինձմէ ալ ուրիշ աստուածներ չունենաս. ամենենին մէկ կերպարանքով մը ըրլայ որ քեզի կուռք շինես՝ ոչ երկինք տեսածներուդ նմանութիւնով, ոչ երկրի վրայ եղածներուն, կամ ջրի մէջ գըտ-նուածներուն. ու ըրլայ թէ ասոնց երկրպագու-թիւն լնես, ասոնք պաշտես. թէ չէ գիտնաս որ Ես քու տէր Աստուածդ՝ անանկ նախանձոտ Աս-տուած եմ, որ իս ատող հայրերուն մեղաց մնա-

ցած պատիժը՝ կը հատուցանեմ իրենց որդւոցը  
ինչուան իրեք ու չորս պորտը. ու իս սիրողներուն  
կ'ողորմիմ՝ ինչուան անոնց հազար պորտը:

բ. «Բու տէր Աստուծոյդ անունը՝ բերան  
առած պարապ տեղ մի բանեցըներ, գիտնաս որ  
Աստուած ան մարդը անմեղ չսեպեր, որ իր ա-  
նունը անհարկի տեղուանք կը բանեցընէ:

գ. «Ցիշէ՛ որ սուրբ պահես շաբաթ օրը:  
Վեց օրուան մէջ բանէ, ինչ գործք ունիս նէ-  
ըրէ. եօթներորդ օրը շաբաթ՝ քու տէր Աստու-  
ծոյդ նուիրած է. ան օրը ամենեին բան մի բա-  
նիր, ոչ դուն, ոչ քու տղադ, ոչ քու աղջիկդ,  
ոչ ծառադ, և ոչ աղախինդ. ոչ էշդ, ոչ եզդ, և  
ոչ ուրիշ անասուններդ. նաև ոչ քեզի հետ կե-  
ցող օտար մարդիկը: Որովհետև՝ վեց օրը ըրաւ-  
տէր Աստուած երկինքը ու երկիրս ու ծովը՝ և  
ամէն բաները որ անոնց մէջ են, ու եօթներորդ  
օրը հանգչեցաւ. անոր համար ինքը օրհնեց աս  
օրս ու սրբացուց:

Դ. «Պատիւ տուր մեծարէ քու հայրդ ու  
քու մայրդ, որ քեզի աղէկ ըլլայ և շատ ապրիս  
ան բարի երկրին վրայ՝ որ քու տէր Աստուածդ  
պիտի քեզի տայ:

Ե. «Սպանութիւն մի ըներ:

Զ. «Շնութիւն մի ըներ:

Է. «Գողութիւն մի ըներ:

Ը. «Սուտ վկայութիւն մի ըներ քու ընկե-  
րիդ վրայ:

Թ. Ժ. «Մի ցանկար, այսինքն աչք մի տըն-  
կեր ուրիշի տանը, կամ անոր արտին ( այսինքն  
թառլային): Մի ցանկար ուրիշի կնկանը, ոչ  
անոր ծառային, ոչ աղախինին, ոչ եզանը, ոչ ի-  
շուն, և ոչ ալինչ որ ուրիշը ունի նէ»:

Ան ատենը ժողովուրդը երբոր աս աստուածային սոսկալի տեսիլքս տեսաւ ու ահագին ձայներն որ լսեց, սաստիկ զարհուրելով ետքը ինքը երթայ Աստուծոյ հետ մինաւոր խօսի, ու անանկ գայ իրենց հասկըցընէ Աստուծոյ հրամանները. որ ըրլայ թէ ըսին՝ մէյ մ'ալ որ ասանկ հանդիպի նէ՝ վախերնէս մեռնիսք: Մովսէս ալ իրենց սիրտ տուաւ միսիթարեց. և երբոր նորէն Աստուած ինքը կանչեց, Սինա լեռը ելաւ՝ ու ամպովծածկուած հոն Աստուծոյ հետ կեցաւքառսուն օր ու քառսուն գիշեր: Եւ ան ատենին մէջը Աստուած ուրիշ ալշատ օրէնքներ և աստուածպաշտութեան ծէսեր Մովսեսի ըսաւ որ Իսրայելացւոց տայ սորվեցընէ. ետքը ան տամնաքանեայ պատուիրանքներն ալ երկու քարի վրայ գրած՝ Աստուած իրեն տուաւ որ Իսրայելացւոց տանի:

### Գ. Լ. Ո Ւ Խ ԺԱ.

Իսրայելացիք Աստուած իր բողոքն հորր իր պաշտեմ:

Ամ աշխարհի 2514: (Ելլց. 1.6. 1.4. 1.7.)

Ան քառսուն օրուան մէջը Իսրայելացիքը տեսնելով որ Մովսէս ուշացաւ ու չերեւար, շատ գժարնին եկաւ. ուստի գացին Ահարոնի վրայ թափեցան ըսին. «Դուն մեզի աստուածներ շինէ՝ որ անոնք մեզի առաջնորդութիւն ընեն տանին. ան Մովսէսը որ մեզ Եգիպտոսէ հանեց՝ չենք գիտեր ի՞նչ եղաւ որ չերեւար»: Ահարոն ալհրամայեց որ՝ երթան իրենց կնիկներուն ու զաւկըներուն ոսկի օղերը ականջներէն հա-

նեն իրեն բերեն. և անոնք Ահարոն առաւ հա-  
լեցուց, անով մէկ ոսկիկ հորթ մը (թափեց: Եր-  
քոր աս տեսան խրայելացիքը՝ խիստ ուրախացան,  
ու (ինչպէս կ'ըսեն) հրաշք սեպելով աս բանս  
որ Եգիպտացոց պաշտած աստուծոյն կերպա-  
րանքը ելաւ, անոր համար սկսան ըսելթէ Աս  
է մեր Աստուածը որ զմեզ Եգիպտոսէն հանեց:  
Ահարոն ալ մէկէն անոր առջեր սեղան շինել  
տուաւ, ու ամենուն ծանուցում ըրաւ որ վաղը  
գան անոր տօնախմբութիւնը կատարեն. ժողո-  
վուրդն ալ երկրորդ օրը եկան զոհ մատուցին անոր  
առջե. և ամենքը ուրախութեամբ նստան կե-  
րան խմեցին, ու ետքը ելան սկսան խաղալուար  
ցաթ կել ան հորթուն առջեր: Աս խրայելա-  
ցոց ըրած կռապաշտութիւնը՝ Աստուած Աինա  
լերան վրայ Մովսեսի իմացուց. և վրանին սաս-  
տիկ սրդողելով ըսաւ որ բոլորովին ջարդէ ջնջէ  
բոլոր խրայելացիքը, ու Մովսէսը միայն պա-  
հէ մեծ ազգ ընէ: Բայց Մովսէս մէջ մտաւ,  
հազար ազաշանքով՝ պաղատանքով հազիւ դա-  
դրեցուց Աստուծոյ բարկութիւնը որ աս բանս  
ընէ: Ետքը Մովսէս ան Աստուծոյ տուած տաս-  
նաբանեայ պատուիրանքը ձեռքը բռնած՝ Յե-  
սուի հետ որ լեռնէն իջած կու գար, Յեսու  
հեռուանց ժողովրդոց կանչուրութելու ճայնն  
որ լսեց, բանը չգիտնալով՝ Մովսեսի ըսաւ թէ՝  
«Բանակէն պատերազմընելու ճայն մը կու գայ  
ինծի»: Մովսէս ալ ըսաւ. «Աս՝ յաղթութիւն  
ընողներու կամ յաղթուողներու ճայն չէ, հա-  
պա ես թմբած դինովներու ճայն կը լսեմ»: Ետ-  
քը երբոր Մովսէս խրայելացոց բանակին մօ-  
տեցաւ, և ան հորթը՝ ու առջեր պար բռնող-  
ներն որ տեսաւ, սաստիկբարկութենէն տակնու-

վրայ եղած՝ ան իր ձեռքի տամնաբանեայ պատուիրանքին քարերը ան տեղը գետինը զարկաւ ջարդեց, Անարժան են, լսելով, աս փոփոխամիտ ժողովուրդս այսպիսի աստուածային սուրբ օրինաց: Ետքը շուտ մը գնաց կործանեց ան ոսկի հորթը, ու կրակը դրաւ այրեց, խարտոցով (այսինքն էյէով) մանրեց, և ան մանրուքը ջրին մշջը ցանեց՝ թերեհաւատ ժողովրդոցը խմցուց, որ իմաննան թէ ան ինտոր ոչինչ բան է, որ իրենք աստուծոյ տեղ դրած կը պաշտէին: Նաև Ահա ըսնի վրայ ալ սաստիկ սրդողելով երեսը վար առաւ՝ որ աս կռապաշտութեանս ինքն ալ պատճառ եղեր է՝ դէմչէ կեցեր: Ետքը աս կերպով ուզեց Մովսէս որ Աստուծոյ բարկութիւնը իսրայելացւոց վրայէն վերցընէ. ինքը մէկդի բանակին դուռը կեցաւ՝ ու ժողովրդոց ըսաւ. «Ո՛վ որ Աստուծոյ դիէն է քովս գայ»: Աս որ լսեցին Ղեեայ ցեղին մարդիկը՝ բոլոր քովը ժողովուեցան. ան ատենը Մովսէս Աստուծոյ կողմանէ իրենց հրամայեց որ թուրերնին առնեն բանակը մտնեն, ու չնային՝ ոչ ազգական ոչ բարեկամ, առանց խնայելու սպաննեն ան կռապաշտութիւն ընողները: Ասանկ՝ իրեք հազարի չափ մարդ ջարդուեցաւ. և Ղետացիները աս սուրբ վրէժինդրութեանս համար մասնաւորապէս Աստուծոյ սիրելի եղան՝ իր օրհնութիւնը առին, որ ետքը իսրայելացւոց քահանայութիւնը Աստուած իրենց ցեղին տուաւ:

Անկէ ետև նորէն մէջ մտաւ Մովսէս, ու շատ աղաչանքով Աստուծոյ սիրու առաւ, որ աս ապերախտութեանս համար ջնջել վերցընել կ'ուզեր իսրայելացւոց ժողովուրդը. ու անանկը ըրաւ որ՝ Աստուած հրամայեց իրեն որ առջինին

պէս՝ նորէն երկու քար շինէ Սինա լեռը եր-  
թայ։ Մովսէս ալ շինեց՝ առաւ տարաւ. ու հօն  
մէյ մ' ալ Աստուծոյ հետ քառսուն օր քառսուն  
դիշեր կեցաւ, որ Աստուած ան առջի տուած-  
օրէնքները նորէն կրկնելով ան քարերուն վրայ  
Մովսեսի գրել տուաւ տամնաբանեայ պատուի  
ըանքը։ Եւ անկէ ետքը երբոր աս պատուիրանք-  
ներս առած Մովսէս եկաւ Խրայելացւոց երե-  
ցաւ, Մովսեսի երեսը անանկ փառաւոր չառա-  
գայթով կը վառուէր՝ որ ժողովուրդը վախէնքո-  
վը չէին կրնար մօտենալ. անոր համար՝ ալ անկէ  
ետքը Մովսէս սովորութիւն ըրաւ՝ որ ժողովը-  
դին հետ զրուցելու որ կ'ըլլար՝ երեսը մէկ քօ-  
զով մը կը ծածկէր, և երբոր կ'երթար Աստու-  
ծոյ հետ խօսելու՝ ան քողը երեսէն կը վերցընէր։

### Գ Լ Ո Ւ Խ ԺԲ.

Խորանին ու տապանակին շինելլ, և ուրիշ աստուածպաշ-  
տուրեան ծեսերը։

Ամ աշխարհի 2514. (Ելեց. 16. 12. 15.)

Մովսէս երկրորդ անգամուն տասը պատուի-  
րանաց քարերը բերելն ետքը՝ բոլոր ժողո-  
վուրդը մէկտեղ ժողվեց, ու յորդորեց որ ան քա-  
ռասուն օրուան Աստուծոյ իրեն յայտնած աս-  
տուածպաշտութեան բաներուն ձեռք զարնեն՝  
կատարեն։

Անոնք ալ սիրով խօսք տուին որ ընեն. ուստի  
սկսան ընծայ տալ Աստուծոյ իրենց աղէկ հա-  
գուստները և զարդարանքները, նաև ոսկին ու  
արծըթէ ամանները, ազնիւ քարեր, և ուրիշ  
ալ այսպիսի սուլքաներ։ Ասոնք Մովսէս առաւ

ու Աստուծոյ հրամանովը կանչեց Բեսելիելը-  
սուած մէկ մարդ մը Յուդայի ցեղեն, ու Եղիաք\*  
Դանայ ցեղեն՝ իրենց յանձնեց. որ Երկուքն ալ  
(այսպիսի բարակ արհեստներեն հասկընալեն՝ ի  
զատ՝ հոգւով սրբով ալ լուսաւորուած ըլլալով)  
Մովեսի տուն տալովը՝ առաջ Խորան վկայու-  
թեան ըսուածը շինեցին, որ մէկ պզտիկ ժամմը  
կամ ազօթարան մըն էր, վրանի (այսինքն չա-  
տըրի) պէս շինած. և Ճամբան՝ ուր որ Խորայե-  
լացիք բանակնին կը դնեին՝ անոր մէջ տեղը առ  
խորան վկայութեանը կը կայնեցընէին կը յար-  
մարցընէին: Ետքը Տապանակ կտակարանաց ը-  
սուածը շինեցին, (որ ան խորանին մէջը կը պա-  
հուեր). և աս ալ մէկ մնտուկ մըն էր անփուտ  
(կամ ապանօզ) փայտէ՝ ներսէն դրսէն ոսկիե-  
թիթեղով (այսինքն թէնէքէով) պատած. ու  
վրայի խուփը (կամ խափախը) բոլը մէկ կտոր  
թափծու ոսկիե՝ որ ասիկայ ալ Քաւութիւն կը-  
սուէր: Ասոր վրայ Երկու ոսկիե թափծու քերո-  
քէ՝ հրեշտակ դրած էր՝ մէկը ասդիեն և մէկալը  
անդիեն, որ թէերնին (այսինքն խանատնին)՝  
բացած կը ծածկէին տապանակը, և աս տապա-  
նակիս մէջը կը պահուէր տասնաբանեայ պա-  
տուիրանաց գրած քարերը, և մէկ ոսկիե սափո-  
րով (այսինքն տէստիով) մը մանանան. ու Ետքը  
նաև Ահարոնի գաւազանը որ հրաշքով կանանչ-  
ցաւ. աս իրեք բանս: Ասկէ ՚ի զատ վկայութեան  
խորանին մէջը Երկու սեղան ալ շինուեցաւ ոս-  
կիով պատած. ասոնց մէկը կ'ըսուէր՝ Սեղան ա-  
ռաջադրութեան, որ միշտ տասուերկու բաղարջ  
հաց վրան կը դրուէր. և մէկալը Սեղան իննկոց,  
ուր Աստուծոյ ընծայուած բաները կը դրուէին.  
ու խորանին դրսի դին գաւիթը՝ ուրիշ սեղան

մըս ալ՝ վրան ողջակեզ զո՞յ ընելու համար, զո՞հին ամէն գործիքներովը:

Նաև մէկ մեծ սակինէ թափծու աշտանակ (այսինքն ճրագկալ կամ շամտան) մըն ալ՝ բարակ բանուածքներով զարդարած, որ վերի գին եօթը ձեզ կը բաժնուէր, և ամէն մէկին ծայրը մէյմէկ կանթեղ, որ բոլոր գիշերը ան վկայութեան խորանին մէջը պիտի վառէր: Ետքը երբոր բոլոր Վւեայ ցեղը՝ (որ Վւտացի ըսուեցան) Սստուած իր ծառայութեան համար որ առաւ, ու անոնց մէջէն Մովսեսի եղբայրը Արհարոնը՝ իր զաւկըներովը որդւոց որդի քահանայ ու քահանայապետ սահմանեց որ ըլլան, անոնց աստուածապաշտութեան ատենի հագուստներն ալ շինուեցան. և աս բոլոր ըսածներս՝ Մովսէս սուրբ եղով օծեց որ Սստուծոյ նուիրուեցան: Վկայութեան խորանը երբոր ասանկ իր ամեն պիտանաւորութեամբ որ լմնցաւ, ան ատենը Սստուած ալ ամպով ծածկեց զանիկայ, ու բոլոր գիշերը մէկ ճառագայթով լոյս մը անոր վրան կ'երեար: Ճամբայ ըրած ատեննին որ խորանը կը ժողվէին՝ ան ամովը անյայտ կ'ըլլար. ու տեղէ տեղուր որ բամսակ կը դնեին՝ խորանը կը հաստատէին, նորեն ան ամովը կու գար խորանը կը պատէր, ու միշտ գիշերը ան լսոր վրան կ'երեար:

# Գ Լ ՈՒ Խ Խ Ժ Գ .

Նարադ ու Արշակ, և ուրիշ յանցատրները կը պատժոին:

Յանսառյդ ամի: (Ղետ. Ժ. Խ. : Թուոց Ժ. :)

**Աստուած ուրիշ օրէնքներէն՝ի գատ աս ալ հրամայեր էր՝ որ քահանաները գիշեր ու ցորեկ կրակը միշտ վառ պահէն ողջակիզաց սեղանին վրայ, որ այն սուրբ կրակէն բանեցընեն բուրվառին մէջը՝ երբոր խորանը խնկարկել պէտք ըլլայ:**

**Մէկ անգամ մը հանգըստեցաւ որ՝ Նաբագ կամ Նաղաբ ու Աքիուդ՝ Ահարոնի մեծ որդիքը՝ (որ իրենք ալ քահանայ էին), անհոգութեամբ իրենց բուրվառներուն մէջը դրսէն ուրիշ կրակ դրած՝ անանկ խորանը խունկ կը ծիսէին, յանկարծ սեղանէն կրակ մը ելաւ՝ ու հոն խորանին մէջը այրեց մեւցուց զիրենք: Աս որ տեսան՝ ամէնքը սոսկացին զարհուրեցան. ու մէկալ քահանաներուն խրատ եղաւ որ՝ ինչպէս զգուշութեամբ պիտի կատարեն ան Աստուծոյ հրամանովը դրած ծէսերը:**

**Սպիտեւ մէկ անգամ մը երկու հոգի մէկմէկու հետ կուիւ ընելու ատեննին, ասոնցմէ մէկը (որուն հայրը եգիպտացի ու մայրը խրայելացի էր), ան բարկութեան մէջը՝ մէկալին (որ խրայելացի էր) անունը հայհոյեց. աս որ լսեցին քովի եղողները զինքը բռնեցին Մովսեսի բերին: Մովսես ալ Աստուծոյ հարցուց, ու հրամայեց որ ան հայհոյիը բանակէն դուրս հանեն, և ըրած հայհոյանքը լսողները՝ երթան ձեռուընին անոր**

գլխուն վրան դնեննշան թէ իրենք վկայ են, և  
բոլոր ժողովուրդը զանիկայ քարկոծեն. ու ա-  
նանկ ան մարդը սպաննեցին:

Ուրիշէղ մըն ալմէկ իսրայելացի մը գտան՝  
որ շաբաթ օրը լեռը ելեր փայտ կը ժողվէր. ա-  
սիկայ բռնեցին Մովսեսի և Ահարոնի առջեր  
բերին՝ որ անոր դատաստանը կտրեն. Անոնք ալ  
երբոր տարակուսելով մարդը բանտը դրին՝ ու  
հարցուցին Աստուծոյ, Աստուած հրամայեց որ  
անիկայ բանակէն դուրս հանեն՝ ու այնպէս քար-  
կոծելով մեռցընեն:

### Գ. Լ. ՈՒ Խ ԺԴ.

Խորայելացիք Աստուծոյ դէմ կը տրտեչան, ու կը պատ-  
ճռին:

Ամ աշխարհի 2515. (Թուոյ. ԺԱ.)

Խորայելացւոց բանակը մէկ տարիի չափ Ախնա  
լերան տակը կենալէն ետե՛ երբոր ելաւ անկէց  
իրեք օր Ճամբայ ըրաւ դէպ 'ի Փառանու անա-  
պատը, ան ատենը ժողովուրդը Աստուծոյ դէմ  
սկսաւ տրտնջալ՝ թէ աս ի՞նչ չարչարանք է մեր  
քաշածը. Անոր համար սրդողեցաւ Աստուած՝  
սոսկալի կրակ մը ձգեց վրանին, որ այրեց լափեց  
բանակին մէկ կողմը՝ ուր որ ան տրտնջողները  
կ'ըլային. անանկ որ՝ Մովսեսի աղօթքովը հա-  
զիւ դադրեցաւ աս պատիժս. և աս պատճա-  
ռովս ան տեղւոյն անունը՝ Հրայրեաց (այսինքն  
եանդըն) ըսուեցաւ. Ասկէ Ետքը հասարակ վա-  
րի ժողովուրդին մէկ փափաք մը եկաւ միս ու  
տելու. և անոնց հետմէկ եղած մէկալներն ալ՝ ա-  
նանկ նստեր լալով կ'ըսէին. «Ախ թէ մեզի

միս ըլլար որ ուտելինք . դեռ մտուրնես չելլար ան ձկները՝ որ Եգիպտոս ձրի կ'ուտելինք . ուր է ան սեխն ու ձմերուկը , ու պրասը , սոխն ու սխտորը , որ անօթեցեր ենք՝ և մանանայէն 'ի զատ ա- չուրնիս ալ ուրիշ բան չտեսնար» : Առվակէն ալ աս բանս լսելով՝ տակն ու վրայ եղաւ , սկսաւ գանդըտելով Աստուծոյ ըսել՝ թէ «Ես մինա- ւոր կարողութիւն չունիմ այսչափ ժողովուրդը հոգալու կառավարել . ես ասոնց ուսկի՞ց պիտոր միս տամ , որ չորս դիս առեր կու լան ու կ'ըսեն թէ՝ մեզի ուտելու միս տուր . աս բանս ես մի- նաւոր գլուխ չեմ կրնար տանիլ . հապա թէ չէ՝ ինձի մեծ շնորհք կ'ընէիր որիս մեռցընէիր՝ քան թէ աս թշուառութիւնները տեսնամ» :

Ան ատենը Աստուած ալ Խորայելացւոց մէջէն եօթանասուն հոգի հասուն մարդիկ ընտրել տուաւ , ու Առվակէն չնորհքէն անոնց ալտալով՝ օգնական դրաւ իրեն , որ հետը մէյտեղ ժողո- վուրդին պիտանաւորութիւնը հոգան : Եւ ետ- քը բարկութեամք հրամայեց որ՝ ան ժողովուր- դը պատրաստուի որ վազուան օրէն սկսած միս ուտէ . չէ թէ մէկ քանի օր մը , հապա մէկ ամիս մը ատեն , ինչուան որ , ըտաւ , ալ յափրանանէն ( այսինքն պըխմիշ ըլլալէն ) քիթերնէն գուրս գայ : Աս ըսածիս վրայ Առվակս ալ զարմանա- լով դարձաւ ըսաւ Աստուծոյ . «Աս ժողովուր- դիս մէջը միայն կտրիճները վեցհարիւր հազար հոգի են , ինչպէս պիտոր ըլլայ՝ որ ասոնց ամիս մը միս բաւէ . որչափ կով ու ոչխար պիտոր մօր- թուին» : Աստուած ալ իրեն պատասխան տուաւ թէ՝ Հիմա կ'իմանաս Աստուծոյ կարողութիւնը , որ ինչպէս պիտոր ըլլայ : Ան ատենը ծովու գիէն մէկ սաստիկ հովմը ելաւ , և դէպ'ի Խորայելա-

ցւոց բանակը այնչափ լրամարդի (այսինքն պըւտըրձին) բերաւ ձգեց, որ բոլոր բանակի լեզընելըն ետև, բանակին չորս դին օրով ճամբայ՝ Երկու կանգուն բարձր գետինը դիզուած կեցաւ, անանկ որ՝ Երկու օր մէկ գիշեր ժողովուրդը վրան թափեցան, ժողվելըն չէին կշտանար, որ մէջերնին պինտ քիչ ժողվողը՝ տասը քոռ (կամ 400 հոխայի չափ) բան դիզեց. անոր համար շատն ալ ապիտեցին ու անանկ պահեցին։ Բայց շատ շանցաւ՝ և աս միսս գեռ ժողովրդոց բերանն էր, ուտելով չէին հատուցած, որ Աստուած իր բարկութիւնը թափեց ան տժգոհացող որկրամոներուն վրայ ու չարաչար սպաննեց զիրենք։ Եւ աս պատճառովս ալ ան տեղը ըսուեցաւ Գերեզմաննք ցանկութեան. ինչու որ՝ հոն թաղուեցան ան մօին ցանկացողները։

## Գ Լ Ո Ւ Խ ՓԵ.

Անարտն ու Մարիամ կը պատժուին։

Արաշխարհ 2815. (Թուոց քթ.)

Անկէց որ ելաւ Խորայելացւոց բանակը Ասերովթ եկաւ, Մարիամ Մովսեսի քոյլը (ինչպէս կ'ըսեն) Մովսեսի կնկանը հետ կռուըտեցաւ. ինչու որ՝ աս կնիկը տեսնելով որ Մովսէսի էրիկը անանկ Աստուծոյ սիրելի եղաւ՝ առաջելաւ, իրեն քիթն ալ մեծցաւ, ու անով կը պարձենար. իւստի աս բանիս չդիմանալով Մարիամ որ մէկ եթովապացի կամմադիանացի կնիկ մը ասանկ գլուխ վերցընէ հպարտանայ, իր Ահարոն եղբայրը հետը առած, սկսան Մովսեսի դէմ՝ վար զարնելով ըսել թէ՝ « Միթէ Աս-

տուած միայն Մովսեսի հետ կը խօսի, հապա  
մեզի հետ ալ խօսեր զբուցեր է»: Մովսէս ալ  
բնութեամբ խիստ հեղ (այսինքն մազլըմ) ու  
անուշ մարդ մը ըլլալով ամեննեին անոր վրայ  
չըրդողեցաւ, դէմզըրուցեց: Բայց Աստուած ի-  
րեն տէր ելած սաստիկ բարկացաւ վրանին,  
հրամայեց որ երկուքն ալ խորանը գան. և հօն  
տեղը դրանը առջեւը ամպին մէջէն խօսեցաւ յան-  
դիմանեց զիրենք, ու ըսաւ. «Ասանկ գիտնաք  
որ՝ ուրիշ մարդարէներուն հետ խօսելու որ կ'ըլ-  
լամ, տեսիլքով անոնց երազին մէջը կ'երենամ՝  
այնպէս հետերնին կը խօսիմ. բայց Մովսեսի  
հետ՝ որ իմ տանս հաւատարիմ ծառան է՝ ա-  
նանկ չեմ ըներ, հապա յայտնի բերնէ բերան  
կը զբուցեմ. ուր մնաց որ ինքը իմ աստուածային  
փառքս ալ տեսեր է. անանկ է նէ դուք ի՞նչպէս  
չվախցաք որ աս իմ Մովսէս ծառաս քամահրե-  
ցիք»: Երբոր երկուքն ալ ասանկ չեխ կերած  
Աստուծոյ առջենէն ելան որ երթան, շուտ մը  
պատիժը առաջ Մարիամու վրայ եկաւ, որ բո-  
լը մարմինը բոր դուրս տուաւ՝ ձիւնի պէս վրան  
ձիբձերմակ կտրեցաւ: Ան որ տեսաւ Ահարոն՝  
գնաց Մովսեսի մեղայ ըսաւ, ու իրմէ թողու-  
թիւն խնդրելով՝ աղաչեց որ ան պատիժը իրենց  
վրայէն վերցընէ: Մովսէս ալ անոնց համար  
Աստուծոյ ազօթք որ ըրաւ, ան ատենը Աստուած  
հրամայեց որ Մարիամը եօթը օր բանակէն  
զատուի դուրս ելլէ կենայ՝ ինչուան որ բորտու-  
թիւնը բժշկուի, ու անանկ նորէն բանակը  
դառնայ:

## Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ .

**Մովսես յրտեսներ կը խրկէ Աւետեաց երկիրը . և  
իսրայելացիք նորէն կը պատժուին :**

**ԱՄ աշխարհի 2515. 2115: (Թուրոց + ԺԴ + ԺԴ :)**

**Երբոր Խօրայելացւոց բանակը կադէս Բառ-  
նեայ եկաւ հասաւ , (որ Փառանու անապատին  
մէջն էր) , Մովսէս իրենց ծանուցումըրաւ թէ՝  
ալ Աւետեաց երկիրը մանելը մօտեցան՝ որ Աս-  
տուած խոստացեր էր որ իրենց տայ . բայց ժո-  
ղովուրդը վախցաւ՝ սիրտ չըրաւ առաջ երթա-  
լու . ուստի աղաչեցին Մովսէսի՝ որ առաջ մէկ  
քանի հոգի մը խրկէ ան երկիրները որ տեսնեն  
թէ ինտոք է : Մովսէս ալ Աստուծմէ հրաման  
առաւ , և այնպէս տասուերկու Խօրայելացւոց  
ցեղէն մէյմէկ մարդ ընտրեց որ երթան , ու ի-  
րենց ապրուպրեց որ աղէկ մը նային տեսնեն ան  
երկիրներուն որպիսութիւնը և մարդիկը . նաև  
ան տեղի բուսած պտուղներէն ալ հետերնին  
առնեն բերեն : Գարնան ատեններն էր , երբոր  
աս տասուերկու լրտեսները ձամբայ ելան գա-  
ցին . ու հօն քառասուն օր ուշանալէն ետև՝ գար-  
ձան Խօրայելացւոց բանակը եկան , և իրենց ցու-  
ցընելու համար՝ անկէց փրցուցեր հետերնին բե-  
րեր էին պատուական նուռեր ու թուզեր , և մէկ  
խաղողի ողկոյզ մը , որ այնչափ մեծ ու ծանր էր ,  
որ մէջէն փայտ մը անցուցած՝ անանկ երկու հո-  
գի կը վերցընէին : Լրտեմները աս պտուղներս  
ցուցընելով ժողովրդոց առջեւը սկսան Մով-  
սէսի ու ԱՀարոնի պատմել թէ՝ « իրաւ ան  
երկիրները պարարտ և բարեբեր տեղուանք են »**

որ այսպիսի պտուղ կու տան, բայց շատ զօ ա-  
 ռոր և ուժով են անոնց մարդիկը, քաղաքնին  
 խոշոր պարիսպներով պատած ամրցուցած»: Ժո-  
 ղովուրդը աս բաներս որ լեցին՝ սրտերնին սաս-  
 տիկ վախ ինկաւ, մէջերնին մէկ շշնկոց մը  
 մտաւ, ու սկսան Մովսեսի դէմ մռմռալ: Քա-  
 ղէր Յուգայի ցեղէն որ ան տասուերկուքէն  
 մէկն էր՝ ինքը մէկալներուն ներհակ ժողովրդոցը  
 սիրտ կու տար թէ Մի վախնաք՝ կ'երթանք տակ  
 կ'առնենք զանոնք. մէկալ տասը հոգին նորէն  
 դէմ կը գնեին, ու ժողովրդոց սիրտը աւելի վախ  
 կը ձգէին. « Ան մեր տեսած տեղը, կ'ըսէին,  
 մարդածախ (այսինքն մարդ կերող կամ մարդ  
 զայ ընող) երկիր մըն է, անոր մարդիկը խոշոր  
 մէջմէկ հսկայ են, անանկ որ՝ անոնց քովը մենք  
 մարախ (այսինքն պզտի չերիրկէ) կը նմանեինք»:  
 Անոր համար ժողովրդոց մէջը շուտ մեծցաւ խռո-  
 վութիւնը, ու բոլոր ան գիշերը իրար անցած՝  
 կու լային կը տժդոհհային Մովսեսի ու Ահարոնի  
 դէմ: « Շատ աղէկ էր, կ'ըսէին, որ մենք Եղիս-  
 տոս մեռած ըլլայինք՝ կամ աս անապատ տեղս  
 մեռնեինք, քան թէ մեզ Աստուած հան տանի՝  
 որ պատերազմով ջարդուինք ու մեր կնիկները  
 տղաքը թալլուին»: Ետքը ելան « Ասանկ ըլլար,  
 ըսին, մենք Եղիստոս կը դառնանք կ'երթանք»:  
 ու սկսան խորհուրդ ընել որ մէջերնին մէկը ա-  
 ռաջնորդ գնեն՝ որ անկէց ելլեն դառնան: Ան  
 ատենը Մովսես ու Ահարոն ժողովրդոց առջելը  
 երեսի վրայ գետինը ինկան կ'աղաւեին որ աս  
 բանս չընեն. անոնց հետ նաև Յեսու որդի  
 Կաւեայ ու Քաղէթ որդի Յեփոնեայ, ( որ ան  
 տասուերկու լրտեսներէն էին), իրենք ալ ասոր  
 վրայ սաստիկցաւելով լաթերնին պատռած՝ ժո-

դովուրդը կը յորդորէին որ ամեննեին չվախնան  
հոգ չընեն, միայն թէ Աստուած հետելնին ըւ-  
լայ, ան կը պատերազմի՝ կ'ըսէին՝ իրենց տեղը:  
Բայց ժողովուրդը մնիկ չըրաւ, հապա կատղած  
սկսան վրանին վազել, և հոն տեղը ան չորսն ալ  
կը քարկոծէին, թէ որ ան ժամանակը յանկար-  
ծակի Աստուածոյ փառքը՝ վկայութեան խորանին  
վրայ չերենար, որ ամէնքը յայտնի տեսան. ու  
կանչեց Մովսէսը ըստ. «Աս քանի մէկ է որ ատ  
ժողովուրդը զիս կը սրդողցընէ. այսչափ հրաշք-  
ներ ըրի ատոնց աչաց առջեր, ու դեռ ինձի չեն  
հաւտար. թողտուր, կ'ըսեմ, ինձի՝ որ սպաննեմ  
կօրսնցընեմ զատոնք, և քեզ քու ազգովդ ատոնց-  
մէ աւելի մեծցընեմ շատցընեմ»: Մովսէս ալ  
շուտ մը սկսաւ նորէն աղաւել Աստուածոյ, որ իր  
երկայնմտութեամբը աս անդամալիր ժողովքը-  
դոցը մեղաց թողութիւն տայ, որ «Զըլլայ թէ,  
ըստ, Եգիպտացւոց և ու րիշ անհաւատ ազգե-  
րուն բերանը իշխայ Աստուած, ու ըսեն թէ՝  
Խրայելացւոց Աստուածը այնչափ բաներընելին  
ետե չկրցաւ իր ժողովուրդը իրեն խոստացած  
երկիրը տանիլ, անոր համար տարաւ անապա-  
տին մէջը ձգեց մեռցուց զանոնք»: Մովսէս այս-  
պիսի բաներ զուրցելով՝ հազիւ քիչ մը Աստուածոյ  
սիրոց առաւ՝ որ բոլորովին չնչէ ժողովուրդը:  
Բայց այսու ամենայնիւ երդում ընելով ըստ  
Աստուած՝ թէ «Ան Եգիպտոսէ ելոզ մարդիկը՝  
քսան տարուընէ վեր մէկը ան աւետեաց երկիրը  
ոլիտի չմտնէ՝ ինչպէս որ իրենք ուզեցին, Յե-  
տուէն և Քաղերէն՝ ի զատ. հապա ամէնքը ան  
անապատի ճամբան ոսկորնին պիտոր թողուն»:  
Աստի անկեց ետե հրամայեց Աստուած որ ճամ-  
բանին դարձընեն նորէն դէպ ՚ի կարմիր ծովը

Երթան,ու անսապատճերուն մէջը ասդիս անդին  
մոլորած պտըտին, ինչուան որ քառսուն տարին  
լման կատարուի, ետքը Աւեաեաց Երկիրը հաս-  
նին, փոխանակ ան քառսուն օրուան՝ որ լրտես-  
ները հոն ուշացան։ Աս Աստուծոյ սպառնալիքը  
և պատիժներն որ Խարայելացիք լսեցին, մոքեր-  
նին գարձաւ՝ սկսան ցաւիլ ու զղալ իրենց ը-  
րածներուն վրայ. և մէկալ օրը առտուանց կա-  
նուխ ելան Մովսեսի եկան ըսին թէ՝ «Մենք  
Աստուծոյ դէմ ըրած թերեհաւատութեան  
մեղքերնիս կ'ուզենք սրբել. ուստի հիմա դիմա-  
ցի լերան գլուխը կ'ելլենք, ու անկէց պատերազ-  
մե լով ալ առաջ կ'երթանք»։ Մովսէս տեղէն  
չշարժեցաւ, և իրենց ալ ըսաւ թէ՝ «Մի ընէք  
ատ բանը, Աստուած հետերնիդ չէ, ձեր թշնա-  
միները ձեզ տակ կ'առնեն կը կոտրեն»։ Առ-  
նոնք մտիկ չըրին՝ իրենք իրենց գլխուն ելան  
գացին. Մովսեսի ըսածին պէս Ամազեկացիքն ու  
Քանանացիքը դէմերնին ելան՝ խել մը կոտրե-  
ցին ասոնցմէ, մնացածները խախք եղած՝ փա-  
խան բանակը դարձան։

Աս Խարայելացւոց պատժէս ետքը՝ որով Եր-  
սունըութը տարիի չափ ալ Երկնցաւ իրենց Ճամ-  
բորդութիւնը, Աստուած ան ատենները Մով-  
սեսի ձեռքով ուրիշ ալ շատ խտրական ծէսեր  
և դատաստանական օրէնքներ տուաւ Խարայե-  
լացւոց, որ Վետացւոց և Երկրորդ Օրինաց  
գլքերուն մէջը տեղն՝ ի տեղը գրած են. նաև  
ան ժամանակները՝ ինչպէս կ'ըսեն, հանդիպե-  
ցաւ Կորխայ պատիժը, որ հիմա պիտի պատ-  
մենք։

## Գ Լ Ո Ւ Խ Ժ Է .

Կորիսը , Դարանը և Արիրոնը կը պատժուին . ու  
Ահարոնին գաւաղանը կը ծաղկի :

Ամ աշխարհի 2520 : (Թուոց : ԺԶ • ԺԷ :)

**Կորիս Վեեայ ցեղէն՝ Ահարոնի հօրեղբօրը**  
**որդին , որ քահանայութեան ետևէ էր , ու ՚Իա-**  
**թան և Աքիրոն , (որ Ռուբենի ցեղէն մեծ մար-**  
**դիկ էին) , աս իրեքս մէկ եղած , և ուրիշ երկու**  
**հարիւր յիսուն հոգի ալ Խարայելացւոց խօսքի**  
**տէր մարդիկներէն հետերնին առած՝ Մովսեսի**  
**ու Ահարոնի դէմ զլուխ քաշեցին , յանդգնու-**  
**թեամբ վրանին ելան ըսին թէ՝ «Աս բաւական**  
**է որ Խարայելացւոց ժողովուրդը սուրբ է , ու**  
**զԱստուած իրենց մէջերնին ունին . ալ ձեզի ի՞նչ՝**  
**որ յափշտակեր էք Աստուածոյ ժողովուրդը , ու**  
**տակերնիդ առեր կ'իշխեք վրանին» : Աս ատենը**  
**Մովսէս անոնց առջեր երեսի վրայ ինկաւ՝ ա-**  
**սանկ պատասխան տուաւ թէ՝ «Աստուած որն որ**  
**ուզեց նէ՝ ան ընտրեց իրեն առաւ , ու չուզած-**  
**ները թողուց . ուստի , Կորիսայ ըսաւ , աս բա-**  
**նիս վրայ մէկալցեղերուն մարդոցը պիտի դժարը**  
**գար , չէ թէ՝ Վեեայ ցեղին , որովհետեւ Աստուած**  
**քեզալզաւկըներովդ իրեն առեր մօտեցուցեր է .**  
**և աս բաւական չէ՝ քահանայ ալ կ'ուզես որ ըւ-**  
**լաս» : Ետքը Մովսէս աս նշանս դրաւ Կորիսայ ,**  
**որ վաղը իր մարդիկներովը ամէնը բուրվառնին**  
**ձեռուբնին առած խորանը գան , որ հօն Աս-**  
**տուած իր կամքը յայտնէ . Ետքը մարդ խրկեց**  
**որ ՚Իաթան ու Աքիրոնն ալ իրեն գան : Անոնք**  
**ալ պատասխան տուին թէ՝ « Չենք գար .**

աս հերիք չէ, ըսին, որ մեզ ան պատուական Եգիպտացւոց Երկրէն հանեցիր՝ որ կաթ ու մեղք կը բխէր, և աս անապատ տեղս բերիր որ ամենքս սպաննես. նայէ՛ սըւոր, որ իշխան Եղերէ հետերնիս սաստելով (այսինքն սերթ) ալ կը զուրցէ. թէ որ, ըսին, մեր աշուըներն ալ փորես հանես նէ՛ մենք քու ոտքդ գալու չենք»:

Մովսէս աս բանս որ լեց՝ սաստիկ տակնու վրայ եղաւ, ու դարձաւ Աստուծոյ ըսաւ. «Տէր, աս ապերախտներուն աղօթքը մի ընդունիր, ևս ատոնցմէ ամեննեին բան մը չեմ ուզեր առեր, ու մէկուն զրկանք մը չեմ ըրած, որ վրաս ասանկ կը խօսին»: Առտուանց Մովսեսի ըսածին պէս Կորխը՝ իրեն երկու հարիւր յիսուն հետեւողներովը բուրվառը ձեռուընին՝ մէջը խունկ դրած՝ խորանին դուռն որ եկան, Մովսէս ալ Ահարոնի հետը իրեն բուրվառը ձեռքը բռնած հօն կեցեր էիննէ յանկարծակիան տեղը Աստուծոյ փառքը ամպով երեցաւ բոլոր ժողովրդոցը, և Աստուած բարկութեամբ հրամայեց Մովսեսի ու Ահարոնի՝ որ ան ժողովրդեան մէջէն մէկդի կենան, որ ինքը ան բոլորը մէկէն ջարդէ կորսնցընէ: Ան ժամանակը շուտ մը երկուքն ալ Աստուծոյ առջելը երեսի վրայ ինկան, ու աղաչելով ըսին. «Աստուած Աստուած հոգւոց և ամենայն մարմնոց, մէկ մարդու մը մեղաց համար բոլոր ժողովուրդին վրայ մի պիտի գայ քու բարկութիւնդ»: Եսքը Աստուածնորէն Մովսեսի հրամայեց որ ժողովուրդը աս իրեք ապստամբներուն քովին զատուին հեռու կենան. ուստի Մովսէս ալ աս բանս ժողովրդոց ապըսպրեց՝ ու ըսաւ. «Թէ որ ատոնք ուրիշ մարդոց պէս մեռնին նէ՛

նշան ըլլայ որ Աստուած զիս ձեր վրայ չէ խրկեր .  
հապա թէ կարգէ դուրս ցուցանքով ողջ ողջ գե-  
տինը անցնելու որ ըլլան , գիտնաք որ ատ մար-  
դիկը զԱստուած սաստիկ սրգողուցեր են» :  
Երբոր աս բանս կ'ըսէր՝ մէկ մ'ալյանկարծակի  
գոռալով գետինը ձեղքուեցաւ բացուեցաւ , ու  
կորիս , Դաթանը և Աքիրոնը ողջ ողջ իրենց  
տնով տեղովը ամէն բաներով մէջը առաւ՝ ծած-  
կուեցան անյայտ եղան . ու անկէց ժողովուրդը  
սոսկալով անանկ մէկզմէկ անցան շփոթեցան՝ որ  
կարծես թէ բոլոր Խարայելացւոց բանակը գե-  
տինը կ'անցնէր : Ասոնց ետևէն մէկալ երկու  
հարիւր յիսուն հոգին ալ , որ գլուխ քաշեր ան-  
դին խորանին առջելը խունկ կը մատուցանէին՝  
անոնց վրայ ալկրակ ինջաւ , այրեց մոխիր գար-  
ձուց զիրենք : Ետքը հրամայեց Աստուած որ ան  
այրած մարդիկներուն ձեռքի պղնձէ բուրվառ-  
ները մէյտեղ բերեն հալեն , ու տափկըցուցած  
ողջակեզի սեղանին վրան անցընեն , որ յաւի-  
տէնական յիշատակ ըլլայ աստուածային պատու-  
հասին , որ մէյ մըն ալ Ահարոնի զաւկըներէն  
գուրս՝ ուրիշ օտար ցեղէ կամ ազգէ մարդ՝ Աս-  
տուածոյ առջելը խունկ չծխէ :

Աս սոսկալի պատուհաններէն ետև շուտ մը  
անոր մէկալ օրը ժողովուրդը նորէն սկսաւ մըռ-  
մըռալ Մովսեսի ու Ահարոնի դէմ , և վրանին  
վազելով կ'ըսէին թէ Դուք պատճառ եղաք որ  
երէկ այնչափ հոգի ջարդուեցան : Անոնք ալ ձո-  
րով ձեռուընեն խալքսած խորանն որ փախան՝  
ամսլը ինջաւ ծածկեց զիրենք . և ան ժամանակը  
Աստուած ալ սաստիկ բարկանալով՝ նորէն աս  
երկուքին հրամայեց որ ժողովուրդին մէջէն զա-  
տուին ելլեն , որ ալ մէկէն ան Խարայելացիքը

աշխարհքէս ջնջէ։ Իրենք ալ երբոր Աստուծոյ  
առջև ինկան աղացելու որ թողութիւն տայ ի-  
րենց, ան ատենը ժողովուրդին մէջը ջարդը ալ  
սկսեր էր. ուստի Մովսէս շուտ մը Ահարոնի ը-  
սաւ՝ որ բուրվառը առնէ երթայ մէջերնին մըտ-  
նէ, և այնպէս անոնց մեղքը քաւելով՝ գաղքեցը-  
նէ Աստուծոյ պատուհասը, բայց Ահարոն ին-  
չուան գնաց որ գաղքեցընէ՝ տասնըսորս հազար  
եօթը հարիւր հոգի մեռած էին։

Ետքը Աստուած աս Խրայելացւոց տրտունջ-  
ները բոլորովին վերցընելու համար՝ Ահարոնի քա-  
հանայութիւնը նոր հրաշքով մը ուզեց հաստա-  
տել. հրամայեց որ՝ Խրայելացւոց տասուերկու  
ցեղն ալ զատ զատ մէկ մէկ գաւազանի վրայ իր  
ցեղին անունը գրէ, ու Ահարոնի գաւազանին  
վրայ ալ զատ իր անունը գրուի, և աս բոլոր գա-  
ւազանները մէկտեղ վկայութեան խորանը դը-  
նեն. «Ետքը ասոնց մէջէն, ըսաւ, որուն գաւա-  
զանն որ ծաղկի՝ նշան ըլլայ որ Աստուած զա-  
նիկայ իրեն քահանայութեան համար զատեր  
առեր է»։ Երբոր անանկ ըրին՝ վկայութեան խո-  
րանին մէջ տապանակին առջեւը դրին աս գաւա-  
զանները, մէկալ օրը Մովսէս ու Ահարոն խո-  
րանը մտան տեսան որ՝ անոնց մէջը միայն Ահա-  
րոնի գաւազանը կանանցեր ծլեր ծաղկեր է ու  
վրան ընկոյդ (այսինքն Ճէվլիզ) պտուղ ալ բու-  
սեր է. զասնք դուրս հանեց Մովսէս՝ որ բոլոր  
ժողովուրդն ալ ան հրաշքը տեսան։ Ետքը Աս-  
տուած հրամայեց որ ան Ահարոնի հրաշալի գա-  
ւազանը առնեն տապանակին մէջը գնեն՝ որ մէ-  
կալ բաներուն հետ պահուի, և յիշատակ ըլլայ  
Խրայելացւոց անհնազանդութեան, որ մէյ-  
մալ չտրտջան՝ ու ջարդուին մեռնին։

Բայց Խորայելացիքը աս մէկմէկու ետև վրա-  
նին եկած պատիժներէն ալզարհուրած՝ և խիստ  
սրտերնին կոտրած՝ եկան Մովսեսի ըսին թէ՝  
«Մենք ալօրէ օր կը ջարդուինք կը հատնինք կը  
կորսուինք, ով որ վկայութեան խորանը կը  
մօտիկնայ նէ՝ կը մեռնի. ասոր մէկ ճար մը տես.  
մեզի ըսէ ի՞նչ ընենք»: Մովսէս ալ Աստուծոյ  
հրամանովը զիրենք նորէն կարգաւորեց, որ խո-  
րանին մէջի պէտք եղածը՝ միայն Ահարոն իր  
տղաքներուն հետ ինքը ընէ. ու Վետացիները  
Աստուծոյ ծառայութեան մէջ ի՞նչ գործք իրենց  
դրուած է նէ՝ ան ընեն, անկէց աւելի բանի  
ձեռք չզարնեն. և մէկալ մնացած բոլոր ժողո-  
վուրդը խորանին հետ ամեննեխն բան չունենան,  
գրսէն միայն մէկալնոնց ծառայեն:

### Գ. Լ. Ի. Խ. Ժ. Բ.

Խորայելացոց ձամբորդուրեան վերջի տարին  
հանդիպած բաները:

Ամ աշխարհի 2552: (Թուոց. Ի. Ի. Ա. :)

Դատ տարիներէն Ետև երքոր Խորայելացիք  
նորէն Սին անապատը եկան՝ և կաղէս ըսուած  
տեղը բանակնին որ դրին, հոն Մարիամ Մով-  
սեսի ու Ահարոնի քոյրը մեռաւ՝ և ան տեղը  
թաղուեցաւ: Բայց աս տեղս ժողովուրդը նորէն  
ջրի պակասութիւն քաշելով՝ սկսան տրտնջա-  
լովնորէն Մովսէսն ու Ահարոնը ափ առնել թէ՝  
«Աս ի՞նչ է որ մեզ աս անապատս բերեր եք՝ որ  
ծարաւէն ջարդէք. երանի թէ, կ'ըսէին, մենք  
ալ ան Աստուծոյ տուած պատիժներովը մեր եղ-  
բայրներուն հետը մեռած ըլլայինք, և աս նե-

զութիւնները քքաշելինք»։ Մովսէս ու Ահա-  
րոն ալ խորանը գացին Աստուծոյ գիմեցին։ Աս-  
տուած ալ Մովսէսի հրամայեց որ գաւազանը  
ձեռքն առնե, ու Ահարոնի հետ բոլոր ժողո-  
վուրդն ալ մէյտեղ երթան ան գիմացի լեռը,  
հօն ապառաժ քարէն ջուր հանեն՝ որ ժողո-  
վուրդը խմէ։ Մովսէս ալ անանկ գնաց ելաւ  
ան ապառաժին վրայ, ու ինչպէս կ'ըսեն՝ տարա-  
կուսած խելքը չկտրելով որ անկէ ջուր ելլէ<sup>1</sup>  
այսպիսի թերեհաւատներուն համար՝ «Աս քա-  
րէս, ըսաւ, ձեզի ջուր պիտի հանենք»։ և աս  
բանս ըսելուն պէս՝ ձեռքը երկու հեղ որ քարին  
զարկաւ, սկսաւ անկէց առատ ջուր բխել, որ ժո-  
ղովուրդը իրենց անասուններովը խմեցին։ Բայց  
աս բանիս մէջ Աստուած բարկացաւ Մովսէսի  
ու Ահարոնի, որ ինչպէս կ'ըսեն՝ իրենց աս դործ-  
քըս ընելինի Աստուծոյ ըսածին վրայ տարակու-  
սիլ մը ցուցընելով՝ չար օրինակ տուին ժո-  
ղովրդոցը. անոր համար երկուքին ալ աս պա-  
տիժս տուաւ Աստուած՝ որ Աւետեաց երկիրը  
չմտնեն. և ան պատճառովը աս ջրիս անունը՝  
Ջուր բամբասանաց կամ հակառակութեան ը-  
սուեցաւ։

Ետքը երբոր կաղեսէ ելան խրայելացիք  
Հովք լերան տակը եկան, (որ ալ իրենց Եգիպ-  
տոսէ ելլելունքառսուն տարին մտան), Աստուած  
Մովսէսի խմացուց թէ Ահարոնի ալ ատենը հա-  
սաւ՝ որ իրեն ան թերեհաւատութեանը պա-  
տիժ՝ Աւետեաց երկիրը չտեսած մեռնի, ու ինչ-  
պէս պիտառը ընէր նէ՝ Մովսէսի ապըսպեց։  
Մովսէս ալ Աստուծոյ ըսածին պէս առաւ Ահա-  
րոնը ան Հովք ըսուած լեռը տարաւ, հօն քա-  
հանայապետական զգեստները վրայէն հանեց<sup>2</sup>

անոր Եղիազար տղին հագուեցուց, որ հօրը տեղը ինքը քահանայապետ ըլլայ. և ան լերանը վրայ մեռաւ Ահարոն հարիւրքանուիրեք տարուան, ու հոն թաղուեցաւ. Խորայելացիք ալերսուն օր անոր մահուանը սուզը կատարեցին ան տեղը: Հովը լեռնէն օր ելան Սելմանա եկան, ժողովուրդը ալ աս ճամբու նեղութիւններէն ձանձրացած՝ նորէն սկսան Աստուծոյ գէմ տժգոհալ ու Մովսեսի ըսել թէ « Մեզ Եգիպտոսէ ինչու հանեցիր, և անօթի ծարաւ մեզ աս անապատներուս մէջը կը ջարդես, որ ալ գաներ ենք ան անշահ մանամայէն՝ օր հացի տեղ կ'ուտենք»: Աստուած ալ աս մեղացս պատիժ՝ չար թունաւոր (այսինքն զէհիրլի) օձեր վրանին խրկեց՝ օր շատ մարդ զարկին սպաննեցին, ինչուան խելուրնին գլուխնին եկաւ Մովսեսի դիմեցին՝ օր Աստուծոյ ազօթք ընէ աս պատուհասս վերցընէ: Մովսէս ալ Աստուծոյ հրամանովը մէկ պղնձէ օձ մը շինեց՝ ձողի (այսինքն սըրըդի) վրայ բարձր կայնեցուց, որ ան օձերէն զարնուողները աս պղնձէ օձը նայելով կը բժըշկուէին. ու ասանկ ընելով՝ դադրեցաւ աս պատիժս:

### Գ. Լ. Ո. Խ Ժ. Ժ. Թ.

Բաղասամու պատմութիւնը:

ԱՄ աշխարհի 2539: (Թուոց. ԻԲ. ԻԳ. ԻԴ. )

Խորայելացիքը ճամբանին առաջ երթալով երբոր Ամովրացւոց երկիրը հասան, և անոնց չգալած խաղաղութեամբ անկէց անցնիլոր կ'ուշէին, Սեհոն Ամովրացւոց թագաւորը դէմեր-

նին ելաւ՝ չեր թողուր որ անցյնին. ուստի իս-  
 րայելացիք ալհետերնին պատերազմընելով՝ զա-  
 նոնք տակ առին՝ ու տիրապետեցին Ամովացւոց  
 երկիրը։ Անկէց ետև եկան բասան, և հօն ալ  
 անոնց Ովդ ըսած թագաւորը յաղթելով՝ որ ան  
 ալ դէմ կը դնէր, անոր երկիրն ալ առին։ Աւ  
 խրայելացւոց յաղթութիւններն որ լսէց բա-  
 զակ Մովաբացւոց թագաւոր՝ վախցաւ որ իր  
 երկիրն ալ առնեն. անոր համար խորհուրդը ը-  
 րաւ՝ ուղեց քովը կանչել Բաղաամ որդի Բէով-  
 բայ ըսած մէկ մարդարէ մը, որ գայ խրայելա-  
 ցիները անիծէ, որ չըլսայ թէ իրեն վրան ելլեն՝  
 զինքն ալ յաղթեն. բայց երբոր խրկած մարդի-  
 կը Բաղաամու գացին, ու ան ալ Աստուծոյ հար-  
 ցուց, Աստուած արդիլեց որ չերթայ։ Բաղակ  
 թագաւորը ետևեէն մէյ մ'ալ խրկեց իր իշխան-  
 ները աւելի ընծաներով, որ չէ չըսէ գայ՝ իրեն  
 ինոդիրքը կատարէ։ Բաղաամն ալ առջի բերա-  
 նը ան բերած ընծաներուն երեսը չնայեցաւ, ու  
 «Թէ որ, ըսաւ, բոլոր իր տանը արծաթն ու  
 ոսկին Բաղակ ինծի տայ՝ ես Աստուծոյ խօսքէն  
 գուրս չեմ ելլեր, անոր ինծի տուն տուածէն՝  
 աւելի պակաս բան չեմ ըսեր»։ Ետքը ան գիշե-  
 րը քովը բռնեց ան մարդիկը՝ որ Աստուծոյ մէյ  
 մ'ալնորէն հարցընէ, ու անանկ իրենց պատաս-  
 խան տայ։ Աստուած ալ երեւեցաւ Բաղաամու,  
 ու իրեն թոյլ տուաւ որ ելլէ հետերնին երթայ,  
 միայն թէ ըսածէն գուրս չելլէ՝ անէծք չկարդայ  
 խրայելացւոց վրայ։ Երբոր առտուանց ասանկ  
 ելաւ Բաղաամը՝ իր էշը հեծաւ ու անոնց ետևեէն  
 կ'երթար, Աստուած՝ գիտնալով որ Բաղաամու  
 միրտը ստըկին վրայ գնաց, ու միոքը փոխուե-  
 ցաւ՝ որ Երթայ թագաւորին կամքը ընէ, բար-

կացաւ վրան, դիմացէն հրեշտակ մը խրկեց՝ ձեռ-  
 քը թուր բռնած վերցուցած՝ որ ճամբուն վրայ  
 կեցած Բաղաամը արգիլէ որ առաջ չերթայ:  
 Եցն որ աս հրեշտակը անանկ դիմացը ելած տե-  
 սաւ, (որ Բաղաամ չէր տեսներ), վախէն սկը-  
 սաւ Ճամբէն դուրս մէկդի երթալ. Բաղաամ  
 ալբանը զգիտնա ով դաւազանով զարկաւ էցը  
 որ շիտակ քալէ. քիչ մը որ առաջ գացին՝ էցնո-  
 րէն ան հրեշտակը տեսաւ առջեւ կայնած, ու մէյ  
 մ' ալ մէկդի բաշուելու ատեն ան տեղը այգիին  
 պատին քովէն անանկ քսուելով գնաց՝ որ Բա-  
 ղաամու ոտքը ճմլեց ցաւցուց. ան ալ սրդողելով  
 իշուն կը զարնէր՝ որ աղէկ քալէ: Ետքը գնաց  
 հրեշտակը մէկ նեղ ճամբու մը վրայ կեցաւ, որ  
 քովէն ամեննեին անցնելու տեղ չկար. հն առ-  
 ջեն որ հասաւ էցը, ալ ճարը հատած՝ ան տեղը  
 գետինը նստաւ: Ան ատենը՝ որ Բաղաամ ալ  
 չարաչար կը ծեծէր էցը, Աստուածյանկարծակի  
 իշուն բերանը բացաւ, որ դարձաւ մարդու պէս  
 Բաղաամու ըսաւ. «Ես քեզի ի՞նչ ըրի՝ որ աս  
 իրեք անգամ կըլլայ որ զիս կը ծեծէս»: Բա-  
 ղաամ ալ ըսաւ. «Անոր համար որ՝ զիս ծաղը  
 կ'ուզես ընել, անանկ որ ծեռքս մէկ դանակ մը  
 ունենայի նէ՝ հիմա քեզ անով կը զարնէի ալ»:  
 Էցը նորէն իրեն դարձաւ ըսաւ. «Ես ան քու  
 էցդ չեմ որ պատիկուց՝ ի վեր ինչուան հիմա  
 վրաս կը հեծնէիր, Երբ ծուլացայ, քեզի ա-  
 սանկ բան ըրի»: Բաղաամ երբոր խօսքը բե-  
 րանը անոր պատասխան կու տար՝ թէ չէ, յան-  
 կարծ Աստուած աչքը բացաւ՝ որ ինքն ալ տեսաւ  
 ան ահաւոր հրեշտակը, ու շուտ մը վար ինջաւ  
 երկրպագութիւն ըրաւ իրեն: Հրեշտակը ան ա-  
 տենը չեխեց զինքը որ անանկ անգթութեամբ

անբան անասունը կը ծեծեր, որ «Ես, ըստ, քու դէմդ ելեր էի քեզ բռնելու արգիլելու որ՝ ծուռ ձամբայ կ'երթայիր. ու թէ որ էշը առջնէս չփախըտէր, քեզ պիտօր սպաննէի՝ ու անմեղ անասունը թող տայի որ երթար»։ Բաղամամալ «Մեղայ, ըստ, թէ որ կամենաս նէ՝ ետ կը դառնամ»։ Հրեշտակը նորէն թող տըւաւ որ երթայ, «Միայն թէ ըստ՝ ինչ որ քեզի Աստուած առն տալու ըլլայ նէ ան զուրցես»։

Երբոր եկաւ հասաւ Բաղամամ, Բաղակ թագաւորը իր առջեւը ելաւ, ու շատ մեծարանքով քովը առաւ բերաւ իրեն փառաւոր սեղան մը ըրաւ՝ բոլոր իշխաններն ալ մէյտեղ. և ետքը մէկ բարձր տեղ մը հանեց զինքը, որ անկէց Խորայելացւոց բանակը աղէկ մը տեսնելով անէծք կարդայ վրանին։ Բաղամամ ալ կախարդական բաներ ապրսպրեց թագաւորին՝ որ ան ատենը ընելով իրեն ձար մը ըլլայ Աստուածմէ հրաման առնելու որ անիծէ զանոնք։ Բայց Բաղակ թագաւորը առ ամէն բաները ընելէն ետև՝ չէ թէ միայն ուզածին չհասաւ, հապա անոր ներհակը՝ անիծելու տեղը Աստուած Բաղամամու բերանը դրաւ որ Խորայելացւոց վրայ օրհնենք կարդայ, ու անոնց ընելու յաղթութիւնները զուրցէ. նաև Խորայելացւոց ազգէն գալու մեսիային վրայ փառաւոր մարդարէութիւններ ընէ։ Անոր համար Բաղամամու վրան սրգողելով Բաղակ՝ ետքը աս ըստաւ. «Քեզ իմ թշնամիններս անիծելու կանչեցի, ու դու անոնց օրհնենք տալէն չես դադրիք. ինծի ալ պէտքը չես, ուսկից եկար նէ դարձիր տեղդ գնա. ես միտքս գրեր էի որ քեզ եւելօք պարգևներով մեծարեմ. բայց կը տեսնեմ որ Աստուած զքեզ աս բարիքներէն զբկեց»։

Բաղաամ ալ պատասխան տուաւ՝ թէ « Քեզի  
ըսի՞ որ տունդ լեցուն ոսկի ու արծաթ ալինծի  
տալու ալըլաս՝ Աստուծոյ իմ բերանս դրածէն  
աւելի կամ պակաս բան չեմ կրնար զուրցել» :

Իրաւ որ թէպէտ Բաղաամ չար մարդ մըն էր,  
և ինչպէս կ'երեայ նաև կախարդ ալէր, որ ա-  
սով անարժան էր մարդարէութեան, բայց Աս-  
տուած իր մեծագործութիւնը ցուցունելու հա-  
մար չգարշեցաւ իր սուրբ պատգամը այսպիսի  
մարդու բերանը դնել. ինչպէս անոր տալու խրա-  
տը և յանդիմանութիւնն ալ արժանապէս իր  
անբան իշուն բերանը դրաւ. որ երկուքն ալի-  
բենց բերնովը ըսածը չէին հասկրնար : Անոր  
համար Բաղաամ ան մարդարէութիւնները ը-  
սելէն ետե, Բաղակ թագաւորին ձամբայ ցու-  
ցուց որ՝ ինչպէս Խորայելացիները մեղաց մէջ  
ձգէ, որ անով Աստուծմէ պատժուին ու ջար-  
դուին : Եւ բանը ասանկ եղաւ որ, Մովլաբա-  
ցւոց ու Մադիանացւոց երկիրը Խորայելացիքը  
երբոր բանակնին դրին, սկսան անոնց աղջիկնե-  
րուն հետ պոռնըկութիւն ընել. և անոնք ալզի-  
բենք դլակ հանեցին՝ որ հետերնին երթ ան կուռ-  
քերու զոհած կերակուրներ ուտեն, ու Բէլփե-  
գովը ըսուած կուռքերնին պաշտեն :

Աս պատճառով Աստուած Խորայելացւոց վրայ  
սաստիկ բարկացաւ, ու հրամայեց Մովսեսի՝ որ  
մարդ մարդու չխնայէ՝ բոլորասկուապաշտութիւն  
ընողները թրէ անցընեն. որ անանկ՝ քսանըըօրս  
հազար հոգի ինկան : Եւ աս ջարդիս ատենը  
Փենեհէս Ահարոնի թոռը՝ Եղիազար քահա-  
նայապետին որդին՝ Աստուծոյ կողմանէ կեցած  
մասնաւոր վրէժինդրութիւն ցուցունելով, Աս-  
տուածնորէն հաստատեց որ քահանայութիւնը

ինչուան ետքը որդւոց որդի իրենց աղջին մնայ։  
Բայց աս բաներս ըլլալէն ետև Աստուած իս-  
րայելացւոց հրամայեց որ ան Մադիանացւոց  
վրան ելլեն՝ առանց խնայելու ջարդեն զանոնք,  
որ ասանկ խարելով մեղաց տէր ըրին Խրայելա-  
ցիքը։ և աս պատերազմիս մէջը Բաղաամն ալ  
հետերնին ինկաւ մեռաւ։ Նաև ասոնցմէ ձեռք  
ձգած կողոպութը՝ Մովսէս Խրայելացւոց մէջը  
ամենուն արդարութեամք բաժնեց։ և ինչուան  
ան տեղը Յորդանանի քով առած երկիրները՝  
Աստուծոյ հրամանովը Ռուբենի, Գաղայ՝ ու  
Մանասէի կէս ցեղին տուաւ։

### Գ Լ Ո Ւ Խ Ի.

Մովսէս մարգարեկն իր վախճանի, Ցիոն որդի Նաւեան  
անոր տեղը կ'անցնի։

Ամ աշխարհի 2553։ ( թ . 0րի . 1.6. 1.9.)

Աստուած որովհետև Մովսէսի արգիլեր էր՝  
որ Խրայելացիքը աւետեաց երկիրը ինքը չտա-  
նի, և հոն չկսխէ, անոր համար Խրայելացւոց  
բանակը երթոր Յորդանան գետին քովերը հա-  
սաւ, որ Քանամնացւոց կամ աւետեաց երկրին  
սահմանն էր, Աստուած Մովսէսի հրամայեց որ  
Յեսու որդին Նաւեայ՝ ( որ իր աշակերտն էր ) իր  
տեղը Խրայելացւոց վրայ գլուխ կամ առաջնորդ  
դնէ, և ինքը մեռնելու պատրաստութիւնը տես-  
նէ։ Մովսէս ալ Խրայելացւոց ամէն գործը կար-  
գի դնելէն ետև՝ Յեսուն կանչեց, և ամենուն  
առջելը աս Աստուծոյ տուած հրամանը իրեն  
յայտնեց, ու սիրտ տուաւ որ զօրանայ, ըլսի-  
նայ թշնամիներէն, Խրայելացւոց ժողովուրդը


քաջութեամբ տանի հասցընէ Աստուծոյ խոս-  
տացած երկիրները:

Սսկէ ՚ի զատ շատ խրատներ և յորդորանք-  
ներ ըրաւ Մովսէս Խրայելացւոց՝ որ Աստուծոյ  
տուած օրէնքները և պատուիրանքները աղէկ  
պահէն. որ բոլորը հինգ գրքի մէջ դրած իրենց  
թողուց, այսինքն Ծննդոց, Ելից, Վետացւոց,  
Թրուոց, և Երկրորդ Օրինաց: Նաև ան վերջի  
ատենը մէկ օրհնութիւն մըն ալ շինեց Աստու-  
ծոյ, որ կը սկսի՝ Նոյելացուուն եւ ինս, ու սորվե-  
ցուց Խրայելացւոց՝ որ ըսեն, և անովշնորհակալ  
ըլլան աստուածային անբաւ երախտեացը՝ որ  
իրենց վրայ ցուցուցերէ, ու պիտոր ցուցունէ՝ թէ  
որ հաւատարմութեամբ Աստուծոյ ծառայեն:  
Անկէ ետե Յակոբ նահապետին պէս մարգա-  
րէական հոգւով ամէն Խրայելացւոց ցեղերուն  
վրայ զատ զատ օրհնենքներ կարդալով՝ Աստու-  
ծոյ հրամանովը Աքարիմ կամ Նաբաւ ըսուած  
Երանը գլուխը ելաւ, որ անկէց բարձրէն Աս-  
տուած իրենց ցուցուց բոլոր Խրայելացւոց տալու  
երկիրները, և հօն տեղը առանձին վախճանեցաւ  
ու թաղուեցաւ, անանկ որ ամեննեինմարդ չգիտ-  
ցաւ իր գերեզմանը՝ թէ ան լերանը որ կողմը  
թաղուած է:

Մովսէս մարգարէն երբոր վախճանեցաւ նէ  
թէպէտ հարիւր քսան տարուան էր, բայց ին-  
չուան ետքի ատենը՝ ծերութեան նշան վրան չէր  
երեար, հապա անանկ ժիր ու կայտառ էր՝ որ  
երեսը կռնջմտունք մը չկար, ու աշուրները ա-  
ռողջ աղէկ կը տեսնէին: Նաև աս սուրբ մար-  
գարէիս պէս՝ ինչպէս աստուածաշունը կը գրէ՝  
ուրիշ մարգարէ մը չէ եղած, որ զԱստուած դէմ  
առ դէմ տեսնէ, հետը բարեկամի պէս բերնէ

բերան խօսի, և այնչափ մեծամեծ հրաշքներ  
գործէ:

Խորայելացւոց ժողովուրդն ալերսուն օր Մով  
սեսի վախճանելուն սուզը կատարելէն ետև՝ Յե-  
սու որդին՝ Նաւեայ Մովսեսին տեղը առաջնորդ  
և գլուխ ճանչցան. որ ան տարաւ մտցուց զիրենիք  
աւետեաց երկիրը. ինչպէս հետագայ մասին մէջը  
պիտի պատմենիք:





## ՅԱԻ ԵԼՈՒ ԱԾ

ՅՈԲ ԵՐԱՆԵԼԻԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

**Ժ**ամանակին կարգը անանկ կը բերէ, որ աս  
տեղս՝ Մովսէս մարդարէին վախճանելէն ետև,  
Յոբ երանելիին մասնաւոր պատմութիւնը դը-  
նենք, որ ինչպէս Յունաց և մեր աստուածա-  
շունցը կ'ըսէ՝ Յոբն ալ Աքքահամ նահապետին  
առաջ եկած՝ Եսաւայ ցեղէն հինգերորդ կը սե-  
պուի, ինտոր Մովսէս ալ Յակոբ նահապետին  
ցեղէն անանկ կու գայ. որ այնպէս Յոբ երանե-  
լին և Մովսէս մարդարէն՝ երկու եղքօր թուան  
զաւկըներ կ'ըլլան:

Աս Յոբ երանելս՝ որ Յոբաք ալ կ'ըսուէր,  
Եդովմայեցւոց երկիրը Աւսիդ ըսուած գաւառը  
կ'ըլլար. և ինքը իշխանի մը պէս էր, ու անոնց  
մէջը ունեորներէն մէկն էր, որ եօթը հազար  
ոշխար ունէր, իրեք հազար ուղտ, հինգ հարիւր  
չուխտ եզ, ու հինգ հարիւր մատակ էշ. նաև  
ասոնցով ՚ի զատ ուրիշ ալ աշխարհքիս բարիք-  
ներէն աւելի հարուստ էր առաքինութեամբ,  
անմեղութեամբ, և կատարեալ աստուածպաշ-  
տութեամբ: Աստուած իրենտասը զաւակ տուեր  
էր, եօթը մանչ իրեքը աղջիկ. և Յոբայ աչքը  
միշտ ասոնց վրայ էր՝ որ չըլլայ թէ Աստուծմէ  
հեռանան՝ չար ճամբար երթան. անոր համար  
երբոր անոնք մէյտեղ կու գային որ ուտեն խմեն

ուրախութիւն ընեն, շուտ մը Յոք անոնց ամէն  
մէկին համար մէյմէկ զոհ կը մատուցանէր Աս-  
տուծոյ, որ թէ մեղք մը ըրեր են նէ՝ Աստուած  
իրենց թողութիւն տայ: Ասանկ աստուածա-  
վախ, արդար, ու սիրելի Աստուծոյ ըլլալով Յոք,  
չար սատանան միշտ բարւոյն հակառակ՝ շատ կը  
նախանձէր վրան, և ետեւէ էր որ զինքը փորձու-  
թեան մեղաց մէջ ձգելով Աստուծոյ աչքէն հա-  
նէ: Եւ աս բանս այսպիսի առակով կը պատմէ  
աստուածաշունը:

Մէկ օր մը հրեշտակները Աստուծոյ առջել  
կեցած որ կը պաշտէին, սատանան ալ աշխարհ-  
քիս վրայ պտըտելէն ետեւ՝ ինքն ալ հօն եկաւ.  
Աստուած դարձաւ ըսաւ իրեն. «Կը տեսնան,  
սատանայ, իմ Յոք ծառաս, որ աշխարհքիս վրայ  
անոր պէս սուրբ, արդար, աստուածապաշտ և  
անմեղ մարդ չկայ»: Սատանան ալ Աստուծոյ  
պատասխան տուաւ. «Ի՞նչ, ըսաւ. ձրի՞ մի (այս-  
ինքն հապա՞ մի) Յոքը զԱստուած կը պաշտէ.  
Հապա դուն ձեռքդ վրան դրեր՝ ամէն դիէն պահ  
պաներ ես՝ ու օր հնելով հարստցուցեր ես զին-  
քը. անոր համար ատանկ անմեղ է. թողքիւ  
մը դպիր իրեն, ան ժամանակը պիտի տեսնես  
որ՝ ինչպէս անոր ըրածը սրտանց չէ՝ հապա  
կեղծաւորութիւն է»: Ան ատենը Աստուած  
ալ սատանային ըսաւ. «Ահա քու ձեռքդ կու  
տամանոր բոլոր ունեցածները, որ ի՞նչ կ'ուզես  
նէ ընես, միայն թէ իրեն անձին մի մօտենար»:  
Սատանան ալ ելաւ գնաց՝ որ Յոքը փորձէ. և  
ասանկ եղաւ: Տեսնես որ՝ մէկ օր մը Յոքայ  
զաւկըները (ինչպէս որ սովորութիւն ըրեր էին)  
երբոր մէյտեղ ժողված իրենց մեծ եղբօրը քով  
կ'ուտէին կը խմէին, յանկարծ մէկ մարդ մը ե-

կաւ Յորայ պատմեց որ՝ «Բու եզներդ երբոր կը  
 հերկեին կը բանէին, ու անոնց քովը էշերդ ալ  
 որ կ'արծէին, մէկէն գերեվարներ (այսինքն թիւ-  
 թիւտիւներ) վրայ հասան՝ բոլորը քաշեցին տա-  
 րին, ու պահապաններն ալ սպաննեցին. անոնցմէ  
 ես մինակ խալսեցայ եկայ որ քեզի ըսեմ» : Ասի-  
 կայ որ աս բանը Յորայ կը պատմէր, ան ատենը  
 մէկ ուրիշ մարդ մըն ալ վրայ հասաւ, և ան ալ  
 սկսաւ ըսելթէ՝ «Երկնքէն կրակ ինջաւ քու ոչ-  
 խարներուդ վրայ, ամէնը էրեց մոխիր դարձուց՝  
 իրենց հովիւներն ալ մէյտեղ. անոնցմէ ես մի-  
 նակ փախայ խալսեցայ եկայ որ քեզի պատմեմ» :  
 Երբոր աս կ'ըսէր, ուրիշ մըն ալ ետևէն եկաւ,  
 սկսաւ ըսել. «Իրեք խումբ ասպատակաւորներ  
 (այսինքն Ճելալիներ) վրանիս եկան ուղտերդ ա-  
 ռին տարին՝ ու վրայի եղած պահապանները մե-  
 ռուցին, որ ես միայն փախայ ազատեցայ՝ եկայ  
 որ քեզի պատմեմ» : Աս ալ իր խօսքը զմբն-  
 ցած՝ մէկ ուրիշ մարդ մըն ալ եկաւ ետևէն ու  
 ըսաւ. «Երբոր տղաքդ և աղջիկներդ իրենց մեծ-  
 եղբօրը քով կ'ուտէին կը խմէին, յանկարծակի  
 մէկ փոթորիկ մը (այսինքն գայ մը) ելաւ՝ տու-  
 նը զաւկըներուդ վրայ կործանեց՝ ամէնքը մեռ-  
 ցուց ինծմէ՚ի զատ, որ ես մինակ խալսեցայ ե-  
 կայ որ քեզի պատմեմ» : Երբոր աս ետքինս ալ  
 լսեց Յոր, ան ատենը ելաւ վրայի հագած լաթը  
 պատուեց ու գլխուն մազը կտրեց, (որ աս բաներս  
 ան ժամանակի սգոյ նշան էր), այնպէս գետինը  
 փռուեցաւ՝ Աստուծոյ երկրպագութիւն ըրաւ,  
 ու ըսաւ. «Ես իմ մօրմէս մերկ աշխարհք եկայ,  
 և նորէն մերկ պիտի դառնամ. աս բաներս  
 ինծի Աստուած տուաւ, և հիմա ինքը ետ ա-  
 ռաւ. ինչպէս որ Աստուած կամեցաւ նէ՝ անանկ

եղաւ . Աստուծոյ անունը օրհնեալ ըլլայ » : Այս-  
պիսի սիրով Յոք երանելին համբերելով աս փոր-  
ձանքներուս , ամենեին Աստուծոյ դէմ չտժգո-  
հաց : Աստանան աս բաները ընելէն ետև՝ երեոր  
նորէն Աստուծոյ առջեր ելաւ , Աստուած իրեն  
հարցուց . « Հիմա , ըսաւ , փորձելով իմացար մի  
իմՅոք ծառաս , որ ինչպէս ըսի նէ աշխարհքին  
վրայ անոր նմանը ճշմարիտ արդար ու աստուա-  
ծապաշտ մարդ չկայ , որ ատ փորձանքներն ալ  
զլուխը գալով ինքը իր անմեղութեան մէջը մը-  
նաց » : Աստանան ալ Աստուծոյ պատասխան տը-  
ւաւ . « Առ մեծ բան մը չէ , ըսաւ , որ մէկը իր  
վրայի կաշին պահելու համար՝ անոր տեղը իրեն  
ունեցածներուն կաշին տայ . մարդ ամէն բանը  
կու տայ կը կորմնցընէ՝ որ միայն թէ իր անձը  
խալըսէ . անանկ ըլլար , ըսաւ , հապա քիչ մը  
դպի՞ր իրեն ոսկորներուն ու միին . ան ատենը  
տեսնես թէ ինտոք երեսդ կը վազէ քեզ կ'անի-  
ծէ » : Աստուած ալ ան ժամանակը սատանային  
ըսաւ . « Ահա բոլորովին Յոքը քու ձեռքդ կու  
տամ , որ ինչ որ ուզես նէ ըսես , միայն թէ հո-  
դին չհանես՝ չմեռցընես զինքը » : Երբոր աս  
հրամանս առաւ սատանան , շուտ մը գնաց անանկ  
հիւանդութիւն մը ձգեց Յոքայ վրան՝ որ ոտքէն  
ինչուան գլուխը ողջ տեղ մը չմնաց . բոլոր մար-  
մինը խոցերով լցուած (այսինքն եարա փէրէ ե-  
ղած) գարշելի թարախները վրայէն կը վազէին .  
ու անանկ իրեն մարդիկներն ալ իրմէ գանելով ,  
քաղքէն դուրս հանած աղբիւսը (այսինքն չէօփ-  
լիւկին) մէջը , ձգած էր . որ հօն օրերով նստած՝  
խեցիով (այսինքն թուղլայի կտորուանքով) ան  
որդնոտ թարախները մարմնոյն վրայէն կը քե-  
րէր : Բայց այսչափ անտանելի տառապանաց և

Թշուառութեան մէջը՝ երանելին Յոթ ամենեին  
չտժգոհաց ու համբերութիւնը չկորսնցուց, հա-  
պա միշտ փառք կու տար Աստուծոյ: Եւ ասոր  
դէմ, Յոթայ կնիկը երկանը այսպիսի խեղճու-  
թիւնները տեսնելով՝ ալ ձանձրացած, սատա-  
նային դրդմամբը երբոր Յոթայ ըստ թէ՝ «Ին-  
չուան ե՞րբ ատ տառապանքը պիտի քաշես. պա-  
րապ տեղը կը յուսաս որ ատկէց խալըսիս, ու ես  
ալքու պատճառովդ տնէ տուն թափառական  
եղեր եմ. մէկէն Աստուծոյ դէմանէ ծք մը կար-  
դա, որ հօգիդ առնէ շուտով ազատիս», Յոթ  
վրան սրգողած ծուռ ծուռ նայեցաւ, ու ասանկ  
իրեն պատասխան տուաւ. «Իրաւցընէ որ, ը-  
սաւ, մէկ խենթ կնկան մը պէս բան զուրցե-  
ցիր. մէնք որ Աստուծոյ ձեռքէն այսչափ բարիք-  
ներ առինք, հիմա աս չարիքներուս պիտի չհամ-  
բերե՞նք»:


Ետքը աս Յոթայ վրան եկած բոլոր փորձանք-  
ները լսելով՝ իրեք հօգի իր բարեկամներէն զին-  
քը տեսնելու և միմիթարելու եկան. մէկը Եղի-  
փազ թեմնացի ըսուած, մէկալը՝ Բաղդատ սաւ-  
քեցի, երրորդը՝ Սովփար մինեցի, ու ասոնց  
Ետևէն մէկ մ'ալ եկաւ՝ Եղիուս բուզացի. որ  
ամէնքը Եղոմայեցւոց երկրին իշխաններէն եին,  
որ թագաւոր ալկ'ըսուէին: Ասոնք Յոթ երանե-  
լին ան խեղճութեան մէջը տեսնելով՝ առջիբերա-  
նը չկրցան զինքը Ճանճնալ. ու Ետքն որ իմացան՝  
սաստիկ ցաւելով սկսան լալով վայ տալ իրենց,  
վրայի լաթերնին պատըռտեցին, գլուխնին հող-  
ցանեցին, ու խելմը ատեն բերաննին կապուած՝  
Յոթայ առջելը իրենք ալզ ետինը նստան, և ա-  
նանկ պաղած վրան կը նայեին. ինչուան որ Յոթ  
սուածինքը բերանը բացաւ, և իր գլուխը եկած

փորձանքները սկսաւ իրենց ըսել։ Բայց առ բաներս զրուցելու ատեն խօսքը գանգըտելու պէս որ ձգեց, ան ատենը անոնք ըսածը ծուռ իմանալով՝ տժգոհանքի կերպ առնելով, Յոթ երանելին միին թարելու տեղը՝ սկսան չեխելով իրեն խրատ տալ՝ թէ Քու ըրած մեղքերուդ համար Աստուած քեզի աս պատիժներս խրկեց։ Յոթ ալանոնց դէմիր անմեղութիւնը ցուցունելով՝ կ'ըսէր որ Աստուած արդարներուն ալ վիշտնեղութիւն կու տայ, որ իրենց համբերութիւնը փորձէ, և վարձքերնին աւելցընէ. անոնք ալմէկ բերան ասոր դէմկենալով՝ իրենց կարծիքը կ'ուզէին հաստատել թէ՝ Աստուած անմեղ մարդուն պատիժ չիրկեր։ Յօք բաներուս վրայ շատ երկայն կերպ կերպ պատճառներով մէյմէկու հետ տաքցած հակածառութիւն ընելով Աստուած ամսին մէջէն հետերնին խօսեցաւ, ու Յոթայ ըսածները ցուցուց թէ Ճշմարիտէ, և անոր բարեկամները չեխեց, որ ծուռ բան հաստատելով՝ Յոթայ դէմանանկ սիրտ ծակելու խօսքեր ըսին։ Անոր համար ետքը իրենց հրամայեց որ եօթը հորթ և եօթը ոչխար բերեն Յոթայ տան, որ իրենց համար զոհ մատուցանելով աղօթք ընէ՝ որ ան իրենց ըրած մեղացը թողութիւն ըլլայ։

Յոթ երանելին աս փորձութիւններուս քաջասրտութեամբ համբերելին ետե, նորէն Աստուած իր առջի առողջութիւնը դարձուց, և առջի ունեցած բարիքներուն երկու այնչափը իրեն տուաւ, և նորէն ալ եօթը մանչ զաւակ, ու իրեք աղջիկ ունեցաւ. հարիւր եօթանասուն տարի ալ ապրեցաւ. և բոլորը՝ երկու հարիւր քառսունըութը տարի աշխարհքիս վրայ ապրելին ետե՝ բարի մահուամբ վախճանեցաւ։

## ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՑԵՍՈՒԾՅ ԵՒ ԴԱՏՄՈՒՐԱՅ  
ԳՐՔԵՐՈՒՆ. ԽՍՐԱՅԵԼԱՅԻՈՅ ԱՒԵՏԵԱՅ ԵՐԿԻՐԸ  
ՄՏՆԵԼ ՏԻՐԱՊԵՏԵԼԸ. ԵՒ ԻՐԵՆՅ ԴԱՏՄԱՒՐՆԵՐՈՒՆ  
ԱՏԵՆԸ ՀԱՆԴԻՊԱԾՆԵՐԸ



### Գ. ԼՈՒԽ Ա.

Յեսոս կ'առաջնորդէ Խսրայելացւոց՝ որ Յորդանան զետք  
կ'անցեին:

Ամ աշխագհէ 2553: (Յես. Ք. Գ. Ե.)

Մ ՈՎՍԻՍ մարդարէին վախճանելէն ետքը,  
Յեսու որդին Նաւեայ Աստուծոյ հրամանովը  
զօրանալով՝ ապլսպրեց Խսրայելացւոց որ պատ-  
րաստուին Յորդանան գետը անցնելու, որ ալ  
սկսին Քանանացիքը ջարդել անոնց երկիրները  
տիրապետել. և աս բանիս համար՝ առաջ երկու  
կտրիչ լրտես (այսինքն չաշուտ) խրկեց Երկիքով  
ըսուած Քանանացւոց մայրաքազաքը, որ ան տե-  
ղերուն որպիսութիւնը երթան իմանան:

Աս լրտեսները երբոր ելան գացին, ու հոն  
Ռախար ըսուած մէկ կնկան մը տունը ինջան,  
Երկիքովի թագաւորը իմանալով որ ասանկ մար-  
դիկ իր երկիրը եկեր են լրտեսութիւն ընելու՝  
Ետևնին մարդ խրկեց որ երթան Ռախարին տնէն  
բռնեն զիրենք: Բայց Ռախարը զանոնք տարաւ

գաղտուկ տեղ մը պահեց, ու եկողները խա-  
 բեց ըստ թէ՝ «Ախանկ մարդիկ իրիկունը ինծի  
 եկան՝ և առտուանց կանուխ ելան չեմ գիտեր  
 ուր գացին, նայեցէք որ ետենէն հասնիք»։ Եւ  
 զանոնք այսպէս ձամբելէն ետե՝ գնաց լրտեսնե-  
 րուն ըստ թէ և Գիտեմ որ Աստուած՝ մեր եր-  
 կիրը ձեր ձեռքը պիտի տայ. ինչու որ՝ ձեր ահը  
 տիրեր է աս մեր մարդոցը վրայ, լսելով՝ ձեր կար-  
 միր ծովէն հրաշքով անցնելնիդ, ու Ամովքացւոց  
 թագաւորներուն տուած ջարդերնիդ՝ ձեր Աս-  
 տուծոյն օգնականութեամբ. որ ես ալ կ'ըսեմ  
 թէ ան է Ճմարիտ Աստուածը. անոր համար  
 կ'աղաւեմոր՝ երդումընէք խօսք տաք ինծի, որ  
 ինչպէս ես ձեզի աս բարիքս ըրի՝ ձեզ պահեցի,  
 դուք ալ ինծի և իմտանս խնայէք ողորմիք՝ եր-  
 բոր աս քաղաքը մտնելու ըլլաք»։ Անոնք ալ  
 խօսք տուին երդուընցան որ զինքը խալըսեն,  
 «Միայն թէ, ըսին, ան ատենը հայրդ մայրդ  
 եղբայրներդ քու տունդ ժողվես, ու նշանով  
 Ճանցուելու համար՝ տանդ պատուհանը մէկ  
 կարմիր չուան մը կատես, որ ան տեմնելով՝ քե-  
 զի չգալինք»։ Ախանկ մէջելնին խօսք դնելէն  
 ետե, կնիկը զիրենք տանը պատուհանէն (որ  
 քաղքին պարսպին վրայ կ'ըլլար) չուանով վար  
 ինչեցուց, ու անամսկ գաղտուկ ելան գացին,  
 Լրտեմները երբոր գարձան պատմեցին թէ ինչ-  
 պէս Աստուած անոնց սիրտը վախ ձգեր է, Յե-  
 սու աւելի սիրտ առաւ՝ Խրայելացւոց բանակը  
 առաջ բերաւ ինչուան Յորդանան գետին քովը.  
 ու ժողովրդոց խմացուց որ՝ հրաշքով ան Յորդա-  
 նան գետէն անդին պիտոր անցնին. և ինչպէս  
 որ պիտի ընէին՝ տեղն 'ի տեղը իրենց ապըս-  
 որեց։

Ուստի իրեք օրէն ետև Աստուծոյ հրամանով  
 վը քահանաները առջևեն տապանակը ուխտին  
 կունակին առած երբոր եկան ալ ոտուղնին  
 Յորդանանի ջրին դպցընելու եղան, յանկար-  
 ծակի ան տեղէն Յորդանան գետը երկուք ձըլ-  
 քուեցաւ. վերէն եկած ջրերը կեցան մէկմէկու  
 վրայ դիզուեցան, ու վարի եղածները անցան ծո-  
 վը գացին. և ան տեղը ցամաք ճամբայ որ մը-  
 նաց, քահանաները առապանակը վերուցած գա-  
 ցին մէջ տեղը կեցան՝ ինչուան որ բոլոր Խորայե-  
 լացւոց բանակը ամենեին առանց թրծելու մէջէն  
 անցաւ մէկալդին գնաց: Ան ատենը որ տապա-  
 նակը գեռ Յորդանանի մէջն էր, Աստուած Հրա-  
 մայեց Յեսուայ որ՝ ամէն ցեղէն մէյմէկ հոգի՝  
 մէկ մէկ քար Յորդանանի մէջէն առնեն վերցը-  
 նէն, ու անանկ տասուերկու քար՝ տանին իրենց  
 առջի բանակ դրած տեղը տնկեն, որ աս Հրաշ-  
 քիս յաւիտենական յիշատակը մնայ. նաև աս-  
 կէ ՚ի զատ ուրիշ տասուերկու քար ալ տնկեց  
 Յեսու Յորդանանի մէջը տապանակին կեցած  
 տեղը: Ամենէն ետև երբոր տապանակն ալ  
 Յորդանան գետին մէջէն ելաւ, ան ժամանակը  
 նորէն ջուրը եկաւ առջինին պէս սկսաւ վազել-  
 Խորայելացիք Յորդանանէ ելլալէն ետքը՝ Յե-  
 սու Աստուծոյ Հրամանովը գայլախազէ (այսինքն  
 չախմախի քարէ) դանակ շինեց, և անով բոլոր  
 անապատը ծնած Խորայելացւոց էրիկ մարդիկը  
 թլիատեց, որ չէին թլիատուած. և աս պատ-  
 ճառովս ան առջի բանակ դրած տեղին անունը՝  
 Գաղգաղաղա ըսուեցաւ: Աս տեղը ալ երկնքէն  
 մանանայ իջնալը գաղրեցաւ, Խորայելացիք ցո-  
 րենէ հաց սկսան ուտել. որ առջի զատիկնին ալ  
 հոս ընելով ցորենէ շինած բաղարջ կերան:

## Գ Լ Ա Խ Խ Բ -

Երիքովու գայի ըստուած քաղքըներուն առումը -

Ա.Մ.աշխարհէ 2553: (Յես. 2. Ե. 2:.)

**Երիքով քաղքին մարդիկը , որ խիստ վախ-  
ցեր էին խրայելացւոցմէ , երբոր իմացան թէ-  
Յորդանան գետը անցան՝ իրենց մօտեցան ,  
քաղքին դռները գոցած՝ անանկ ներսը կեցեր  
էին :**

Բայց Աստուած կամեցաւ որ նոր կերպով մը  
Խրայելացիք աս քաղաքս առնեն . Հրամայեց  
Յեսուայ որ՝ մեց օր մէյմէկու ետևէն մէկ ան-  
գամ Խրայելացւոց զօրքը ելլէ՝ քահանաներն  
ալ մէկտեղ տապանակը ուխտին հետերնին ա-  
ռած , ժողովուրդը առանց ձայն ձուն հանելու  
եօթը քահանայ միայն փողեր չալելով անանկ  
թափօրի պէս Երիքովի պարսպին չորս դին պտը-  
տին , ու եօթներորդ օրը եօթը հեղ աս պտոյք  
տըս ընեն , և վերջին անգամը փողերը չալելուն  
պէս բոլոր ժողովուրդը մէկէն սկսին կանչուըու-  
տել : Աս որ ասանկ ըրին Խրայելացիքը , ան ա-  
տենը Երիքովի պարիսպները մէկէն չորս դիէն  
բոլոր կործանեցան գետինը ինկան . իրենք ալ  
Աստուծոյ հրամայածին պէս վաղեցին մէջը մը-  
տան , և ինչպէս որ Յեսու Աստուծոյ ուխտ ըրեր  
էր որ բան մը չապրի չխալըսի , անանկ առանց  
խնայելու բոլոր բովանդակ մարդ ու անսասուն  
ինչ որ կար նէ՝ ջարդեցին թրէ անցուցին , ու  
քաղքին կրակ տուին մոխիր դարձուցին : Եւ  
մէջէն միայն Ռախարը իր մարդիկներովը՝ ինչ-

պէս խօսք տուեր էին նէ՝ խալըսեցին, որ եկաւ ինքն ալ Խարայելացւոց հետ մէկ եղաւ, ու ետք Յուդայի ցեղէն Սաղման ըսուած մէկու մը հետ կարգուեցաւ, ( որ Քրիստոսի ազգահամարին մէջը կը լիշուի ) : Ետև Յեսու հերիք չսեպելով Երիքովի ասանկ չարաշար հիմնայատակ ըլլալը, անէծք ալ կարգաց ան մարդուն վրայ՝ որ Երիքով քաղաքը նորէն շինելու ըլլայ. անսանկ որ, ըսաւ, առջինեկ զաւկովը անոր հիմք դնէ, և պինտ ետքինովը պարսպին դուռը շինէ, ( այսինքն ան մարդուն բոլոր զաւկըները մէկմէկու ետեկ մեռնին ). ու ըսածին պէս հինգ հարիւր տարիէն Ետև՝ թագաւորաց ատենը կատարուեցաւ, Երբոր Ազան կամ Արիէլըսուած բեմելացի մէկ մարդ մը՝ նորէն Երիքովը շինեց :

Երիքովը կործանելուն Ետև՝ Յեսու ուզեց որ Գայի ըսուած քաղքին վրայ Երթայ. և ան վերի ըսած լրտեմներէն իմաննալով որ աս անսանկ ուժով մը չէ, միայն իրեք հազարի չափ մարդ խըրկեց վրան որ Երթան զան ալ առնեն : Բայց բանը չաղջողեցաւ. ասոնցմէ յաղթաւեցան Խարայելացիք, որ Երսունըվեց հոգի ջարդուած այն պէս փախան բանակը դարձան : Ասոր վրայ Յեսու խիստ շփոթեցաւ, ու սաստիկ տրտմութենէն վրայի լամերը պատռեց, գանգրտելով Աստուծոյ առջեր ինկաւ, չէր գիտեր ինչ ընէ, որ ժողովրդին սիրտ ալ անով կոտրեցաւ : Ան ատենը Աբտուած իրեն պատասխան տուաւ թէ՝ « Անոր համար աս եղաւ որ՝ Խարայելացիք մեղաց մէջ ինսկան . ինըու որ՝ Երիքովի կործանելու ատենը՝ անոր նզոված արգիլած բաներէն գողցեր պահեր են . ուստի թէ որ կ'ուզեք, ըսաւ, որ աս պատիմէս խալըսիք, ու ես ձեզի ձեռք

բռնելով թշնամիները յաղթեք, վիճակ ձգեցէք՝ ատ մարդը գտեք, ու զինքը իր ամէն բաներով այրեցէք, որ ասովնզովքը մէջերնէդ վերցուի»։ Յեսու ալ անանկ ըրաւ տասուերկու ցեղին մէջը կարգով վիճակ ձգեց. ու երբոր պինտ ետքը վիճակը Աքար ըսուած՝ Յուդայի ցեղէն մէկ զինուորի մը վրայ որ ելաւ, Յեսու զասիկայ առջեր կանչեց՝ հարցուց իմացաւ որ ան Երիքովի թալլած կողոպուտներէն՝ որ Աստուծոյ խորանին համար մէկդի դրեր էին՝ անկեց մէկ աղուոր բանած վերարկու մը, ու երկու հարիւր արծաթէ երկդրամեան (կամ զուռուշ), և մէկ լեզու մը (այսինքն սիւպիւքէ մը) յիսուն ոսկիի՝ առեր էր, ու տեղն ալ ըսաւ ուր որ զասնք պահեր էր. Ան ատենը մարդ խրկեց Յեսու, որ գացին անկեց բաները առին, և ան Աքարը իր զաւկըներովը՝ անասուններովը՝ և բոլոր տնով տեղովը մէկ ձոր մը (այսինքն չոր տէրէի մը մէջ) տարին. ու հոն բոլոր ժողովուրդը վրան թափեցան քարկոծեցին զասնք, և ան իր բաներուն ալ կրակ տուին այրեցին, ու վրանին խոշոր քարերով ծածկած մէկ պղտի լեռ մը շինեցին, որ յաւիտենական յիշատակ մնայ աս պատուհասիս. անոր համար ան տեղին անունն ալ Եմակ կամ Զոր Աքովրայ ըսուեցաւ։

Ետքը Աստուած Յեսուայ հրամայեց որ՝ բոլոր զօրքով ելլէ նորէն Գայի քաղքին վրայ երթայ, ու Երիքովի պէս զան ալ հիմնայատակ ընէ. Յեսու ալ գիշերանց երսուն հազար զօրք տարաւ քաղքին ետևները պահուըտցուց, ու ինքը առտուանց քիչ մը զօրքով քաղքին առջեր ելաւ երեցաւ։ Գայիի մարդիկն որ զասնք դիմացնին տեսան, ամէնքը իրենց թագաւորին հետ քաղ-

քէն դուրս ելան որ իսրայելացւոց դէմպատեւ  
բազմընեն. Յեսու սուտ վախ ցուցունելով՝ ետ  
ետ քաշեց զօրքը՝ ինչուան անոնք աղեկ մը իրենց  
քաղքէն հեռացան: Ան ատենը Յեսու ան պա-  
հութածներուն նշան տալուն պէս՝ ամէնը տե-  
ղերնէն ելան քաղաքը մտան, մէջը մնացած մար-  
դիկը ջարդեցին՝ ու քաղքին կրակ տուին. Ետև  
իրենք ասդիէն և մէկալ բանսակը անդիէն՝ ան  
քաղքէն դուրս ելած թշնամիները մէջերնին ա-  
ռին, առանց խնայելու բոլըը ջարդեցին, որ ա-  
մէնը տասուերկու հազար հոգի էին՝ էրիկ մարդ  
կնիկ մարդ՝ որ Գայիի մէջը կը բնակեին: Եւ  
իրենց թագաւորը ողջ բռնած, Յեսու՝ երկարիղ  
փայտի վրայ կախել տուաւ, որ ինչուան իրի-  
կուն կախած կեցաւ. Ետքը ինջեցուցին մէկ  
փոս մը ձգեցին՝ վրան քարեր դիզեցին, որ աս  
յաղթութեանս յիշատակ ըլլայ: Աս երկու քա-  
ղաքները առնուելէն ետև՝ Յեսու Նաւեան իս-  
րայելացւոց ժողովուրդը առաւ Գերաղ ու Գա-  
րիզին ըսուած լեռները տարաւ՝ որ մէկմէկու  
մօտ էին. Հոն քարերով Աստուծոյ սեղան մը  
շինեց՝ վրան զոհ ըրաւ, և աստուածային պա-  
տուիրանքներուն խօսքերը անոր վրայ նորէն  
զբելով՝ դաս առ դաս երկու լեռնէն ան օրհ-  
նութիւններն ու անէ ծքները կարդալ տուաւ,  
որ Մովսէս Երկրորդ Օրինաց գլքին մէջը գրեր՝  
իսրայելացւոց ապրասպեր էր, երբոր աւետեաց  
երկիրը մտնելու ըլլան նէ՝ աս բանը ընեն:

## Գ. Լ. Ա. Խ. Գ. .

Գարատեացոց խարեւայուրիւնը, և գանաճացոց  
հինգ բազատրներու չարդոփլլը:

ԱՄ աշխարհի 2554: (Յես. թ. ձ.:

Խորայելացւոց այսպիսի յաղթութիւններն և  
առաջ գալը երբոր լսեցին ան կողմերու Քանա-  
նացւոց ազգերը, սրտերնին սաստիկ վախ ին-  
կաւ, ու մէյտեղ եկան խօսք դրին որ Խորայե-  
լացւոց դէմ ելլեն: Բայց ասոնցմէ Գաբաւո-  
նացիք ըստածները՝ աղէկ հասկընալով որ իրենց  
ուժովը Խորայելացւոց դէմ գործ չեն կրնար տես-  
նել, մտածեցին որ խարելով բարեկամութիւն  
ընեն հետերնին, ու անանկ իրենք անոնց ձեռքէն  
խալըսին: Ուստի հին պատրուտած Ճամբորդի  
լաթեր առին հագան վրանին, ու կտըրտած մա-  
շած կօշիկներ ոտքերնին, և գինիի կարկըտած  
տիկեր՝ ու քուրձեր կանակնին զարկած՝ մէջը  
չորցած որդնոտած հացի կտորուանք՝ իրը Ճամ-  
բու պիտանաւորութեան համար. ասանկ եկան  
Յեսուայ առջելը ելան՝ այսպէս ցուցունելով թէ՝  
հեռաւոր աշխարհէ դեսպան խրկուած եկեր  
են, ու ըսին թէ ԱԵր իշխաննելը լսելով Խո-  
րայելացւոց մէծ անունը՝ մեզ խրկեցին որ հե-  
տերնիդ ուխտ ու դաշննք ընենք: Յեսու ալատ  
բանիս վրայ Աստուծոյ չհալցուցած՝ հաւտաց ա-  
նոնց ըսածին, և խօսք տուաւ որ հետերնին միշտ  
բարեկամութիւն պահէ. Խորայելացւոց իշխան-  
ներն ալ երդումով աս դաշննքը հաստատեցին:  
Իրեք օրէն ետեւ երբոր Խորայելացւոց ժողովուր-

դը իմացաւ որ՝ աս Գաբրաւոնացիները հօն քու-  
վերնին մօտ Քանանացւոց ազգերէն են եղեր,  
սկսան տրտնջալ մումըռուալ իրենց իշխաններուն  
գէմ որ ասանկ խաբուեցան, ու ասատիկ սրդո-  
ղած ուղեցին Գաբրաւոնացիները ջարդել բայց  
իշխանները զանոնք բռնեցին չթողուցին, որ Աս-  
տուծոյ անուանը վրայ ըրած երդումին գէմ  
չգործեն, ու պատժուին։ Անոր համար Յեսու  
ետքը կանչեց Գաբրաւոնացիները, և աս խաբե-  
բայութեանս համար բարկանալով վրանին՝ ի-  
րենց պատիժ դրաւ, որ գերիի պէս միշտ Խրա-  
յելացւոց ազգին և Աստուծոյ խորանին փայտ  
կոտրող ջուր կրող ըլլան. անոնք ալ սիրով խօսք  
տուին որ ընեն։

Ազնիբեղեկ Երուսաղեմայ թագաւորը Եր-  
բոր լսեց թէ Գաբրաւոնացիները իրենցմէ զա-  
տուած գացին Խրայելացւոց տակը զիրենք ձգե-  
ցին՝ շատ զարմացաւ, ու սիրու աւելի վախ ին-  
կաւ Խրայելացիներէն, ինչու որ՝ Գաբրաւոնա-  
ցիքը Քանանացւոց մէջը զօրաւորներէն էին։  
Բայց այսու ամենայնիւ ինքը ուրիշ չորս Քա-  
նանացւոց թագաւորներու հետ միաբանած, ա-  
նանկ հինգ թագաւոր մէկէն Գաբրաւոնացւոց  
վրան պատերազմբացին։ Աս պատճառով Գա-  
բրաւոնացիներն ալ Խրայելացւոց որ գիմեցին,  
որ իրենց տէր կենան ազատեն անսնց ձեռքէն,  
ան ատենը Յեսու Աստուծոյ հրամանովը քաջ  
զօրքեր հետը առած՝ գիշերանց ճամբայ ելաւ,  
ու լուսնալու ատենը յանկարծակի մէկէն Գա-  
բրաւոն քաղքին քովերը ասոնց վրայ վաղեց. ու  
չարաչար կոտրելով զիրենք, երբոր ալ փախչող-  
ներուն ետեկէն ինկաւ՝ ան ժամանակը Աստուծած  
ալ վերէն օգնեց Խրայելացւոց, որ խոշոր քա-

ըերու պիս կարկուտ ան թշնամիներուն վրան  
թափեց . անանկ որ՝ ասով մեռնողները աւելի ե-  
զան քան թէ թրով ջարդուածները :

Ա. յսպիսի յաջողութեամք խրայելացւոց պա-  
տերազմը ան օրը որ առաջ կ'երթար , Յեսու  
վախնալով որ ըբայ թէ թշնամիները բոլոր  
ջարդուած՝ գիշերը վրայ հասնի՝ ու ձեռքերնեն  
ազատին , Աստու ծմէ խնդրեց որ քիչ մը արելը  
ու լուսընկան տեղերնին կայնին : Աստուած ալ,  
ինչպէս կ'ըսէ աստուածաշունչը , Յեսուայ խրն-  
դիքը կատարեց , որ մէկ օրուան ատենի չափ  
արևն ու լուսընկան ուր որ հասեր էին նէ՝ հրաշ-  
քով տեղերնին կանկ առնել տուաւ , որով ան  
մէկ ցորեկուան օրը երկուք եղաւ . ինչուան խ-  
րայելացիքը զանոնք բոլորովին ջարդեցին հատ-  
ցուցին . և անոնց երկիրները բոլոր տիրապետե-  
լէն ետեւ՝ ելան Գաղգաղա իրենց բանակը դար-  
ձան : Բայց աս պատերազմիս ատենը իմանալով  
Յեսու որ ան հինգ թագաւորները փախեր՝ Մա-  
կեդա ըսուած տեղը մէկ այրի մը մէջ մտեր պա-  
հուեր են , հրամայեց որ ան այրին բերանը քա-  
րերով գոցեն՝ ինչուան որ պատերազմէն խալք-  
սին : Ետքը բանալ տուաւ՝ ան հինգն ալ հանեց  
պառկեցուց , ու Խրայելացւոց զօրագլուխնե-  
րուն ըսաւ որ՝ Ելքեն ոտքով անոնց վզերուն վրան ,  
և ասով սիրտ առնեն շվախնան անոնցմէ , որ Աս-  
տուած բոլոր խրայելացւոց թշնամիները ա-  
սանկ պիտոր ընէ : Ետեւ սպաննել տուաւ ան  
թագաւորները . և ինչուան իրիկուն անոնց մար-  
մինները կախելէն ետեւ , վար առին նորին այ-  
րին մէջը ձգեցին՝ խոշոր քարերով այրը գո-  
ցեցին :

## Գ. Լ. Ա. Խ. Դ.

Յեսու բոլոր աւետեաց երկիրը տիրապետելով զանիկոյ  
Խարայելացւոց կը բաժնէ, ու անանկ կը վախանեի:

Արմաշխարհի 2560. 2570: (Յես. ԺԱ. ԺԲ. ԻԳ. ԻԴ.)

Երբոր Խարայելացիք աս հինգ Քանանացւոց  
թագաւորները ջարդեցին և երկիրնին տիրա-  
պետեցին, ան ատենը անդիէն հիւսիսային կող-  
մէն՝ Յարին ըսուած Սուրայ թագաւորը՝ որ  
ինքն ալ մեծերէն էր, չորս դին մարդ խրկեց  
մէկալ մնացած Քանանացւոց թագաւորներուն՝  
Ամովացւոց, Քետացւոց, Փերեզացւոց, Յե-  
րուսացւոց, Խեացւոց, և զանոնք ալ դրդեց ոտք  
հանեց, որ ամէնը մէկէն անհամար զօրք թա-  
փեն, անանկ բոլորովին իրենց երկրէն Խարայե-  
լացիքը ջնջեն վերցընեն: Այսպիսի մեծ պատ-  
րաստութեամբ երբոր ասոնք անչափ բազմու-  
թեամբ իրենց ձիերովն ու պատերազմական կառ-  
քերով եկան ժողվեցան Մառոն ըսած ջրին քո-  
վը, ան ատենը Աստուած յորդորեց սիրտ տուաւ  
Յեսուայ՝ որ ամենեին չվախնայ. Հապա «Վա-  
ղը, ըսաւ, աս ատեն ան ամէնը ձեր ձեռքը պիտի  
տամ, որ զանոնք տակ առնեք, իրենց ձիերուն  
ջղերը ջարդեք և կառքերը այրեք»: Յեսու ալ  
քաջութեամբ իր զօրքովը ելաւ՝ լերան դիէն  
յանկարծակի ասոնց վրայ ինջաւ, ու Աստուծոյ  
ըսածին պէս չարաչար կոտրեց զիրենք. Ետքը  
փախչողներուն ետեէն ինկաւ այնչափ ջարդեց՝  
որ մարդ չխալըսեցաւ. ու գնաց անոնց երկիր-  
ներն ալ քաղաքներն ալ առաւ: Ասանկ յաղ-

Թութիւններ ընելով ան ամէն դէմկեցող թագաւորներուն և ազգերուն վրայ հինգ վեց տարուան մէջ բոլոր Քանանացւոց երկիրը Խրայելացիք առին տիրապետեցին. անանկ որ՝ ան երկիրները ալ բանի եկող թագաւոր մը չմնաց, հապա մէկքանի այլազգի տէրութիւններ կամ նախարարութիւններ թողուց Աստուած՝ Խրայելացւոց զգաստութեան և զգուշութեան համար, որ պարապ կենալով չմուշան ու զինքը չմոռնան. նաև պէտք եղած ատենը՝ անոնց ձեռքովը պատժէ Խրատէ զիրենք՝ որ խելուընին կլուխնին ժողվեն:

Մնկէ ետե Աստուած հրամայեց Յեսուայ՝ որ Յորդանան գետին ասդին առած երկիրները՝ մէկալիննուկէս Խրայելացւոց ցեղերուն բաժնէ. որ երկու ցեղու կէսը Յորդանանէն անդին արդէն Մովսեսի ատենը առեր էին իրենց բաժինը: Յեսու ալ Եղիազար քահանայապետին և Խրայելացւոց ցեղապետներուն հետ մէյտեղ եկած՝ Մովսեսի սահմանած կարգին պէս ամէն մէկ ցեղին տեղուանքը զատ զատ որոշեցին ցուցուցին:

Եւ ասոնցմէ՝ Աւտացւոց ցեղը, որովհետե Աստուած ըսեր էր որ մասնաւոր տեղ չունենան, ան ալ առին աս բոլոր Խրայելացւոց ցեղերուն երկիրներուն մէջը ցըուեցին. քառսունը թը քաղաք տուին իրենց, և անոնցմէ ալ վեցը՝ քաղաք ապաստանի ըրին, որ հօն ակամայ մարդ մեռցընողը փախչէր նէ՝ կը խալըսէր՝ չէին բըռներ, ինչպէս որ Աստուած ապրապեր էր Մովսեսի: Ասկէ ՚ի զատ Քաղեթայ ալ, որ ան Մովսեսի Խրկած տառուերկու լրտեսներէն մէկն էր, իր բարի վկայութեանը վարձ՝ (ինչպէս Մով-

սեսի ձեռքով Աստուած իրեն խոստացեր էր) մասնաւոր տեղ տուին. նաև Յեսու ալ Աստուծոյ հրամանովը իրեն զատ տեղ առաւ իր Եփրեմի ցեղին երկրին լըրան մը վրայ՝ Թամաթսարա ըսուած. ան տեղը քաղաք շինեց, ու ինչուան ետքը ինքն ալ հոն կը բնակէր: Ոս տեղերուս բաժանմունքներուն վրայ՝ ան ատենը թէպէտ Խարայելացւոց ցեղերուն մէջը շատ վեճեր եղան, բայց Յեսու խաղաղեցուց վիրենք՝ և ամէնքը որչափ կարելի էր գոհ ըրաւ: Ետքը երբոր ամէն մարդ ալ սկսան իրենց տեղուանքը շինել որ բնակին, վկայութեան խորանն ալ տապանակովը և իր ամէն բաներովը Գաղգաղային վերուցին՝ Սելով ըսուած քաղաքը տարին, որ Եփրեմի ցեղին երկրին մէջը կըլլար, Ու ետքը թէպէտ անկէ ալ Խարայելացիք առին տեղէ տեղ տարին, բայց իր հաստատ տեղը հոն եղաւ՝ ինչուան Սամուել մարդարէին ատենը:

Այսու կերպով Յեսու աս ամէն ցեղերը օրհնելով իրենց տեղը Ճամբելէն ետև, մէկ բան մը հանդրապեցաւ՝ որ Խարայելացւոց մէջը շատ շփոթութիւն ձգեց: Ոն երկու ցեղ ու կէսը՝ ինչպէս ըսինք, որ Յորդանան գետին անդին իրենց բաժինը առեր էին, երբոր ալ տեղերնին գային տեղաւորուեցան՝ հոն Յորդանան գետին քովը մէկ մեծ սեղանի պէս շինուածք մը շինեցին: Մէկալ տասը ցեղը ասդիէն աս բանս որ իմացան՝ ծուռ միտք գացին վրանին, իբր թէ իրենց մէ զատուած՝ նոր հաւատք կ'ուզեն սահմանել. անոր համար մէյտեղ եկան խորհուրդ ըրին որ անոնց վրայ պատերազմի ելլէն: Բայց նորէն բանը աղէկ մը իմանալու համար՝ Փեսէ-հէս քահանան ուրիշ խօսքի տէր մարդիկներու հետ

մէկտեղ անոնց խրկեցին՝ որ գնաց յանդիմանեց զիրենք թէ «Այդպէս բան ընելով՝ կ'երեցը-նէք որ՝ դուք մէկալ խրայելացւոց ցեղերէն զատուած՝ աստուածպաշտութիւնը թողուցեր՝ կռապաշտութիւն կը սկսիք ընել. որով բոլոր խրայելացւոց ազգին վրայ Աստուծոյ բարկու-թիւնը կը շարժէք որ նորէն մեզ ամէնս պատ-ժէ, ինչպէս ատեն ատեն հանդըակեցաւ» : Ա-նոնք ալդարձան պատասխան տուին թէ՝ «Քաւ լիցի որ մենք ատ պատճառով շինած ըլլանք աս սեղանը՝ որ զատ Աստուած պաշտենք՝ կամ վրան զոհ մատուցանենք. ինչպէս աս բանիս մեր տէր Աստուածն ալ վկայ է. հապա մենք ասոր հա-մար շինեցինք որ՝ մեր մէջը և ձեր մէջը՝ որ դուք մեր եղբայրն էք՝ միաբանութեան յիշատակ մը ըլլայ ասիկայ՝ մեր ետևէն եկող տղաքներուն» : Փենեհէսի սիրտն ալ աս լսելով հանդէցաւ՝ հաւնեցաւ անոնց ըրածը, և անանկ եկան հաս-կըցուցին մէկանոնց. ու անոնք ալ փառք տուին Աստուծոյ՝ որ աս մեղքէս ազատ են ե-ղեր. Անոր համար Յեսու ալան սեղանին անու-նը դրաւ՝ Վկայութիւն կամ Յիշատակ՝ որ ան ցեղերն ալ մէկանոնց հետ մէկ Աստուած կը պաշտեն:

Աս ամէն բաներէն ետև Յեսու երբոր ալ ծերացաւ, բոլոր խրայելացւոց մեծերը քովվը կանչեց, ու անոնց առջեւը գնելով Աստուծոյ ի-րենց վրայ ըրած անհամար բարերարութիւննե-րը՝ բարի խրատներով յորդորեց զիրենք, որ չը-լսյ թէ ան քովերնին մնացած կռապաշտ ազ-գերուն նայելով՝ կամաց կամաց թունան աս-տուածպաշտութիւնը թողուն՝ անոնց կուռքե-րուն ետևէն երթան. որ ան ատենը Աստուած

ալ վրամնին բարկանայ զիրենք երեսէ ձգէ , ու  
նորէն երթան ան ազգերուն տակը գերի ըլլան՝  
չարչարուին հոգինին ելլէ : Նաև ասոր վրայ իս-  
րայելացւոց բերնէն երդումով հաստատ խօսք  
առաւ՝ որ յաւիտեանս յաւիտենից իրենց տէր  
Աստուածը պաշտեն , անկէց ալ ուրիշ Աստուած  
չնանչնան . և աս բանիս յիշատակ՝ խորանինքո-  
վը մէկ մեծ քար մը տնկեց , որ որդւոց որդի աս-  
նորէն Աստուածոյ հետ ըրած ուխտն ու գաշինքը  
յիշեն : Անկէ ետքը բարի ծերութեամբ հա-  
րիւր տասը տարուան մեռաւ Յեսու Նաւեան՝  
իր Թամնաթսարա ըսուած քաղաքը , ու հոն  
իրեն քարէ շինած դանակը հետը մէյտեղդրած՝  
անսանկ թաղուեցաւ :

Յեսուայ ետելէն շատ չանցաւ որ Եղիա-  
զար քահանայապետն ալ մեռաւ , և անոր տե-  
ղը քահանայապետ Եղաւ Փենեհէս իրեն որ-  
դին :

### Գ Լ Ո Ւ Խ Ե .

Յեսուայ ետել՝ դատապրաց առենի Խարայելացւոց  
որպիտորիներ :

Ամ աշխարհի 2585. 2591. 2662. (Դատ . Ա. Բ. Գ. : )

Յեսուայ մեռնելէն ետել՝ առջի տարիները  
քանի որ ան հին ծերերէն մնացած կային , իս-  
րայելացիք աստուածպաշտութիւնը չթողուցին .  
բայց երբոր անոնք ալ մեռան հատան , կամաց  
կամաց ժողովուրդը իրենց քովը Եղած այլազգի-  
ներուն հետ բարեկամութիւն ընելով՝ հետեր-  
նին խառնուեցան , ու անոնց նայելով իրենք ալ

սկսան կռապաշտութիւն ընել։ Ան ժամանակ-ները Աստուած Խրայելացւոց հրեշտակ մը խըր-կեց, որ եկաւ մեղքերնին երեսնին տուաւ խրա-տեց զիրենք. որ թէ չդառնան նէ, ըստ, Աս-տուած պատիժնին կու տայ։ Խրայելացիք աս-լուլով՝ ան ատենը զղջում ցուցուցին լացին. և այսու ամենայնիւ իրենց բռնած չար ճամբէն որ ետ չկեցան, Աստուած վրանին բարկանալով՝ շատ անգամ թողուց որ երթան գերի ըլլան ան այլ-ազգիներուն, որ անոնց տակը տանջուելով՝ խե-լուընին վրանին դայ։ Անանկ երբոր կը զգաստա-նային՝ նորէն Աստուծոյ կը դիմէին, Աստուած ալ իրենց ողորմելով՝ ատեն ատեն մէյմէկ ուժով՝ մարդ կը հանէր մէջերնին, որ ան թշնամինե-րուն ձեռքէն խալսէ, և պէտք եղած ատենը զիրենք կառավարէ, որ ասոնք Դատաւոր կը-սուէին։

Ուստի պինտ առաջ երբոր Խրայելացիքը այ-լազգիներուն ձեռքէն չարչարուած Աստուծոյին՝ կան՝ ու իրենց առաջնորդ մը խնդրեցին, Աս-տուած Յուդայի ցեղը ցուցուց, որ ան ալ Շմաւոնի ցեղը հետը առած Փերեզացիներուն դէմը ելան՝ տասը հազար հոգի ջարդեցին, և անոնց Սդոնիբեզեզեկ ըստուած թագաւորը բռնե-ցին, ու ձեռուըներուն ոտուըներուն ծայրերը կտրեցին։ Ինքն ալ ան ատենը դարձաւ ըստ թէ՝ «Իմ ըրածիս հատուցումը Աստուծմէ գը-տայ, որ ես ալ եօթանասուն թագաւորներ որ բռնեցի, անոնց ձեռուըներուն և ոտուըներուն ծայրերը կտրած՝ սեղանիս նեղեկը կը դնէի՝ որ շան պէս վար ինկած փշրանքներն բերնով առնեն ուտեն»։

Խրայելացիք ասանկ քիչ մը քաջութիւններ

ընելէն ետև՝ նորէն աստուածպաշտութենէ՛  
թուցան, կռապաշտներուն հետ խառնուեցան,  
մէջերնին աղջիկ տուին առին, ու անոնց բա-  
հաղըսուած կուռքն ալպաշտեցին. անոր համար  
Աստուած սրդողեցաւ վրանին, Քուսարսաթեմ  
Ասորւոց թագաւորին ձեռքը տուաւ զիրենք:  
Բայց ութը տարի անոր տակը չարաչար ծառայե-  
լէն ետև՝ երբոր խելուընին վրանին եկաւ՝ նորէն  
Աստուծոյ գիմեցին, Աստուած ալ ան ատենը  
իրենց առաջնորդ տուաւ Գոթոնիել Քաղերայ  
պղտի եղբայրը, ( կամ ինչպէս կ'ըսեն՝ եղբօրը  
որդին ), որ քաջութեամբ ելաւ յաղթեց զանի  
կայ, ու Խորայելացիքը ազատեց անոր ձեռքէն.  
և ասանկ քաւսուն տարի Խորայելացիք ազատ  
ինքնագլուխ մնացին :

Գոթոնիելի մեռնելէն ետև՝ նորէն Խորայե-  
լացիք սկսան մեղանչել՝ զԱստուած թողուլ. ուս-  
տի Աստուած զիրենք նորէն մատնեց Եգղոմ  
ըսուած Մովաբացւոց թագաւորին ձեռքը, որ  
վրանին ելաւ տիրապետեց, ու տասնութը տա-  
րինեղը խոթած կը չարչարէր Խորայելացիքը, ին-  
չուան որ ալչդիմացան Աստուծոյ ինկան՝ որ զի-  
րենք անոր ձեռքէն խալըսէ : Ան ժամանակը Աս-  
տուած ալ ողորմեցաւ վրանին՝ Աւովդ ըսուած-  
մէկ մարդ մը Բենիամինի ցեղէն իրենց առաջ-  
նորդ ցուցուց, որ անանկքաջ մարդ մըն էր որ՝ եր-  
կու ձեռքն ալհաւասար կը բանեցընէր : Պէտք  
եղաւ որ աս Աւովդը Խորայելացւոց ընծան կամ  
տուըքը՝ Եգղոմ թագաւորին տանի. ան ատենը  
ինքն ալմէկ ( թիզ մը երկայն երկսայրի ( այսինքն  
երկու բերնէ ) դանակ մը՝ աջ մէջքը վերարկուին  
նեղքեն առաւ պահեց, ու անանկ ելաւ Եգ-  
ղոմ թագաւորին գնաց . և անոր ընծաները տա-

Են ետքը՝ իր հետի մարդիկը քովլէն դուրս ճամ-  
 բեց, ու Եղղոմի ըստ որ՝ «Քեզի հետ գաղ-  
 տուկ խօսք մը ունիմ»։ Եղղոմն ալ քովի մար-  
 դիկը դուրս հանել տուաւ՝ որ ըսածը մտիկ ընէ։  
 Երբոր երկուքը մինաւոր մնացին, Աւովդ նորէն  
 իրեն «Թագաւոր, ըստ, ես Աստուծոյ կողմա-  
 նէ եկած քեզի բան մը պիտի զբուցեմ»։ Եղ-  
 ղոմ ալ, որ խիստ գէր մարդ մըն էր, նստած տե-  
 ղէն ելաւ քովն որ մօտեցաւ, ան ատենը Սւովդ  
 շուտ մը ձախ ձեռքովը իր աջ մէջքէն դանակը  
 քաշեց Եղղոմի կուշտը անանկ ուժով մը խո-  
 թեց որ՝ դանակին կոթն ալ ձեռքէն սկրդեցաւ  
 հետը ներս մտաւ, որ գիրուցը վրան եկաւ բըռ-  
 նեց՝ որ ալ կրցաւ դանակը դուրս հանել. ու ա-  
 նանկ Աւովդ արտօրնօք մարդ չտեսած դուրս ե-  
 լաւ գուռը վրայէն գոցեց, պատուհանէն դուրս  
 ցատքեց փախաւ գնաց։ Թագաւորին ծառաները  
 անդին դուրսը կեցած, կարծելով թէ ինքը ներ-  
 սը հարկի համար կ'ուշանայ, խել մը սպասե-  
 լէն ետև՝ բանալիք բերին դուռը բացին տե-  
 սան որ՝ Եղղոմը մեռած գետինը փռուեր էր։  
 Երբոր Մովաբացիք աս բանիս վրայ շփոթած  
 իրար անցեր էին, Աւովդ ան ատենը գնաց շու-  
 տով Խորայելացիքը ժողվեց՝ ասոնց վրայ եկաւ,  
 տասը հազար հոգի մէկ օրուան մէջը ջարդեց,  
 և անանկ Խորայելացիները Մովաբացւոց գե-  
 րութենէն խալսեց. որ ութսուն տարիի չափ  
 ազատ մնացին. ու ինքը Աւովդ ինչուան մեռաւ  
 նէ անոնց դատաւորութիւն կ'ընէր։ — Ետենէն  
 մէկ քաջ մարդ մը ելաւ Մամեգար ըսուած որդի  
 Անաթայ, որ աս ալ շատ օգնութիւն ըրաւ Խո-  
 րայելացւոց. անանկ որ՝ մէկ հեղ մը գետին հեր-  
 կելու արօրովը (այսինքն սասպանով) վեց հա-

ըիւր այլազգի մեռուց, ու անոնց անասուններէն՝ կով, ոչխար, հողթ, շատ բան կողոպտեց առաւ։

### Գ. Լ. ՈՒ Խ. Զ.

Դերորայի, Բարսկայ, Այսարայի և Յայելի  
պատմութիւններ։

ԱՄ աշխարհի 2700։ (Դաստ. Դ. Ե. :)

Սամեգարի մեռնելին ետև՝ Խարայելացիքնուրէն ճամբանին որ փոխեցին, Աստուած բարկացաւ վրանին՝ զիրենք մատնեց Յարին ըսուած-Քանանացւոց թագաւորին ձեռքը, որ քսան տարի տակը առած չարչարեց։ Աս ատենները Խարայելացւոց մէջը մէկ բարեպաշտ մարդարէ կնիկ մը կար Դեբորա անունով՝ Եփրեմի երկիրը նըստած։ և Խարայելացիք մէջերնին վէճ՝ մը ունենայիննե՛ անոր կ'երթային, ան կը տեմնէր իրենց դատաստանը։ Ասիկայ քովը կանչեց Բարակ ըսուած մէկ մարդ մը՝ Նեփթաղիսի ցեղէն, իրեն ըսաւ թէ՝ «Աստուած քեզի կը հրամայէ որ Թափոր լեռը երթաս, ու Նեփթաղիսի՝ Զաքուղոնի ցեղերէն տասը հազար հոգի ժողվես հետդ առնես երթաս Կիսոնի հեղեղատը (այսմինքն չայը) Այսարա ըսուած Յարին թագաւորին զօրապետին դէմ, որ ես հոն անոր բոլոր զօրքը քու ձեռքդ սիտի մատնեմ»։ Բարակ վախցաւ սիրտ չըրաւ որ ինքը մինաւոր աս բանիս ձեռք զարնէ. ուստի դարձաւ Դեբորային ըսաւ. «Թէ որ դուն ալ հետս կու գաս նէ՝ կ'երթամ, որ ինծի ատենովը իմացընես թէ Աս-

տուած Եղք բանս կ'աջողէ . չէ նէ՝ չեմ եր-  
թար» : Դեբորան ալ խօսք տուաւ թէ «կու  
դամ . բայց գիտնաս , ըսաւ , որ ան ատենը յաղ-  
թութիւնը քուկդ ըրլար» . ու անանկ մէյ-  
տեղ ելան տասը հազար մարդ ժողվեցին Թա-  
փոր լեռը գացին : Աս երբոր իմացաւ Սիսարա  
զօրապետը , ինքն ալ բոլոր իր զօրքերը աւաւաւ՝  
ինը հարիւր պատերազմական երկը թէ կառքե-  
րով եկաւ կիսոնի հեղեղատը պատրաստուած  
կեցաւ Խարայելացւոց դէմ : Երբոր ատենը հա-  
սաւ՝ և Դեբորայի ըսածին պէս Բարակը Թա-  
փոր լեռնէն ինչաւ՝ որ թշնամիներուն դէմ պա-  
տերազմսկսի , ան ժամանակը Աստուած անանկ  
վախ մը ձգեց Սիսարայի սիրտը , և մէկ իրար  
անցում մը թշնամիներուն բանակին մէջը , որ  
սաստիկ շփոթած՝ փախչող փախչողի եղան , ու  
Բարակը իր զօրքով ետենին ինկած զամէնքը  
ջարդեց սրբեց : Սիսարան ան խռովութեան մէ-  
ջը շուտով փախչու ուզելով իր կառքէն դուրս  
ցատքեց , ու ոտքով վազելով դէպ 'ի կիսե-  
ցւոց կողմը գնաց ինկաւ : (Աս կինեցիք ըսուա-  
ծը պզտիկ ազգ մըն էին որ եկեր վրանով ան  
տեղուանքը կը բնակէին . և ինչպէս կ'ըսեն՝  
Մովսեսի կնկանը դիէն Խարայելացւոց խնամի  
ըլլալով՝ հետերնին բարեկամէին . բայց այլազ-  
գիներուն հետ ալ աւրուած չէին) : Ան ատենը  
Յայելը սուած՝ Քաբեր կինեցիին կնիկը Սիսա-  
րայի դէմը հանդըպեցաւ , ու մէծաբելով կան-  
չեց իր վրանը առաւ տարաւ Սիսարան՝ որ հանդ-  
քի . ան ալ անանկ յոգնած տաքցած խմելու ջուր  
որ ուզեց , Յայելը ջրին տեղը իրեն կաթ տուաւ  
որ զեն չընէ , ու անանկ ներսը անոր ուզածին  
պէս գաղտուկ տեղ մը պառկեցուց վրան ծած-

կեց՝ որ մարդ գալու ըլլայ նէ չիմանսայ թէ հօն  
փախեր է։ Յայելը երեսանց ասանկ բարեկա-  
մութիւն ցուցուց Սիսարայի, բայց իր սիրով  
իսրայելացւոց հետ մէկ ըլլալով՝ երբոր նորէն  
քովը դարձաւ տեսաւ որ պառկած խորունկ քուն  
եղեր է, ան ատենը վրանին ցիցը առաւ՝ անով  
գետինը գամեց Սիսարայի գլուխը, անանկ մեռ-  
ցուց զինքը։ Ետքը երբոր Բարակը վրայ հասաւ՝  
որ Սիսարայի ետևէ ինկեր կը փնտուէր, Յայել  
առջեր ելաւ ըստաւ։ « Եկուր որ քու փնտուած  
մարդդ տեսնես»։ ինքն ալ ներս գնաց տեսաւ  
որ Սիսարան անանկ ինկած մեռեր է։ Աս կեր-  
պովս Սստուած զիսրայելացիս Քանանացւոց  
Յարին թագաւորին ձեռքէն խալըսեց։ որ անկէ  
Ետքը քառսուն տարի ազատ հանգիստ մնացին։  
Գերորա ալ Բարակայ հետ՝ այսպիսի հրաշալի  
յաղթութեանս վրայ փառք տալով Սստուծոյ՝  
նորհակալութեան գովասանք մը ըրին մէյ-  
տեղ։

### Գ Լ Ո Ւ Խ Է .

Գեղեսն զօրասպետ կ'ընարուի՝ ու խորայերացիքը Մատիա-  
մացւոց ձեռքէն կ'ազասկ։

Ամ աշխարհէ 2750։ (Դաստ. Զ. է. է.։)

Իսրայելացիք կամաց կամաց նորէն զՍստուած  
քարկացընելով՝ Սստուծոյ երեսէն իյնալով՝ ան-  
տէր անաերունչ Մագիամացւոց և Ամաղեկացւոց  
ձեռքէն անանկ բան քաշեցին, որ ալ տներնին  
տեղերնին ձգեր՝ ասդիս անդին ցիր ու ցան եղած՝  
լեռները այրերուն մէջ անապատ տեղուանք փա-

խեր՝ հոն կը կենային։ Ասանկ եօթը տարի որ չար-  
 չարուեցան, և ալ ձարերնին հատած դարձան Աս-  
 տուծոյ որ ինկան, Աստուած ողորմեցաւ վրանին։  
 առաջ մարդարէ մը խրկեց իրենց, որ ըրած մեղ-  
 քերնին երեսնին տուաւ՝ խրատեց զիրենք։ Ետքը  
 հրեշտակ մը խրկեց Գեղէն ըսուած մարդու մը,  
 որ Յովասի որդին էր Մանասէի ցեղէն, Երբոր  
 ասիկայ Մադիամացւոց ձեռքէն փախած՝ իր հօրը  
 կալը (այսինքն հարմանը) կ'աշխատէր ցորեն կը  
 ծեծէր. ու հրեշտակը եկաւ իրեն ըսաւ թէ՝  
 «Աստուած քեզընտրէր է որ երթաս Խրայե-  
 լացւոց ժողովուրդը իրենց թշնամիներուն ձեռ-  
 քէն խալսես»։ Գեղէն աս բանիս վրայ զար-  
 մանալով՝ ետ քաշուեցաւ, ըսաւ թէ՝ «Ես ով  
 եմ, մէկ ողորմելի հասարակ մարդ մը, որ Խ-  
 րայելացիքը ազատեմ»։ Հրեշտակն ալ պատաս-  
 խան տուաւ թէ՝ «Աստուած հետդ որ ըլլայ՝ բո-  
 լը Մադիամացիները մէկէն կը ջարդես»։ Ան  
 ատենը Գեղէն ալ աս բանիս Շմարտութեանը  
 համար՝ որ ինքը Աստուծմէ խրկուած է, իրմէ մէկ  
 նշան մը ուզեց. և ազացեց հրեշտակին որ հոն  
 կենայ՝ ինչուան ինքը երթայ իրեն համար սե-  
 ղան պատրաստէ բերէ. ու գնաց Գեղէն շուտ  
 մը մէկ ուլ մը խաշեց, ու բաղարջ հաց շինեց.  
 առաւ զասոնք հրեշտակին առջելը որ բերաւ,  
 հրեշտակը ըսաւ որ դիմացի բարին վրայ դնէ ան  
 բաները, և ձեռքի գաւազանովը ան մսին ու բա-  
 ղարջին դպածին պէս՝ կրակ մը ելաւ ան քարէն  
 այրեց լափեց կերակուրները, ու յանկարծակի  
 հրեշտակը աներեսոյթ եղաւ ան տեղէն։ Գե-  
 ղէն երբոր աս հրաշքս տեսաւ՝ սաստիկ ահոե-  
 ցաւ, իմացաւ որ հրեշտակ Աստուծոյ է եղեր.  
 և ան տեղը Աստուծոյ մէկ սեղան մը շինեց։ Ան

գիշերը Աստուած Գեղենի հրամայեց որ՝ Եր-  
թայ Բահաղ կուռքին սեղանը քակէ կործանէ,  
անոր քովը եղած կուապաշտական ծառերը կըտ-  
րէ. և ան կտրած փայտերովը՝ իր հօրը եօթը  
տարուան պարաբուցած եզր առնէ՝ Աստուծոյ  
ողջակէզ ընէ ան նոր շինած սեղանին վրայ :  
Գեղենն ալ ցորեկը վախցաւ աս բանս ընելու.  
ուստի մէկ գիշեր մը դաղտուկ ելաւ տասը հոգի  
իր հօրը ծառաներէն հետը առաւ՝ գնաց անանկ  
ան Աստուծոյ հրամայածը կատարեց: Աւտուանց  
երբոր ելան քաղքի մարդիկը աս բաներս տե-  
սան, և փնտուեցին իմացան որ Գեղենն ըրեր  
է, կատղած անոր հօրը վրան եկան, ու կ'ուզէին  
որ Գեղեննը հանէ ձեռուընին տայ՝ որ սպան-  
նեն: Հայրն ալ ասով խալըսեց Գեղեննը, ա-  
նոնց ըսաւ թէ «Զեր ի՞նչ վրանիդ պէտք է.  
Բահաղը թէ որ աստուած է նէ՝ թող ինքը իր  
սեղանը կործանողներուն վրէժը առնէ մեռցը-  
նէ». և աս պատճառովս հայրը Գեղենի անու-  
նը Յերութոադ դրաւ, իբր թէ ասով Բահաղ  
կուռքը յաղթեց:

Ասկէ ետքը երբոր իմացաւ Գեղենն որ Մա-  
դիամացիքը և Ամաղեկացիք մէկտեղնորէն Խա-  
րայելացւոց վրայ կու գան, ինքն ալ Աստուծ-  
մէ ուժ առած՝ կանչեց ժողվեց Խարայելացիքը՝  
Ասերի, Զաքուղնի և Նեփթաղիմի ցեղերէն՝  
որ անոնց դէմելլէ: Բայց նորէն հաստատ գիտ-  
նալու համար թէ իրաւ Աստուած զինքը Խա-  
րայելացւոց առաջնորդ ընտրեր է՝ որ Մադիա-  
մացւոց ձեռքէն զիրենք խալըսէ, Աստուծմէ աս  
նշանս խնդրեց, որ մէկ դղաթ մը (այսինքն  
փէստեքի մը) գիշերը դուրս տեղ փռած թո-  
ղու, և բոլը գետինը չոր ցամաք մնայ, ու ան

զզաթին վրայ միայն անձրև գայ. Աստուած ալ  
 Գեղէնի խնդիրը կատարեց, որ երբոր առ-  
 տուանց ելաւ ան գզաթը քամեց նէ՝ վազած  
 ջուրը կոնք մը (այսինքն լէյէն մը) լեցուց: Աս  
 հերիք չէ, ետևէն մէյ մ'ալ Աստուածմէ խնդրեց  
 որ ասոր ներհակը՝ ան գզաթը չոր մնայ, ու բոլոր  
 գետինը թրջի: Գեղէն երբոր աս երկու հրաշք  
 տեսաւ, ալ սաստիկ սիրտ առաւ. ուստի իր բո-  
 լոր զօրքը ժողված թշնամիներուն դէմ որ եր-  
 թալու եղաւ, ան ատենը Աստուած դարձաւ  
 Գեղէնի ըսաւ որ՝ «Աս զօրքդ շատ են, ես  
 ատշափովդ Մաղիսամացիրը ձեր ձեռքը չեմ  
 տար, որ չելլեն Խորայելացիքը ըսեն թէ՝ Մենք  
 մեր ուժովը անոնց յաղթեցինք. հապա իրենց  
 ըսէ որ մէջերնին վախկոտները ետ դառնան»:  
 Աս խօսքիս վրայ՝ քսանուերկու. հազար հոգի ե-  
 լան ետ դարձան, ու միայն տասը հազար մնա-  
 ցին: Ետքը աս մնացածին համար ալ Աստուած  
 ըսաւ թէ շատ են, ու Գեղէնի հրամայեց որ  
 զասոնք առնէ մէկ ջրի մը քովլ տանի, որ ծա-  
 րուեր էին, հոն խմելու ատեննիննայի թէ անոնց-  
 մէ որը ջուրը ափը առած՝ մէջին շան պէս լափէ-  
 նէ, անիկայ մէկ դի կայնեցընէ, ու ովլ որ ծնկան  
 վրայ ինկած խմէ նէ՝ ան ալ մէկալ դին զատէ:  
 Ասանկ որ ըրաւ Գեղէն՝ տեսաւ որ միայն իրեք  
 հարիւր հոգի շան պէս լափելով խմեցին, ու բո-  
 լոր մէկալ մնացածը ծնկան վրայ ինկած ջուրեր-  
 նին խմեցին. ան ատենը Աստուած Գեղէնի  
 ըսաւ թէ՝ «Աս իրեք հարիւրովը Խորայելացիք  
 պիտի Մաղիսամացւոց ձեռքէն ազատեմ: մէկալ  
 բոլորը իրենց տունը ճամբէ որ երթան»: Ետ-  
 քը Աստուած իրեն նորէն սիրտ տալու համար՝  
 հրամայեց որ ինքը մինսաւոր իր Փարա ըստած

մանը հետը առած՝ գիշերանց գաղտուկ թշնաւ  
միներուն բանակը երթայ, որ լսէ թէ անոնք  
մէջերնին ի՞նչ կը զրուցե՞ն։ Գեղէն ըսածին  
պէս գնաց՝ մտիկ ըրաւ որ զինուորին մէկը մէկա-  
լին կը սպատմէր թէ՝ «Երազ մը տեսայ որ՝ մէկ  
գարիէ շինած նկանակ մը (այսինքն արփայէ սօ-  
մուն մը) անդիէն գլուորելով եկաւ դէպ՚ի մեզ,  
զարկաւ կործանեց բոլոր Մադիամացւոց բանա-  
կը»։ մէկալն ալ անոր ըսաւ թէ՝ «Ատ Գե-  
դէնինի Յովասի տղին թուրը պիտոր ըլլայ, կե-  
րեայ որ Աստուած մեզ անոր ձեռքը տուեր է»։  
Աս որ լսեց Գեղէն՝ Աստուածոյ շնորհակալը լու-  
լալով շուտ մը իր բանակը դարձաւ, ըսաւ թէ  
«Ալ ելք երթանք. Աստուած Մադիամացիքը  
մեր ձեռքը տուաւ»։ ուստի ան իրեք հարիւր հո-  
գին իրեք դաս բաժնեց, և անոնց՝ զէնքի տեղա-  
մենուն մէկ մէկ ձեռուընին եղջիւրէ փող (այս  
ինքն պույնուզէ շինած զուռնա մը) տուաւ, ու  
մէկալ ձեռուընին մէյմէկ վառած ձրագ՝ սափորի  
(այսինքն տէստիի) մէջ դրած որ չերեայ. և ի-  
րենց ապսալրեց որ ինքը ի՞նչ որ ընէ նէ՝ ամէնքն  
ալ անանկ ընեն։ Ասանկ կէս գիշերուան մօտ  
ելան ասոնք յանկարծակի թշնամիներուն բա-  
նակը գացին, ու Գեղէնին ըսածին պէս մէկէն  
փողերնին չալելով սափորնին կոտրտեցին ձրագ-  
ները դուրս երեւեցան, ու ամէնը մէկ բերան սկը-  
սան կանչուըռտել՝ Առու Տէռուն և Գեդէնի։ Աս  
բանով Աստուած Մադիամացւոց բանակին մէջը  
մէկ այնպիսի սոսկում մը ձգեց, որ ան տեղը ի-  
րար անցնելով՝ ան մութ գիշեր ատեն մէկը զմէ-  
կալը իրենց թշնամիներէն կարծելով՝ անինայ  
առջենին եկածը կը ջարդէին. անանկ որ՝ հա-  
րիւր քսան հազար հոգի ան տեղը իրենցմէ կօ-

տրուեցան, ու տամնը հինգ հազար ալ որ ասդիս անդին ցիր ու ցան փախեր էին, անոնց համար ալ մարդ խրկեց Գեղեռն մէկալ խրայելացւոց, որ Ելան դէմերնին առին զանոնք ալ ջարդեցին, ու անոնց երկու իշխաններունն ալ մէկը Որէք ու մէկալը Զէք ըսուած՝ գլուխնին կտրեցին Գեղեռնի բերին։ Ետքը Գեղեռն ու ըիշ երկու իշխաններ ալ բռնեց՝ Զէքէկ ու Սաղմանա ըսուած, և զասնք ալինքը իր ձեռքովը մորթեց։

Գեղեռն երբոր աս քաջութիւնս ըրաւ լմբնցուց, ան ատենը խրայելացիք իրեն եկան ըսին թէ՝ «Ասկէ ետե քեզի կը վայլէ որ գուն՝ ու ետևէդ քու տղաքդ՝ մեզի առաջնորդ իշխան ըլլան, որ մեզ Մադիամացւոց ձեռքէն ազատեցիր»։ Ան ալ «Քաւ լիցի, ըսաւ, ձեր իշխանը Աստուած է. ես միայն աս մէկ բանս ձեզմէ կը խնդրեմ, որ թշնամիններուն կողոպուտներէն մարդ գլուխ հանէք ինձի մէջմէկ օղ տպք»։ (պատճառն որ՝ ան կոտրուածներուն մէջը շատ իսմայելացիներ ալ կային, որ ոսկիէ օղ կը դընէին). անոնք ալ սիրով հանեցին տուխն, որ ասանկ ընելով՝ բոլորը մէյտեղ՝ Գեղեռն շատ բան ձեռք ձգեց, ան Մադիամացւոց իշխաններուն ոսկիէ զարդարանքներէն 'ի զատ։ Ետքը ինքն ալ առաւ անովաւելորդապաշտական բաններ շինեց իր Եփրա ըսուած քաղաքին մէջը, որ Ետքը մեղաց պատճառ եղաւ իրեն՝ ու իր զաւկըններուն՝ և բոլոր մէկալ խրայելացւոց ալ. թէպէտ ինքը իր աստուածպաշտութիւնն ալ ձեռքէ չթողուց, և հետը խրայելացիք ալ Աստուծոյ ծառայելով, քառսուն տարի՝ քանի որ Գեղեռն կարնէ՝ ազատ մնացին Մադիամացւոց և ուրիշ այլազգիններուն ձեռքէն։

## Գ Լ Ո Ւ Խ Ը.

Արդիմնելեքայ բանակարութիւնը :

ԱՄ աշխարհի 2770 : (Դատ. թ. :)

**Ա**նկէ ետև իսրայելացիք զԱստուած թողուցին, սկսան Բահաղ Բերիթ ըսուած Սիկիմացւոց կուռքը պաշտել. և մեծ ապերախտութիւն ցուցուցին Գեղենի՝ որ իրենց այնչափ բարիք էր ըրեր. որ ասանկ եղաւ: Գեղեն որ մեռաւ իրեն առած կնիկներէն եօթանատուն զաւակ թողուցեր էր, ու ասոնցմէ զատ մէկ ուրիշ մ'ալ Աքիմելէք ըսուած՝ որ սիկիմացի կնիկէ մը եղեր էր: Ասիկայ ան ատենը իրեն մօրը դիէն ազգականներուն ձեռքովը Սիկիմացւոց սիրտը իրեն քաշեց՝ որ ան բոլոր մէկալ եօթանասունն ալ թողուն, զինքը հօրը տեղը իսրայելացւոց վրայ իշխան դնեն. և իր իշխանութիւնը ապահովցընելու համար՝ մէկէն առջիւ բերանը Սիկիմացիներէն առած ստըկովը՝ սրիկայ (այսինքն հովարտա ու եարամազ) մարդիկ վրան ժողվեց՝ ու շուտ մը գնաց ան իր եօթանասուն եղայրները բռնեց՝ վաթսունըինը մէկ քարի մը վրայ մորթեց. որ մէջերնին պինտ պըզ տիկը միայն՝ Յովաթամ ըսուած՝ փախաւ պահուեցաւ մեանելէն խալսեցաւ: Ետքը երբոր Սիկիմացիները ուրիշ իսրայելացւոց հետ մէկտեղ եղած՝ Աքիմելէքայ թագաւոր դնելուն հանդէսը որ կ'ընէին, ան ատենը Յովաթամ գնաց ասոնց դիմացը Գարիզին ըսուած լերանը վրայ ելաւ, ու հեռուանց կանչելով ըսաւ իրենց.

«Մաթիկ ըրեւք Սիկիմացիք՝ ինչ որ պիտի ձեզի  
ըսեմ: Ծառերը ուզեցին որ իրենց մէկ թագա-  
ւոր մը դնեն, ու գացին ձիթենիին (այսինքն գէյ-  
թինի ծառին) ըսին թէ՛Մեզի թագաւոր եղիք.  
ան ալ իրենց պատասխան տուաւ թէ՛Ես ինտո՞ր  
թողում իմ պարարտ եղս, որ անով Աստուած-  
ու մարդիկ իս կը մեծարեն, ու գամ՝ ձեզի պէս  
ծառերուն իշխան ըլլամ. ետքը գացին թզենիին  
(այսինքն ինձիրի ծառին) ինկան՝ որ ան գայ ի-  
րենց վրայ թագաւորէ. ան ալ ըսաւ թէ՛Ի՞նչպէս  
թողում իմ անուշ պտուղս, ու երթամ փայտե-  
րուն իշխան ըլլամ: Ան ալ որ չեղաւ՝ գացին որ-  
թին (այսինքն ասմային). որթն ալ պատասխան  
տուաւ թէ՛Ես ինտո՞ր կ'ըլլայ որ իմ գինիս թո-  
ղում որ Աստուածոյ և մարդիկներուն ուրախու-  
թիւնն է, ու գամ ձեզի պէս փայտերուն իշխան  
ըլլամ: Աս ալ որ չէ ըսաւ, ան ատենը ելան  
դժնիկին (այսինքն գարա չալըին) ըսին՝ թէ՛Դուն  
եկուր մեր վրայ թագաւորէ. դժնիկին ալուրախա-  
ցաւ՝ ու ըսաւ իրենց. թէ որ իրաւ իս ձեր վրայ  
թագաւոր կը դնէք նէ՝ եկէք իմ շուքիս տակը  
պարտըկուեցէք, չէ նէ՝ դժնիկին կրակ կ'ելլէ՝  
ու ձեզի պէս եղենափայտերը (այսինքն չամի ծա-  
ռերը) կ'այրէ կ'ուտէ»: Աս առակիս ետևէն ը-  
սաւ Յովաթամ. «Նայեցէք, ատ արդարու-  
թիւն էր որ Գեղէնի ձեր բարերարին ա-  
տանկ հատուցում ըրիք, որ անոր Եօթանսասուն  
զաւակը մէկէն ջարդել ուզեցիք, որ Աքիմելէքը  
անոր աղախնին որդին՝ ձեզի թագաւոր դնէք.  
Եթէ աս բանս շխտակ է նէ՝ բարով կը վայէք  
մէկզէկ. հապա թէ չէ՝ պիտի կրակ ելլէ ան  
Աքիմելէքէն՝ որ ձեզ այրէ ու լափէ, կամ թէ  
ձեզմէ ելած կրակը զանիկայ կ'ուտէ»:

Յովաթամասանկը ըսելով՝ ելաւ փախաւ գնաց  
Երեսը ծածկեց. և անոր ըսածը Շմարիտ ելաւ.  
ինչու որ՝ Աքիմելէք իրեք տարիի չափ անկար-  
գութեամբ Իսրայելացւոց տիրապետելէն ետքը,  
ալ չդիմացան Սիկիմացիները անոր բռնակալու-  
թեանը, ուստի Գաաղըսուած իշխանի մը հետ  
մէկ եղան անկէ զլուխ քաշեցին, ու ետեւէ էին  
որ զինքը բռնեն և ոցընեն։ Աս որ Եղաւ, Աքի-  
մելէք իր զօրքովը Սիկիմացւոց վրայ գնաց, ու  
ջարդելով զիրենք՝ բերդին կրակ տուաւ՝ հազար  
հոգիի չափ ալ հոն այրեց։ Անկէց ելաւ Թիերէս  
ըսուած քաղքին վրայ գնաց, որ ասոնք ալիրմէ  
զլուխ քաշեր էին. ան քաղքին մէջ տեղը մէկ  
ամուր բերդ մը կար, քաղքին մեծամեծներէն  
խել մը անոր մէջը մտան պահուեցան։ Երբոր  
Աքիմելէք բերդին տակը գնաց մօտեցաւ որ  
դրանը կրակ տայ, ան ատենը վերէն մէկ կնիկ  
մը երկանի (այսինքն տէշիրմէնի) քարի կտոր մը  
ձգեց վրան, որ եկաւ Աքիմելէքի զլսուն գա-  
գաթը ջարդուբուրդ ըրաւ. ան ալ շուտ մը կան-  
չեց իր կապարձակիրը (այսինք սիլիհտարը) ը-  
սաւ որ թուրը հանէ զինքը սպաննէ, որ ցասուի  
թէ մէկ կնիկ մը զինքը մեռուցեր է։ Եւ անանկ  
ան տեղը չարաչար մեռաւ Աքիմելէք, Աստուծ-  
մէ առնելով իր անողորմութեան և չարութեան  
պատիժը՝ Սիկիմացւոց հետ, ինչպէս որ ան ա-  
ռակը բերելով զիրենք անիծեր էր Յովաթամ:

## ԳԼՈՒԽ Թ.

Յեփրայելի պատմութիւնը :

ԱՄ աշխարհի 2800 : (Դաստ. Ժ. ԺԱ. ԺԲ. : )

Աբիմելեքայ ետև Իսրայելացւոց դատաւոր եղաւ Թովզա ըսուած մէկ մը Խաքարի ցեղէն, որ քսանուիրեք տարի նստաւ. անոր ետևէն Յայիր դաղայադացի, որ Երսունուերկու որդի ունէր, ու ասոնք Երսունուերկու աւանակ հեծած անանկ կ'երթային, և ամէն մէկը մէյմէկ քաղաք ունէին, որ Առաջ Յայէրայ ըսուեցան :

Յայիր քսանուերկու տարի դատաւորութիւն ընելէն ետքն որ մեռաւ, Իսրայելացիք նորէն կռապաշտութեան ետեւէ ինկան, սկսան Ասորւոց, Մովլաբացւոց և Ամոնացւոց կուռքերը պաշտել. անոր համար Աստուած ալսրդողեցաւ զիրենք Երեսէ ձգեց, թող տուաւ որ տամնըութը տարի ան ազգերը ասդին անդին իրենց Երկիրները մտնեն՝ տակն ու վրայ ընեն : Այսպէս Երբոր ալ Ամոնացիք բանակով առաջ եկան Գաղայադը սուած դաւառին մօտիկցան, որ անսկէց ալ Երթան կարգով բոլոր Իսրայելացւոց Երկիրները աղէկ մը տիրեն, ան ատենը Իսրայելացիք ալ Խելուընին գլուխնին ժողվեցին, ան կուռքերը մէջերնէն վերցուցին, մեղայ ըսին Աստուծոյ դիմեցին : Եւ աս Ամոնացւոց դէմ՝ Գաղայադում մեծերը ասանկ խօսք դրին մէջերնին, թէ ով որ առաջ իյնայ պատերազմելլէ, զանիկայ իրենց իշխան նստեցընեն. բայց ետքը տեմնելով որ մարդ սիրտ չըներ աս բանիս, մոտմատացին որ

Յեփթայէն կանչեն բերեն՝ անիկայ աս պատերազմիս ճարը հոգայ : Աս Յեփթայէ ըսածս՝ մէկ ուժով քաջ գաղայադացի մարդ մըն էր, որ անկէց իրեն եղայրները հայրենական ժառանգութենէն զրկելով տնէն դուրս վալնտեր էին՝ Դուն մեր հօրը խորթ զաւակն ես ըսելով . ու ինքն ալ գացեր մէկդի գլուխը քաշեր՝ քովը սրիկայ մարդիկ ժողված՝ անանկ քաջութեամբ ինքնագլուխ կը կենար : Ուստի երբոր ասոնք եկան իրեն աղաւեցին որ ելլէ գայ՝ ինքը աս պատերազմն առաջ տանի, Յեփթայէն առջի բերանը ծանրէն քաշեց, երեսնին տուաւգաղայադացւոց իրեն դէմըրած անիրաւութիւնը : Ետքը անոնցմէ երդումով խօսք առաւ՝ որ եթէ Աստուած յաջողէ պատերազմը յաղթէ նէ՝ ինքը իրենց վրայ իշխան ըլլայ . անանկ ելաւ հետերնին եկաւ Մասեփա ըսուած տեղը, ուր որ իսրայելացիք մէյտեղ ժողվեր էին . ու մէկէն դեսպան խրկեց Ամոնացւոց թագաւորին՝ թէ «Դուն ինչու իմ երկիրս եկեր պատերազմ կ'ընես» : Ամոնացւոց թագաւորը իրեն պատասխան տուաւթէ «Աս տեղուանքս իմ երկիրներս էին, որ իսրայելացիք Եգիպտոսէ ելան եկան տիրապետեցին» : Յեփթայէն ալ նորէն իրեն խրկեց ըսաւթէ «Ան ատենը երբոր աս տեղի մարդիկը մեզի չուզեցին ճամբայ տալ՝ հետերնիս պատերազմը բացին, մենք ալ զանոնք յաղթելով մեր Աստուծոյ օգնութեամբ՝ պատերազմական իրաւունքով աս երկիրները մեզի առինք . որ իրեքհարիւր տարի կ'ըլլայ ձեռուրնիս է . ու դուն հիմա ելքը կ'ուզես որ մեր ձեռքէն յափշտակէս . ատ քու ըրած անիրաւութեանդ դատաստանը, ըսաւ, Աստուած ինքը տեսնէ» : Ետքը

Երբոր տեսաւ Յեփթայէն որ ան իր խօսքին  
 վրայ կեցեր՝ կ'ուզէ առաջ գալ, ան ատենը  
 ինքն ալ Աստուծմէ շարժած՝ շուտ մը ելաւ նո-  
 րէն զօրք ժողվեց. և դէմը պատերազմ երթա-  
 լու ժամանակը՝ Աստուծոյ ասանկ ուխտ ըրաւ  
 որ՝ ան Ամսնասցիքը յաղթելէն ետև խաղաղու-  
 թեամբ իր տունը դառնալու ըլլայ նէ, ով որ  
 պինտ առաջ տանը դռնէն դուրս ելէ իրեն դի-  
 մացը գալու՝ զանիկայ Աստուծոյ ողջակէզ ընէ:  
 Այսպիսի կերպով գնաց Յեփթայէ, և Աստու-  
 ծոյ օգնութեամբ թշնամիները չարաչար կոտ-  
 րելով՝ քսան քաղաք ալ ձեռուընէն ետ առաւ,  
 ու մնացածները փախցընելով ցիրուցան ըրաւ.  
 Ետքը Մասեփա քաղաքը իր տունն որ կը դառ-  
 նար՝ տեսաւ որ իր մէկ հատիկ սիրական կոյս  
 աղջիկը պար բռնած ուրիշ աղջիկներու հետ՝  
 ուրախութեամբ թմբուկ զարնելով դիմացը ե-  
 լաւ: Ան ատենը Յեփթայէն ալ աակնուվրայ  
 եղաւ, սաստիկ տրտմութենէն վրայի լաթը  
 պատռեց՝ «Վայ ինձի, ըսաւ, իմ աղջիկս,  
 ինչ ձիւն բերիր գլուխս. որ ես զգիտնալով  
 քեզի համար Աստուծոյ ուխտ եմ ըրեր, ու  
 հիմա խօսքէս չեմ կրնար ետ դառնալ»: Աղ-  
 ջիկն ալ քաջասրտութեամբ վրայ տուաւ ըսաւ  
 թէ՝ «Ինձի համար ինչ որ ուխտեր ես նէ՝ պէտք  
 է որ կատարես, որ անով Աստուծած քեզի աս  
 յաղթութիւնս տուաւ. միայն թէ, ըսաւ, աս  
 կը ինդրեմ որ՝ երկու ամիս ինձի ատեն տաս,  
 որ աս իմ ընկերներուս հետ լեռները երթամ  
 պտըտիմ, ու իմ կուսութիւնս լամ ողբամ»:  
 Յեփթայէն ալ ըսածին պէս անանկ թող  
 տուաւ. և երկու ամսէն ետև որ դարձաւ՝ կա-  
 տարեց Աստուծոյ ըրած իր ուխտը: Եւ ան ա-

Թենէն սովորութիւն մտաւ Խարայելացւոց մէջը՝  
որ ամէն տարի չորս օր աղջիկ տղաքը մէյտեղ  
եկած Յեփթայէի աղջրկանը վրայ ողբ կ'ընէին:

Անկէ ետքը Եփրեմի ցեղը Յեփթայէի վրայ  
նախանձելով՝ Յորդանան գետը անցան իրեն ե-  
կան սրդողելով ըսին թէ՝ «Ինչու մեզ մարդու  
տեղ չդրիր՝ հետդ պատերազմի չկանչեցիր». և  
աս բանիս համար վախ կու տային իրեն թէ՝  
Տունդ տեղդ վրադ կ'այրենք: Յեփթայէն ալ  
անոնց պատասխան տուաւ որ՝ «Ես ձեզ կանչե-  
ցի. բայց երբոր տեսայ թէ մարդ չեկաւ, ես իս  
վտանգի մէջ դրի, ու Սստուած ալ բանս աջո-  
ղեց»: Ետքը երբոր Յեփթայէ տեսաւ որ ա-  
նոնք նորէն հանդարտ չեն կենար՝ բան կը գըր-  
գուեն Գաղայադացւոց սիրտը ծակելու խօսքեր  
կ'ըսեն, շուտ մը վրանին զօրք հանեց ետեկ ե-  
կողները ջարդեց, ու անոնցմէ փախչողները որ  
Յորդանանի մէկ նեղուցէ մը պիտոր անցնէին  
իրենց տեղը երթալու՝ բռնել կու տար, ու զի-  
բենք փորձելու համար թէ Եփրեմի ցեղէն  
են մի՝ իրենց ըսել կու տար աս. Եբրայեցւոց  
բառը՝ Շնորհէն, որ կը նշանակէ հասկ կամ  
ցորենի գլուխ, ու ով որ շիտակ չէր կրնար ըսել  
հապա (ինչպէս կ'ըսեն) սնորհէն կ'ըսէր, ան  
Եփրեմի մարդոցը նշանը կ'ըլլար՝ զանիկայ կը  
մեռցընէին. և ասով ալ բոլոր քառասունուերկու  
հազար հօգի կոտրուեցան անոնցմէ աս պատե-  
րազմիս մէջը: — Յեփթայէ ասանկ վեց տարի  
դատաւորութիւն ընէլէն ետքն որ մեռաւ, ե-  
տեկն դատաւոր եղաւ Եսեբոն բեթղեհեմա-  
ցին, որ վաթսուն զաւակ ունէր՝ Երսունը մանչ,  
Երսունը աղջիկ, և աս ամէնն ալ ինքը իր ձեռ-  
քովը կարգեց. ու Եօթը տարի Խարայելացւոց

դատաւորութիւն ըրաւ։ Անոր ետեկն նպտաւ էլոն զարուղնացի՝ տասը տարի։ Ետքը Արդոն փարաթոնացի Եփրեմի ցեղէն, որ քառասուն տղաք ունէր, անոնցմէ ալ երսուն եղած՝ բոլորը մէկէն եօթանասուն աւանակ կը հեծնէին. և աս ալութը տարի գատաւորութիւն ըրաւ ու մեռաւ։

### Գ Լ Ո Ւ Խ Փ .

Սամիստեխ պատմուրիւնը

ԱՄ աշխարհի 2850. (Պատ. ԺԴ. ԺԴ. ԺԵ. ԺԶ.)

Վերի ըսուած գատաւորներէն ետե Իսրայելցիք աստուածպաշտութենէ թունալով՝ և քառսուն տարիի չափ անտէր մնալով՝ նորէն այլազգիներուն ձեռքն ինկան։ Ան ատենները Իսրայելցոց մէջը Պանայ ցեղէն մարդ մը կար։ Մանովէ անունով, որուն կնիկը ամուլ էր և տղայ չէր բերեր։ Մէկ որ մը հրեշտակ Աստուծոյ՝ մարդու կերպարանքով աս կնկանը երևցաւ ըսաւ թէ՝ «Դուն տղայ պիտի բերես, որն որ ուխտաւոր, այսինքն Աստուծոյ նուիրեալ պիտոր ըլլայ. անոր համար պիտի զգուշանաս որ բերանդ գինի, կամ օղի (այսինքն ռախի) և ուրիշ պիղծ կերակուրներ չգնես. որ երբոր տղան ըլլայ՝ ամենելին անոր գլխու մազերուն պիտի չդըպ չուի չկտրուի. ան պիտոր Իսրայելացիները այլազգիներուն ձեռքէն ազատէ»։ Մանովէ որ աս բանս չէր գիտեր, երբոր իր ընկերոջմէն լսեց՝ աղաչեց Աստուծոյ որ ան սուրբ մարդը մէյ մըն ալխրկէ իրենց, որ նորէն աղէկ մը իմանան թէ՝ ի՞նչ պիտոր ընեն աս տղիս։ Աստուած ալ հրեշտակը նորէն կնկանը երևցուց, որ ան ալշուտ մը վա-

զեց էրիկը կանչեց անոր քովը բերաւ . հրեշտակն ալինչ որ առաջ կնկանը ըսեր էր՝ ան բաները նորէն իրենց ապրութեց : Ետքը Մանովէ հրեշտակը մարդ սեպելով՝ իրենց եփած ուլ մը բերաւ որ ուտէ . ան ալ որ չկերաւ՝ հապա Աստուծոյ նուիրե , ըսաւ , ան ատենը Մանովէ ան ուլը Աստուծոյ զոհ ընելինի՝ հրեշտակը ան կրակին բոցովը գէպ՚ի երկինքը ելաւ անյայտ եղաւ , և ան տեղը՝ էրիկ կնիկ աս հրաշքս որ տեսան՝ սաստիկ վախցան , ու իմացան որ հրեշտակ Աստուծոյ է եղեր անիկայ : Ետքը ատենն որ եկաւ , կնիկը մանչ տղայ մը բերաւ , որուն անունը Սամփսոն դրին . և Աստուծոյ օրհնութիւնը միշտ անոր վրան ըլլալով՝ երբ մեծցաւ խիստ ուժով մարդ մը եղաւ , որ իր ծնողացը հետ մէյտեղ Սարաա և Եսթառը ըսուած քաղքըներուն մէջ տեղը կը կենար :

Սամփսոն մէկ անդամ մը Աստուծոյ նախախնամութեամբը Թամնաթա ըսուած այլազգիներուն քաղաքը գնաց , ու հոն մէկ այլազգի աղջոկան մը հետը սիրտը կապուեցաւ . եկաւ իր ծնողացը ըսաւ որ ան աղջիկը իրեն առնեն . ծնողքն ալ չգիտնալով որ աս բանս Աստուծմէն է , (որ ան պատճառով Սամփսոն այլազգիներուն մէջը մանելով՝ անոնց ըրած անիրաւութիւններուն հատուցումը տայ ) , առջի բերանը իրեն գէմ կեցան , կ'ըսէին թէ « Քու ազգէդ աղջիկ կը պակսի , որ երթաս այլազգի մը առնես » . Ետքը երբոր տեսան որ Ճար չըլլար , իրենը ալ Սամփսոնի հետ մէյտեղ ելան Թամնաթա երթալու որ աղջիկը առնեն : Ճամբան որ կ'երթային , Սամփսոն գլուխը քաշեց մինաւոր գէպ՚ի այգիներուն մէջէն երթալուն ատեն յանկար-

ծակի մէկ առիւծի (այսինքն ապահնի) ձագ մը  
իրեն դիմացը վազեց . Սամփսոնալ ձեռքը զէնք մը  
չունէր . անանկ Սստուծմէ ուժ առած՝ զասիկայ  
բռնեց բերանը բացաւ երկուք ձղքեց մեռցուց .  
ու նորէն դարձաւ եկաւ ծնողացը քովը՝ բան մը  
ըսաւ իրենց . անանկ եկան աղջոկանը հետ խօս-  
քը կապեցին : Քիչ մը ատենէն ետև նորէն որ  
Թամնաթա դառնալու եղաւ Սամփսոն՝ որ ալ  
հարսնիքը ընեն , գնաց ան մեռցուցած առիւծը  
նայելու , ու տեսնէ որ՝ մեղուները մէջը մեղը  
շններ են . ինքն ալ առաւ ճամբան սկսաւ ուտե-  
լով երթալ հօրը մօրն ալ տուաւ որ ուտեն :  
Երբոր հարսնիքը սկսան ընել , որ եօթը օր  
կը քչէր , այլազգիքը վախցան իրմէն , անոր հա-  
մար հետը երսուն կտրիչ մարդիկ գրին՝ որ Սամ-  
փսոն ասոնց հետ ընկերութիւն ընէ ուրախա-  
նայ : Ան հարսնիքի ուրախութեան ատենը Սամ-  
փսոն մէկ հանելուկ մը (այսինքն պիլմէնէ մը )  
ըսաւ ասոնց , որ ան եօթն օրուան մէջը գիսնա-  
լու որ ըլլաննէ՝ իրենց երեսուն կտոր (կամ թօփ)  
բարակ կտաւ տայ , ու երսուն ալ հազնելու լա-  
թեր , հապա որ չկրնան գիտնալ , անոնք աս բա-  
ներս իրեն տան . և հանելուկը աս էր . կէրողէն  
իւրակար ելսո , և ուծովէն անուշ ելսո : Սսոր վլայ  
իրեք օր չարքը ու եցան ան կտրիչները , ու ետքը  
երբոր տեսան որ չեն կրնար մեկնել՝ եկան դաղ-  
տուկ Սամփսոնի հարսին ինկան , որ էրիկը խա-  
բելով բերնէն առնէ իրենց զրուցէ . «Չէ նէ ,  
ըսին , գիտնաս որ՝ քեզ քու անովդ կ'այլենք , որ  
մեզ աղքատցնելու համար հոս կանչեցիր» :  
կնիկն ալ Սամփսոնի աղաւելով լարով այնչափ  
բան ըրաւ՝ որ եօթներորդ օրը ալ ճար չեղաւ  
բերնէն առաւ , ու գնաց զրուցեց անոնց . որ եաւ

քը անոնք ալդարձան Սամփսոնի ասանկ ըսին.  
 Մէշբէն ու անոռշնչնչ էայ, առհեծէն ուժովնչ էայ:  
 Ան ատեն Սամփսոն անոնց խաբեթայութիւնը  
 իմացաւ, և ինքն ալաս կերպովիրենց պատաս-  
 խան տուաւ. Թէ որ, ըսաւ, ի՞ էրինջ (այսինքն  
 իւնմ էրկու) նեղը շգենի՞ ի՞ հանելուկո չեի\*  
 գոներ. ու սրդողելովշուտ մը անկե ելաւ Ասկա-  
 զոն քաղաքը գնաց, Աստուծոյ օգնութեամբը  
 հոն երառն այլազգի սպաննեց, անոնց վրայի լա-  
 թերը հանեց բերաւ ասոնց տուաւ. Ետքը կնիկն  
 ալ հոն տեղը ձգեց՝ ինքը սրդողած իր հօը  
 տունը գարձաւ: Ետքը երբօր Սամփսոնի բար-  
 կութիւնն անցաւ, մէկ ուշ մը հետը պարզե  
 առած՝ նորէն ուզեց որ կնկանը քով երթայ. և  
 երբոր եկան տեսաւ որ աները իր կնիկը առեր  
 ուրիշի մը հետ կարգեր է, աս բանս պատճառ  
 առաւ Սամփսոն՝ որ այլազգիներէն աղէկ մը իր  
 ոխը հանէ. ուստի զնաց իրեքհարիւր աղուես  
 (այսինքն թիլքի) բռնեց, (որ ան երկիրները շատ  
 կար կ'ըսեն). զասոնք երկու երկու պոչերնին  
 մէյմէկու կապեց, և մէջ տեղը մէկմէկ ջահ  
 կամճրագ դրաւ կապեց, ու անանկ այլազգինե-  
 րուն ցորենի արտերը թող տուաւ, որ գացին  
 կրակ ձգելով այրեցին մոխիր գարձուցին անոնց  
 բոլոր ցորենները, այդիները ու ձիթենիները,  
 որ բան մը չմնաց: Ասոնց տերերը երբօր իմացան  
 թէ աս բանս Սամփսոնն է ըրեր, ու պատճառը  
 իր աները եղեր է՝ որ կնիկը հաներ ուրիշի է  
 տուեր, եկան անոր տանը կրակ տուին, որ իր  
 աղջիկն ալ հետը մնով տեղով այրեցաւ. բայց  
 աս բաներս Սամփսոն հերիք չտեպելով՝ նորէն  
 ուրիշ շատ այլազգիներ ալ սպաննեց, ու ետքը  
 գնաց Յուդայի ցեղին մէջը՝ Ետեմ ըստած մէկ

այր մը՝ հոն կը կենար։ Այլազգիներն որ աս  
 լեցին, զօրք ժողվեցին անանկ բանակով Յու-  
 դայի ցեղին վրան գացին, ու անոնցմէ ուզեցին  
 որ Սամփսոնը կապած իրենց ձեռքը տան։ Յու-  
 դայի մարդիկն ալ վախցան՝ իրեք հազար հոգի  
 մէկէն ելան Սամփսոնի եկան, ըսին թէ՝ «Ատ  
 ինչ է քու ըրածդ, չե՞ս գիտեր որ մենք այլազ-  
 գիներուն տէրութեան ներքեն ենք. ուստի հի-  
 մա եկանք որ քեզ կապենք անոնց ձեռքը տանք»։  
 Սամփսոն ալ առաջ երդուընցուց վիրենք՝ որ  
 չըունեն սպաննեն, ու անանկ թող տուաւ որ ի-  
 րեք նոր հաստ ամուր չուաններով կապեն զինքը՝  
 որ այլազգիներուն տան խալսին։ Երբոր Սամփ-  
 սոն սասանկ կապած այլազգիներուն բանակին  
 եկաւ մօտեցաւ, ու անոնք ալ սկսան ուրախու-  
 թեամբ կանչուըուտելով վրան վազել որ բռնեն,  
 ան տեղը Աստուծոյ զօրութիւնը Սամփսոնին  
 հասաւ, որ մէկէն թօթվեց կտըրտեց ան չուան-  
 ները, ու հոն գետինը մէկ իշու ծնօտ մը (այս-  
 ինքն չէնեէի ոսկոր մը) գտաւ, ան ձեռքը առաւ  
 վազեց այլազգիներուն վրան, ու անով հազար  
 հոգի մեռցուց։ Աս աշխատանքէն ետև Սամփ-  
 սոն սաստիկ ծարուեցաւ՝ Աստուծմէ ջուր խըն-  
 դրեց. Աստուած ալ ան ծնօտէն ջուր ըխեցուց,  
 որ խմեց՝ ու անով նորէն ուժ առաւ։ Ետքը ե-  
 լաւ Սամփսոն Գազա ըսուած այլազգիներուն  
 քաղաքը գնաց. ան որ իմացան իր թշնամիները՝  
 եկան գիշերը քաղքին դռները առին, որ առտուն  
 ելլեն զինքը բռնեն մեռցընեն. բայց Սամփսոն  
 կէս գիշերանց ելաւ՝ քաղքին դռները իր սեմե-  
 րովը՝ կղպանքներովը փրցուց կունակը զարկաւ  
 տարաւ լերան գլուխը հանեց ձգեց, ու անանկ  
 ձեռքերնէն խալսեցաւ։

Աս բաներս ըլլալէն ետև՝ այլազգիներուն իշխանները տեսնելով որ Սամփսոնն իրենց երկիրը մէկ Դալիլա ըսուած կնկան մը քով շատ անգամ կու գայ, անոր հետ խօսք կապեցին՝ որ եթէ Սամփսոնը խաբելով բերնէն առնե՛ իմանայ որ՝ անոր ուժը ի՞նչ բանով կը կապուի նէ, մարդ գլուխ իրեն հազար ու հարիւր արծաթի (կամխուռուշ) տան. ուստի այնուհետեւ սկսաւ աս կնիկը անուշ անուշ խօսքերով Սամփսոնի ետևէն իյնալ՝ որ աս բանս ըսէ իրեն։ Սամփսոնն ալ առաջի բերանը ըսաւ. «Թէ որ եօթը նոր ջիլով (այսինքնքիրիշով) իս կապեն նէ՝ ուժս վրայէս կը փախչի, ուրիշ մարդիկներու պէս կ'ըլլամ»։ Կնիկն ալ անանկ կապեց զինքը ան ջիլերովը, ու ետքը փորձելու համար ետևէն մէյ մը կանչեց. « Սամփսոն, այլազգիները եկան հիմայ վրադ կը համնին»։ (ու ան ատենը անոնք գաղտուկ պահուըտեր էին, որ եթէ ըսածը իրաւ ըլլայ նէ՝ վրան վազեն բռնեն)։ Սամփսոն աս ձայնս լսածին պէս՝ մէկէն ցատքեց թօթվեց կտրեց ան ջիլերը, ու ելաւ տեսաւ որ մարդ չկար, ինքն ալ ծաղրաբանութիւն (այսինքն շախա) կարծեց. անոր համար նորէն որ ազաշեց կնիկը որ իրաւը ըսէ, Սամփսոնն ալ ըսաւ թէ «Անանկ չէ, հապա թէ որ եօթը նոր ամուր չուաններով կապուելու որ ըլլամ նէ՝ ան ատենը ուժս կը թափի՝ ու կը բռնուիմ»։ Աս ալ փորձեց կնիկը. ու երբոր տեսաւ որ անով ալ չեղաւ, նորէն աղաչեց թախանձեց որ շիտակը ըսէ։ Սամփսոն մէյ մըն ալ ծաղրաբանութեամք ըսաւ. « Թէ որ գլխէս եօթը մազ բռնես՝ ծայրերը դերձանի հետ կապես ու զանոնք պատը գամես նէ՝ ուժս կ'երթայ»։ Կնիկը աս բանս ալ

ընելէն ետև՝ երբոր տեսաւ որ անանկ միշտ զին-  
 քը կը խաբէ, ալբոր ուժովը սկսաւ Սամփսո-  
 նի ետևէն իշնալ շողաքորթել, ու այնչափ բան  
 ըրաւ որ՝ Սամփսոնի ճարը հատաւ չկրցաւ դիմա-  
 նալ, բերնէն փախցուց ըստ թէ՝ «Գիտնաս որ  
 Եսիմմօրմէս Սպտուծոյնուիրած եմ, և իմգլուխս  
 ամենելին պիտի ածելի (այսինքն ուստուռա)  
 չդպչի, և թէ որ մազս կտրուելու ըլլայ նէ՝ ուժու-  
 վրայէս կը փախցի՝ ես ալ ուրիշ մարդիկներուն  
 պէս կ'ըլլամ»։ Ան ատենը ալ հաւտաց կնիկը՝  
 որ իրաւ է զրուցածը. ուստի շուտ մը այլազգի-  
 ներուն իշխանները գաղտուկ տունը կանչեց, որ  
 անոնք ալիրեն տալու ստակնին մէյտեղ առին  
 եկան. ու ինքը Սամփսոնը խաբիըբելով գիրկը  
 առաւ ծնկանը վրայ քնացուց, և ան քնուն մէջը  
 գլխուն մազերը ածիլել տալուն պէօս՝ սկսաւ  
 Սամփսոն թունալ ու թմբիլ. Աս ընելէն ետև  
 երբոր կանչեց՝ «Սամփսոն, այլազգիները վրադ-  
 հասեր են», Սամփսոն արթնցաւ՝ ուզեց մէկէն  
 ցատքելելել, բայց տեսաւ որ ան Սպտուծոյ զօ-  
 րութիւնը վրայէն գացեր է, ու չկրնար շարժիլ.  
 ուստի շուտ մը վրան եկան այլազգիները զինքը  
 բռնեցին՝ աչուրները փորեցին հանեցին, ու եր-  
 կաթներով կապած Գաղա քաղաքը տարին և  
 հօն գերիի պէօս ջաղացքը (այսինքն տէշիրմէնը)  
 դրին՝ որ երթայ բանի՝ աղայ. Քիչ մը ատենէն  
 ետքը որ ալ Սամփսոնի մազերը սկսեր եին եր-  
 կըննալ, ու անով առջի ուժն ալ վրան գալու պէս  
 եր, այլազգիներուն իշխանները իրենց Գաղոն  
 ըսուած կուռքին մեծ տօնախսմբութիւն մը ըրին՝  
 կերուխումով ուրախութեամբ, որ իրենց թըշ-  
 նամին Սամփսոնը ձեռուընին տուեր է. Երբոր  
 աս ուրախութիւնս կ'ընէին՝ իրենց կնիկներով

տղաքներովը անհամար բազմութիւն մէկ մեծ  
 պալատի մը մէջ՝ վերը վարը լեցուն, ուզեցին որ  
 Սամփսոնն ալ հօն բերել տան, որ առջևնին ա-  
 նանկ կոյր կոյր խաղայ՝ ծաղը ըլլայ, որ սրտերնին  
 վրան աւելի պաղտըկի։ Սամփսոն ալ ասանկ ի-  
 խաղալէն ետե՝ գնաց ան պալատին երկու սիւ-  
 ներուն (այսինքն թէ մէլտիրէ կներուն) քովը՝ որ  
 ան բոլոր շինուածքը անոնց վրայ հաստատուած  
 կեցեր էր, ու դէպ'ի Սատուած կանչելովը ըսաւ.  
 «Տէր, տէր զօրութեանց, յիշէ զիս, և աս մէկ  
 հեղս ալ ինձի ուժ տուր, որ այլազգիներէն իմեր-  
 կու աշացս ոխը հանեմ»։ Սօ աղօթքն ըրաւ՝ ու  
 երկու ձեռքովը ան երկու սիւները բռնեց, «Ես  
 ալ աս այլազգիներուս հետ մեռնիմն ըսելով՝ ա-  
 նանկ ուժով քաշեց թօթվեց, որ հօնտեղը մէ-  
 կէն քայքայեցաւ հիմնայատակ եղաւ ան բոլոր  
 շինուածքը, ու իրեն հետ մէյտեղ՝ բովանդակ  
 մէջի եղած սյլազգիները մեռցուց, որ մեծ ու  
 պղտիկ իրեք հաղար հոգի էին, և ասով Սամփ-  
 սոն մեռնելովը աւելի մարդ սպաննեց՝ քան ող-  
 ջութեան ատենը։ Ետքը իրեն ազգականները  
 եկան մարմինը անկեց վերուցին, իրենց երկիրը  
 իր հօրը գերեզմանը տարին թաղեցին. որ քան  
 տարի Խարայելացւոց քաշած նեղութիւնը թե-  
 թեցուց, և ասովինքն ալ դատաւորներուն կար  
 դը սեպուեցաւ։

## Գ Լ Ո Ւ Խ Ժ Ա Յ

**Միքայիլ պատմութիւնն, և բենիամինի ցեղին  
չարդուիլը**

Ամ աշխարհի 2585: (Պատ: Ֆէ • Փէ • Փթ • Ի:)

**Դատաւորաց գլքին մէջը Սամփսոնէն ետե  
ուրիշ երկու պատմութիւն ալ կը պատմուի, որ  
կ'երեայ թէ Յեսուայ մեռնելէն ետքը շատ չան-  
ցան որ անոնք պատահեցան:**

Առջինը, որ Միքա ըսուած մէկ մարդ մը Եփ-  
րեմի ցեղէն աւելորդապաշտութեամբ արծըթէ-  
կուռքի պէս բան մը շինեց՝ իր տունը դրաւ, ու  
զետացի մը գտաւ՝ քովը բռնեց, որ իրեն քա-  
հանայութիւն կ'ընէր. ան ատենն ալ Դանայ  
ցեղը՝ տեղերնին իրենց նեղուածք գալով, հինգ  
հոգի լրտես խրկեր էին՝ որ երթան պտըտին ու-  
րիշ բնակելու ալ տեղ գտնեն. ասոնք Ճամբան  
երթանինի ան Միքայիլ տանը զետացիին հան-  
դրպեցան, ու անոր ձեռքով Աստուծոյ հարցու-  
ցին՝ իմացան իրենց բանին յաջողութիւնը: Եր-  
բոր գացին բաներնին տեսան, ու վեց հարիւր  
հոգի մէկ եղած՝ ելան որ երթան լայիսա ը-  
սուած քաղաքը այլազգիներուն ձեռքէն առնեն՝  
հօն բնակին, նորէն եկան՝ ան զետացին իր աւե-  
լորդապաշտական բաներովը Միքայիլ տնէն յա-  
փըտակեցին վերուցին՝ հետերնին առին լայի-  
սա քաղաքը տարին, որ հօն իրենց առանձին քա-  
հանայութիւն ընէ, ու քաղաքին անունն ալ փո-  
խեցին՝ Դան գրին: Եւ ան ատենէն աս աւե-  
լորդապաշտութիւնը ան տեղը մնաց՝ ինչուան  
Յերորովամ Կարայելացւոց թագաւորին ժամա-

նակը, որ ան ալիր շինած երկու ոսկի հորթերուն մէկը հոս տնկեց, ինչպէս իր տեղը պիտի պատմենք:

Երկրորդ՝ Բենիամինի ցեղին ջարդը կը պատմուի, որ մէկ զետացիի կնկան մը պատճառով եղաւ: Երբոր Գաբաա բսուած Բենիամինի քաղքին անշահ մարդիկը աս կնիկը խայտառակելով մեռուցին, էրիկը առաւ անոր մեռելը տասուերկու կտոր ըրաւ, ու Խորայելացւոց ամէն ցեղերուն անկէց մէյմէկ կտոր խրկեց՝ որ երթան տեսնեն, ու անոր դատաստանը իրենք կտրեն: Խորայելացիք ալ աս անօրէնութեանը վրայ սոսկալով մէյտեղ եկան խորհուրդը ըրին, մարդիկ խրկեցին Բենիամինցոց՝ որ ան չարութիւնը ընողները երթան բռնեն մեռցնեն: Բայց Բենիամինցիք տէր կեցան ան չարագործներուն, ու սկսան ասոնց դէմպատերազմի պատրաստութիւն տեսնել, ու քսանրհինդ հազար եօթըհարիւր կտրիճ պատերազմող մարդիկ ալհանեցին: Ասոր վրայ դործը տաքցաւ, ուստի ասդիէս ալ Խորայելացւոց բոլոր ցեղերը մէկ եղած՝ իրենք ալ չորս հարիւր հազար զօրք ժողվեցին, ու Աստուծոյ հարցուցին հրաման առին անանկ Բենիամինցոց վրան ելան: Առջի զարնուելուն մէջը՝ քսանուերկու հազար խրայելացիներէն ջարդուեցան. անոր վրայ թէպէտ սրտերնին կոտրեցաւ, բայց նորէն Աստուծոյ հարցուցին, և անանկ մէյ մ'ալ որ զարնուեցան, և ութը հազար հոգի ալ կորմնցուցին նէ, ան ատենը ալ պաք պահելով զոհ մատուցանելով, տարակուսեցան՝ Աստուծոյ աղաչեցին որ իրենց յայտնէ թէ ինչ ընեն, նորէն ելլան՝ թէ դադրին: Աստուած ալֆենեհէսքահանայապետին բերնովը

Հրամայեց որ վլախնան ելլեն, որ վաղը զանանք բոլոր իրենց ձեռքը պիտի տայ՝ ըստու։ Անանկ եղաւ։ մէկալ օրը քսանը հինգ հազար ու հարիւր հոգի Բենիամինէն ջարդեցին, ետև Գաբրաա մայրաքաղաքը՝ և բոլոր իրենց մէկալ քաղաքներն ալ մոտան առանց խնայելու զամէնը կոտրեցին՝ ինիկ՝ տղայ, իրենց անասուններովը, որ բան չըխալըսեցաւ անոնց մէջը, ու շինուածքներուն ալ կրակ տուին մոխիր գարձուցին, անանկ որ՝ բոլոր Բենիամինի ցեղէն միայն վեցհարիւր կտրիչ ճորվչոր գլուխ մէկ անառիկ տեղ մը փախան ինկան, որ Վէմ Ուեմոնայ կ'ըսուեր։ Ետքը այս չափովս ալ չկշտացան Խարայելացիք, հապա ալ գլուխնին տաքցած, ուղելով որ ան ցեղը բոլորով վին աշխարհքէս վերնայ, մէկ եղան՝ Աստուծոյ առջեւը երդումովուխտ ըրին որ ան մնացած վեց հարիւր հոգին իրենցմէ մարդ աղջիկ չտայ։ Ասանկ որ չափը անցուցին Խարայելացիք, ետքէն խելուընին վրանին եկաւ, սկսան զղջալ ան ըրած երդումին վրայ։ և անոր Ճարը այսպէս մոտմուցին որ՝ Յաբիս Գաբրայադին մարդիկը ջարդեն՝ իրենց կոյս աղջիկներէն՝ ի զատ, ու զանոնք աս Բենիամինի մնացած կտրիչներուն տան, որ անով ան ցեղը մնայ չկորասի։ ինչու որ՝ բոլոր Խարայելացւոց մէջը միայն Յաբրայիները գլուխ քաշեր՝ չէին եկեր ան պատերազմը, որ մէջերնին երդումով հաստատուած էր՝ որ ամէնքը գան։ Ետքը երբոր տեսան որ Յաբիսէ միայն չորս հարիւր՝ աղջիկ ելաւ, որ բաւական չէր ըլլար ան Բենիամինի կտրիչներուն, մնացած երկու հարիւրն ալ Աելով քաղքէն ուրիշ Ճամբով մը հանեցին անոնց տուին։ և ասով Բենիամինի ցեղը նորէն ոտքի վրայ կայնեցուցին։

## ԳԼՈՒԽ ԺԲ.

Հառարայ պատմութիւնը:

ԱՄ աշխարհի 2700 :

**Իսրայելացւոց դատաւորներուն ատենը՝ և ինչ  
պէս կ'երեայ՝ սկիզբները, աս Հռութայ գէպքը  
Եղաւ, որ աստուածաշօնչը Դատաւորաց ետևէն  
մասնաւոր գլքով կը պատմէ, որ Դաւիթ մար-  
գարեին պապերը կարգով բերէ, մանսաւանդ թէ՝  
Յիսուսի Քրիստոսի Մեսիային ցեղը ըստ մարմ-  
նոյ. որով իրեն ազգահամարին մէջը Հռութն  
աւկը յիշէ աւետարանիցը :**

**Իսրայելացւոց երկիրը մէկ սաստիկ սովով մը ին-  
կաւ, և ան պատճառով Ելիմելէք ըսուած մէկ  
մարդ մը Յուդայի ցեղէն որ Բեթղեհէմկը կե-  
նար, առաւ իր Նոոմին կնիկը ու երկու տղաքը  
Մովաբացւոց երկիրը գնաց՝ որ հոն նստի ապրի:  
Շատ չանցաւ աս մարդս մեռաւ. ետքը ան եր-  
կու տղաքն ալ հոն կարգուեցան մովաբացի այ-  
լազգի հարսեր առին, մէկին անունը Որփա, ու  
մէկալինը Հռութ։ Տասը տարիէն ետև աս եր-  
կու տղաքն ալ որ առանց զաւկի մեռան, Նոոմին  
մայրելինին լսելով թէ Իսրայելացւոց երկիրը ալ  
շտկուեր է, ուզեց որ աս հարսերը իրենց տներ-  
նին ձամբէ, ու ինքը գլուխը քաշէ իր երկիրը  
դառնայ։ Ասոնց մէկը ինչ որ է նէ քովին գնաց,  
բայց Հռութը ձար չեղաւ իր կեսուրէն չցա-  
տուեցաւ, ու ըսաւ որ՝ «Իս քեզմէ միայն մա-  
հը պիտի բաժնէ. դուն ուր որ երթաս՝ ես ալ  
հետդ եմ. քու ազգդ իմազգս է, և քու Աս-**

տուածդ իմԱստուածս ալ է» : Այսպէս որ  
 եղաւ, Նոոմին Հռութը հետը առաւ Բեթղե-  
 հէմդարձաւ . հն Ելիմելքի ազգական մը կար  
 Բոսս ըսուած . ասիկայ Նոոմինին վրայ ձեռք  
 դրաւ, իրենց տեղ տուաւ որ բնակին : Ան ատե-  
 նը որ արտերը ցորեն կը քաղէին՝ Հռութ Նոո-  
 մինին ուզեց որ երթայ ինքն ալ արտերը բանի,  
 որ անով իրենց ազքատութիւնը անցընեն ապ-  
 րին . անանկ գնաց Բոսսին արտը ցորեն կտրե-  
 լու : Բոսս երբոր իմացաւ թէ Հռութ Նոոմի-  
 նին հարսն է, վրան մասնաւոր հոգ ցուցուց, և  
 իր աղջիկներուն հետ դրաւ որ կերակուրը մէկ  
 տեղ ուտէ, ու բանուօրներուն ապրսպրեց որ  
 զինքը աղէկ նային, և ցորենի հասկերուն մնա-  
 ցածը թողուն որ՝ կ'ուզէ նէ ժողովէ տուն տանի:  
 Հունձէն երբոր տուն դարձաւ Հռութ ու Բոս-  
 սի իրեն վրայ ըրած հոգն որ պատմեց կեսերո-  
 ջը, ան ալ շատ խնտաց վրան, ու Հռութի ճամ-  
 բայ ցուցուց որ Բոսսի հետը կարգուի, և ասանկ  
 կը վայլէ, ըսաւ, ինչու որ՝ ան Ելիմելքի ազգա-  
 կան է: Ասանկ որ Բոսս երբոր Հռութի միտքը  
 իմացաւ, չէ ըսաւ . բայց որովհետեւ իրմէ աւե-  
 լի մօտ՝ Ելիմելքի ուրիշ ազգական մըն ալ կար՝  
 որ առաջ անոր կ'իյնար որ Հռութն առնէ, Բոսս  
 բանը ասանկ ձգեց՝ որ կարգով ըլլայ: «Քաղքին  
 ծերերէ մէկտեղ բերաւ՝ անսնց առջելը ան մէ-  
 կալ ազգականին ըսաւ որ՝ «Նոոմինը Ելիմե-  
 լքի որբեարին՝ իր էրկանէն մնացած գետին-  
 ներուն մէկ կտորը ծախել կ'ուզէ . առաջ քեզի  
 կ'իյնայ որ առնես, չէ նէ ես կ'առնեմն»: Ետքը  
 աս ալ ըսաւ . «Գիտնաս որ՝ ան տեղը առնողը  
 իրեն հարսը Հռութն ալ պիտի առնէ, որ անկէց  
 ան մեռնողին ժառանգ թողու»: Աս որ լսեց

ան մէկալ մարդը՝ ետ կեցաւ, դուն առ ըստւ։  
Ան ատենը Բոսս վկայ բռնելով ան ծերերը ու  
բոլոր հօն գտնուած ժողովուրդը՝ Հռութը իրեն  
հարազատ կնիկ առաւ, որ ամէնքը ուրախու-  
թեամբ օրհնենք կարդացին վրանին. և Աս-  
տուած ալօրհնելով՝ շատ չանցաւ օրդի մը տր-  
ւաւ իրենց, որ անունը Ովքեդ դրին, ու անկէց  
եղաւ Յեսսէ՝ Դաւիթ մարդարէին հայրը։

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ .

Աննայի աղօրբով Սամուելը կը ծնաեի՛ ու Աստուծոյ  
կը նուիրուի՛ :

Արաշխարհի 2848. (Ա. Թագ. Ա. Բ.)

**ՀԵՂԻ ԵՐԵՈՐ ԻՄՐԱՅԵԼԱԳԵՈց ՔԱՀԱՆԱՅԱՎԵ-**  
տութիւն կ'ընէր, ու ետքը դատաւորութիւն  
ալսկսաւ ընել, ան ատենը Եղկանա անունով  
մէկ ղետացի մը կար Արիմաթեմ քաղաքը՝ որ եր-  
կու կնիկ ունէր, մէկին անունը Աննա, ու մէկա-  
լինը՝ Փեննանա։ Աննան ամուլ էր տղայ չէր  
բերեր, ու Փեննանան զաւակներ ունէր. ուստի  
Աննա միշտ սրտցաւ էր աս բանիս համար։ Եղ-  
կանան սովորութիւն ըրեր էր, որ տարին հեղ  
մը կնիկները և տղաքը մէկտեղ առած ուխտ  
կ'երթար Սելով քաղաքը՝ տապանակին Աստուծոյ  
առջեր։ Մէկ անգամ մ'ալ երեոր ասանկ ուխտի  
գացին, Եղկանան Աստուծոյ զոհ ընելէն ետե-  
սեղան որ նստաւ՝ Փեննանայի ու անոր տղոցը  
բաժինները մէկտեղ տու աւ. և Աննայի ալ զատ  
մէկ բաժին մը որ տուաւ, Աննան անանկ մինա-  
ւոր նստած ուտելու ատեն նորէն միտքն ինկաւ

աս իր ամեռւթիւնը, ու ախ վախ ընելով կը հալէր  
 կը մաշէր. թէպէտ Եղիանան Աննային վրայ  
 աւելի սէր ունենալով սիրտ կու տար իրեն ու  
 կըսէր թէ «Մի վախնար, ես քանի որ կամ  
 նէ՝ քեզի տասը զաւկի տեղ եմ», բայց Ճար չէր  
 ըլլար որ Աննան աս բանս մոռնար. Ուստի եր-  
 բոր սեղանը խալըսեցաւ՝ Աննան մինաւոր ելաւ  
 գնաց Աստուծոյ տաճարին դրանը առջեւինկաւ,  
 ու սրտանց լալով սկսաւ աղաչել պաղատիլ Աս-  
 տուծոյ, որ իրեն ողօրմի մէկ զաւակ մը տայ, և  
 ուխտ ալըրաւ որ ան զաւակը ինքն ալ Աստու-  
 ծոյ նուիրէ: Աս աղօթքս ընելու ատեն Աննայի  
 բերանըչէր շարժեր, հապա սրտանց կըսէր ու կը  
 հառաչէր. անոր համար Հեղի քահանայապետը  
 որ հոն նստած էր՝ բանը չգիտնալով, երբոր տե-  
 սաւ որ Աննա շատ երկնցուց հոն անանկ կենա-  
 լը, կարծիք գնաց թէ գինովցեր է. ուստի տը-  
 ղան խրկեց որ երթայ չեխէ վորնտէ ան սուրբ  
 տեղէն: Աննա ալ խոնարհութեամբ անոր պա-  
 տասխան տուաւ թէ «Գաււ լիցի, ես գինով  
 չեմ, հապա տրտմութեամբ լցուած կնիկ մըն  
 եմ, որ Աստուծոյ առջեւ եկեր եմիմսրտիս ցա-  
 ւը կը բանամ»: Հեղի ալ ան ատենը իրեն ը-  
 սաւ. «Անանկ է նէ՝ խաղաղութեամբ երթաս,  
 Աստուած քու խնդիրքդ լիէ»: Ասով խիստ միի-  
 թարուեցաւ Աննա. և երբոր անկէց իրենց տու-  
 նը Արիմաթեմ դարձաւ՝ Աննա յղացաւ մանչ  
 զաւակ մը բերաւ, ու անոր անունը Սամուէլ  
 դրին, որ ըսելէ՝ Աստուծմէ խնդրուած: Անկէ  
 ետեւ Աննան ալէրկանը հետ Սելով չգնաց՝ ին-  
 չուան որ տղան քիչ մը մեծցաւ ու կաթէն կըտ-  
 րեց. ան ատենը առաւ ընծաներով Սելով բե-  
 րաւ, և հայրը զոհ մատուցանելով անանկ Աս-

տուծոյ նուիրեցին, ու Աննան՝ տղան Հեղի քա-  
հանայապետին ձեռքը տալու ատենը ըստաւ. «Տէր  
իմ, ես ան կնիկն եմ, որ ատենով քու ազբիդ  
առջեւը Աստուծոյ աղաչեցի աս տղիս համար, ու  
Աստուած իմ խնդիրքս կատարեց. Հիմա ես ալ  
ինչպէս որ Աստուծոյ ուխտ ըրի՝ ասիկայ իրեն  
փոխ կու տամ կը նուիրեմ»: Ետքը Աննա ան  
մարդարէական շնորհակալութեանօրհնութիւ-  
նը ընելով Աստուծոյ, որ կը սկըսի՝ Հաստատէցա-  
սիրո Է՞ Տէր, հոն թողուց Սամուէլը, ու ինքը  
Հեղիի օրհնենքը առած՝ էրկանը հետ տուն  
դարձաւ: Աստուած ալ օրհնեց զինքը, ու Սա-  
մուելի տեղը նորէն ուրիշ իրեք մանը ու իրեք  
աղջիկ տուաւ իրեն: Բայց ինքը ամէն տարի որ  
Սելով կ'երթար՝ Սամուէլը չէր մոռնար, միշտ  
իրեն լաթ կը շինէր կը տանէր: Սամուէլ ալ ա-  
նանկ պղտիկուց սկսաւ Աստուծոյ տանը ծա-  
ռայութիւնը ընել, և օրէ որ անմեղութեամբ  
մեծնալով չէ թէ միայն Աստուծոյ հապա ժո-  
ղովոդոց ալ ազքը կը մանար, որ կը սիրէին  
զինքը:

### Գ. Լ. ՈՒ Խ ԺԴ.

Հեղի իր տղաքներովը կը պատժուի՝ քահանայուրնենեն  
կ'իյնայ, անոր տեղը Սամուէլ կ'ընտրուի:

ԱՄ աշխարհի 2860: (Ա. Թագ Գ. Դ. Ն.:

Հեղի քահանայապետը երկու որդի ունէր,  
մէկուն անունը Ոփնի կ'ըսուէր, ու մէկալինը՝  
Փենեհէս. ասոնք երկուքն ալ իրենց հօրը նէր-  
քեւ՝ Խարայելացւոց քահանայութիւն կ'ընէին

Աստուծոյ տապանակին առջեր, անոնց զոհերը  
կը մատուցանէին, և ուրիշ աստուածագաշտու-  
թեան ծէսերը կը կատարէին. բայց իրենց չար  
ու գայթակղական գործքերով ժողովրդին սիր-  
ութ կ'այրէին, ուստի Աստուած ալ խիստ սրդո-  
ղեր էր վրանին. Հեղի թէպէտ ասոնց անկար-  
գութիւնները միշտ կը լսեր գիտէր, բայց ինչպէս  
պէտք է նէ աս բաներուս գեղ չէր դներ՝ չէր  
պատժեր զիրենք, հապա անհոգութեան մէկ  
թոյլ խրատով մը կ'անցընէր. «Որդիք, կ'ը-  
սէր, ձեր վրայ աղէկ չեմ լսեր, ինչու ատանկ  
կ'ընէք», և այլն. և անոնք ալ իրենց գիտցա-  
ծէն չէին անցներ. Անոր համար Աստուած Հե-  
ղի վրայ սաստիկ բարկանալով մէկ հրեշտակ մը  
խրկեց, որ եկաւ չարաչար յանդիմանեց զինքը  
աս իր տղոցը ըրածներուն համար, ու իրեն ահ  
տուաւ թէ «Քահանայապետութիւնդ պիտի  
քու տնէդ ջնջեմ վերցընեմ, ուրիշ իմ հաւա-  
տարիմ ծառայիս տամ. որովհետեւ, ըսաւ, դուն  
ապերախտ եղար իմ շնորհքիս. և աս բանիս  
նշանը ան պիտոր ըլլայ՝ որ Ոփնի ու Փենեհէսը  
մէկ օրուան մշջ պիտի իյնան մեռնին»:

Ետքը Աստուած աս բանս. Սամուելի ալ  
յայտնեց, որ երբոր ինքը պզտիկուց տաճարը  
կը պառկէր, մէկ գիշեր մը յանկարծակի ական-  
ջը ձայն մը եկաւ՝ որ զինքը կը կանչէր. «Սա-  
մուել Սամուել»: Ան ալ կարծելով թէ Հե-  
ղին անդիէն զինքը կը կանչէ՝ ելաւ վազեց քովը  
գնաց. «Ահա եկայ, ըսաւ, ինչ կը հրամմես»:  
Հեղի ալ ըսաւ. «Ես քեզ չկանչեցի, որդի,  
գնա տեղդ պառկէ»: Ասանկ իրեք հեղ որ եղաւ՝  
որ Սամուելը վազեց քովը եկաւ, ան ատենը  
Հեղի կռահ գնաց թէ՝ Աստուած տապանակիէն

զինքը կը կանչէ, ուստի երրորդ անգամին՝ Աս-  
 մուելի խրատ տուաւ, որ մէյ մ'ալ կանչելու ըլ-  
 լայ նէ ՚ինքն ալ ըսէ. «Տէր, ինչ կը հրամիես  
 քու ծառայիդ»: Սամուել ալ հնազանդեցաւ, ու  
 երբոր չորրորդ անգամը կանչուելուն անանկ ը-  
 սաւ, ան ատենը Աստուած յայտնի կերպով ի-  
 մացուց թէ՝ ինտոր սաստիկ բարկացեր է Հե-  
 ղիին վրայ՝ իրեն տղոցը պատճառովը, որ անոնք  
 չանդիմաներ ճամբայ բերեր. «Անոր համար,  
 ըսաւ, ճար չկայ՝ պիտոր զիրենք չարաչար պատ-  
 ժեմ, քահանայապետութիւնը ձեռուրնէն առ-  
 նեմ»: Երբոր առտու եղաւ, Սամուել վախէն  
 չէր ուզեր Աստուածոյ խօսածները Հեղիին պատ-  
 մել բայց Հեղի այնշափ ետևէն ինկաւ՝ որ Ճո-  
 րով բերնէն առաւ. ու երբոր լսեց Հեղի՝  
 «Կամք Տեառն օրհնեալ եղիցի» ըսաւ. և այսու  
 ամենայնիւ անով ալ չզգաստացաւ. նմանապէս  
 աղաքն ալ իրենց ըրածէն ետ չէին կենար: Բայց  
 Աստուած ան ատենէն սկսաւ Սամուելի հետ ըն-  
 տանութիւն ընել՝ իր կամքը անոր յայտնել. որ  
 ասով օրէ օր Սամուելի անունը բոլոր խրայելա-  
 ցւոցմէջ հռչակուեցաւ թէ Աստուածոյ սիրելի և  
 հաւատարիմմարդարէ է ինքը: Ետքը Աստուած  
 ան Հեղիին պատիմն որ տալու եղաւ, թող  
 տուաւ որ այլազգիները խրայելացւոց վրայ պա-  
 տերազմի ելլեն. ու երբոր առջի զարնուելուն իս-  
 րայելացիք տեսան որ յաղթուեցան՝ չորս հազար  
 հոգի իրենցմէ կորմնցուցին, ու զեցին որ Աստու-  
 ածոյ տապանակը բանակը բերեն՝ որ անով Աս-  
 տուած իրենց օգնութեան հասնի: Եւ այսպէս  
 Սելովէն տապանակն որ վեցուցին բերին՝ Ոփնի  
 ու Փենեհէս Հեղիին որդիքն ալ հետը, ան ա-  
 տենը այլազգիները խրայելացւոց ժողովրդին

ձայնէն իմանսալով տապանակին գալը՝ սրտերնին  
սաստիկ վախ ինկաւ. «Վայ է մեզի, ըսին, ալ  
բաներնիս բուսաւ, ինչու որ՝ ան Խսրայելացւոց  
Աստուածը մէջերնին եկաւ, որ ինչուան հիմա  
բոլոր իրենց թշնամիները ջարդեր կորսնցուցեր  
է»: Ուստի մէկմէկու սիրտ տալով՝ անանկ յու-  
սահատութեամբ սկսան Խսրայելացւոց վրան վա-  
գել. Աստուած այնպէս կարգաւորեց՝ որ երսուն  
հազար հոգի Խսրայելացիներէն կոտրեցին՝ Ոփնի  
ու Փենեհէս ալ մէյտեղ, ու մնացածը ցիրուցան  
փախուցին, և Աստուծոյ տապանակն ալ գերի  
առին՝ իրենց Ազովտոս քաղաքը տարին: Աս որ  
եղաւ, շուտ մը մէկ մարդ մը լաթերը պատըռուած  
գլուխը հող ցանած վազեց Սելով քաղաքը՝ որ  
աս խեղճութիւններս պատմէ. և ան ատենը  
Հեղի ալ ծերացած իննսունըութը տարուան՝ որ  
աչքին լցոն ալ կորսնցուցեր էր, տանը դրանը  
առջեւը աթոռովնստեր կը սպասէր, ու սիրտը  
կ'եփէր տապանակին վրայ: Երբոր աս մարդէս  
լեց որ պատերազմին գործը ձախորդ գացեր է  
իր երկու տղաքն ալ մեռեր են, ու Աստուծոյ  
տապանակը առնուեր է, ան տեղը Հեղի սաստիկ  
ցաւէն աթոռէն կոնըկին վրայ գետինը ինկաւ՝  
ու մէջը կոտրեցաւ մեռաւ: Անկէ ետև Փենե-  
հեսի կնիկն ալ, որ ան օրերը տղաքերքի մօտ էր,  
ան ալիր պարոնտատին և էրկանը մեռնիլը մէ-  
կէն լսելով ցաւը բունեց ու տղաքերքին մէջը  
խղճաբար մեռաւ:

## Գ Լ ՈՒ Խ ԺԵ.

Այլազգիները տապահակին պատճառով կը պատժուին  
ու զան նորէն խարայելացաց կը դարձրենեն:

Ամ աշխարհի 2888: (Ա. Թագ. Զ. է. Ը.)


**Ա.ՅԼԱՂՃԻՆԵՐՆ ՈՐ ՄԱՊԱՆԱԿԸ ԳԵՐԻ ԲՈՆԵցին**  
**Ազովտոս տարին, զանիկայ իրենց Դագոն ը-**  
**սուած կուռքին տաճարը դրին. և երբոր մէկալ**  
**օրը առտուանց կանուխ ելան տաճարը գացին՝**  
**տեսնան որ Դագոն կուռքը տապանակին առջեր**  
**երեսին վրայ գետինը փուռւած էր. ուստի վեր-**  
**ցուցին նորէն իր տեղը կայնեցուցին: Բայց ա-**  
**նոր մէկալ առտուն մէյ մ'ալ գան գտնան որ՝**  
**Դագոն նորէն գետինը կործանած՝ ողնայարը**  
**(այսինքն կէօվտէ քիւթիւին) միայն ողջ մնա-**  
**ցեր էր, ու գլուխը՝ և երկու ստուբները տաճա-**  
**րին մէջ տեղը ինկեր ջախջախեր էին, և երկու**  
**թևերը դրանը սեմին վրայ կեցեր էին: Ասկէ ՚ի**  
**զատ՝ Աստուած ուրիշ պատիժ ալխրկեց այլազ-**  
**գիներուն վրայ, որ նստուկ տեղերնին խոց կ'ել-**  
**լէր՝ սաստիկ կը տանջուէին, և ասով ալ շատ**  
**մարդ կը մեռնէին. նաև իրենց արտերը անհա-**  
**մար մկներ կը վխտային, որ բոլը վարուցաննին**  
**կ'ուտէին կ'աւրէին: Աս պատուհաններն որ Ա-**  
**զովտացիքը տեսան, կարծիք երթալով որ տա-**  
**պանակին պատճառովը կ'ըլլայ՝ խորհուրդ ըրին**  
**մէկալ այլազգի իշխաններուն հետը, ու փորձե-**  
**լու համար տապանակը անկեց վերցուցին Գէթ-**  
**ըսուած քաղաքը տարին: Բայց այսու ամենայ-**  
**նիւ երբոր հոն ալ տեսան որ ան պատուհանները**

կ'ըլլան, անկէց ալուզեցին որ Ասկաղոն տանին.  
 Ասկաղոնացիները ասոր դէմ կեցան, « Մենք  
 բոլորս ջարդուիլ չենք ուզեր » ըսին։ Ուստի  
 ասանկ եօթը ամիս տապանակը այլազգիներուն  
 քովը կենալէն ետե, մտմտացին որ նորէն իս-  
 րայելացւոց ետ Ճամբէն՝ խալըսին աս պատու-  
 հասներէս. և ասոր վրայ իրենց քուրմերը խոր-  
 հուրդ տուին որ պարապ չխաւրեն, հապա այ-  
 լազգիներուն հինգ իշխաններուն համբանքովը՝  
 հինգ հատ ոսկիի նստուկ տեղի նմանութիւն  
 շինեն, ու հինգ ալոսկիի մկներ, և ասոնք տա-  
 պանակիննուիրեն տան, որ ան պատիմները վրա-  
 ներնէն վերնայ։ Ետքը աս ալ ապրասպեցին որ՝  
 նորէն աղէկ մը փորձելու համար, որ իմանան  
 թէ աս պատիմներս անկէց է՝ թէ չէ, տապա-  
 նակը ան ըսած ոսկիի բաներովը առնեն մէկ նոր  
 սայլի (այսինքն առապայի) մը վրայ դնեն, ու եր-  
 կու մատղաշ կովեր որ առջինեկ հորթերնին բե-  
 րեր են՝ ան սայլին լծեն ու հորթերնին քովեր-  
 նէն բաժնեն տունը պահեն, անանկ Ճամբայ  
 դնեն զանոնք որ երթան. եթէ տեսնէն որ աս  
 կովերը շիտակ դէպ ՚ի Իսրայելացւոց երկիրը  
 կ'երթան նէ, գիտնան որ ան պատիմները տա-  
 պանակինն պատճառովը եղած է։ Անոնք ալ ա-  
 նանկ որ ըրին, ու ետեէն գացիննայելու, տեսան  
 որ կովերը առանց մէկ դին մէկալ դին ծռելու՝  
 շիփշիտակ գացին դէպ ՚ի Բեթսամիւս ըսուած  
 Իսրայելացւոց երկիրը, որ ան ատենը ցողեն կը  
 հնձէին անոնք։ Եւ հօն Յովսեայ բեթսամիւ-  
 սացիին արտը որ մտան, Իսրայելացիքը իմացան՝  
 ինստալով տապանակին վրան վաղեցին սայլէն  
 առին վերուցին, ու սայլը ջարդեցին վառեցին,  
 անոր կրակովը ան երկու կովերը զետացիները

Եկան ողջակեզը ըրին տապանակին առջև : Բայց  
աս Խորայելացւոց ուրախութիւնը մեծ տրտմու-  
թեամբ վերջացաւ , որ յիսուն հազար ու եօ-  
թանասուն հոգի ան ատենը Աստուծմէ պատ-  
ժուեցան մեռան . ինչու որ՝ կ'ըսեն թէ , երբոր  
տապանակը ասանկ հոն հասաւ , Խորայելացիք  
մեծ ու պզտիկ վրան թափեցան , ու առանց ա-  
նոր պատիւը պահելու՝ սկսան տապանակին դրագ  
չիլ հետաքրքրութեամբ մէջը խառնեցին նայե-  
ցան , որ աս բանս իրենց սաստիկ արգիլեր էր  
Աստուած : Ուստի Բեթսամիւսցիքն ալ տա-  
պանակէն սոսկալով գողալով՝ կարիաթարիմցոց  
աղաչեցին որ իրենց քաղաքը առնեն տանին . ու  
անանկ կարիաթարիմ տարին , որ հոն շատ տա-  
ըի Ամինազաք քահանային տունը կեցաւ :


Հեղի քահանայապետէն ետև , ինչպէս ը-  
սինք , Սամուել մարգարէն որ սկսաւ Խորայելա-  
ցիքը կառավարել իր առջի հոգը աս եղաւ՝ որ  
բոլոր կուռքերը և կռապաշտական բաները մէ-  
ծերնէն վերցուց մնպքրեց , ու աստուածպաշտու-  
թիւնը նորոգեց , մանաւանդ տապանակը դառ-  
նալէն ետքը : Եւ աս ատեններս մէկ հեղ մը  
Սամուել բոլոր Խորայելացիները մէյտեղ Մա-  
սեփաթ ըսուած տեղը ժողված՝ իրենց քարոզ  
որ կու տար՝ և Աստուծոյ աղօթք որ կ'ընէին ,  
ան ժամանակը այլազգիները յանկարծակի ու-  
զեցին վրանին պատերազմելլէլ . ան որ իմացան  
Խորայելացիները՝ սրտերնին դողինկաւ , ու Սա-  
մուելի դիմեցին , որ Աստուծոյ աղաչ՝ որ անոնց  
ձեռքէն խալսին : Սամուել ալ մէկ գառնուկ  
մը առաւ Աստուծոյ ողջակէզ որ ըրաւ , Աստուած  
երկինքէն անանկ սոսկալի գոռալու ձայն մը հա-  
նեց՝ որ բոլոր այլազգիները իրար անցած սկսան

փախչիլ, ու Խորայելացիները ետևնին ինկած  
զանոնք ջարդեցին, ու իրենցքաղաքներն ալնո-  
րէն անոնց ձեռքէն առին. և ասով այնպիսի վախ  
ինկաւ այլազգիներուն սիրտը, որ Սամուելի օրը  
մէյ մ'ալ Խորայելացւոց վրայ պատերազմ չըա-  
ցին: Եւ ինքը Սամուէլ մարգարէն ալ սովորու-  
թիւն ըրեր էր, որ տարին հեղ մը Խորայելա-  
ցւոցքաղաքները կը պտըտէր, անոնց պիտանաւո-  
րութիւնը կը հոգար՝ դատաստաննին կը տեսնէր.  
և մէկալ մնացած ժամանակը Արիմալթեմիրեն  
տունը կը կենար:



## ՄԱՍՆ ԶՈՐՈՐԴ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՒ  
ՄՆԱՅՈՐԴԱՅ ԳՐԲԵՐՈՒՆ. ԻՄՐԱՅԵԼՈՅԻՈՅ  
ԹԱԳԱՒՈՐՆԵՐՈՒՆ ԱՏԵՆԸ ԵՂԱՇԸ ՄԻՆՉԵՒ  
ԻՐԵՆՑ ԳԵՐՈՒԹԻՒՆԸ



### Գ Լ Ո Ւ Խ Ա.

Խորայելացիք իրենց բագաւոր կ'ուզեն դմել. Աստուած  
ալ Աւազուղը առջի բագաւոր կ'ընտրէ խորայելացոց :

Ա.մ աշխարհի 2908: (Ա. Թագ. թ. Ժ.)

ԵՐԵՈՐ ՃԵՐԱցաւ Սամուել, կառավարու-  
թեան բեռը իր վրայէն թեթևցընելու համար՝  
իրեն երկու որդիքը Յովելու Աթիա ըսուած՝ իր  
տեղը Խորայելացւոց վրայ դատաւոր դրաւ: Ա-  
սոնք իրենց հօրը բարեպաշտութեան և արդա-  
րութեան ձամբէն դուրս ելան, որ կաշառքնե-  
րով (այսինքն ըռըշվաթ առնելով) և ուրիշ ա-  
նիրաւութիւններով ժողովուրդը կը չարչարէին:  
Անոր համար ալ չդիմանալով՝ ամէնքը եկան  
Սամուելի ինկան, ու միաբերան ըսին թէ՝  
«Մեզի մէկ թագաւոր մը դիր, որ աշխարհը  
ուրիշ ազգերուն պէս մենք ալ մեր թագաւորէն  
կառավարուինք»: Ասով ժողովուրդը չուզել մը  
ցուցընելով անմիջապէս Աստուծմէ կառավա-  
րուիլ: իր պաշտօնէից ճեռքով (ինչպէս ինչուան

ան ատենը Եղած էր), Սամուել աս բանս որ  
 լսեց՝ իմաստ վշտացաւ ու գանգրատեցաւ Աստու-  
 ծոյ հետ: Աստուած ալ հրամայեց որ անոնց ու-  
 զածը կատարէ, միայն թէ՝ առաջ իրենց առջեր  
 դնէ թագաւորներուն իրաւունքը, որ ինչպէս  
 սովորութիւն է՝ ժողովրդոց վրայ բեռ կ'ըլլան,  
 ու զիրենք գերիի պէս կը բանեցնեն: Բայց աս  
 բաներովս ալ Խորայելացւոց աչքն որ չմախցաւ,  
 և իրենց խօսքին վրայ հաստատ կեցեր էին, ան  
 ատենը Աստուած նորէն հրամայեց Սամուելի որ  
 Սաւուղը Խորայելացւոց թագաւոր օծէ. որ ա-  
 սանկ Եղաւ: Բենիամինի ցեղին մէջը մէկ մարդ-  
 մը կար՝ կիս անունով. ասիկայ մէկ կտրիճ տղայ  
 մը ունէր խիստ շնորհալի, պատուական, ու բարձր  
 հասակով (այսինքն պոյլու), անանկ որ՝ ինքը մէկ  
 հատիկ մըն էր բոլոր Խորայելացւոց մէջը, որ  
 Սաւուղ կ'ըսուէր: Պատահեցաւ որ ատ կիսը իր  
 էշերը կորսընցուց. ուստի Սաւուղը մէկ ծառայի  
 մը հետը դրաւ ետեւէն խրկեց որերթանանէշերը  
 փնտուեն. անոնք ալ աս բանիս համար ելան շատ  
 տեղուանք պտըտեցան. ետքը երբոր չգտան, ու  
 յուսահատած պիտոր ալ ետ դառնային նէ՝ յան-  
 կարծ ծառային միտքն եկաւ Սամուել մարդա-  
 րէն՝ որ հօնտեղուանքը կը գտնուէր, ու ըստ որ  
 երթան իրեն հարցընեն ան կորսուած էշերուն  
 համար: Բայց օրով առաջ Աստուած Սամուելի  
 յայտնէր էր թէ՝ Վաղը աս ատեն քեզի Բենիա-  
 մինի երկրէն Սաւուղը պիտոր խրկեմ, որ զանի-  
 կայ թագաւոր օծես իմ ժողովրդոց վրայ. ուստի  
 երբոր տեսաւ Սամուել, ձանցաւ որ Սաւուղն է.  
 և անոր սիրալ հանգչեցնելէն ըսելէն ետե՛թէ  
 իր հօրը էշերը դանուած են, բռնեց զինքը ուրա-  
 խութեամբ հետը առաւ սեղան տարաւ, ու հօն

պատիւ ըրաւ՝ Սաւուղը ամենէն վերնստեցուց, ու  
աղէկ պատառներն ալիրեն առջեր դնել տուաւ։  
Սեղանն որ լմբնցան՝ ջթողուց որ երթայ, հապա ան  
գիշերը հօն բունեց ու առտուանց ելաւ գլուխը  
եղ լեցուց՝ ըսաւ թէ «Աստուած քեզ թագաւոր  
օծեց իր ժողովրդոցը վրայ, որ թշնամիներուն  
ձեռքէն զիրենք ազատես»։ Ետքը երբոր ալ իր  
հօրը տունն ճամբելու եղաւ, աս թագաւոր  
ըլլալուն Ճշմարտութեանը նշանի համար մէկ  
քանի բան մը մարդարէացաւ Սամուէլ, որ ան  
երթաշինի ճամբան իրեն պիտի հանդրապէին։  
ու հետը խօսք դրաւ՝ որ ետքը Գաղզաղա քա-  
ղաքը երթայ իրեն սպասէ, որ եօթը օրէն ետե-  
ինքն ալ հօն կու գայ, և ինչ որ պիտոր ընէր նէ՝  
Սստուծոյ կողմանէ հօն տեղը իրեն պիտի յայտ-  
նէ։ Ան ամէն նշանները Սաւուղի վրայ կատա-  
րուելէն ետքը, ինչպէս խօսք կապեր էր նէ,  
գնաց Սամուէլ՝ ու բոլոր ժողովուրդը Մասե-  
փաթ ժողովեց, որ հօն իրենց թագաւոր ընտրէ։  
Ուստի առաջ տասուերկու Խորայելացւոց ցեղե-  
րուն վրայ վիճակ ձգել տուաւ, ու երբոր բենիա-  
մինի ցեղին վրայ ելաւ վիճակը, ան ատենը Սա-  
մուէլ աստուածային յայտնութեամբ Սաւուղը  
պահութածտեղէնքոնեցք երաւ ժողովրդոց մէ-  
ջը կայնեցուց՝ ու ըսաւ. «Ահա ան մարդը որ Աս-  
տուած ձեզի թագաւոր դրաւ»։ Ժողովուրդն  
ալ ուրախութեամբ մէկ բերան կանչեցին. Կե-  
շէ արտայ. և ան օրէն աստուածային դրդմամբը  
Սաւուղի քովը սկսան ժողովուիլ ուժով ու բանի  
եկող մարդիկը, որ անանկ Խորայելացւոց նոր  
թագաւորութիւն կայնեցաւ։

## Գ Լ Ո Ւ Խ Բ .

**Սաւուղ մեծ յաղրուրիւն մը ընելին ետև նորէն  
բազաւոր կ'օժուի :**

Ամ աշխարհի 2909 : (Ա. Թագ. ԺԱ. ԺԲ. )

Աս բաներէս մէկ ամսէն ետքը՝ Նաաս Ամոնացւոց թագաւորը ելաւ Խորայելացւոց երկրին մէկ կողմը՝ Յաբիս ըսուած Գաղայադացւոց վրայ. անոնք ալդէմ կենալու ուժ չունենալով անոր խրկեցին ըսին թէ՝ «Մէջերնիս ուխտ ու դաշինք դնենք՝ ու անանկ քու ներքեդ ըլլանք»։ Ան ալ ասանկ պատասխան տուաւ թէ՝ «Մէջերնիս դաշինքը աս ըլլայ՝ որ ամէն մէկերնիդ ձեր աջ կողմի (այսինքն սաղ դիի) աչքերնիդ հանեք»։ Յաբիսացիքը աս որ լսեցին՝ իրենց եօթը օր ատեն ուզեցին, ու ասդիս անդին Խորայելացւոց երկիրը իմացուցին աս բանը։ Սաւուղ ալ երբոր լսեց ան անիրաւ բանը՝ վառուեցաւ աստուածային զօրութեամբ, ու սաստիկ սրդողելով՝ առաւ իր երկու եզր կտոր կտոր ըրաւ, ան կտորուանքը չորս դին Խորայելացւոց երկիրը խրկեց ըսաւ թէ՝ «Ովոր Սաւուղի ու Սամուելի հետ չգար՝ ասանկ կտոր կտոր կընեն անոր եզները»։ Աս բանովս այնպիսի սոսկում մը ձգեց ժողովրդոց սիրտը, որ ամէնը ոտք ելան Սաւուղի քովեկան, բոլորը վեցհարիւր եօթանասուն հազար հոգի. և զասոնք Սաւուղիրեք բանակ ըրած՝ անանկ ան Ամնացւոց վրան որ վազեց, աղէկ ջարդ մը տուաւ անոնց՝ մնացածը ցիրուցան փախցուց կորմնցուց, ու Յաբիսացիքը

ազատեց։ Եւ ասով Սաւուղ ժողովրդոցը շատ  
աչքը մտաւ, ու սրտերնին տաքցաւ վրան, այն-  
շափ որ՝ ոտք ելան բռնել մեռցընել կ'ուզէին ան  
մարդիկը, որ Սաւուղը բանի տեղ չափելով  
գլուխ քաշեր իրեն տուքք չէին ուզեր տալ. բայց  
Սամուել արդիլեց խաղաղուց զամենքը։ Ետ-  
քը Սամուել առաւ բոլոր Խորայելացիքը Գաղ-  
դաղա տարաւ, ու հոն շնորհակալութեան զոհ  
մատուցանելով Աստուծոյ՝ նորէն Սաւուղը թա-  
գաւոր օծեց. և հոն ամենուն առջեր Սամուել  
իր ինչուան ան ատենը արդարկառավարութեան  
վկայութիւնը ժողովրդոց բերնէն առնելով, և  
Աստուծոյ իրենց վրայ ըրած բարերարութիւն-  
ներն առջենին դնելով՝ խրատեց ու յորդորեց որ  
իրենց թագաւորին հետ միաբան Աստուծմէ  
վախնան, անոր պատուիրանկները պահեն։ Բայց  
նորէն աս բանիս նշան թէ Խորայելացիք Աստու-  
ծոյ մեծ անիրաւութիւն ըրին որ թագաւոր ու-  
զեցին, ազօթք ըրաւ Սամուել, ու շուտ մը եր-  
կինքը սկսաւ սաստիկ գոռալով անձրե թափել-  
այնչափ որ ժողովուրդը սոսկալով մեղայ ըսին,  
աղաւեցին Սամուելի, որ ան Աստուծոյ պատու-  
հասը գաղրեցընէ։

## Գ. Լ. ՈՒ Խ. Գ. .

Մաստի նորեկն այլազգիները կը յադրէ , ու անհնազան-  
դուրեամբ համար Աստուծոյ աչքեկն կ'իյնայ : Յովինարան  
իր ըրած քաջուրեամբը մեռնելիկն կ'ազատի :

Ամ աշխարհի 2911 : (Ա. Թագ. ԺԴ. ՃԴ. : )

**Մէկ** տարիէն ետև Խրայելացւոց պատե-  
րազմհանդըպեցաւ Փղշտացւոց հետ . ասքանիս  
համար ամէնքը մէկտեղ Գաղգաղա ժողվուե-  
ցան . և Սամուէլ ալ եօթն օրէն ետքը հօն  
գտնուելու խօսք տուեր էր՝ որ գայ Աստուծոյ  
զոհ մատուցանէ , ժողովրդոցը սիրտ տայ պա-  
տերազմի ելլալու . պատճառն որ՝ ամէնքը սոս-  
կացեր էին՝ լսելով որ իրենց թշնամիները սաս-  
տիկ ուժով երսուն հազար կառքով , վեց հազար  
ձիաւորով և անհամար զօրքերով վրանին կու-  
գան : Երբոր եօթը օրը եղաւ անցաւ՝ ու տեսաւ  
Սաւուղ որ չհասաւ Սամուէլը , և ժողովուրդն  
ալ տրտընջալով կը ցրուէին , ինքը ձեռք զար-  
կաւ զոհ մատուցանելու , որ ալ չսպասէ՝ թշնա-  
միներուն դէմը ելլէ : Զոհն որ լմըննալու եղաւ՝  
ան ատենը հասաւ Սամուէլ , ու սաստիկ սրդո-  
ղելով Սաւուղի անհամբերութեանը և յան-  
դըգնութեանը վրայ՝ ըսաւ թէ « Աստուած քեզ  
ատքանիդ համար երեսէ ձգեց , անանկ որ՝ քու  
թագաւորութիւնդքեզմէ քուտղիդ պիտիչանց-  
նի ». ու այնպէս թողուց ելաւ գնաց : Աս լսե-  
լով զօրքը՝ աւելի սրտերնին կոտրեցաւ , և Սա-  
ւուղի հետ միայն վեց հարիւր հոգի մնացած՝ ա-  
նանկ սկսան թշնամիներուն դէմերթալ :

Ան ատենը Յովիսաթան Սաւուղի որդին մարդու բան մը ըստած՝ միայն իր կապարձակիրը (այսինքն սիլիհտարը) հետն առած՝ թշնամիներուն բանակը մօտեցաւ, ու գնաց մէկ լերան մը նեղուցի բերան կեցաւ, անոնցմէ դէմը եկածը մէկմէկու ետևէ քսան հոգիի չափ մեռցուց. և ասով Աստուած անանկ վախ մը շփոթութիւն մը ձգեց թշնամիներուն մէջը, որ կարծելովթէ ետևնին կեցած է Խորայելացւոց մեծ բանակը՝ սկսան ցիր ու ցան ըլլալ փախչիլ: Երբոր աս հեռուանց տեսաւ Սաւուղ, ու բանը իմացաւ թէ ինչպէս եղեր է, ինքն ալ սիրտ առաւ, (մանաւանդ երբոր ժողովուրդն ալաս բանը իմանալով՝ սորէն տասը հազար մարդու չափ իրքով ժողովուեցան). ուստի ուժով ետևնին ինկաւ աղէկ մը ջարդեց, մնացածը փախցուց: Աս մեծ յաղթութեանս մէջը զարմանալին ան էր, որ Խորայելացւոց կողմէն՝ բոլոր այնչափ հոգիէն միայն երկուքը՝ Սաւուղ ու Յովիսաթան զեղարդութուր ունէին. ինչու որ՝ այլազգիքը Խորայելացւոց վրայտիրապետած ատեննին այսպիսի պատերազմական զէնքերը արգելեր էին անոնց նաև երկաթագործները անոնցմէ վերցուցեր էին. անանկ որ Խորայելացիքը երկրագործութեան խոփը՝ մանգաղը ու գերանդին սրելու համար՝ այլազգիներուն երկիրը կ'երթային հոն շինել կուտային: Բայց աս փառաւոր յաղթութեանս ուրախութիւնը մէկէն կտրեց մէկ տրտմալի դիպուած մը. պատճառն որ՝ Սաւուղ ան այլազգիներուն վրայ վաղելուն ատենը՝ անխօհեմութեամը երդումով ուխտ ըրաւ Աստուծոյ, որ ան օրը ինչուան բոլոր թշնամիները չկորսուին նէ՝ մինչև իրիկուն ծոմ կենան՝ մարդ բերանը բան

չդնէ: Յովսաթան չէր գիտեր աս իր հօրը երդումը, ուստի մեղուներուն փեթակներուն քովէն անցնելու ատեն խիստ անօթի ըլլալով ձեռքի գաւազանը երկնցուց՝ անկէց մեղը առաւ կերաւ. և անով աճքը բացուեցաւ ուժը վրան եկաւ: Երբոր իրիկուն եղաւ՝ զօրքն ալ սաստիկ յօգնած ու անօթեցած, թշնամիներէն ինչ որ ձեռուընին ինկեր էր՝ ոչխար, հորթ, անհամբերութեամբ գետնին վրայ սկսան մորթել, ու օրինաց դէմ արիւնթաթախ ուտել: Ասիկայ որ իմացաւ Սաւուղ՝ մնացածը իր առջեր բերել տուաւ, ու մէկ քարի մը վրայ մորթած՝ անանկ միսը արիւնէն մաքրած իրենց տուաւ որ ուտեն: Ետքը ան գիշեր ալ Սաւուղ նորէն ուզելով որ թշնամիներուն վրայ երթայ՝ քահանային ձեռքովը հարցուց Աստուծոյ. Երբոր տեսաւ որ Աստուած պատասխան չտուաւ, գիտցաւ որ մէկ մեղք մը պատահած է. անոր համար հրամայեց որ ամենուն վրայ վիճակ ձգուի, ու «Թէ որ, ըսաւ, Յովսաթան տղիս վրայ ալ վիճակը ելլէնէ, չեմ խնայեր՝ մեռցընել կու տամ»: Վիճակը որ ձգեցին, Յովսաթանու վրայ ելաւ. Սաւուղ իրեն հարցուց թէ «Ի՞նչ ըրեր ես», ան ալ ըսաւ թէ «Կտոր մը մեղք ուտելուս համար ես պիտոր մեռնիմ». Սաւուղ ալ երդում ըրաւ թէ «Անանկ է, պիտի այսօր մեռնիս»: Ան ատենը ելաւ ժողովուրդը ասոր դէմ կեցաւ. «Քաւ լիցի, ըսին, ի՞նչպէս սպաննուի ան մարդը, որ պատճառ եղաւ. Խրայելացւոց ազատութեանը». ու անանկ ժողովուրդը աս մեղքս վրանին առած՝ Աստուծոյ աղօթք ընելով Յովսաթանը մեռնելէն խալսեցին.

## Գ. Լ. Ա. Խ. Գ.

**Սաստիղ Ամաղեկացւոց խնայելով՝ բոլորովին Աստուծոյ աչքեն կ'եղայ :**

Ամաշխարհի 2930 : (Ա. Թագ. ԺԵ :)

Ամաղեկացւոց մեղացը չափն որ լցուեցաւ, Աստուծոյ հրամանովը Սամուել մարդարէն գնաց Սաւուղի, ըսաւ որ Ամաղեկացւոց վրայ պատերազմի ելլէ, և խնայե բոլը ջարդէ՝ էրիկ մարդ՝ կնիկ մարդ, ինչուան մանր տղաքն ալ, ու անոնց անասուններն ալ։ Սաւուղ ալ զօրք ժողվեց՝ չորս հարիւր երսուն հազարի չափ, ու ելաւ կոտրեց Ամաղեկացիրը։ Բայց Աստուծոյ հրամանը լման չկատարեց, ինչու որ ողջ բռնեց պահեց Ագագ ըսուած անոնց թագաւորը, ու իրենց կենդանիներուն և ուրիշ բաներուն աղեկներն ալ մեղքնցաւ պահեց։ Անոր համար սաստիկ բարկացաւ Աստուած, և աս բաները Սամուելի պատմելով՝ հետը գանգըտեցաւ ու ըսաւ թէ « Զղջացեր եմ որ Սաւուղը թագաւոր դրի, որ ասանկ իմ խօսքս չմնեց»։ Սամուել ալ անգիշերը անանկ տրտմած՝ Աստուծոյ առջեր ինկաւ, ու առտուն գնաց ան ատենը վրայ հասաւ՝ որ Սաւուղ Ամաղեկացւոց առած կողոպուտները Աստուծոյ զոհ կը մատուցանէր. երբոր Սաւուղ Սամուելը տեսաւ, առջեր վազեց ու ըսաւ. « Ահա Աստուծոյ հրամանը ինչպէս որ ըսեր էր կատարեցի»։ Ան ժամանակը Սամուել ալ իրեն հարցուց. « Հապա ի՞նչ է, ըսաւ, ան ոչխարներուն ու կովերուն ձայնը որ ես կը լսեմ» . ան ալ պատասխան տուաւ թէ « Ատոնք Ամա-

զեկացւոցմէ բերածս է, որ աղէկները ժողովուրդը ուզեց պահելոր Աստուծոյ զոհ ընեն»։ Ամուելալ աստուածայիննախանձով վառեալ հոն տեղը չարաչար յանդիմանեց զինքը. « Աստուծոյ, ըսաւ, աւելի հաջոյ է հնազանդութիւնը, քան թէ զոհ մատուցանելը. անոր համար ինչպէս որ դուն զԱստուած բանի տեղ չսեպեցիր, Աստուած ալքեղ երեսէ կը ձգէ՝ թագաւորութիւնդ ձեռքէդ կ'առնէ»։ Աս բանէս Սաւուղի սիրտը դողաց՝ « Մեղայ, ըսաւ, թողութիւն տուր ինծի, ու եկուր մէյտեղ Աստուծոյ աղօթք ընենք որ մեղքս թողու»։ Սամուել ալ մտիկ չըրաւ. ու երբոր երեսը դարձուց որ երթայ, Սաւուղ ետևէն վազեց, ու անոր վերարկուն բռնելքաշելու ատեն որ չթողու երթայ՝ կտոր մը պատուեցաւ ձեռքը մնաց. ասոր վրայ դարձաւ Սամուել նորէն իրեն ըսաւ թէ՝ « Այսօր Աստուած պատուեց ու քեզմէ առաւ քու թագաւորութիւնդ, որ քեզմէ աղէկ մարդու մը ձեռքը տայ. և աս Աստուծոյ ըսած բանը ետ չդառնար»։ Ետքը Սամուել ալ տեսնելով որ Սաւուղի ձեռքէն չխալսիր, հետը դարձաւ եկաւ որ Աստուծոյ աղօթք ընէ. և ուզեց որ Ագագ թագաւորը իր առջեւը բերեն. ան ալ երբոր դողալով առջեւը ելաւ նէ, ան ատենը Սամուել թուր մը առաւ՝ իր ձեռքովը հոն տեղը մեռցուց զինքը, ասանկ ըսելով. « Ինչպէս քու թուրդ այնչափ կնիկները իրենց տղոցմէ զրկեր է, այսպէս ալ հիմա քու մայրդ քեզմէ զրկուի»։ Աս բանեցուս վրայ ալ Սամուելի սիրտը բոլորովին կոտրեցաւ, թողուց ելաւ՝ Արքմաթեմիր տունը գնաց, ու անանկ քաշուած նստեցաւ, մէյ մըն ալ Սաւուղի հետ չտեսնուեցաւ:

## ԳԼՈՒԽ Ե.

Դաշիրը բագաւոր կ'օծուի:

ԱՄ աշխարհի 2934: (Ա. Թագ. ԺԶ: )

Աստուած որ այսպէս Սաւուղը երեսէն ձգեց,  
 անկէ ետքը Սամուել մարգարէն միսիթարելով՝  
 հրամայեց իրեն որ Ելլէ Բեթղեհէմ երթայ,  
 հոն Յեսսէին տղոցը մէկը՝ որ ինքը իրեն պիտի  
 յայտնէր, զամփիկայ խրայելացւոց վրայ թագա-  
 ւոր օծէ Սաւուղի տեղը: Սամուելն ալ աս բանս  
 Սաւուղէն գաղառուկը ըլլալու համար՝ որ իրեն զեն  
 մը չընէ, Բեթղեհէմ որ գնաց Աստուծոյ հրա-  
 մանովը՝ ասանկ ձայն հանեց թէ՝ զոհընելու հա-  
 մար Բեթղեհէմ եկերէ է: Ուստի երբոր ուրիշ-  
 ներուն հետ հոն զոհին եկաւ Յեսսէ ըսուած մէկ  
 մարդ մը Յուդայի ցեղէն՝ իր տղաքներովը, Սա-  
 մուել ուղեց որ Յեսսէն տղաքը մէկիկ մէկիկ իր  
 առջւը բերէ՝ որ տեսնէ: Եւ պինտ առաջ տես-  
 նելով Յեսսէին մեծ տղան Եղիաք ըսուածը՝  
 Սամուել կարծեց թէ ան ըլլայ Աստուծոյ ընտ-  
 րածը, բայց Աստուած իրեն ըսաւ թէ «Ատոր  
 Երեսը ու հասակին մեծութիւնը մի նայիր, իմ  
 ընտրածս ատ չէ, մարդը մարդուն երեսը նայե-  
 լով անանկ դատաստանը կ'ընէ. բայց Աստուած  
 մարդուն երեսը չնայիր, հապա սիրով կը նայի»:  
 Ասոր ետևէն Յեսսէն բերաւ Ամինադաք ըսուա-  
 ծը. ան ալ չեղաւ. անկէ ետքը մէկալ մնացած-  
 ները բոլոր եօթն ալ կարգով առջեւը ելաւ. Եր-  
 բոր տեսաւ Սամուելոր անոնցմէ մէկն ալ Աստու-  
 ծոյ ուղածը չէ, Յեսսէի հարցուց թէ՝ «Այդ-

չափի է քու տղաքներդ» . ան ալ ըսաւ . «Մէկ պզտիկ մըն ալ կայ որ ոչխար կ'արածէ» , որ ան՝ Դաւիթ կ'ըսուէր : Սամուէլը կանչել բերել տուաւ զանիկայ ալ, ու տեսաւ որ մէկ շիկուկ շնորհալի տղայ մըն էր աս Դաւիթ ըսուած . և ան տեղը աստուածային յայտնութեամբը Սամուէլ եղը առաւ անոր գլխուն վրայ լեցուց՝ զինքը թագաւոր օծեց . ու ան ատենէն 'ի վեր՝ ալ Աստուծոյ հոգին Սաւուղէն ելաւ հեռացաւ, Դաւիթին վրան եկաւ : Այսպէս որ Սաւուղ Աստուծոյ երեսէն ինկաւ, ալ գե մտաւ իրեն, որ ատեն ատեն անով չարաչար կը տանջուէր . և աս նեղութիւնս քիչ մը թեթև ցընելու համար՝ մէկ քնար (այսինքն սանթուր) չալող մը փընտըռելով՝ Դաւիթը գտան Սաւուղի քովը բերին . որ երբոր անոր խենթութեան ցաւը կը բռնէր՝ Դաւիթ անուշիկ չալելով կը դադրեցընէր, կը հանգչեցընէր զինքը : Եւ անկէ ետե անանկ սիրելի եղաւ Դաւիթ Սաւուղի՝ որ առաւ իրեն կապարձակիր ալ ըրաւ :

### Գ Լ Ո Ւ Խ Զ.

Դաւիթ Գողիարը կը սպաննե և անով բոլոր այլազգիները  
կը յաղրուին:

Ամ աշխարհի 2938 : (Ա. Թագ ձէ:)

Այլազգիները նորէն ուժովալով՝ իսրայելացւոց վրայ պատերազմբացին . Սաւուղ ալ իր զօրքովը գնաց անօնց դիմացնին բանակը դրաւ կեցաւ : Այլազգիներուն բանակը մէկ հսկայ մարդ մը կար՝ Գողիաթ անունով, որ վեց կան-

գուն ու մէկ թիզ մը երկայն էր՝ (իբր երկու մարդու հասակէն երկայն), ու իր վրայի ունեցած զէնքերն ալ անանկ խոշոր ու ահաւոր էին. գլուխը պղընձէ սաղաւարտ դրած, բոլոր մարմինը երկըթէ զրահով (այսինքն զըրիսով) պատած. վահանը (այսինքն խալխանը) վրան առած, և ձեռքը իրեն մեծութեան չափով մէկ ծանր տէգ մը (այսինքն մզրախ մը) բռնած. (անանկ որ կ'ըսուի թէ բոլոր վրայի զէնքերուն ծանրութիւնը՝ իրը հարիւր քսան հօփայէն աւելի էր): Ասիկայ ամէն իմիր իրենց բանակէն գուրս կու գար, և դէպ՚ի Խրայելացւոց բանակը քամահրելով կը կանչէր թէ «Դուք ո՞վ էք որ մեր դիմացը ելեր էք. գոնէ, ըսաւ, ասանկ ընենք որ պարապ տեղը ջջարդուիք. ձեզ մէն մէկ մը ընտրեցէք որ դիմացս ելլէ, ես ու ան մինակ ծեծկուինք. թէ որ ան իս յաղթելու ըլլայ՝ մենք ձեր ներքեր ըլլանք, հապա թէ ես զինքը յաղթեմ նէ՝ դուք մեր ներքեր ըլլաք, և ասով պատերազմը դադրի»: Սաւուղ և բոլոր Խրայելացիքը աս սոսկալի հսկան ան իրեն զէնքերով տեսնելով ու անոր ըսածը լսելով՝ սարսափած կեցեր էին քառսուն օր, ու չին դիտեր ինչ ընեն. և ան ատենը թէպէտ խոստացաւ Սաւուղ թէ՝ ով որ սիրտ ընէ անոր դէմը ելլէ սպաննէ նէ, իր աղջիկը անոր կու տայ, ու զինքը իր ազգովը ազատ կը գրէ, բայց մարդ չդըտնուեցաւ որ աս բանիս սիրտ ընէր: Ան օրերը հանգիպեցաւ որ՝ Յեսուէն իր պղտի Դաւիթտղան Խրայելացւոց բանակը խրկեց, որ երթայ հան իրեն իրեք եղբայրներուն հաց տանի, ու տեսնէ թէ ինչպէս են: Դաւիթ որ եկաւ աս Գողիաթին դէսպը իմացաւ տեսաւ նէ, խիստ

տաքցաւ վրան, որ մէկ անհաւատ այլազգի մը Աստուծոյ բանակը ասանկ քամահրէ. ու սկսաւ ինքը բանակին մէջը ասդին անդին ձայն հանեց թէ «Խնչ կու տան ինծի, ես Աստուծով անոր դէմը կ'ելլեմու կըյաղթեմ»: Եղիաք իր մեծ եղայրը աս որ լսեց, չեխեց զինքը թէ «Անդին ոչխարները երեսին վրայ ձգեր՝ հոս ինչ եկեր հետաքրքրութիւն կ'ընես, ու մեծ մեծ կը զրուցես»:

Ետքը Սաւուղի ականջն ալ որ հասաւ առ բանս, ու առջեւը կանչել տուաւ, Դաւիթ իրեն ըսաւ թէ « Ամեննեին մի վախնար, ես կ'եր թամ անոր կը յաղթեմ»: Սաւուղ ալ ըսաւ «Վախնամ թէ չկրնաս, ինչու որ՝ դուն տղայ մըն ես, ու անիկայ պղտքկուց պատերազմի մէջ մեծցած մարդ է»: Դաւիթ ասոր պատասխան տուաւ թէ « Ես քու ծառադ՝ իմ հօրս ոչխարները արածելու ատենս երբոր առիւծ կամարջ վրայ կու գար կը յափշտակէր, ետեւէն կը վազէի բերնէն կը փրցընէի կ'առնէի. ու թէ որ վրաս ելլէր նէ՝ անոր վիզէն կը բռնէի կը սպաննէի. յուսամոր ասանկ ալ Աստուած աս այլազգինն ձեռքէն զիս խալըսէ, որ ան անհաւատին բերնէն իսրայելացւոց տուածնախատանկը վերցընէմ»: Սաւուղի խելքն ալ պառկեցաւ ան ատենը առ բանիս վրայ. ուստի հրամայեց որ իր պատերազմական երկը թէ հագուստները Դաւիթին հագցընեն, ու իր զէնքերը անոր տան՝ որ անանկ Գողիաթին դէմը ելլէ. բայց Դաւիթ սորված ըըլլալով այսպիսի ծանր հագուստներու և զէնքերու՝ մէկդի թողուց զանօնք, ու իր ցուպը (այսինքն տէյէնէ կը) մէկ ձեռքը առած, և մէկալ ձեռքը պարսատիկը (այսինքն սափանը), ու

հինգ քար ալ առաւաւ իր մախաղին (այսինքն չան-թային) մէջը դրաւ, անանկ Գողիաթին առջեր ելաւ: Գողիաթն որ տեսաւ զինքը ասանկ մէկ շիկուկ ու փափուկ տղայ մը՝ առանց պատերազ մական զէնքի իր դէմը ելած, «Պահ, ըսաւ, ես շնչն եմ մի՝ որ ցուպով ու քարով վրաս կու դաս»: Դաւիթ ալ մէկէն իրեն պատասխան տուաւ թէ՝ « Շունէն ալ գէշ ես ». ան ալ ըսաւ. «Եկուր եկուր մօտեցիր քովս՝ որ քու մի-սրդ թռչուններուն ու գազաններուն տամոր ու-տեն »: Դաւիթ ալ ըսաւ. « Դուն քու զէն-քելովդ իմ գիմացս ելեր ես, բայց ես Աստուծոյ զօրութեանց անունովը քու վրադ կու գամ: և յուսամ յԱստուած որ քեզ իմ ձեռքս կու տայ որ սպաննեմ, ու գլուխդ վրայէդ վերցնեմ, և քու ու քեզի հետ եղած բոլոր այլազգիններուն մարմինը այսօրս թռչուններուն և գազաններուն տամոր ուտեն. և ասով բոլոր աշխարհքս գիտ-նայ որ՝ Խորայելացւոց մէջն է Ճշմարիտ Աստուա-ծը, որ առանց թռւըի ու զէնքի երբօր ինքը կը կամենայ նէ՝ յաղթութիւն ընել կու տայ »: Աս որ ըսաւ 'Դաւիթ' ու ալքիւ մը մօտեցան մէկմէկու, շուտ մը քար մը հանեց պարսատիկը դրաւ, դէպ'ի վրան ուժով քաշածին պէս՝ քարը գնաց Գողիաթին Ճակատին մէջը մտաւ ու ան տեղը մէկէն երեսն ՚ի վար գետինը փռուեցաւ ինկաւ. ան ժամանակը շուտ մը վազեց վրան ցատքեց Դաւիթ, ու անոր թռւը մէջքէն հա-նեց՝ անով Գողիաթի գլուխը կտրեց փրցուց վրայէն: Այլազգինները աս տեսածնին պէս սկը-սան ցիրուցան ըլլալ փախչիլ, ու Խորայելացիքը ետևնին իյնելով խել մը ջարդեցին անոնցմէ, և բոլոր բանակը կոխեցին առին: Ետքը Դա-

ւիթ Գողիաթի գլուխը և անոր թուրն ալ հետը ձեռքը բռնած՝ Սաւուղի առջեն որ ելաւ, ան ատենը Սաւուղի, ինչպէս ոմանկը կ'ըսեն՝ շատոնց Դաւիթը քովին հեռանալով, և այսպիսի գեղացի հովուի հազուստով տեսնելով զինքը՝ չձանցաւ, ուստի զարմանալով վրան՝ իրեն հարցուց թէ՝ «Դուն որո՞ւն տղան ես» : Ան ալ պատասխան տուաւ թէ՝ «Քու ծառայիդ, որ Յեսսէ բեթղեհեմացի կ'ըսուի» : Ան ժամանակը Յովսաթան Սաւուղի տղան՝ Դաւիթին աս մեծ քաջութիւնը տեսնալով, և իրեն չնորհալի զրուցուածքը լսելով՝ անանկ սիրտը հետը կապուեցաւ, որ իր վրայի զինուորական հազուստը և զէնքերը հանեց անոր տուաւ, ու հետը խօսք կապեց աղբարդիր եղաւ։ Սաւուղ ալ անկէց ետե ալ չմողոց՝ որ Դաւիթ իր հօրը տունը դառնայ, հապա իր քովը առաւ։

### Գ. Լ. Խ. Խ. Է.

Սատողի նախաճար՝ Դաւիթի վրայ։

Ամաշխարհի 2942: (Ա. Թագ. Ժ. Ճ. Ճ. )

Դաւիթ աս քաջութիւնս ընելին ետե, երբ որ ալ Սաւուղի հետ պատերազմէն կը դառնային, ան ատենը Խորայելացւոց ժողովուրդը քաղաքներէն սկսան չնորհաւորելով դիմացնին ելլելու խնտումով առջենինին ինկած, կնիկներն ալ պար բռնելով ծնծղաներ չալելով անանկ ուրախութեամբ կ'երգէին ու կ'ըսէին. «Սաւուղը հազար ջարդեց բայց Դաւիթը տասը հաշար» : Ասոր վրայ Սաւուղ սաստիկ նախանձե-

լով սկսաւ ըսել թէ «Նայէ Դաւթի տասր  
 հազար տուին, ու ինծի՝ միայն հազար. ալինչ  
 կը պակսի Դաւթի, միայն թէ իմ թագաւո-  
 րութիւնս՝ որ ան ալ առնէ»: Եւ ան օրէն ե-  
 տե սկսաւ ծուռ ծուռ նայիլ Դաւթի վրայ. ա-  
 նանկ որ՝ մէկ օր մը իր սովորական դիւահարու-  
 թիւնը բռնած՝ երբոր Դաւթիթ առջերքնար կը  
 չալէր, յանկարծ գեղարդը անոր վրայ շտկեց  
 նետեց, և հօնտեղը կը սպաննէր, թէ որ Դա-  
 ւթիթը չժըմնէր անկեց չփախչէր նէ: Ետքը աս  
 ձամբաս գտաւ Սաւուղ Դաւթիթը մեռցընե-  
 լու. ինչպէս որ առաջ ըսինք, Սաւուղը իր խօսք  
 տուածին պէս Մերովը ըսուած իր մեծ աղ-  
 ջիկը Դաւթի պիտոր տար, Գողիաթը սպան-  
 նելուն համար. բայց անկէ ետե մնուացընե-  
 լով աս բանս՝ հանեց զանիկայ ուրիշի հետ  
 կարգեց. ետքը իմանալով որ իր մէկաւ Մեղ-  
 քող ըսուած աղջիկը Դաւթի վրայ աչք ձգեր  
 էր, մնուածեց Սաւուղ որ անով Դաւթիթը որո-  
 գայթի մէջ ձգէ որ մեռնի. ուստի խրկեց Դաւ-  
 թի ըսաւ թէ՝ «Քեզմէ ուրիշ բան չեմ ու-  
 զեր որ Մեղքող աղջիկս քեզի տամ՝ ինծի փե-  
 սայ ըլլաս, հապա ինծի երթաս հարիւր այլազգի  
 մեռցընես»: և անով Սաւուղ կը յուսար որ Դա-  
 ւթիթ այլազգիներուն ձեռքը իյնայ մեռնի: Աս  
 բանիս թէ պէտ առջի բերանը խոնարհութեամբ  
 ետ կեցաւ Դաւթիթ, ըսելով թէ՝ «Ես արժանի  
 չեմ թագաւորի փեսայ ըլլալ», բայց ետքը գնաց  
 քաջութեամբ Սաւուղի ուզածը կատարեց. ու  
 ողջ առողջ դարձաւ, Մեղքողը իրեն կնիկ ա-  
 ռաւ:

Դաւթիթ անանկ օրէ օր աստուածային շնորհ-  
 քովը որչափ առաջ կ'երթար, ու իր խոհեմու-

թեամք և քաջութիւններովը սիրելի կ'ըլլար  
ժողովրդոցը, այնչափ Սաւուղի նախանձութիւ-  
նը անոր վրայ կ'եւենար, որ ալ յայտնի սկսաւ  
ետևէն իյնալ որ զինքը սպաննէ: Ինչպէս մէկ  
օր մը նորէն իր դիւահարութիւնը բռնած՝ եր-  
բոր առջեր Դաւիթ քնար կը չալէր, ան մէկալ  
հեղուն պէս մէյ մ'ալգեղարդով ուզեց որ զար-  
նէ մեռցընէ: Դաւիթ ալ առջեւէն փախաւ իր  
տունն որ գնաց, Սաւուղ ետևէն մարդիկ խըր-  
կեց՝ որ երթան դիշերանց տանը դուռը առնեն,  
որ առտուանց դուրս ելածին պէս բռնեն սպան-  
նեն: Մեղքողը իմացաւ աս բանս, ու ան գի-  
շերը գաղտուկ պատուհաննէն Դաւիթը վար ին-  
չեցուց՝ որ երթայ ազատի. և իրեն փախչելու  
ատեն տալու համար մէկ խամաշիկ մը (կամ  
խուխլա մը) շինեց Դաւիթի պառկած տեղը դրաւ՝  
վրան ծածկեց. ու առտուանց Սաւուղէն խըր-  
կուած մարդիկն որ եկան, զանիկայ ցուցուցըսաւ  
թէ՝ «Հիւանդ է շկրնար գալ»: Սաւուղ ալ  
նորէն հրամայեց որ՝ թող մահիճովը առնեն  
բերեն. ու ետքը երբոր իմացաւ աս Մեղքողի  
ըրած խաբեքայութիւնը, և լսեց որ Դաւիթ  
ելեր Սամուելի քով Նաւաթհռամայ ըսուած  
տեղը փախեր է, անոր ետևէն ալ թէպէտ իրեք  
հեղ մարդիկ խըրկեց, ու ետքը ճարը հատած՝  
ինքն ալ ելաւ գնաց, բայց Աստուած հոն ալ  
Դաւիթը խալըսեց:

## Գ. Լ. Խ. Խ. Ը.

Դաշտիր Սաւուղի ձեռքեն կը հաղածովի՝ փախստական  
կը պտղտի:

Ամաշխարհի 2945: (Ա. Թագ. Ի. ԻԱ. ԻԲ. ԻԳ. ԻԴ. ԻԶ.)

**Ս**աւուղ որչափ որ թշնամի էր Դաւթի, ա-  
նոր ներհակը Յովսաթան իր որդին՝ սրտանց  
սաստիկ բարեկամութիւն ունէր Դաւթի հետ,  
ու կը ջանար որ հօրը սրտէն ալ անոր նախան-  
ձութիւնը և թշնամութիւնը հանէ: Բայց ետ-  
քը երբոր փորձեց տեսաւ որ աս բանիս Ճարը  
չկայ, գաղտուկ մէյտեղ խօսք դրած՝ Դաւիթը  
գտաւ, ու լալով հետը պագտուելով իրեն ըսաւ  
որ գլուխը քաշէ երթայ՝ մէյ մ'ալ Սաւուղի  
առջեր չերենայ: Ուստի Դաւիթ ալ չուշա-  
ցաւ, և անանկ առանց պատրաստութեան որ  
Ճամբայ ելաւ՝ շուտ մը գնաց Աքիմէլէք քահա-  
նայապետին հանդիպեցաւ, ու անոր ատանկ ցու-  
ցուց թէ՝ թագաւորական բանի մը համար ինքը  
ծածուկ տեղ մը խրկուած է. ու անկէց հինգ  
հատ օրհնած հաց ուզեց առաւ, որ իրեն և հե-  
տը եղած մարդիկներուն Ճամբու պաշար ըլլայ,  
ու նաև Գողիաթի թուրը որ Աստուծոյ նուի-  
րուած՝ հոն կը պահուէր, ան ալ վրան առաւ,  
այնպէս ելաւ Դաւիթ այլազգիներուն երկիրը  
գնաց՝ Անքուս ըստւած Գեթացւոց թագաւորին  
քովը: Բայց ան տեղն ալ երբոր բանը իմա-  
ցուեցաւ թէ՝ աս ան Դաւիթն է որ Խարայելա-  
ցւոց մէջէն իրենց դէմ ան յաղթութիւնները  
ըրեր է, անկէց Դաւթի սիրտը շատ վախ ին-

կաւ . ուստի սկսաւ անոնց առջեր խենթ ու խե-  
լառ բաներ ընելով՝ անանկ ցուցընել թէ ինքը  
խենթ մըն է ( կամ թութարըխը ), որ անով  
թագաւորը քովին վորնտեց՝ և ինքն ալ առիթ  
գտաւ անկէց ելլելու ազատելու : Ետքը գնաց  
Խրայելացւոց սահմանին մօտ Մովաբացւոց եր-  
կիրը , ու իր քովի եկան իր հայրը մայրը եղբայր-  
ները , նաև ուրիշ Խրայելացւոց երկրէն փախը-  
տական մարդիկ կամաց կամաց հոն ժողվուեցան  
Դաւթի հետ մէկ եղան՝ բոլորը չորս հարիւր  
հոգիի շափ , որ անոնց Դաւիթ գլուխ եղաւ՝ ի-  
րենց վրայ զօրապետութիւն կ'ընէր :

Աս բաներս որ լսեց Սաւուղ , ու իմացաւ որ  
Աքիմէլքը քահանայապետը Դաւթի տէրու-  
թիւն է ըրեր , զանիկայ առջեր կանչեց՝ բոլոր ի-  
րեններքեւը եղած քահանաներովը իրեք հարիւր  
հինգ հոգի , ու վրանին չարացար սրդողելով՝ հոն  
տեղը իր աչաց առջեր քահանայական զգեստով  
նին զամէնքը ջարդել տուաւ՝ Դովեկ Ասորի ը-  
սուած մարդուն ձեռքովը , որ ինքը եկեր աս  
բանս մատներ էր Սաւուղի : Ետքը ասով ալ  
Սաւուղի սիրտը չպաղըտըկեցաւ՝ խրկեց Նոմեա  
ըսուած քահանաներուն քաղաքը թրէ անցընել  
տուաւ բոլոր բովանդակ թէ մարդ՝ թէ անա-  
սուն կենդանի , անանկ որ՝ միայն Աքիմէլքի  
մէկ տղան Աքիաթարըսուածը՝ խալսեցաւ փա-  
խաւ Դաւթի քովը գնաց . որ Դաւիթ ալ սի-  
րով ընդունեց զինքը՝ քովը առաւ . « Որովհե-  
տեւ , ըսաւ , իմ պատճառովս քու հայրդ բոլոր  
մնով տեղովը ջարդուեցան » : Անկէ ետեւ Սա-  
ւուղ ալ զօրքով սկսաւ Դաւթի ետեւէն իյնալ՝  
որ գտածին պէս սպաննէ զինքը . ան պատճա-  
ռով Դաւիթ ալիր հետը եղած մարդիկներովը

Երեսը պահելով ասդին անդին բարբարական կը պտըտէր, և Աստուած ամէն վտանգներէն զինքը կը խալըսէր :

Եւ չէ թէ միայն աս, հապա երկու հեղ ալ այնպէս յաջողեց Սստուած՝ որ Սաւուղ Դաւթի ձեռքը ինկաւ, ու Դաւթիթ իր հեղութեամբը և անյիշաչարութեամբը անոր բան ըրբաւ. որ ասանկ եղաւ: Անգամ մը Անձուկ Գաղդայ ըսուած այրին (այսինքն մաղարային) մէջը կ'ըլլար Դաւթիթ. Սաւուղ որ իմացաւ՝ իրեք հազար զօրքով ետևէն գնաց որ բռնէ. ու աս այրիս բերանը երբոր հասաւ, աստուածային նախախնամութեամբը՝ առանց ներս մտնելու անտեղուանքը նստաւ հանգչել ուզեց, և հոն ամենուն քունը տարաւ: Ան որ ներսէն Դաւթի մարդիկը իմացան, եկան իրեն ըսին թէ « Ահա աս օրս է՝ որ Սստուած թշնամիդքու ձեռքդ տուաւ որ անկէց ոխդ առնես »: Դաւթիթ սիրտ ըրաւ ելաւ Սաւուղի քով եկաւ. ան ատենը շատ վրայ տուին իր հետը եղած մարդիկը, որ ան տեղը մէկէն Սաւուղը սպաննէ խալըսի ձեռքէն. բայց Դաւթիթ « Քան լիցի, ըսաւ, որ ես Սստուծոյ օծած մարդուն ձեռք դպցընեմ ». նաև անոնց ալ չժողուց որ բան մը ընեն. հապա միայն Սաւուղի հազած վերարկուին ծայրէն կտրեց առաւ, անանկ անոնցմէ մարդ չիմացած իր տեղը դարձաւ. ու ետքը ան վերարկուին կտրելուն համար ալ Դաւթի խղճմուանքը զարկաւ, որ մէկ քամահրանաց նշան մը կը սեպուի: Երբոր ալ Սաւուղբան մը չիմացած իր մարդիկներովե անկէց ելաւ կ'երթար, ան ատենը Դաւթիթ այրէն դուրս ելաւ՝ Սաւուղի ետևէն կանչեց. « Տէր իմ արքայ, ըսաւ, ինչու անոնց կը հաւ-

տաս որ կ'ըսեն թէ Դաւիթը քեզ մեռցընել  
կ'ուզէ»։ Ետքը ան վերաբկուին կտորը իրեն  
ցուցընելով ըսաւ։ «Ահա տես որ՝ ինչպէս Աս-  
տուած այսօր քեզիմձեռքս տուաւ, ու ես քե-  
զի բան մը չըրի, ըսի թէ օծեալ Տեառն է. որ  
ասով դուն իմ անմեղութիւնս կրնաս համկը-  
նալ. անոր համար Աստուծոյ կը թողումոր ին-  
քը մեր գատաստանը կտրէ»։ Աս բաներս որ  
լեց իմացաւ Սաւուղ, ան տեղը սիրտը կակուղ-  
ցաւ, ու դարձաւ լալով Դաւիթի պատասխան  
տուաւ. «Ատ քու ձայնդ է, ըսաւ, որդեակ իմ  
Դաւիթ. դուն ինձմէ արդար ես եղեր, որ այս-  
պիսի բարիք հատուցիր իմ քեզի ըրած չարու-  
թեանս դէմ, որ ձեռքդ ինկայ, ու դուն զիս չը-  
մեռցուցիր. անոր համար կը հաւտամ որ Աս-  
տուած ալ քեզի բարիք պիտի հատուցանէ, իմ  
թագաւորութիւնս հանէ քեզի պիտի տայ. միայն  
թէ, ըսաւ, քեզմէ աս կը խնդրեմոր՝ երդումը-  
նես ինձի, որ իմ զաւակներս չապաննես, և իմ  
անունս աշխարհքէս չընջես»։ Դաւիթ ալ աս  
բանիս վրայ երդումըրաւ. ու անանկ մէկմէկէ  
բաժնուեցան։

Բայց այսու ամենայնիւ քիչ մը ատենէն ետե-  
նորէն սկսաւ Սաւուղ Դաւիթին ետեէն իյնալ.  
և վերը ըսածիս պէս՝ ուրիշ հեղ մըն ալ Զի-  
փացիներն որ եկան Սաւուղի մատնեցին թէ  
Դաւիթ իրենց կողմերն է, Սաւուղ շուտ մը ի-  
րեք հազար զօրքով ելաւ ետեէն գնաց՝ եքե-  
ղատի բլուրին վրայ բանակը դրաւ նստաւ։ Դա-  
ւիթ անոր բանակը լրտես խրկեց. ու իմանալով  
թէ ինչպէս տեղաւորուեր նստեր են, մէկ գիշեր  
մը որ Սաւուղ և անոր Աքեններ զօրապետը ու  
բոլոր զօրքը չորս դին պատած պաւկեր կը քնա-

նային, Դաւիթ Աքեսսա ըսուած իր կտրիչ  
մարդուն հետ սիրտ ըրաւ եկաւ Սաւուղիբանա-  
կը մտաւ՝ անոր քովը գնաց մօտեցաւ։ Ան ա-  
տենը Աքեսսան որ Սաւուղի գեղարդը տեսաւ  
իր քովը գետինը տնկած ցցուած, Դաւիթի ը-  
սաւ թէ՝ « Ահա հիմա ժամանակն է որ Աս-  
տուած թշնամիդ քու ձեռքդ տուեր է. թող  
տուր, ըսաւ, որ աս գեղարդովս մէկէն զինքը  
գետինը կարեմ»։ Դաւիթ դարձաւ՝ « Մի, ը-  
սաւ, մի ըներ, ովէ որ Աստուծոյ օծելցյն ձեռք  
դպցընէ՝ ու ետքը թողութիւն գտնի. թողունք  
որ Աստուած ինքը խրատէ. թող օրը գայ իր  
օրհասովը ( այսինքն էջելովը ) մեռնի. միայն,  
ըսաւ, գեղարդն ու ջրին բարչը առ երթանք  
ասկէ»։ Այսպէս մարդ շտեսած չիմացած ե-  
լան գացին դիմացի լեռն ելան. ու ան ատենը  
Դաւիթ դէպ 'ի Աքեններ զօրապետը սկսաւ  
կանչել թէ՝ « Ինչու ձայն չես հաներ, Աքեն-  
ներ » . ան ալ որ ցատքեց նայեցաւ, Դաւիթ  
զինքը յանդիմանեց ըսաւ թէ՝ « Դուն միայն բո-  
լոր իսրայելացւոց մէջ քաջ մարդ մը պիտոր ըլ-  
լսս՝ ատանկ կը պահես քու տէր թագաւորդ,  
որ հիմա մէկ մարդ մը քու բանակդ մտաւ ու  
թագաւորդ սպաննել կ'ուզէր. ատ աղէկ բան  
չէ. Աստուած կենդանի՝ որ դուք մահապարտ եք  
աս բանիս համար. և թէ որ ըսածիս չես հաւ-  
տար նէ՝ ահա, ըսաւ, թագաւորին գեղարդը ու  
ջրին բարչը՝ որ անոր քովն էր » : Սաւուղ եր-  
բոր լսեց աս բանս, « Ատ, ըսաւ, քու ձայնդ  
է, որդեակ իմ Դաւիթ » : Դաւիթ ալ իրեն  
պատասխան տուաւ թէ՝ « Ես քու ծառադ եմ;  
տէր իմ արքայ. գեղի ինչ եմ ըրեր, ըսաւ, որ  
ատանկ իմ ետես ես ինկեր. ատ ինչ բան է որ

Խորայելացւոց թագաւորը ագռաւեի պէս լեռնէ լեռ կը սլուզափի որ զիս բռնէ։ «Սաւուղ ալ նորէն զզջացաւ՝ «Մեղայ, ըստ, քովս դարձի՞՛ քեզի բան չեմ ըներ»։ Բայց Դաւիթի չգնաց, հապա իրմէ մէկը ուզեց որ գայ գեղարդը առնէ։ և նորէն Սաւուղ Դաւիթի վրայ օրհնենք կարդալով՝ անանկ ամենը իր տեղը գարձան։

Այս ատենններս Սամուել մարդարէն ալ խիստ ծերացած վախճանեցաւ, ու Արիմաթեմ իր տունը թաղուեցաւ. որ շատ ցաւ տուաւ Խորայելացւոց։

### Գ Լ Ո Ւ Խ Թ.

Նարադի ու Արիգեսյի պատմութիւնը և Դաւիթի ուրիշ դիպուածները։

Ամաշխարհի 2947։ (Ա. Թագ. Իւ. Իշ. Լ. :)

Դաւիթ երբոր վախստականութեանը ատենը հետը վեց հարիւր մարդով կարմեղոս լեռը կ'ըլլար, հսն մէկ հարուստ մարդ մը կար Նաբաղ անունով՝ չար ու ագահ մը, որ կնիկ մը ունէր Արիգեա ըսուած՝ խիստ իմաստուն ու գեղեցիկ. և աս մարդս հազարաւոր ոչխարներու և այծերու տէր էր։ Ասոր հետ Դաւիթ բարեկամութեամբ կ'երթար, ու գողերէն կը պահպանէր անոր բանները, և իր մարդիկը չէր թողուր որ Նաբաղի զեն մը հասցընեն։ Աւստի երբոր ոչխարներուն խուզելու օրերը եկաւ նէ, (որ ուրախութեամբ կ'երուխումով սովորութիւն էր որ կ'ընէին), Դաւիթ տասը չողի խրկեց Նաբաղի, որ երթան իրեն ոչիէն քաղաքավարութեամբ շատ բարե ընեն, ու ըսեն որ՝

յիշէ ան իր ըրած պահպանութիւնը, ինչպէս որ յարմար տեսնէ՝ զիրենք ալ ան ուրախութենէն չզրկէ, իրենց ալ բաժին մը հանէ: Նաբաղ որ աս բանս լսեց, վրանին սրդողելով ըսաւ. «Ովէ ատ Դաւիթը՝ մէկ իր տիրոջմէն փախստական ծառայ մը, որ ես իմ մարդիկներուս բերնէն հացս կտրեմ, իմ չանչցած մարդիկներուն տամ»: Երբոր ասոնք դարձան Նաբաղի տուած պատասխանը Դաւիթի որ պատմեցին, Դաւիթ կրակ կտրեցաւ վրան, ու շուտ մը չորս հարիւր հոգի թրելնին մէջքերնին կապած հետը առաւ ճամբայ ելաւ, որ երթայ Նաբաղը իր բոլոր բաներովը ջարդ ու բուրդ ընէ ձգէ հոն տեղը: Բայց աս Նաբաղի ըրած կոպտութիւնն որ իմացաւ իր Աքիդեա կնիկը, շատ դժարն եկաւ չհաւնեցաւ ըրածին. և սիրտը վկայելով վախնալով թէ աս բանիս վրայ մէկ բօթ մը կ'ելլէ, ինքն ալ շուտ մը իր երկընէն գաղտուկ գնաց երկու հարիւր հաց ճարեց, երկու աման գինի, հինգ եփած ոչխար, և ուրիշ ալ ուտելիքներ. ասոնք հետը առաւ ելաւ գնաց Դաւիթը դիմաւորեց. ու խօնարհութեամբ իմաստուն և անուշ խօսքերով Դաւիթի սիրտը այնպէս ինջեցուց, որ ան ալ ընդունելով բերած ընծաները ճամբէն ետ դարձաւ իր տեղը գնաց: Աքիդեան երբոր տուն դարձաւ տեսաւ որ երիկը գինովցած ուրախութեան մէջ է, բան ըստաւ իրեն ան իրիկունը. առտուանց ելաւ տեղն՝ի տեղը որ պատմեց իրեն՝ թէ որպիսի փորձանքէ խալսեր են, Նաբաղը վախէն սաստիկ սրտադողէն յանկարձակի եկաւ հիւընդցաւ, ու տասը օրէն ետքը մեռաւ: Երբոր լսեց Դաւիթ որ Նաբաղը մեռաւ, փառք տուաւ Աստուծոյ որարդարութեամբ

Նաբազի դատաստանը կտրեց . ու Խրկեց Աքե-  
գեան բերել տուաւ իրեն կին առաւ :

Անկէ ետև՝ ալ տեմնելով Դաւիթ որ Սա-  
ւուզի ձեռքեն ազատում չկայ՝ միշտ և հանա-  
պազիր ետեւէն կը պտըտի , նորէն՝ իրեն հետն  
եղող վեց հարիւր մարդովը իր կնիկներով տնով  
տեղօվը՝ ելաւ գնաց այլազգիներուն երկիրը՝ Ան-  
քուս ըսուած Դեմացւոց թագաւորին քովը :  
Բայց աս անգամ Դաւիթ այնչափ սիրելի եղաւ  
Անքուս թագաւորին , որ Սիկելակ ըսուած քա-  
ղաքը հանեց իրեն տուաւ , որ իր մարդիկներովը  
հոն բռնէ նստի : Դաւիթ ալ Անքուսի աս ծա-  
ռայութիւնը կ'ընէր , որ ատեն ատեն անոր թըշ-  
նամիներուն վրան կ'ելլէր գերի կը բռնէր՝ և շատ  
կողապուտներ ձեռք կը ձգէր . որով Դաւիթի  
անունը օրէ օր եւելք կը մեծնար չորս դին կը  
հռչակուէր :

Աս տեղս մէկ ցաւալի դիպուած մը Դաւիթի  
հանդիպեցաւ , թէպէտ ետքը աջող վերջացաւ .  
որ ասանկ եղաւ : Խրայելացւոց վրայ այլազգիքն  
որ պատերազմ բացին՝ ինչպէս ետեւ պիտի պատ-  
մենք , Անքուս թագաւորն ալ ան այլազգինե-  
րուն հետ գաշնակից ըլլալով՝ Դաւիթն ալ իր  
մարդիկներով հետը ուզեց առաւ որ Խրայելա-  
ցւոց դէմ երթայ : Սսոր վրայ Անքուսի իշխան-  
ները տժգոհալով իրեն հասկըցուցին թէ Դա-  
ւիթ խրայելացի գանուելով՝ իրենց դին պիտի  
բռնէ՝ մեզ անոնց մատնէ , և այն : Այնպէս ետ  
որ գարձաւ Դաւիթ , իրեք օրէն ետեւ Սիկելակ  
գայ տեսնէ , որ՝ ամազեկացի իր թշնամիները ե-  
կեր Սիկելակը կոխերյափշտակեր են , քաղցին  
կրակ տուեր այրեր են , ու մէջի մարդիկը և կնիկ-  
ները բոլը կաչ կարասիներով քաշեր գերի տա-

բեր են։ Աս ողորմելութիւնս բաւական չէ, ան ատենը նաև Դաւթի հետ եղած մարդիկն ալ իրենց կնիկներուն ու զաւկներուն վրայ սրտեր նին այրած, Դաւթի վրայ դարձուցին իրենց կատաղութիւնը, այնչափ որ՝ անտեղը կ'ուղեին բըռնել քարկոծել, իբր թէ ինքը պատճառ է աս բաներուս։ Դաւիթ ալ ան ատենը սաստիկ նեղուած չէր գիտեր որ դին դառնայ՝ ինչընէ, վէր ջը Աստօւծոյ դիմելով հրաման առաւ, անանկ չորս հարիւր մարդով ելաւ գնաց ան Ամաղեկացիները դժուաւ, ու առտուանց ինչուան իրիկուն հետերնին պատերազմը ընելով բոլորը ջարդեց, և բովանդակյափշտակած բաներնին, կնիկներով՝ ողջ առողջ առաւ ետ դարձաւ։ Այսպէս աջողութեամբ դառնալէն ետեւ ալ թէպէտ մէկ կոիւ մը ծագեցաւ Դաւթի մարդիկներուն մէ։ Ջը, որ ան չորս հարիւր հոգի պատերազմգացողները ասդին մնացած երկու հարիւրին՝ իրենց կնիկներէն տղոցմէն՝ ի զատ ուրիշբան չին ու զեր տալ, ըսելով թէ « Մենք դացինք աշխատեցանք, բոլոր առած կողոպուտնիս մեզի կ'իշնայ»։ բայց Դաւիթ մէջ մտաւ յորդորեց զիրենք, որ սիրով ամենուն հաւասար բաժին հանեն։ Եւ աս բանս ալ անկէ ետեւ օրենք եղաւ իսրայելացւոց մէջ, որ պատերազմի կողոպուտը քաղաքը մնացող պահողին և պատերազմ դացողին մէջը հաւասարապէս բաժնուի։

## ԳԼՈՒԽ Ժ.

Աստուղի մահը, ու Դաւթի անոր վրայ բրած բարի  
հասուցումը :

Արաշխարհի 2948, 2949. (Ա. Թագ. Ին. և Ա.  
Բ. Թագ. Ա. Բ.)

Աս ատեններս այլազգիները մէկ եղան զօր-  
քերնին մէյտեղ ժողվեցին, ու սաստիկ ուժով  
իսրայելացւոց վրայ պատերազմ բացին։ Սա-  
ւուզ ալ բոլը իսրայելացիքը ժողվեց՝ զնաց  
Գեղբուէ ըսուած լերանը քովը՝ անոնց դէմբա-  
նակը զրաւ։ բայց երբոր տեսաւ այլազգիներուն  
բանակը ահաւոր պատրաստութեամբ՝ սիրու  
վախ ինկաւ։ ուստի Աստուծոյ դիմեց հարցուց  
թէ ինչպէս պիտոր ըլլայ աս պատերազմիս վեր-  
ջը, կամ ով պիտի յաղթէ։ Երբոր տեսաւ որ  
Աստուած ամեննեին իրեն պատասխան չտուաւ,  
ոչ տեսիլքով ոչ մարգարէին ձեռքով, ան ատե-  
նը ինքն ալ ելաւ լաթերը փոխեց անանկ գաղ-  
տուկ գիշերանց մէկ վշուկ (այսինքն պիւյիւճիւ)  
կնկան մը քովդնաց, որ իրեն ցուցընէ Ասմուէլ  
մարգարէն, որ երկու տարիով առաջ մեռած  
էր։ Վհուկ կնիկը առջի ըերանը քիչ մը գը-  
ժուարութիւն ցուցընելէն ետքը՝ իրեն երևցուց  
Ասմուէլ մարգարէն, որ սրդողելով Աաւուղի  
ըսաւ։ « Ինչո՞ւ զիս աշխատցուցիր տեղէս շար-  
ժեցիր, ի՞նչ եկեր կը հարցընես ինծի, որ Աս-  
տուած քեզ երեսէ ձգեր է, և քու թագաւո-  
րութիւնդ ձեռքէդ քաշէ առնէ՝ Պաւթի պի-  
տոր տայ. որովհետեւ դուն Աստուծոյ հնազան-  
դութիւն ըրիր. ու քեզ քու հետդ եղած իս-

ըայելացիներովը այլազգիներուն ձեռքը պիտի  
մատնէ , անանկ որ՝ վաղը դուն տղոցդ հետ պի-  
տի մեռնիս» : Սթ որ լսեց Սաւուղ՝ սարսափած  
հոն գետինը ինկաւ , որ ետքը ծառաները եկան  
չորով ուժը հանեցին . և կնկանը պատրաստած  
կերակուրէն կերաւ՝ քիչ մը ուժ առաւ , անանկ  
գիշերանց նորէն ելաւ իր բանակը դարձաւ :

Երբոր ատենը եկաւ պատերազմը սկսան , իս-  
րայելացիք մէկէն յաղթուեցան , սկսան փախ-  
միլ և շատ մարդ ջարդուեցաւ . անոնց մէջը Սա-  
ւուղի իրեք տղաքն ալզարնուեցան ինկան . և Սա-  
ւուղ ալ տեսնելով՝ որ ինքն ալ նետով չարաչար  
զարնուեցաւ , յուսահատած՝ ըսաւ իրեն կապար-  
ձակիրին որ թուրը հանէ իրեն խոթէ մեռցընէ ,  
որ չըլայ թէ այլազգիներուն ձեռքովը մեռածըւ-  
լայ : Կապարձակիրն որ ետ քաշուեցաւ չուզեց աս-  
բանս ընել , ան ատենը Սաւուղ առաւ իր թուրը ,  
ու փորուն կրթընցընելով վրան ինկաւ՝ անանկ  
մեռաւ : Ետքը իր կապարձակիրն ալ աս տեմնե-  
լով , չդիմացաւ՝ ինքն ալ իր թրին վրայ ինկաւ  
զինքը մեռցուց : Ասանկ որ եղաւ , այլազգիները  
մեծ խնտումով եկան Սաւուղի գլուխը վրայէն  
կտրեցին , ու քաղքէ քաղաք իրենց կուռքերուն  
տաճարները չնորհակալութեամբ տանելով պը-  
տըտցընելով՝ իր զէնքերուն հետ մէյտեղ , բերին  
Դագոնի տաճարը դրին . ու նախատինքի համար՝  
իրեն և իր տղոցը մարմինները Բեթ սան քաղքին  
պարիսապէն վար կախեցին : Որ ետքը գիշերանց  
գաղտուկ Յարիս Գաղայադացւոց կտրիձները  
եկան անկէց գողցան ան մարմինները , Յարիս  
քաղաքը բերին թաղեցին . ու քաղաքացիներն  
ալ եօթը օր մեռելի սուժ կատարեցին վրանին ,  
ինչու որ՝ իրենք ալ Բենիամինի ցեղէն էին :

Բայց Դաւիթ աս բաներուս վրայ ուրախանականը տեղը, որ իրեն թշնամին մեռաւ կորսուեցաւ, եւելօք սրտանց ցաւ ցուցուց ու լացաւ, անանկ որ մէկ ողորմուկ ողբ մըն ալրսաւ Սաւուղի և Յովնաթանի վրայ. և Յաբիսցոց երախտագիտութիւնը շատ գովելով օրհնեց զիրենք: Եւ մանաւանդ աս ետքի գործքովս ալաւելի յայտնեց իրեն բարի սիրտը Սաւուղի վրայ. որ այսպէս եղաւ: Աս պատերազմէս երկու օր Ետև մէկ ամաղեկացի մը արտօրնօք Սիկելակ եկաւ Դաւթի առջեր ելաւ, իբր թէ Խարայելացւոց բանակէն խալրսած կու գայ: Դաւիթ հարցուց իրեն թէ՝ «Ի՞նչպէս եղաւ Խարայելացւոց բանը. ով ով ինկաւ, Սաւուղ ու Յովնաթան ի՞նչ եղան»: անիկայ ալ պատասխան տուաւ թէ՝ «Ես ալ Գեղըուէ լեռն էի. հոն տեսայ որ Սաւուղ իր նիզակին (այսինքն մզրախին) վայ կըրթլնած զինքը մեռցնել կ'ուզէր. երբոր դարձաւ զիս տեսաւ նէ, կանչեց աղաչեց որ վրան ելլեմ կոխեմ որ շուտով մեռնի, ես ալ այնպէս ըրի. ու մեռնելէն ետքը ահա անոր գլխու թագաւորական թագը ու թեփի ապարանջանները առի հրամանոցդ բերի»: Աս որ լեց Դաւիթ, սաստիկ տրամութեամբ վրայի լաթը պատուեց. ան որ տեսան իր քովի մարդիկն ալ, անանկ տըրտ մութիւն ցուցուցին, և ինչուան իրիկուն սուգկեցան լացին ծոմ պահեցին: Ետքը նորէն Դաւիթ ան մարդը առջեր կանչեց ու իրեն ըսաւ. «Հապա դուն ի՞նչպէս ըլախցար, որ Աստուծմէ օծած մարդուն ձեռք դպցուցիր սպաննեցիր»: և շուտ մը հրամայեց որ՝ հոն իր առջեր ան ամաղեկացին սպաննեն, ու ըսաւ. « Աքիւնդ քու կըուխդ ըլլայ, որ քու բերնովդ բռնուեցար»:

## Գ Լ ՈՒ Խ ԽԱ.

Սաստիղի տունը կը մարի, ու Դաւրի բագաւոյութիւնը  
կ'աջողի:

ԱՄ աշխարհի 2956: (Բ. Թագ. Բ. Գ. Դ. Ե. — Ա.  
Մնաց. ԺԱ:)

Սաւուղի մեռնելէն ետքը Դաւիթ Աստու-  
ծոյ հրամանովը՝ իր ամէն մարդիկներով ու  
կնիկներով՝ այլազգիներուն երկրէն Սիկելակ  
քաղքէն ելաւ, Խորայելացւոց երկիրը դարձաւ,  
Յուդայի ցեղին Քերրոն ըսուած քաղաքը ե-  
կաւ բնակեցաւ: Հոն պինտ առաջ Յուդայի ցե-  
ղին մեծամեծները եկան զինքը թագաւոր օծե-  
ցին. որ այսպէս եօթը տարի ու կէս թագաւո-  
րեց Դաւիթ միայն Յուդայի վրայ: Պատճառն  
որ՝ Աքեններ խօսքի տէր մարդ՝ Խորայելացւոց  
զօրապետը, Սաւուղին մեռնելէն ետև՝ անոր Յե-  
րուսթէ ըսուած տղան առաւ Խորայելացւոց  
տամնըմէկ ցեղին վրայ հօրը տեղը թագաւոր  
դրաւ. ու անանկ միշտ կոիւը ու պատերազմը  
պակաս չէր ըլլար անոնց՝ և Դաւթի մարդիկ-  
ներուն մէջը. թէպէտ Դաւթի գործը օրէ օր  
Աստուծոյ յաջողութեամբը առաջ կ'երթար,  
ու մէկալներունը ետ կը մնար: Ետքը Աքեններ  
մէկ պատճառով մը Յերուսթէի հետ որ աւ-  
րուեցաւ, ալ ետևէ էր որ զանիկայ թագաւորու-  
թենէն ձգէ ու բոլը Խորայելացիքը Դաւթի  
դարձընէ. բայց աս բանս եփելու ատենը՝ Յո-  
վար Դաւթի զօրապետը, որ առաջուց Աքեն-  
ների ոխ պահեր էր՝ իր Ասայէլ ըսուած եղ-

բայրը սպաննելուն համար, Աքենները խաբե-  
բայութեամբ կանչել տուաւ, ու մէկէն զարկաւ  
մեռուց : Անոր վրայ ալ շատ ցաւեցաւ՝ սուդ  
մտաւ Դաւիթ, և մարմինը պատուով թաղել  
տուաւ, ու Յովաբայ սաստիկ սրդողելով՝ ա-  
նէծք կարդաց վրան :

Ասկէ ետև շատ չանցաւ, որ Յեթուսթէն մէկ  
օր մը քնոյն մէջը իրեն երկու զօրապետները  
գաղտուկ գացին մորթեցին, և գլուխը առին  
Դաւթի ընծայ բերին՝ իբր իրեն աչքիլոյս ը-  
նելով: Բայց Դաւիթ իրենց չնորհակալըլա-  
լու տեղը, ինչպէս մէկալ Սաւուղի մեռնելուն  
աւետիս բերողին ըրաւ՝ ասոնց վրայ ալ սաստիկ  
բարկացաւ, որ անմեղ մարդը անանկ անողոր-  
մութեամբ սպաններ են, ու շուտ մը հրամայեց  
որ ան երկու հոգին ալ հոնտեղը բռնեն մեռցը-  
նեն, և ձեռուընին ոտուընին կտրեն՝ տանին կա-  
խեն, ու ան բերած Յեթուսթէի գլուխը մեծա-  
րանքով գերեզմանը թաղեն : Աս բաներովս  
Դաւիթ իսրայելացւոց աւելի աճքը մտաւ, ա-  
նոր համար՝ ալ տեսնելով անոնք որ Սաւուղի  
ազգէն ուրիշ թագաւորութեան յարմար մարդ  
չմնաց՝ մէկ Մեմփիթոսթէն 'ի զատ, որ Յով-  
նաթանի օրդին էր, ան ալ պզափ տղայ մը՝ ու  
ոտուըները կաղանդամալոյծ, (որ ետքը Դաւիթ  
իր հօրը սիրուն զինքը քովը առաւ իր սեղանէն  
կը կերցընէր), իսրայելացւոց տասնըմէկ ցեղե-  
րուն մեծամեծները ելան Քեթրոն քաղաքը  
Դաւթի քով եկան, և հետը մէյտեղ ուխտ  
ու դաշինք ընելով զինքը նորէն թագաւոր օ-  
ծեցին բոլոր իսրայելացւոց տասուերկու ցեղին  
վրայ :

Դաւիթ երբոր բոլոր իսրայելացւոց վրայ

տերութիւնը առաւ, և անով աւելի որ ուժով  
ցաւ, ուզեց որ երթայ առաջ Երուսաղեմը առ-  
նէ՝ իր լեռանը վրայի ամրոցովը (այսինքն խա-  
լովը), որ Սիոն կ'ըսուեր. ան ատենը անհա-  
ւատ Յեթուսացւոց ձեռքն էր: Երբոր վրան  
գնաց պաշարեց, թշնամիները ներսէն ծաղը ը-  
նելով Դաւթի ասանկ պատասխան խաւրեցին  
թէ՝ «Դուն հոս չես մտներ. պատճառն որ՝  
կոյրերը ու կաղերը քեզի դէմելեր՝ կ'ըսեն թէ  
Դաւիթը հոս պիտի չմտնէ»: (Ինչպէս ոմանք  
կը մեկնեն, որ աս ըսել էր թէ՝ Պարապ տեղը  
ետեւէ մի իյնար. ինչու որ՝ անանկ անառիկ է  
բերդերնիս, որ միայն մեր կոյրերը ու կաղերը  
դնենք զանիկայ պահելու նէ՝ մարդ չկրնար անոր  
ուժ հասցընել առնել): Բայց աս խօսքը Դա-  
ւիթ անոնց վրայ դարձուց, իր զօրապետներուն  
խոստացաւ որ՝ «Ով որ բերդին վրայ վազէ առ-  
նէ և կոյրերը ու կաղերը ջարդէ անկէց վեր-  
ցընէ նէ, անիկայ իմ զօրապետս ըլլայ»: Աս  
քաջութիւնս Յովաք որդի Շարուհեայ ըսուա-  
ծը կատարեց, որ վրանին վազեց առաւ՝ Դաւթի  
ըսածին պէս ըրաւ. և ասով իր զօրապետու-  
թիւնը նորէն հաստատուեցաւ: Դաւիթ ալ  
հոն իրեն նորէն քաղաք շինեց, և անոր մէջը իր  
փառաւոր թագաւորական պալատը ազնիւ փայ-  
տերով, որ Քիրամ Տիւրոսի թագաւորը իրեն  
խրկեց: Ետքը այլազգի Փղ տացիները երբոր ի-  
մացան որ Դաւիթ ասանկ օրէ օր կը մեծնայ  
կ'ուժովնայ, վախնալով թէ օր մը յանկարծ վրա-  
նին ելլէ՝ անոր համար իրենք առանց իմացընե-  
լու մէկէն խրայելացւոց երկիրը թափեցան, ու  
Բեթղեհեմի և Երուսաղեմի մէջ տեղը բա-  
նակնին դրին: Դաւիթ ալ Աստուծոյ հարցուց՝

ու այնպէս ասոնց վրայ որ եկաւ, ան ատենը սաստիկ տաքուն Դաւիթ ծարուեցաւ, ու ինքի ըեն զբուցեց. «Հայ թէ, լսաւ, մէկը ինձի Բեթղեհէմի գրան քովի հօրէն ջուր մը բերէր՝ որ խմէի ծարաւս անցնէր»։ Աս որ լսեցին՝ իրեք հոգի իր քաջ զինուորներէն շուտ մը վազեցին գացին թշնամիներուն բանակը ճղքեցին մէջը մտան ու մէկ ամանով մը ան ջրէն քաշեցին՝ առին Դաւթի բերին։ Դաւիթ երբոր աս բանըս տեսաւ՝ սիրաը լեցուեցաւ, «Փա՛ւ լիցի, լսաւ, որ ատ մարդիկներուն արիւնը ես խմեմ, որ իրէնց կեանքը մեռնելու վտանգի մէջ գրած՝ անանկ բերին ինձի»։ ու շխմեց Աստուծոյ նուիրեց ան ջուրը։ Ետքը ան թշնամիներուն վրայ քալելով՝ յաղթեց, և անանկ չարաշար հալածեց՝ որ իրենց ուրիշ բաներուն հետ կուռքերնին ալ հոն թողուցին անանկ փախան։

### Գ. Լ. ՈՒ Խ ԺԲ.

Դաւիթ՝ Աստուծոյ տապանակը կը վերցընէ  
Երասաղէմ կը տանի։

Ամբ աշխարհի 2850։ (Բ. Թագ. 2. — Ա. Մնաց. ժԳ. )

Անկէց ետքը աստուած ային օգնութեամք ու ըիշ յաղթութիւններ ալ ըրաւ Դաւիթ այլազգիներուն դէմ. և ամէն կողմանէ իր բանը աջող երթալով, ուզեց որ 'ի շնորհակալութիւն Աստուծոյ բարեբարութեանցը՝ Աստուծոյ տապանակը Կարիսաթարիմէն վերցընէ՝ իր նոր շինած Երասաղէմ քաղաքը բերէ հանգչեցընէ։ Ուստի բոլոր խորայելացւոց մեծամեծները և 'Կե-

տացիները մէյտեղ եկած՝ անանկ եօթանասուն  
 հազար մարդով կարիաթարիմգացին, Ամինա-  
 դաբի տնէն տապանակը վերցուցին մէկ նոր սայ-  
 լի մը վրայ դրին, և ուրախութեամբ առջեւէն  
 կերպ կերպ նուագարաններ ( այսինքն սազեր )  
 չալելով, և Աստուծոյ գովասանքներ կարդարով,  
 ու ինքը Դաւիթ ալ հագուած կապուած մէյ-  
 տեղ առջեւէն պար ցատքելով անանկ ճամբայ  
 ելան տապանակը կը բերէին: Երբոր հասան  
 Քելոն ըսուած մէկ տեղ մը, սայլին կովերուն  
 մէկը անկարգ քալելով տապանակը ծռեց. ան  
 ատենը Ոզա ղետացին ալ Ամինադաբի տղան որ  
 տապանակին քովէն կ'երթար, ( ինչպէս կ'ըսեն՝  
 վախնալով որ ըռլայ թէ կործանի ) ձեռքը որ  
 երկնցուց բռնեց տապանակը, ան տեղը Աս-  
 տուած զինքը պատժեց, որ յանկարծակի գետի-  
 նը փռուեցաւ մեռաւ: ( Աս պատիժս Աստուած  
 իրեն տուաւ կ'ըսեն, կամ որ՝ թէպէտ Ոզան  
 ղետացի էր՝ բայց քահանայ չէր, որ անոնց միայն  
 կ'ինար անմիջապէս ծառայել տապանակին Աս-  
 տուծոյ. և կամ որ քահանայքը օրինաց գէմ  
 ուսերնուն վրայ չէին վերցուցած տապանակը,  
 հապա սայլի վրայ դրեր էին): Աս սոսկալի պա-  
 տիժս որ հանդըպեցաւ, ամէնքը զարհուրեցան.  
 և անկէ ետե Դաւիթ ալ վախցաւ տապանակը  
 թագաւորական քաղաքը իր տունը տանելու.  
 ուստի մտածեց որ ան տեղուանքը մօտ՝ Աբեդ-  
 դար գեթացի ըսուած ղետացին տունը տանին  
 դնեն, ինչուան որ տեսնէ բանը ուր կը վերջա-  
 նայ: Իրեք ամսէն ետե երբոր լսեց իմացաւ  
 Դաւիթ, որ տապանակին պատճառովը օրհնեց  
 Աստուած Աբեդդարի տունը տեղը որ ամէն  
 բարիքներով ու յաջողութեամբ լցուեցաւ, ան

ատենը ինքն ալ սիրու առաւ, ուզեց որ նորէն անկէց տապամասակը վերցընէ առնէ Երուսաղէմ տանի, և հօն մասնաւոր անոր համար շինուած խորանին մէջը դնէ: Ուստի առջինէն աւելի պատրաստութեամբ ու հանդիսաւորութեամբ՝ կարդացմունքներով և ծնծղաներով՝ գնաց անկէց տապամասակը վերցուց, ու այնուհետեւ Վետացիներուն և քահանաներուն ուսը դրած բարձած՝ անանկ աւելի մեծարանքով առաւ Երուսաղէմբերաւ:

Աս երկրորդ անգամ տապամասակը բերելու հանդիսութեանս ատենը՝ Դաւիթ ալ որ բեհեղէ պատմուածանը (կամքարակ խումաշէ վերարկուն) հակած՝ ուրախութեամբ տապամասին առջեր կը չալէր ու պար բռնելով որ կը խաղար, և զան վերէն պատուհանէն տեսնելով Մեղքող Սաւուղի աղջիկը, իրեն անշնորհք բան մը երեցաւ Դաւիթի ըրածը. ուստի երբոր հանդէսը լմբնցաւ՝ Դաւիթ տուն դարձաւ նէ, Մեղքող ծաղը ընելով առջեր ելաւ, « Այսօր ըսաւ, ինչպէս փառաւոր կ'երեւար իսրայելացւոց թագաւորը, որ անանկ սօթտուած իր ծառաներուն և աղախիններուն առջեր՝ մէկ կաքաւչի (կամշէնկի մը) պէս կը խաղար ու կը ցատքէլ»: Դաւիթ ալ իրեն պատասխան տուաւ. « Անանկ է, ըսաւ, Աստուծոյ առջեր կը խաղամ. օրհնեալէ տէր Աստուած, որ մէկդի ձգեց քու հայրդ և եղբայրներդ, ու զիս առաջնորդ ընտրեց դրաւ իրեն իսրայելացւոց ժողովրդոցը վրայ. իրաւ է, կը խաղամ պար կը ցատքեմ Աստուծոյ առջեր, որ ասանկ քու դիմացդ ցած բան մը կ'երեւամ, ու աղախիններուն առջեր, ինչպէս ըսիր նէ, կը փառաւորուիմ»: Անոր համար Աս-

տուած ալ՝ (ինչպէս կը ցուցընեւ աստուածաշունք) աս բանիս պատիմ՝ Մեղքողի ամենեին զաւակ չտուաւ։

Դաւիթ Երբոր տապանակը Երուսաղէմքերաւ՝ ու անոր Համար շինած խորանին մէջը որդրաւ, Ետքը սկսաւ խղճմտանքը զարնել թէ՝ «Ի՞նչպէս կ'ըլլայ որ ես լայն ու արձակ փառաւոր պալատի մէջ բնակիմ, ու Աստուծոյ տապանակը ան պղտի խորանին մէջը անանկ կենայ»։ անոր Համար կանչեց խորհուրդ ըրաւ Նաթան մարգարէին հետ, որ ձեռք զարնէ՝ Աստուծոյ մէկ իրեն արժանաւոր մեծ փառաւոր տաճար մը շինէ։ Բայց Սստուած Նաթան մարգարէն նորէն իրեն խրկեց ըսաւ որ՝ «Դուն ինծի տաճար մի շիներ։ Հապա քեզի մէկ որդի մը պիտօր տամ, որ քու մեռնելէդ Ետև՝ ան տեղդ կը նըստի, և աս պատիւս անոր պիտի ընեմ, որ իմ տաճարս ինքը շինէ»։

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ .

Դաւիթ ուրիշ յաղուրիւնները, ու իր մեծ մեղքը՝ և ապաշխարուրիւնը։

Ամ աշխարհի 2965 : (Բ. Թագ. Ը. Թ. ԺԱ.)

Ասկէ Ետքն ալ ուրիշ շատ յաղթութիւններ ալ ըրաւ Դաւիթ այլազդի թագաւորներուն դէմ, ու անոնց ձեռքէն շատ տեղուանք առաւ։ և իրենք որ Խորայելացւոցմէ Հարկ կ'առնեին, տակը առաւ զանոնք իրեն Հարկատու ըրաւ, ինչպէս Եղումայեցիքը, Մովաբացիքը, Ամոնացիքը, ու Սսորիքը. և ասով Եւելօք ոսկի, ար-

ծաթ, պղինձ դիզեց Դաւիթ, որ ետքը տաճառը շինելու ատենը պէտք եղաւ:

Քիչ մը ժամանակ խաղաղանալէն ետև՝ հարկ եղաւ որ Դաւիթ նորէն պատերազմ բանայ Ամսնացւոց վրայ. և ասոր պատճառը ան էր որ, Նաաս ըսուած Ամսնացւոց թագաւորը Դաւիթի հետ խիստ սիրելի բարեկամը ըլլալով, երբոր ինքը ինկաւ մեռաւ՝ Դաւիթ անոր Անոն ըսուած տղին, որ հօրը ետևէն նստաւ, երկու դեսպան խրկեց, որ քաղաքավարութեամբ իր կողմանէ երթան հօրը մահուանը ցաւակից ըլլան ու միփարեն: Բայց Անոն իրեն իշխաններուն տուած ծուռ խորհուրդը մռելով, (որ կ'ըսէին թէ Դաւիթ ատ մարդիկը քու երկիրներդ լրտեսութիւն ընելու խաւրեք է), ինքն ալբոնեց ան դեսպանները՝ խայտառակելու համար մօրուքնին ածիլել տուաւ, և վրայի լաթերնին մէջքէն՝ ի վար կըտրած՝ անանկ նախատանքով վլընտեց քովին: Աս որ լսեց Դաւիթ՝ խրկեց իրենց ըսաւ որ Երիքով կենան ինչուան մօրուքնին բուանի երկըննայ. և ինքը Ամսնացւոց վրան չարաչար սրդողած՝ ուզեց որ պատերազմով անոնց ըրած քամահրանքին հատուցումը տայ: Ուստի Յովաք զօրապետը իր կտրիչ զօրքերովը Ամսնացւոց դէմը խրկեց, որ անոնք ալառաջուց աս պատերազմիս վրայ կռահ երթալով՝ ասդիէն անդիէն շատ զօրք իրենց օգնութիւն առեր էին: Յովաքը՝ իր զօրքինոկէսը Աքեսսա զօրապետին ձեռքը տուաւ, և կէսը ինքը առած՝ ասոնց դէմէւլան, ու քաջութեամբ եօթը հարիւր պատերազմական կառքեր և քառսուն հազար ձիաւոր ան պատերազմին մէջը կոտրեցին, և անոնցմէ փախչելով ապրածները իրենց տակը առին՝ Դաւ-

թի հարկատու ըրին։ Ետքը Ամսնացիները աս ջարդովս չկտացած՝ նորէն որ ուղեցին պատերազմի ելլել, Դաւիթ մէյ մ'ալ խրկեց Յովաբ զօրապետը, որ ալ ան ատենը աղէկ մը ջարդեց զիրենք, ու առաջ քալեց ինչուան իրենց Ռաբաթ ըսուած թագաւորական քաղաքը որ հասաւ պաշարեց՝ և առնելու մօտ էր, խրկեց կանչեց Դաւիթը՝ որ ինքը դայ իր անունովը առնէ։ Անանկ քաղաքն որ առին՝ չարաչար տան ջանքով սպաննեցին մէջի մարդիկը, ու շատ կողպուտ անկեց վերցուցին։ որ ասոնց մէջը թագաւորական թագը կամ ամաչովանին խիստ փառաւոր բան էր, տաղանդ մը ոսկի ծանրութիւն ունէր, (որ ինչպէս կ'լսեն՝ իբր տասնը հինգ հոխա կու գար), սուղ քարերով զարդարած, որ անկէ ետե զանիկայ Դաւիթ ինքը առաւ բանեցուց։

Ար պատերազմիս ատենները Դաւիթ Երուսաղէմի իր տունը հանգիստ որ նստած էր, մէկ օր մը իրիկուան դէմթագաւորական պալատին տանիքին վլայ ժուռ գալու ատենը յանկարծ տեսաւ որ մէկ աղուոր կնիկ մը անդին աւազանին քովը կը լուացուէր. Դաւիթ անոր ցանկութեամբը վառուեցաւ, ու իմանալով որ ան իերսաբէն է՝ Ուրիա քետացիին կնիկը, որ իր զօրապետներէն մէկն էր, խրկեց քովը կանչել տուաւ։ Եւ անոր հետ մեղքը կատարելէն ետե՝ երբոր լսեց որ կնիկը յղի է, աս խայտառակութիւնս ասանկ գոցելուզեց. շուտ մը խաւրեց Յովաբի քովէն Ուրիա քետացին Երուսաղէմի իրեն քերել տուաւ, իբր թէ անկեց պատերազմին որպիսութիւնը տեղն 'ի տեղը իմանայ։ Երբոր Ուրիան եկաւ Դաւիթի առջեը ելաւ, Դաւ-

ւիթ պատերազմի լուրերը իրեն հարցընելէն  
 ետև՝ ըսաւ որ իր տունը երթայլուացուի սրբուի՝  
 քիչ մը հանգչի։ Բայց Ուրիան իր տունը չգը-  
 նաց, հապա Դաւթի պալատը ծառաներուն քո-  
 վը մնաց՝ հոն պառկեցաւ։ Դաւթիթն որ աս ի-  
 մայաւ, կանչեց նորէն իրեն ըսաւ որ «Ճամբէ  
 Եկած ես՝ գնա տունդ հանգչէ»։ ան ալ պա-  
 տասխան տուաւ թէ՝ «Տապանակը Աստուծոյ  
 ու բողը ժողովուրդը անդին վրաններուններքե-  
 են, և Յովաբ իմ տէրս, ու քու մէկալ ծառա-  
 ներդ բաց տեղը կեցեր են. ի՞նչպէս կ'ըլլայ որ  
 ես իմ տունս երթամ ուտեմ խմեմ ու կնկանս  
 հետ պառկիմ. քաւ լիցի որ ես ատ բանդ ընեմ»։  
 Անոր մէկալ օրն ալ Դաւթիթ Երուսաղէմ բըռ-  
 նեց զՈւրիան, ու իր քովը աղէկ մը կերցընելէն  
 խմցընելէն ետև, տեսաւ որ ան դիշերն ալ ճար  
 չեղաւ՝ Ուրիան իր տունը պառկելու չգնաց, ան  
 ատենը Դաւթիթ ուզեց որ առջի գործած մեղ-  
 քը մէկ ուրիշ աւելի մեծ մեղքով մը գոցէ։  
 Ուստի առատուանց որ ելաւ Ուրիան իր տեղը  
 Ճամբելու, Յովաբի մէկ գաղտուկ թուզթ մը  
 գրեց՝ իրեն ձեռքը տուաւ որ տանի, և անոր մէ-  
 ջը կը հրամայէր որ Ուրիան առնէ պատերազմին  
 վտանգաւոր կողմը դնէ, ու զինքը մինաւոր թո-  
 ղուն որ զարնուի մեռնի։ Յովաբ ալ Դաւթի  
 ըսածին պէս խեղճ՝ Ուրիան անանկ անիրաւու-  
 թեամբ սպաննելէն ետքը՝ Երբոր իրեն խրկեց ի-  
 մացուց, Դաւթիթ կեղծաւորութեամբ՝ առջի  
 բերանը սաստիկ սրդողել ցուցուց Յովաբի ան-  
 խոհեմութեանը վրայ, որ առաջ վազեր զիրենք  
 վտանգի մէջ ձգեր են. բայց ետքը դարձուց խօս-  
 քը թէ «Յովաբի ըսէք որ սիրու չկոտրի. պա-  
 տերազմին բանը ասանկ է, թուրը Երբեմն աս

զիկն կը կտրէ , երբեմն անդիկն . ուստի դուն  
մի յուսահատիր , ըսաւ , նայէ որ քաղաքը առ  
նես» : Բերսաբէն ալ երբոր իմացաւ որ իր է-  
րիկը Ուրիան մեռեր է՝ սաստիկ սուգ մտաւ . ու  
սուգը անցնելէն ետե Դաւիթ զինքը քովը ա-  
ռաւ , իրեն կնիկ ըրաւ :

Բայց աս բաներուս համար խիստ բարկա-  
ցաւ Աստուած Դաւիթի վերայ . ուստի այն շնու-  
թեան զաւակը աշխարհք գալուն պէս՝ խրկեց  
Նաթան մարգարէն , որ գնաց Դաւիթի առջե  
ելաւ , ու աս առակովս իրեն ըրած մեղքերը և  
անօրէնութիւնները երեսը տուաւ . « Մէկ քա-  
ղաքի մը մէջ , ըսաւ , մէկ հարուստ մարդ մը՝ ու  
մէկ աղքատ մը կար . հարուստը շատ ոչխարնե-  
րու կովերու տէր էր . իսկ ան աղքատն ալ ուրիշ  
բան չունէր , հապա մինակ մէկ գառնուկ մը՝ որ  
իր բոլոր ունեցածովը գներ էր , ու անոր վրայ  
գողակաց կը պահէր . անանկ որ՝ իր զաւակացը  
հետ մեծցուցեր էր , և իր բերնին հացը ու ջուրը  
կը կերցընէր , և իր ծոցը կը պառկեցընէր : Ե-  
ղաւ որ մէկ ճամբորդ մը եկաւ ան հարուստին  
քովը ինջաւ . ու աս մարդս ագահութեամբ իր  
ունեցած ոչխարները և կովերը չխմըշելով՝ գնաց  
քաշեց առաւ ան խեղջ աղքատին մէկ հատիկ  
գառնուկը , ու մսրթեց իրեն եկած հիւրին (այս  
ինքն միսաֆիրին) առջը զանիկայ դրաւ որ ու-  
տէ» : Աս որ լսեց Դաւիթ , անանկ սրդողեցաւ  
կրակ կտրեցաւ , որ Նաթան խօսքը չմընցած՝  
ինքը ցատքեց ըսաւ թէ , « Աստուած վկայ որ՝  
մեռնելու արժանի է ատ բանը ընողը , ու պէտք  
է որ եօթը հեղտայ վճարէ ան գառնուկին տի-  
րոջը» : Ան ատենը Նաթան ալ դարձաւ հա-  
մարձակութեամբ Դաւիթի երեսը զարկաւ .

« Դուն ես, ըսաւ, ան մարդը, որ ատ բանը  
ըրիր. տէր Աստուածը իսրայելի քեզի կ'ըսէ որ՝  
Ես քեզ թագաւոր օծեցի բոլոր իսրայելացւոց  
վրայ, ու քու տիրոջդ տեղը նստեցուցի. և քեզի  
այսչափ բարիքներ ընելչս ետե՛ դու իմ օրենքս  
կոխես, Ուրիա քետացիին կնիկը յափշտակես.  
և աս հերիք չէ՝ զինքն ալ հաւատարիմ ու ան-  
մեղ մարդը անգթութեամբ այլազգիներուն  
ձեռքը մասնես սպաննես։ Ուստի, ըսաւ, չկար-  
ծես թէ ասոր պատիժը պիտի չքաշես, հապա ա-  
սանկ զիտնաս որ՝ թուրը յաւիտեան պիտի քու  
տնէդ չպակսի. ու քու կնիկներդ ալ թողումոր  
ուրիշը խայտառակէ. դուն աս մեղքերս, ըսաւ,  
ուզեցիր որ գաղտուկ ընես, բայց ես յայտնի ա-  
մենուն աչաց առջեւ պիտի ընեմաս ըսածներս»։  
Դաւիթ Աստուծոյ կողմանէ աս յանդիմանու-  
թիւններն որ լսեց, շուտ մը ըրածին վրայ զղաց  
ու խոնարհութեամբ մեղայ Տեառն ըսաւ։ Նա-  
թան ալ իրեն պատասխան տուաւ թէ՝ « Աս-  
տուած մեղացդ թողութիւն կու տայ՝ որ դուն  
չմեռնիս, բայց մեղացդ պատիժ՝ ան քու չնու-  
թեամբ ծնած որդիդ մեռնի»։ ու ըսածին պէս  
եղաւ, շատ չանցաւ՝ տղան հիւընդցաւ մեռաւ։  
Ետքը Աստուծոյ օրհնութեամբը Դաւիթի հա-  
րազատ կնիկ եղաւ Բերսաքէն, և անկէց ծնաւ  
Սողոմոնը, ու Աստուած Նաթան մարդարէին  
ձեռքովը՝ Յեղեղի կանչել տուաւ անոր անու-  
նը, որ սիրելի Աստուծոյ ըսել է։ Թէպէտ ինչ-  
պէս ըսինք՝ աս ըրած մեղքերուն կատարեալ թո-  
ղութիւնը առաւ Դաւիթ՝ Ճմարիտ զղջումով  
մեղայ որ գուեց ու ապաշխարեց, բայց մեղացը  
պատիժները մնաց որ քաշէ, ինչպէս կը տեսնենք  
աս ետեկի գլխուն մէջը։

## Գ. Լ. Խ Խ ԺԴ.

Երիտասումբան անողոք Պատրի քաշած նեղութիւնները իրեն  
մեղացը պատիժ :

ԱՄ աշխարհի 2974. 2980. 2984. (Բ. Թագ. ԺԴ. ԺԴ.  
ԺԵ. ԺԶ.)

Դաւիթ իր Մաաքա ըսուած կնիկէն Երկու  
զաւակ ունեցաւ, մէկը մանչ՝ որ Արիտասողոմ կ'ը-  
սուէր, և մէկալը աղջիկ՝ անունը Թամար: Առ  
Արիտասողոմն մէկ աննման գեղեցկութիւն մը ու-  
նէր, որ բոլոր Խորայելացւոց մէջը անոր պէս ա-  
զուոր չկար՝ ու լեցուն գեղեցիկ մազերով. նաև  
իրեն Թամարըսուած քրոջը ազուորութիւնն ալ  
իրմէ վար չէր մնար. անոր համար Ամոն Դաւ-  
թի տղոց մէջի անդրանիկը սաստիկ ցանկու-  
թեամբ աս Թամարիս աչք զարկաւ. և խա-  
քեութեամբ որ զանիկայ ձեռք ձգեց պղծեց, ու  
ետքը չարաչար ատելութեամբ քովէն վորնտեց,  
Արիտասողոմ Թամարի համար Ամոնի վրայ ոխ պա-  
հելով ետեւէ էր որ մէկ Ճամբեով մը զինքը սպան-  
նէ: Ուստի իրեք տարիէն ետեւ Արիտասողոմ փա-  
ռաւոր կոչունքը ուրախութիւն մը ըրաւ Երուսա-  
ղեմէ դուրս իր գեղը. և հօն իր մէկալեղայր-  
ներուն հետ Ամոնն ալ չար մաքով ետեւէ ինկաւ  
որ գայ: Երբոր ասոնք կերան խմեցին, և Ամո-  
նի ալ գլուխն որ տաքցաւ, ան ատենը Արիտասողոմ  
իր ծառաներուն ձեռքովը Ամոնը մեռցուց. և աս  
պատճառով ամէնքը ցիրուցան եղան, ու ինքը  
Արիտասողոմ ալ ելաւ Գեսուը ըսուած այլազգի-  
ներուն երկիրը փախաւ: Ասոր վրայ շատ սրտա-

գողքաշեց Դաւիթ, ու սաստիկ բարկացեր էր Աքիսողոմի վրայ. բայց իրեք տարին ետև Յովաբ զօրապետը մէջ մոտաւ, ու վարպետ Ճամբով մը Դաւիթին հրաման առաւ՝ որ երթայ Աքիսողոմը Երուսաղէմ դարձնէ բերէ. միայն թէ դայ իր տունը նստի՝ պալատը չերթայ Դաւիթի առջել չերեայ:

Աքիսողոմ երկու ամիս անանկ իր տունը կենալէն ետև՝ ըրաւ ըրաւ նորէն Յովաբի ձեռքովը գնաց հօրը հետ հաշտուեցաւ. ու անկէ ետքը ալ կամաց կամաց սկսաւ իր հօրը կենացը և անոր թագաւորութեանը որոգայթ լարել որ զանիկայ վար ձգէ՝ ինքը տեղը նստի: Ուստի պինտ առաջ նայեցաւ որ ժողովրդոց սիրտը վաստվկի. ամէն օր ձիով ծառաները առջելն՝ կանուխ կ'ել էր գուռը կ'երթ ար, ու ովոր կու գար՝ որ իր վեճը դատաստանը թագաւորին առջել տեսնէ կտրէ, Աքիսողոմ ասոր դէմը կ'ելլար՝ սիրով իրեն կը հարցընէր. «Ուսկի՞ց եկեր ես, ի՞նչ բան ունիս». և անոր գանգատը լսելով՝ սրացաւ կ'ըլլար իրեն. « Աքիսոն, կ'ըսէր, որ թագաւորը մէկ մարդ մը չէ դրեր որ աս բաներս հոգայ. ուր էր որ ես ձեզի դատաւոր ըլլայի, ու ամենուն պիտանաւորութիւնը տեսնէի հոգայի»: և թէ որ մէկը առջել կ'ելլէր իրեն ծռելու բարեկելու, շուտ մը կը վազէր Աքիսողոմ կը գրկէր կը պագնիկայ: Զորս տարիի շափ այսպիսի կեղծաւորութեամբ և խարեբայութեամբ ժողովուրդին սիրտը իրեն քաշելն ետև, հօրմէն խարեւութեամբ հրաման ուղեց որ Քերբրոն քաղաքը Երթայ հնն իր ուխտը կատարէ, որ փախըստականութեան ատենը՝ Աստուծոյ ըրեր էր կ'ըսէր: Երբոր ասանկ Աքիսողոմ երկու հարիւր

հոգի բանի եկող մարդիկներէն հետը առած  
Քեթրոն գնաց, հօն իր թագաւորութեան խոր-  
հուրդը դուրս հանեց. և ան որ լեզցին՝ գըեթէ-  
բոլը Խորայելացւոց ժողովուրդը հետը մէկ ե-  
ղան, Դաւիթը թողուցին զի՞նքը թագաւոր  
ձանցան. և ասոնց հետ Աքիտոփէլ ըսուած  
Դաւթի խորհրդակիցը՝ որ շատգէտ մարդ մըն  
էր, ինքն ալ Դաւթէն բաժնուեցաւ Աքիտողո-  
մի քովը գնաց, որ իրեն խորհուրդ տայ՝ ձամբայ  
ցուցընէ, երբոր ալ ելքը դէպ՚ի Երուսաղէմ  
Դաւթի վրայ կը քալէր:

Աս բաներս որ լեց իմացաւ Դաւթ՝ չորս  
դին ջուր կտրեցաւ, և աղէկ հասկրնալով որ աս  
Աստուծոյ բանն է՝ Ճար չկայ դէմկենալու, զի՞ն  
քը Աստուծոյ ձեռքը յանձնելով իր քովը գըտ-  
նուած քիչ մը զօրքը հետը առած ինքն ալ Ե-  
րուսաղէմէ ելաւ որ փախչի, Երթայ Երեսը պա-  
հէ: Ան ատենը Սագովկ քահանայասլետն ալ  
բոլը քահանաները մէյտեղ տապանակն որ  
վերցուցին՝ որ հետ առնեն անանկ Երթան,  
Դաւթ ետ դարձնել տուաւ. «Ոէ որ, ը-  
սաւ, Աստուած զիս արժանի ըրեր է նէ՝ նորէն  
կը դասնամիր փառաւորութիւնը կը տեսնամ.  
չէ նէ՝ ահա իր ձեռքն եմ, ինքը ինչպէս կը կամի  
նէ անանկ ընէ»: Ետքը Սագովկայ ապրութեց  
որ՝ ինքը և իր տղաքը հօն կենան, որ Աքիտողո-  
մի ընելիքները գաղտօւկ իրեն խրկեն իմացը-  
նեն. և ասոնցմէ՝ ի զատ իր Գուսի արաքացի  
ըսուած բարեկամին ալ Դաւիթ ապրութեց որ  
Աքիտողոմի քովը Երթայ, ու անոր հետը Երե-  
սէն բարեկամութիւն ցուցընելով Աքիտոփէլին  
տուած խորհուրդը փճացընէ, և ինչ որ Աքի-  
տողոմ պիտոր ընէ նէ՝ իմանայ, ու իրեն խրկէ

իմացընէ : Դաւիթ բանը ասանկ կարգի դնելէն  
 ետև՝ լալով ու բոպիկ ոտքով երբոր ձամք այ ելաւ  
 կ'երթար , մէյ մ'ալ անդիէն իրեն գէմը ելաւ  
 Սեմէի ըստւած մէկ մարդ մը Սաւուղի ազգական-  
 ներէն , որ Դաւիթի հազար նախատանք տալով՝  
 վրանքարեր կը նետէր , ու քամահրելով կ'ըսէր .  
 « Ելլը կորիր , արիւնտէր անօրէն մարդ . հիմա  
 Աստուած քու գլուխդ բերաւ թափեց Սաւուղի  
 տանը արիւնը . դուն անոր թագաւորութիւնը քա-  
 շեցիր առիր , անոր համար Աստուած ալ քու ձեռ-  
 քէդ առաւ ու Աքիսողոմ տղիդ տուաւ , և ուրիշնն  
 ըրածդ քու գլուխդ դարձուց » : Ան ատենը Ա-  
 բեսսա զօրապետը Յովաքի եղայրը ալ զդիմա-  
 ցաւ ասոր , դարձաւ Դաւիթի ըստւ . « Աս ի՞նչ  
 է՝ որ մէկ սատկած շուն մը ասանկ կը հայհոյէ  
 իմտէր թագաւորս . ես՝ ալ չեմ կրնար համբե-  
 րել , հիմա կ'երթամանոր վրայէն գլուխը կ'առ-  
 նեմ » : Դաւիթ ալ իրեն սրդողելով՝ « Զեզի  
 ի՞նչ , ըստւ , թող տուէք որ ընէ . Աստուած ա-  
 նանկ կ'ուզէ՝ որ անիկայ Դաւիթը անիծէ ու  
 հայհոյէ , ովկ կրնայ իրեն գէմ բան ըսել . ահա  
 իմօրդիս որ ինծմէ եղած է՝ իմ ետեէս ինկեր՝  
 զիս մեռցընել կ'ուզէ , հապա ի՞նչ պիտոր ընէ  
 Սաւուղի ազգականը . ուստի մի՛ դպչէք՝ թողու-  
 ցէք , ըստւ , որ զիս ասանկ անիծէ . կարելի է որ  
 Աստուած տեսնելով ասիմքաշած տառապանքս՝  
 ինծի անոր տեղը բարիք հատուցանէ » : Դա-  
 ւիթ ասանկ ըսելով խնարհութեամբ իրեն  
 մարդիկներովը կը քալէր առաջ կ'երթար , ու  
 Սեմէին ալ ետենին չէր զատուեր՝ ան նախա-  
 տանքները կը զրուցէր ու վրանին հող ու քար  
 կը նետէր . ինչուան որ ասոնք ամէնքը յոգնած  
 մէկ տեղ մը եկան ինկան՝ որ հանգչին :

Աս ատենները Աքիսողոմալ մէկալ դիէն ե-  
 կաւ Երուսաղէմ մոտաւ տիրապետեց, և պինտ  
 առաջ Աքիտոփելի խորհրդովը՝ Դաւթի հոն  
 տունը թողուցած կնիկները խայտառակեց: Ետ-  
 քը Աքիտոփէլի բրեն ըստ թէ՝ «Ատեն չկոր-  
 սընցընենք, հապա տասուերկու հազար հոգի  
 ինծի հերիք է, որ շուտ մը Դաւթի ետեկն եր-  
 թամ՝ քանի որ անոր զօրքը յոգնած է, զինքը  
 միայն մեռցընեմ, ու հետի եղածները քու կող-  
 մըդ դարձընեմ»: Աս խորհուրդս որ շատ գէշ  
 էր Դաւթի համար՝ Աստուած իր ողորմութեամ-  
 բը այսպէս խափանեց, որ Աքիսողոմ աս բանս  
 Քուսի արաքացիին ալ՝ (որ Դաւթի հետ, ինչ  
 պէս ըսինք, գաղտուկ սրտանց բարեկամէր) ու-  
 զեց որ հարցընէ: Քուսին ալ ըստ թէ՝ «Աս  
 հեղուս Աքիտոփէլաղէկ խորհուրդ շտուաւ».  
 Ինքը սկսաւ Աքիսողոմի աչքը վախցընել թէ՝  
 վտանգաւոր բան է ասանկ մէկէն վրանին վա-  
 զելը. «Դուն գիտես, ըստ, որ քու հայրդ և  
 իր հետը եղածները ինտոք ուժով չար մարդիկ  
 են. հապա խոհեմութեամբ պէտք է՝ որ առաջ  
 զօրքդ շատցընես՝ ու անանկ վրանին ելլես, որ  
 զանոնք բոլորը մէկէն կլլես»: Քուսի ասով  
 ուզեց որ Աքիսողոմ ուշանայ ետ մնայ, որ Դա-  
 ւթը փախչելու և պատրաստուելու ատեն ու-  
 նենայ. անոր համար շուտ մը գաղտուկ խրկեց  
 բանը Դաւթի ականջը հասցուց: Աս խորհը-  
 դիս՝ Աստուած կուրացուց, որ խիստ հաւնեցաւ  
 Աքիսողոմ. բայց Աքիտոփէլ ասովլ յայտնի տես-  
 նելով Աքիսողոմի կործանումը՝ ինքը գլուխը  
 քաշեց ելաւ իր տունը գնաց, ու յուսահատու-  
 թենէն ինքը զինքը կախեց խղդեց:

## Գ. Լ. Ա. Խ. Ժ. Ժ. Ե.

Արիստոլի կը սպանենոի, ու Դաւիթ նորեկի իր տեղը  
կը դասնայ:

Ամ աշխարհի 2985: (Բ. Թագ. Ժ. Ժ. Կ. Խ. Խ. Ա. Հ. Ա. Հ.)

**Արիստոլոմ Երբոր ասանկ ուշացաւ, Դաւիթ-**  
անդին ատեն ունեցաւ որ Յորդանան գետը անց-  
նի. ու նորէն զօրք ժողվեց իրեք բանակ բաժ-  
նեց. և ասոնց վրան զօրապետ դրաւ Յովաբը,  
Աքեսսան ու Եթեթի գեթացին. և ինքն ալ  
ուզեց որ հետերնին մէյտեղ ելլէ, բայց զօրա-  
պետները չթողուցին: Ետքը աս զօրապետները  
ճամբայ դնելու ատենը՝ սիրտը չդիմացաւ անոնց  
ապրապրեց որ՝ Արիստոլոմին խնայեն չմեռցընեն:  
Երբոր Արիստոլոմ ալ իր զօրքովը եկաւ, (որ  
վրանին զօրապետ դրեր էր մէկ քաջ մարդ մը  
Ամեսայի ըսուած, որ ան ալ Դաւիթի ազգական  
էր), ու Յորդանան գետը անցաւ սկսաւ Դաւիթի  
զօրացը հետ պատերազմիլ, անտեղը մէկէն քսան  
հազար իրմէն ջարդուեցան. և ետքը ցիրուցան  
եղած Եփրեմի ըսուած անտառին (այսինքն ոռ-  
մանին) մէջն որ ինկան, հոն ալ թրով մեռած-  
ներէն աւելի մարդ փնտացաւ կորաւ Արիստոլոմի  
գիէն: Արիստոլոմալիր ջորին հեծած ան անտա-  
ռին մէջէն փախչելու ատեն գլխուն մազերը մէկ  
կաղնիի մը ծառին ձիւղերուն պլասւեցան, ու ջո-  
րին տակէն ելաւ՝ ինքը անանկ կախուեցաւ մնաց:  
Աս բանս մէկ զինուոր մը տեսաւ՝ շուտ մը եկաւ  
Յովաբայ պատմեց. ան ալիրէն ըսաւ թէ «Ին-  
չու չափաննեցիր, որ ես քեզի հիմայիսուն սիկդ  
արծաթ՝ ու մէկ թուր մը կու տայի»: Զինուորն

ալիրեն պատասխան տուաւ թէ՝ «Հազար ալ տայիր նէ՝ ես իմ թագաւորիս տղին վրայ իմ ձեռքս չէի երկնցըներ, որ մեր առջեւը ձեզի ապրսպրեց որ Աքիսողոմի խնայէք»։ Ան ատենը Յովաբ ալ ըստաւ. «Հիմա կը տեսնես թէ ես ինչպէս կը մեռցընեմ», ու գնաց իրեք նետ Աքիսողոմի սրտին կողմը զարկաւ. տասը հոգի ալ Յովաբի մարդիկը վրան հասան, հոն տեղը զարնելով մեռցուցին, ու մէկ խորոշնկ փոսի մը մէջ ձգեցին անոր մարմինը։

Ետքը Յովաբ փող չալելով դադրեցընել տուաւ պատերազմը. ու երկու հոգի մէկմէկու ետեկ՝ մէկը Աքիմասս ըստած, մէկալը Քուսին վազեցին եկան որ Դաւթի աւետիս տան։ Դաւթիթ երբոր հարցուց՝ անոնցմէ իմացաւ որ Աքիսողոմը մեռած է, վրան սաստիկ տրտմեցաւ, ու մինաւոր տեղմը քաշուած՝ սկսաւ լալողբալ ու ըսել. «Որդեակ իմ Աքիսողոմ, Աքիսողոմորդեակ իմ, երանիթ թէ ես քու տեղդ մեռած ըլլայի, Աքիսողոմորդեակ իմ»։

Սս յազիթութենէս ետեկ՝ Յովաբ զօրապետը իր զօրքերովը դարձած երբոր եկաւ իմացաւ որ Դաւթիթ տանը մէջը առանձին քաշուած Աքիսողոմի վրան այսպիսի ողը ու լաց կ'ընէ, եւ լաւ քովը գնաց, և ծանր խօսքերով աս բանիս համար յանդիմանելով զինքը՝ առաւ դուռը բերաւ, որ զօրքը զինքը անանկ ուրախ տեսնելով սիրա առնեն իրեն համար քաշած աշխատանքին վրայ, որ սրտերնին կոտրեր էր աս Դաւթի ըրածին պատճառովը։ Բայց ասով՝ և առջի ըրած անողորմէ յանդգնական գործքերովը՝ Յովաբ անանկ Դաւթի աչքէն ինկաւ որ Դաւթին Ամեսայի ըստած Աքիսողոմի զօրապետին

խրկեց՝ իրեն խօսք տուաւ թէ՝ «Քեզ Յովլաբի  
 տեղը ինծի զօրապետ կ'ընեմ»։ Աս բանս Յո-  
 վաբը որ իմացաւ՝ Ամեսայիին ետևէն էր որ  
 սպաննէ. ուստի մէկ օր մը կեղծաւորութեամբ  
 Ամեսային բարեւելու ատենդանակը փորը խոթեց  
 մեռցուց, ինչպէս ատենով Աքենների Յաւուղի  
 զօրապետին ալ ըրեր էր։ Երբոր բանը ասանկ  
 գարձաւ, և բոլոր Խրայելացւոց ցեղերն ալ  
 Դաւթի առջեր գացին՝ որ զինքը մեծարանքով  
 առնեն Յորդանան գետէն ասդիս անցընեն՝ նո-  
 րէն Երուսաղէմիր աթոռը բերեն նստեցընեն,  
 ան ատենը Սեմէին ալ հազար հոգի Բենիամի-  
 նի ցեղէն հետը առած՝ ինքն ալ արտորաց Դաւ-  
 թի առջեր ելաւ մեծարելու համար, ու գնաց  
 ուղը ինկաւ՝ մեղայ ըսաւ ան իրեն ըրած նախա-  
 տանքներուն համար։ Աքեսսա զօրապետը ան  
 որ տեսաւ՝ «Ի՞նչ է, ըսաւ, պիտոր Սեմէին  
 չմեռնի, որ Սստուծոյ օծեալը հայհոյեր է»։  
 Դաւթիթ ալ զանիկայ չեխելով, գարձաւ եր-  
 դում ըրաւ Սեմէին թէ՝ «Մի վախնար, քեզ  
 չեմ մեռցըներ»։ Ետե Մեմիթբոսթէ Յով-  
 նաթանի որդին ալ խոնարհութեամբ եկաւ  
 Դաւթէն թողութիւն խնդրեց, և պատճառը  
 ըսաւ՝ թէ ինչու ինքն ալ Դաւթի փախչելու ա-  
 տենը հետը չէ գտնուեր, ու բանը հասկցուց  
 որ՝ իր Սիրա ըսուած ծառան՝ սմւտ գացեր իրմէ  
 Դաւթի անցեր է, և անով բոլոր Սաւուղի ժա-  
 ռանգութիւնը իր վրայ գարձուցեր է։ Դաւթիթ  
 ալ աս բանս իմանալով՝ Մեմիթբոսթէի հրա-  
 մայեց որ ան ժառանգութիւնը Սիրայի հետ  
 մէջերնին կիսուակէս բաժնեն։

Դաւթիթ երբոր փառաւորապէս եկաւ նորէն  
 Երուսաղէմ նստաւ, ան ատենը մէկ մարդ մը

Աենիամինի ցեղէն Սաբէէ անունով՝ Դաւթի  
դէմ գլուխ քաշեց. ու Յուղայի ցեղէն՝ի զատ  
մէկալ Խորայելացւոց ցեղերէն ալ շատ մարդիկ  
անոր հետ միաբանեցան։ Յովաբ ու Աթեսսան  
իրենց զօրքերովը Սաբէի ետևէն որ ինկան, ա-  
նիկայ գնաց Աթելըսուած քաղաքը մտաւ գո-  
ցուեցաւ. ասոնք ալ վրան գացին, և քաղաքը  
պաշարելով՝ պարիսպներն որ սկսան կործանել,  
վերէն պարիսպէն մէկ կնիկ մը խելացի խօսքե-  
րով Յովաբը դադրեցուց որ բան չընէ, ու ինքը  
գնաց մէջ մտաւ խօսք անցուց իր քաղքի մար-  
դիկներուն, որ Յովաբի ու զածին պէս ան ա-  
սլըստամք Սաբէին գլուխը կտրեցին՝ պարիսպէն  
վար Յովաբայ առջել ձգեցին, որ անանկ պա-  
տերազմը վերջացաւ։

Սպիէ ետև իրեք տարիի չափ մէկ սով մը ին-  
կաւ Խորայելացւոց երկիրը. Դաւթիթ ալ հար-  
ցուց Աստուծոյ, ու իմացաւ որ Սաւուղի պատ-  
ճառովն է եղեր ան սովին պատիմը. ինչու որ՝  
Սաւուղ բռներ ջարդեր է Գաբաւոնացիները,  
Խորայելացւոց Յեսուայ ատենի ըրած երդումին  
դէմ. ուստի Դաւթիթ Գաբաւոնացիները կան-  
չեց իրենց հարցուց թէ «Ի՞նչ հատուցում կ'ու-  
զէք որ ընեմ»։ Անոնք ալ միայն եօթը հոգի  
ու զեցին Սաւուղի մնացած տղաքներէն կամ  
թռոներէն, որ կախեն մեռցընեն։ Դաւթիթ ալ  
առաւ Սաւուղի երկու մնացած խորթ տղաքը,  
ու անոր Մերովը ըսուած աղջրկանը հինգ տղա-  
քը՝ ձեռուլնին տուաւ, որ անանկ ողջ ողջ արել  
կախած մեռցուցին. և անով սովը դադրեցաւ։

## Գ. Լ. ՈՒ Խ. Ժ. Զ.

Խարայելացիք մանուարաժամով կը պատմուին :

(Ա. Թագ ԿԳ. Ա. Մհաց. ԽԱ.)

Խարայելացւոց վրայ Աստուած իրենց մեղացը համար բարկանալով՝ Դաւթի թոյլ տոււաւ որ հպարտութեամբ անոնց ամենուն համրանքը գիտնալուզէ, երբոր ինքը ամէն դիէն հանգըստացած բոլոր Խարայելացւոց վրայ խաղաղութեամբ նստեր կը տիրապետէր. ուստի իր Յովաբ զօրապետին հրամայեց՝ որ երթայ ծայրէ՝ ի ծայր պտըտի, ու բոլոր ժողովրդոց համրանքը իրեն բերէ. Յովաբ աս բանիս գէմ կեցաւ. «Տէր իմ, ըսաւ, չնչ պէտք է համրել. Աստուած տայ որ եղածին վրայ հարիւր այնչափ ալեւելնան»։ Բայց այսու ամենայնիւ Դաւթիթ ասոր վրայ սաստիկ վառուած՝ խօսքը որ ուզեց քալեցընել, ան ատենը Յովաբ ալ ելաւ ինը ամսէն եւել պտըտեցաւ՝ ժողվեց անոնց համբանքը բերաւ. որ ծերերէն, տղաքներէն և կնիկներէն՝ ի զատ՝ միայն Խարայելացւոց կտրիթ մարդիկը որ պատերազմ կրնային ընել՝ ութը հարիւր հազար ելան, ու Յուգային ցեղինը՝ հինգ հարիւր հազար։ Բայց Դաւթ աս բանս ընելէն ետե խղձմուանքը զարկաւ՝ թէ Աստուծոյ գէմ ըրի. ուստի շուտ մը մեղայ գոչեց Աստուծոյ թողութիւն իննդրեց։ Աստուած ալ անոր մէկալ օրը Գաղ մարդարէն իրեն խրկեց որ՝ ան մեղացը համար աս իրեք պատիթէս մէկը ընտրէ, այսինքն կամ իրեք տարի սովըլլայ բոլոր Խա-

բայելացւոց երկիրը, կամիրեք ամիս պատերազ-  
մով ջարդուին՝ ու ինքը բարբարական ըլլայ թըլշ-  
նամիներուն ձեռքէն, և կամիրեք օր Աստուծոյ  
թըլին ներքեւը ինկած՝ մահտարաժամ ըլլայ իր  
բոլոր տէրութեանը մէջ։ Ան ատենը Դաւիթ  
սաստիկնեղուած՝ պատասխան տուաւ թէ՝ «Ո՛՛  
դին դառնամնէ՝ գէշ է. բայց ինչ որ է նէ, ը-  
սաւ, աւելի լաւ է որ Աստուծոյ ձեռքը իյնամ՝  
որոյ ողորմութիւնը շատ է, և մարդու ձեռք չկ-  
նամ»։ ուստի աս իրեքէս մահտարաժամը ըն-  
տրեց։ Վրան շատ չանցաւ՝ շուտ մը մահը սկսաւ,  
և անանկ սաստիկ կը ջարդէր՝ որ ան առտուընէ  
ինչուան կէսօրուան ատենը եօթանասուն հա-  
զար հոգի մեռան։ Դաւիթ երբոր տեսաւ հը-  
րեշտակը Աստուծոյ՝ Ոռնայերուսացի ըսուած  
մէկ մարդու մը կալին ( այսինքն հարմանին )  
վրայ, որ օդը կեցած սուրը ձեռքը աս պատիժս  
կու տար ժողովրդոցը, խոնարհութեամբ աղա-  
շելով «Տէր, ըսաւ, ես հովիւս մեղանչեցի, աս  
բոլոր չարիքներուս պատճառ ես եմ, ատ ոչխար-  
ները ինչ մեղք ունին. ուստի ատոնք թող տուր,  
ու զիս և իմ տունս պատժէ»։ Ան ժամանակը  
Աստուած ալ գութ շարժեցաւ վրանին, և նո-  
րէն Գաղ մարդարէին ձեռքովը Դաւիթի հրա-  
մայեց որ չուշանայ՝ ան կալին մէջը շուտ մը սե-  
ղան մը շինէ՝ վրան Աստուծոյ զոհ մատուցանէ,  
որ անով զԱստուած հաշտեցընէ։ Դաւիթ ալ  
շուտ մը գնաց, ան կալին տեղը՝ իրեն եզներովը  
և սայլերովը Ոռնայէն ստըկով գնեց. հոն սե-  
ղան շինեց՝ ու վրան եզները Աստուծոյ ողջակէզ  
ըրաւ. որ ասովան մահուան պատիժը դադրե-  
ցուց Աստուած։ Եւ աս ան տեղն է կ'ըսեն՝ ուր  
որ ետքը Սողոմոնի տաճարը շինուեցաւ։

## Գ Լ Ո Ւ Խ Ժ Է .

Դասիր իր ետևեկն Առղոմոննը բագաւար կը դնէ ու  
ինքը կը վախճանի :

ԱՄ աշխարհի 2990 : (Գ . Թ ա գ . Ա . Բ . )

**Երբոր Դաւիթ ալ ծերանալու եղաւ , Ադո-**  
**նիա ըսուած իր տղօց մէջը մեծը՝ հայրը ըմեռած**  
**ուզեց որ թագաւորութեան պատրաստութիւն**  
**տեսնէ , որ հօրը ետևեկն ինքը նստի . և Յովաք**  
**զօրապետն ալ Արիաթար քահանայապետին**  
**հետ մէյտեղ անոր դին բռնած՝ աս բանս կը ջա-**  
**նային որ առաջ տանին . թէպէտ Դաւիթ ա-**  
**տենով խօսք տուեր էր որ Սողոմոնը՝ իր Բեր-**  
**սարէ կնկանը որդին իրեն ետևեկն թագաւոր**  
**նստի : Մէկ օր մը Ադոնիան աս իրեն բարե-**  
**կամներուն և ուրիշ իշխաններուն՝ Երուսաղեմէ**  
**դուրս տեղ մը մէկ մեծ սեղան մը որ ըրաւ , ան**  
**ատենը Նաթան մարգարէն գնաց աս բանը Բեր-**  
**սարէին հասկըցուց , ու ապըսալրեց որ երթայ**  
**Դաւիթի միտքը ձգէ իր Սողոմոն տղին վրայ ը-**  
**րած խոստմունքը . «Դուն գնա , ըսաւ , որ ետ-**  
**քը ես ալ վրայ կը հասնիմ ու ըսածներդ կը**  
**հաստատեմ» : Բերսարէն ալ գնաց Դաւիթի  
**առջեւ երկրպագութիւն ըրաւ ու ըսաւ . «Տէր ,**  
**հրամանքդ ինձի երդումընելով խօսք տուիր որ՝**  
**Սողոմոն տղաս ետևեկդ թագաւոր նստեցլնես ,**  
**ու հիմա Ադոնիան առանց քու գիտնալուդ թա-**  
**գաւորութիւն կ'ընէ . բոլոր իսրայելացիները**  
**քու բերանդ կը նային՝ որ ըմեռած իրենց թա-**  
**գաւորը ցուցընես , չէ նէ , ըսաւ , ետևեկդ Ադո-****

նիան կ'ելլէ ու զիս ալ Սողոմոնի հետ թրէ  
կ'անցընէ»։ Աս որ Բերսաբէն կը զրուցէր, ան  
ժամանակը Նաթան մարդարէն ալ վրայ եկաւ,  
ու ինքն ալ երկրպագութիւն ընելով Դաւթի՝  
սկսաւ հարցընել. «Տէր թագաւոր, հրամանքդ  
ըսեր ես որ Ադոնիան ետևեդ թագաւոր նստի.  
ինչու որ՝ այսօր գացեր մէկ փառաւոր սեղան մը  
ըրեր է, ու բոլոր թագաւորի տղաքը և զօրա-  
պետները հոն կանչեր, և Աքիաթարքահանան  
ալ մէյտեղ, ու ամէնքը կերած խմած՝ կեշէ  
-րայ Արակ կ'ըսեն. միայն զիս ու Սաղովկ  
քահանան, ու Բանեա որդի Յովիդեայ զօրա-  
պետը, ու Սողոմոն տղագ՝ թողուց ըկանէց»։  
Ան ատենը Դաւթիթ Բերսաբէն քովը կանչեց,  
ու նորէն իրեն երդուշնալով ըսաւ թէ «Իմ  
ետևես Սողոմոն որդիս պիտի նստի»։ Ետքը  
շուտ մը հրամայեց որ Սաղովկ քահանան, Նա-  
թան մարդարէն ու Բանեան առնեն Սողոմոնը  
իր թագաւորական ջորին հեծցընեն, Գեհոն ը-  
սուած տեղը տանին, և հոն զինքը թագաւոր օ-  
ծեն բոլոր Խրայելացւոց վրայ։ Երբոր անանկ  
ըրին, ու փող չալելով չորս դին իմացուեցաւ որ  
Սողոմոն թագաւոր օծուեր է, և բոլոր ժողո-  
վուրդը պար բռնելով ուրախութեամբ՝ կեշէ  
-րայ, Ս-լուծն կը կանչէին, ան ատենը անդին Ա-  
դոնիայի հետը եղածները ամէնքը սարսափած՝  
վախերնուն ելան փախան ցիրուցան եղան. ու  
Սդոնիան ալիր գլուխը գալիքը գիտնալով ինքն  
ալ վազեց Սստուծոյ խորանը փախաւ ապաւի-  
նեցաւ, ու անկէց դուրս չելաւ՝ ինչուան որ Աո-  
ղոմոն իրեն խօսք չտուաւ՝ ըսաւ. «Թէ որ հան-  
գարտ կենաս՝ քեզ չեմ մեռցըներ», ու ետքը ա-  
նանկ ելաւ իր տունը դնաց։

Գաւիթ օրէ օր ալ մեռնելու որ մօտեցաւ,  
 Սողոմնը քովը կանչեց, և իրեն բարի խրատ-  
 ներ տուաւ որ Աստուծոյ պատուիրանքները ա-  
 ղէկ պահէ, ու Մովսեսի օրինաց ըսածին պէս  
 արդար գատաստան ընէ, որ Աստուած ալ իր  
 թագաւորութիւնը օրհնէ. Ետքը աս ալ ապրո-  
 պրեց որ յիշէ Յովաբի ըրած անիրաւ մարդա-  
 սպանութիւնները, ու արդարութեամբ իրեն  
 գիտցածին պէս անսնց հատուցումը ընէ՝ զինքը  
 մեռցընէ. ասանկ ալ Սեմիիին բանը հոգայ, ա-  
 նոր ըրածները իրեն չթողու՝ զան ալ մեռցընէ:  
 Ասկէ՝ ի զատ Աստուծոյ տաճար շինելու համար  
 Սողոմնի ապրուպրեց յորդորեց, ամէն բաներուն  
 օրինակն ալ ցուցուց տուաւ թէ ինչպէս պիտի  
 ընէ. նաև այսպիսի մեծ գործքիս համար իր ա-  
 ռաջուց պատրաստած ոսկին արծաթը և ուրիշ  
 նիւթերը Սողոմնի ձեռքը յանձննելով՝ սիրտ  
 տալով՝ և օրհնելով զինքը, բարի ծերութեամբ  
 եօթանասուն տարուան վախճանեցաւ, բոլորը  
 քառսուն տարի թագաւորութիւն ընելէն ետեւ,  
 ու իր շինած զարդարած Երուսաղէմ քաղաքը  
 թաղուեցաւ:

Գաւիթ մանկութենէն սկսած այնչափ սիրե-  
 լի եղաւ Աստուծոյ՝ որ թագաւորութենէ՝ ի զատ  
 իրենմարդարէականչնորհք ալ տուաւ Աստուած,  
 որով շարադրեց ան սքանչելի սաղմոնները յօր-  
 հնութիւն և՝ ի փառաբանութիւն Աստուծոյ, որ  
 միշտ և հանապազ աղօթագիրք եղաւ ամենայն  
 աստուածապաշտ ժողովրդոց: Եւ ասոնք հերիք  
 չէ, նաև երդումով իրեն խոստացաւ Աստուած  
 որ Մեսիային մարմնաւոր ծնունդը իր ազգէն ըւ-  
 լայ, ինչպէս որ կը ցուցընեն աւետարանիչները:

## Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ .

Սողոմոնի բազատրութիւնը :

ԱՄ աշխարհի 2990 : (Գ. Թագ. Բ. Գ.)

**Սողոմոն** տասուերկու տարուան էր Երբոր  
թագաւոր օծուեցաւ . ու քիչ մը ատեն Հօրը  
հետ կենալէն ետև՝ Երբոր սկսաւ ինքնագլուխ  
թագաւորութիւն ընել , ան ատենը Աղոնիա իր  
մեծ Եղբայրը նորէն թագաւորութեան ետևե  
իյնալով՝ գնաց Բերսաբէի աղաջեց որ Երթայ  
Սողոմոնի իր տղին խօսք անցընէ որ Աքիսակ  
սոմնացի ըսուած կոյս աղջիկը (որ Դաւիթ ծե-  
րութեան ատենը քովը առեր էր) իրեն կնիկ առ-  
նէ : Երբոր Բերսաբէն միամտութեամբ աս  
խօսքը Սողոմոնի բացաւ՝ որ Աքիսակը անոր տայ,  
Սողոմոն աս բանիս վրայ սաստիկ բարկանալով  
Բերսաբէի պատասխան տուաւ թէ « Ինչու  
Աքիսակ սոմնացին կ'ըսես , հապա իմթագաւո-  
րութիւնս ըսէ որ Աղոնիայի տամ , որ ինքը ինձ-  
մէ մեծ ալէ , ու Աքիաթար քահանայապետը  
և Յովաբ զօրապետը՝ խօսքի տէր մարդիկ իրեն  
դին են» : Ուստի շուտ մը վրան վՃիռը կտրեց  
Սողոմոն , ու Բանեա որդի Յովիդեայ ըսուած  
զօրապետը խրկեց որ Երթայ Աղոնիան սպաննէ .  
ու Աքիաթարն ալ քահանայապետութենէ  
ձգեց՝ իր Անաթովիթ գեղը պքսորեց , անոր տե-  
ղը Սադովկը դրաւ : Յովաբ աս բաներս որ  
լսեց , ինքն ալիր վրայ վախնալով՝ վազեց Աս-  
տուծոյ խորանը մտաւ ապաւինեցաւ՝ որ չբոնեն  
մեռցընեն . Սողոմոն անոր ալ Բանեա որդի Յո-

վիդեան խրկեց ըսաւ որ անկէց ելլէ . ան ալ որ «Զեմելլեր , ըսաւ , հոս կը մեւանիմ» , ան ատենը Սողոմոն Բանեային հրամայեց որ երթայ հոն տեղը զինքը սպաննեւ , ան երկու անմեղ զօրապետներուն արիւնը իրմէ ուզելով , որ Յովաբ Դաւթի կամացը դէմ խարեւութեամբ սպաններ էր զանոնք . և անոր տեղը Սողոմոն Բանեան զօրապետը ըրաւ բոլոր խրայելացւոց վրայ : Ետքը Սեմէին ալ առջեւ կանչեց Սողոմոնն , և իրեն վրայ աս պարտքս դրաւ որ՝ գայ Երուսաղէմքնակի , հապա թէ անկէց դուրս ելլելու ըլլայ նէ՝ սպաննուի : Իրեք տարիի չափ անանկ կեցաւ Սեմէին . ետքը հեղ մը պատահեցաւ որ իր ծառաները խրայելացւոց երկրէն փախան Գեթացւոց երկիրը դացին . Սեմէին ալ անոնց ետևէն գնաց՝ ու բռնեց Երուսաղէմքերաւ . ան ատենը Սողոմոն առջեւ կանչեց Սեմէին ու իրեն անհնազանդութիւնը և Դաւթի դէմը ըրած անօրէնութիւնները երեսր տալով հրամայեց Բանեային որ զան ալ սպաննեւ :

Սողոմոն իր թագաւորութիւնը հաստատուելէն ետև՝ պինտ առաջ իշխանները ու բազմութիւն ժողովրդոց հետը առած ելաւ Գաբրաւոն ըսուած տեղը գնաց , (որ կ'ըսեն թէ Մովսեսի շինած վկայութեան խորանը հոն էր) , որ Աստուծոյ ուխտ ընէ . և ան տեղը հազար ողջակեզ մատոյց Աստուծոյ : Աստուած ալ ան գիշերը քնոյն մէջը Սողոմոնի երեցաւ՝ ըսաւ թէ «Ի՞նչ որ կ'ուզես նէ ինդրէ ինձմէ» . Սողոմոն ալ չնորհակալը լրլալով Աստուծոյ իր հօրը և իր վրայ ցուցրած բարիքներուն համար , որ անանկ պըզտիկուց զինքը թագաւոր ընտրեց դրաւ անհամար Խրայելացւոց ժողովրդոց վրայ , «Ուրիշ

ըան, ըսաւ, չեմուզեր, միայն ինծի իմաստութիւն տաս որ՝ այսչափ ժողովուրդս կառավարեմ; ու արդարութեամբ անոնց դատաստանը տեսնեմ»: Աս Սողոմոնի ըրած ինդիքքը անանկ հաւսեցաւ Աստուած, որ ըսաւ իրեն. «Որովհետեւ դուն ոչ երկայն կեանք, ոչ հարստութիւն, ոչ թշնամիներուդ դէմ յաղթութիւն, հապամիայն իմաստութիւն ինծմէ ինդրեցիր, անող համար քեզի այնչափ իմաստութիւն կու տամ, որ քեզմէ առաջ այնպիսի իմաստուն մարդ աշխարհը եկած ըրլայ ու քեզմէ ետեւ ալ պիտի չգայ. և ասկէ ՚ի զատ՝ ան որ դուն ինծմէ չխընդրեցիր՝ քեզ այնպիսի հարստութիւն տամ որ, քու օրերուդ թագաւորներուն մէջ քեզի պէս հարուստ մարդ չպտնուի. ու թէ որ իմ պատուիրանքներս աղէկ պահես, և քու հօրդ Դաւթի շխտակ ձամբէն դուրս չելլես նէ՝ քեզի երկայն կեանք ալ տեսցընել կու տամ»: Առտուն որ ելաւ Երուսաղէմ քաղաքը դարձաւ Սողոմոն, հոն ալ նորէն Աստուծոյ ողջակէզ ընելէն ետեւ՝ շուտ մը յայտնուեցաւ իր իմաստութիւնը պինա առջի ըրած դատաստանովը, որ ասանկ Եղաւ:

Երկու աշխարհի կնիկ՝ Սողոմոնի առջել դատաստանի ելան. ասոնցմէ մէկը կ'ըսէր թէ՝ «Ես և աս կնիկը մէկ տուն կը կենայինք՝ ու մեզմէ զատ ուրիշ մարդ չկար ան տանը մէջը. ես տղայքերի. իրեք օրէն ետեւ աս կնիկս ալ իր տղան քերաւ: Եղաւ որ՝ մէկ գիշեր մը ասիկայ իր տղին վրայ ինկած պառկելուն ատեն տղան մեռցուցերէ, ու իմքնոյս մէջը եկեր գաղտուկիմող տղաս գրկէս առեր տարեր՝ իր հետ պառկեցուցերէ, ու իր մեռած տղան իմ քովս դրեր է.

առտուան դէմ ելլեմ ըսի կաթ տամ տղիս,  
տեսնամ տղան մեռած է. ետքը աղէկ մը որ  
լուսցաւ, նայիմ որ ան իմ բերած տղաս չէ»:  
Մէկալ կնիկն ալ անոր դէմը ելլեր կ'ըսէր թէ  
«Ատանկ չէ», հապա մեռածը քու տղագ է, ու  
ողջը իմն է»: ու ասանկ մէյմէկու դէմ կեցեր  
կոիւ կ'ընէին: Սողոմոն ասոր ուրիշ ճար չգրտ  
նելով մայրական սիրովը ուղեց իմանալաս բանիս  
Ճշմարտութիւնը. ուստի հրամայեց որ թուր մը  
բերեն՝ ան ողջ տղան երկու կտոր ընեն, կէսը  
մէկուն՝ ու կէսը մէկալին տան: Աս որ լեց ան  
ողջ տղին մայրը, սիրով չդիմանալով իր հարա-  
զատ զաւկին վրայ՝ դարձաւ աղաչեց որ միայն  
թէ չ'եռ ոցընեն տղան, թող ողջ անոր տան: մէ-  
կալ կնիկը նորէն « Չէ, կ'ըսէր, ոչ ինձի ըլլայ  
ոչ անոր՝ թող կտրուի»: Աս ատենը Սողոմոն բա-  
նը իմացաւ, հրամայեց որ տղան ան մեռցընել  
ցուզողին տան, որ ասով իր անոր հարազատ մայր  
ըլլալ ցուցուց: Աս Սողոմոնի ըրած խելացի դա-  
տաստանը որ իարայելացւոց ժողովուրդը լսեց,  
ամէնքը անոր Աստուծոյ տուած իմաստութեան  
վրայ զարմացան մնացին, և անկէ ետե սկսան  
Սողոմոնը մեծ սեպել իրմէն պատկառիլ վախ-  
նալ

## Գ Լ Ո Ւ Խ ՓԹ.

**Սողոմոն տաձարը և իր պալատը կը չինեւ : Սարա  
րագունին իրեն ահս կու գայ :**

**ԱՄ աշխարհի 2993: (Գ. Թագ. Ե. Զ. Է. Ժ. )**

Ինչպէս ըսինք՝ Դաւթի սրտին բազմանքը՝  
որ կ'ուզէր Աստուծոյ մէկ իրեն վայել փառաւոր  
տաճար մը շինել Աստուած Սողոմոնի յաջողու-  
թիւն տուաւ որ գործքով կատարէ՛ : Ուստի ա-  
մէն դիէն խաղաղ ու հանգիստ ըլլալով Սողոմոն  
և անով հարստութիւնն ալ օրէ օր եւենալով՝  
իր թագաւորութեան չորբորդ տարին մեծամեծ  
պատրաստութեամբ ձեռք զարկաւ որ աս տա-  
ճարս շինէ . անանկ որ՝ ուժսուն հաղար հոգի  
դրաւ՝ որ լեռներէն ան տաճարին շինուածքին  
պէտք եղած քարերը կտրեն, և ուրիշ եօթա-  
նասուն հաղար հոգի ալ որ զանոնք կրեն բե-  
րեն, ու աս բանուորներուս ալ վրակեցու՝ իրեք  
հաղար հինգ հարիւր հոգի կային . թողունք ու-  
րիշ վարպետ արուեստաւորները, որ Քիրամ  
Տիւրոսի թագաւորը, Փարաւոն Եգիպտացւոց  
թագաւորը՝ Սողոմոնի հետ բարեկամ ըլլալով՝  
իրեն խրկեցին : Աս կերպովս տաճարը եօթը տա-  
ւիին մէջը շինուեցաւ, ու անանկ փառաւոր բան  
եղաւ, որ աշխարհքիս վրայ անոր նմանը չպատ-  
մուիր, թէ հարստութեան դիէն, բոլը մէջը  
ազնիւ փայտերով շինած՝ ու արծաթով ոսկիով  
ծեփած էր, և թէ վարպետաբան զարդարանք-  
ներուն կողմանէ , իր ամէն պիտանաւորութեամ  
ըլ, Երբոր Սողոմոն ասանկ տաճարը լմլնցաւ,

ու Աստուծոյ տապանակն ալ մեծ հանդիսաւորութեամբ բերաւ ան տաճարին մէջը իր տեղը դրաւ, տամնըորս օր բոլոր Խորայելացիքը մէյտեղ ժողված՝ մեծ տօնախմբութիւն կատարեց. և ան ատենը քսանուերկու հազար կովու հարիւր քսան հազար ոչխար զոհ մատոյց Աստուծոյ: Եւ ան տաճարը օրհնելու կամ Աստուծոյ նուիրելու ատենը՝ ինքը Սողոմոն ալ ամենուն առջեւը թեկելը վեր տարածած սկսաւ աղօթքը ընել, չնորհակալ ըլլալով Աստուծոյ բարերարութեանցը, որ զինքը արժանի ըրաւ որ ան տաճարը շինէ՝ ի փառս Աստուծոյ. ու աս ալ խընդրեց որ անտեղը ժողովուրդը ինչ աղօթքը և խնդրուածքը ընէնէ, Աստուած լոէ՝ աղաչանքնին կատարէ: Ասանկ երկայն աղօթքը ընելէն ետև՝ Աստուած ալ յայտնի հրաշքով ցուցընելով՝ որ աս տաճարս իրեն ընդունելի է, ան ատենը մէկ լուսաւոր ամպ մը եկաւ բոլոր տաճարին մէջը լեցուեցաւ, ու երկինքէն կրակ ինջաւ ան ըրած ողջակեզները զոհելը այրեց լափեց. աս բանս որ տեսաւ ժողովուրդը՝ սոսկալով երեսի վրայ ինկան փառք կու տային Աստուծոյ: Ետքը ան գիշերը Աստուած մէյ մ'ալ երեւեցաւ Սողոմոնի ու ըսաւ թէ՝ «Փու ըրած աղօթքներդ մտիկը ըրի, որ աս տաճարիս համար ինչ որ խնդրեցիր նէ կը կատարեմ. զանիկայ իմ տունս կը սեպեմ. միայն թէ իմ տուած օրէնքներս և պատուիրանքներս պահես, ու Դաւիթ հօրդ պէտ հաւատարմութեամբ ինձի ծառայես. որ ան ատենը որդւոց որդի քու թագաւորական աթոռդ կը հաստատեմ: Հապա թէ գուն կամ քու որդիքդ կամ ժողովուրդը դառնաք՝ կուռք պաշտելու որ ըլլաք, ձեզ կը ջնջեմկը վերցընեմաս եր.

կիրներէս, ու ատ տաճարը երեսէ կը ձգեմ' կը  
թողումոր երթայ կործանի»:

Տաճարը լմբնալէն ետև Սողոմոն սկսաւ իր  
թագաւորական պալատը շինել, անանկ հա-  
րուստ՝ մեծաշէն ու փառաւոր՝ որ տեսնողին աչ-  
քը կ'առնէր. բովանդակ մէջի բանեցուցած փայ-  
տերը ու տախտակները սուղևազնիւ Լիբանան  
լեռանը մայր ըսուած ծառերէն կտրուած էր. ա-  
նոր համար, ինչպէս որ կ'ըսեն, որ անդաւին  
Լիբանանը ըսուեցաւ ան պալատը: Եւ ասոր  
մէջը ամենէն փառաւոր բանը իրթագաւորական  
աթոռը (կամ թախտն) էր, որ փղոսկը (այս-  
ինքն Փիլտիշիէ) էր, ոսկի զարդեր անոր վրայ  
հագուցած, վեց աստիճանով վեր կ'ելլուէր, ու  
ամէն մէկ աստիճանին վրայ երկու դիէն ալ մէյ-  
մէկ առիւծի կերպարանք շինած էր: Ասկէ ՚ի  
զատ մէկ առանձին խիստ փառաւոր պալատ մըն  
ալ Սողոմոն շինեց Փարաւոն թագաւորին աղջը-  
կանը համար, որ իրեն կնիկ էր առեր. և աս  
բոլոր շինուածքներէս քսան տարուան մէջը խա-  
լսեցաւ: Ետքը ծովու վրայ նաւեր ալ շինել  
տուաւ Սողոմոն, ու Սովիեր ըսուած երկիրը  
խրկեց: ու իրեք տարին հեղ մը անկէց շատ ոս-  
կի ու ազնիւ քարեր և ուրիշ հազար բարիք կը  
բերէին Սողոմոնի: Այսպիսի կերպով Սողոմոն  
իր մեծ իմաստութենէն՚ի զատ հարստութեան  
կողմանէ ալ մէկ հատիկ եղաւ, անանկ որ՝ չորս  
դին աշխարհքս իր անունը ելաւ. ու ան պատ-  
ճառով շատ մեծամեծ մարդիկ անոր տեսոյն կը  
կարօտէին:

Ասոնցմէ մէկը, որ Սաբա ըսուած աշխարհ-  
քին թագուհին էր, իր զօրքերովը և ուղտերով  
ընծաներ վրան բեռցուցած Երուսաղէմ եկաւ՝

որ Սողոմոնը տեսնէ, անոր իմաստութիւնը փոք-  
ձէ նայի թէ լսածները իրաւ է մի: Ուստի եր-  
բոր ասիկայ Սողոմոնի առջեց ելաւ, ու իր միտ-  
քը դրած բաները հարցուց, անսկէց տեղն՝ի տե-  
ղը ամենուն իմաստութեամբ պատասխանը ա-  
ռաւ. ետեւ անոր պալստին փառաւոր շինուածք-  
ները, ու իր սեղանին կերակուրները և հարիւ-  
րաւոր ծառաներուն կարգն ու կանոնը, ու տա-  
ճարը ըրած զոհերը, աս ամէն բաներն որ տե-  
սաւ՝ խելքը թուաւ արմբնցաւ մնաց, ու դարձաւ  
Սողոմոնի ըսաւ. « Ես հեռուանց քու իմաս-  
տութիւնդ և մեծութիւնդ լսելով հաւտալս չեր  
՚ի դար. բայց հիմա իմ աշքովս որ տեսայ, աս  
կ'ըսեմոր՝ ան լսածներս կէմն ալ չէ եղեր աս ե-  
ւելօք տեսածներուս. երանի, ըսաւ, անոնց որ  
միշտ քու հետդ են, ու քեզի կը ծառայեն, և  
քու իմաստութիւնդ կը լսեն. օրհնեալ է տէք  
Աստուածը, որ Խարայելացիները սիրելուն քեզի  
պէս մարդ վրանին թագաւոր դրեր է՝ որ արդա-  
րութեամբ կառավարես զիրենք»: Ետքը ան  
հետը բերած պարգևները Սողոմոնի ընծայեց,  
հարիւր քամն տաղանդ ոսկի, (որ մէկ միլիոն մը  
զուռուշէն աւելի կ'ընէր կ'ըսեն), ու պատուա-  
կան քարեր (այսինքն Ճեղահիրներ), և կերպ  
կերպ անուշահոտ ազնիւ խունկեր (այսինքն  
պուհուրներ): Սողոմոն ալ աս ընծաները ա-  
ռաւ, ու ինքն ալ անոր տեղը ինչ որ ուզեց նէ  
տուաւ իրեն. ետքը անանկ ելաւ թագուհին  
Սարա իր երկիրը դարձաւ:

## Գ. Լ. Ա. Խ. Ի.

Սողոմոնի մեղքը՝ ու իրեն մահը։

Ամ աշխարհի 3029։ (Դ. Թ. ագ ԺԱ)։

Սողոմոն տարիքն որ առաւ՝ կամաց կամաց Աթ-  
տուծոյ սիրուն պաղեցաւ, ու մարմնական ցան-  
կութեան տուաւ զինքը. անանկ որ՝ Փարաւոնի  
աղջիկէն 'ի զատ չափէն աւելի ուրիշ ալ շատ  
կնիկներ առաւ այլազգի կռապաշտներէն. որ աս  
բանը Աստուած օրինաց մէջը Խորայելացւոց ար-  
դիլեր էր։ Ետքը այսպիսի անհաւատ կնիկնե-  
րուն կամքը կատարելու համար՝ չէ թէ միայն ա-  
նոնց կուռքերուն տաճարներ շինեց, հապա ինքն  
ալ սկսաւ ան սուտ աստուածները պաշտել՝ իրեն  
կնիկներուն հետը անոնց առջելը զոհ մատուցա-  
նել։ Անոր համար Աստուած ալ սաստիկ բար-  
կացաւ Սողոմոնի, ու ըրած ապերախտութիւնը  
երեսը զարնելով, (որ իրմէն այսչափ բարիք ա-  
ռած մէկդի ձգեց՝ գնաց սուտ կուռքերուն ե-  
տեւէն ինկաւ) իրեն ըսաւ որ՝ «Ահա քու մեղա-  
ցըդ պատիժ՝ ձեռքեդ կը պատուեմկ' առնեմքու  
թագաւորութիւնդ, ու քու ծառայիդ ձեռքը  
կու տամ; Բայց աս բանս, ըսաւ, իմ հաւատա-  
րիմ Դաւիթ ծառայիս սիրոյն համար քեզի  
ինայելով՝ քու օրդ չեմըներ, և բոլորովին թա-  
գաւորութիւնդ ալքու ազգէդ չեմառներ, հա-  
պա մէկ գաւազան մը կամ ցեղ մը կը թողում  
քեզի»։ Ետքը Աստուած ինչպէս որ ըսաւ՝ ը-  
նելիքը պատրաստեց. որ Սողոմոն աչքը չգոցած՝  
երկու հոգի այլազգիներէն, մէկը Սդերըսուած,

մէկալը Ռասոն, իրեն գէմ գլուխ քաշեցին, ու  
թշնամութիւն կ'ընէին Խորայելացւոց հետ:

Ասոնցմէ 'ի զատ՝ մէյ մըն ալ Յերոբովամ որ-  
դի Նաբատայ ըսուած, Խորայելացւոց մէջէն Ե-  
փրեմի ցեղէն՝ որ Սողոմոնի ծառայութեան մէջն  
էր, Աստուած Աքիա սիլոնացի մարգարէն ասոր  
խրկեց, որ նոր լաթ մը վրան առած եկաւ Յե-  
րոբովամի քովը, ու ան լաթը պատուեց տասուեր-  
կու կտոր ըրաւ։ Ետքը անոր տասը կտորը Յե-  
րոբովամի ձեռքը տուաւ ըսաւ թէ՝ «Աստուած  
պիտի այսպէս Սողոմոնի թագաւորութիւնը պա-  
տուէ և անկէց տասը ցեղին տէրութիւնը հա-  
նէ քեզի պիտոր տայ, ու միայն երկու ցեղը ա-  
նոր տղին պիտի թողու, որ երթայ Երուսաղէմ  
թագաւորութիւն ընէ. ան ալ Դաւթի սիրոյն  
համար. և աս բանիս պատճառն որ՝ Սողոմոն ա-  
պերախտութեամբ զԱստուած մէկ դի ձգեց՝ գը-  
նաց գարշելի կուռքերուն ետևէն ինկաւ։ Եւ  
դուն ալ, ըսաւ, թէ որ Աստուծոյ պատուիրանք-  
ները պահէս, ինչպէս իմ Դաւթիթ ծառաս ը-  
րաւ, քու վրագ ձեռք կը դնեմ, որ որդւոց որդի  
թագաւորութիւնը քու տնէդ չպակսի»։ Աս  
բանս երբոր Սողոմոնի ականջը հասաւ, ուզեց  
որ Յերոբովամը բռնէ մեռցընէ. ան ալ շուտ մը  
փախաւ Եգիպտացւոց թագաւորին քովը գնաց,  
ու անկէց չդարձաւ, ինչուան որ Սողոմոն մե-  
ռաւ. ու բոլոր քառսուն տարի թագաւորութիւն  
քշեց։ Շատ վարդապետներ կ'ըսեն՝ որ Սողո-  
մոն ետքերը խելքը վրան ժողվեց ու ըրած մեղ-  
քերը ապաշխարեց, և ան ատենը ան ժողովող  
ըսուած դիօքը գրեց աշխարհքիս ունայնութեա-  
նը վրայ, որ ասանկ կը սկըսի. Ունայնութիւնն  
առաջնորդեանց՝ ամենայն ինչ ընդունայն է։ Բայց ու-

բովհետեւ աստուածաշունը իր մեղքերը պատմելէն ետև՝ անոր դարձին վրայ յայտնի բան մը չյիշեր, անոր համար ինչուան աս օրս տարակուսանքի տակ կը սեպուի անոր փրկութիւնը կամ դատապարտութիւնը, թէպէտ և իր գրածները աստուածաշունը գրոց կարգին մէջն է:

### Գ. Ա. Խ. Խ. Խ. Ա.

Խորայելացւոց բագառորուրիւնը երկու կը բաժնուի:

Ամ աշխարհի 3029: (Գ. Թագ. ԺԲ: — Բ. Մնաց. Ժ:)

**Ս**ողոմնի մեռնելէն ետև՝ անոր, ինչպէս կ'ըսեն՝ մէկ հատիկ մանչ զաւակը Ուոբովամ ըսուած, երբոր Սիկիմ քաղաքը գնաց, որ բոլոր Խորայելացւոց մեծամեծները հոնժողվուած՝ զինքը հօրը տեղը թագաւոր գնեն, և ան վերը ըսուած Յերոբովամն ալ հետերնին, Խորայելացիք պինտ առաջ Ուոբովամի աս խնդիրքս ըրին. « Քիչ մը, ըսին, մեզ թեթևացուր ան հօրդ դրած ծանր տուրքերէն, որ քեզ թագաւոր ճանչնանք՝ ու քեզի աղէկ ծառայենք »: Ուոբովամ ալ « Իրեք օրէն ետև եկէք, ըսաւ, որ ատոր պատասխանը ձեզի տամ ». ուստի գնաց առաջ Սողոմնի խորհրդատու ծերերուն հարցուց աս բանս. անոնք ալ մէկ բերան իրեն խորհուրդ տուին որ՝ անոնց ուղածը ընէ, առջի բերանը հետերնին անուշութեամբ վարուի սրտերնին վաստըկի, որ ետքը իր ուղածին պէս զանոնք կառավարէ: Բայց Ուոբովամ աս ծերերուն տուած խելացի խորհուրդը հերիք չափեց, նորէն կանչեց խորհուրդ հարցուց իրեն բարեկամ տղոցը, (կամ իրեն պօյտաշ ճահիներուն). անոնք ալ

մէկալ ծերերուն ներհակ՝ տուն տուին որ ա-  
սանկ պատասխան տայ ժողովրդոցը. «Գիտնաք  
ըսէ, որ իմ պինտ պզտի մատս հօրս մէջքէն  
հաստ է. հայրս ծեր վրայ ծանր բեռ դրաւ. ես  
ան բեռանը վրայ նորէն պիտի եւելցընեմ. հայ-  
րըս ձեզ գաւազանով կը ծեծէր, ես ձեզ քու-  
քով (կամ փշոտ թօփուզով) պիտի ծեծեմ»:  
Ուոբովամալ Աստուծոյ թոյլտուութենէն կուր-  
ցաւ՝ ծերերուն խորհուրդը մէկդի թողուց, աս  
անխելք խորհուրդիս հաւնեցաւ. ուստի խօսք  
դրածին պէս երրորդ օրն որ անանկ պատասխան  
տուաւ, ան ատենը խրայելացւոց ժողովուրդը  
ապստամբած գլուխ քաշեց, ու զինքը թօթվե-  
լով ըսին. «Մէնք այսուհետեւ մասն բաժին  
չունինք Դաւթի տանը հետ. դուն գնա քու  
ցեղիոդ վրայ թագաւորութիւն ըրէ»: Ասանկ  
Ուոբովամէն երեսնին դարձուցին՝ տասը խրայե-  
լացւոց ցեղը մէկ եղած զային իրենց զատ թա-  
գաւոր դրին ան Յերօնովամը որդին՝ Նաբատայ,  
որ Աստուած ըսեր եր Աքիա մարդարէին ձեռ-  
քովը. Ետքը Ուոբովամ զասոնք խաղաղեցընե-  
լու վաստրկելու համար՝ ետևնին մէկ իշխան մը  
խրկեց Աղոնիրամ ըսուած. բայց ճար չեղաւ,  
անանկ որ՝ խրայելացիք զանիկայ բռնեցին քար-  
կոծելով մեռցուցին. ու Ուոբովամալ վախցաւ՝  
ելաւ Երուսաղէմ փախաւ. Անկէ ետև երբոր  
Ուոբովամ նորէն հարիւր ութսուն հազար մարդ  
ժողվեց իր տակը եղած Յուդայի ու Բենիամի-  
նիցեղէն՝ որ ան տասը խրայելացւոց ցեղին վրայ  
պատերազմ ելլէ՝ իրեն հնազանդեցընէ, Աս-  
տուած Սամէ անունով մէկ մարդարէ մը իրեն  
խրկեց, որ ըսէ թէ աս բաժանումն Աստուծոյ  
կամքովը եղած է, պարապ տեղը պատերազմ ը-

նէ : Եւ անանկ վերջացաւ բանը , որ Ռուզլամ միայն Յուղայի ու Բենիամինի ցեղովը մնաց , ու Յերոբովամ որդին՝ Նաբատայ՝ զատ թագաւորութիւն սկսաւ ընել մէկալ Խարայելացւոց տասը ցեղերուն վրայ : Այսպէս որ Խարայելացւոց մէկ տէրութիւնը երկուք բաժնուեցաւ , երկուքին ալ ետևէ ետև մէկ ատենի մէջ զատ զատ թագաւորներ նստան : Ուստի մենք ալ զասոնք մէյտեղ չլսառնելու համար՝ հիմա առաջ Խարայելացւոց տասը ցեղին թագաւորներուն վրայ կը պատմենք , ու ետքը Յուղայի թագաւորներուն պատմութիւնը կը դնենք :

### Գ. Լ. Խ. Խ. Ի. Բ.

Յերոբովամի Խարայելացւոց բագաւորին մեղքը , և իրեն չար յաջորդերը :

Ամաշխարհի 3030 : (Գ. Թագ . ԺԲ . ԺԴ . ԺԴ . ԺԵ . ԺԶ .)

Յերոբովամուզելով որ իր տէրութիւնը հաստատ պահէ , և վախնալով թէ ըրլայ որ Խարայելացիք աստուած պաշտութեան համար՝ Յուղայի երկիրը Երուսաղէմ տաճարը երթալով կամաց կամաց իրեն ձեռքէն ելլեն՝ ու անոնց տէրութեան ներքեք մտնեն , անոր համար իր թագաւորութեան երկու գլխաւոր տեղուանիքը՝ մէկը ՚Իան՝ մէկալը Բեթէլը աստած քաղաքները՝ երկու տաճար շինել տուաւ , և երկուքին մէջն ալ մէյմէկ ոսկիիէ թափած հորթ գրաւ : Եւ արդիւց իրեն ժողովրացը՝ որ մէյ մ'ալ Երուսաղէմ չերթան , հապա աս տաճարներուն մէկը երթան՝ հոն իրենց զոհը Աստուծոյ մատուցանեն . նաև այսպէս քարոզեց ըսաւ որ՝ Ասոնք ան աստուած-

ներն են, որ Խարայելացիքը Եղիպտոսի գերութենէն ազատեր են: Ասկէ ՚ի զատ՝ լեռներուն գլուխը ուրիշ ուխտատեղիներ ալ սահմանեց, ու իր ու զածին պէս Վետացիներէն դուրս ուրիշ քահանաներ ալ դրաւ. անանկ որ՝ այսպիսի բաներով Խարայելացւոց մոռցուց իրենց Ճշմարիտ Աստուածը, որ ալ սկսան յայտնի կռապաշտութիւն ընել. և աս պատճառով գրեթէ միշտ Աստուծոյ պատուհան ալ վրանելնեն պակաս չէր ըլլար:

Աս Յերօբովամ թագաւորը պինտ առաջ երբ Բեթէլը սեղանին վրայ ելած՝ ան իր դրած կուռքին առջելը ինքը իր ձեռքովը հանդիսաւոր զոհը կը մատուցանէր, անդիէն Յուգայի երկրէն Աստուած մէկ մարդարէ մը խրկեց, որ հոն եկաւ ան զոհին ատենը կանչեց ըսաւ. «Սեղան սեղան, Աստուած կ'ըսէ որ՝ Դաւթի ցեղէն մէկ մը պիտոր ըլլայ Յովիսիա անունով, որ քու վրադ ատ քուրմերը զոհ պիտի ընէ, որ ատոնք հիմայ վրադ զոհ կը մատուցանէն»: (Աս բանս Հարիւրաւոր տարիներէն ետքը կատարուեցաւ երբոր Յովիսիա Յուգայի թագաւորը ան քուրմերուն ուկորները գերեզմաններէն հանեց, ու ան սեղանին մնացած քարերուն վրայ այլեց): Աս խօսքիս նշան որ Ճշմարիտ կ'ըսեմ, ըսաւ մարդարէն, հիմա ատ սեղանը երկուք Նդքուի, ու վրայի եղածը թափի »: Յերօբովամ ատոր վրայ սաստիկ բարկացած՝ երբոր ձեռքը երկնցուց ըսաւթէ « Բռնեցէք ատ մարդը», ան տեղը ձեռքը ըրցաւ մնաց, ու իր առջեխ սեղանը մարդարէնն ըսածին պէս երկու կտոր եղաւ. Ան ատենը Յերօբովամ աղաւեց ան մարդարէին, ու անոր աղօթքովը բժշկուեցաւ. բայց անանկ ալ

ինելքը գլուխը չժաղվեց՝ չթօղազոց աս կռապաշտութեան մեղքը, որ անհամար ժողովրդոց ալ մեղաց պատճառ եղաւ։ Աւստի Աստուած սաստիկ բարկանալով վրան՝ պատժեց իր Աքիա ըստած որդին, որ ծանր հիւանդութեան մէջ ինկաւ։ Այս ժամանակը Յերոբովամ իր կնկանը ըստ որ լաթերը փոխէ՝ որ մարդ զինքը չհանցնայ, ու հետո ընծաներ առած ելլէ Աելով երթայ ան Աքիա մարդարէին քով (որ ատենով իր թագաւորութեանը համար մարդարէացեր եր) ու տղին քժշկութեանը համար իրեն հարցընէ։ Կնիկն ալ երբոր ասանկ եկաւ մարդարէին տունը մտաւ, թէպէտ մարդարէն ալ խիստ ծերութենէն աջքը չեր տեսմեր, բայց շուտ մը Աստուած յայտնեց իրեն, որ անունը տալով քով կանչեց կնիկը, և Աստուծոյ կօղմանէ՝ Յերոբովամի ըրած ապերախտութիւնը ու կռապաշտութիւնը երեսոր զարնելով բառ որ՝ անոր համար Աստուած ալ զինքը իր սնով տեղովը և իր զակըներով պիտի ջնջէ վերցընէ՝ թագաւորութիւնը ձեռութեն առնէ. և «Հիմա գուն, ըստ, տունդ գառնալուդ պէս՝ ան Աքիա ձեր տղան պիտոր մեռնի, և Յերոբովամի սնեն միայն ասիկայ գերեզման պիտի մանէ իր բարեգործութեանը համար, ինչու որ մէ կալոնց՝ քաղքին մէջ մեռածը չները պիտոր ուտեն, ու գուրս տեղ մեռածը՝ թռչունները»։ Եւ անանկ մարդարէին ըստածին պէս կատարուեցաւ։

Յերոբովամ ինչուան եաբը այսպիսի չարութեաթը քառանուերկու տարի թագաւորութիւն քշեց, և մեռնելին ետեւ թէպէտ իրեն Նաբառ ըստած որդին տեղը անցաւ, (որ ինքն ալ հօրը կռապաշտութեան համբանը ըստեց), բայց երկու

տարիեն աւելի չթագաւորեց։ Պատճառն որ Բաասաա ըսուած զօրապետը իրմէ գլուխ քաշեց, ու վրան պատերազմելաւ սպաննեց՝ թագաւորութիւնը ինքը առաւ։ Եսքը Ա.քիա մարդարեին ըսածին պէս՝ բոլոր Յերօբովամի տունը թրէ անցուց։

Աս Բաասա ըսուածն ալ մէկ աղէկ մարդ մը չէր, ինքն ալ կռապաշտութիւնը ձեռքէ չթուզուց։ անօր Համար Աստուած Յէտ մարդարեին բերնով յանդիմաննեց զինքը, ու սպաննացաւ որ Յերօբովամի պէս իրեն ցեղն ալ պիտի ոչնչացընէ։ Եւ անանկ ըսածին պէս կատարեցաւ, որ քսանուիրեք տարի թագաւորելին ետքը երբոր մեռաւ, ու իր որդին Ելա ըսուածը սկսաւ թագաւորել, անօր թագաւորութեան երկրորդ տարին՝ իր զօրապետներուն մէկը Զամբրի անունով երբոր աս Ելա թագաւորը կերուխումի մէջ էր՝ մտաւ սպաննեց, ու ինքը թագաւորութիւնը յափշտակելով՝ մեռցուց ջնջեց բոլոր Բաասայի ցեղին մարդիկը։

Այսպիսի անօրեն արիւնտէր մարդուն ձեռքն ալ քիչ՝ այսինքն եօթը օր միայն մնաց տէրութիւնը. ինչու որ՝ Ամրի ըսուած մէկալ զօրապետը անդինիր ներքեսի մարդիկը թագաւոր դրին, ու ինքն ալ շատ զօրքով ելաւ վրան եկաւ ֆէրսա ըսուած թագաւորական քաղաքը. Զամբրի երբոր տեսաւ թէ քաղաքը կ'առնուի ու ինքը իր թշնամիին ձեռքը պիտի իշնայ, իր պաշտին կրակ տուաւ, ու անանկ ինքն ալ մէջը իր բոլոր բաներովը այրեցաւ։ Աս որ Եղաւ՝ նորեն ժողովուրդը երկուք բաժնուեցան, կէս մը Ամրիի հետ եղան, ու մէկալ կէսը ելան մէկ ուրիշ մարդ մը Թամնի ըսուած կ'ուզէին որ թագաւոր դը-

նեն, բայց վերջը յազթեց Ամրի՝ ինքը թագաւոր մնաց, Թերսա քաղաքը թողուց՝ դնաց իրեն ուրիշ թագաւորական քաղաք շնուեց Սամարիա անունով. Արիկայ ալ տասուերկու տարի Յերոբովամի պէս կռապաշտութեամբ թագաւորելն եաթը որ մեռաւ, ետեւ ն թագաւոր նստաւ իրեն որդին՝ որ Աքայաբ կըսուեր:

### Գ Լ Ո Ւ Խ Ի Վ .

Եղիա մարգարեն Աքայաբի չարուրինը կը յանցիմանէ՝  
ոչ զինքը կը պատմէ:

ԱՌ աշխարհի 3092 : ( Կ. Թագ. ԺԵ. ԺԷ. ԺԹ. )

Աքայաբ թագաւորին կռապաշտութիւնը և  
անօրէնութիւնը անցուց իրմէ առաջ նստող խա-  
րայելացւոց թագաւորներունըրածը. պատճառն  
որ՝ Յեղաբէլըսուած իր կնիկը այլազգի թա-  
գաւորի ազջիկըլալվ, ան ալ զինքը կը յորդո-  
րէր այսպիսի չարագործութիւնները առաջ տա-  
նելու. Անոր համար Աբտուած ալ սաստիկ բար  
կանալով վրանին՝ Եղիա մարգարէն խրկեց որ  
Աքայաբի ըսէ թէ՛ խարայելացւոց երկիրը տա-  
րիներով պիտի չոր ցամաքութեամբ պատժէ, ա-  
նանկ որ՝ ամեննեին անձրեւ պիտի չգայ, Եղիայի  
ըսածին պէս որ եղաւ, ան պատճառովը սաստիկ  
սովմը ինկաւ խարայելացւոց երկիրը:

Ան ատենը Աբտուած հրամայեց Եղիա մար-  
գարէին, որ ինքը անսպատ տեղ մը՝ Քոռաթ-  
ըսուած ջրին քովը երթայ բնակի. ու հն ագ-  
ռաւաները (այսինքն խառզաները) առտուիրիկուն  
իրեն հաց ու միս կը բերէին, անով կ'ասպեր:

Ետքը ատենով երբոր ան ջուրն ալ ցամքեցաւ, Աստուած նորէն հրամայեց Եղիայի որ անկէց ելք երթայ Սարեփթա ըսուած Սիդռնացւոց քաղաքը, որ հոն իրեն մէկ որբեարի կնիկ մը կերակուր տայ: Ուստի ան սովուն ատենը Եղիա աս սարեփթացի կնկանը քով ապրեցաւ այլազգիներուն երկիրը. որ ան կնկանը քիչ մը ալիւրը ու եղը հրաշքով անանկ աճեցուց, որ որչափ կ'ուտէին անկէց՝ չէր պակսեր: Առկէ ՚ի զատ մէկ ուրիշ հրաշք մըն ալ ըրաւ Եղիա, որ ան որբեարի կնկան տղան, որ պատահմամբ ինկաւ մեռաւ, Եղիա աղօթքով ու ջընցուց զանիկայ:

Աս ատեններս Աքայաբ ու Յեղաբէլ սաստիկ սովէն նեղած կատղած՝ Եղիա մարդարէն կը վնտուեին որ սպաննեն, անանկ սեպելով թէ աս պատուհասը անոր խօսքովը եկած ըլլայ. ուստի Եղիան որչտան՝ իրենց կատաղութիւնը մէկալ աստուածապաշտ մարդարէներուն վրայ թափեցին, ձեւուընին ինկածը կը մեռցընեին: Սովին իրեք տարին որ եղաւ, Աստուած նորէն Եղիայի հրամայեց որ՝ երթայ Աքայաբի երենայ. ան ալ երբոր գնաց առջելը ելաւ, Աքայաբ սրդողելով իրեն ըսաւ թէ « Դուն Խորայելացւոց խոռվիչն ես ». Եղիան ալ առանց վախնալու պատասխան տուաւ. « Քաւ լիցի, ըսաւ, ես չեմ խռովեր Խորայելացիները, հապա դուն, ըսաւ, և քու հօրդ տունն է որ թողուցիք տէր Աստուածը՝ ու Բահաղըսուած կուռքերուն ետևէն գացիք»: Ետքը ասանկ խօսք դրաւ Աքայաբի հետ, որ ան իր բոլոր կուռքերուն քուր մերը ութը հարիւր յիսուն հոգի մէյտեղ գան ժողվին, երկու եղ կամ կով բերեն, ասոնց մէ-

կը որն որ կ'ու զեն իրենք առնեն կտրեն՝ ու չոր  
 փայտերու վրայ դնեն, և անոր վրան իրենք ի-  
 րենց կուռքերը կանչեն. ու մէ կալ մնացած եզր  
 թողուն որ Եղիան առնե, ինքն ալ իր տէր Սր-  
 տուածը կանչէ իրենին վրայ. ան ատենը որուն  
 վրան որ կրակ ինջնի այրէ, անոր աստուածն  
 է Ճշմարիտ Սրտուած։ Սր բանիս բոլոր ժողո-  
 վուրդն ալ հաւնեցան. ու ըսածին պէս քուրմե-  
 րը պինտ առաջ իրենց եզր չոր փայտերուն վրան  
 դրին, և առտուանց ինչուան օհարսակ անոր քո-  
 վը կը պտըտէին ու կը կանչէին Բահաղ չաս-  
 տուածը. ու ձայն ձուն չկար, բան մը չէր ըլլար։  
 Եղիա ալ ան ատենը զիրենք ծազը ընելով կ'ը-  
 սէր. «Սմուր կանչեցէք որ արթըննայ լսէ, ըլ-  
 լայ թէ քնացած է ձեր Բահաղ աստուածը».  
 և ասանկ ինչուան իրիկուն պարապ տեղը կան-  
 չելէն ետքը, անոնց՝ «Մէկդի կեցէք» ըսաւ  
 Եղիան, ու ինքը սկսաւ պատրաստել իր զոհը.  
 մէկ խորունկ սեղանի մը մէջ չոր փայտեր շա-  
 րեց, անոր վրայ եզր կտրտած դրաւ. ու վրան  
 տասուերկու սափոր ջուր լեցընել տուաւ, անանկ  
 որ՝ ան փայտերն ու միսը կը լողային ան ջրին մէ-  
 ջը. ու երբոր ատենը հասաւ, դէպ 'ի երկինքը  
 կանչեց Եղիա ըսաւ. «Տէր Սրտուած Աքրա-  
 համու, Իսահակայ և Խարայելի, աս կրակովս  
 գիտցուր քեզ՝ որ դուն ես Խարայելացւոց Ճշմա-  
 րիտ Սրտուածը, և թէ քու հրամանովդ ես աս  
 բանս ըրի»։ Սր որ ըսաւ Եղիա, ան տեղը շուտ  
 մը երկինքէն կրակ ինջաւ՝ այրեց լափեց ողջակէ-  
 զը ան փայտերովը ու ջրովը. բոլոր ժողովուրդն  
 ալ աս հրաշքս որ տեսան, ամէնքը երեսի վրայ  
 ինկան ու ըսին թէ՝ « Իրաւի աս է Ճշմարիտ  
 տէր Սրտուածը»։ Ան ատենը Եղիա ալ հրա-

մայեց ժողովուրդին որ ան Բահաղի քուրմերը  
 բռնեն որ չփախչին, ու զամէնքը ջարդեց։ Ետե  
 նղիա աղօթք ալ ըրաւ Աստուծոյ որ անձրե  
 տայ, և անձրեին նշանը մարդ կարծիք չգնա-  
 ցած՝ ինքը միայն գիտնալով Ա.քայաբ թագաւո-  
 րին ըսաւ որ « Անձրեը քեզ չըռնած ելիր շու-  
 տով տուն գնա կերակուրդ կեր ». ու անանկ ե-  
 ղաւ, որ Ճորտվ Ա.քայաբը տուն հասաւ ան սաս-  
 տիկ անձրեկն Ճամբան չըռնուած։ Աս Եղիայի  
 ըրածները երբոր լսեց Յեղաբէլ, մանաւանդ ան  
 քուրմերուն ջարդը, վրան անանկ սաստիկ սըր-  
 դողեցաւ որ՝ իր կուռքերուն վրայ երդում ընե-  
 լով Եղիայի խրկեց ըսաւ որ՝ Վաղուան օրը ի-  
 րեն ալ անանկ պիտոր ընեմ՝ ինչ որ ինքը ան  
 քուրմերուն ըրեր է։ Եղիա ան ժամանակը  
 վախցաւ ուզեց երեսը ծածկել, ու ելաւ դէպ՚ի  
 Յուդայի երկիրը անապատը փախաւ. բայց Ճամ-  
 բան շատ նեղութիւն քաշելով անօթի ծարաւ,  
 հրեշտակ Աստուծոյ իրեն կերակուր բերաւ, որ  
 անով ուժ առած՝ քառսուն օր քառսուն գիշեր՝  
 Քորեր սուրբ լեռը գնաց հասաւ. ու հօն մէկ  
 քարայրի (այսինքն մազարայի մը) մէջ կեցած՝  
 Աստուծոյ հետ կը խօսէր կը գանգըտէր աս Խա-  
 րայելացւոց կրապաշտութեանը համար։ Ետքը  
 Աստուած ալ իրեն սիրտ տալով հրամայեց որ՝  
 չվախնայ նորէն Խորայելացւոց երկիրը դառնայ,  
 երթայ Ազայէլ ըսուած մէյ մը Ասորեւոց թագա-  
 ւոր օծէ, ու Յէու զօրապետն ալ Խորայելացւոց  
 թագաւոր դնէ, և Եղիսէն ալ առնէ իրեն տե-  
 ղը մարգարէ դնէ, որ ասոնցմով Ա.քայաբ ու  
 Յեղաբէլիրենց չարութեանը պատիմնին գըտ-  
 նեն։ Եղիա ալ Աստուծոյ ըսածին պէս եկաւ  
 պինտ առաջ Եղիսէն կանչեց իրեն աշակերտ ը-

բաւ,ու ետքը անոր ձեռքովը ան մէկալ երկուքն  
ալթագաւոր օծուեցան:

### Գ Լ Ո Ւ Խ Ի Գ .

Աքայարի ուրիշ գործքերը,և իր չար սատակումը:

(Ամ աշխարհի 3103: (Դ. Թագ. Ի. ԻԱ. ԻԲ.))

Որդի Սղերայ ըսուած Ասորւոց թագաւորը՝  
ուրիշ այլազգի թագաւորներու հետ մէկ եղած՝  
Խրայելացւոց վրայ պատերազմի ելաւ. եկաւ  
Ասմարիա թագաւորական քաղաքը պաշարեց,  
ու Աքայարի դեսպան Խրկեց՝ ըսաւ որ, «Քու  
ունեցած արծաթներդ ոսկիներդ կնիկներդ ու  
զաւկըներդ բոլորը իմն են»: Աքայար ալ վա-  
խէն իրեն պատասխան տուաւ թէ «Անանկ է՝  
բոլոր ունեցածս հրամանոցդ է»: Ասորւոց թա-  
գաւորն նորէն իրեն Խրկեց ըսաւ թէ «Այն-  
պէս է նէ, վաղը իմ մարդիկս կը Խրկեմ որ բո-  
լոր ատոնք քովվեդ ժողվեն առնեն ինծի բե-  
րեն»: Աքայար ասոր վրայ Խորհուրդ որ կան-  
չեց Խրայելացւոց ծերերը, ու անոնք ալ դէմ  
կեցան ըսին թէ Ատըլալու բան չէ, ան ատենը  
Ասորիներն ալ սկսան պատերազմի պատրաստու-  
թիւն տեսնել: Ան ժամանակը մէկ մարդարէ  
մը եկաւ Աստուծոյ կողմանէ Աքայարի ըսաւ որ՝  
չվախնայ պինտ առաջ ինքը վրանին քալէ, ու  
տեսնէ որ ինչպէս Աստուած զանոնք իրեն ձեռ-  
քը պիտի մատնէ: Եւ ըսածին պէս որ յանկար-  
ծակի Խրայելացիք Ասորիներուն վրան ելան,  
անոնցմէ խելմը ջարդելն ետե՛ցիրուցան ըրին

զիրենք իրենց թագաւորներով, ու շատ կողոպուտ ձեռք ձգեցին:

Ետքը Ասորիները մտուցնին ասանկ դնելով թէ « Խարայելացւոց Աստուածը լեռներու Աստուած է, անոր համար անոնց բանը աջող դնաց» ըսելով, անոր մէկալ տարին նորէն պատերազմ բացին Խարայելացւոց հետ Յափեկ ըսուած դուր դաշտին վրայ: Բայց անտեղն ալ Աստուած նորէն ան մարդարէն Աքայաբի խըրկեց ըսաւ որ ինքը չէ թէ միայն լեռներու՝ հապա դաշտերու ալ Աստուած է, ու այնպիսի յաղթութիւն տուաւ Խարայելացւոց՝ որ մէկ օրուան մէջը ան Ասորիներէն հարիւր հազար հոգի կոտրեցին, ու ողջ մնացածները իրենց քաղաքն որ փախան՝ անոնց վրայ ալ քաղքին պարիսպը փլաւ՝ քսանեօթը հազար ալ հոն մեռան: Ան ատենը Ասորւոց թագաւորն ալ մէկ գաղտուկ տեղ մը փախստական եղած, իրեն իշխանները՝ խօնարհութեամբ վրանին քուրձ հագած ու գլուխնին չուան փաթթած՝ (որ ասյաղ թուելու նշան էր) եկան Աքայաբի աղաջնցին, որ թողութիւն տայ թագաւորին՝ իրեն բան չընէ: Աքայաբ ալ թողութիւն տալէն ետե, կանչեց մեծարեց անոնց թագաւորը՝ իրքովս հանեց կառքը նստեցուց. ետքը հետն ալուխտ ու դաշնաքը ընելով՝ անանկ բարեկամութեամբ թողուց որ երթայ: Բայց Աստուած աս ըրածին վրայ սըդողելով՝ Աքայաբի մարդարէ մը խրկեց, որ եկաւ մէկ առակով մը երեսը զարկաւ իրեն ծուռ բռնած ճամբան, ու ըսաւ որ՝ « Ան մահապարտ մարդը չմեռցընելուդ և ազատելուդ համար քուկեանքդ անոր տեղը պիտի տաս, ու քու ժողովուրդդ անոր ժողովրդին տեղը պիտոր ջար-

դուի» . ինչպէս որ քիչ մը ետև ըսածին պէս կատարուեցաւ :

Ասկէ ետքը Ա.քայաբ ու Յեղաբէլ օրէ օր ի-  
րենց անօրէնութիւնը և չարութիւնը եւելցը-  
նելով՝ աս ալ վրան դրին : Նաբովթ ըսուած մէկ  
մարդ մը կար , որ այդի մը ունէր Ա.քայաբի պա-  
լատին քովը . ասոր այդիին աչք տնկեց Ա.քայաբ՝  
որ առնէ իրեն պարտիզին հետ խառնէ՝ մեծցը-  
նէ : Նաբովթ ոտք կոխեր էր չէր ուզեր տալ-  
կ'ըսէր թէ « Իմ հայրենական ժառանգութիւնս  
ձեռքէս չեմ հաներ » : Ան ատենը աս բանիս  
Ճարը Յեղաբէլ իր վրան առաւ որ հոգայ . ուս-  
տի սուտ վկաներով զրպարտութիւն ( այսինքն  
ի՞ֆտիրա ) ընել տուաւ Նաբովթի վրայ , ու քար-  
կոծելով սպաննել տուաւ անմեղ մարդը . ու ա-  
նանկ յափշտակեց Ա.քայաբ Նաբովթի այգին :  
Բայց աս անօրէնութեանս համար Աստուած  
Խրկեց Եղիա մարգարէն՝ որ Ա.քայաբի ըսէ թէ,  
« Ուր որ ան անմեղ Նաբովթին ժափած արիւ-  
նը չները ու խոզերը լափեցին նէ , անտեղը քու  
արիւնդ պիտի անանկ լափեն , ու Յեղբայելքաղ  
քին պատին տակը Յեղաբէլի մարմինն ալ չնե-  
րը պիտի ուտեն . և անկէ ետքը նաև Ա.քայաբի  
ցեղն ալ բոլոր պիտի ջնջէ Աստուած , ինչպէս  
իրմէ առջի նստած չար թագաւորներուն ը-  
րաւ ». և Աստուածոյ ըսածին պէս շատ չանցաւ՝  
ու աս պատիմներս ասանկ կատարուեցան : Իրեք  
տարիէն ետև Աստուած թոյլ տուաւ որ Ա.քայաբ  
Միքիա մարգարէին ըսածը մէկդի ձգէ , ու իրեն  
սուտ մարգարէներուն խօսքովը նորէն պատե-  
րազմ բանայ Ասորիներուն վրայ՝ որ Ռամաթ-  
Գաղայադու ըսուած քաղաքը անոնց ձեռքէն  
առնէ : Եւ ան պատերազմին մէջը Ա.քայաբ չա-

ըաչար վիրաւորուած որ մեռաւ, իրեն նստած կառքն ալ որ արիւնլուայ եղեր էր՝ Սամարիա քաղաքը ան Նաբովթի այգին տեղը բերած լուանինի շները վրան թափեցան արիւնը կը լզէին։ Ետքը Յեղաբելի պատիժն ալ վրան հասաւ, ինչպէս տեղովը պիտի պատմենք։

### Գ Լ Ո Ւ Խ Ի Ե .

Ոքողիայի պատիժը, և Եղիա մարգարեկին երկինք վերանալը։

ԱՄ աշխարհի 3107։ (Գ. Թագ. Ա. Բ. Գ. )

Աքայաբ քսանուերկու տարի թագաւորելէն ու չարաչար մեռնելէն ետքը՝ թագաւոր նստաւ իրեն Ոքողիա ըսուած տղան, որ ինքն ալիր հօրը ու մօրը չար ճամբէն դուրս չելաւ. և երկու տարիէն աւելի չթագաւորած՝ ասանկ մեռաւ։ Մէկ օր մը ասիկայ յանկարծակի տանը պատու հանէն վար ինկած՝ չարաչար հիւընդցաւ. անոր համար շուտ մը մարդիկ խրկեց Ակկարոն քաղաքը՝ որ հոն Ճանձիկ ըսուած կուռքին հարցընեն իր հիւանդութեանը համար՝ թէ պիտի բժշկուի, ի՞նչպէս պիտոր ըլլայ։ Ան ժամանակը Աստուծոյ հրամանովը Եղիա մարգարէն աս մարդիկներուն դիմացը հանդիպեցաւ, որ յանդիմանելով իրենց ըսաւ. «Ամօթ ձեզի՝ իրը թէ Խորայելացւոց մէջէն Աստուած պակսեր է՝ որ դուք Ակկարոն կ'երթաք որ Ճանձիկ կուռքին հարցընէք. չէ, ատանկ չէ, ըսաւ, հապայսպէս կը հրամայէ Աստուած, որ Ոքողիա թագաւորը պառկած տեղէն մէյ մ'ալ պիտոր չելլէ».

Հոն պառկած տեղը պիտի մեռնի»։ Երբոր աս բանս լսեց Ոքոզիա թագաւորը՝ և իմացաւ որ Եղիա թեղացին է աս ըսովը, ետևէն յիսուն զինուոր խրկեց իրենց զօրապետովը՝ որ բռնեն իրեն բերեն. գնաց յիսնապետը Եղիան գտաւ, ու ըսաւ. «Ո՛վ մարդ Աստուծոյ, թագաւորը կը հրամանէ որ ելլես իրեն գաս»։ Եղիա ալ ըսաւ. «Թէ որ ես մարդ Աստուծոյ եմ, հիմա երկինքէն կրակ կ'իշնայ՝ քեզ քու յիսունովդ կ'այրէ կը լափէ»։ ու անանկ եղաւ, ըսածին պէս հոն տեղը կրակը ինջաւ զիրենք այրեց. ետևէն նորէն ուրիշ յիսուն ալ խրկեց թագաւորը, ու անոնց վրայ ալ առջիններուն փորձանքը եկաւ։ Անկեց ետքը մէկ յիսնապետ մըն ալ խրկեց իր յիսունովը. որ ասիկայ իրմէ առջիններուն օրինակը տեսնելով՝ եկաւ խոնարհութեամբ Եղիայի առջեւը չոքելով աղաւեց որ իրեն խնայէ՝ այնպիսի պատիժ չտայ. Ան ատենը Եղիա Աստուծոյ հրամանովը՝ հետք ելաւ թագաւորին գնաց, ու համարձակ երեսն ՚ի վեր յանդիմանեց իրեն կռապաշտութիւնը. ետքը ըսաւ թէ «Դուն պիտոր մեռնիս»։ և անոր վրայ շատ շանցաւ՝ մեռաւ Ոքոզիան։

Ետքէն ինքը որդի չունենալով, իր Յովորամ ըսուած եղայրը թագաւոր նստաւ՝ տասուերկու տարի. ասիկայ թէպէտ իր հօրը ու մօրը չար ճամբէն քիչ մը դուրս էր, բայց Յերոբովամի մեղքէն ազատ չեղաւ, ան երկու հորթերը պաշտելը չթողուց։

Ասոր օրը կամեցաւ Աստուած՝ որ Եղիա մարգարէն ողջ ողջ աշխարհքէն վերցընէ, ու յայտնեց Եղիայի. ան ալ կ'ուզէր աս բանս գաղտուկ պահել, որ մարդ չիմանայ։ Բայց Եղիաէն

Եղիայի սիրելի աշակերտը՝ աս բանիս կռահէ եր-  
 թալով՝ ուր որ Եղիան կ'երթար կ'առանձնա-  
 նար, ան ալքովէն չէր զատուեր։ Ետքը տես-  
 նելով Եղիա որ Ճար չկայ քովին չբաժնուիր,  
 Եղիսէն իր հետը առաւ, ու գնաց հրաշքով  
 Յորդանան գետը պատռեց, մէջէն քալելով մէ-  
 կալ դին որ անցան, ալյայտնեց Եղիսէի թէ  
 « Ես պիտի աշխարհքէս վերնամ երթամ. ուս-  
 տի ինչ որ, ըսաւ, կ'ուզես խնդրէ ինձմէն  
 որ քեզի տամ»։ Եղիսէն ալ ըսաւ թէ՝ « Քու  
 կրկին հոգիդ իմ վրաս ըլլայ», (այսինքն անոր  
 մարդարէութիւնը և հրաշագործութիւնը. կամ  
 կրկին այսինքն երկու խաթ զօրութիւնդ)։ Ե-  
 ղիա ալ պատասխան տուաւ թէ՝ « Դժուար բան  
 է ուզածդ. բայց այսու ամենայնիւ թէ որ եր-  
 կինքը ելլելս տեմնես նէ, թող անանկ ըլլայ»։  
 Երբոր աս բաները մէկմէկու հետ խօսելով կ'եր-  
 թային, մէյ մըն ալյանկարծակի հրեղէն կառ-  
 քեր կրակ կտրած ձիերով եկան իրենց երկուքին  
 մէջը մտան, ու Եղիա մարդարէն առինյափըշ-  
 տակեցին դէպ 'ի վեր երկինքը կը տանէին։ Աս  
 որ տեսաւ Եղիսէն՝ սկսաւ ետեէն կանչել.  
 « Հայր իմ, հայր իմ, ուր կը թողուս կ'երթաս՝  
 որ Խրայելացւոց կառքը ու կառավարն ալ դուն  
 էիր»։ Անանկ տրտմութեամբ Եղիսէն վրայի  
 լաթերը պատռեց, ու Եղիայի վերարկուն ձեռ-  
 քը առած՝ (որ Եղիան վերէն իր վրայ ձգեր էր,  
 ինչպէս կ'ըսեն՝ նշան, թէ անոր ուզած խնդիրքը  
 կը կատարէ) եկաւ զանիկայ Յորդանան գետին  
 վրայ զարնելով մէջէն երկու բաժնեց ջուրը, ու  
 նորէն ասդիս անցաւ։

## Գ. Լ. Խ. Խ. Ի. Զ.

**Եղիսէ մարգարեին հրաշագործուրիւնը :**

Ա.Մ աշխարհի 3209: (Դ. Թ. ադ. Բ. Դ. Ն. Զ. Հ. :)

**Երբոր Եղիսյէն դարձաւ՝ Երիքով քաղաքը  
Եկաւ Եղիսէն, քաղքին մարդիկը իրեն Եկան,  
կը գանգըտէին իրենց Երկրին անբերութեանը  
(այսինքն խռաճութեանը) համար, որ լեզի ու  
անշահ ջրերէն առաջ կու դար. Եղիսէ ալգնաց  
ան ջրերուն բխած տեղը աղձգեց, որ անով Ե-  
րիքովի ջրերը անուշցան, ու Երկիրը պտղաքեր  
Եղաւ:**

**Ասկէց Ետև Եղիսէ Երբոր Նրիքովէն Ելեր  
Բեթէլ կ'երթար, Ճամբան մանր տղաքներ ի-  
րեն առջեր Ելան՝ զինքը ծաղը ընելով կ'ըսէին.  
«Ե՛լ կնտակ, Ե՛լ կնտակ» (այսինքն տաղ  
գլուխ): Եղիսէն ալ զանոնք անիծելուն պէս՝  
անտեղը մօտ անտառէն (այսինքն օռմանէն) Եր-  
կու արջ փրթան վրանին՝ ու պատառ պատառ  
ըրին ան տղաքները, որ քառսունուերկու հոգի  
էին:**

**Մէկ օր մըն ալ բարեպաշտ որբեարի կնիկ  
մը Եկաւ Եղիսէին առջեր ինկաւ, ու լալով իր  
խեղջութիւնը կը պատմէր թէ՝ այնչափ աղքա-  
տութեան մէջ ինկեր է որ, իրեն պարտքնտերը  
Եկեր Երկու զաւակն ալ քաշել տանիլ կ'ուզէ  
իր պուրագին տեղը: Եղիսէն ալ իրեն հարցուց  
թէ «Տունդ բան մը չմնաց»: կնիկն ալ  
ըսաւ որ՝ «Ա.Լ ամենեին բան մը չկայ, միայն ա-  
մանովքիչ մը Եղ մնաց»: Եղիսէ հրամայեց ի-**

ըեն որ երթայ իր դրացիներէն փոխ պարապ ամաններ ուզե՝ որչափ որ կրնայ, ու տղոցը հետ իր տունը մոտած՝ ան եղովը ան ամանները լեցընէ: Գնաց անսանկ ըրաւ կնիկը, ու հրաշքով ան քիչ մը եղը շատ ամաններ լեցուց, անսանկ որ՝ անոնցմէ աւելի ալ ամաններ գտուեր նէ՝ անոնք ալ կը լեցուեին: Ետքը այնչափ եղը ծախելով իր պարտքէն խալսեցաւ:

Ատենով Եղիսէին պէտք եղաւ որ շատ անգամ Սոմնա ըսուած քաղաքը երթայ. և հոնմէկ բարեպաշտ ամուլկնիկ մը իր երկանը հրամանովը սիրով պատուով իր տունը կ'առներ կ'ընդուներ մարդարէն: Եղիսէ ուզելով որ ասոր բարի սրտին հատուցում ընէ, Աստուծմէն խընդրեց, որ անոր զաւակ մը եղաւ. և աս տղաս մեծնալէն ետքը՝ յանկարծ որ ինկաւ մեռաւ, Եղիսէն աղօմքով ողջնցուց տղան, ու կենդանի մօրը ձեռքը տուաւ:

Նաև ասոնցմէ 'ի զատ ուրիշ հրաշագործութիւններ ալ ըրաւ Եղիսէ մարդարէն. որ գլխաւորներէն մէկը եղաւ Նեկմանի բժշկութիւնը: Աս Նեկման ըսածս Ասորուոց թագաւորին զօրապետն էր, որ շատոնցմէ բորոտութեան ախտով կը տանջուեր. ասիկայ լսելով որ Խորայելացւոց երկիրը մէկ հրաշագործ մարդարէ մը կայ, իր թագաւորին հրամանով ու թղթովը հետը շատ ստակ և ուրիշ պարգևներ առած՝ եկաւ Խորայելացւոց Յովրամ թագաւորին առջեր ելաւ, թուղթը իրեն տուաւ որ մէջը դրած էր թէ՝ « Ահա իմ Նեկման ծառաս քեզի կը խրկեմ, որ բորոտութենէն բժշկես զինքը»: Երբոր աս տեսաւ Խորայելացւոց թագաւորը, սիրով դողելաւ վախցաւ թէ՝ աս մէկ վարպետութիւն մըն

է, որ իրեն վրայ Ասորւոց թագաւորը առիթ կը  
մնառուէ՝ որ պատերազմ բանայ. ուստի ըսաւ  
թէ՝ «Ես Աստուած եմ, որ մարդ սպաննեմ  
կամքժկեմ»: Ետքը աս բանս բերնէ բերան  
անցնելով Եղիսէի ականջը որ ինկաւ, Եղիսէ  
խրկեց թագաւորին ըսաւ թէ՝ «Ի՞նչ սոսկացեր  
կը վախնաս. Թողքովս գայ Նեկման, ու ինքն  
ալ գիտնայ որ Խրայելացւոց մէջը մարգարէ  
մարդ կայ»: Նեկման ալ իր ձիերովը ու կառ  
քերովը երբոր Եղիսէի դրան առջեւը եկաւ, Ե-  
ղիսէն չերևցաւ իրեն, հապա խրկեց ուրիշի բեր-  
նով իրեն ըսաւ որ երթայ Յորդանան գետը, ու  
հոն եօթը անգամ մտնայ լուացուի՝ որ բժշկուի:  
Աս որ լսեց Նեկման, Եղիսէի վրայ բարկանա-  
լով՝ «Ես, ըսաւ, կը կարծէի թէ աս մարդս պի-  
տոր ելլէ ձեռքը վրաս դնէ, ու իր Աստուծոյն  
կարգացմունքներ ընելով զիս բժշկէ. մեր Դա-  
մասկոսի գետերը Խրայելացւոց ջրերէն աղէկ  
չեն մի, ըսաւ, որ Ես հոն չերթամ լուացուիմ  
ու անով բժշկուիմ»: Երբոր Նեկման ասանկ  
սրդողած թօթվեց Եղիսէն՝ ու կ'ուզէր որ ալ  
ետ դառնայ երթայ, իր ծառաները նորէն մէջ  
մտան յորդորեցին զինքը՝ թէ մարգարէին ըսա-  
ծը թեթև բան մըն է, թող փորձելու համար  
ընէ: Ան ատենը Նեկման ալ Յորդանան գետը  
գնաց, ու Եղիսէի ապսալըրածին պէս հոն եօթը  
հեղոր լուացուեցաւ՝ այսպէս կատարեալ բժշ-  
կուեցաւ, որ վրայի միսը մէկ մատղաշ տղի մը  
մարմին դարձաւ:

Աս հրաշքս որ եղաւ, Նեկման ելաւ նորէն  
Եղիսէին քովը եկաւ, ու չնորհակալութեամբ  
փառք տալով Աստուծոյ կ'ըսէր որ՝ «Հիմա կը  
հաւատամ թէ աշխարհքիս վրայ ալ ուրիշ Աս-

տուած չկայ՝ Խարայելացւոց Երկրի Աստուածէն  
 'ի զատ»։ և իր բժշկութեանը համար Երախ-  
 տագիտութիւն ցուցընելով ան հետը բերած  
 ընծաներէն հանեց որ Եղիսէի տայ. բայց Ե-  
 ղիսէն ամենեին բան մը չուզեց առնել։ Ան ա-  
 տենը՝ Նեկման ալ կատարեալ դառնալով աս-  
 տուածապաշտ ըլլալով բարի հաւատքով Եղի-  
 սէն խնդրեց որ՝ Երկու ջորիի բեռ Խարայելա-  
 ցւոց Երկրէն հող վերցընէ առնէ հետը իր Երկի-  
 րը տանի, որ անոր վրայ՝ իբր թէ սուրբ Երկրի  
 վրայ կեցած՝ ճշմարիտ Աստուծոյ իր աղօթքը ու  
 բարեպաշտութիւնը ընէ։

Բայց մէկ զարմանալի դիպուած մ'ալպա-  
 տահեցաւ. աս՝ Նեկմանի կեցիք բարով ընելու  
 Երթալու ատենը՝ Եղիսէն մէկ փոքրաւոր մը ու-  
 նէր Գեկզի անունով, ասոր դժուարը Եկաւ թէ  
 ինչու Եղիսէ Նեկմանէն բան մը չառաւ՝ որ մար-  
 դը սիրով հաներ կու տար. ուստի ինքը Ե-  
 տեկն վազեց գնաց Նեկմանի հասաւ, իրեն  
 սուտ ըսաւ թէ՝ «Վարդապետս զիս քեզի խըր-  
 կեց որ՝ բերած ընծաներէդ մէկ տաղանդ մը ար-  
 ծաթ, ու Երկու ձեռք հագնելու լաթ տաս,  
 որ Երկու աղքատ մարդիկներու պիտի տամ, որ  
 խիստ կարօտութեան մէջ են»։ Նեկման ալ  
 սիրով յօժարութեամբ հանեց իրեք տաղանդ  
 արծաթ Երկու պարկի (կամ չուզալի) մէջ լեցը-  
 նել տուաւ և ան հագուստներն ալ մէյտեղ՝ ծա-  
 ռամներուն կռնակը տուաւ՝ Գեկզիին հետը ճամ-  
 բեց: Իրիկուան դէմմթով մարդ չտեսած՝ Գ.եկ-  
 զին աս բաները գաղտուկ տունը առաւ խռթեց  
 պահեց. և մարդու բան ըստած, ատենն որ Եղաւ՝  
 կեղծաւորութեամբ Երբոր Եղիսէին առջեւ Ե-  
 լաւ որ իր ծառայութիւնը ընէ, Եղիսէն դար-

ձաւ իրեն հարցուց թէ «Ուսկի՞ց կու գաս»։ ան ալ ըստաւ. «Ծառադ հոս էի, տեղ մը չեմ գացեր»։ Ան ատենը Եղիսէն սրդողելով՝ երեսը տուաւ ըստաւ. «Գիտես թէ իմ հոգիս հօն չէր՝ երբոր Նեկման արծաթները ու հազուստները հաներ քեզի կու տար, որ դուն անով գետիններ այգիներ ու կենդանիներ առնես, մեծնաս ծառաներու տէր ըլլաս. անոր համար քեզի կ'ըսեմ որ Նեկմանի բորը քու վրադ և քու զաւակներուդ վրայ անցնի»։ Եւ Եղիսէի ըսածին պէս շուտ մը ձիւնի պէս Գեկզիին վրայ բորը դուրս տուաւ։

Ասկէ ետքը Ասորւոց թագաւորը նորէն պատերազմ ուզեց բանալ Խարայելացւոց հետ, ու կը նայէր որ գաղտուկ վարպետ Ճամբաներով Խարայելացւոց վրան ելլէ յաղթէ. բայց քանի անդամ որ կ'ընէր՝ չէր յաջողէր. ինչու որ՝ Եղիսէ մարգարէն անոր ըրածը կ'իմանար՝ Խարայելացւոց թագաւորին կը յայտնէր, որ ան ալ զգաստ կենալով՝ փուշ կ'ըլլար թնամիին բռնած ճամբան։ Աս բանիս վրայ Ասորւոց թագաւորը կը զարմանար, թէ ինչպէս կ'իմանայ Խարայելացւոց թագաւորը։ Ետքը երբոր ետեւէ ինկաւ գիտցաւ որ՝ Եղիսէ մարգարէն է պատճառը, վրան զօրքեր խաւրեց՝ որ երթան Դոյթայիմ քաղաքէն բռնեն իրեն բերեն։ Երբոր աս զօրքերս եկան քաղաքը պաշարեցին, Եղիսէին փոքրաւորը ահով դողով վազեց իրեն քովը՝ ըստաւ. «Տէր, մեր բանը ինչպէս կ'ըլլայ»։ Եղիսէ ալ անոր սիրտ տուաւ թէ «Մի վախնար, մեր հետի Եղածները, ըստաւ, անոնցմէ շատ են»։ ու խնդրեց Աստուծմէ որ տղին աչքը բանայ որ տեսնէ. ան ալ հրաշքով տեսաւ որ բոլոր լեռը

ձիաւոր զօրքերով ու հրեղէն կառքերով թըշնամիներուն դէմը կեցած՝ Եղիսէն կը պահպանէին։ Ետքը երբոր թշնամիներուն զօրքը եկան Եղիսէի մօտեցան որ բռնէն, ազօթքով անանկ կուրցուց զանոնք, որ առանց Ճանչցուելու ինքը ըսաւ անոնց թէ՝ «Եկէք ան ձեր փնտրուած մարդուն քով ձեզ տանիմն։ և անանկ առջևնին ինկած Սամարիա քաղաքը բերաւ. ու հոն աչուրնին բացաւ, տեսան որ իրենց թշնամիներուն թագաւորական քաղքին մէջը գերի բռնուած են։ Յովքամ Խարայելացւոց թագաւորը բանս որ տեսաւ՝ հարցուց Եղիսէի թէ՝ « Զասոնք ջարդեմ սպամնեմ արդեօք »։ Եղիսէ ալ իրեն ըսաւ թէ՝ « Անոնք որ քու թըշովդ չես բռնած, իրաւունք չունիս մեռցնելու. հապա կերցուր խմցուր զիրենք, ու իրենց տիրոջը քովը Ճամբէ »։ ան ալ այնպէս ըրաւ։

Ետքը շատ չանցաւ որ՝ Ասորւոց թագաւորը նորէն եկաւ Սամարիա քաղաքը պաշարեց, ու այնպէս նեղը ձգեց, որ բոլորովին կերակուրնին հատած՝ սաստիկ սովէն ինչ որ կը գտնէին կ'ուտէին. անանկ որ՝ մէկ օր մը Յովքամ թագաւորը յուսահատած քաղքին պարիսպին վրայ ելած որ կը պտըտէր, վարէն մէկ կնիկ մը իրեն կանչեց ըսաւ թէ՝ « Թագաւոր, օգնէ ինծի », ու սկսաւ մէկ ուրիշ կնկան մը վրայ պատմել թէ՝ « Աս կնիկս ինծի ըսաւ որ՝ Քու տղագ բեր որ այսօր ուտէնք, ու իմն վաղը կ'ուտէնք. ուստի իմտղաս եփեցինք կերանք, և մէկալօրն որ կարդը իր տղին եկաւ, պահեց խաբեց զիս »։ Աս բանս որ լսեց թագաւորը՝ Եղիսէին վրայ կատղած կրակ կտրեցաւ, (իբր թէ անիկայ այն չափ հրաշքներ կ'ընէ՝ ու աս նեղութեանս Ճամբը

չհոգար), երդում ըրաւ որ Անոր գլուխը վրայէն կ'առնեմ, զինքը կը մեռցընեմ։ Սահանկ սպառնալիքով երբոր անոր մարդ խրկեց՝ ետքը ինքն ալ ետևէն գնաց Եղիսէի առջեր ելաւ, և աս բաներուս վրայ յուսահատած կը խօսէր, Եղիսէն մէկէն իրեն պատասխան տուաւ թէ՝ « Աստուած ասանկ կ'ըսէ որ՝ վաղուան օրը աս ատենս այնպէս առատութիւն պիտոր ըլլայ, որ մէկ գրիւ (կամ քիլէ) բարակ ալիւրը մէկ սիկդ (իբր կէս զուռուշ) պիտի ընէ»։ Թագաւորին իշխաններուն մէկը ան ժամանակը դարձաւ իրեն ըսաւ թէ « Երկինքէն ալիւրը անձրեի պէս մի պիտի գայ, որ ատ ըսածդ ըլլայ»։ Եղիսէ ալ իրեն պատասխան տուաւ որ՝ « Աս բանս դուն աչքովդ պիտոր տեսնես՝ ու անկէց չուտես»։ ու Եղիսէին ըսածը այսպէս կատարուեցաւ։

Զորս հոգի իսրայելացի՝ բորոտութեան պատճառով Սամարիայի քաղքէն դուրս կը կենային։ ասոնք ալ ան սաստիկ սովէն Ճարերնին հատած, յուսահատութեամբ՝ ան առտուն կանուխ մութուն ելան թշնամիններուն բանակը դացին, որ թէ չսպաննեն զիրենք՝ գոնէ ուտելու բան մը ձեռք ձգեն որ ապրին։ և անոնց բանակին մէջը վեր վար պտրտին տեսնեն որ մարդ մարդացին չկայ. պատճառն որ ան գիշերը Աստուած անոնց մէջը մէկ սաստիկ ահ մը ձգեր էր, իրենց հեռուանց զօրքերու ձիաւորներու ձայներ լսելտալով. անանկ որ՝ կարծելով թէ իսրայելացիք ու ըիշ թագաւորներու հետ մէկ եղած վրանին կը հասնին, վախերնէն ամէն բաներնին հոն թողած՝ արտորնօք փախեր էին։ Ուստի աս բորոտները երբոր ասանկ ամէն բարիքով լեցուն գտան բանակը, ան տեղը նստան աղէկ մը կերան

խմեցին, ու արծաթով ոսկիով լեցուած՝ եկան  
 Սամարիա քաղքին պահապաններուն աւետիս  
 տուին աս բանս։ Թագաւորն ալ լսելով՝ առջի  
 բերանը կարծեց թէ թշնամինները խաբերայու-  
 թեամբ ետ քաշուած ըլլան. բայց ետև երբոր  
 մարդիկ խրկեց՝ նշաններէն իմացաւ որ՝ անանկ  
 լեղապատառ վախեր են, որ ձամբուն վրայ ալ  
 լաթերնին և ուրիշ բաներնին թողուցեր են,  
 անկէց ետև՝ ալբոլոր քաղաքը ելան թշնամիննե-  
 րուն բանակին վրայ վազեցին, ու ժողվող ժող-  
 վողի անանկ լեցուեցան անոնց թողած բարիքնե-  
 րովը, որ Եղիսէի ըսածին պէս ցորենը ու գարին  
 ոչինչ գնով կը ծախուէր։ Նաև աս շփոթու-  
 թեանս մէջը ան վերի ըսած թերեհաւատ իշ-  
 խանն ալ, որ քաղքին դուռը թագաւորը զինքը  
 վերակեցու դրեր էր՝ որ ժողովրդոց ազմուկը  
 կարգաւորէ, անտեղը ան բազմութեան ելլողին  
 մտնողին ոտքին տակը ինկաւ մեռաւ, ինչպէս որ  
 Եղիսէ մարգարեացեր էր։ — Ասոնցմէ ՚ի զատ  
 ուրիշ հրաշքներ ալ ըրաւ Եղիսէ մարգարէն,  
 ինչուան իր վախճաննելէն ետքն ալ։ Որ երբոր  
 Յովաս թագաւորին օրերը մեռաւ ու թաղուե-  
 ցաւ, անկէց մէկ տարիէն ետև մէկ մեռել մը որ  
 գերեզմաննոցը թաղելու տարեր էին, աս թա-  
 ղողներուն վրայ աւազակներ հասան. անոնք ալ  
 վախերնէն շուտ մը մեռելը հոն Եղիսէի գերեզ-  
 մանը ձգենուն պէս՝ մեռելը ողջնցաւ ոտքի վրայ  
 ելաւ կայնեցաւ։

## Գ Լ Ո Ւ Խ Ե Հ .

Յէու Արայարի ցեղը կը չնչէ՝ ինքը կը բագաւորէ, և անոր  
ետեկն նստած Խորայելացւոց բագաւորները:

Ամ աշխարհի 3120: (Դ. Թագ. թ. ժ. ժբ. ժդ. ժդ: )

Նորէն Ասորւոց հետ պատերազմ որ բացին  
Խորայելացիք, ու Յովրամ թագաւորը աս պա-  
տերազմին մէջը վիրաւորուած երբոր Յեղրայել  
ըսուած քաղաքը բերին՝ որ հոն իրեն պէտ ը-  
նեն, ան ատենը Աստուծոյ հրամանովը Եղիսէն  
իր աշակերտներուն մէկը Հռամովի՛ Գաղայադ  
խրկեց, որ հոն Յէու ըսուած իշխանը Խորայե-  
լացւոց վրայ թագաւոր օծէ, որ Աքայաբի տանը  
վրայ շատոնցմէ Աստուծոյ սպառնացած պատի-  
ժը կատարէ: Յէուն ալ թագաւոր եղածին  
պէս զօրքը ժողվեց՝ շուտ մը ելաւ Յեղրայել քա-  
ղաքը Յովրամ թագաւորին վրայ գնաց. Յով-  
րամ որ փախչել կ'ուզէր, Յէուն ետեկն հա-  
սաւ՝ նետովզինքը հոնտեղը սպաննեց, և անոր  
մարմինը Կաքովիթի այդին (որ ան տեղուանիքը  
կ'ըլլար) ձգել տուաւ. որ ասով Եղիա մարգա-  
րէին խօսքը կատարուեցաւ: Ետքը դարձաւ  
Յէու Յեղրայել քաղաքն որ պիտի մտնէր, տե-  
սաւ որ Յեղաբէլ հագուած կապուած ազուընե-  
րը ծարիք (այսինքն սիւրմէ) քաշած՝ աղուորցած՝  
անսանկ իր պալատին պատուհանը կեցած իրեն  
խօսք կը նետէր. «Բարի եկար, կ'ըսէր, Զամ-  
բըի տիրասպան», իբր թէ Յէուն ալ Զամ-  
բըին պէս իր տէրը սպաններ՝ անոր թագաւո-  
րութիւնը ինքը յափշտակեր էր, ինչպէս որ վե-

ըս պատմեցինք։ Յէուն ալ հրամայեց Յեղա-  
բելի քովը եղած երկու ներքինիներուն՝ որ բըռ-  
նեն զինքը անկէց վար ձգեն։ ու ձգածին պէս՝  
անանկ կտոր կտոր ջախջախեցաւ՝ և ձիերու ոտ-  
քի տակ ինկած կորսուեցաւ Յեղաբելի մարմի-  
նը՝ որ ետքը թաղելու համար չորով միայն գըլ-  
խուն գագաթը ու ձեռաց թաթերը գտան, ինչ  
պէս Եղիա մարգարէին բերնովը աս պատիժս ալ  
ըսեր էր Աստուած։ Անկէ ետքը Յէու բռնեց  
ջարդել տուաւ Աքայաբի մնացած մէ կալեօթա-  
նասուն որդիքը։ Նաև ճամբով մը խաբեց՝ բոլոր  
Բահաղ կուռքին քուրմերը մէ կտեղ իր տաճա-  
րին մէջը ժողվել տուաւ, բռնեց զամէնքը թըէ  
անցուց, ու Բահաղի արձանը այրեց, անոր տա-  
ճարը կործանեց, ոտից ճամբայ շինեց։ Աս Յէու  
թագաւորին ըրած նախանձայու զութեանը՝ Աս  
տուած վարձք տուաւ որ չորս պորտ իրեն զաւկէն  
թագաւոր նստի։ Թէպէտ Յէու այսպիսի գո-  
վելի բան ըրաւ, որ Աքայաբի կռապաշտ ցեղը  
բոլորովին աշխարհէս ջնջեց վերուց, բայց ինքն  
ալ Յերոբովամի որդւոյ Նաբատայ մեղքէն ետ  
չկեցաւ՝ անոր դրած հորթերը պաշտելը չվեր-  
ցուց։ անոր համար Աստուած ալ իրեն պատիժ՝  
նորէն Ասորւոց Ազայէլ թագաւորը Խարայելա-  
ցոց վրայ հանեց, որ իրենցմէ շատ տեղուանք  
առաւ ու չարչարեց զիրենք։

Յէու քսանըութը տարի թագաւորելէն ետ-  
քը որ մեռաւ, ետեւէն իրեն Յովաքազ ըստուած  
որդին նստաւ տամնթեօթը տարի։ որ ինքն ալ  
ան Յերոբովամի կռապաշտութիւնը չվերցուց։  
և ան պատճառովը Աստուած ալ Խարայելացի-  
ները երեսէ ձգեց, որ ուժերնին գնաց՝ ու Ասո-  
րիները իրենց երկիրները եկան տիրապետեցին։

Յովաքազի Ետեէն թագաւորութիւնը առաւ ի-  
րեն որդին Յովասը։ Ան ատենը Եղիսէ մար-  
դարէն որ հիւրնդցեր մեռնելու մօտ էր, քովը  
գնաց Յովաս թագաւորը, ու սկսաւ առջեր լա-  
լովըսել թէ՝ «Դուն որ մեռնիս նէ, իսրայե-  
լացւոց բանը ի՞նչ պիտոր ըլլայ»։ Եղիսէն ալ  
իրեն հրամայեց որ՝ աղեղը (այսինքն օք եայը)  
ձեռքը առնէ, ու իր ձեռքը անոր ձեռքին վրան  
դրած՝ ըսաւ որ պատուհանէն դուրս դէպ՚ի Ա-  
սորւոց երկիրը շտկէ նետէ, որ աս նշան ըլլայ Ա-  
սորիները կոտրելու։ Թագաւորն ալ ասանկ ի-  
րեք հեղ նետելէն ետե կանկ որ առաւ, ան ա-  
տենը Եղիսէն ցաւեցաւ՝ «Վախ ափսոս, ըսաւ,  
որ միայն իրեք անգամ սիրտի Ասորիները ջար-  
դես. չէ նէ՝ հինգ կամ վեց հեղ նետած որ ըւ-  
լայիր, բոլորովին կը ջնջէիր զանոնք»։ Եղիսէի  
ըսածին պէս Յովաս ալ իրեք անգամ յաղթու-  
թիւն ընելով Ասորւոց դէմ, իր հօրը ատենը իս-  
րայելացւոց կորսնցուցած քաղքըները նորէն ետ  
առաւ։ Ետքը Ամասիա ըսուած Յուդայի ցեղին  
թագաւորն ալ երբոր հպարտութեամբ իս-  
րայելացւոց վրայ պատերազմ բացաւ, Յովաս  
զան ալ յաղթեց՝ զինքը պատերազմին մէջը բըռ-  
նեց, ինչուան Երուսաղէմ գնաց առաւ, և ան-  
կէց շատ կողոպուտ վերցուց Սամարիա բերաւ։  
Ասիկայ ալ տասուերկու տարի թագաւորելէն ե-  
տե որ մեռաւ, տեղը իր տղան նստաւ Յերոբո-  
վամ բ. ըսուած, որ քառսունըմէկ տարի թա-  
գաւորութիւն քշեց։ Անոր ետեէն իրեն որդին  
նստաւ Զաքարիա անունով. ասիկայ Յէու թա-  
գաւորին ցեղին պինտ ետքինը եղաւ, որ միայն  
վեց ամիս թագաւորութիւն ըրաւ։

Աս չորսն ալ առջի Յերոբովամ թագաւորին

Կուապաշտութեան Ճամբան գացին .անոր համար  
 Աստուծոյ պատիմն ալ վրանէն պակաս չեղաւ .  
 անանկ որ ան ետքի Զաքարիային վրան ելաւ  
 Սեղում ըսուած մէկ մը՝ սպաննեց զանիկայ ,  
 ինքը անոր տեղը մէկ ամսու մը չափ թագաւոր  
 նստաւ : Ետև Սեղումի վրայ ալ ելաւ մէկ ա-  
 ւելի զօրաւոր մարդ մը՝ Մանայեմ անունով , ու  
 Սեղումը սպաննեց՝ ինքը թագաւորութիւնը ա-  
 ռաւ : Ասիկայ՝ Թերսա ըսուած իսրայելացւոց  
 քաղքըներուն մէկը որ իրեն դէմկեցաւ , երբոր  
 վրան գնաց առաւ նէ՝ շատ անողորմնւթիւններ  
 ըրաւ անտեղը : Ետք ծանր տուրքեր ձգեց իս-  
 րայելացւոց ժողովուրդին վրայ , ու տարաւ Փուա  
 ըսուած Ասորեստանի թագաւորին տուաւ՝ որ  
 ձեռքէն խալսի վրայէն երթայ , և իրեն կռնակ  
 կենայ : Աս Մանայեմն ալ տասը տարի կուապաշ-  
 տութեամբ թագաւորելէն ետև երբ մեռաւ՝ իր  
 տղան անցաւ տեղը , Փակէէ ըսուած . և անոր  
 ալ թագաւորութեանը տասը տարին որ եղաւ ,  
 իրեն իշխաններուն մէկը՝ որ Փակէէ որդի Ռովլ  
 մելայ կըսուէր , ուրիշ ուժով մարդիկներու հետ  
 խօսք գրած՝ ելաւ մեռցուց թագաւորը , ինքը  
 յափշտակեց տէրութիւնը : Աս ալ իրմէ առջին  
 ներէն վար չմնաց կուապաշտութեան և ուրիշ ա-  
 նօրէնութեանց կողմանէ . ուստի ասոր օրերը ե-  
 կաւ Թագղաթ փաղասար ըսուած Ասորեստանի  
 մեծ թագաւորը ու իսրայելացւոց շատ տեղուան-  
 քը առաւ տիրապետեց , և անոնցմէ շատ գերի  
 բռնեց՝ Ասորեստան տարաւ :

Ետքը Փակէէի թագաւորութեանը քսաննե-  
 րորդ տարին՝ մէկ ուրիշ մը ելաւ Ովսէէ որդի  
 էլայի ըսուած , որ Փակէէն սպաննեց՝ ինքը  
 յափշտակեց տէրութիւնը , և աս՝ իսրայելացւոց

Թագաւորներուն վերջինը եղաւ : Ինչու որ՝ աս  
Ովսէէ թագաւորը ինքը հարկատու ըլլալով Սր-  
սորեստանի թագաւորին, խօսք դրաւ Եգիպտա-  
ցւոց թագաւորին հետ, որ իրեն օդնէ՝ ու ան  
մէկալին տակէն ելլէ : Անոր համար Ովսէի թա-  
գաւորութեան եօթներորդ տարին՝ եկաւ Սաղ-  
մանասար Ասորեստանի թագաւորը, և իրեք տա-  
րի Սամարիա քաղաքը պաշարելէն ետքը՝ մտաւ  
առաւ, ու բոլոր Խորայելացւոց տասը ցեղին եր-  
կիրներն ալ տիրապետելով՝ Ովսէէ թագաւորը  
շղթաներով կապած Խորայելացւոց հետը Սսո-  
րեստան գերի տարաւ : Եւ անոնց տեղը՝ Սսո-  
րեստանէն և ուրիշերկիրներէն ասդիէն անդիէն  
մարդիկ ժողված՝ բերաւ Սամարիայի կողմերը  
ընակեցուց . որ ասոնք ետքը մէկ զատ ազգի մը  
պէս եղած՝ Սամարացիք ըսուեցան : Առջի բե-  
րանն որ աս կռապաշտ մարդիկը եկան, Սստուած  
իրենց պատիժ խրկեց, որ առիւծներ վրանին կու-  
գային՝ շատ մարդ կը մեռցընէին . իրենք ալ Ս-  
սորդան թագաւորին ասանկ հասկըցուցին բա-  
նը՝ թէ ան երկրին աստուծոյն օրէնքը չգիտնա-  
լով կը պատժուին կոր : Ան ատենը թագաւորն  
ալ Խորայելացւոց բռնած գերի տարած քահա-  
նաներէն մէկը խրկեց իրենց, որ եկաւ Բեթէլ  
քաղաքը նստաւ, ու մովսիսական օրէնքները ա-  
նոնց կը սորվեցընէր : Սամարացիներն ալ զան  
ընդունեցան, բայց իրենց ունեցած կուռքերն ալ  
ձեռքէ չթողուցին . անանկ որ՝ Սստուծմէ ալ կը  
վախնային, ու իրենց կռապաշտութիւնն ալկը-  
նէին :

Այսպիսի կերպով վերջացաւ Խորայելացւոց  
տասը ցեղին թագաւորութիւնը, որ երկու հա-  
րիւրյիսուն տարիի չափ դիմացաւ, առջի Յերո-

բովամէն սկսած՝ ինչուան աս ետքի Ովսէելը ըսուածը, որ տամնըիններորդ թագաւոր եղաւ։ Աս բոլոր խօրայելացւոց թագաւորները մէկքան զմէկ չարանալով՝ և կռապաշտութիւն ընելով՝ ներքեփի եղած ժողովուրդն ալիրենց չար օրինակով գլխէ հանեցին. այնքան որ՝ մեղքերնուն չափը լցուելով՝ Աստուած ալ ձեռուընէն առաւ թագաւորութիւննին, ու երեսէ ձդեց թողուց՝ որ երթան գերի ծառայ ըլլան ան թագաւորներուն և ազգերուն, որ անոնց կռապաշտութեանը ետևէն ինկերը չէին զատուեր, ու ամենեին չէին մռեր այնչափ սուրբ մարգարեից խրատներուն, որ մէկմէկու ետևէ Աստուած իրենց կը խրկէր՝ որ մտիկ ընեն դարձի գան։ Եւ թէպէտ Յուդայի ցեղին մէջն ալ պակաս չեղաւ կռապաշտութիւնը և չար թագաւորները, բայց բարիներ ալ գտնուեցան՝ որ աստուածապաշտութիւնը ձեռքէ չժողուցին, որ անովքիչ մը աւելի քշեց իրենց տերութիւնը. ինչպէս ալ հիմա պիտի դառնանք անոնց վրայ պատմենք։

### Գ. ԼՈՒԽ ԻԲ.

Յուդայի ցեղին բագաւրները՝ Ոորովամէ սկսած  
ինչուան Յուդամ։

Ամ աշխարհի 3030. (Գ. Թագ. ԺԲ. ԺԵ. ԻԲ. — Դ.  
Թագ. Գ. — Բ. Մնաց. ԺԲ. ԺԳ.)

Խօրայելացւոց տասը ցեղն որ բաժնուեցան՝ ինչպէս վերը պատմեցինք, միայն Յուդայի ու Բենիամինի ցեղին վրայ թագաւոր մնաց Ոորովամ Առղոմնի որդին, որ քառսունըմէկ տարուան մարդ էր։

Ա. Ասիկայ՝ առջի իրեք տարին աստուածաշը տութեամբ աղեկ անցուց . բայց անկէց ետքը իր հօրը չար օրինակին հետևելով՝ ճամբան փոխեց , անանկ որ Աստուծոյ տաճարը մէկդի թողած՝ կուռքերու տեղուանք շինեց լեռներուն և անտառներուն մէջը , որ ասով իրեն ձեռքին տակը եղած Յուդայի ժողովուրդն ալգլիսէ հանեց : Անոր համար սաստիկ բարկացաւ Աստուած , ու Որբովամի թագաւորութեանը հինգերորդ տարին՝ թող տուաւ որ Աաւսակիմ Եգիպտացւոց թագաւորը անհամար զօրքով եկաւ իր երկիրները մոտաւ՝ ինչուան Երուսաղէմ հասաւ , ու բոլոր տաճարին և թագաւորական պալատին ոսկեղէն ու արծաթեղէն բաները ժողվեց առաւ , և վրանին ալ ծանր տուքեր դրաւ : Ասոր վրայ քիչ մը խելուրնին գլուխնին ժողվեցին՝ Որբովամ և իր մեծամեծքը , յայտնի տեսնելով աստուածային բարկութիւնը , որ Աամէաս մարդարէն իրենց առջեր դրաւ . ու ասով Աստուած ալգադրեցուց պատիժնին , որ թշնամին զիրենք թողուց ելաւ իր տեղը գնաց : Բայց այսու ամենայնիւ Որբովամնորէն իր առջի չար ճամբան դարձաւ բռնեց ինչուան իր մահը , որ տասնըեռթը տարի թագաւորելէն ետև մեռաւ , Երուսաղէմ քաղաքը թաղուեցաւ :

Բ. Աքիաս կամ Աքիու՝ Որբովամի քսանըութը որդւոց մէջ հօրը աւելի սիրելի զաւակը , իր ետևէն թագաւորեց . որ ասոր չարութիւնն ալ կուապաշտութեան դիեն՝ իր հօրմէն շատ վարչէր մնար : Եւ որովհետև միշտ թշնամութիւնն և ներհակութիւնն մը մնացեր էր՝ Յուդայի , ու Խարայելի տասը ցեղին մէջը՝ ան Որբովամի ատենին բաժնուելու պատճառովը , աս Աքիայի

և Յերոբովամի Խորայելացւոց թագաւորին մէջը նորէն մէկ մեծ պատերազմ մը բացուեցաւ։ Աքիայի դիէն Յուդայի զօրքը չորս հարիւր հազար էին, ու Յերոբովամի դիէն Խորայելացւոց շօրքը՝ ութը հարիւր հազար։ Երբոր պատերազմ սկսելու եղան, Աքիաս ան ատենը աստուածապաշտութեան կողմը բռնելով ելաւ կանչելով Խորայելացւոց յորդորանք մը ըրաւ՝ որ նորէն գան Դաւթի թագաւորութեան ներքեց դառնան, ու զշմարիտն Սստուած պաշտենիրեն տաճարին մէջը. և աս ալլսաւ. «Իրաւ որ հիմա դուք մեզմէ շատուոր եք, բայց ձեր օգնականը Յերոբովամի շինած հորթէ սուտ աստուածները ըլլալով, և մեր հետը՝ մեր ձշմարիտ տէր Աստուածը, ի՞նչպէս ձեր բանը պիտի աջողի, որ անանկ դուք Սստուծոյ դէմ ելեր կը պատերազմիք»։ Աս բանս որ կ'ըսէր Աքիան, Յերոբովամ անդիէն իր բանակը անանկ կարգաւորեց որ՝ Խորայելացւոց ետեւէն դացին Յուդայի զօրքը մէջէրնին առին։ Ան ատենը Աքիան ալիր զօրքովը սաստիկ նեզը ինկած՝ սկսան Աստուծոյ ազազակել օգնութիւն խնդրել. և այնպէս չարաչար մէկմէկու հետ պատերազմելով, քահանաներն ալ Աստուծոյ աղօթք ընելով փողերն որ կը չալին՝ Աստուած օգնութիւն հասաւ Յուդայի բանակին, որ անտեղը հինգ հարիւր հազար հոգի Խորայելացիներէն կոտրեցին, (որ մէկ զարնը ելով դեռ այսպիսի մեծ ջարդ աշխարհքիս մէջը լոււած չէ), և մնացած իրեք հարիւր հազարին ետեւէն ինկան փախցուցին ցիրուցան ըրին, ու առաջ դացին Խորայելացւոց երկիրներէն շատ տեղուանք առին։ Աստուած աս բանս ըրաւ՝ որ իր ամենակարող զօրութիւնը ցուցընէ. բայց ա-

սով ալ չշահուեցաւ Աքիայի սիրտը՝ որ կռապաշ  
տութիւնը թողու՝ Աստուծոյ դառնայ. անոր հա-  
մար Աստուած ալ արժանի չտեսաւ որ ինքը իրեք  
տարիէն աւելի թագաւորութիւն ընէ:

Դ. Ասա Աքիայի որդին իր ետևէն թագաւոր  
նստաւ: Առջի բերանը շատ գովելի և բարեպաշ-  
տական գործքեր ըրաւ ասիկայ. ջանաց որ կռա-  
պաշտութիւնը բոլորովին վերցընէ իր տէրութե-  
նէն, այնքան որ չխնայեց իր Մաաքա ըսուած  
մօրն ալ, որ կռապաշտութեան մէջ հաստատ  
կեցեր էր՝ զինքը թագուհիունէ վար ձգեց:  
Ասա՝ իր հօրմէն աւելի զօրքը շատցուց, որ միայն  
Յուղայի ցեղէն իրեք հարիւր հազար ունէր, ու  
Բենիամինի ցեղէն՝ երկու հարիւր վաթսուն  
հազար, բոլորը քաջ պատերազմող զինուորներ:  
Զարեհ Եթովպացւոց թագաւորը Ասայի վրան  
եկաւ հազար հազարով (այսինքն միլիոն մը զօր-  
քով) ու իրեք հարիւր պատերազմական կառքե-  
րով. Ասա ալ Աստուծոյ օգնութիւնը խնդրելով  
անոր դէմք ելաւ, ու մէկէն սաստիկ ջարդ մը  
տալով աւրեց ցիրուցան ըրաւ զանոնք, և ուրիշ  
շատ կողոպուաներէն՝ ի զատ՝ եօթը հարիւր կով  
ու ութը հազար ոչխար անոնցմէ ձեռք ձգեց, որ  
աս յաղթութեանս համար՝ ի չնորհակալութիւն  
Աստուծոյ բերաւ զանոնք տաճարը զոհ մատուց:  
Ետքը Ազարիա մարդարէին խրատովը ժողովուր-  
դը մէյտեղ ժողվեց Ասա. նորէն ուխտ ու դա-  
շինք ըրաւ Աստուծոյ հետ, որ բոլորովին կռա-  
պաշտական բաները իր տէրութենէն մաքրէ  
վերցընէ, միայն Աստուծոյ ծառայեն: Ասա այս-  
պիսի բարի բաները ընելէն ետև՝ իր թագաւո-  
րութեան ետքի տարիները կամաց կամաց փո-  
խուեցաւ, սկսաւ ծուռ ճամբայ երթալ Մէյ

մը, որ իր մէջը ու Բաասա ըսուած Խարայելացւոց թագաւորին մէջ պատերազմ որ բացուեցաւ, Ասա Աստուծոյ չփիմեց՝ ինչպէս առջի անգամը, հապա մարդկային ճամբայ բանեցընելով ոսկի արծաթ ժողվեց, նաև Աստուծոյ տաճարէն ալ բան առաւաւ, Ասորւոց թագաւորին խրկեց՝ որ իրեն կռնակ կենայ օգնէ. և իրեն այսպիսի թերահաւատութեանը համար Անանիա մարդարէն երբոր զինքը կը խրատեր, Ասա վրան սրդողեցաւ՝ բռնեց մարդարէն բանտը դնել տուաւ, ու աս բանիս ժողովը մէջէն դէմխօսողները՝ սպաննել տուաւ: Երկրորդ՝ երբոր Ասա իր ծերութեան ատենը մէկ սաստիկ ոտքի ցաւով մը ինկաւ պառկեցաւ, փոխանակ Աստուծոյ դիմելու՝ բժիշկներուն ինկաւ՝ անոնց վրայ իր յօյաը դրաւ, որ անոնք ալ իրեն ճար մը չկրնալով ընել մեռաւ իրեն թագաւորութեանը քառսունը մէկ տարին. Թէպէտ և շատ փառաւորութեամբ զինքը թաղեցին:

Դ. Յովսափիատ Ասային բարեպաշտ որդին՝ Ետեկն թագաւորեց, որ իր հօրմէն շատ աւելի հոգ ու ջանք ցուցուց աստուածապաշտութեան և արդարութեան կողմաննէ. որ զետայի քահանաներու հետիշխաններ խրկեց ասդիս անդին իր ներքնը եղած բոյլը քաղաքները և գեղերը, որ երթան աստուածային օրէնքները աղէկ մը սորվեցընեն ժողովը ոյց: Անոր համար Աստուած ալ օրհնեց իրեն թագաւորութիւնը, որ իր օրեւը Յուդայի երկրին ատէն բանը աջող կ'երթար. անանկ որ՝ տասնը մէկ հարիւր վաթսուն հազար (այսինքն մէկ միլիոն ու հարիւր վաթսուն հազար) պատերազմող զօրքի տէր եղաւ, և իր բերդերը ու քաղքըները անանկ ամրցուց, որ իրեն

սահմանակից այլազգի տէրութիւնները իրմէ կը վախնային և տուրք ալկու տային:

Այսպէս որ մեծցաւ հարուստցաւ Յովսափատ, Աքայաբ. Խորայելացւոց թագաւորն ալ Յսորւոց դէմ պատերազմ ունենալով՝ Յովսափատ թագաւորին աղաչեց որ իրեն հետ ելէ. ան ալ շըսաւ, միայն թէ ուղեց որ մարդարէի մը ձեռքով Աստուծոյ կամքը իմանայ: Աքայաբ աս բանիս վրայ իր սուտ մարդարէներուն աւելի հաւտալով՝ որ յաջողութիւն կ'ըսէին, քան թէ Միքիա ձշմարիտ մարդարէին՝ որ ձախորդ գուշակութիւն կ'ընէր ան պատերազմին, այնչափ յորդորեց Յովսափատը՝ որ իր հետ պատերազմ հանեց: Բայց աս պատերազմիս մէջը երբոր յաղթուեցան ու չարաչար մեռաւ Աքայաբ, Յովսափատ ալ ձորով իր անձը խալըսեց Երուսաղէմ գարձաւ. և ասոր համար ծանր յանդիմանութիւն լսեց Յէու մարդարէէն՝ թէ «Դուն ինչո՞ւ Աստուծոյ ատելի մարդուն հետ բարեկամութիւն ըրիր ու անոր խօսքը մուեցիր. իրաւի, ըսաւ, աս բանիս պատիժը կը գտնէիր, եթէ Աստուած քու առջի բարեգործութիւններուդ համար քեզի չինայէր»: Յովսափատ ալ ասոր վրայ զզջալով՝ նորէն հոգ տարաւ որ իր տէրութեանը մէջ աստուածպաշտութիւնը զարդարուի, ու աստուածային օրէնքները աղեկ պահուին: Ասկէ ետքը Ամոնացիք ու Մովաբացիք և ուրիշ այլազգիներ ալ մէկ եղած՝ Յովսափատի վրայ պատերազմ բացին. Յովսափատ ալ աղօթքով ու պաքով Աստուծոյ օգնականութիւնը իննդրեց՝ անոնց դէմ ելաւ. անոր համար դեռ պատերազմը չսկսած՝ Աստուած թշնամիններուն բանակին մէջ անանկ մէկ վախ մը ու շփոթու-

Թիւն մը ձգեց՝ որ գրեթէ բոլոր մէկզմէկ ջարդելով հատուցին, ու այնչափ բարիք թողուցին հօնտեղը, որ Ճորով իրեք օրուան մէջը կրեցին առին Երուսաղէմբերին։ Ասանկ քաջութեամբ քսանլինդ տարի թագաւորելէն ետքը մեռաւ Յովսափատ։ Խնչպէս ըսինք, թէպէտ այսպիսի բարի թագաւոր մըն էր Յովսափատ, բայց ետքը աս պակասութեանս մէջն ալինկաւ, որ Ոքողիայի Աքայաբի տղին հետ ալ բարեկամութենէ ՚ի զատ խնամութիւն ըրաւ, անոր քոյրը Յեղաբելի աղջիկը իր տղին կնիկ առաւ։ Անոր համար Աստուծմէ աս պատիժս եկաւ վրան, որ երբոր Ոքողիայի հետ մէյաեղ ընկերութեամբ նաւեր խրկեր էին որ երթան Սովիերէն ոսկի առնեն բերեն, նաւերնին ճամբան կոտրտեցան։

Ե. Յովրամ Յովսափատի անդքանիկ տղան, որ իր հօրը ատենէն թագաւորութեան բաներու մէջ էր, երբոր անոր մեռնելէն ետև ալինքնագլուխ որ սկսաւ թագաւորութիւն ընել իրեն մէկալ վեց եղբայրները, որ իրենց հօրմէն ասդիս անդին քաղաքներու վրայ իշխան դրուածէին, բռնեց մեռցուց, և իր Գոդողիա ըսուածկնկանը չար խրատովլը, որ Աքայաբի ու Յեղաբելի աղջիկն էր, թողուց իր հօրը բարեպաշտութեան ճամբան, ու նորէն կռապաշտութիւն մրտցուց Յուդայի Երկիրը՝ Խրայելացւոց պէս։ Անոր համար աստուածայինն պատիժն ալ ետևէն շատ չուշացաւ վրան հասաւ, որ ներքեւը եղած հարկատու աղգերը իրմէն գլուխ քաշեցին, ու ուրիշներուն հետ մէկ եղած եկան իր Երկիրը մտան կողոպտեցին յափշտակեցին. և իր կնիկները ու զաւակները բոլոր՝ որը սպաննեցին, որը գերի

բռնեցին տարին, անանկ որ՝ միայն ամենէն պզտի որդին Աքողիա ըսուածը մնաց իր մօրը հետ։ Ետքը ինքը Յովրամ ալ չարաչար հիւրնդցաւ, փորհարութեամբ (այսինքն իսալով) քիչ մը ատենին մէջ ինկաւ մեռաւ, որ քառսուն տարուան կտրիչ էր։ անանկ որ բոլորը ութը տարի թագաւորութիւն ըրաւ։

### Գ. Լ. Ո. Խ. Ի. Թ.

Յուղայի ցեղին բազաւորները Աքողիայէ սկսած ինչուան  
Աքազ։

Ամ աշխարհի 3120։ (Դ. Թագ. ԺԱ. ԺԴ. ԺԵ. ԺԶ. —  
Բ. Մնաց. ԽԲ. ԽԳ. )

Զ. Աքողիա քսանուերկու տարուան էր՝ երբոր հայրը մեռաւ, անոր տեղը ինքը թագաւոր նստաւ։ Սրիկայ ալ բոլորովին Աքայաբի ցեղին կուապաշտութիւնները՝ու Խրայելացւոց երկիրը եղած անօրէնութիւնները Յուղայի տէրութեան մէջը մնցուց՝ իրեն Գոդողիա ըսուած մօրը խրատովը։ Անոր համար մէկ տարիէն աւելլ չժագաւորած՝ Աստուծմէ առաւ իր արժանաւոր սկատիմը. որ Խրայելացւոց Յովրամ թագաւորին քովը գտնուելով՝ որ անոր հիւանդտես գացեր էր, հետը մէյտեղ սպաննեց զինքը Յէութագաւորը, երբոր Աստուծոյ հրամանովը ելաւ բոլոր Աքայաբի ցեղը թրէ անցուց։ Գոդողիա ալ երբոր տեսաւ որ Աքողիան մեռաւ, ինքն ալ շուտ մը ջարդել տուաւ բոլոր թագաւորութեան մնացած ժառանգները, ու ինքը նստաւ բռնեց

Յուղայի թագաւորութիւնը։ Ան ատենը Յովլ  
սաբեթ Ոքողիայի քոյրը ուրիշ մօրմէն եղած,  
որ Յովիդայէ քահանայապետին կնիկն էր, Ո-  
քողիայիզաւկըներուն մէջէն ամենէն պատիկը Յո-  
վասըսուած՝ որ մէկ տարուան տղայ էր՝ ազատեց  
պահեց, ու Յովիդայէ քահանայապետին ձեռքը  
տուաւ, որ Գոդողիայէն գաղտուկ՝ առնե՛ քովը  
տաճարը պահէ։

Է. Ետքը աս Յովասը երբոր ալ մեծցաւ ու  
եօթը տարուան եղաւ՝ Յովիդայէ քահանայապե-  
տը ձեռաց տակէն իմացուց բոլոր թագաւորու-  
թեան մէջը խօսքի տէր մարդիկներուն ու զօրա-  
պետներուն, և մէկ շաբաթ՝ տօնախմբութեան  
օր մը զասոնք ամէնը մէյտեղ կանչեց տաճարը  
բերաւ, ու հոնտեղը անոնց առջեր Յովասը՝  
գլուխը թագը դրած թագաւոր օծեց. որ ամէնն  
ալ ուրախութեամբ ծափ զարնելով ցնծումով  
ընդունեցան՝ կեցչէ արայ ըսին։ Գոդողիա որ  
բանը չէր գիտեր՝ աս ժողովրդոց իրար անցումն  
որ լաեց, ինքն ալիր մարդիկներովը վազեց տա-  
ճարը գնաց, ու երբոր տեսաւ թագաւորը նըս-  
տած՝ ու անոր քովը իշխանները և բոլոր ժողո-  
վուրդը՝ որ ինստումով փողեր չալելով օրհնենք  
կը կարդային, կատղեցաւ՝ վրայի լաթերը պատ-  
ռեց, « Աս ինչ դաւաճանութիւն է, ըսաւ, ձեր  
ըրածը»։ Ան ատենը ժողովուրդը անտեղը ուղե-  
ցին որ բռնեն սպաննեն զինքը. բայց Յովիդայէ  
չժողուց, ըսաւ որ տաճարէն դուրս հանեն՝ ա-  
նանկ մեռցնեն Գոդողիան՝ իր խորհրդակիցնե-  
րուն հետը մէյտեղ։ Անկէ ետև Յովիդայէ  
քահանայապետը նոր թագաւորին՝ և իշխաննե-  
րուն ուխտ ու դաշինք ընել տուաւ, որ կռապաշ-  
տական բաները մէջերնեն վերցնեն, ու աս-

տուածային օրէնքները աղէկ պահեն . ուստի  
շուտ մը գացին կործանեցին Բահաղ կուռքին  
տաճար՝ որ Գոդողիան շինել տուեր էր, ու բո-  
լոր Յուղայի երկիրը կուռքերէն և կոապաշտա-  
կան բաներէն սրբեցին մաքրեցին . ետքը Աստու-  
ծոյ տաճարը նորոգելու ալձեռք զարկաւ Յովլաս,  
և զան ալ պէտք եղածին պէս շինեց կարգի դը-  
րաւ : Ասանկ աստուածպաշտութեամբ ու ար-  
դարութեամբ աղէկ կ'երթար Յովլաս թագաւո-  
րը՝ քանի որ Յովիդայէ քահանայապետը ողջ էր՝  
և անոր խրատներովը կը կառավարուէր . բայց  
երբոր Յովիդայէն մեռաւ, կամաց կամաց իրեն  
իշխաններուն ծուռ խորհուրդներուն մտիկընե-  
լով՝ ինքն ալ զԱստուած թողուց, ու սկսաւ կուա-  
պաշտութիւն ընել : Աս բանիս վրայ Յովլաս թէ-  
պէտ շատ խրատուեցաւ մարդարէներէն, բայց չէ  
թէ միայն շահ՝ մը չեղաւ, հապա Ազարիան ալ Յո-  
վիդայէի որդին որ Աստուածմէ խրկած տաճարին  
սրահին մէջը իրեն խրատ որ տալու եղաւ՝ ըսաւ  
թէ « Աստանկ ընելով բանդ ցանդողիր », Յովլաս  
այնպէս սրդողեցաւ վրան, որ անոր հօրը իրեն  
վրայ ըրած երախտիքը բոլորովին մոռնալով՝ ան-  
տեղը զինքը քարկոծել տուաւ մեռցուց . որ ան  
ալ մեռնելու ատենը ըսաւ . « Աստուած տեսնէ՝  
ու քու դատաստանդ ընէ » : Անոր համար ասոր  
մէկալ տարին թոյլ տուաւ Աստուած, որ Ասո-  
րիները քիչ մը զօրքով Յովլասի վրայ եկան, ու  
իրեն շատուոր զօրքը ջարդելով, թագաւորական  
գանձը կողոպտեցին առին՝ անանկ ելան տեղեր-  
նին դարձան : Ետքը ինքը Յովլաս ալ որ աս բա-  
նիս համար սիրով կոտրած հիւընդցած պառկեր  
էր, ան ատենը քանի մը հոգի իրեն ծառաներէն  
մէկ եղած, անմեղ Ազարիա մարդարէին մա-

Հուանը ոխը հանելու համար՝ գացին, զինքը իր  
մահիձին մէջը մորթեցին. որ քառասուն տարի  
թագաւորութիւն ըրաւ :

Ե. Ամասիաս Յովասի որդին քսանը հինգ տա-  
րուան՝ երբոր հօրը ետևէն թագաւոր նստաւ,  
ան իր հայրը մեռցընողները բռնեց սպաննեց, ու  
ինքն ալ առջի բերանը բարեպաշտութիւն ցու-  
ցուց : Ասիկայ ուզեց որ Եղոմայեցիները որ  
Յովլամ թագաւորին ատենէն գլուխ քաշե՞ր  
էին՝ նորէն իր տակը առնէ, և իրեն իրեք հա-  
րիւր հազար զօրքը բաւական չեպելով Խորայե-  
լացւոցմէ ալ հարիւր հազար զօրք՝ հարիւր տա-  
ղանդ արծաթ վարձք տուաւ բռնեց, որ չորս  
հարիւր հազարով անոնց վրայ երթայ : Երբոր  
Ամասիա ասանկ պատրաստուած պատերազմիպի-  
տի ելլէր, իրեն մէկ մարգարէ մը եկաւ Աստու-  
ծոյ կողմանէ ըսաւ որ՝ « Թէ որ կ'ուզես յաղ-  
թութիւն ընել, ան Խորայելացւոց զօրքը ետ  
ճամբէ, որ Աստուած հետերնին չէ » : Ամա-  
սիան ալ պատասխան տուաւ թէ՝ « Հապա ան  
տուած ստակօ պարապ մի երթայ » : Մարգա-  
րէն ալ « Մի վախնար, ըսաւ, Աստուած անոր  
տեղը քեզի աւելի շատը կու տայ » : Ան ատենը  
ինքն ալ հնազանդեցաւ, ան Խորայելացիները  
մէկդի թողուց՝ միայն իր զօրքովը Եղոմայեցի-  
ներուն վրան գնաց, անոնց տասը հազարը ջար-  
դեց, ու տասը հազարն ալ գերի բռնած չարա-  
չար տանջանքով սպաննեց : Բայց աս յաղթու-  
թիւնը իրեն գէշ գուռ մը բացաւ . որ Եղոմայե-  
ցւոց կուռքերը առաւ Երուսաղէմ բերաւ, ու  
զԱստուած թողուց՝ սկսաւ զանոնք պաշտել-  
Ետքը երբոր Աստուծոյ կողմանէ մարգարէն ե-  
կաւ զինքը խրատեց՝ թէ « Դուն ինչպէս ան

աստուածները կը պաշտես՝ որ իրենց ժողովուրդը  
քու ձեռքէդ չկրցան խալսել և ասոր համար  
պատիժդ պիտի Աստուծմէ գտնաս », Ամասիա  
վրան սրդողելով քովէն վուրնտեց զանիկայ ու ը-  
սաւ. « Թէ որ մէյ մ'ալբերանդ բանալու ըլլաս  
քեզ կը մեռցինեմ » : Ետքը Աստուծոյ պատի-  
ժը ասանկ Ամասիայի վրան եկաւ, որ երբոր հը-  
պարտացած և իր ուժին վրայ ապաւինած՝ Յո-  
վասի Խրայելացւոց թագաւորին դէմն ալպա-  
տերազմբացաւ, ան պատերազմին մէջը անանկ  
չարաչար յաղթուեցաւ որ՝ ինքն ալբոնուեցաւ  
ու Խրայելացիքը ինչուան Երուսաղէմեկան ա-  
ռին, քաղքին պարիսպները փցուցին, ու բոլոր  
ոսկին արծաթը թալլեցին տարին : Աս ալ հե-  
րեք չէ, Ամասիայի զօրքը իրմէ գլուխ քաշե-  
ցին . ինքն ալ որ վախցաւ երեսը ծածկեց Լա-  
քիս քաղաքը փախաւ, ետևէն դացին հոն սպան-  
նեցին զինքը, ու ետքը անկեց մարմինը բերին  
Երուսաղէմ թաղեցին . որ բոլոր քսանըինը տա-  
րի թագաւորութիւն ըրաւ :

Բ. Ոզիա. կամ Ազարիա Ամասիայի որդին  
տամնըվեց տարուան էր՝ երբոր թագաւոր դրին  
իր հօրը ետևէն : Աս ալ առջի տարիները բարե-  
պաշտութեամբ ու աստուածպաշտութեամբ կը  
կառավարէր իր տէրութիւնը . անոր համար բա-  
նը կ'աջողէր, ու յաղթութիւններ կ'ընէր այ-  
լազգի թագաւորներուն դէմ : և իր երկիրն ալ  
շատ շինութիւններ ըրաւ, ու զինուորական բա-  
ները անանկ շտկեց կարգի դրաւ, քաղքըներուն  
պարիսպները նորոգեց ամրցուց որ՝ ուրիշ տէրու-  
թիւնները ամէնը իրմէ կը վախնային : Բայց ա-  
սանկ երջանկութեամբ թագաւորելէն ետքը՝  
կամաց կամաց սիրտը այնչափ մեծցաւ հպարտա-

ցաւ որ, ուզեցք ահանայական բաներու ալխառնուիլ։ Անոր համար մէկ օր մըն ալ երբոր Աստուծոյ տաճարին մէջ՝ բուրվառը ձեռքը սեղանը ելած քահանայի պէս խունկ որ կը ծխեր, Ազարիա քահանայապետը հետը ուրիշ քահանաներ առած՝ իրեն դիմացը ելաւ ույանդիմանելով ըստ թէ՝ «Ատ քու բանդ չէ, հապա Ահարոնի ցեղին քահանաներուն միայն տուած է՝ որ Աստուծոյ առջելը խունկ մատուցանեն. ուստինայէ ըլլայ թէ ատով Աստուծոյ հաճոյ բան ընելու տեղը՝ զինքը բարկացրնես»։ Ոզիա թագաւորն ալ քահանայապետին դէմ սաստիկ սրդողելուն ատեն յանկարծակի Աստուծոյ պատիժը վրան հասաւ, որ հոնտեղը չարաչար մարմինը բորոտեցաւ. աս որ եղաւ՝ շուտ մը ձգեց տաճարէն դուրս ելաւ. և անկէ ետե իր տունը քաշուեցաւ, անանկ բորոտած կեցաւ ինչուան իր մահը, որ յիսունուերկու տարի թագաւորեց. և ան ատենէն իր Յովաթամ ըսուած որդին դրաւ՝ որ ժողովուրդը կառավարէ։

Փ. Յովաթամ քսանը հինգ տարուան էր՝ երբոր հօրը մեռնելէն ետե սկսաւ ինքնագլուխ թագաւորութիւն ընել, ու տասնըվեց տարի աստուած պաշտութեամբ և խաղաղութեամբ կառավարեց իր տէրութիւնը, և ինքն ալ շատ շինութիւններ ըրաւ իր երկրին մէջը։ Ետքը մէկ պատճառով մը հետը պատերազմ որ բացին Ամոնացինները, յաղթեց՝ զանոնիք իրեն հարկատու ըրաւ, որ տարին հարիւր տաղանդ արձաթ, տասը հազար քոռ ցորեն, ու տասը հազար քոռ գարի կը բերէր իրեն Ամոնացւոց թագաւորը։ Յուդայի տէրութեան վրայ կ'ուզէր ելլել Փակէէ որդի Ոռվմելայ ըսուած իսրայե-

լացւոց թագաւորը՝ Ռասոն Ասորւոց թագաւորին հետ. բայց դեռ պատերազմը չկսած՝ մեռաւ Յովաթամ ու Երուսաղէմ թաղուեցաւ:

ԺԱ. Աքազ Յովաթամի որդին իր հօրը ետևէն թագաւորութիւնն որ առաւ, Աստուծոյ պատուհասէն չլախնալով՝ որ ժողավրդոց մեղացը համար՝ ինչպէս ըսինք ալ գալու վրայ էր, և ժողովուրդն ալ անոր հոտը առնելով՝ ահու դողի մէջ էր, (որ ան ատենը կայի մարգարէն զիրենք միմիթարելու համար՝ իրենց ետքի ազատութիւնը և ան թշնամիներուն կործանումը մարգարէացաւ), այսու ամենայնիւ ինքը մտիկ չըրաւ՝ նորէն կռապաշտութիւն մոցուց իրեն տէրութեան մէջը, Խորայելացւոց թագաւորներուն օրինակը նայելով, ու այնչափ չարացաւ որ՝ ուրիշ այլազգի կռապաշտներուն պէս իր տղաքն ալ կուռք երուն առջելք կ'այրէր զօհ կ'ընէր: Ուստի Աստուած ալ վրան սաստիկ բարկանալով թող տուաւ, որ մէյ մը առաջ Ռասոն Ասորւոց թագաւորը եկաւ, որ աղէկ մը զիրենք ջարդելէն ետե՝ խել մըն ալ գերի բռնեց Դամասկոս տարաւ: Անոր ետևէն եկաւ Փակէէն որդի Ռովմելայ Խորայելացւոց թագաւորը, ու ինքն ալ անանկ ջարդ մը տուաւ իրենց, որ մէկ օրուան մէջը հարիւր քսան հազար հոգի կոտրուեցան Յուդայի զիէն, ու իրեք հարիւր հազար ալ իրենց կնիկներով տղաքներով Խորայելացիները գերի բռնեցին, ուրիշ կողոպուտներուն հետը առին Սամարիա տարին, թէպէտ ետքը Ովդեդ մարգարէին խրատը մռելով խղճացին վրանին, ու իրենց պիտանաւորութիւնը հոգալով՝ անանկ ետքարձուցին ան ողորմելի գերիները: Բայց ասով ալ երբոր Աքազ իրեն բռնած չար համբէն ետ

որ չկեցաւ, Աստուած նորէն Ռասոն Ասորւոց  
թագաւորը՝ ուրիշ այլազգիներուն հետը անոր  
վրան հանեց, որ եկան Յուդայի երկիրներէն  
շատ տեղուանք առին: Ան ատենը Աքազ ալ  
ճարը հատած՝ իր գանձը ու տաճարին գանձը  
ժողվեց Թագղաթփաղասար ըսուած Ասորես-  
տանի թագաւորին խրկեց, որ գայ ինքը անոնց  
ձեռքէն խալըսէ: Բայց անանկ ալ ճար չեղաւ.  
ինչու որ՝ Թագղաթփաղասարը ան մէկալ թա-  
գաւորները յաղթելէն ետև՝ նորէն ինքն ալ Ա-  
քազին վրան եկաւ, ու իրեն և իր իշխաններուն  
բոլոր մնացած ստակը քաշեց առաւ, զինքը հար-  
կատու ըրաւ: Աքազ աս ամէն թշուառութիւն  
ները տեսնելով ճար չեղաւ իւելքը գլուխը չժող-  
վեց, հապա իրեն կռապաշտութեանը մէջ հաս-  
տատ կեցած՝ մոլորած կ'ըսէր թէ «Ասորեստա-  
նի աստուածները աւելի զօրաւոր են եղեր՝ որ  
զիս յաղթեցին. անոր համար ես ալ այսուհե-  
տե ան աստուածները կը պաշտեմ՝ անոնց զոհ  
կ'ընեմ, որ ինծի ալ օգնութիւն համնին»: ու  
Դամասկոսի կուռքերուն սեղանին օրինակն որ  
հոն տեսեր էր, անոր պէս Երուսաղէմ Աստու-  
ծոյ տաճարին մէջը շինել տուաւ, և անոր վրայ  
ինքն ալ զոհ կը մատուցանէր. ետքը հոն հասաւ  
որ՝ Աստուծոյ տաճարին դռներն ալ բոլորովին  
գոցելտուաւ: Ա սպիսի անօրէնութեամբ տաս-  
նըվեց տարի թագաւորութիւն ըրաւ Աքազ՝ ու  
անանկ մեռաւ:

## Գ Լ Ո Ւ Խ Լ.

Եղեկիա քազառորին պատմութիւնը , և իր ևուեկն հատած  
Յուղայի ցեղին քազառորները՝ ինչտան վերը :

Ա.Մ աշխարհի 3278. (Դ. Թագ. ԺԷ. ԺԹ. Ի. ԻԱ. —  
Բ. Մնաց. ԻԹ. Լ. ԼԱ.)

ԺԲ. Աքազի Ետևեն՝ Եղեկիա անոր որդին  
թագաւորութիւնը առաւ , որ քսանը հինգ տա-  
րուան էր : Սսոր պէս բարեպաշտ ու աստուա-  
ծավախ թագաւոր չեղաւ բոլոր Յուղայի ցեղին  
թագաւորներուն մէջ , որ նստելուն պէս՝ իր հօր-  
մէն և անկէ առջի թագաւորներէն մտած բոլոր  
կուռքերը ու կուապաշտական բաները չնջեց  
վերցուց , Սստուծոյ տաճարին գուռը նորէն  
բացաւ՝ առջինին պէս մաքրեց զարդարեց տաճա-  
րը , և քահանաները ու Վետացիները իրենց  
կարգին կանոնին մէջդրաւ , որ անպակաս զոհե-  
րը ու պատարագները ըլլան՝ ինչպէս որ Դաւիթ  
և Սողոմոն սահմաներ էին , ու աստուածային  
տօները իրենց ատենովը կատարուին : Նաև իր  
նստած առջի տարին՝ բոլոր խրայելացւոց երկի-  
րը չորս դին թղթով մարդիկ խաւըրեց , ու յոր-  
դորելով՝ մէ կալ խրայելացւոց ցեղերէն ալշատ  
մարդ ժողվլեց երուսաղէմ բերաւ , և անօնց  
հետ մէյտեղ անանկ փառաւոր զատկի տօնա-  
խմբութիւն մը ըրաւ , որ Սողոմոնի ատենէն՝ ի  
վեր՝ այնպիսի աստուածապաշտութեան հանդէս  
տաճարին մէջը եղած չէր . որ երկու հազար  
կով՝ ու տասնը եօթը հազար ոչխար Աստուծոյ  
զոհ ըրին : Եւ տասնը որս օր աս տօնախմբու-

թիւնը դիմանալէն ետև՝ ժողովուրդը իրենց  
տեղն որ դարձան, այնուհետեւ սկսան կուռքերը  
վերցընել, ու կատարեալ աստուածպաշտու-  
թիւն ընել. Անոր համար Աստուած ալ Եզե-  
կիա թագաւորին բանը աջողեց, որ իր հօրը  
ժամանակէն կորսընցուցած տեղուանքը նորէն  
այլազգիներուն ձեռքէն ետ առաւ, սկսաւ իր  
տէրութեան սահմանը մեծցընել, ուժովնալ:

Այսու կերպովերբոր Ասորեստանի թագաւո-  
րին տուրքն ալ չուզեց վճարել, որ ինչպէս ը-  
սինք՝ իր հօրը ատենէն՝ ի վեր վրանին դրած  
էր, ան պատճառովը իրեն թագաւորութեանը  
տասնըչորս տարին՝ Աենեքերիմ Ասորեստանի  
թագաւորը սաստիկ ուժով Եզեկիայի վրայ պա-  
տերազմի ելաւ, ու ետեւ ետեւ քաղաքները առ-  
նելովառաջոր եկաւ. Լաքիս ըսուած քաղաքը որ  
հասաւ, ալ Եզեկիա վախցաւ թէ Երուսաղէմ  
ալ կու գայ կ'առնէ. անոր համար շատ տաղանդ  
արծաթ ու ոսկի ձարեց ժողվեց իրեն խրկեց՝ որ  
հետը հաշտութիւն ընէ՝ վրայէն երթայ: Բայց  
Աենեքերիմ զան հերիք չափելով այսու ամենայ-  
նիւ հպարտութեամբ խրկեց Ռափսակ ըսուած  
իր մեծ զօրապետը, որ երթայ Եզեկիայի ըսէ  
թէ «Ճար չկայ պէտք է որ քաղքիդ գռները  
ինծի բանսաս, որ գամ առանց մէկու մը զեն  
հասցընելու խաղաղութեամբ ներս մանեմ»:  
Ռափսակն ալ եկաւ, ու քաղքին պարսպին առ-  
ջեր կեցած բոլոր ժողովրդոց կանչելով ըսու-  
թէ՝ «Եզեկիայի բերանը նայելով՝ ձեր Աստու-  
ծոյն վրայ յոյս մունենաք՝ որ ձեզ իմ ձեռքէս  
խալսէ. ուր է, ըսու, ինծի կըցան դէմ կե-  
նալ այնչափ երկիրներուն աստուածները, որ  
ես իմ ուժովս զամէնը յաղթեցի ներքես առի,

որ ձեր Աստուածը Երուսաղէմը իմ ձեռքէս ազատէ» : Աս հայհոյական բաներս որ լեց Եզեկիա՝ սոսկալով վրայի լաթերը պատռեց, ու մէկ քուրճ մը առաւ հագաւ՝ անանկ խոնարհութեամբ ելաւ Աստուծոյ տաճարը գնաց՝ սկսաւ աղաճել պաղատիլ, որ ասոր Ճարը ինքն հոգայ իր անհուն ողորմութեամբը . նաև մարդիկ խրկեց Եսայի մարգարեին ըսաւ թէ՝ « Հիմա է նեղութեան և տառապանաց օրը . քու աղօթից կը կարօտինք, որ Աստուած աս Ռափսակայ հայհոյական խօսքերը լսէ՝ ու մեզի ողորմի » : Եսայի մարգարեն ալ ան մարդիկը նորեն Եզեկիայի դարձուց խրկեց, որ իրեն ըսեն թէ սիրտը ամուր բռնէ չլախնայ՝ Աստուած կեցեր է, որ Սենեքերիմոչ Երուսաղէմ մտնէ՝ և ոչ գայ պաշարէ, հապա խախք խայտառակ եղած ետ դառնայ ուսկից որ եկաւ նէ : Եւ շատ չուշացաւ՝ անանկ մարգարեին ըսածին պէս եղաւ. որ անոր ետեւի գիշերը Աստուած մէկ հրեշտակ մը խրկեց Սենեքերիմի բանակը, ու հոնտեղը հարիւր ութսունը հինգ հազար հոգի սպաննեց գետինը փռեց : Սենեքերիմ առտուանց որ ելաւ աս բանս տեսաւ՝ ինքն ալ արտորնաք մնացածներովը փախաւ Նինուէ իր Երկիրը գնաց, և հոն ալ շատ չանցաւ՝ որ իր Երկու որդիքը մէկ պատճառով մը զինքը սպաննեցին, ու իրենք Հայաստան փախան :

Ետքը ինչպէս կ'ըսեն ան սաստիկ նեղութենէն՝ Եզեկիայի վրայ մէկ ծանրհիւանդութիւն մը եկաւ, անանկ որ՝ Եսայի մարգարեն Երբոր քովը գնաց տեսնելու, իրեն ըսաւ թէ՝ « Կտակդըէ՝ դու կը մեռնիս չես խալըսիր » : Եզեկիան ալ ան ատենը լալով Աստուծոյ գիմեց որ իրեն

ողորմի. Աստուած ալ նորէն քովը խաւրեց Ե-  
սայի մարգարէն, որ իրէն ըսաւ թէ՝ «Քու ա-  
զօթքդ լսեցի. ուստի քեզի անանկ կատարեալ  
բժշկութիւն կու տամ, որ ասկէց իրեք օրէն  
կարող ըլլաս ոտքի վրայ ելլել տաճարը եր-  
թալ» : Կաև ասկէ ՚ի զատ՝ Եզեկիայի խոս-  
տացաւ թէ տաճնըհնդ տարի ալ պիտի ապրի,  
և Աէնէքերիմի ձեռքէն բոլորովին պիտոր խալը-  
սի ինքը՝ և Երուսաղէմ քաղաքը. Ետքը աս ը-  
սածներուս Ճշմարտութեանը՝ Եսայի մարգարէն  
նշան ալ տուաւ իրեն, որ Աքազու ըսուած ա-  
րեի ժամացուցին շուքը հրաշքով տասը աստի-  
ճան ետ շարժի: Եզեկիա ալ անանկ ըսածին  
պէս կատարեալ որ ողջնցաւ՝ ՚ի շնորհակալու-  
թիւն Աստուծոյ ան օրհնութիւնը շինեց՝ որ կը  
սկըսի. Ե ասուցի ՚ի Եզեկիա Ան ատենը Բա-  
բելացւոց թագաւորն ալ որ Եզեկիայի հետ բա-  
րեկամ էր, անոր հրաշքով եղած բժշկութիւնը  
լսելով՝ ինքն ալ դեսպաններով իրեն աչքիլուսի  
թուղթ խրկեց, ու ընծաներ ալ հետը: Եզե-  
կիա շատ սիրով ընդունեց անոր դեսպանները,  
ու պարծենալով առջևնին բացուեցաւ՝ բոլոր իր  
ունեցած մեծութիւնը և հարստութիւնը ցու-  
ցուց իրենց: Բայց աս բանս Աստուած չհաւնե-  
ցաւ. ուստի իրկեց Եսայի մարգարէն, որ Աս-  
տուծոյ կողմանէ եկաւ յանդիմաննեց զինքը, ու  
ըսաւ թէ՝ «Մէկ օր մը ատ բոլոր ցուցըցած  
բաներդ Բաբելոն պիտոր երթան, ու քու տղաք  
ներդ ալ թոռներդ ալ Բաբելացւոց թագաւորին  
քով պիտի ծառայ ըլլան»: Եզեկիա ալ աս չա-  
փիս շնորհակալ եղաւ Աստուծոյ, որ իր օրը պի-  
տի ըրլայ ան թշուառութիւնները: Այսպիսի  
բարեպաշտութեամբ քսանըինը տարի թագաւոր

ըԵԼՇՆ ԵՄՔԸ՝ ՄԵռԱւ Եզեկիա, ու Երուսաղեմ  
քաղաքը փառաւորապէս թաղուեցաւ:

Ժ. Եզեկիայի ետևէն թագաւոր նստաւ  
Մանասէ իր որդին, որ տասուերկու տարուան  
տղայ էր. բայց վարքը ամենևին չէր նմաներ  
հօրը բարեպաշտութեանը: Անոր համար տէ-  
րութիւնը առածին պէս՝ փոխեց իր հօրը դրած  
ձամբան, նորէն կռապաշտութեան դարձուց ժո-  
ղովուրդը, ու անանկ ըրաւ որ՝ ալ այլազգինե-  
րուն մէջը կուռք չմնաց որ չառնէ պաշտելչտայ  
ժողովրդոցը. նաև Աստուծոյ տաճարին մէջը  
կուռք տնկեց՝ տաճարը պղծեց կռատուն ըրաւ,  
ու իր տղոցմէն ալան կուռքերուն զոհ կը մատու-  
ցանէր ուրիշ կռապաշտներուն պէս. նաև կա-  
խարդական՝ և ուրիշ այսպիսի կերպ կերպ չար  
բաներուն տուեր էր զինքը: Աս ալ հերիք չէ,  
իրեն քարոզողները խրատ տուողները՝ որ ետ կե-  
նայ այսպիսի անօրէնութենէն՝ կը բռնէր կը  
սպաննէր. որ անանկ շատ անմեղ մարդու արիւն  
մտաւ, և ասոնցմէ մէկն ալ կ'ըսեն թէ կսայի  
մարդարէն եղաւ, որ զինքը խրատելուն համար՝  
փայտէ սղոցով ( այսինքն տէստէրէով) մէջքէն  
երկուք կտրել տուաւ՝ այնպէս չարաչար սպան-  
նեց: Աս Մանասէին ըրած անօրէնութիւննե-  
րը, որ անցուց բոլոր իրմէ առջի եղած Յուդայ  
և Խորայելի չար թագաւորներուն ըրածները,  
այնչափ սրդողցուց զԱստուած, որ ալ կատարեալ  
վՃիռը կտրեց ըսաւ թէ՝ « Ինչպէս Խորայելա-  
ցւոց թագաւորութիւնը բոլորովին չնջեցի վեր-  
ցուցի, ասանկ Յուդայի տէրութիւնն ալ պիտի  
չնջեմ»: Բայց այսու ամենայնիւ իր անհուն ո-  
ղորմութեամբ՝ ուզելով որ Մանասէ ապաշխա-  
ռութեան օրինակ մը ըլլայ բոլոր աշխարհիս,

թող տուաւ որ Ասորեստանի թագաւորը գայ  
Երուսաղէմը առնէ, ու Մանասէն երկաթէ շըղ-  
թաներով կապած Բաբելոն տանի, և հնա քան-  
տին մէջը Աստուած իրեն չնորհք տուաւ որ  
Ճանչնայ իր ըրածները՝ ու մեղայ գոյէ Աստու-  
ծոյ, և ապաշխարելով, ինչպէս կ'աւանդեն՝ ան  
զզջական աղօթքը ընէ, որ կը սկսի. Տէր անու-  
խէ, Աստուած Անբահանու։ Ետքը ասսանկ որ  
սրտանց գարձի եկաւ Մանասէն, Աստուած ալ  
իրեն ողորմեցաւ, որ ան գերութենէն ազատեց  
նորէն իր առջի թագաւորութիւնը դարձուց. ու  
ինքն ալ անկէ ետև Աստուծոյ առջեր խոնար-  
հած՝ վեցուց բոլոր իր դրած կուռքերը և կռա-  
պաշտական բաները, ու հրամայեց որ առջինին  
պէս աստուածպաշտութիւն ըլլայ, և մնացած  
կեանքը բարեպաշտութեամբ անցընելով յի-  
սունը հինգ տարի թագաւորութիւն ընելէն ետ-  
քը խաղաղութեամբ մեռաւ։

ԺԴ. Ամոն Մանասէի որդին քսանուերկու  
տարուան թագաւոր նստաւ իր հօրը ետևէն.  
ասիկայ իր հօրը առջի չար ճամբուն հետևե-  
ցաւ, նորէն կռապաշտութիւն մտցուց, բայց ա-  
նոր ապաշխարութեան չնայեցաւ՝ բարի օրինակ  
չառաւ։ Ասոր համար Աստուած ալզինքը պատ-  
ժեց, որ թագաւորութեանը տասուերկու տա-  
րին իր ծառաները գացին տանը մէջ զինքը բըռ-  
նեցին սպաննեցին՝ որ տեղը ուրիշ մը թագաւոր  
նստեցընէն։

ԺԵ. Ետքը ժողովուրդը մէկ եկած՝ թագա-  
ւորին սպաննողները մեռցուցին, ու Յովսիա ը-  
սուած Ամոնի որդին (որ ութը տարուան անմեղ  
տղայ մըն էր) առին թագաւոր նստեցուցին։ Աս  
Յովսիան խիստ բարեպաշտ ըլլալով՝ բոլոր իր

Հօրը դրած կուռքերը և անկէց առաջ ալ մնացած կուապաշտական բաները ուղեց որ վերցընէ մնքըէ Յուդայի երկրէն. նաև բոլոր Խարայելացւոց երկրէն ձեռքը հասած տեղուանքը կուռքերը ու անոնց սեղանները կործանեց. ինչպէս որ իրեք հարիւր վաթսուն տարիի չափ առաջ մարգարէն ըսեր էր Յերոբովամի Խարայելացւոց թագաւորին: Անկէ ետքը Յովսիա երեսոր ձեռք զարկաւ որ Աստուծոյ տաճարը նորոգէ զարդարէ, տաճարին մէջը քահանաները խառնել շրտկելնինի՝ օրինաց գիրք մը գտան հնուց՝ ինչպէս ոմանք կ'ըսեն Մովսէս մարգարէին ձեռքովը գըրած. աս գիրքս երբոր թագաւորին առջեր տարին կարդացին, և հոն հասան՝ որ մէջը աստուածային օրէնքները չպահողներուն պատիժները կը գրէր, ան ատենը թագաւորը միտքը բերելով թէ՝ իր հայրը և իրեն պապերը ինչե՛ր ըրեր են Աստուծոյ գէմ, որով զԱստուած այնչափ սրդողցուցեր են, սաստիկ կոկիծէն վրայի լաթերը բռնեց պատուեց, ու շուտ մը մարդիկ խրկեց որ երթան մէկ մարգարէի մը հարցընեն թէ՝ ինտոր պիտոր ըլլայ իրենց բանը: Մարդիկն ալ երբոր գացին Ողդան ըսուած մէկ կնիկ մարգարէի մը քով, անիկայ Աստուծոյ գիշէն անոնց ըսաւ թէ՝ «Բոլոր ան գըքին մէջի գըած պատիժները պիտի գան. բայց թագաւորին բարեպաշտութեանը համար Աստուած իրեն կ'ողորմի, որ ինչուան իր մահը խաղաղութեամբ ապրի, որ ան գալու վայերը չտեսնէ»: Յովսիա թագաւորը աս բանս լսածին պէս՝ բոլոր իշխանները քովը ժողվեց, և անանկ միաբան ժողովուրդն ալ մէկտեղ գացին տաճարը, ու հոն նորէն ան գըքին բանները առջենին կարդալէն ե-

տե՛ ուխտ ու դաշինք ըրին, որ անկէ ետև Ար-  
տուծոյ պատուիրանկները բոլոր սրտով պահեն՝  
ու կուռքերուն բաները մէջերնէն վերցնեն, և  
Աստուծոյ միայն հաւատարմութեամբ ծառայենտ  
Ասանկ պատուիրանապահութեամբ շտկուեցաւ  
բոլոր ժողովուրդը՝ Յովսիա թագաւորին բարի  
օրինակը միշտ առջևնին ունենալով։ Նաև աս-  
կէ ՚ի զատ Յովսիա մէկ փառաւոր զատիկ մըն  
ալըրաւ բուն մովլսիսական օրինաց ըսածին պէս,  
անանկ որ՝ նմանը իրմէ առաջ մէկ թագաւոր մը-  
չէր ըրած, որ երսուն հազար ոչխար ու այծ, և  
իրեք հազար կով զոհեց ան ատենը. և Աստու-  
ծոյ տապանակին ալ մեծարանքով առաւ տաճա-  
րին մէջը իր տեղը դրաւ։ Աս ամէն բարիքները  
Յովսիա ընելէն ետքը՝ իր թագաւորութեան  
երսունը մէկ տարին կամեցաւ Աստուած որ ալ  
աշխարհէս զինքը վերցընէ, ու ժողովրդոց վրան  
գալու պատիժները չտեսնէ՝ ինչպէս շատ անգամ  
սպառնացեր էր. անոր համար թոյլ տուաւ որ  
ինքիրեն պատերազմ բանայ Ներաւով ըսուած  
Եգիպտացւոց թագաւորին դէմ, որ Ասորեստանի  
վրայ ելեր էր պատերազմ կ'երթար։ Աս պա-  
տերազմիս մէջը Յովսիա մէկ նետով մը չարա-  
չար զարնուեցաւ, անանկ որ ինչուան Նրուսա-  
ղէմքերին նէ՝ մեռաւ. ու իրեն մահուանը հա-  
մար սաստիկ սուգ մուաւ ժողովուրդը, և փառա-  
ւորապէս իր գերեզմանը տարին թաղեցին, ու  
Երեմիա մարգարէն ալ վրան ողը մը շինեց։

Ժ. Յովսիայի ետեկն ժողովուրդը անոր  
տղոցը մէկը Յովաքազըսուած քսանուիրեք տա-  
րուան՝ թագաւոր դրին վրանին, որ իրեն հօրը  
բարեպաշտութիւնը թողուց, անկէ առջի չար  
թագաւորներուն հետեւեցաւ։ Անոր համար Աս-

տուած ալիրեն թագաւորութիւնը կարշըցուց, անանկ որ՝ իրեք ամսէն ետքը երբոր ան վերը ըսուած Նեքաւով Եգիպտացւոց թագաւորը Ասորւոց պատերազմէն դարձաւ, Երուսաղէմ եկաւ, Յովաքազ թագաւորը աթուէն ձգեց, ու շղթաներով կապած՝ առաւ հետը Եգիպտոս տարաւ, որ հօն մեռաւ: Եւ իր տեղը թագաւոր դրաւ անոր մեծ եղբայրը քսանը հինգ տարուան՝ Եղիակիմ ըսուած, որ ինքը փոխեց անունը Յովակիմ դրաւ, ու վրան ծանր տուրբեր կապեց որ տարիէ տարի իրեն վճարէ:

Ժ. Ա. Աս Եղիակիմ կամ Յովակիմ ըսուածս ալչէ թէ միայն իր Յովսիա հօրը նման չելաւ, հապա մէկալ եղբօրմէն ալչար ու անօրէն ճամբայ բռնեց. և թէպէտ շատ անգամ կը խրատէր զինքը Երեմիա մարդարէն, բայց շահ մը չէր ըներ: Ուստի չորս տարիէն ետև Նաբուգոդոնոսոր Բաբելացւոց թագաւորը եկաւ Երուսաղէմ առաւ, ու Յովակիմ թագաւորը շղթաներով կապած բռնեց Բաբելոն տարաւ, և քիչ մը ատեն քովը պահելէն ետև՝ վրան ծանր տուրբ դրած անանկ թօղ տուաւ: Յովակիմ ալ առջի բերանը աս տուրքս վճարեց. բայց ետքը գլուխ որ քաշեց ապստամբեցաւ Նաբուգոդոնոսորէն, ան ատենը նորէն վրան եկան Բաբելացիքը ու Քաղդէացիքը, և Երկայն ատեն հետը պատերազմ ընելով վերջը Երուսաղէմ առին մտան կողոպտեցին, ու Յովակիմ թագաւորն ալ տասնըմէկ տարի թագաւորելէն ետև չարաչար սպաննեցին:

Ժ. Բ. Ետեւէն թագաւոր նստաւ իրեն որդին Յեքոնիա՝ որ Յովակիմ ալ կ'ըսուէր, տասնըմը տարուան, ասոր չարութիւնն ալիր հօրմէն

վար չեր մնար : Ուստի շատ չանցաւ իրեք ամսէն  
ետքը նորէն եկաւ Նաբուգոդոնոսոր՝ Երուսա-  
ղէմը պաշարեց առաւ , և բոլոր քաղքին ու տա-  
ճարին ոսկին ու արծաթը կողոպտելով , նաև  
թագաւորն ալիր բոլոր պալատի մարդիկներովը  
ու իշխաններովը և ուրիշ հազարաւոր գերինե-  
րով Երուսաղեմէն հանեց Բաբելոն տարաւ , և  
հոն մնացածներուն վրայ թագաւոր դրաւ իրեն  
իշխանութեաններքել՝ Սեղեկիա ըսուած վերը  
յիշուած Յովսիա թագաւորին պղտի տղան՝  
քսանըմէկ տարուան :

Ժ.Թ. • Աս Սեղեկիայի շարութիւնները և ա-  
նօրէնութիւնները անցուց իր եղբայրներուն ը-  
րածը , անսանկ որ՝ իր չար օրինակովը բոլոր ձեռ-  
քին տակը եղող ժողովուրդն ալաւրեց , որ կու-  
պաշտներէն վար չեին մնար , և ամենեին մար-  
դարէից քարոզութիւնները չեին մռեր , հապա-  
ծաղը ալ կ'ընէին մարդարէներն : Անոր համար  
թոյլտուաւ Սրտուած , որ իրենց երդումին դէմ՝  
նորէն գլուխ քաշեն Նաբուգոդոնոսոր թագաւո-  
րէն , որ անոր ձեռքովը ալ բոլոր բովանդակ ջըն-  
ջէ վերցընէ աս Յուդայի ցեղի մնացած տէրու-  
թիւնը , ինչպէս Իսրայելացւոց տասը ցեղինը ա-  
ռաջ ըրեր էր : Այսպէս որ ըրին , Նաբուգոդո-  
նոսոր ալ անհամար զօրքով նորէն Հրէաստան  
եկաւ , ու առաջ Եգիպտացիքը յաղթելով՝ որ  
Հրէից օգնական եկեր էին , եսքը գնաց Երու-  
սաղեմի վրայ , և երկու տարի շարաչար պաշարե-  
լէն ետեւ՝ սաստիկ ուժով մը վրայ տուաւ պարը-  
պին մէկ կողմէն փլցուց քաղաքը մաաւ : Ան ա-  
տենը գիշերանց քաղքի մարդիկը փախչող փախ-  
չողի , անոնց հետ Սեղեկիա թագաւորն ալ քաղ-  
քէն դուրս սկրդեցաւ ելաւ որ փախչի . Քաղ-

դէացիք զինքը Ճանչցան՝ ու Ետեկէն ինկան բըռ-  
նեցին՝ Նարուգոդոնոսորի առջեր տարին. Նա-  
րուգոդոնոսոր ալիրէն ըրած անհաւատարմու-  
թիւնը երեսը զարնելով՝ հօն բերել տուաւ իրէն  
տղաքը և իր խորհրդակից իշխանները՝ ու աշացը  
առջեր զանոնք սպաննել տուաւ. Ետքը իրէն եր-  
կու աչքն ալ հանել տուաւ, ու շղթաներով կա-  
պած անանկ Բաբելոն տարաւ:

Ետքը Նարուզարդան դահճապետ ըսուած՝  
Նարուգոդոնոսորի իշխաններէն մէկը Երուսա-  
ղէմեկաւ, Աստուծոյ տաճարը ու Թագաւորին  
պալատը Թալլեց՝ ամէն բանը վերցուց, ու կրակ  
տուաւ այրեց, և քաղաքին պարիսպները հի-  
մնայատակ փլցուց. ու բոլոր մեծամեծքը և ու-  
նեոր մարդիկը բռնեց Բաբելոն գերի տարաւ,  
անանկ որ՝ միայն աղքատները ու բանի չեկող  
անշահ մարդիկը և երկրագործները հօն մնացին,  
և ան մնացած ժողովրդին վրայ Նարուգոդոնո-  
սորի հրամանովը Հրէից ազգէն, մէկ իշխան մը  
դրաւ՝ Գոդողիա ըսուած որդի Աքիկամայ, որ  
Մասեփա կը նստէր: Ասիկայ քիչ մը ատեն խա-  
ղաղութեամբ կառավարեց, ինչուան որ մէկ ու-  
րիշ մարդ մը Յուդայի թագաւորական ցեղէն  
Խամայէլ որդի Նաթանայ ըսուած՝ գնաց խա-  
բեբայութեամբ ան Գոդողիան իրէն հետը միա-  
բանած Հրէաններովը սպաննեց, ու Ետքը երբոր  
անկէց Թալլած բաններովը Ելեր կը փախչէր, Յո-  
վնաթան որդի կարէի ըսուած մէկ մը՝ զօրքով  
անոր Ետեկէն ինկաւ, որ ան ալ Թալլած բաննե-  
րը Թողուց՝ Ճորով գլուխը փրցուց Ամօնացւոց  
Թագաւորին քովը գնաց, որ իրէն դրդմամբը Գո-  
դողիան սպաններ էր: Ետքը աս Յովնաթան  
ըսուածս, որ ան մնացած Հրէանները քովը ժող-

ված՝ ինքը անոնց իշխանութիւն կ'ընէր, իրեն սիրսն ալ վախ մտաւ թէ Քաղղէացիք նորէն իր վրայ ալգան. և ասոր համար թէպէտ հարցուց Երեմիա մարգարէին, և անկէց ալ Աստուծոց հրամանովը լսեց, որ լսաւ թէ չվախնայ տեղէն չչարժի, բայց այսու ամենայնիւ Երեմիայի խօսքը չմռեց՝ բոլոր ժողովուրդը մշյտեղ առաւ Եգիպտոս փախաւ. որ ետքը հոն իրենց պատիժնին տուաւ Աստուած:

Այսպէս բոլոր Խարայելացւոց թագաւորութիւնը Սաւուղէն սկսած հինգ հարիւր ութը տարի քշելէն ետեւ, և իրեք հարիւր ութսունը ութը տարի՝ տասը ցեղին տէրութեանը բաժնուելէն, և հարիւր երառւնը զորս տարի անոնց թագաւորութիւնը վերցուելէն՝ բոլորովին վեր ջացաւ Յուղայի թագաւորութիւնն ալ, ինչպէս շատ անգամ սպառնացեր էր Աստուած՝ իրենց մեղքերը և անօրէնութիւնները մարգարէներուն (և մանաւանդ Երեմիա մարգարէին) բերնովը երեսնին տալով, ու լսելով որ թէ որ չդառնան՝ զիրենք բոլորովին պիտի կործանէ, և այլազգիններուն ձեռքը գերութեան պիտոր մատնէ, ինտոր եղաւ. Անկէց եօթանասուն տարիէն ետեւ թէպէտ նորէն ողորմեցաւ Աստուած՝ որ իրենց երկիրը դառնան, բայց միշտ ուրիշի տէրութեան ներքելը եղան, և մէյ մըն ալ ան իրենց առջի ինքնագլուխ աղատութիւնը ձեռք չձգեցին. ինչպէս որ կարգով իր տեղովը պիտի պատմենք: Հիմա ասկէ ետքը պատշաճ կ'երեայ որ՝ մասնաւոր անձանց վերաբերեալ պատմութիւնները դնենք, որ Խարայելացւոց և Յուղայի թագաւորութեան, կամ ետքը՝ անոնց գերութեան ատենը եղեր են:

## ՄԱՍՆ ՀԻՆԴԵՐՈՐԴ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԱՍՆԱԿՈՐ ԱՆՁԱՆՅ. ՈՐ  
ԽՄՐԱՅԵԼՈՅԻՇԽՈՅ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԵԱՆ. ԿԱՄ ԵՏՔԸ  
ԳԵՐՈՒԹԵԱՆ ԱՏԵՆՅ ԵՂԵՐ ԵՆ

—♦♦♦—

### Գ. Լ. Ո Ւ Խ Ա.

Պ ա տ մ ո ւ զ ր ի շ ե լ Տ ո բ ի ր ա յ շ :

ԱԺ աշխարհի 3290:

Տ ո ւ թ ի սրայելացի էր Նեփթաղլսմի ցե-  
ղէն՝ Թեզքուէ ըսուած քաղքէն, իսրայելացւոց  
տասը ցեղին կռապաշտութեան ատենը, որինքը  
միշտ աստուածպաշտութեամբ և բարեպաշտու-  
թեամբ ապրելով՝ ան Յերոքովամի դրած հոր-  
թերը չէր պաշտեր, հապա մովսիսական օրինաց  
հետեւելով, ամէն աստուածային տօնախմբու-  
թեան օրերը կ'ելլէր Յուդայի երկիրը կ'անցնէր՝  
Երուսաղէմ տաճարը կ'երթար, հօն իր ուխտը  
և աղօթքը կը կատարէր: Երբոր իսրայելացւոց  
տասը ցեղը գերի տարաւ Սաղմանասար Սսորես-  
տանի թագաւորը, Տորիթ ալ հետերնին առ-  
նուեցաւ Նինուէ գնաց. ու հօն ալ իր Աննա ը-  
սուած կնկանը հետ՝ մէկհատիկ Տորիա տղեկո-  
վը ան կռապաշտներուն մէջը իր բարեպաշտու-  
թիւնը լժողուց, և իրեն ազգին գերիներուն  
շատ օգնութիւն կը հասնէր: Անոր համար Աս-

տուած ալզինքը օրհնեց, որ Ասղմանսասար թագաւորին այնչափ սիրելի եղաւ որ՝ իրեն վաճառական ( այսինքն վերիլսարձ ) ըրաւ, ու Տօրիթի ազատութիւն տուաւ՝ որ ուր ուզէ նէ երթայ քալէ։ Ասղմանսասարին ետևէն երբոր Աենեքերիմթագաւոր եղաւ, ու Եղեկիային պատերազմէն ( ինչպէս վերը ըսինք ) յաղթուած դարձաւ նէ, իր տակը եղած Խորայելացւոց հետ սաստիկ թշնամութեամբ կը վարուէր, և շատ մարդիկ կը բռնէր կը սպաննէր։ Տօրիթ ալգիշերանց գաղտուկ կ'երթար ան մեռելները կը թաղէր. աս բանիս համար թագաւորը ուզեց որ Տօրիթն ալ սպաննէ. ան ալ փախաւ երեսը պահեց. ուստի Տօրիթի բոլոր ունեցածը թագաւորական դիէն յափշտակեցին։ Երբոր սպաննուեցաւ Աենեքերիմ, Տօրիթ նորէն իր տունը դարձաւ, և իր առջիբարեպաշտական գործքերը ձեռքէ չէր թողուը կ'ընէր։ Ինչպէս մէկ օր մըն ալ փառաւոր սեղանն պատրաստած իր ազգականներուն հետ կերակուր որ պիտի ուտէր, սիրող չգիմացաւ՝ իր Տօրիա որդին խըկեց որ երթայ պարտի՝ Խորայելացւոց ազգէն աղքատ ու կարօտ մը որ գտնէ նէ, բերէ իրենց հետ սեղաննատեցընէ. գնաց տղան ու շուտ մը գարձաւ հօրը պատմեց թէ՝ Խորայելացւոցմէ մէկ մը սպաննած փողոցը ձգուած է։ Աս որ լսեց Տօրիթ, առջեկի կերակուրը թողուց շուտ մը գնաց վերցուց ան մեռելը տուն բերաւ՝ գաղտուկ պահեց, ու ետքը գիշերանց մարդ չիմացած գնաց թաղէց զանիկայ, և ան գիշերը մոլոխական օրինաց ըսածին պէս՝ պիղծ սեպուելով՝ տունը ըմտաւ պառկելու, հասրա դուրսը պատմն տակը յոգնած կռնըկին վրայ ինկաւ, ու աչքը բաց հոն քնանալուն ատեն

վերեն Ճնշղուկներն որ կը ծրաեին, ան ծիրտը  
 տաք տաք Տորիթի աշացը մէջ երթալով ա-  
 չուրները կուրցաւ, անանկ որ՝ ալ Ճար չեղաւ  
 բացուելու: Բայց Տորիթ առ նեղութիւնս ալ,  
 որ եղայրսիրութեան պատճառով իրեն հան-  
 գրպեցաւ, զարմանալի համբերութեամբ կը քա-  
 շէր, ու փառք կու տար Աստուծոյ. մանաւանդ  
 Երբոր անկէ ետե աղքատութիւնն ալ աւելի վը-  
 րան կոխեց, անանկ որ միայն կնկանը ձեռքը կը  
 նայէր, որ անիկայ մանած մանելով խղճաբար իր  
 տունը կը պահէր: Աս թշուառութեանս մէջը  
 Տորիթ կարծելով թէ ալ ինքը պիտի մեռնի  
 Երթայ, քովը կանչեց իր մէկ հատիկ Տորիա  
 որդին, անոր բարի բարի խրատներ կտակ ընե-  
 լով ապսովեց որ ելլէ Մարաց Երկիրը Երթայ,  
 որ հոն Գաբրայէլըսուած մէկ մարդէ մը իր ա-  
 տենով տասը քանիքար (կամ քէսէ) փոխ տուած  
 ստակը առնէ իրեն բերէ. անոր ձեռաց դիրն ալ  
 հանեց տղին տուաւ: Տորիան ալ աս Ճամբոր-  
 դութեանս ընկեր գտնելու համար տնեն դուրս  
 Ելածին պէս՝ շուտ մը առջեր մէկ կտրիճ մը տէ.  
 սաւ Ճամբորդի կերպարանքով, որ ան Աափայէլ  
 հրեշտակն էր, որ Աստուած իրեն խրկեր էր.  
 ինքն ալ զանիկայ կանչեց առաւ իր հօրը քովը  
 բերաւ: Տորիթն ալ հրեշտակն ըսածին պէս՝  
 կարծելով թէ ինքը Անանիայի իր բարեկա-  
 մին որդին է, ուրախութեամբ Տորիան անոր  
 յանձնեց՝ որ Մարաց Երկիրը տանի, և հետը  
 խօսք գրաւ որ իրեն օրը դրամ մը վարձք տայ,  
 ու իր կերակուրը, և աս դորձքս կատարելէն ու  
 առողջութեամբ գառնալէն ետքը՝ խօսք տուաւ  
 ուրիշ բան ալ իրեն տալու, ու այնպէս օրհնե-  
 լով զիրենք Ճամբայ դրաւ:

Երբոր ասոնք գացին Եփրատ գետը հասան, ու Տորիա գետին քովը զնաց որ քիչ մը լուացուի հանգչի, յանկարծակի անդիէն մէկ մեծ ձուկ մը վրան վազեց. ան ատենը Ո.ափայէլ հրեշտակը իրեն ըսաւ թէ «Մի վախնար՝ բռնէ դուրս քաշէ». ան ալ ցամաքը քաշեց, ու հրեշտակին տուած խրատին պէս՝ ան ձկան սիրտը, լերդը ու լեղին հանեց մէկ դի դրաւ պահեց, ու ձուկը եփեցին կերան։ Անկեց ետքը երբոր ալ Եկբատան ըսուած Մարաց երկիրը հասան, հրեշտակը դարձաւ Տորիայի ըսաւ թէ՝ «Երթանք աս գիշերս հոս Հռագուելի տունը կենանք, որ օտար մարդ չէ՝ քու ազգականդ է. և աս մէկհատիկ Սառա աղջիկ մը ունի, խելք ու իմաստուն. քեզի կը վայլէ որ դուն առնես զանիկայ. կ'ուզես նէ ես հօրը հետ կը խօսիմ՝ բանը կը շինեմ»։ Տորիա ալ իրեն ըսաւ թէ «Ես կը վախնամ. լսեր եմ որ եօթը հոգի ան աղջիկը առնելու եղեր են, ու ան եօթն ալ հարսնիքին առջի գիշերը մէկ դեմ մը եկեր մեռցուցեր է. ես հօրս ու մօրս մէկհատիկն եմ, թէ որ ինձի ալ անանկ պատահի նէ՝ մեղք է իմ ծնողացս»։ Հրեշտակը նորէն սիրտ տուաւ տղին որ չվախնայ, ու սորվուց իրեն թէ ինչպէս աս փորձանքէս պիտի խալսի. ապըսպեց որ առջի դիշերը հետը քիչ մը կրակ առնէ, և ան ձկան սիրտը ու լերդը անոր վրայ դնէ ծխէ, և հարսին հետ մէկտեղ աղօթք ընեն աղացեն Սստուծոյ. «Ան հոտէն, ըսաւ, ան դեր կը փախչի կը կորսուի, ու Աստուծոյ օր հնութեամբը մէկտեղ կը ծերանաք, զաւկըներու տէր կը լլաք. ինչու որ աս աղջիկս քեզի միայն պահեր էր Աստուած»։ Ետքը Եկբատան Հռագուելի տունը որ գացին, Ո.ափայէլ հրեշտակը

ինչպէս որ ըսեր էր, մէջ մտաւ խօսեցաւ աղջը-  
 կանը հօրը մօրը հետ. անոնք ալ շատ ուրախա-  
 ցան ասոր վրայ որ աղջիկնին Տորիայի պիտի տան,  
 որ իրենց ազգական էր: Խօսքը դրածին պէս եր  
 բոր սկսան հարսնիքը ընել, և ան գիշերը Տորիա  
 ալ հրեշտակին ապրաբածը ընելով բանը որ յա-  
 ջող գնաց, ամէնքը փառք տալով Աստուծոյ՝  
 տասնըորս օր ալ երկնցուցին հարսնիքին ուրա-  
 խութիւնը: Եւ ան օրերը գնաց հրեշտակը ու  
 ստակն ալ (ինչպատճառով որ ձամքայ ելեր եկեր  
 էին) Գաբայելի քովէն առաւ բերաւ, ու անանկ  
 Տորիայի հետ հարսը մէկտեղ առած իր օժիտ-  
 ներով բաներով ելան որ դառնան՝ ինուէ գ.ան.  
 որ Տորիթ ալ իրեն կնկանը հետ աչուընին ձամ-  
 բան կը սպասէին, սրտերնին կը հալը կը մաշէր՝  
 կը վախնային թէ այնչափ ուշանալով տղին փոր-  
 ձանք մը հանդըպած ըլլայ: Երբոր Նինուէ քա-  
 ղաքը մօտիկցան, հրեշտակը Տորիայի հետ ա-  
 ռաջ անցան՝ տուն եկան, և ան ատենը Տորիան  
 հրեշտակին ըսածին պէս ան պահած ձկան լեղին  
 հանեց հօրը ազքը քսեց, և անով շուտ մը  
 բժշկուեցաւ Տորիթ՝ աչուըները բացուեցան, ու  
 ինքն ալ ուրախութեամբ իր սիրելի զաւկին վի-  
 զը պլաստելով՝ փառք կու տար Աստուծոյ, մանա-  
 ւանդ երբոր Տորիայէ կը լսէր թէ ան ձամքոր-  
 դութեանը ատենը ինչպէս ողորմեցաւ Աստուծած,  
 որ ամէն բանը աղէկյաջողեցաւ, ու ինքը իր ազ-  
 գէն հարս բերաւ իր տունը. անոր համար եօթը  
 օր ալ Տորիթ նորէն հարսնիքի ուրախութիւնը  
 բաւ: Ետքը Տորիթ իր տղին հետ խորհուրդ ը-  
 րաւ որ, ան բերած ստրկին կէսը աս ձամքայ ցու-  
 ցընող կտրիձին վարձք տան, որ իրենց այսպիսի  
 ծառայութիւնները բաւ, հարսը բժշկեց, ստակը

զնաց հաւատարմութեամբ առաւ քերաւ, ու ի-  
 րեն կուրցած աչուլները բացուելու պատճառ ե-  
 ղաւ: Ուստի երբոր զանիկայ առջենին կանցե-  
 ցին՝ ու անքերած ստրկին կէսը իրեն վարձք տա-  
 լու որ եղան, ան ատենը անիկայ ալ ըսաւ յայտ-  
 նեց անոնց թէ ինքը Ռափայէլ հրեշտակն է:  
 Աս որ լսեցին՝ սրտերնին վախ ինկաւ սաստիկ  
 շփոթեցան. ան ալ իրենց ըսաւ թէ «Մի վախ-  
 նաք, հապա փառք տուեք Աստուծոյ, որ ձեր ը-  
 րած ողորմութիւնները և ուրիշ բարեգործու-  
 թիւնները տեսնելով՝ զիս խրկեց որ ձեզի օգնեմ:  
 և հիմա ալ ատենը հասաւ որ՝ նորէն զիս խրկո-  
 ղին քովլը դառնամ»: ու անանկ՝ անոնց աչացը  
 առջեն աներեւոյթ եղաւ հրեշտակը: Ան ատե-  
 նը Տօրիթ փառք տալով Աստուծոյ օրհնու-  
 թիւն մը շարադրեց, որ անոր մէջը նորհակալ  
 կըլլայ Աստուծոյ ըրած բարերարութեանցը  
 վրայ, ու կը մարդարէանայ թէ Խորայէլացիքը  
 իրենց գերութենէն պիտի դառնան, ու Երու-  
 սաղէմ նորէն պիտի շինուի: Անկէ ետքը Տո-  
 րիթ բարի ծերութեամբ ապրեցաւ ինչուան որ  
 հարիւր յիսուն տարուան եղաւ, և մահուան ա-  
 տենը Տօրիայի զարմանալի խրատներ կտակընե-  
 լով՝ անանկ հոգին աւանուեց: Տօրիա ալ հօրը  
 ապրսպրածին պէս՝ զինքը և իր Աննա մայրը Նի-  
 նուէ քաղաքը թաղելէն ետե՝ իրեն Սառա կնի-  
 կովս ելաւ Եկրատան աներոջը քովլ գնաց . հոն  
 ալ աներն ու զոքանցը ինքը թաղեց, ու բոլոր  
 անոնց ունեցածն ալ ինքը ժառանգեց. և իր  
 Տօրը խրատներովը միշտ բարեպաշտութեամբ  
 ապրելով, ինքն ալ աստուածային օրհնութեամ-  
 բը ծերացած՝ հարիւր քսանը եօթը տարուան  
 վախնանեցաւ:

Գ Լ ՈՒ Խ Բ .

Պ ա տ մ ո ւ ր ի ւ հ օ ն ո ւ դ ի ր ա յ .

Ա մ ա շ ե ս ա ր հ ի լ ե ր 3348 :

Ն ա բ ու գ ո դ ո ն ո ս ո ր Ա ս ո ր ե ս տ ա ն ի թ ա գ ա ւ ո ր ը՝  
Ա ր փ ա ք ս ա դ ը ս ու ա ծ Մ ա ր ա ց մ ե ծ թ ա գ ա ւ ո ր ն  
ո ր յ ա ղ թ ե ց , ա ն ո վ ա ւ ե լ ի ս ի ր տ ա ռ ա ծ ՝ ա ն ա ն կ  
ք ի թ ը մ ե ծ ց ա ւ հ պ ա ր տ ա ց ա ւ , ո ր ա լ կ' ո ւ զ է ր ը ո ւ  
լ ո ր ա շ խ ա ր հ ք ի ս տ ի ր ա պ ե տ ե լ , և ա մ ե ն է ն Ա ս  
տ ո ւ ծ ո յ պ է ս պ ա շ տ ո ւ ի լ ։ Ո ւ ս տ ի ը ն տ ր ե ց ի ր զ օ ւ  
ր ա պ ե տ ն ե ր ո ւ ն մ է ջ է ն մ է կ մ ը ա ւ ե լ ի ք ա ջ ու զ օ ւ  
ր ա ւ ո ր՝ Հ ո զ է փ ե ռ ն է ս ա ն ու ն ո վ , և ա ն ո ր ձ ե ռ ք ը  
հ ա ր ի ւ ր ք ս ա ն հ ա զ ա ր հ ե տ ե ա կ (ա յ ս ի ն ք ն ե ա յ ա ն )  
զ օ ր ք տ ո ւ ա ւ , ա յ ն չ ա փ ա լ ձ ի ա ւ ո ր , ո ր ի ն չ ո ւ ա ն  
ո ւ ր ո ր հ ա մ ն ի ն է ե ր թ ա յ զ ա մ է ն ը ի ր ի շ խ ա ն ո ւ ։  
թ ե ա ն ն ե ր ք ե ր ա ռ ն է ո ւ գ է մ կ ե ց ո զ ի ն չ խ ն ա յ է ,  
ջ ա ր դ է ա ւ ր է ո չ ն չ ա յ ց ը ն է ։ Հ ո զ է փ ե ռ ն է ս ա յ ս ա լ ի ս ի  
մ ե ծ պ ա տ ր ա ս տ ո ւ թ ե ա մ ը ։ Ն ի ն ո ւ է ք ա զ ք է ն ե ւ  
լ ա ւ , ա ռ ջ ե ր հ ա ն դ ր պ ա ծ տ է ր ո ւ թ ի ւ ն ն ե ր ը և ա զ  
գ է ր ը ա ն ո զ ո ր մ ա ք ա ր կ ո տ ր ե լ ո վ ։ թ ա լ լ ե լ ո վ ո ւ ի ր  
տ ա կ ը ա ռ ն ե լ ո վ ե կ ա ւ հ ա ս ա ւ Հ ր է ա ս տ ա ն ի ք ո  
վ ը , և հ ո ն ք ա ն ա կ ը դ ր ա ւ կ ա ն կ ա տ ա ւ ա մ ս ո ւ մ ը  
չ ա փ՝ ո ր զ օ ր ա ց ը ո ւ տ ե լ ի ք պ ա տ ր ա ս տ է ։ Հ ր է ա յ  
ք ը ե ր բ ո ր ա ս ի մ ա ց ա ն՝ ո ւ տ ե ս ա ն ո ր ա լ կ ա ր դ ը  
ի ր ե ն ց հ ա ս ա ւ , մ ե ծ վ ա խ ի մ է ջ ի ն կ ա ն . մ ա ն ա  
ւ ա ն դ ա ն ա լ կ ը լ ս է ի ն թ է ա մ է ն տ ե զ ա ց կ ո ւ ռ ք ե  
ր ը չ ա ս տ ո ւ ա ծ ն ե ր ը Հ ո զ է փ ե ռ ն է ս կ ը վ ե ր ց ը ն է ր ,  
ա ն ո ն ց տ ե զ ը Ն ա բ ո ւ գ ո դ ո ն ո ս ո ր ը պ ա շ տ ե լ կ ո ւ  
տ ա ր . ա ն ո ր հ ա մ ա ր բ ո լ ո ր ս ր տ ո վ պ ա ք ո վ ա զ օ թ ։

քով Աստուծոյ գիմեցին, որ իր տաճարը իրենց  
ազգովը խալսէ աս բռնաւորիս ձեռքէն, ու ի-  
րենք ալ ձեռուը ընին եկածին չափ իրենց սահ-  
մանին բերդերը զօրք դրին ամրցուցին : Բետի-  
ղուա ըսուած Հրեից քաղաք մը կար՝ թշնամի-  
ներուն դրած բանակին առջեր, որ Հրեաստանի  
դրան պէս էր. աս ալ աղէկ մը ամրցուցած  
դէմկեցեր էր :

Հողեփեռնէս երբոր աս Հրեից պատրաստու-  
թիւնը իմացաւ՝ կրակ կտրեցաւ վրանին, քովը  
կանչեց ժողովեց ան տեղացի իշխանները, ու  
զարմանալով պատճառը հարցուց թէ՝ « Աս Խո-  
րայելացի ըսուած պղտի ազգ մը՝ իրենց ի՞նչ բա-  
նին վրայ յուսալով՝ սիրտ կ'ընեն ինձի դէմ կե-  
նալու » : Ան ատենը Աքիոր ըսուած Ամռնա-  
ցւոց գլխաւոր իշխանը սկսաւ զրուցել թէ ով-  
են աս Հրեաները և ի՞նչպէս զօրաւոր Աստուած  
ունին, որ քանի որ անոր տուած օրէնքները կը  
պահեն նէ, մարդ զանոնք չիրնար յաղթել.  
« Անոր համար հիմա հետերնին իյնալու ժամա-  
նակը չէ, ըսաւ, որ աղէկ կ'երթան իրենց Աս-  
տուծոյն հետ. սպասենք որ մեղանչեն՝ հետը  
աւրուին, ան ատենը բան մը կը հոգանք. չըլ-  
լայ թէ հիմա վրանին ելենք նէ՝ խախք ըլ-  
լանք » : Աս որ լսեց Հողեփեռնէս՝ սաստիկ սըր-  
դողեցաւ Աքիորի վրայ, թէ ինչու բանի տեղ  
չսեպելով Նարուգողնոնոսորի ուժը՝ անանկյան-  
դըգնութեամբ դէմ խօսեցաւ : Աւստի ասոր  
պատիժ՝ հրամայեց որ սուքը ձեռքը կապած տա-  
նին Աքիորը Բետիզուայի բերդին տակը ձգեն,  
որ « Երբոր, ըսաւ, գամ քաղաքը մօնամ նէ,  
դուն ալ անոնց հետ քու պատիժդ կատարեալ  
գտնես » : Ասանկ որ լրին, Խորայելացւոց պա-

Հապանները զան տեսնելուն պէս՝ բերդէն ելան վրան վազեցին, ու Աքիորը առին Բետիղուա բերին. ան ալ հոնտեղը ամենուն առջեւ պատմեց թէ՝ ինչ պատճառով Հողեփեռնէս իրեն ասանկ ըրաւ, և ինչպէս ինքը կը պատրաստուի գալու զիրենք ջարդելու։ Ժողովուրդը աս լսելով ահռեցան, ու սկսան պաղատիլ Աստուծոյ՝ որ նայի անոր հպարտութիւնը, ու իրենց ողորմի. մանաւանդ անկէց ետքը երբոր տեսան որ Հողեփեռնէս իր բոլոր անհուն զօլքով ալ եկեր բերդը չորս դին պաշարեր՝ քաղքին ջուրն ալ կտրեց։ Երսունըսորս օր որ աս Բետիղուայի պաշարումը քշեց, ալ ծարաւէն Ճարերնին հատած՝ քաղքին իշխանները կը մտմտային որ, թէ հինգ օրէն ալ Աստուած իրենց չողորմի չազատէնէ, քաղաքը բանան թշնամիին ձեռքը տան։

Աս Բետիղուա քաղքիս մէջը մէկ ունեոր որբեւարի կնիկ մը կար Նմաւոնի ցեղէն Յուղիթ ըսուած, խիստ աղուոր տեսքով, և անանկ զարմանալի պարկեշտ, աստուածավախ ու առաքինի որ՝ իր Մանասէ ըսուած էրկանը մեռնելէն ետքը ալ չուզեց նորէն կարգուիլ, հապա առանձնացած իր տունը կը նստէր, ու պաքով աղօթքով այսպէս սրբութեամբ կ'ապրէր։ Յուղիթ երբոր լսեց իմացաւ աս բաններս, և ինչպէս կ'ըսեն՝ Աստուծմէ լուսաւորած, քովը կանչեց քաղքին իշխանները՝ յանդիմանեց զիրենք ան թերեհաւատական բանին վրայ, որ ըսեր էին թէ հինգ օրէն Աստուած մեզի չողորմինէ՝ քաղաքը թշնամիին ձեռքը տանք։ Ետքը ուրիշ խրատներով ու օրինակներով ալ յորդորեց զանոնք՝ որ Աստուծմէ յոյսերնին չկտրեն, և իրենց ըսաւ թէ՝ «Միայն դուք աղօթից մի դադարիք,

աս հինդ օրուանս մէջ կը յուսամոր Աստուած  
իմձեռքովս ձեզի բարի ելք մը տայ . բայց դուք  
իմետեէս մ'իյնաք իմանալու՝ թէ ես ինչ պի-  
տոր ընեմ» : Անանկ գնաց Յուդիթ իր աղօթք  
ընելու տեղը , ու վրան քուրձ մը հագած և գը-  
լուխը մոխիր ցանած՝ ապաշխարութեան նշան ,  
ինկաւ Աստուծոյ առջե , ու աղաշանքով պաղա-  
տանքով խնդրեց Աստուծոյ՝ որ ողորմի իր ժողո-  
վըրդոցը , և իրեն ուժ տայ , որ ինչպէս լցո-  
տուերէ ընելու նէ՝ այնպէս բանը աջողութեամք  
կատարէ : Ետքը ելաւ լուացուեցաւ սրբուե-  
ցաւ , մազերը հիւսեց շտկեց , ու իրեն փառաւոր  
հագուստները հանեց՝ զլիսէն ինչուան ոտքը զար-  
դաբուեցաւ . և այնպէս հագուած կապուած՝  
հետը առաւ աղախինը , ու անոր ձեռքը տուաւ  
իր կերակուրին ամանը՝ անանկ Բետիղուա քաղ-  
քէն դուրս ելան :

Երբոր քիչ մը առաջ գացին , շուտ մը վրա-  
նին հասան Հողեփեռնեսի զինուորները , զար-  
մանալովթէ այնպիսի կնիկ ինչ բան ունի հոն  
տեղուանքը , անանկ զինքը առին Հողեփեռնե-  
սի առջեր տարին : Հողեփեռնես երբոր Յու-  
դիթը տեսաւ , խելքը գնաց սաստիկ սիրտը կա-  
պուեցաւ անոր աղուորութեանը վրայ . հարցուց  
իրեն թէ « Ո՞վ ես , ուսկից կու գաս » . Յուդիթ  
աւ խելացի կերպով անուշ շարժմունքներով ,  
( որ անոր սիրտը եւելք իրեն քաշէ՝ ու զինքը  
խարէ ) անոր պատախան տուաւ . « Տէր իմ ,  
ըսաւ , տեսայ որ Աստուած բարկացեր է մեր  
ազգին , ու Աստուծոյ երեսէն ինկած՝ պիտի չա-  
րացար թշնամիներուն ձեռքը մատնուի մեր ազ-  
գը . անոր համար ես փախայ՝ քու քովդ եկայ  
քեզի աղախին ըլլալու : Բայց աս աւ գիտնաս

որ՝ ես աստուածապաշտ եմ. ուստի կը խնդրեմ  
որ ինձի հրաման տաս, որ մարդ չդպչի՝ գիշեր-  
ները մինաւոր բանակէն դուրս ելլեմ, որ իմ ա-  
զօթքս առանձին կատարեմ, ու դառնամ. ու ես  
անանկ իմ Աստուծմէս ատենը իմանալով, ա-  
ռանց մէկ մը քու զօրքէդ կոտրուելու՝ քեզ առ  
նեմ Երուսաղեմի մէջը տանիմ»։ Հողեփեռ-  
նէս աս բաներս լսելով սիրտը աւելի կապուե-  
ցաւ ու տաքցաւ Յուդիթի վրան, և անոր բոլոր  
ըսածներուն հաւտալով հրամայեց որ ներսը իր  
քովը առնեն բերեն զինքը, ու ապրսապրեց որ իր  
աղեկ կերակուրներէն և աղնիւ գինիներէն անոր  
տան. բայց Յուդիթ աղաչեց ըսաւ որ՝ «Ես  
ձեր կերակուրներուն չեմ կրնար դպչիլ. անոր  
համար հետս ինձի կերակուր բերեր եմ, կը  
հրամմես նէ՝ ես անկէց կ'ուտեմ»։ Այսանկ ի-  
րեք օր իրեք գիշեր Յուդիթ Հողեփեռնեսի  
հետը անցուց, ու ըսածին պէս գիշերները մի-  
նաւոր բանակէն դուրս կ'ելլէր՝ Աստուծոյ առջե-  
կիյնար աղօթքը կ'ընէր, որ ինչ բանի համար  
եկեր է նէ՝ աջողի։ Չորրորդ իրիկունը Հողե-  
փեռնէս ուզեց որ մէկ փառաւոր սեղան մը ու-  
րախութիւն մը ընէ իր զօրապետներուն. Յու-  
դիթն ալ հոն կանչեցին, որ հագուած կապուած  
եկաւ, ինքն ալ նստած՝ իր հետը բերածներէն  
կ'ուտեր. և ան ատենը Հողեփեռնէս Յուդիթի  
վրայ որչափ կը նայէր, այսնափ ցանկութիւնը ա-  
ւելի շարժելով զինքը կը կորսնցընէր՝ ու գինին  
կը խմէր. Երբոր սեղանը լմբնցաւ՝ ամէն մարդ  
ելան իրենց տեղը դացին, միայն Յուդիթ ու  
Հողեփեռնէս հոն մնացին. Հողեփեռնէս ալ  
աստուածային նախախնամութեամբ՝ թմրած  
ինկաւ իր մահիձին վրայ պառկեցաւ՝ առանո

Յուղիթի դպչելու։ Երբոր խորունկ քնոյն մէջն  
 էր Հողեփեռնէս, ան ատենը Յուղիթ ըսաւ  
 թէ Հիմա է ժամանակը, ու քովը գնաց անոր  
 թուրը հանեց՝ մէկ ձեռքովը մազերէն բռնեց՝  
 « Տէր Աստուած, ըսաւ, դու ինձի օգնէ », ու  
 մէկալ ձեռքովը երկու հեղզարնելուն պէս՝ Հո-  
 ղեփեռնեսի գլուխը կտրեց վրայէն փրցուց. ա-  
 նանկ առաւ դուրս ելաւ իր աղախինին տուաւ՝  
 որ ան իրեն կերակրին ամանին մէջը դնէ։ Եւ  
 այսպէս մարդ չիմացած՝ ( որ ամէնքը յոգնած  
 քուն էին ) գիշերանց անոնց բանակէն ելաւ  
 Բետիղուային պարսպին տակն որ հասաւ, սկը-  
 սաւ ուրախութեամբ պահապաններուն կանչել  
 ըսելթէ՝ « Ա.Լ դռները բացէք՝ Աստուած մե-  
 զի հետ է »։ Պահապաններն ալ շուտ մը վա-  
 զեցին բացին, և ան որ լսեցին՝ ամէնքը հոն ե-  
 կան, ջահերով ճրագներով վրան թափեցան,  
 որ տեսնեն թէ ինչ է. Յուղիթ ալ ամանէն  
 հանեց յուցուց իրենց. « Ահա, ըսաւ, Հողեփեռ-  
 նեսի գլուխը, որ ամբարտաւանութեամբ մեր  
 Աստուածը կը քամահրէր, որ ինձի պէս մէկ  
 կնկան մը ուժ տուաւ որ ես իմ ձեռքովս զինքը  
 սպաննեմ »։ Ժողովուրդն ալ փառք տուին Աս-  
 տուծոյ, ու ուրախութենէն չէին գիտերինչալէս  
 չնորհակալըսան Յուղիթի՝ որ զինքը այսպիսի  
 վաանգներուն մէջ ձգեց զիրենք ազատելու հա-  
 մար։ Հոնտեղը կանչել տուաւ Յուղիթ ան  
 վերը ըսուած Աքիոր Ամոնացւոց իշխանը, որ  
 երբոր եկաւ աս բաներս լսեց՝ ու Հողեփեռնե-  
 սին գլուխը տեսաւ, զարմանալէն խելքը թուաւ,  
 ու Յուղիթի ոտքը ինկած՝ գովասանքներ կու  
 տար իրեն. և ան սրատձառով ինքն ալ դարձաւ  
 աստուածապաշտ եղաւ։

Ետքը երբոր լուսցաւ առտու եղաւ, Յուդի-  
 թի ըսածին պէս՝ առաջ ելան Հողեփեռնեսի  
 գլուխը իրենց բերդին վրայ կախեցին. Ետքը  
 դուքս վազեցին գացին թշնամիներուն բանա-  
 կին վրայ: Անոնք ալ աս բանս տեմնելով շուտ  
 մը գացին Հողեփեռնեսի ձայն տալու, որ եւ-  
 լեն ինչպէս պէտք է նէ ասոնց գէմ պատերազ-  
 մին: Երբոր Հողեփեռնեսի պառկած տեղը մտան,  
 ու տեսան որ անիկայ արիւնթաթախ գետինը  
 փռուած ինկած՝ գլուխն ալ վրան չէ, բանը ի-  
 մացան, սկսան կանչել վայ տալ իրենց, որ մէկ  
 խրայելացի կնիկ մը խախաք խայտառակ ըրեր  
 է զիրենք, ու շփոթած ամէն ունեցածնին հոն  
 թողուցին՝ ցիրուցան սկսան փախչիլ: Եւ ան ա-  
 տենը խրայելացիք ալ ետևնին ինկած՝ շատ  
 մարդ ջարդեցին. ու բոլոր աւարը թալլեցին  
 առին, անանկ որ երսուն օր քշեց աս բոլոր  
 թշնամեաց բանակին բաները վերցընելը՝ քա-  
 ղաքը բերելը. ու Հողեփեռնեսի խորանը (այս-  
 ինքն չատըրը) իր բոլոր արծաթեղին և ոսկեղին  
 բաներովը Յուդիթի հանեցին ընծայ տուին.  
 որ ան ալ ետքը երուսաղեմի տաճարին նուիրեց:  
 Եւ 'ի հնորհակալութիւն աս Յուդիթի ըրած  
 քաջութեանը՝ չորս դիէն ամէն քաղըըներէն մե-  
 ծամեծները՝ էրիկ մարդ կնիկ մարդ կու գային  
 Յուդիթը տեմնելու, ու աքիլլյու ընելու: Նաև  
 երուսաղեմէն Յովակիմքահանայապետն ալ ե-  
 կաւ, ու օրհնենքներ կարդաց վրան. Յուդիթ  
 ալ աս իր ըրած քաջութիւնը և փառաւորյալ-  
 թութիւնը Աստուծոյ նուիրելով մէկ յորդորա-  
 կան օրհնութիւն մը զրուցեց աստուածային  
 ամենակարողութեանը: Այսպիսի ուրախու-  
 թիւնս իրեք ամիս քշելէն ետքը, Յուդիթ նո-

ըէն իր առջի ճամբան բռնեց՝ գնաց իր տունը  
առանձնացած կը կենար, և անսանկ բարի վար-  
քով ապրեցաւ ինչուան հարիւրհինդ տարի, ու  
հոն Բետիղուա քաղաքը թաղուեցաւ իրեն էր-  
կանը քովը:

### Գ Լ Ո Ւ Խ Գ .

Պատմութիւն Եսրերայ:

Ամաշխարհի 3448:

**Արտաշէս՝ մեծ ու զօրաւոր Պարսից թագաւորը,** իր թագաւորութեան երրորդ տարին եր-  
բոր փառաւոր յաղթութիւն մը ըրաւ՝ որ հարիւր  
քսանը եօթը գաւառ Հնդկաստանի երկրէն իր  
տակը առաւ, ուզեց մէկ մեծ կոչունք մը ուրա-  
խութիւն մը ընել իր իշխաններուն՝ Սիսիս ը-  
սուած թագաւորական քաղքին մէջը, որ վեց  
ամիսի չափ ատեն քշեց. անկէց ետքը նմանա-  
պէս վեց օր ալ ռամիկ (այսինքն պայաղի) մար-  
դիկներուն ըրաւ: Աս կոչունքներս այնչափ փա-  
ռաւոր և ամէն դիէն զարմանալի եղաւ, որ չէ  
լսուած թէ անորն մանը եղած ըլլայ աշխարհիս  
մէջ. և աս՝ չէ թէ միայն էրիկ մարդոց, հապա  
անոր պէս զատ կոչունք ալ ըրաւ Ասթինէ թա-  
գուհին՝ կանանց կողմը (այսինքն հարէմը) բոլոր  
մեծամեծաց կնիկներուն: Աս ուրախութիւննե-  
րուս ետքի օրը Արտաշէս թագաւորը աւելի  
զուարձացած (այսինքն քէֆ չափմիշ ըրած)  
խրկեց որ Ասթինէ թագուհին ելլէ ասդին գայ,  
որ իր իշխաններուն և բոլոր մարդոց առջելը ե-  
րևնայ ցուցընէ իր գեղեցկութիւնը: Երբոր Աս-

Թինէ չհնազանդեցաւ թագաւորին՝ ու չուղեց  
դալ, թագաւորը շատ սրդողեցաւ վրան, ուստի  
իր իշխաններուն հետ խորհուրդ ըրաւ ըսաւ որ՝  
« Աս բանս առանց պատիժ տալու թողունք նէ,  
ամենուն կնիկները ասկէց չար օրինակը կ'առ-  
նեն՝ իրենց էրիկնին չեն սեպեր՝ ոտից տակ կ'առ-  
նեն ». անոր համար Ասթինէն թագուհիութե-  
նէ վար ձգեց՝ հանեց. և բոլոր Պարափից տերու-  
թեան մէջ հրաման եղաւ որ՝ գեղեցիկ աղջիկ-  
ներ ժողվուին, որ անոնցմէ Ասթինէի տեղը ու-  
րիշ մը թագուհի ընտրուի:

Ան ժամանակները Սիսիս քաղաքը հրեայ մը  
կար Մուրդքէ անունով Բենիամինի ցեղեն, որ  
Նաբուգոդոնոսորի ատենին գերի եկածներէն  
էր. ասիկայ իր հօրը եղբօրը աղջիկը, որ որբ մնա-  
ցեր էր՝ Եսթեր ըսուած, պղտըկուցմէ քովը ա-  
ռած կը պահէր. աս Եսթերս ալխիստ աղուորը ըլ-  
լալով՝ Արտաշէս թագաւորին համար ընտրուած  
աղջիկներուն մէջը առին: Երբոր ատենը եկաւ,  
ան աղջիկները թագաւորին առջեն որ հանեցին,  
մէջերնէն թագաւորը Եսթերը հաւնեցաւ ընտ-  
րեց որ՝ իրեն թագուհի ըլլայ Ասթինէին տեղը.  
և անոր համար փառաւ որ թագաւորական հարս  
նիքը ըրաւ: Բայց Եսթեր Մուրդքէի խրատը պա-  
հելով՝ առջի բերանը չյայտնեց իր ինչ ազգէ ըւ-  
լալը, ու գաղտուկ ներսուանց իր աստուածպաշ-  
տութիւնը ձեռքէն չթողուց. ինչպէս Մուրդքէն  
ալ անանկ կ'ընէր, որ ինքն ալ թագաւորական  
պալատին ծառայութեանը մէջ էր: Եւ ան ա-  
տենները աս ալ պատահեցաւ որ՝ երկու ներքի-  
նի (կամ թագաւորական հարեմին վերակեցու-  
ներէն) մէկ պատճառով մը թագաւորին վրայ ոփ  
պահելով՝ գաղտուկ խօսք դրին որ թագաւորը

մեռցընեն. Մուրդքէն երբոր աս իմացաւ՝ կա-  
մաց մը հասկըցուց ներսը Եսթեր թագուհին-  
թագաւորն ալ անկէց բանը իմանալով բռնեց  
կախել տուաւ ան ներքինիները, ու հրամայեց  
որ Մուրդքէի ըրած աս հաւատարմութիւնը՝  
յիշատակարանը գրուի.

Բայց Արտաշէս թագաւորին իշխաններուն  
մէջը գլխաւոր մէկ մը կար՝ Համան ըսուած,  
հպարտ ու ամբարտաւան մարդ մը. ասիկայ ա-  
ւելի երես գտնալով թագաւորին առջեր, հրա-  
ման հանել տուաւ որ՝ բոլոր պալատի մարդիկը  
թագաւորէն ետքը զինքը ճանչնան՝ և իրեն եր-  
կըրպագութիւն ընեն. ամէնքն ալ հնազանդե-  
ցան անանկ կ'ընէին, ու միայն Մուրդքէն եղաւ  
որ ինքը չուզեց Համանի գլուխ ծռել երկրպա-  
դութիւն ընել: Համան աս բանիս վրայ այնչափ  
առնուեցաւ ու կատղեցաւ, որ անոր ոխը բոլոր  
Հրեաներէն կ'ուզէր հանել գիտնալով թէ  
Մուրդքէն հրեայ է. ուստի ասանկ հասկըցուց  
թագաւորին՝ թէ « Աս Հրեից ազգը մէկ խա-  
բերայ խուվարար ու նասակար ազգ մըն է,  
այէտք է բոլորովին մեր մէջէն վերցուի, որ Պար-  
սից տէրութիւնը խաղաղութիւն գտնէ »: Ա-  
նոր համար թագաւորական հրովարտակով (այս-  
ինքն Փերմանով) հրաման հանել տուաւ որ՝  
Հրեից աղար ամսուն տասուիրեքին բոլոր Պար-  
սից իշխանութեան մէջ եղած Հրեաները, որ  
քաղաք որ գտնուիննէ՝ էրիկ մարդ, կնիկ մարդ,  
ծեր, տղայ, ամէնքը ան մէկ օրուան մէջ թըէ  
անցընեն, ու բոլոր իրենց բաները թագաւորին  
գանձը առնեն. և աս հրովարտակս առաջ հոն  
թագաւորական քաղաքը կարդացուեցաւ, ու  
անկէց չորս դին խրկուեցաւ՝ որ ան ըսած օրը ա-

մէնը պատրաստ կենան։ Հրեաները երբոր առ  
քանս լեցին, ալ սաստիկ յուսահատած՝ չէին  
գիտեր ի՞նչ ընեն, պաքով ու աղօթքով Աստու-  
ծոյ կ'աղաչէին որ ան փորձանքէն զիրենք խա-  
լսե՛։

Մուրդքէն ալ երբոր աս իմացաւ՝ խելքը գըւ-  
խէն թռաւ. ուստի վրայի լաթերը պատառ պա-  
տառ ըրած, և մէկ քուրծ մը հագած՝ գլուխը  
մոխիր ցանած՝ փողոցները ինկեր ասդին անդին  
կը կանչէր կ'ըսէր թէ՝ «Ի՞նչ ըրաւ իմազգս, որ  
ասանկ պարապ տեղը պիտի կորսուի»։ Եսքը  
մէկ ներքինիի մը ձեռքով խրկեց ներսը Եսթե-  
րի հասկըցուց թէ՝ «Յիշէ զիս՝ և քու ազգդ,  
ու թագաւորին խօսք անցուր որ աս փորձանքէս  
ազատինք»։ Եսթեր ալ պատասխան խրկեց  
թէ՝ «Չեմ կրնար, ինչպէս դուն ալ գիտես օ-  
րէնքը, որ եթէ թագաւորը չկանչած առջեր  
մարդ ելլելու ըլլայ նէ՝ կը մեռնի, և աս պատ-  
ճառով, ըսաւ, երառն որ է՝ որ ես ալ թագաւո-  
րին քով չեմ գացեր»։ Մուրդքէ նորէն իրեն  
խրկեց ըսաւ թէ՝ «Եսթեր, չկարծես որ աս  
փորձանքէս դուն աղատ ես. հապա թէ որ դուն  
ամհոգ ըլլաս, գիտցիր որ Աստուած կարող է  
մեզ ամենքս ազատել, ու քեզ քու ազգական-  
ներովդ պատժել, որ ձեռքէդ կրնար գալ աս  
քանիս ճար մը հոգալու, ու ընես նէ»։ Աս որ  
լեց Եսթեր՝ տակնուվրայ եղաւ, անձրկեցաւ  
չէր գիտեր որ դին դառնայ՝ ի՞նչ ընեն. ուստի խըր-  
կեց ապրապեց Մուրդքէի, որ երթայ ան Ար-  
սիս քաղքին Հրեաները մէկտեղքերէ, և իրեք  
որ գիշեր ցորեկ ծոմ պահեն իրեն հետ՝ ու ա-  
ղօթք ընեն, որ Աստուած իրեն ուժ կարողու-  
թիւն տայ՝ թագաւորին առջեր ելլելու. «Թէ

և, ըսաւ, ասովիմկենացս զեն մըն ալհամնելու ըլլայ»։ Ուստի Եսթեր ալ ան ատենը իր թագաւորական փառաւոր լաթերը հանեց վրայէն, ու մէկ քուրձ մը հագաւ, և անուշահոտ եղերը խունկերը քովէն վերցուց՝ մօխիր ու աղը ցանեց գլուխը, ապաշխարութեաննշան. անանկինկաւ Աստուծոյ առջեւ, ու խոնարհութեամբ աղօթք ընելովկաղաչէր որ՝ իրեն լցու տայ ցուցընէ թէ ինչընելու է։

Ասանկ երեք օր ապաշխարութեամբ աղօթելէն ետև՝ երբորդ օրը վրայէն հանեց ան քուրձերը, ու իր փառաւոր լաթերը հագած զարդարուած, հետը երկու աղախին առաւ՝ այնպէս սիրտ ըրաւ գնաց թագաւորին առջեր ելաւ։ Բայց երբոր թագաւորին երեսը սրդողածի պէս տեսաւ, որ առանց կանչելու իր առջեր ելեր է, Եսթեր սաստիկ վախին մարեցաւ իյնալու պէս որ եղաւ, ան ատենը Աստոււած թագաւորին սիրալ շարժեց, որ շուտ մը ցատքեց աթոռէն՝ ելաւ եկաւ բռնեց վերցուց զինքը, ու անուշ խօսքերով սիրտ տալով իրեն ըսաւ. «Մի վախնար, Եսթեր տիկին, զիս քու եղբայրդ սեպէ՝ ու անանկ համարձակ հետս խօսէ»։ աս ըսելով ոսկիիկ գաւազանը առաւ վրան դրաւ. Եսթեր ասոր վրայ քիչ մը իրեն եկաւ. բայց խօսելուն ատեն մէյ մ'ալսիրտը դողինկաւ՝ ու մարեցաւ նէ, թագաւորը իր ծառաներուն հետնորէն վրան գուրգուրալով բռնեցին վերցուցին, ու ըսաւ թէ՝ « Եսթեր տիկին, ի՞նչ է քու ու զածդ. գիտնաս որ կէս թագաւորութիւնս ալ ուզես նէ՝ քեզի կու տամն։ Եսթեր ալ ան ժամանակը բերանը բացաւ ըսաւ. « Իմ ուզածս աս է. այսօր ես մէկ սեղան մը պատրաստեր

եմ, կը խնդրեմոր՝ Համանը հետդ առնես հրամ  
 մես իմ սեղանս գաս » : Թագաւորն ալ « Խիստ  
 աղէկ » ըսաւ. շուտ մը Համանը կանչել տուաւ,  
 ու անանկ մէյտեղ ան օրը Ելան Եսթերի պատ-  
 րաստած սեղանը գացին. Երբոր կերան խմեցին,  
 թագաւորը նորէն Եսթերի ըսաւ որ՝ « Խնձմէ-  
 խնդրէ ինչ որ կ'ուզես նէ՝ որ քեզի ընեմն ». Ես-  
 թեր ալ ըսաւ. « Կը խնդրեմ որ հրամմես Հա-  
 մանի հետ վաղը նորէն իմ սեղանս գաս » : Աս  
 բանիս վրայ Համանն ալ սաստիկ ուրախանալով  
 երբոր Ելաւ տուն կը դառնար, Ճամբան պատահ-  
 մամբ Մուրդքէն դիմացը տեսնելով որ իրեն  
 երկրպագութիւն ըրաւ, նորէն բարկութիւնը  
 շարժեցաւ վրան : Ետքը տուն որ գնաց, խըն-  
 տումովիր փառքը պատիւը սկսաւ իր կնկանը և  
 բարեկամներուն առջելը պատմել, ու պարծենա-  
 լով աս ալ ըսաւ թէ « Եսթեր թագուհին թա-  
 գաւորին սեղան ըրաւ, ու անոր հետը ինձմէ՝ ի  
 զատ՝ ալուրիշ մարդ մը չկանչեց : Բայց ասոնք,  
 ըսաւ, առջես բան մը չեն երեար՝ Երբոր կը տես-  
 նեմ ան Մուրդքէն, որ մէկ անշահ հրեայ մը  
 թագաւորին պալատը մտեր՝ զիս չսեպեր » : Ա-  
 նոնք ալ ըսին թէ « Ատ մէկ դժուար բան մը  
 չէ . յիսուն կանգուն բարձր մէկ փայտ մը շինել  
 տուր, վաղը գնա թագաւորէն հրաման առ՝ ա-  
 նանկ բռնէ անկէց կախել տուր Մուրդքէն » :  
 Աս բանիս Համանի միտքն ալ պառկեցաւ. ուս-  
 տի շուտ մը հրամայեց որ ան ըսած փայտը պատ-  
 րաստեն : Բայց տես Աստուծոյ բանը, որ ան  
 երիկունը թագաւորն որ Եսթերի սեղանէն դար-  
 ձաւ՝ ամենեին քունը չտարաւ, Ելաւ նստաւ՝ ու  
 զեց որ անցած գացած բաներուն յիշատակա-  
 րանները առջելը բերեն կարդան : Երբոր կը կար-

դային՝ ու հոն հասաւ որ գրած էր թէ երկու  
 ներքինի կ'ուզէին թագաւորը մեռցընել, ու  
 Մուրդքէն հաւատարմութեամբ թագաւորին  
 յայտնեց անոնց խորհուրդը, ան ատենը թագաւ  
 որը գարձաւ հարցուց թէ՝ «Ասոր համար մենք  
 Մուրդքէին ի՞նչ վարձք տուինք». Ճառաներն  
 ալ ըսին թէ «Բան մը չեղաւ իրեն»։ Ետքը  
 թագաւորը աս բանիս վրայ ինքնիրեն մումուալով  
 առտուանց կանուխ ելաւ հարցուց թէ՝ «Ո՞վ  
 կայ դուրսը եկած»։ (Համանն ալ ան վերը ըսա-  
 ծին պէս կանուխ ելեր թագաւորին դուռը եկեր  
 էր, որ հրաման առնէ Մուրդքէն կախելու)։  
 Ճառաները նայեցան, ըսին թէ «Համանը եկեր  
 է»։ Թագաւորն ալ Համանը ներս կանչել  
 տուաւ, ու աս հարցուց իրեն. «Դուն ըսէ, ը-  
 սաւ, թէ որ ես մէկը ուզեմ փառաւորել նէ՝  
 ի՞նչ պէտք է որ անոր ընեմ»։ Համանն ալ մըտ-  
 մըտաց թէ՝ «Ինձմէ՞ի զատ ով պիտոր փառաւո-  
 րէ թագաւորը»։ ուստի պատասխան տուաւ  
 թէ «Կը վայլէ որ ան մարդուն՝ թագաւորական  
 հագուստը հագցընեն, ու թագաւորին ձին հեծ-  
 ցընեն. Ետքը թագաւորին խիստ սիրելիին ձեռ-  
 քը տան, որ ան առնէ բոլոր քաղաքը քալեցը-  
 նէ, ու անոր առջեւէն քարոզ (այսինքն թէլլալ)  
 կանչուի թէ Ասանկ կ'ըլլայ ան մարդուն՝ ով որ  
 թագաւորը ուզէ փառաւորել»։ Աս Համանի  
 ըսածին թագաւորն ալ հաւնեցաւ՝ «Խիստ ա-  
 ղէկ է, ըսաւ. գնա ատ բոլոր ըսածներդ Մուրդ-  
 քէի ըրէ, որ ատենով մեզի անանկ հաւատար-  
 մութիւն ցուցուցեր է»։ Համանն ալ այսու-  
 կերպով իր խօսքովը բոնուած՝ շուտ մը հնա-  
 զանդեցաւ թագաւորին գնաց ան բաները  
 Մուրդքէին ըրաւ. և ասոր վրայ սաստիկ սիրտը

կոտրած՝ գլուխը կախ անանկ տուն դարձաւ։  
 Ետքը երբոր ժամանակը եկաւ՝ Եսթեր թա-  
 գու հիմն սեղանը դնաց, հոն թագաւորը ուտել  
 խմելէն ետեւ՝ նորէն Եսթերի հարցուց թէ՝  
 «Ի՞նչ է քու խնդիրքդ. գիտնաս որ՝ թագաւո-  
 րութեանս կէմն ալուզես նէ, քեզի կու տամ»։  
 Եսթեր ալան ատենը սիրտ առաւ, ու խօսքը բա-  
 նալով ըստ թէ՝ «Տէր թագաւոր, ես իմ՝ և իմ  
 ազգիս կեանքը միայն քեզմէ կը խնդրեմ, որ ատ  
 բանսարկու ու խարեթայ Համանը քեզի ծուռ  
 հասկըցընելով ուզեց որ մեզ բոլորս ջարդէ՝ աշ-  
 խարհքէս վեցընէ»։ Աս որ լսեց թագաւորը,  
 ներքեւ վրայ եղաւ՝ սեղանը ձգեց դուրս ելաւ.  
 Համան ալ ան ատենը մինաւոր որ մնաց, ելաւ  
 դողալով Եսթերի ոտքը ինկաւ՝ կ'աղաւէր որ ի-  
 րեն խնայէ։ Անոր վրայ նորէն որ դարձաւ թա-  
 գաւորը՝ ու զան տեսաւ, բարկութենէն կրակ  
 կտրեցաւ, կարծեց թէ թագուհին բոնաբա-  
 րութիւն կ'ընէ. ուստի շուտ մը հրամայեց որ  
 բռնեն տանին զինքը ան փայտէն կախեն, որ օ-  
 րովաւաջ ինքը Մուրդքէի համար պատրաստեր  
 էր։ Եւ ան օրը մէկէն թագաւորը բոլոր Հա-  
 մանի ունեցած բարիքը հանեց Եսթերի պարգե-  
 տուաւ. նաեւ աս ալ իմանալով որ Մուրդքէն  
 Եսթերի ազգականն է եղեր, Համանի իշխա-  
 նութիւնը Մուրդքէին վրայ դարձուց. ու շուտ  
 մը ան Հրեից վրայ եղած հրովարտակին դէմ՝  
 նորէն ուրիշ հրովարտակ շինեց՝ առջի ըսածները  
 դարձուց ետ կանչեց, ներհակ հրաման հանեց  
 որ՝ Հրեաները իրենց թշնամիները ջարդեն ա-  
 դարի ամսուն տասուիրեքին, ան օրն որ իրենք  
 պիտի ջարդուեին, ինչպէս որ Համանը սահմա-  
 ներ էր. անանկ որ՝ միայն Սիսիս թագաւորա-

կան քաղաքը ան օրը հինգ հարիւր հոգի սպան նեցին . ու Համանի տասը զաւակներուն հետ հարիւրաւոր հոգի ալ Հրեից թշնամիներէն կախեցին . և բոլոր Պարսից տէրութեան մէջ աս գին անդին աս պատճառովս հազարներով սպան նեցին : Ետքը աս ազատութեանս համար 'ի շնորհակալութիւն Աստուծոյ Հրեաներն ալ տօն հաստատեցին աղար անուն տասնընթրաք , որին չուան այսօրս կը պահեն , ու իրենց լեզուովը Փռ-ը կ'ըսեն , որ Վիճակ ըսելէ . պատճառն որ՝ աս օրս վիճակ ձգելով հանեց սահմանեց Համան՝ որ Հրեայքը ջարդէ , բայց իրենք Աստուծոյ ողորմութեամբը ան օրը իրենց թշնամիները կոտըել տուին :

### Գ. Լ. Ո. Խ. Դ.

Պատմութիւն մարգարեից :

ԱՄ աշխարհի 3246 . 3390 . 3410 : (Եսայ . 2 : — Երեմ . Ա . 1.5 . — Եղեկ . Ա . 1.5 : )

Աստուածաշունչին մէջը շատմարգարէներ կը յիշուին , որ անսնցմէ ոմանք մենք ալ տեղովը մէջ բերեր ենք . բայց մասնաւոր գիրքով մարգարէութիւն գրող , բաց 'ի Ասվես մարգարէէն , որ աստուածաշունչը ծայրէն ինչուան իր ժամանակի պատմութիւնը ինքը գրեր է , ու Սամուէլ մարգարէէն , որ ան ալ ինչպէս կ'ըսեն՝ դատաւորաց ատենէն ինչուան իր մահը եղած պատմութիւնները գրեց , մնացածը միայն տասնըվեց են՝ որ իրենց գրուածքը Սուլթ Գիրք սեպուեցան : Ասոնց չորսը , այսինքն Եսայի , Երեմիա , Եղե-

կիէլ Դանիէլ, իրենց մարգարէական գրուածքին շատութեանը համար՝ Մէծ Մարգարէ լոււեցան. իսկ մէկալ տասուերկութը, որ մարգարէական գրուածքնին կարձկեկ է, Փոքր Մարգարէ ըսուեցան։ Հիմա կարդը կը բերէ, որ ասոնց վրայ ալ համառօտ կերպով տեղեկութիւնը տանք, ու իրենց գրուածքէն երևելի պատմութիւնները հոս գնենք։

Եսայի մարգարէն որդի Ամովսայ՝ Յուգայի ցեղին տէրութեան մէջը՝ Ոզիա թագաւորին ատենէն սկսաւ իր մարգարէութիւնը, և ինչուան Եզեկիայի ատենը քշեց, որ իրեն շատ օգնութիւն հասաւ Աստուծոյ կողմանէն, ինչպէս տեղովը ըսեր ենք։ Եսայի մարգարէին մեսիային վրայ գրած մարգարէութիւնները անանկ տեղն ՚ի տեղը բաց ու յայտնի են, մանաւանդ անոր հրաշալի ծնունդը՝ ու նախատալից մահը, որ կարծես թէ աւետարանը պէս եղածը անցածը կը պատմէ։ Ասոր տեսիլքներուն մէջը գլխաւորը ան եղաւ որ՝ իր մարգարէութեան սկիզբը տաճարին մէջը տեսաւ զԱստուած՝ բարձր փառհէղ աթոռ նստած, և բոլոր տաճարը լուսաւոր հրեշտակներով լեցուն, սերոբէները՝ Աստուծոյ ըրս դին պատած վեց վեց թերով (այսինքն քանատներով), որ Աստուծոյ ահէն՝ երկու թեսովը երեսնին կը գոցէին, երկուքովը ստուլնին կը ծածկէին, և մէկալ երկուքովը կը թռչըտէին, ու դաս դաս կամչելով կ'ըսէին։ Սաւը, սաւը, սաւը Տէր լորութեանց, լու և մէկ այն երէիր ժառագ նորա, և անոնց ձայնէն բոլոր տաճարը ահուելով կը թնդար։ Աս որ տեսաւ մարգարէն, ինքն ալ սոսկալով՝ « Վայ ինձի, ըսաւ, որ ես ողորմելիս Տէր զօրութեանցը աքրիս առ-

ջեր կը տեսնամ, ու ասանկ կապուած կեցեր եմ։ պատճառն որ՝ պիղծ բերան մարդ եմ ես, ու պիղծ բերան ժողովրդոց մէջ կը կենամ։ Ան ատենը սերոբէներէն մէկը ունելիով (այսինքն մաշայով) սեղանին վրայէն մէկ կրակի կայծ մը առաւ բերաւ մարգարէին բերանը մօտեցուց ու ըսաւ. «Ասիկայ քու բերնիդ դպչելով՝ կը սրբէ կը մաքրէ քու մեղքերդ ու անօրէնութիւններդ»։ Ետքը Եսայի լսեց որ Աստուած կը հարցընէր կ'ըսէր թէ «Զով խրկեմ, ով երթայ ան ժողովուրդին քովը»։ ինքն ալ պատասխան տուաւ թէ՝ «Ահա ես կեցեր եմ, զիս խրկէ»։ Աստուած ալ ան ժամանակին խրկեց զինքը, որ երթայ քարոզէ Խորայելացւոց։ Եւ շատ տարի քարոզելէն ետև՝ ինչպէս վերը ըսեր ենք, Մանասէ թագաւորին հրամանովը սղոցուելով վախճանեցաւ։

Երեմիա մարգարէն որդի Քեղկեայ՝ ղետացի քահանայական ցեղէն Անաթովիթ քաղաքը ծնաւ, զորյորովայնէ մօրը Աստուած սրբեց՝ իրեն մարգարէ ընտրեց. ուստի պզտիկուց սկսաւ մարգարէութիւն ընել Յովսիա Յուդայի թագաւորին ատենէն ինչուան որ ըոլորովին կործանեցաւ Հրէից տէրութիւնը։ Աստուած Երեմիայի շատ տեսիլքներ ցուցուց, որով Հրէից վերջի գալու մօտ կործանումը կ'իմացընէր։ Ան տեսիլքներուն մէջը մէկն ալ աս եղաւ որ՝ երկինքը հիւսիսային դիեն մէկ կաթսայ մը (այսինքն քաղան մը) սաստիկ բոցով կրակի վրայ դրած կ'եռար. և ասով Աստուած իմացուց որ՝ ան կողմէն սիտոր Քաղգեացիքը Հրէից վրայ խրկէ իրենց մեղացը պատիժ։ Երեմիա ամէն մարգարէներէն աւելի իր ազգին անօրէնութեանցը ու թը-

շուառութեանցը վրայ կը հալէր կը մաշէր ու կու  
 լսր , որ ետքը ալյուսահատութեամբ ան խըլ  
 ձալի ողբը ըստ վրանին՝ որ կը սկսի . Զարդ  
 շաբան մասունք մայնացնեալ ժաղան բազմաժողով : Ե-  
 րուսաղեմի պաշարման ատենը Երեմիա այսպիսի  
 այրած սրտով Աստուծմէ իր բերանը դրած խօս-  
 քերը ու յանդիմանութիւնները համարձակ որ  
 կը քարոզէր Հրէից , անոնք դառնալու ապաշ-  
 խարելու տեղը՝ սաստիկ կ'ատէին ու կը հալա-  
 ծէին զինքը . և աս հերիք չէ , ետքը խօսք ալ  
 դրին որ բոնեն սպաննեն , իբր թէ ինքը ասանկ  
 քարոզութիւններով ժողովրդին ձեռքը կը թուլ-  
 ցընէ , որ թշնամիին դէմ չեն կրնար աղէկ պա-  
 տերազմ ընել : Ուստի երբոր զինքը բռնեցին՝  
 Սեղեկիա թագաւորին առջել տարին , և ան  
 ալ մեղքնցաւ բան չուզեց ընել , անոնք բռնու-  
 թեամբ առին Երեմիան մահապարտներուն գու-  
 բը (այսինքն քանը քույուն) ձգեցին՝ որ երթայ  
 մեռնի . և հոն կը մեռնէր , թէ որ Աբդամելէք  
 Եթովպացի ըսուած իշխանը շուտ մը մէջ չմըտ-  
 նար՝ թագաւորին հասկըցընէր թէ՝ « Աս նեղու-  
 թեան ատենը այսպիսի սուրբ մարդ մեզի հար-  
 կաւոր է » ըսելով . ու անանկ Երեմիան գուբէն  
 հանեց , որ անկէ ետե ինչուան Երուսաղեմի ա-  
 ռումը բանտը կեցաւ : Ետքը երբոր Նարուզար-  
 դան դահապետը եկաւ Հրէաները գերի բըու-  
 նեց Բաթելոն տարաւ , Երեմիան անկէց խըն-  
 դրեց որ ինքը իր Բարուք ըսուած աշակերտին  
 հետը՝ (որ ան ալ մարգարէութիւն կ'ընէր Երե-  
 միայի ձեռաց ներքեւ) երկուքնին Երուսաղեմ  
 մնան : Բայց անկէ ետե Յովիսաթան որդի կա-  
 րէի ըսուածը երբոր տիրեց մնացած Հրէանե-  
 րուն վրայ , ու Նարուզուդոնոսորէն վախնալով

ժողովուրդը մէյտեղ առած Եգիպտոս փախաւ ,  
զԵրեմիա ալ ան ատենը անոնց հետ տարաւ .  
և հօն Եգիպտոս կ'ըսեն թէ՝ Հրեաները չդի-  
մանալով իրեն ըրած քարոզութիւններուն՝ վեր-  
ջը քարկոծելով մեռցուցին սուրբ մարգարէն :

Եղեկիել մարգարէն որդի Բուզեայ՝ զետացի  
քահանայ էր . որ Նաբուգոդոնոսոր երբոր եկաւ .  
Յովակիմ կամ Յեքոնիա թագաւորը Երուսա-  
ղեմէ բռնեց Բաբելոն տարաւ , Եղեկիել ալ  
ուրիշ Հրէից գերիներուն հետը մէյտեղ հօն  
դնաց . ու բոլոր մարգարէութիւնները և աս-  
տուածային տեսիլքները հօն իրեն յայտնուե-  
ցան : Առջի տեսիլքը Աստուած Եղեկիելի այս-  
պիսի կերպով ցուցուց . որ երբոր մէկ անգամմը  
ինքը Քոբար գետին քովը կեցեր էր , յանկար-  
ծակի երկինքը ամսկերուն մէջը մէկ սոսկալի մեծ-  
կառք մը տեսաւ՝ ամէն զիեն աչուրներով լե-  
ցուն , որ չորս կենդանի զանիկայ կը քաշէին կը  
տանէին , ու կենդանիներուն մէկը մարդու կեր-  
պարանք ունէր , երկրորդը՝ առիւծի , երրորդը՝  
կովու , ու չորրորդը արծուի , և ասոնց ամէնը չորս  
չօրս երես ունէին , ու չորսական թևերով էին ,  
որ երկուքովը մարմիննին ծածկեր էին , ու մէ-  
կալ երկուքովը կը թռչէին , և անանկ լուսաւոր  
էին կը փայլէին ասոնք , որ աչք չէր դիմանար  
վրանին նայելու տեսնելու՝ կարծես թէ կայծակ-  
ներ կը ցատքեցրնէին իրենց վրայէն : Եւ ասոնց  
վրան երկինքը սաստիկ պայծառ ու լուսաւոր բա-  
ցուած՝ մէջ տեղը տեսաւ որ մէկ փառահեղ մարդ-  
մը աթոռը նատած , ու չորս դին բոլոր ծիրանի  
գօտիի պէս ճառագայթներով պատած ինքը մէ-  
ջը արևու պէս կը փայլէր : Աս տեսիլքովս , ինչ-  
պէս կ'ըսեն ոմանք , Աստուած ուզեց Հրէից ցու-

ցընելթէ իրենց շինած տաճարին՝ և հոն տեղը  
դրած քերոբէից ինքը կարօտ չէ. որ իրենք ի-  
րենց տաճարին վրայ պարծենալով՝ մարգարէից  
դէմ կ'ըսէին թէ «Քանի որ մեր տաճարը Ե-  
րուսաղէմկեցեր է, մեզի թշնամին չկրնար մօ-  
տենալ». որ ասանկ չէ, հապա ամէն տեղ ան-  
կեց ալշատ փառաւոր ու սքանչելի կերպով ին-  
քը կը պաշտուի իրեն ստեղծուածներէն. և թէ  
որ մեղքերնէն չդառնան նէ, չխնայեր՝ ան տա-  
ճարը Նաբուգոդոնոսորի ձեռքը կու տայ, որ  
թէպէտ բնութեամբ մարդ է, բայց Աստուած  
իրեն անանկ զօրութիւն պիտոր տայ որ՝ առիւծի  
պէս ուժով ըլլայ, արծուի պէս աչքըբաց սրա-  
տես, ու կովու պէս ջարդուբուրդ ընող, որ այն-  
պէս հիմնայատակ ընէ զիրենք իրենց տաճարովը:  
Բայց Եզեկիէլ աս տեսածին պէս՝ սարսափե-  
լով երեսին վրայ որ ինկաւ, ան ատենը ձայն մը  
լսեց, որ իրեն կ'ըսէր. «Որդի մարդոյ, ելիր ո-  
տից վրայ կեցիր՝ որ ըսածս լսես». ու անանկ  
Աստուած սկսաւ իրեն գանգատիլ Խորայելացւոց  
ըրած ապերախտութիւնը, ու հրամայեց որ եր-  
թայ քարոզէ իրենց, որ ծուռ ձամբանին թո-  
ղուն՝ Աստուծոյ դառնան: Ետքը դէպ՚ի ինքը  
ձեռք մը երկնցաւ, որ մէկ գիրք մը բռներ իրեն  
կու տար ու կը հրամայէր որ բերանը դնէ ուտէ,  
ու ան գրքին ներսը դուրսը ողը ու վայ գրուած  
էր. մարգարէին ալ անանկ երեցաւ որ՝ ան ու-  
տելուն պէս բերանը անուշցաւ, ու Աստուած  
հրամայեց որ անովլեցուած՝ երթայ քարոզէ:

Աս Եզեկիէլ մարգարէս Խորայելացւոց մեղ-  
քը և անօրէնութիւնները երեսնին տալով՝ ի-  
րենց վրայ եկած և գալու թշուառութիւնները  
շատ առակներով ու օրինակներով քարոզելն

Ետև, Աստուած Խարայելացւոց մէկ ուրախական  
 տեսիլք մըն ալիրեն յայտնեց, որ ան իրենց գե-  
 րութեամբ բոլորովին չյուսահատին. ու ասանկ  
 եղաւ: Մէկ օր մը Աստուած Եզեկիէլը մէկ  
 դաշտ մը (այսինքն օվա տեղ մը) տարաւ, ու  
 չորս դին պտըտցուց, տեսաւ որ բոլոր մեռելնե-  
 րուն չորցած ոսկորներով լեցուն էր ան դաշտը.  
 ու հն Եզեկիէլի ըսաւ որ կանչէ հրամայէ՝ որ  
 ամէն մէկ մարդու ոսկորները իրենց տեղը գան  
 շարուին, ջիլով (այսինքն սինյիրով) կապուին,  
 միս գայ լեցուի, ու մորթը վրանին պատէ: Եր-  
 բոր ըսածին պէս անանկ կատարեալ մարմիններ  
 եղան, նորէն իրեն հրամայեց Աստուած որ «Ը-  
 սէ որ չորս դիկն հով փչէ վրանին». ու ան հո-  
 վէն ան մարմինները կենդանութիւն առին՝ ա-  
 մէնքը ելան ոտքի վրայ կայնեցան, այնպէս որ  
 բոլոր դաշտը անհամար մարդով լեցուեցաւ: Եւ  
 ասով հաստատեց Աստուած իր Խարայելացւոց  
 ըրած խոստմունքը, որ մէկ օր մը պիտի զանոնք  
 չորս դիկն գերութենէ ազատէ մէյտեղ բերէ՝  
 մեռնելէն յարութիւն առածի պէս: Ասկէ ՚ի  
 զատ Աստուած Եզեկիէլ մարդարէին տեսիլք-  
 ներուն մէջը Երուսաղեմի տաճարին մէկ նոր ձե-  
 մը ցուցուց, որ ինչպէս կ'ըսեն՝ Խարայելացիք գե-  
 րութենէն դառնալու ատենը անոր պէս նորէն  
 չինէն Աստուածոյ տաճարը:

## Գ. Լ. Խ. Խ. Ե.

Պատմութիւն Դանիելի մարդարէին :

ԱՄ աշխարհի 3398. 3401. (Դան. թ. ԺԳ. Բ. )

**Ս**աբուգողոսոր Բաբելացւոց թագաւորը  
երբոր եկաւ Երուսաղէմառաւ, ու մէջի մար-  
դիկը հետը քշեց Բաբելոն գերի տարաւ, իր  
իշխաններէն Սսփանէզըսուածմէկին յանձնեց,  
որ ան Հրէից գերիներէն՝ շնորհալի, խելացի ու  
սրամիտ տղաքներընտրէ, թագաւորական ծախ-  
քով առնէ պահէ, ու իրենց Քաղցէացւոց լե-  
զուն՝ և ուրիշ ուսումներ սորվեցընէ։ Աս ընտ-  
րածներուն մէջէն էին՝ Դանիել Յուդայի թա-  
գաւորական ցեղէն, և իրեն իրեք ընկերները,  
Անանիա, Միսայէլ ու Ազարիա, որ անոնց ա-  
նունը Սսփանէզ փոխեց, Դանիելի անունը  
Բաղտասար դրաւ, և մէկանոնցը՝ Սեդրաք,  
Միսաք, Աքեգնագով։ Թագաւորը ապրսպրեր  
էր, որ աս տղոցս կերակուրն իրեն սեղանէն եր-  
թայ, աղէկ ուտելիքներ ու ըմապելիքներ տան։  
Բայց Դանիել և իրեն իրեք ընկերները մօվսի-  
սական օրէնքը պահէելով՝ վերակեցուին աղաչե-  
ցին որ իրենց միայն հնտեղէն տայ ուտելու, ու  
սոսկ ջուր խմելու։ Ան ալ առջի բերանը աս  
բանիս թող չտուաւ, վախնալով թէ տղաքը ա-  
նանկ կը հալին կը մաշին, ու ետքը ինքը թա-  
գաւորէն խօսք կը լսէ։ Բայց վերջը փորձեց  
տեսաւ որ, ան ըորաը անանկ ձգնաւորի պէս  
հունտ ուտելով՝ մէկալ տղոցմէն (որ թագաւո-  
րին փառաւոր կերակուրներէն կ'ուտէին) աւելի

գէր ու կայտառ էին։ Երբոր աս տղոցը սորվելու ատեննին լմնցաւ, և փորձելու տեսնելու համար թագաւորին առջեն որ ելան, Դանիէլ և իրեն իրեք ընկերները ամենէն աւելի գիտուն ու իմաստուն երեցան, ու ինչ որ կը հարցընէր թագաւորը, ամէն բանին պատասխան տեղն՝ ի տեղը կու տային, մանաւանդ Դանիէլ. անանկ որ՝ բոլոր Բաբելացւոց կարդացողներուն բերանը բաց կը մնար, և իրենց չգիտցածները անիկայ կը զրուցէր, ու կը մեկնէր։

Աս Դանիէլ մարգարէս, ինչպէս կ'ըսեն՝ տասուերկու տարուան տղայ էր՝ որ իր իմաստութեամբը Շուշան բարեպաշտ կինը մեռնելին խալսեց. որ ասանկ հանդիպեցաւ. Հրէից Բաբելոն եկած բնակած գերիներէն մէկ մարդ մը կար Յովակիմ անունով, որ մէկ Շուշան անունով կինիկ մը ունէր՝ տեպովլ խիստ աղուոր. և հօն պէտք եղած ատենը Հրէաներուն ծերերը ասոր տունը կու գային՝ իրենց մէջի դատաստանը կը տեսնէին։ Աս ծեր դատաւորներէն երկուքը՝ շատ գալով երթալով Յովակիմի տունը՝ Շուշանին ազք զարկին, ու դիպուկ ատեն կը վնտըռէին որ իրենց չար ցանկութիւնը կշացընեն։ Ուստի մէկ օր մը որ Շուշանը խիստ տաքէննեղացած ելաւ իր պարտէզը դնաց, որ հօն աւազանը մտնայ լուացուի, ու երթորիր աղախինները քովին խրկեց որ երթան օձառ ( այսինքն սապոն) բերեն, ու ինքը մինաւոր մնաց, ան ատենը աս երկու դատաւորները որ ետեւէն դացեր պարտեզին մէկ կողմը պահուըտեր էին, եկան Շուշանի վրայ հասան, ու կը բռնաբարէին որ իրենց չար կամքը կատարէ. « Հաղա թէ չէ քեզ կը մատնենք, ըսին, թէ մէկու մը հետ

բռնեցինք՝ որ մեղք կը գործէր»։ Աս բանս որ  
 աեսաւ Շուշան՝ «ԱՇ, ըսաւ, որ դին դառ-  
 նամնէ՝ գէշ է. ատ բանը ընելը՝ ինձի մեռնե-  
 լու չափ է, և թէ որ ընեմ՝ ձեր ձեռքէն պիտի  
 շխալըսիմ։ բայց այսու ամենայնիւ աւելի կ'ընտ-  
 րեմ ատ չարութիւնը ընելու ձեր ձեռքը մատ-  
 նուիլ, քան թէ Աստուծոյ առջև մեղանչեմ»։  
 ասանկ ըսաւ Շուշան՝ ու սկսաւ կանչուըռտել։  
 Ան ատենը անոնք ալ կանչուըռտեցին, ու երբոր  
 մարդիկ վրայ հասան՝ անոնց ըսին թէ «Մենք  
 պարտէզը ժուռ գալու ատեն տեսանք որ Շուշան  
 մէկ կտրիչի մը հետ մեղք կը գործէր, և երբոր  
 վրանին երթ ալու եղանք՝ մարդը ձգեց փախաւ»։  
 Ասանկ զրպարտութիւն ընելով՝ մէկալ օրն որ  
 դատաստան հանեցին անմեղ Շուշանը, ով որ  
 զինքը կը ճանչնար նէ՝ կը զարմանար, որ ասանկ  
 բանի՝ մարդ կարծիք չունէր Շուշանի վրան։  
 բայց ետքը ան երկու ծերերուն հաւտալով՝ վՃի-  
 ռը կտրեցին թէ «Մովսիսական օրէնքով պէտք  
 է որ մեռնի»։ Շուշանն ալ ան ժամանակը կան-  
 չեց. «Աստուած յաւիտենական, ըսաւ, դուն որ  
 ամէն գաղտուկ բաները ըլլալէն առաջ գիտես,  
 աս ալ գիտես որ՝ ասոնք սուտ կը վկայեն իմ  
 վրաս, և այնպիսի անօրէնութեան համար կը  
 մեռնիմ՝ որ չեմ ըրած»։ Աստուած ալ լեց  
 Շուշանի աղօթքը. ուստի երբոր ալ մեռցընե-  
 լու կը տանէին, ճամբան Հոգին սուրբ լոս  
 տուաւ Դանիիելի, որ ժողովուրդին մէջէն ա-  
 մուը ձայնով սկսաւ. կանչել թէ «Ես անպարտ  
 եմ ատոր արիւնը մտնալէն»։ Երբոր աս լեց  
 բոլոր ժողովուրդը՝ կանկ առին, ու հարցուցին  
 թէ ինչ կ'ըսէ։ Ան ալ ըսաւ. «Աստանկ ան-  
 խելք եղաք որ՝ առանց բանը իմանալու դատա-

պարտեցիք աս անմեղը . դարձիք նորէն դատաւ-  
տան ըրէք » : Դարձաւ բոլոր ժողովուրդը , նո-  
րէն դատաստան նստան , ու Դանիէլը առին մէջ  
տեղերնին նստեցուցին , իրեն աղաւեցին որ՝ ին-  
քը աս դատաստանը նորէն տեսնէ . ան ալ կան-  
չեց ան երկու չար դատաւորները , ու մէկիկ մէ-  
կիկ հարցընելով անոնց ստութիւնը և չարու-  
թիւնը յայտնի ցուցուց . ու անանկ մեռնելէն  
խալսեց անմեղ Շուշանը . և անոր տեղը սպան-  
նեցին ան երկու ծեր դատաւորները : Ասով  
Դանիէլի անունը շատ հոչակուեցաւ Հրէանե-  
րուն մէջը , և օրէ օր մեծնալով Բաբելացւոց  
առջեն աշխատ անուն առաւ , մանաւանդ երբոր  
Ետքը Նաբուգոդոնոսորի տեսիլքները կամ ե-  
րազները մեկնեց . ինչպէս որ հիմա կը պատ-  
մենք :

Անգամ մը Նաբուգոդոնոսոր թագաւորը քը-  
նոյն մէջը երազ մը տեսաւ . երբոր արթըն-  
ցաւ , անոր վախէն շփոթած՝ բոլորովին մոռցաւ  
մոքէն ելաւ տեսած երազը . ուստի շուտ մը  
հրամայեց՝ առջեր կանչել տուաւ բոլոր Բաբե-  
լացւոց կարդացողները և իմաստունները , որ ի-  
րեն ըսեն թէ ինչ էր երազը , ու անոր մեկնու-  
թիւնը տան : Երբոր ասոնք չկրցան գիտնալ ,  
Նաբուգոդոնոսոր սաստիկ սրդողեցաւ վրանին ,  
հրամայեց որ բոլոր Բաբելացւոց կարդացողները  
սպաննեն : Աս բանս Դանիէլ՝ և իրեն իրեք  
ընկերներուն ականջը հասաւ , որ իրեքն ալ ան  
կարդացողներուն մէջը կը սեպուէին . ան ատե-  
նը Դանիէլ ինսգրեց որ մէկ օր մը ատեն տան  
իրեն , որ ան երազը ինքը զրուցէ թագաւորին .  
ուստի ան գիշերը Աստուծոյ գիմեց աղաւեց , որ  
աս բանս իրեն յայտնէ . ու առտուանց գնաց

Թագաւորին առջեւը ելաւ, խնդրեց որ գագրին՝  
պարապ տեղը չսպաննեն ան կարդացողները.  
« Խնչու որ, ըսաւ, ատ քու հարցուցած բանդ  
աղամօրդի չկրնար գիտնալ, թէ որ Աստուած  
Երկնքէն անոր ջայտնէ նէ, ինչպէս ինձի յայտ  
նեց՝ որ քեզի ըսեմի երազիդ մէջը ըսաւ, թա-  
գաւոր, գուն մէկ մեծ արձան մը աեսար առջեղ  
կայնած՝ ահաւոր կերպարանքով. ատոր գլուխը  
ոսկիէ էր, ձեռուըները կուրծքը ու թևերը՝ ար-  
ծըթէ, մէջքէն ինչուան ծնկուըները՝ պղընձէ,  
սրունքները երկրթէ, և ոտուըներուն կէսը եր-  
կրթէ ու կէսը հողէ : Ասնայելու ատենդ տեսար  
որ անոդիէն լեռնէն մէկ քար մը փրթաւ՝ եկաւ  
անոր ոտուըներուն զարկաւ, ու ձգեց ջախջախեց  
փոշի դարձուց ան արձանը. ետքը փոշին ալ հովը  
փչեց տարաւ, ու ան քարը աճեցաւ մէկ մեծ  
լեռ մը եղաւ, այնչափ որ՝ բոլոր աշխարհքս լե-  
ցուց» : Ետեւէն աս երազիս մեկնութիւնն ալ զր-  
րուցեց Դանիէլ. « Ան արձանին, ըսաւ, ոսկի  
գլուխը քեզ կը նշանակէ, որ թագաւորներուն  
թագաւորն ես. քու ետեւէդ ուրիշ թագաւորու-  
թիւն մը պիտոր ելլէ քեզմէ վար, որ ան արծաթը  
կը ցուցընէ. անոր ետեւէն մէկ ուրիշ մըն ալաւելի  
ակար. ու անկէց ետքը չորրորդը՝ երկաթովը կը  
ցուցընէ որ անիկայ իր ուժովը պիտոր մէկալ  
նոնք կործանէ. բայց անոր կէսը հողէ ըլլալը՝  
անոր ալ տկարութիւնը կ'երեցընէ : Ետեւ ասոր  
ատենը՝ Աստուած մէկ նոր թագաւորութիւն մը  
պիտոր հանէ, որ բոլոր թագաւորները պիտի  
կործանէ իր տակը առնէ. ինչպէս ան քարը՝ որ  
զամէնը ջախջախեց, ինքը միայն լեցուց բռնեց  
բոլոր աշխարհքս, ու ինքը մինակ յաւիտեան  
պիտի մնայ» : (Աս ետքի ըսուած թագաւորու-

թիւնը՝ թէպէտ ոմանք Հռոմայեցւոց վրայ ու զեցին իմանալ, բայց ամէն կողմանէ աւելի յարմար կը մեկնեն Եկեղեցւոյ վարդապետները Մեսիայի թագաւորութեան վրայ հոգեորապէս իմանալով աս բանս):

Նաբուգոդոնոսոր երբոր աս լսեց, շուտ մը եւ լաւ Դանիելի առջեւը ինկաւ երկրպագութիւն ըրաւ, ու հրամայեց որ անոր խունկ ու զոհ մատուցանեն, և ըսաւ իրեն թէ և Հիմա իմացայ որ՝ ձեր Աստուածն է բոլոր աստուածներուն աս տուածը ու թագաւորներուն թագաւորը, որինքը միայն գիտէ բոլոր ծածուկ բաները՝ որ աս բանս ալ քեզի յայտնեց»։ Եւ աս պատճառովս թագաւորը՝ Դանիելի շատ պարզեներ տալէն ետեւ՝ զինքը գլխաւոր դրաւ Բաբելացւոց իշխաններուն ու բոլոր կարդացողներուն վրայ։ Դանիէլ ալ թագաւորէն խնդրեց, որ իրեն իրեք ընկերները Անանիան, Միսայէլը և Ազարիան առաջքաշէ՝ թագաւորական գործի վրայ դնէ։

## Գ Լ Ո Ւ Խ Զ.

Իրեք մանկանց պատմութիւններ

Ա.մ աշխարհի 3434։ (Դան. Գ.։)

Նաբուգոդոնոսոր իր թագաւորութեան տասնըրութը տարին օսկիիէ արձան մը կամ կուռք մը շինել տուաւ, վաթսուն կանգուն երկայնքը, ու վեց կանգուն լայնքը, և զայն բերաւ կայնեցուց Դէերա ըսուած դաշտին մէջը Բաբելացւոց երկիրը։ Ետքը չորս դին իր տէրութեանը մէջ խըրկեց հրաման հանեց, որ բոլոր մեծամեծները ու

իշխանները և գլխաւոր մարդիկը դան հոն ժող  
վուին, ու մեծ հանդէսովլաս արձանը պաշտեն։  
Ան արձանին քովին ալ մէկ հնոց մը կամ կրակի  
փուռ մը շինել տուաւ, որ ով որ չհնազանդի՝  
ան չպաշտէ նէ, հոն կրակը ձգեն զինքը։ Թա-  
գաւորին ըսածին պէս եկան ամէնքը, ու կերպ  
կերպ նուագարաններ (այսինքն չալզըներ) չալ-  
լով աս հանդէսը կ'ընէին, և ամէնքը երկրպա-  
գութիւն կը մատուցանէին ան արձանին։ Աս-  
բանին՝ Դանիելի իրեք ընկերները Անանիան,  
Միսայէլը, Ազարիան չհնազանդեցան՝ չեկան  
պաշտելու. անոր համար Նաբուգոդոնոսորը որ  
իմացաւ՝ սրդողելով զանոնք իր առջեւը բերել  
տուաւ, ու հարցուց թէ՝ «Իրա՞ւ է որ դուք չե-  
կաք իմարձանս պաշտելու» .Ետքը խրատ տուաւ  
յորդորեց որ իրենք ալ երթ ան երկրպագութիւն  
ընեն. «Հապա թէ չէ, ըսաւ, գիտնաք որ՝ ձեզ  
ան կրակին մէջը ձգել կու տամ. ան ատենը  
տեսնենք թէ ո՞ր աստուածը պիտոր գայ ձեզ  
իմ ձեռքէս խալըսէ» ըսաւ։ Անոնք ալ չվախ-  
ցան, համարձակ իրեն ըսին թէ՝ « Թագաւոր,  
աս բանիս համար աւելորդ է որ մենքքեզի պա-  
տասխան տանիք. բայց նորէն քեզի կ'ըսենք որ՝  
մենք քու կուռքդ չենք պաշտեր, մենք մեր Աս-  
տուածը ունինք երկինքը, մենք զան կը պաշ-  
տենք, որ քու կրակէդ մեզ կարող է ազատել,  
և քու ձեռքէդ ալ ու զ կը խալըսէ»։ Երբոր աս  
բանս լոեց Նաբուգոդոնոսոր, սաստիկ բարկու-  
թեամբ կատղեցաւ վրանին. շուտ մը հրամայեց  
որ հնոցին կրակը չափէն աւելի վառեն, և զա-  
սոնք մէջը ձգեն՝ որ երթ ան այրին մոխիր դառ-  
նան. թագաւորին տուած հրամանն որ կատարե-  
ցին, աս երեք կտրիձները իրենց վրայի լաթէ-

բովը բռնեցին կապեցին ան սոսկալի կրակին մէ-  
 ջը որ ձգեցին, ետևէ ետև այնչափ կսկծեցուցին  
 կրակը՝ որ բոցըքառսունըինը կանգուն վեր կ'եւ-  
 լըր, ու չորս դին գտնուած մարդիկը կ'այրէր կը-  
 լափէր։ Ան ատենը Սստուած հրեշտակ մը խըր-  
 կեց կրակին մէջը, որ եկաւ զիրենք կրակէն պա-  
 հեց, անանկ որ մէկբաներնին չայրեցաւ, և պա-  
 զուկ հով մըն ալ փչել տուաւ հնոցին մէջը, որ  
 տաքէն ալ չէին նեղուեր. ու իրենք ան հրեշ-  
 տակին հետը մէկտեղ կրակին մէջը ժուռ գալով  
 ուրախութեամբ փառք կու տային ու կը գոհա-  
 նային Սստուծոյ, և ան տեղը Սզարիան իրեն  
 մէկալընկերներուն հետ ան օրհնութիւնը ը-  
 սաւ, որ կը սկըսի. Օ՛հետաւ ես ակը Աշուած-  
 հաբըն Երոյ. Դովել և դաստիարեալ է անուն չ-  
 յաւի ան : Աս ձայներս ու օրհնութիւններս եր-  
 բոր թագաւորին հասկըցուցին, ինքն ալ վազեց  
 եկաւ որ նայի, ու զարմանալով կը հարցընէր  
 թէ «Աս ինչ բան է. մենք երեք հոգի կապած  
 կրակին մէջը ձգեցինք, ու ես հիմա չորս մարդ  
 կը տեսնեմ, որ արձակ հանգիստ ժուռ կու գան,  
 և ան չորրորդը, ըսաւ, Սստուծոյ որդի կը նմա-  
 նի», (որ զան՝ ինչպէս կ'ըսեն, իր կուռքերուն  
 տղոցը մէկը կարծէց). Ետքը հնոցին բերանը  
 գնաց ու կանչեց. «Աեզրաք, Միսաք, Սքեդ-  
 նագով՝ ծառայք Աստուծոյ բարձրելց՝ ելէք  
 դուրս եկէք»։ Անմիք ալ երբոր ելան, ամէն-  
 քը եկան վրանին թափեցան՝ ու տեսան որ  
 ամենեին կրակը չէ թէ միայն իրենց զեն մը չէր  
 ըրած, հապա վրայի հագուստներուն ալ չէր  
 դպած՝ չէր խանծած։ Ան ատենը Նաբուգոդո-  
 նոսոր աս մեծ հրաշքը տեսնելով՝ ինքն ալ զար-  
 մացաւ մնաց, ու սկսաւ փառք տալով Աստուծոյ՝

բաելթէ «իրաւի ամենէն մեծ Աստուածը անէ, որ այսպիսի կարողութիւն ունի, և այսուհետեւ, ըստ, ով որ անոր դէմ զրուցէ նէ՝ կը մեռցընեմ զինքը»։ Եւ աս պատճառովս Անանիախ, Միսայելի և Ազարիայի՝ առաջինէն աւելի պատիւ ու իշխանութիւն տուաւ։

### Գ Լ Ո Ւ Խ Է .

Դանիէլ մարգարիկին ուրիշ պատմութիւնները։

Ամ աշխարհի 3434, 3444, 3449։ (Դան. դ. ե. 2. է. լ. ձդ)

Աս բաներէս ետև՝ Նաբուգոդոնոսոր թագաւորը նորին ուրիշ տէրութիւններու դէմ յաղթութիւն ընելով, ու ասդիէն անդիէն շատ կողուակուտներ ձեռք ձգելով, անով Բաբելոն քաղաքը որ եւելօք հարստցուց՝ մեծցուց, իր սիրան ալ չափէն աւելի մեծցաւ ու հպարտացաւ։ Եւ ան ատենը մէկ երազ մը տեսաւ, որ երկրիս մէջ տեղը մէկ ծառ մը տնկուած կեցեր էր, անանկ մեծ որ՝ անոր բարձրութիւնը երկինքը կը հանէր, ու լայնութիւնը աշխարհիս չորս դին կը տարածուէր. ասոր տերենները շատ աղուոր լեցուն, ու պտուղը այնչափ շատ էր՝ որ ամենուն կ'օգտէր ուտելու. իր շուքին տակը կը բնակէին բոլոր գաղանները, և իր Ճիւղերուն վրայ թառեր էին բոլոր թաշունները, ու անկէց կը կերակրուէին բոլոր կենդանինները։ Անկէ ետքը տեսաւ որ՝ երկինքէն մէկ հրեշտակ մը ինջաւ, կանչեց թէ՝ «Կտրեցէք ատ ծառը, իրեն տերենները թափեցէք, պտուղները ցիրուցան ըրեք, ա-

նոր ներքեւէն ու վրայէն գաղաններն ու թռչունները ելլեն, միայն անող արմատը երկրիս վրայ թռղեք՝ երկրթէ ու պղընձէ շղթայով կապած, որ երթայ բաց տեղը խոտերուն մէջը գաղաններուն հետը կենայ, մարդկային սիրտը անկէց վերցուի, ու անոր տեղը գաղանի սիրտ տրուի իրեն՝ ինչուան եօթը ժամանակ»: Կաբուգոդունուսոր աս երազիս վրայ շատ շփոթեցաւ. ուստի բոլոր կարդացողները քովը կանչեց՝ որ իմանայ թէ աս ինչ պիտոր ըլլայ, ու մէկը չկըցաւ աս երազս մեկնել, ինչուան որ Դանիէլը եկաւ՝ ու իրեն սկսաւ մէկիկ մէկիկ զրուցել. «Ան ծառը, ըսաւ, մեծ ու բարձր՝ դուն ես, թագաւոր, որ այնչափ մեծցար ուժովցար որ՝ քու տէրութիւնդ բոլոր աշխարհքիս վրայ տարածուեցաւ: Եւ ան հրեշտակը որ եկաւ ըսաւ. Կտրեցէք ու ապականեցէք ատ ծառդ, գիտնաս, տէր իմ թագաւոր, որ Աստուած քու վրադ ասանկ վճիռ կտրեր է, որ մարդիկներուն մէջէն դուն պիտոր վորընտուիս ելլես, ու անքան անասուններուն հետ դուրս տեղը կենաս, եղան պէս խոտ ուտես՝ եօթը տարիի շափ, ինչուան որ իմանաս թէ Աստուած կըտիրէ ասմարդկային թագաւորութիւններուն վրայ, և ինքը որուն որ կ'ուզէ նէ՝ անոր կուտայ: Եւ ան որ ըսաւ թէ՝ Միայն արմատը թռղեք, կ'իմացընէ թէ՝ Աստուածոյ կարողութիւնը իմանալէդ ետքը թագաւորութիւնդ նորէն քու ձեռքդ պիտոր դառնայ: Անոր համար աս խրատս քեզի կու տամ, ովթագաւոր. նայէ որ քու մեղքերդ և անօրէնութիւններդ՝ աղքատաց ողորմութիւն տալով սրբես. կարելի է որ Աստուած այսպիսի բարեգործութիւններ տեսնելով՝ քու մեղքերդ՝ թողու»:

Վրան շատ չանցաւ որ՝ աս բոլոր Դանիելի  
ըսածները եկաւ ելաւ։ Մէկ տարիէն ետքը օր  
մը երբոր աս Նաբուգոդոնոսոր թագաւորը իր  
պալատին վրան ելած՝ Բաբելոն քաղքին վրայ  
նայելով ու զուարձանալով կը քալէր, և հպար-  
տութեամբ կ'ըսէր թէ՝ «Աս ան Բաբելոնը չէ  
մի, որ ես իմ ուժովս՝ իմ փառացս և պատուոյս  
համար շինեցի», ան տեղը դեռ խօսքն որ բե-  
րանը կը զբուցէր՝ մէյ մ'ալ երկինքէն ձայն մը  
եկաւ թէ՝ « Քեզի կ'ըսեմ, Նաբուգոդոնոսոր  
թագաւոր, թագաւորութիւնդ քեզմէ վերցուած  
է, մարդոց մէջէն ելլես՝ ու գազաններու և անա-  
սուններու հետ կենաս»։ և ան վայրկենին մէջը  
Նաբուգոդոնոսոր գետինը ինկաւ, ինչպէս կ'ը-  
սէն՝ մէկ եղան մը կերպարանք փոխուեցաւ, որ  
տարին ուրիշ անասուններուն քովը կապեցին,  
անոնց հետ խոտ կ'ուտէր։ Անանկ եօթը տարի  
կենալէն ետեւ, խելքը վրան եկաւ՝ ճանչցաւ Ար-  
տուծոյ կարողութիւնը և ինքնիշխան տէրու-  
թիւնը. ուստի Աստուած ալնորէն իր առջի  
կերպարանքը դարձուց զինքը, որ եկաւ իր թա-  
գաւորութիւնը նստաւ։

Աս Նաբուգոդոնոսորի, արդեօք որդին կ'ըւ-  
լայ՝ կամթոռը Բաղտասար անունով, որ իրմէ ե-  
տեւ Բաբելացւոց թագաւոր նստաւ, անգամ մը  
մէկ մեծ սեղան մը ըրաւ իր մեծամեծ իշխան-  
ներուն հազար հոգիի չափ մարդու, և հոն ու-  
տել խմելնինի՝ Բաղտասար թագաւորը հրա-  
մայեց որ երթան ան ոսկիի ու արծըթէ աման-  
ները՝ որ ատենով Նաբուգոդոնոսոր Երուսաղե-  
մի տաճարէն կողոպատեր առեր էր, հոն սեղանը  
բերեն՝ որ անով ալ խմեն։ Երբոր աս Աստուծոյ  
նուիրած ամաններովը՝ ալ թագաւորը զուար-

Ճացած իր իշխաններուն հետ՝ իր կնիկներովը ու  
 հարձերովը խնտումնը դիմի կը խմէին իրենց  
 կուռքերուն կենացը, և ճշմարիտ Աստուծոյ յի-  
 շատակը ամենեին մտուընէն չեր անցներ, ան ա-  
 տենը յանկարծակի ասոնք դիմացնին տեսան, որ  
 մէկ ձեռք մը ելաւ՝ ու ճրագին լուսոյն առջեր  
 պատին վրայ բան մը զրեց: Աս որ եղաւ՝ թա-  
 գաւորը ահուեցած խունկ կտրեցաւ, ու կը դո-  
 ղար. ուստի շուտ մը հոն կանչեց բերել տուաւ  
 բոլոր Բաբելացւոց մոգերը ու կարդացողները,  
 ու խոստացաւ իրենց թէ՝ « Ո՛վոր աս գրուած-  
 քըս կարդայ իրեն մեծ պատիւ կ'ընեմ; ին-  
 չուան թագաւորութեանս երրորդ մասը իրեն  
 կու տամ» կ'ըսէր. բայց մարդ չգտնուեցաւ որ  
 ան գիրը կարդայ, մւը մնաց որ մեկնէ. որ ա-  
 նանկ շատ իրար անցում եղաւ մէջերնին: Աս  
 շփոթութեանս մէջը յանկարծ թագուհիին միտ-  
 քընիկաւ, թագաւորին ըսաւ որ Դանիէլը կան-  
 չեն, որ Նաբոգոդոնոսորի ատենը շատ այսպիսի  
 խորհրդական բաններ մեկներ էր: Երբոր կան-  
 չեցին՝ եկաւ Դանիէլ, թագաւորը շատ մեծա-  
 րանքով առաւ հետը խօսեցաւ, ու ան մէկալնոնց  
 ըրած խոստմնաբները իրեն ալըրաւ, միայն թէ  
 ան գիրը կարդայ՝ իրեն մեկնէ: Դանիէլ ալ ի-  
 րեն պատասխան տուաւ թէ՝ « Ատ ընծաներդ  
 քեզի ըլլայ, և ատ պատիւդ ուրիշի տուր. ես,  
 ըսաւ, ան գիրը ձրի (այսինքն Ճապա) կը կար-  
 դամ» կը մեկնեմ քեզի»: ու թագաւորին երե-  
 սը տալով Աստուծոյ դէմ ըրած ապերախտու-  
 թիւնը, որ իր հօրը վրայ եկած պատիմներովը  
 ինքը չխրատուելով՝ Աստուծոյ տաճարին սուրբ  
 ամանները առեր պղծեր է, ետքը գարձաւ գրին  
 վրայ նայեցաւ ու ըսաւ. « Ասանկ գրուած է.

Մանէ . Թէիէլ . Փարէս : Մանէ՝ ըսել է թէ  
 համբեց Աստուած քու թագաւորութեանդ ո-  
 րերը , ու վերջացուց : Թէկէղ կշխոքով կշա-  
 ռուեցար , ու պակաս ելար : Փարէս՝ երկուքի  
 բաժնուեցաւ քու թագաւորութիւնդ , կէսը  
 Մարաց տրուեցաւ , կէսը Պարսից » : Աս բա-  
 նիս վրայ թագաւորը շուտ մը հրամայեց որ  
 Դանիելի կապայ հագցընեն , ոսկի շղթայ վիզը  
 ձգեն , ու առջևէն քարոզ ( այսինքն թէլլալ )  
 կանչէ թէ՝ « Իշխան եղաւ Դանիել թագաւո-  
 րութեանը երրորդ մասին » : Բայց Դանիելի  
 տուած մեկնութիւնը շատ չուշացաւ՝ շուտով կա-  
 տարուեցաւ . ինչու որ՝ Դարեհ Մարաց թագա-  
 ւորը որ եկեր Բաբելոն պաշարեր էր , ան գիշե-  
 րը մտաւ քաղաքը , ու Բաղտասարը սպաննեց՝  
 անոր թագաւորութիւնն ալինքը առաւ :

Դանիել աս Դարեհ թագաւորին ալ շատ  
 սիրելի եղաւ՝ իրեն իմաստութեամբը և հաւա-  
 տարմութեամբ , այնչափ որ՝ թագաւորը զինքը  
 իր իշխաններուն գլուխ էր ըրեր . և աս պատ-  
 ճառով բոլոր իշխանները կը նախանձեին վը-  
 րան , ու ետեւէ էին որ վրան մէկ պակասութիւն  
 մը գտնեն՝ անով զինքը թագաւորին աչքէն հա-  
 նեն : Ուստի աս Ճամբովս ուզեցին որ զինքը  
 ձգեն . թագաւորին ասանկ հրաման մը հանել  
 տուին , որ երսուն օր մարդ մէկէ մը խնդիրը ը-  
 նէ , ոչ մարդէ և ոչ Աստուծմէ , հապա միայն  
 թագաւորէն ըլլայ խնդիրը , և ով որ ասոր դէմ  
 ընէ՝ առիւծներուն գուբը ձգուի : Աս հրամանիս  
 Դանիել մտիկ ըրաւ , հապա ինչպէս սովորու-  
 թիւն որ ըրեր էր՝ օրը իրեք անգամ իր տունը  
 կ'երթար , ու վերնատունը կ'ելլէր պատուհա-  
 նին առջել՝ որ դէպ 'ի Երուսաղէմ կը նայէր՝

Աստուծոյ իր աղօթքը կ'ընէր։ Դանիելի թըշ-  
նամիները աս որ իմացան՝ շուտ մը գացին հաս-  
կըցուցին թագաւորին թէ «Դանիէլքու հրա-  
մանիդ չնազանդեցաւ»։ Թագաւորն ալ շատ  
ջանաց որ Դանիէլը աս պատիժէս խալսէ։  
բայց ետքը ճարը հատաւ՝ հրաման տուաւ որ ան  
առիւծներուն գութը ձգեն։ և իրեն ասանկը ըսաւ  
թէ՝ « Քու Աստուածդ որ միշտ կը պաշտէիր՝  
քեզ կը խալսէ»։ ուստի երբոր անանկ տարին  
Դանիէլը հոն ձգեցին, մեծ քարով մը գութին  
բերանը գոցեցին՝ ու թագաւորին մատնիովը կըն-  
քեցին, որ մարդ ըւանայ խալսէ։ Ան իրիկունը  
թագաւորը տրտմութենէն ոչ բան կերաւ՝ ոչ  
քունը տարաւ. ուստի առտուանց կանուխ ելաւ  
գնաց՝ գրին բերանը բանալ տուաւ, ու տեսաւ  
որ Դանիէլը ողջ առողջ կեցած՝ փառք կու տար  
Աստուծոյ, որ զինքը ազատ պահեր է ան առիւծ-  
ներէն. ասոր վրայ թագաւորը խիստ ուրախա-  
ցաւ. շուտ մը գութէն հանել տուաւ Դանիէլը,  
ու հրամայեց որ անոր տեղը իր թշնամիները ի-  
րենց տղաքներովը ու կնիկներով գութը ձգեն.  
որ ասոնք դեռ վար գետինը չհասած՝ առիւծնե-  
րը վրանին ցատքեցին բղիկ բղիկ ըրին։ Ասանկ  
Աստուծոյ օգնականութեամբը իր իշխանու-  
թեանը մէջը մնաց Դանիէլքոլոր Դարեհի թա-  
գաւորութեան ատենը. և անոր ետեէն կիւրո-  
սի ժամանակն ալ, որ Պարսից թագաւոր ըլլա-  
լով Դարեհի մեռնելէն ետքը եկաւ Բարելաց-  
ւոց թագաւորութիւնն ալինքը առաւ։

Աս կիւրոս թագաւորին ատենը Բարելացիք  
մէկ կուռք մը ունէին Բէլըսուած, որ շատ մե-  
ծարանքով զասիկայ կը պաշտէին. անանկ որ ա-  
մէն օր կապուած (կամ թային եղած) էր անոր՝

տասուերկու արդու կամքիլէ) բարակ ալիւր, քառասուն ոչխար, ու վեց մար (կամմէտրէ) գինի: Թագաւորն ալ կը պաշտեր աս կուռքս. ուստի մէկ օր մը Դամնիելի հարցուց թէ՝ «Իուն ինչու չես պաշտեր Բէլ աստուածը»: Դանիէլ ալ պատասխան տուաւ թէ՝ «Ես մարդու ձեռքով շինուած կուռք չեմ պաշտեր, հապա կենդանի Աստուածը կը պաշտեմ, որ երկինքն ու երկիրս ինքը ստեղծեր է: Ան ատենը թագաւորը դարձաւ իրեն ըսաւ. «Խնչ, կարծես որ Բէլը կենդանի աստուած չէ մի, չես տեսներ որ ամէն օր որչափ կ'ուտէ կը խմէ»: Դանիէլ ալ խնտալով իրեն ըսաւ. «Մի խաթուիր, թագաւոր, ատ Բէլդ ներսէն հողէ է, ու դրսէն պղընձէ շինուած է. ամենելինատ ոչ կերեր է՝ ոչ խմեր է»: Ասքանիս վրայ թագաւորը սրդողելով ան կուռքին քուրմերը կանչեց իրենց ըսաւ. «Թէ որ ինձի ըրսէք որ՝ ով կ'ուտէ ան կերակուրները ձեզ կը սպաննեմ: Հապա թէ յայտնի ցուցընէք որ ան ըոլարը Բէլը կ'ուտէ՝ Դանիէլը կը մեռցընէմ, որ ասանկ հայհոյանք ըրաւ Բէլին գէմ»: Դանիէլ ալ թագաւորին ըսաւ որ՝ «Անանկ ըսածիդ պէս թող ըլլայ»: Ուստի թագաւորը Դանիէլի հետ ելան եկան Բէլին տաճարը, ու հան քուրմերը դացին ըսին որ «Ահա մենք դուրս կ'ելլենք, ու դուն, թագաւոր, Բէլին առջելը կերակուրները ու գինիները դիր, դռները գոցէ մատնիովդ կնքէ. ետքը առտուն գանք տեսնենք. թէ որ Բէլը կերած չէ ատ բաներդ, ան ատենը մենք մեռնինք. Հապա թէ կերեր է, Դանիէլը մեռնի, որ մեր վրայ ատանկ սուտ բան զուցեց»: Քուրմերը աս բանիս վրայ վախ ըունէին՝ ապահովէին, պատճառն որ՝ սեղանին ներ-

քեկն մէկ ծածուկ ճամբայ մը ըրեր էին, որ  
միշտ անկեց կը մտնէին ան դրած կերակուրները  
կ'ուտեին: Երբոր դուրս ելան ասոնք, ու թա-  
գաւորը ըսածին պէս ան կերակուրները Բելին  
առջեր դրաւ, ան ատենը Դանիել մոխիր բե-  
րելտուաւ, և ուրիշներէն գաղտուկ թագաւո-  
րին աչաց առջեր բոլոր տաճարին գետինը ցա-  
նելտուաւ. անանկ դուրս ելան դուռը դոցեցին  
ու թագաւորին մատնիովը կնքեցին՝ ելան դա-  
ցին: Ան գիշերն ալ քուրմերը, որ եօթանասուն  
հոգի էին, իրենց սովորութեամու պէս կնիկնե-  
րովը ու տղոցմովը ան ըսած գաղտուկ ճամբո-  
վը տաճարը մտան, ու բոլոր բաները կերան  
խմեցին՝ ելան դացին: Առտուանց կանուխ թա-  
գաւորը Դանիելը հետը առած եկաւ տաճարին  
դուռը, որ Դանիելի ցուցընելով որ ինչպէս ամ-  
բողջ կեցերէ իր դրած կնիքը (այսինքն մէօհիւ-  
րը) երբոր դուռը բացաւ տեսաւ որ կերակուր-  
ները հատած են, ուրախութեամբ սկսաւ կան-  
չել թէ «Մեծ ես դուն, ով Բել, ամեննեին  
խաբեբայութիւն զկայ եղեր քու վրադ»: Ան ա-  
տենը Դանիել ծիծաղելով բռնեց թագաւորը  
որ ներս չմտնէ, ու իրեն ըսաւ. «Մէջ մը գե-  
տինը նայէ, տես թէ ինչ ստուըներու նշան է  
ատ»: Թագաւորն ալ նայեցաւ, ըսաւ թէ  
«Մարդու, կնկտոց ու տղոց ստքի նշաններ կ'ե-  
րեայ կոր»: այսպէս որ իմացաւ քուրմերուն ը-  
րած խաբեբայութիւնը, ետքը ան գաղտուկ շի-  
նուած ճամբան ալ որ տեսաւ, սաստիկ սրդողե-  
ցաւ վրանին՝ հրամայեց որ զանոնք ամէնքը իրենց  
տղոցմով և կնիկներովը մեռցընեն. Բելին կուռ-  
քըն ալ Դանիելի ձեռքը տուաւ որ ջարդէ, ու  
անոր տաճարն ալ կործանէ:

Ան ատենները Բաբելացիք մէկ ահաւոր վիշապ մը (այսինքն աժտէր մը) կը պահէին, որ ամէնքը սոսկալով՝ Աստուծոյ տեղդրած զանիկայ կը պաշտէին։ Բէլկուռքին բանն որ ասանկ եղաւ, թագաւորը դարձաւ Դանիելի ըսաւ թէ « Աս վիշապիս համար ալ չես կրնար ըսել թէ պղընձէ շինուածէ. ահա կենդանիէ, կ'ուտէ կը խմէ. ուստի դուն ալ մեզի հետ ասոր երկրպագութիւն ըրէ »։ Դանիէլ իրեն պատասխան տուաւ թէ « Ես իմ Աստուծոյս երկրպագութիւն կ'ընեմ, որ կենդանի ու անմահ Աստուածէ. և թէ որ ըսաւ, ինձի հրաման կու տան ես ատ վիշապը քու առջեղ առանց թուր կամ գաւաղան բանեցընելու սպաննեմ »։ Թագաւորն ալ հրաման որ տուաւ, Դանիէլ քիչ մը եղաւ ու ձիւթ (այսինքն զիֆթ) առաւ, մէջը ճարպ ու մազ դրաւ՝ մէկտեղ եփեց կունտ մը շինեց, ան վիշապին բերանը ձգեց, որ ուտելուն պէս ան տեղը ճաթեցաւ վիշապը. ու Դանիէլ իրենց երեսը տուաւ ըսաւ թէ « Նայեցէք թէ ի՞նչ կը պաշտէիք »։ Բաբելացիք աս բանիս վրայ սաստիկ կատղեցան, ու թագաւորին դէմելան կ'ըսէին թէ « Թագաւորը հրեայ եղաւ, որ Բէլը կործանեց, վիշապը սպաննեց ու քուրմերը ջարդեց »։ ուստի գացին թագաւորին քովլէն Դանիէլը բաշեցին առին տարին առիւծներուն գուրը ձգեցին։ Հոն եօթը առիւծ կային. ասոնց սովորութիւն էր որ օրը երկու մարդու մարմին ու երկու ոչխար կու տային. բայց երբոր Դանիէլը առջենին ձգեցին, ան ատենը բան մը չտուին՝ որ երթան չուտով մեռցընեն ուտեն։ Ան օրերը Ամբակում մարգարէն որ Հրեաստան կ'ըլլար, ապուր եփեր էր ու մէջը հաց ալ բրդած,

անանկ ամանի մէջ գրած առեր արտը կը տանէր որ իր բանուորներուն տայ. Ճամբան իրեն հրեշտակ մը հանդըպեցաւ, ըսաւ որ՝ « Ատ կերակուրդ Բաբելոն Դանիելի տար, որ առիւծներուն գութը կ'ըլլայ ». Ամբակումալ անոր ըսաւ. « Տէր, ես Բաբելոն գնացած չեմ, ու գութը չեմ գիտեր ուր է »: Հրեշտակը ան ատենը անոր գլխուն մազերէն բռնեց վեր վերցուց, ու զինքը շուտ մը Բաբելոն տարաւ՝ առիւծներուն գութը ինչեցուց, և ձեւոքի եղած կերակուրը հօն Դանիելի տալէն ետքը՝ ան վայրկեանը նորէն Ամբակումը իր տեղը դարձուց Դանիել անանկ վեց օր գութին մէջը կենալէն ետքը երբոր եօթներորդ օրը Թագաւորը գութին բերանը գնաց՝ որ ցաւակից ըլլայ Դանիելի վրան, ու նայեցաւ տեսաւ որ՝ հօն Դանիելը ողջ նստեր էր, պաղեցաւ մնաց, ու կանչելով ըսաւ. « Մեծ ես, տէր Աստուած Դանիելի. իրաւ որ քեզմէ ու ըիշ Աստուած չկայ », և հրամայեց որ շուտ մը անկէց վեր հանեն խալլսեն, և անոր տեղը իր թշնամիները ձգեցին, որ ան գաղաններուն առջել ինկածնին պէս բզիկ բզիկ եղան :

Դանիել մարգարէին Աստուած շատ խորհրդաւոր տեսիլքներէն 'ի զատ՝ մեսիային գալստեանը վրայ ալ ստոյգ ատենովը յայտնեց: Որ ասիկայ երբոր անդամմը ազգին գերութեանը վրայ տրտմած պաք պահելով Աստուծոյ աղօթք կ'ընէր, ու ինչպէս կ'ըսեն՝ ան Երեմիա մարգարէին ըսածին վրայ կը մտմտար թէ՛ Երբ պիտի լմնայ Հրէից գերութեանը եօթանասուն տարին, որ Աստուած աս չափս դրեր էր, յանկարծակի Գաբրիել հրեշտակը իրեն երեցաւ, ու սիրով բարելով « Դանիել այր ցան-

կալի, ըսաւ, Աստուած քու աղօթքդ լեց. ուստի եկայ որ քու ուզած խնդիրքդ քեզի հասկըցնեմ: Եւ անանկ սկսաւ իրեն տեղն՝ ի տեղը զուրցել մեսիային գալը, և իրեն մահը, որ մինչեւ ան ատենը եօթանասուն եօթներորդ պիտի ըլլայ, որ ամէն մէկ եօթներորդ աստուածաշնչի ոճովը եօթը տարի իմանալով՝ կ'ընէ չորս հարիւր իննսուն տարի, ինտոր որ Ճշմարտապէս ատենովը կատարուեցաւ: Մնոր համար ետքը եկած անհաւատ Հըեաները՝ աս մարդարէական բանիս գէմուրիշ ձար չգտնելով, սկսան Դանիէլ մարդարէն սուտ մուտ խարենքայ պատճառներով՝ մարդարէներուն կարգէն դուրս սեպել. իբր թէ՝ մէկ սուրբ պատմագիր մին էր կ'ըսեն, որ եղած հանդըպած բանները գըեց:

### Գ Լ Ո Ւ Խ Ը.

Երկուսասան մարդարէները:

Ինչպէս վերը ըսմինք՝ չորս մեծ մարդարէներէն՝ ի զատ տասուերկու մարդարէութիւն գրողալ եղան, որ իրենց գրուածքին քիչութեանը համար՝ Փոքր Մարդարէ ըսուեցան. և ասոնք ալ մէկանոնց ատենները աստուածային յայտնութենէն մարդարէութիւն կ'ընէին իսրայելացւոց մէջը, ու Աստուածոյ հրամանովը շատէն քիշը գրի վրայ անցուցին իրենց մարդարէութիւնը. ու իրենց անունները աս են. Ռվէէ, Ամովս, Միքիէ, Յուլէլ, Աքդիու, Յովնան, Նաւում, Ամբակում, Սոփոնիա, Անգէոս, Զաքարիա, Մաղաքիա: Ասոնցմէ որովհետեւ միայն Յովնան մարդարէին՝ Նիսուեացւոց քարոզութեան պատ-

մութիւնը աստուածաշունչին մէջը տեղն'ի տեղը երկայն գրուած է, (որով բոլոր իր մարդարէութիւնը կը բովանդակի), ուստի հիմա զանկը պատմենք:

Յովնան մարդարէին պատմորիւնը:

Ամ աշխարհի իբր 3197 :

Յովնան էր որդի Ամաթեայ, ու Յերոբովամբ Իսրայելացւոց թագաւորին ատենը Հրէաստան մարդարէութիւն կ'ընէր: Աստուած հրամայեց իրեն՝ որ Ելլէ Նինուէ ըսուած այլազգիներուն մեծ թագաւորական քաղաքը երթայ, ու հօն իրենց քարոզութիւն ընէ, որ մեղքերնէն դառնան ապաշխարեն, որ Աստուած չպատուհասէ՝ քաղաքնին վրանին չկործանէ: Յովնան մարդարէն ալ աս նոր կերպ Աստուածոյ հրամանին վրայ զարմանալով, որ Իսրայելացւոցմէ դուրս զինքը այլազգիներուն կը խրկէ որ քարոզէ, ու նաև աս ալ մումուալով որ Աստուած ողորմած է, անոնք որ ապաշխարելու ըլլան՝ պիտի ըսած պատիժը չտայ, և ան ատենը ինքը սուտ մարդարէ պիտոր երենայ Նինուէացւոց առջեր, ուստի՝ (ինչպէս կ'ըսեն՝ շփոթած ասանկ կարծիք երթալովթէ Աստուածոյ յայտնութիւնը միայն Իսրայելացւոց երկրին մէջը կ'ըլլայ, ու անկէց դուրս Ելլէ նէ՝ կը խալսի աս վտանգէս) ինքն ալ փախաւ ելաւ Յոպակէ քաղաքը գնաց, ու անկէց նաւ մը մտաւ՝ որ Թարսիս ըսուած հեռու այլազգիներու երկիրը երթայ՝ երեսը Աստուածմէ ծածկէ: Բայց երբոր նաւը ծովը ելաւ քիչ մը առաջ գնաց, յանկարծակի Աստուած մէկ անանկ սաստիկ մըրիկ մը (այսինքն քայ մը) հանեց ծովուն մէջը, որ ա-

Ակոծութենէն նաւը կը ջարդուէր . ուստի  
նաւավարները դողալովամէնը իրենց աստուած-  
ները օգնութիւն կը կանչէին , ու բեռերնին ծո-  
վը կը ձգէին՝ որ թեթևան խալսին : Ան ա-  
տենը Յովսան մարդարէն ալ , վախէն մի կ'ըլլայ  
կամ սաստիկ տրտութենէն՝ նաւուն մէկ կողմը  
քաշուած մտած խոկալով որ կը քնանար , նաւա-  
պետը զնաց չեխելով զինքը արթընցուց՝ « Աս  
ի՞նչէ , ըսաւ , որ անհոգ պառկեր կը խոկաս .  
դուն ալ ելիր քու աստուծոյդ աղօթք ըրէ , կա-  
րելի է որ ան լսէ՝ մեզ աս փորձանքէս խալը-  
սէ » : Այսպէս որ Ճարը չէր ըլլար չէր դադրեր  
ան ծովուն ալէ կոծութիւնը , նաւավարները ըսին  
թէ՝ « Զըլլայ որ մէջերնիս մէկուն գաղտուկ  
մեղացը համար աս Աստուծոյ պատիժը վըանիս  
եկաւ » . ուստի խորհուրդ ըրին որ մէջերնին  
վիճակ ձգեն՝ տեսնէն թէ որուն համար է : Եր-  
բոր ձգեցին՝ ու վիճակը Յովսանու վրայ ելաւ ,  
սկսան իրեն հարցընել թէ « Դուն ով ես՝ ի՞նչ  
բան ունիս , ուր կ'երթաս » . ան ժամանակը Յո-  
վսան ալ իրենց յայտնեց թէ « Ես Աստուծոյ  
ծառան եմ , որ ծովս ու ցամաքը ինքը ստեղծեր  
է , և անոր ձեռքէն ուզեցի որ փախչիմ . անոր  
համար հիմա աս պատիժս դուք ալ հետոս կըքա-  
շէք » : Անոնք ալ որ անձրիկած չէին գիտեր ինչ  
ընեն , Յովսան իրենց ըսաւ որ բունեն զինքը ծո-  
վը ձգեն՝ որ ան ալէ կոծութենէն խալսին : Նա-  
ւավարները այսու ամենայնիւ մեղքընցան վրան ,  
ու կը ջանային նաւը դէպ՚ի ցամաքը դարձընել .  
ետքը ալ բոլորովին որ Ճարերնին հատաւ , առաջ  
Աստուծոյ աղաչելով՝ որ ան բանը մեղք չսեպէ . և  
իրեն ըսածին պէս՝ երբոր բռնեցին Յովսանը ծո-  
վը ձգեցին , շուտ մը հովը դադրեցաւ՝ ծովը խաղա-

զեցաւ . մարդիկն ալ աս հրաշքը տեսնելով՝ փառք  
տուին Աստուծոյ ու զոհ մատուցին : Ան ատենը  
ծովուն մէջը Աստուած մէկ մեծ ձուկ մը խրկեց ,  
որ եկաւ Յովսան մարդարէն կլեց . ու իրեք օր  
իրեք գիշեր անոր փորուն մէջը ողջ կեցաւ Յով-  
սան , և իր ըրած մեղացը թողութիւն խնդրե-  
լով ան աղօթքը կ'ըսէր , որ կը սկսի . Ի՞նչ լու-  
նէան իմաստ աշաղակէցի առ ու եր Աստուած ի :


Ետքը Աստուծոյ հրամանովը մէկ ցամաքի մը  
քով գնաց ան ձուկը՝ ու հոն ողջ ողջ դուրս որ  
փսխեց Յովսան մարդարէն , Աստուած նորէն ի-  
րեն հրամայեց որ ինչպէս առաջ ըսէր էր՝ Նինուէ  
քաղաքը երթայ քարոզէ : Յովսան ալ ան ժա-  
մանակը հնազանդելով Աստուծոյ՝ Նինուէ գնաց ,  
որ աս անանկ մեծ քաղաք մըն էր որ՝ իրեք օր  
կ'ուզէր բոլորը քալելու . առջի օրն որ իրեն քա-  
րոզութիւնը լսեցին Նինուէ ացիքը , որ կը կանչէր  
թէ՝ Աստուած իրենց մեղացը պատիժ՝ իրեք օ-  
րէն ետքը պիտի Նինուէ քաղաքը վրանին կոր-  
ծանէ , շուտ մը մարդարէին ըսածին հաւատա-  
ցին , ու սկսան մեղայ գումէլ : Նաև թագաւորն  
որ աս իմացաւ , ինքն ալ վրայի լաթերը հանեց՝  
քուրձ մը հագաւ մոխիրի մէջը նստաւ , ու հրա-  
ման հանեց որ մեծ ու պղտիկ , ինչուան անբան  
անասունները՝ ամէնքը քուրձ հագած ծոմ պա-  
հեն ապաշխարեն : Նինուէ ացիքը ասանկ սրբ-  
տանց իրենց մեղացը վրայ որ զզացին , Աստու-  
ծոյ գութն ալ շարժեցին , որ ողորմեցաւ մեղ-  
քերնին թողուց , ու ըսած պատիժը լիրկեց : Ա-  
սոր վրայ սաստիկ գժուարը եկաւ Յովսան մար-  
դարէին , որ սուտզուրուց երկեցաւ անոնց առ-  
ջեր . ուստի սկսաւ Աստուծոյ գանգըտիլ . «Ահա  
աս էր , ըսաւ , պատճառն որ ես փախայ՝ չուզեցի

որ հոս գամքարողեմ։ գիտէի որ գուն Աստուած ողորմած գթած երկայնամիտ ես, որ զզացող ներուն մեղացը թողութիւն կու տաս. անոր համար կը խնդրեմ, ըստ, որ հոգիս առնես մեռնիմ երթամ»։ Եւ ասանկ տրտմած գլուխը քաշեց ելաւ Նինուէ քաղքին դիմացը իրեն մէկ տեղ մը շինեց՝ հոն պարտը կուեցաւ, որ անկէց տեսնէ թէ՝ այսու ամենայնիւ քաղքին պատիժ մը կու գայ մի, անոր վերջը բնչպէս պիտոր ըլլայ։ Աստուած ալ ան տեղը մէկ դդմենի մը բուսցուց, որ շուտ մը մեծցաւ՝ տերևներովը շուք ըրաւ Յովնանի վրայ՝ ան սաստիկ արևուն տաքէն կը պահպանէր, որ ինքն ալ շատ ուրախացաւ ասոր վրայ։ Բայց այսպէս հանգիստ մէկ օր մը կենալէն ետև՝ անոր մէկալ օրը առտուանց Աստուած մէկ որդ մը խրկեց, որ գնաց ան դդմենին արմատէն կտրեց. ետքը արևն որ ելաւ, տաք հով մըն ալ զարկաւ վրան՝ դդմենին չորցաւ. ան ատենը Յովնան ան արևուն տաքէն սաստիկ տանջուելով, նորէն սկսաւ Աստուծոյ գանգքախիլթէ՝ «Մեռնէի ու աս տառապանքէս խալըսէի»։ Ան ժամանակը Աստուած ալ դարձաւ խրատելով իրեն ըստ. «Դուն այդչափ կը ցաւիս ու կը տանջուիս ատ մէկ դդմենիին համար, որ դուն չես աշխատեր տնկեր մեծուցեր, ինքիրեն մէկ գիշերուան մէջ բուսեր է՝ ու մէկալ գիշերը չորցեր է. հապա բնչպէս կ'ուզէիր որ ես չողըրմէի անանկ մեծ Նինուէ քաղքին՝ ու շուտ մը կործանէի, որ հարիւր քսան հազար հոգիէն աւելի են՝ միայն անոր անմեղ տղաքը, որ չարը, բարին չեն գիտեր. թող տուր իրենց անհամար անբան անասունները»։



## ՄԱՍՆ ՎԵՑԵՐՈՐԴ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵԶՐԱՍՍՅ ԵՒ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՈՑ  
ԳՐՔԵՐՈՒՆ. ՀՐԵՒՑ ԳԵՐՈՒԹԵՆՔ ԴԱՌՆԱԼՔՆ  
ԵՑԵՒ ՀԱՆԴԵԼՊԱԾՆԵՐԸ



### ԳԼՈՒԽ Ա.

Հրեւայք Բարելացոց գերութենեն կը դառնամ:

ԱՄ աշխարհի 3468. 3489. (Ա. Եզր Բ. Գ. — Բ. Եզր  
Ա. — Բ. Եզր Բ.)

ԱՍՈՒԾՈՅ բարկութեան չափը երբոր լը-  
մբնցաւ, որ եօթանասուն տարի ատեն սահմա-  
ներ էր աս Խորայելացւոց գերութիւնը, կիւ-  
րոս ըսուած Պարսից թագաւորին սիրտը շար-  
ժեց, որ Բարելացւոց վրայ թագաւոր նստելուն  
ատենը հրաման հանեց որ՝ իր տէրութեան մէջ  
գտնուած Հրեաները բոլոր իրենց բաներովը եւ-  
լեն Երուսաղէմ դառնան, և հոն երթան Աս-  
տուծոյ տաճարը նորէն շինեն: Անոր համար որ  
չափ ոսկիի ու արծաթէ ամաններ կար՝ որ ատե-  
նով Նաբուգոգոսոսոր Երուսաղէմէ կողոպտեր  
առեր Բարելըն տարեր էր, բոլորը հանեց կիւ-  
րոս Հրեւայք տուաւ, որ իր տեղը դարձընեն. և աս-  
կէ՝ ի զատ հրաման ալ տուաւ, որ ան տաճարը  
շինելու համար որչափ ստակ կամնիւթ (այսինքն

քէրէստէ) պէտք ըլլայնէ՝ թագաւորական դանձէն տրուի:

Ուստի առջի բերանը աս հրամանիս վրայ յիսուն հազարի չափ Հրէայ՝ իրենց առաջնորդ ունենալով Զօրաբարելը Սաղաթիէլեանց ըսուած, որ Յեքոնիա Յուղայի թագաւորին թուն էր, և Յեսուն Յովսեդեկեանց, որ ան ատենը հրըրէից քահանայապետն էր, ելան Երուսաղէմեկան, ու առաջ սկսան քիչ մը քաղաքը նորոգել, ետքը շուտ մը ձեռք զարկին տաճարը շինելու: Բայց աս շինուածքներս առաջ չգնաց ան ատենը. պատճառն որ՝ հմտ իրենց մօտ եղած Սամարացւոց ազգը՝ Հրէից դէմ թշնամի ըլլալով, գրեցին՝ բան խառնեցին թագաւորին իշխաններուն հետ. որ անանկ՝ ուշացաւ շինուածքը, ինչուան Կիւրոսի ետեկն ուրիշ թագաւոր նստաւ, որ անոր օրը աս Սամարացիքը ալկատարեալ հրաման հանել տուին որ տաճարին շինուածքը խափանուի: Այնպէս տամնը հինգ տարիի չափ բոլորովին խափանուած մնաց, ինչուան Դարեհ թագաւորին երկրորդ տարին, որ նորէն հրաման հանեց որ տաճարը ու Երուսաղէմ քաղաքին պարիսաները շինուին: Եւ աս ազատութեանս հրամանը այսպիսի կերպով եղաւ:

Դարեհ թագաւորը մէկ մեծ փառաւոր սեղան մը ըրաւ իր իշխաններուն, և աս ուրախութենէս ետքը երբոր ելաւ իր սենեակը գնաց որ քիչ մը քուն ըլլայ հանգչի, ան ատենը թագաւորին իրեք սենեկապանները, այսինքն անմիջապէս իր քովը ծառայողները, որ ասոնց մէկն էր Զօրաբարելը, (կարելի է թէ նորէն Հրէաստանէ դարձած եկեր թագաւորին ծառայու-

թեանը մտեր էր), մէկտեղխորհուրդ ըրին՝ որ  
 ամէն մէկը զատ զատ մէյմէկ խելացի բան գը-  
 րեն, ու որուն գրածին որ թագաւորը աւելի հաւ-  
 նի նէ՝ անիկայ մեծամեծ պարզեներ աւնէ, ու  
 մեծութեան համնի. անանկ որ՝ թագաւորէն ե-  
 տե ինքը ըլլայ, ու թագաւորին պինտ առջի բա-  
 րեկամը սեպուի. ուստի անանկ իրեքն ալ գրե-  
 ցին իրենց կարծիքը, ու թղթերնին կնքած՝  
 թագաւորին բարձին ներքեց գրին։ Ասոնց առ-  
 ջինը գրեր էր թէ՝ ամէն բանէն յաղթողն ու  
 զօրաւորը գինին է. երկրորդը թէ՝ ամենէն  
 յաղթողն ու զօրաւորը թագաւորն է, և երրոր-  
 դը՝ որ Զօրաբարելն էր, գրեր էր թէ՝ ամենէն  
 յաղթող ու զօրաւոր կնիկ մարդիկն են, և ա-  
 նոնցմէ ալ աւելի յաղթող՝ Ճշմարտութիւնն է։  
 Թագաւորը երբոր արթնցաւ՝ ու ան թղթերը  
 տեսաւ կարդաց, առջեց կանչել տուաւ իր բո-  
 լոր մեծամեծները ու իշխանները, և անոնց առ-  
 ջեց հրամայեց աս իրեքին՝ որ ամէն մէկը իր  
 գրածը պատճառներով հաստատէ ցուցընէ։ Եր-  
 բոր ասոնք ելան մէյմէկու ետեւէ խօսեցան ի-  
 րենց գրած բնաբանին վրայ, ամէնքը առհասա-  
 րակ Զօրաբարելնին ըսածին հաւնեցան, ու  
 սկսան կանչել թէ՝ «Մեծ է Ճշմարտութիւնը,  
 ու ամենէն յաղթողը և զօրաւոր ան է»։ Այս-  
 պէս որ եղաւ, Դարեհ թագաւորն ալ Զօրա-  
 բարելի ըսաւ. «Խնդրէ ինծմէ լնչ որ կ'ուզես  
 նէ, որ գրածներէդ աւելի բան ալ կու տամ. ո-  
 րովհետեւ ամենէն աւելի իմաստուն դուն գըտ-  
 նուեցար»։ Ան ատենը Զօրաբարելն ալ ուրիշ  
 բան չուզեց, որ Երուսաղեմի տաճարին շինուած-  
 քը, որ կիւրոս թագաւորին ատենէն խափա-  
 նուած կեցեր էր, հրաման տայ որ շինուի խալսին

Թագաւորն ալ շուտ մը հրաման հանեց չորս  
 դին գրեց թէ՝ թագաւորական գանձէն ինչ  
 որ պէտք է նէ՝ տան, որ Երուսաղեմի մէջ Սր-  
 տուծոյ տաճարը շինուի : Եւ անանկ ինքը  
 Զօրաբարելը իշխան կեցած Հրէից ազգին  
 վրայ չորս տարուան մէջ բանը գլուխ տարաւ  
 շինեց լմբնցաւ տաճարը, ու ետքը ուրախու-  
 թեամբ շատ զոհեր մատուցանելով նուիրեցին  
 Աստուծոյ : Անկէ ետև Եզրաս քահանան ալ  
 Արտաշէս թագաւորին հրամանովս, որ Դարե-  
 հի ետևէն նստաւ, եկաւ Երուսաղէմ, ու Հրէից  
 (որ աստուածապաշտութեան Ճամբէն թուցեր  
 էին) նորէն մովսիսական օրէնքները առջենին  
 կարգաց, սորվզցուց իրենց : Նաև աս Արտա-  
 շէս թագաւորին ատենը Նեէմիաս ըսուած  
 Հրէից գլխաւորներէն մէկը, որ թագաւորին  
 քովը կը ծառայէր, և իրեն շատ սիրելի էր ե-  
 ղեր, ասիկայ ալ նորէն հրաման առաւ թագա-  
 ւորէն, ու ինքն ալ գնաց Երուսաղէմ քաղքին  
 պարիսպները վրայ կեցաւ շինել տուաւ : Թէ-  
 պէտ ասոր վրայ ալ նախանձելով Սամարացւոց  
 իշխանները՝ Սանաբաղատ ու Տուբիա ըսուած՝  
 և թագաւորին ծուռ բան հասկըցրնելով շատ  
 ետևէ ինկան որ խափանեն, բայց բան մը չկըր-  
 ցան ընել . անանկ որ յաջողութեամբն Աստու-  
 ծոյ քիչ ատենի մէջ կատարեց Նեէմիաս, ու  
 քաղաքական բաներն ալ կարգի դրաւ, ինչպէս  
 Եզրաս քահանան՝ աստուածային օրինացը բա-  
 ները : Ասանկ Երուսաղէմը և ուրիշ Հրէաս-  
 տանի քաղքըներն ալ կամաց կամաց շինուելով,  
 նորէն Հրէայքը ասդիէն անդիէն հօն եկան  
 ժողվուեցան՝ Յուղայի և Բենիամինի ցեղէն՝ ի  
 զատ՝ նաև մէկալ Խորայելացւոց ցեղերէն ալ, որ

Սաղմանասար թագաւորին ատենէն՝ ի վեր ու-  
րիշ տէրութեանց մէջը ցրուած էին։

### Գ Լ Ո Ւ Խ Բ .

Երուսաղեմ նորէն յինուելին ետև Հրէից ազգին  
հանդրպածները .

Ամ աշխարհի 3684. 3727. (Ա. Մակ. Ա. — Կ. Մակ.  
Ա. Բ. Կ.)

Հրէայք գերութենէն դառնալէն ետքն ալ՝  
քահանայապետէն՝ ի զատ իրենց ազգէն ուրիշ  
ինքնագլուխ թագաւոր մը կամ իշխան մը չու-  
նէին. հապա անանկ Պարսից տէրութեանը  
ներքեք մնացին երկու հարիւր քսան կամ եր-  
սուն տարիի չափ, որչափ որ քշեց Պարսից տէ-  
րութիւնը. ինչուան որ մեծն Աղեքսանդր ելաւ  
Պարսիկները զարկաւ, ու բոլոր աշխարհին  
տիրապետեց: Աղեքսանդրի մեռնելէն ետև չորս  
կտոր որ բաժնուեցաւ իր տէրութիւնը, Հրէաս-  
տան Պտղոմէոսի (որ Աստեր ալ կ'ըսուեր) տակը  
ինկաւ, որ Եգիպտացւոց թագաւոր եղաւ: Ա-  
սոր՝ ու իր երկու յաջորդ թագաւորներուն օրե-  
ը Հրէայքը հանգիստ անցուցին։

Բայց անոնց ետևէն՝ Պտղոմէոս Փիլոպատո-  
րը Անտիոքոսի յաղթելէն ետքը երբոր Երու-  
սաղէմեկաւ, Հրէայքը զինքը սիրով ընդունե-  
ցին. ու ինքն ալ ուրախութեամբ տաճարին մէ-  
ջը զոհ մատուցանելէն ետև, ալ չափը անցընե-  
լով հետաքրքրութեամբ սրբութիւն սրբոցն ալ  
ուզեց մտնալ տեսնել, որ հոն քահանայապետէն  
՝ ի զատ ուրիշ մարդ չէր կրնար մտնալ: Աս բա-

նիս շատ գեմ կեցան Հրեայք, բայց ճար չեղաւ. ուստի երբոր զնաց ներս մտաւ, Աստուծմէ իր յանդզնութեան պատիմը գտաւ, որ անտեղը դող մը եկաւ վրան՝ ու ասդին անդին զարնուելով անդամալց գետինը փռուած ինկաւ, անանկ որ՝ վրան հասան իր ծառաները բռնեցին դուրս քաշեցին, և խել մը ատենէն ետև Ճորով խելքը վրան եկաւ. Երբոր ասիկայ իր երկիրը գարձաւ, զղջալուն տեղը՝ չարաչար ոխ պահելով Հրեից վրայ, հրաման հանեց որ բոլոր իր թագաւորութեան մէջը եղած Հրեաները իրենց հաւատքը թողուն՝ կուռք պաշտեն, և ով որ չհրնազանդի նէ՝ բռնեն շղթաներով կապած Աղեքսանդրիա քաղաքը բերեն: Շատ Հրեայ բռնեցին աս պատճառովս Երիկ մարդ՝ կնիկ մարդ՝ ծեր, տղայ, մարդու չեին խնայեր. ու թագաւորին հրամայածին պէս զասոնք ժողվեցին բերին մէկ մեծ տեղ մը դրին, ու հինգ հարիւրի չափ փիղեր պատրաստեցին՝ որ կատղեցուցած ասոնց վրայ թողուն, որ կոխկոտելով՝ անանկ տանջանքով ան ողորմելիները սպաննեն: Երբոր աս բանիս պատրաստութիւնը կը տեսնէին, Հրեայքն ալ մէկ գիէն Աստուծոյ առջեւը ինկած կանչուըուտելով կու լային կ'աղաջէին որ ողորմի՝ զիրենք աս փորձանքէս խալըսէ: Ան ատենը յանկարծակի երկինքէն երկու հրեշտակ ինջան, ու թշնամիներուն մէջը մէկ անանկ վախ մը և շփոթութիւն մը ձգեցին, որ ան փիղերը իրար անցնելով սկսան իրենց տէրերը կոխկոտելսպաննել: Եւ ան ժամանակը թագաւորին սիրտն ալ կակղցուց Աստուած, որ սկսաւ մեղքըննալ անխեղչ Հրեաները, ու հրամայեց որ արձեկեն՝ թողուն զիրենք. և աս հերիք չենակ ուր որ

պիտի ան ողորմելի սպանութիւնը ըլլար, հրա-  
մայեց որ թագաւորական ստըկով ան տեղը սե-  
ղան ըլլուի, ու եօթն օր ուտելով խմելով ուրա-  
խութիւն ընեն Հրէայք իրենց ազատութեանը  
համար: Ետքը անոնց ձամբուն պիտանաւորու-  
թիւնը հոգալով՝ անանկ մեծարանկով զամէն  
մարդ իրենց տեղը ձամբեց՝ ուսկից որ բերել  
տուեր էր:

Անկէ ետքը աւելի սէր կապեց Պտղոմէոս  
Հրէից վրայ, ու Հրէայք ալ հաւատարմու-  
թեամբ իրեն ձեռքին տակը կեցան. ինչուան որ  
անոր մեռնելէն ետև եկաւ Անտիոքոս Մեծ ը-  
սուած Ասորւոց թագաւորը, ու Եգիպտացւոց  
թագաւորութիւնը առնելով՝ Հրէաստանի վրայ  
ալ տիրեց. և ասիկայ ալ շատ սիրով բարեկա-  
մութեամբ գնաց Հրէից հետ, այնչափ որ՝ տա-  
րեկան տուրք ալ կապեց տաճարին զոհերուն  
համար: Իր մեռնելէն ետև՝ իր որդին ալ Սե-  
լւկոս Փիլոպատոր ըսուածը, ինքն ալ առջի բե-  
րանը հօրը ձամբան բռնեց՝ բարեկամութեամբ  
կը վարուեր Հրէից հետ. Հրէաներն ալ ան ա-  
տենները խիստ հանգիստ ու բարեկարգու-  
թեամբ կ'երթային՝ Ոնիա ըսուած բարեպաշտ  
ու խոչեմքահանայապետին կառավարութեան  
ներքեւ:

## Գ Լ ՈՒ Խ Խ Գ ..

Հեղիոդորոսի պատիմը:

Ամազլսարհի 3828 : (Բ. Մակ. Դ.)

Աս Սելւկոսի ատենի Հրեից հանգստութիւնը տակնուվը բայ ըրաւ Սիմոն ըսուած մէկ գլխաւոր հրեայ մը, որ իր անկարգութեանը համար Ոնիա քահանայապետէն յանդիմաննուելով, և ան պատճառով քահանայապետին վրայ ոխ պահելով՝ գնաց Ապողոնիոսի (որ ան կողմերուն վերակեցու զօրապետն էր) մատնեց ականջը լեցուց թէ՝ «Երուսաղէմ տաճարը անհամար գանձ պահուած կայ. թէ որ թագաւորին պէտք էր նէ, ըսաւ, կրնար անկէց առնել»։ Սելւկոս թագաւորն ալ երբոր աս բանը իմացաւ, շուտ մը Երուսաղէմ խրկեց Հեղիոդորոս ըսուած մէկը իր իշխաններէն, որ երթայ անըսած գանձը առնել իրեն բերէ. Երբոր եկաւ Հեղիոդորոս աս գանձս ուզեց, Ոնիա քահանայապետը առջելը ելաւ ըսաւ թէ՝ «Իրաւ չորս հարիւր քանքար արծաթ՝ ու երկու հարիւր քանքար ոսկի կայ, բայց ասոնք որբերուն ու որ բեւարիներուն ապրուստն են, որ տաճարին հաւտացեր տուեր են, ու անկէց կ'ապրին ան ողորմելիները»։ որ մեծ անիրաւութիւն կ'ըլլար ատյափշտակելը : Հեղիոդորոս մտիկ չէր ըներ, կ'ըսէր թէ «Պէտք է որ թագաւորին հրամանը առաջ երթայ, ու ատ գանձը իրեն հասնի»։ ուստի օր սահմանեց որ, ինքը երթայ տաճարը

մանէ՝ անկեց իր ձեռքովը առնէ։ Անանկ ատենն որ եկաւ Հեղիոդորոս տաճարը մտաւ, քահանայափետը իր բոլոր քահանաներով, ու բոլոր քաղաքը իրար անցած՝ սկսան լալու աղացէլ Աստուծոյ, որ աս բանիս Ճարը ինքը հոգայ՝ ողօրմի ան խեղձ՝ որբերուն։ Աստուած ալ լսեց անսնց աղացանքը. ուստի հոն տեղը տաճարին մէջը Հեղիոդորոս իր հետը մարդիկներովը թուլցած թմրած գետինը ինկան փռուեցան, ու յանկարծակի մէկ փառաւոր ձիաւոր մարդ մը հետը երկու աղուոր կտրիՃներով (որ հրեշտակներ էին) Հեղիոդորոսի վրայ եկան՝ ու չարաչար ծեծելով զինքը մահուան դուռը հասուցին, որ ալ մեռելի պէս ինկած բան չէր իմանար, միայն շունչը վրան մնացեր էր. ու այնպէս վերցուցին տաճարէն դուրս հանեցին. ան ատենը Հեղիոդորոսի հետ եղողները Ոնիա քահանայափետին ոտքը ինկան որ աղօթք ընէ վրան որ բժշկուի։ Քահանայափետն ալ անոր համար Աստուծոյ զոհ մատուցանելու ատենը՝ նորէն ան փառաւոր կտրիՃները ինջան եկան Հեղիոդորոսի ըսին (թէ՝ «Գնանորհակալ եղիր Ոնիա քահանայափետին, որ Աստուած անոր աղօթքովը քու կեանքդ քեզի դարձուց. և դուն ատ քաշած պատիժդ գնա ամենուն պատմէ՝ քարոզէ Աստուծոյ մէծ կարողութիւնը»). ու անանկ աներեցյթ եղան։

Հեղիոդորոս ալ ան ժամանակը բժշկուելով՝ ելաւ ինքն ալ զոհ մատուցանել տուաւ Աստուծոյ. ու շնորհակալութ եամբ պարգևներ տալով Ոնիա քահանայափետին՝ դարձաւ թագաւորին քովը եկաւ, և որուն որ կը հանդըպէր նէ՝ աս հրաշքները կը պատմէր, Բայց թագաւորին միտքը աս բանիս վրայ աղէկ մը չպառկելով եր-

բոր ուզեց որ նորէն մէկ ուրիշ մարդ մը խրկէ, ան ատենը Հեղիոդորոս էրած սրտովիրեն ըսաւ թէ « Զով որ քեզի թշնամի կը համարիս, կամ քեզի դէմ մեծ յանցանք մը ըրեր է, ու դուն զինքը պատժել կ'ուզես, զանիկայ աս բանիս համար Երուաղէմ խրկէ, ու կը տեսնես թէ ինչպէս չարաչար ծեծուած փետտուած կը դառնայ, միայն թէ չմեռնի ողջ մնայ. աս ստոյգ է, ըսաւ, որ աստուածային զօրութիւն մը կայ ան տաճարին մէջը, որ ով որ անոր դըպ-չելու ըլլայ՝ չարաչար կը պատժուի » :

### Գ. Ա. Ռ. Խ. Դ.

Հրէից խաղաղութիւնը ներքեւ վրայ կ'ըլլայ Անտիոքոսին  
ատենը :

ԱՄ աշխարհի 3829. 3836. (Բ. Մակ. Դ. Ե. Զ. )

ԱԵԼՍԿՈՍԻ ՄԵռՆԵԼՅՆ ԵՄՔԸ ԱՆՏԻՈՔՈՍ ԵՎՔԻ-  
ՓԻԱՆ ԿԱՄ ԵՐԵԵԼԻ ԾՈՒԱԾ ԱՆՈՐ ԵՂԲԱՅՐԸ ՅԱ-  
ՎԲԸՄՊԱԿԵՑ ԹԱԳԱԼՈՐՈՒԹԻՒՆԸ, ՈՐ ՍԱՍՏԻԿ ԹԸՆ-  
ՆԱՄԻ ԷՐ ՀՐԷԿԱԿԱՆ ՕՐԲԻՆԱԳ. ԱՆ ԱՏԵՆԸ ՅԱՍՈՆ  
ՈՆԻԻ ՔԱՀԱՆԱՅԱՓԵԹԻՆ ԵՂԲԱՅՐԸ՝ ԳՆԱԳ ԹԱԳԱ-  
ԼՈՐԻՆ ԱԵԼԼԻ ՄՈՒՐԸ ՍՏԱԿ ԽՈՍՏԱԳԱՎ, և ԻՐԵՆ  
ԽՈՎՔ ՄՈՒԱԼ ՈՐ՝ ՀՐԷԿԻՑ Մէջը կուապաշտական  
բաներ մտցընէ, կամաց կամաց զանոնք կուապաշ-  
տութեան դարձընէ. անանկ ՈՆԻԻԱՅԻ ՃԵՌՔԷՆ ՔԱ-  
ՀԱՆԱՅԱՓԵԹՈՒԹԻՒՆԸ ինքն առաւ յափշտակեց.  
Բայց աս չար ՅԱՍՈՆԸ՝ իրեք տարի իր ըսածին  
պէս՝ ՀՐԷԿԻՑ բարեկարգութիւնը ու աստուած-  
պաշտութիւնը աւրելէն ԵՄՔԸ, ԵՐԵՊՈՐ ՄԵՆԵ-  
ԴԱԼՈՍ ԾՈՒԱԾ Մէկի մը ՃԵՌՔՊՈՎԸ իր տարեկան

տուրքը Անտիոքոս թագաւորին խրկեց, Մենեղաւոսը գնաց թագաւորին սիրտը իրեն դարձուց, ու Յասոնի վրայ ինքը տարեկան տուրքը եւելցրնելով՝ եկաւ Յասոնի ձեռքէն յափշտակեց քահանայապետութիւնը։ Ետքը աս Մենեղաւոսը տեսնելով որ չկրնար այնչափ խոստացած թագաւորին տուրքը լեցրնել, գաղտուկ տաճարին արծրթեղէններուն ձեռք զարկաւ, ու անկեց խել մը Անդրոնիկոսի կաշառք տուաւ (որ թագաւորին մեծ իշխաններէն մէկն էր) ու կէս մըն ալ ծախսեց։ Ետքը երբոր իմացաւ որ՝ Անիա քահանայապետը աս իր ըրած գողութիւնը դուրս հանեց, Անդրոնիկոսի ձեռքովը անողորմաբար բռնեց մորթել տսւաւ սուրբ քահանայապետը։ Աս Անդրոնիկոսի ըրած անօրենութեանը վրայ սաստիկ ցաւեցաւ ժողովուրդը. ուստի երբոր գացին թագաւորին գանգըտելով աս անողորմութիւնս որ հասկըցուցին, անոր ալ անանկ գութը շարժեցաւ՝ սիրտը լեցուեցաւ անմեղ մարդուն վրայ, որ շուտ մը հրամայեց որ Անդրոնիկոսի վրայէն իշխանական լաթերը հանեն, ու անանկ խայտառակ բոլոր քաղաքը պըտըցընելէն ետեւ՝ ան Անիայի սպաննուած տեղը տանին՝ գլուխը կտրեն։

Աս ատենները Լիւսիմաքոս Մենեղաւոսի եղայրը, զոր Մենեղաւոս թագաւորին քովը երթալուն ատեն իր տեղը երուսաղէմ քահանայապետ դրերէր էր, ու իրեն յանձներէր որ տաճարին արծաթները կամաց կամաց կողոպտէիրեն խրկէ, ժողովուրդն որ աս բանս իմացան՝ ոտք ելան զինքը ձգել կ'ուզէին։ Լիւսիմաքոս ալ անոնց վրայ իրեք հազար հոգի հանեց, ու երկու դիէն իրար անցած՝ մէկմէկէ շատ մարդ սպաննեցին, և աս

խոռվութիւններուս պատճառով թէպէտ Հրեից  
կողմանէ թագաւորին առջելը ամբաստանուեցաւ  
Մէկուն ստակ խոստանալով՝ անոր ձեռքովը բանը  
անանկ դարձուց որ, իր տեղը ան ամբաստանող-  
ները յանցաւոր ինկան, ու սպաննուեցան։ Աս  
երուսաղեմի խեղճութեանս ատենը Աստուած  
ալվերէն նշան տուաւ՝ եղածները ու գալու թը-  
շուառութիւնները յայտնելով. որ քառսուն օր  
Երուսաղեմի վրայ Երկինքը ձիաւոր մարդիկ կ'ե-  
րևնային պատերազմական գործիքներ ձեռուը-  
նին, ու մէյմէկու հետ կը զարնուէին, անանկ  
որ՝ ասոնց ձայնն ալ կը լսուէր. ու ժողովուրդը  
սոսկալով կ'աղաչէին Աստուծոյ, որ՝ ի բարին կա-  
տարէ ան ցուցուցած նշանները։

Անկէ ետքը Անտիոքոս թագաւորը Եղիս-  
տացւոց վրայ պատերազմի որ գնաց, ու հօն քիչ  
մը ուշացաւ, ասդին Երուսաղեմի կողմերը սուտ  
ձայն մը ելաւ թէ՝ թագաւորը մեռեր է. և ա-  
սոր վրայ Հրեայք ուրախութիւն որ կը ցուցը-  
նէին, անդիէն Յասոնն ալ որ Ամռնացւոց Երկի-  
րը փախստական էր եղեր, ինքն ալշուտ մը հա-  
զար մարդով եկաւ Երուսաղէմ մտաւ՝ որ քա-  
հանայապէտութիւնը նորէն ձեռք ձգէ, ու Մէ-  
նեղաւոսը անկէց փախցընելով՝ ինքը սկսաւ տի-  
րապէտել, և իր ազգին հայրութիւն ընելու տե-  
ղը՝ դահիճի պէս մարդու չէր ինսայեր անողոր-  
մաբար կը ջարդէր։ Բայց շատ չքշեց՝ որ իմա-  
նալուն պէս թէ Անտիոքոս թագաւորը ողջ է,  
նորէն ելաւ փախաւ, ու տեղէ տեղ փախստա-  
կան պտըտելով՝ և ամենուն ատելի ըլլալով՝ ետ-  
քը անանկ օտար Երկիրները չարաչար մեռաւ։  
Անտիոքոս Երբոր աս Հրեից մէջը եղածները ի-

մացաւ, կարծիք երթալով թէ Հրեայքը իրմէ ապստամբիլ կ'ուզեն, Եգիպտացւոց յաղթելէն Ետքը՝ գազանի պէս կատղած իր բոլոր զօրքով Երուսաղեմի վրայ եկաւ, ու քաղաքը մտածին պէս՝ հրամայեց որ ամենեւին մէկու մը շխնայեն բռնածնին ջարդեն. և անանկ՝ միայն երեք օրուան մէջը ուժուուն հազար հոգի կոտրուեցան, ու քառսուն հազար ալբոնեցին գերիի պէս ծախեցին:

Ետքը այսչափովս ալ չկշտացաւ, հապա Մենեղաւոսի մատնութեամբը տաճարին ալ ձեռք զարկաւ, յանդգնութեամբ տաճարը մտաւ, և բոլոր բովանդակ արծաթեղէնները ու ոսկեղէնները ուրիշ պահծու բաներու հետ՝ հազար եօթը հարիւր քանքարի չափ ժողվեց առաւ, Անտիոք իր թագաւորական քաղաքը տարաւ. ու Երուսաղէմ մնացած Հրեից վրայ մէկ Փիլիպպոս անունով փռիւգացի չար բարբարոս մարդ մը իշխան դրաւ, որ անինայ չարչարէ Հրեայքը: Անկէ Ետև Ապողոնիոս ըսուած մէկ զօրապետ մը քսան հազարով Հրեից վրայ խրկեց, որ Երթայ թագաւորական տուբքերը ժողվէ անոնց մէ, ու չափահաս մարդիկը՝ որ զինուորութեան կրնան գալ ջարդէ, և իրենց մնացած կնիկները ու տղաքները գերի ծախսէ: Ապողոնիոս առջի բերանն որ եկաւ՝ սիրով վարուեցաւ Հրեից հետ, սպասեց մինչեւ շաբաթ օրը, և ան ատենը ապահով ըլլալով թէ Հրեայք շաբաթը սուրբ պահելու համար դէմ չեն կրնար կենալ, յանկարծակի վրանին ելաւ, ու խել մը մարդ ջարդեց: Ետքը շատ չանցաւ, որ Անտիոքոս թագաւորը մէկ ծեր իշխան մըն ալ Հրեաստան խրկեց, Աթենորիոս անունով, որ ինչ կ'ը-

նէ ընէ՝ բոլոր Հրէաները կռապաշտական օրէն-  
քը դարձընէ, վերցընէ զոհ մատուցանելը, շա-  
բաթ պահէլը, և Աստուծոյ տաճարը կռատուն  
շինէ, անանկ որ՝ « Հրէայ անունը մէյ մ'ալ  
ցըսուի» ըսաւ։ Ան ալ եկաւ այնպիսի խստու-  
թեամբ սկսաւ թագաւորին հրամանը առաջ  
տանիլ, որ ով որ չէր հնազանդեր՝ հրամանին  
դէմ կընէր, ամենեին առանց խնայելու կը  
սպաննէր։ Անոր համար երբոր լեց թէ երկու  
կնիկ ան օրերը իրենց նոր ծնած տղաքը մովսի-  
սական օրինաց պէս թլիատեր են, զասնք բըռ-  
նել տուաւ, տղաքնին ծծերնէն վար կախած՝  
անանկ մերկ խայտառակ բոլոր քաղաքը պտըտ-  
ցընելէն ետև՝ բարձր պարիսապէն վար ձգել  
տուաւ. ու ալ ուրիշ ասանկ անողորմ տանջանք-  
ներով կը սպաննէր՝ ով որ իր հրէութեան հա-  
ւատքը չէր ուրանար։ Եւ աս պատճառով շատ  
մարդիկ ելան ասդին անդին անապատ տեղու-  
անք փախան, որ հոն գաղտուկ իրենց աստուած-  
պաշտութիւնը պահէն։

### Գ. Լ. ՈՒ Խ. Ե.

Նահատակուրիւն Եղիազար ծերունիին, և նօրը նդրաց  
Մակարայեցոց իրենց մօրը հետո

Ամ աշխարհէ 3837. (Բ. Մակ. Զ. է.)

Աս սաստիկ հալածանացս ատենը քահանայ մըն  
ալբռնեցին՝ Եղիազար անունով, որ մէկ տարի-  
քը առած շնորհալի ու աստուածավախ իմաս-  
տուն վարդապետ մըն էր. ասոր բերանը գայլ  
(այսինքն քէլէփչէ) դրած՝ անանկ բռնի բացած՝

խոզու միս կը խոթեին, որ օրինաց դէմ ընէ՝  
ուտէ։ Ան ալքոլոր ուժովը ասոր դէմ կեցած՝  
կըսէր որ « Սւելլ կ'ուզեմ մեռնիլ՝ քան թէ օ-  
րինաց դէմ ընել », ու յօժարութեամբ տան-  
ջանաց տեղը կը վազէր կ'երթար։ Տանողներուն  
մէջէն իր ձանչուորները վրան խղճալով՝ գաղ-  
տուկ խրատ կու տային՝ կը յորդորէին թէ  
« Քեզի ուրիշ միս կու տանք որ ուտես. միայն  
դուն երեցուր թէ թագաւորին կը հնազանդիս  
խոզու միս կ'ուտես, որ գոնէ ասանկ խարելով  
մեռնելէն ազատիս »։ Բայց Եղիազար « Քաւ-  
լիցի, կ'ըսէր, ատ քանդի ինծի ըլայլէր՝ որ կեղ-  
ծաւորութեամբ խղճմտանքս մաքուր պահէլու  
համար՝ կտրիչ մարդիկ գայլթակղեցընեմ, որ  
ըսեն թէ՝ Նայէ Եղիազարը իննսուն տարուան  
ծեր մը՝ ալմահուան դուռը հասած՝ համբերեց  
գնաց այլազգի եղաւ. ասով իրենց չար օրինակ  
ըլլամ, և ծերութեանս ատենը աս գէշ անունը  
իմետեկա թօղում։ Թու որ, ըսաւ, ուրանալովս  
այնչափ տարի ալ տան ինծի, որ հանգիստ  
ապրիմ որչափ ապրեցայ նէ, այսու ամենայնիւ  
Աստուծոյ ձեռքէն ոչ կենդանութեանս ատենը՝  
և ոչ մեռնելէս ետքը կրնամ մէկ տեղ մը փախ-  
չիլ. ուստի աղէկը ան է, որ իմծերութեանս ինչ-  
պէս կը վայլէնէ՝ քաջաւթեամբ աս աշխարհքէս  
ելլեմ, ու բարի օրինակ թօղում կտրիչներուն։  
որ անոնք ալ ինծի պէս առանց վախնալու սըր-  
տանց մեր սուրբ օրինացը վրայ կեանքերնին  
տան »։ Ասանկ ըսելով՝ սիրով զինքը տանջող-  
ներուն ձեռքը տուաւ. ետքը հոգին աւանդե-  
լու ատենը հառաչելով « Տէր իմ, ըսաւ, դու  
որ ամէն բանը դիտես, աս ալ կը տեսնես որ ես  
կրնայի մեռնելէս խալսիլ բայց քու արդար

դատաստանեղ վախնալով մարմնովս չարազար  
կը տանջուիմ, ու հոգւովս սիրով կը համբե-  
րեմ։ և անանկ հոգին տուաւ։

Ան ատենները ուրիշ եօմը եղքայր իրենց մօ-  
ը հետ մէյտեղ՝ բռնեցին թագաւորին առջեր  
հանեցին. երբոր իրենց հաւատոյն վրայ ասոնց  
սկսան հարցընել, մեծ եղքայրնին առաջ ելաւ՝ ու  
ըսաւ. «Ի՞նչ կեցեր պարապ տեղը մեզի բան  
կը հարցընէք. մենք պատրաստ ենք որ կեանքեր  
նիս տաննք՝ քան թէ մեր հայրենական օրէնքնե-  
րը թողունք»։ Ասոր վրայ սաստիկ սրդողեցաւ  
թագաւորը, հրամայեց որ շուտ մը անոր լեզուն  
ու ոտուըներուն ձեռուըներուն մատներուն ծայ-  
րերը կտըրտեն, ու գլխուն կաշին քերթեն ե-  
րեսին վրայ գարձընեն. աս տանջանքներէս ետե-  
երբոր տեսաւ որ գեռ ողջ է տղան, հրամայեց  
որ կրակին վրայ դնեն տապկեն. Մէկալ եղ-  
քարքը մօրերնուն հետ աս սոսկալի տանջանք-  
ներս տեսնելով սկսան մէկմէկու սիրտ տալ, ը-  
սել թէ. «Մէնք ալ ասանկ քաջութեամբ մեռ-  
նինք, ու մեր անունը՝ և հոգինիս փրկենք՝ ի  
փառս Աստուծոյ»։ Անոր ետեւէն երկրորդ եղ-  
քայրը առաջ քաշեցին, ասոր ալ գլխուն կաշին  
մազերով քերթեցին երեսին վրայ ձգեցին, ու  
կ'ըսէին. «Հնազանդէ խոզի միս կեր՝ բոլոր  
մարմինդ կտոր կտոր չեղած»։ ան ալ հաստա-  
տուն կենալով իր օրինացը վրայ՝ ան տանջան-  
քով վախճանեցաւ, և հոգին տալու ատենը թա-  
գաւորին ըսաւ. «Ով հպարտ ամբարտաւան,  
դուն մեզ աս կեանքէս կը զրկես, բայց գիտնաս  
որ՝ բոլոր աշխարհիս թագաւորը Աստուծ մե-  
զի յարութիւն առնել կու տայ յաւիտենական  
կենք, որ հիմա իրեն օրինացն համար կը մեռ

նինք» : Անկեց ետև երրորդ եղբայրը կանչեցին , և ասոր ալ երրոր լեզուն ուզեցին որ դուրս հանէ , շուտ մը հանեց . ու անանկ առանց վախնալու ձեռուըներն ալ երկնցուց որ կտըրտեն , որ թագաւորն ալ զարմացաւ մնաց տղին քաջասրտութեանը վրայ : Անոր մեռնելէն ետքը ըորրորդ եղբօրն ալ ան տանջանքը տուին , որ մեռնելուն ատենը թագաւորին ըսաւ . «Երանիէ մեզի , որ նորէն յարութիւն առնելու յուսով՝ աս աշխարհքէս կը բաժնուինք կ'երթանք , քան թէ քեզի՝ որ կենդանի ես , ու ան յարութենէն զրկուած ես» : Երբոր հինգերորդ եղբայրը ետևէն սկսան տանջել գէպ'ի թագաւորը նայեցաւ ու ըսաւ . «Դուն մահկանացու մարդ մը ըլլալով՝ մարդկային իշխանութեամբդ ինչ որ կ'ուզես նէ կ'ընես . բայց ասով չկարծես թէ մեր ազգն ալ Աստուծոյ երեսէն բոլորովին ինկած խեղճ մնացեր է . քիչ մը կեցիր որ տեսնես Աստուծոյ մեծ կարողութիւնը՝ թէ ինչպէս քեզ քու ազգովդ պիտի տանջէ» : Վեցերորդն ալ նոյն տանջանքով մեռնելու ատենը դարձաւ թագաւորին ըսաւ . «Անով մի խաբուիր ու հպարտանար՝ որ մեզի այսչափ բան կրցար ընել . մենք Աստուծոյ դէմ մեղանչենուս համար աս չարչարանքներս կը քաշենք . ուստի զարմանք չէ . բայց դուն ալ որ Աստուծոյ դէմ ելեր պատերազմ կ'ընես , չկարծես թէ ատոր պատիմը պիտի չքաշես» : Ասոնք նահատակուելու ատենը երանելի մայրերնին քովերնին կեցած՝ իրենց լեզուովը , որ ուրիշները չեին հասկընար , ամէն մէկուն սիրտ կու տար կը . որդորելը որ սիրով ու քաջութեամբ ան տանջանքներուն համբերեն՝ իփառս Աստուծոյ : Ետքը երբոր կարգը եօթնե-

ըորդ եղբօրը հասաւ, որ ամենէն պզտիկն էր, թագաւորը աս իրեն ամօթ սեպեց՝ որ գոնէ ասնացմէ մէկը իր տուած տանջանքներովը մկրցաւ դարձընել. անոր համար աս պզտիկիս ետևէն շատ ինկաւ՝ քովը կանչեց անուշ անուշ խօսքերով յորդորեց զինքը, ու մեծամեծ պարզենէր և մեծութիւն իրեն խօստացաւ տալու, միայն թէ իր հայրենական օրինացը դառնայ. և ետքը տեսնելով որ անանկ ալ ձար չեղաւ տղին միտքը փոխելու, կանչեց մօրը տուաւ՝ որ ան ալ աս բանիս վրայ իրեն խրատ տայ: Մայրն ալ առջի բերանը չուզեց խօսիլ. բայց երբոր շատ վրայ տուաւ թագաւորը՝ ինքն ալ անոր դէմսկսաւ տղան յորդորել ու ըսել. «Ողորմէ ինծի, իմ սիրելի որդեակս, յիշէ որ ինը ամիս քեզ արգանդս կրեր եմ, և իրեք տարի իմ գիրկս կաթուլ պահեր եմ, ատ հասակդ քեզ հասուցեր եմ. քեզ տեսնեմ, որդի. նայէ երկինքը Աստուած կայ քեզի օգնական, ըրլայ որ ատ անողորմդահիճը քեզ վախցընէ. դուն ալ մէկալ եղբայրներուդ ձամբ բան բռնէ, մեռնիլը աւելի լաւ սեպէ՝ քան թէ աս աշխարհքիս կեանքը. որ անդին Աստուծոյ ողորմութեան ատենը քեզ ալ քու եղբայրներուդ հետ նորէն մէկտեղ ինծի առնեմ ընդունիմ»: Ո՞ն ատենը գեռ խօսքը մօրը բերանն էր, որ տղան եւելոք սիրտ առնելով սկսաւ կանչել. «Որժն կը սպասէք, ի՞նչ կ'ուշանաք. թագաւորին հրամանին չեմ հնազանդիր, հապամեր օրինացը հնազանդեր եմ, որ Աստուած Մովսեսի ձեռքովը տուեր է»: Ետքը դէպ՚ի թագաւորը դարձաւ ու ըսաւ. «Դուն ալ, ով պիղծ անօրէն մարդ, որ Աստուծոյ ծառաները այսպէս կը տանջես, գիտնաս որ անոր արդար

դատաստանէն պիտի լսալըսիս, ու քու հպար-  
տութեանդ և անգթութեանդ արժանաւոր պա-  
տիմը քաշելուդ ատենը՝ իմանաս որ ինքն է  
միայն Հշմարիտ Աստուածը. նաև աս ալ գիտ-  
նաս որ՝ ես իմեղբայրներուս հետ մեր հայրե-  
նական օրինաց համար մարմիննիս ու կեանքեր-  
նիս աս չարչարանքներուս տալով, կը յուսանք  
յԱստուած՝ որ մեզի ասոր տեղը յաւիտենական  
կեանք կու տայ, և ասով մեր բոլոր ազգին մե-  
ղացը թողութիւն ալ ընէ »։ Թագաւորը եր-  
բոր աս բաներս լսեց, եւելք կատղեցաւ աս  
պղտիկին վրայ. ուստի աւելի սաստիկ տանջան-  
քով վինքն ալ հոն տեղը սպաննել տուաւ։ Իակ  
ամենէն ետքը՝ ան եօթը երանելի տղոցը քա-  
ջասիրտ և երանելի մայրը, որ ամէն մէկ օրուոցը  
հետ կեցած՝ ինքն ալ սրտովը կը նահատակուէր,  
ու մէկիկ մէկիկ զանոնք Աստուծոյ ձեռքը կը  
նուիրէր, ինքն ալ նոյն տանջանքներով՝ չուշա-  
ցաւ ետենին հասաւ, որ անոնց հետ մէկ տեղ  
վայելէ Աստուծոյ պատրաստած բարիքը։

### Գ. Լ. Խ. Խ. Զ.

Մատարիա քանանային և իր որդոցը բարեպաշտուրիւնը  
և անոնց քաջորիւնները։

ԱՄ աշխարհի 3837. (Ա. Մակ. Բ.)

Անտիոքոսի սաստիկ հալածանաց ատենը՝ ա-  
նուանի ու սրբակացքահանայ մը կար Երուսա-  
ղէմ՝ Մատաթիա բառուած, որ հինգ հատ հասած  
կտրիչ որդիք ունէր. մէկուն անունը Յովհան-  
նէս, երկրորդինը՝ Շմաւոն, երրորդինը՝ Յուդա

Մակարեւ, չորրորդինը՝ Եղիազար Աւառան,  
 հինգերորդինը՝ Յովսաթան։ Ասիկայ տեսնելով  
 բոլոր Հրէաստանի՝ մանաւանդ Երուսաղեմի  
 այսպիսի խեղճութիւնները, ալ չդիմացաւ՝ իր  
 որդիքը առաւ գնաց Մովզիիմը սուած քաղաքը  
 քաշուեցաւ. և հօն անոնց հետ անմիտիթար կ'ող-  
 բային ու կու լային իրենց ազգին ողորմելի գե-  
 րութեանը վրայ. թէ ինչպէս Աստուծոյ տաճա-  
 րը պղծուեր է, և իրեն սուրբ կահ կարասիքը  
 կողոպտուերեն. և աս բանեցուս համար սաստիկ  
 սրտցաւէն վրայի լաթերնին պատուած քուրձ  
 կը հագնեին։ Ան ատենները Անտիոքոս թագա-  
 ւորէն խրկուած մարդիկը Մովզիիմ քաղաքն ալ  
 եկան, Հրէանները կը ստիպէին որ կուռք պաշ-  
 տեն. ու շատ մարդ վախերէն հնազանդեցան։  
 Կռապաշտութեան դարձան։ Բայց Մատաթիա  
 առանց վախնալու համարձակ իրենց պատաս-  
 խան տուաւ ըսաւ թէ՝ «Աշխարհքիս բոլոր  
 ազգերն ալ թագաւորին հրամանին հնազանդե-  
 լու որ ըլլան», և բոլոր Խորայելացիք ալ իրենց  
 օրէնքը թողուն, այսպէս զիտնաք որ՝ ես ու իմ  
 որդիքս և եղայրներս մեր հայրենական օրէնքը  
 չենք թողուր՝ կուռք չենք պաշտեր»։ Անգամմը  
 աս բանս ըսելուն ատեն տեսաւ Մատաթիա որ  
 անդիէն մէ կ ուրացող հրէայ մը եկաւ հօն տեղը  
 իր առջեւը կուռքին զոհ մատուցանելու. ինքն ալ  
 ան ատենը սաստիկ աստուածային նախանձայու-  
 զութենէն չդիմացաւ անոր վրան վազեց ու ոտ-  
 քով անանկ զարկաւ որ, ան տեղը կուռքին առ-  
 ջեւը սատկեցուց զանիկայ։ Եւ ան թագաւորա-  
 կան մարդը որ եկեր զինքը կը յորդորէր՝ զան ալ  
 ան տեղը մեռցուց, գնաց կուռքը կործանեց. ու  
 սկսաւ ամուր ձայնով կանչուրուտել թէ՝ «Ո՛վոր

Հայրենական աստուածային օրինաց կ'ուզէ տէր  
 կայնիլ պահպանել' իմ հետս գայ»։ Եւ անանկ  
 ինքը իր տղոցմով իրենց ամէն բաները հօն թու-  
 ղուցին, քաղքէն դուրս ելան մէկ լեռ մը գացին  
 քաշուեցան։ անոր նայելով շատ աստուածա-  
 պաշտ մարդիկ իրենց տնով տեղովը ելան քովը  
 գացին, ու մէկտեղ հօն լեռը այրերու մէջ անա-  
 ռիկ տեղուանք կը բնակէին։ Թշնամիները աս  
 բանս որ իմացան, շաբաթ օր ելան վրանին եկան,  
 ու կը յորդորէին որ դառնան՝ թագաւորին հրա-  
 մանին հնազանդին, Ետքը երբոր տեսան թէ  
 շաբաթ օրուան պատճառով ան հրէաներէն ի-  
 րենց դէմկեցող չկայ, ալ համարձակ վրանին  
 վազեցին՝ ու հազար հոգի ջարդեցին անսնցմէ։  
 Աս բանիս վրայ Մատաթիա շատ ցաւեցաւ.  
 ուստի ժողվեց խորհուրդ ըրաւ որ՝ անկէց ետև  
 շաբաթ օր թէ որ վրանին թշնամի գալու ըլլայ  
 նէ, առանց խղճմուանքի՝ աստուածային օրինացը  
 համար պատերազմին։ Անկէ ետև ուրիշ հրէա-  
 ներ ալ Մատաթիայի քով եկան հետը միաբա-  
 նեցան, ու այնչափ շատցան որ՝ ալ խումբ կապած  
 կ'ելլէին կռապաշտից հետ կը պատերազմէին,  
 կուռքերուննուիրուած տեղուանքը կ'աւրէին կը  
 կործանէին, ուրացողները կը ջարդէին, և աս-  
 տուածային օրէնքները պահել կու տային։ Աս  
 քաջութիւններս ընելէն ետքը՝ տեսնելով Մա-  
 տաթիա որ օրէ օր ալ իր մահը կը մօտենայ,  
 առջեր կանչեց իր որդիքը, ու բարի խրատնե-  
 րով յորդորեց զիրենք որ թշնամիներէն չլախ-  
 նան, հապա սկսած բարին քաջութեամբ առաջ  
 տանին, աստուած պաշտութիւնը նորէն հաստա-  
 տեն։ ու Շմաւոն եղբայրնին՝ իրենց գլխաւոր  
 ու հօր տեղ դնելով, և Յուղա Մակարէն՝ ի-

ըենց զօրապետ, ատանկ իր հայրական օրհնութիւնը անոնց տալով՝ հոգին աւանդեց:

### Գ. Լ. ՈՒ Խ. Է.

Յուղա Մակարէին քաջորինները :

Ամազլսարհի 3838 : (Ա. Մակ. Գ. — Բ. Մակ. Ը. Թ.)

Յուղա Մակարէն հօրը մեռնելէն ետև երբոր զօրապետութիւնը ձեռք առաւ՝ ջանաց որ իր զօրքը շատցընէ. ու զանոնք միայն կ'ընտրէր հետը կ'առնէր, որ միշտ աստուածային օրինաց մէջը հաստատ մնացեր էին: Առջի բերանը բոլոր վեց հազարի չափ մարդով Ապողոնիոսի դէմ ելաւ, որ աւելի զօրքով իրեն վրայ եկեր էր, ու Յուղա աստուածային օգնութեամբը անանկ յաղթեց զանիկայ՝ որ բռնեց իր ձեռքովը Ապողոնիոսը մեռցուց, և ուրիշ շատ կողոպուտներէն ՚ի զատ՝ Ապողոնիոսի թուրը որ վրայէն առաւ, անկէ ետքը զանիկայ ինքը սկսաւ բանեցընել: Աս յաղթութեամբ Յուղայի անունը որ մեծցաւ չորս դին տարածուեցաւ, Նրէն կամ Սերոն ըսուած Ասորեստանի կողմէն մեծ զօրապետը՝ նորէն աւելի զօրքով Յուղայի դէմ ելաւ: Յուղայի զօրքը իրենց քիչութիւնը տեսնելով՝ վախցան դէմ դնելու. Յուղա ալյորդորելով զիրենք որ ըլախնան՝ Աստուծոյ ապաւինին՝ անանկ քաջութեամբ վրանին վազեց, ու ութը հարիւր հոգի ջարդելով՝ թշնամիներուն բանակը ցիրուցան ըրաւ փախցուց: Ան ատենը Անտիոքոս թագաւորը աս Յուղայի ըրած յաղթութիւնները լսելով՝ շատ դժուարը եկաւ, մտմտաց որ իր բո-

լոր տէրութենէննորէն զօրք ժողվէ, ու ինըը իր  
բոլոր ուժովը անոր դէմ ելլէ, շնջէ վերցընէ  
Հրէից ազգը. բայց տեսնելով որ աս բանս ա-  
ռաջ տանելու բաւական ստակ չունի իր գանձին  
մէջը, անոր համար ուզեց որ առաջ Պարսից եր-  
կիրը երթայ զարնէ՝ անկէց ստակ հանէ: Ուստի  
երթալու ատենը՝ իր տեղը Վիւսիաս անունով  
մէկ իշխան մը թողուց, անոր յանձնեց աս պա-  
տերազմիս բաները. և իր Անտիոքոս ըսուած որ  
դին ալ անոր ձեռքը հաւտաց՝ որ ինքը պահէ  
մեծցընէ: Վիւսիաս ալ խորհուրդ ընելով Փի-  
լիպպոսի հետ, (որ Երուսաղեմի քաղաքապետն  
էր, ինչպէս վերը ըսինք) աս Հրէից դէմ պատե-  
րազմին վրայ իրեք հոգի զօրապետընտրեց՝ Պլո-  
ղոմէոսը, Նիկանորը ու Գորգիասը. և ասոնց  
ձեռքը տուաւ քառսուն հազար հետեւակ զօրք,  
ու եօթը հազար ձիաւոր, որ երթան բոլոր  
Հրէաստանի երկիրը աւրեն, ու Հրէայքը բոլո-  
րովին աշխարհէս վերցընեն, ինչպէս որ Ան-  
տիոքոս թագաւորը մոմտացեր էր: Աս բանիս  
յաջողութեանը վրայ անանկ ստոյգ էր Նիկա-  
նոր՝ որ վաճառականներ կանչեր հետերնին խօսք  
կապեր էր, որ աս պատերազմիս մէջ գերի բըռ-  
նած Հրէաները իրենց ծախնէ՝ իննսուն մարդ՝  
մէկ քանքարի, ու կը կարծէր որ՝ միայն աս  
Հրէից գերիներուն գնովը Հռոմայեցւոց հա-  
րիւր կամ երկու հարիւր քանքարի տարեկան  
թագաւորական տուրքը վճարուի:

Յուդա Մակաբէին հետ եղած զօրքը՝ որ  
միայն վեց հազարի չափ էին, երբոր թշնամի-  
ներուն պատրաստութիւնը իմացան՝ շատ վախ  
ինկաւ սրտերնին: Յուդա ալ քաջութեամբ  
սկսաւ իրենց սիրտ տալ, ու առջենին դրաւ այն-

չափ մեծամեծ հրաշքները, որ Աստուած ատեն ատեն ըրեր էր՝ իրենց նախահարքը թշնամիներուն ձեռքէն խալքսելու համար։ Եաքը բոլոր Հրէից աղօթք ու պար ապրսպրելող՝ որ Աստուած աս պատերազմիս բարի կատարումն տայ, զօրքը կարգի դրաւ, Աստուծոյ օգնութեամբը անանկ յաղթութիւն մը ըրաւ՝ որ ան պատերազմին մէջը Հրէայքը ինը հազար հոգի թշնամիներէն ջարդեցին. ու մնացածէն ալ որ ասդին անդին ցրուած կը փախչէին՝ իրեք հազարի չափ կոտրեցին. և իրենց ամեարտաւան Նիկանոր զօրապետը աղքատի լաթեր հագած՝ որ չճանչցուի ու ինքն ալքոնուի, այսպէս խայտառակար Անտիոք փախաւ։ Անկէ 'ի զատ Հրէայքը թշնամիներուն բանակէն խելմը կողոպուտ ալ ձեռք ձգեցին. և ան վաճառականները որ շատ ստըկով՝ Նիկանորի ըսածին պէս զիրենք գնելու որ եկեր էին, զանոնք ալքոնեցին՝ ու ստակնին ձեռուընէն առին. և աս կողոպուտները Յուղայի հրամանովը զինուորաց ինկած բաժինէն 'ի զատ՝ առատապէս աղքատաց ու որբոց բաժնեցին։ Անկէ ետև Յուղանորէն յաղթութիւն մըն ալ ըրաւ մէկալ երկու զօրապետներուն՝ Տիմոթէօսի ու Բաքիդի դէմքսան հազար ալ անոնց զօրքէն ջարդեց, փախցուց զիրենք, ու անոնցմէ ալշատ կողոպուտ առաւ։

Լիւսիաս, որ Անտիոքոսի տեղը կեցեր էր, Յուղա Մակաբէին յաղթութիւնները որ տեսաւ, ուզեց որ ինքն ալ դէմը ելլէ անոր ուժը փորձէ. ուստի մէկ տարիէն եաքը վաթսուն հազար հետևակ զօրքով ու հինգ հազար ձիաւորով Հրէաստան եկաւ։ Յուղա ալ բոլոր տասնըմէկ հազարով միայն անոր դէմ ելաւ, ու ա-

զօթքովիր բոլոր յոյսը Աստուծոյ վրայ դնելով  
 երբոր սկսան պատերազմիլ մէկէն հինգ հազար  
 հոգի ջարդեցին թշնամիներէն, և անով բոլոր  
 բանակը ցիրուցան ըրին փախուցին : Այսպէս  
 որ յաջողեցաւ Հրէից գործը ու ալ գրեթէ բո-  
 լոր այլազգիները Հրէաստանէ հանեցին փախ-  
 ցուցին, անկէ ետև Յուդա Մակարէն՝ որ ալ  
 բոլոր Հրէից իշխան էր եղեր, Երուսաղէմ  
 գնաց, որ իրեք տարի կռապաշտ այլազգիներուն  
 ձեռքը մատնուած էր. ու բոլոր կռւոքերու և  
 կռապաշտական բաներու նշանները անկէց վեր-  
 ցուց կործանեց, ու ձեռք զարկաւ Աստուծոյ  
 տաճարը մաքրելու նորոգելու : Անոր մէջը ամէն  
 կահ կարասիները նորէն շինեց, ու քահանանե-  
 րը զատեց իրենց կարգին կանոնին մէջը դրաւ. և  
 աս յաջողութեանս համար ՚ի շնորհակալութիւն  
 Աստուծոյ եօթը օր տօնախմբութիւն սահմա-  
 նեց, որ բոլոր Հրէայքը ուրախութեամբ կա-  
 տարեցին : Այսպիսի Հրէից յաջողութիւնները  
 տեսնելով իրենց սահմանակից կռապաշտ ազգե-  
 րը, նորէն սկսան թշնամութիւն ընել Հրէից  
 գէմ. Յուդա ալ ասոնց ամենուն յաղթեց յայտ-  
 նի Աստուծոյ օգնականութեամբը. անանկ որ՝  
 անգամ մըն ալ կը պատմուի թէ հինգ փառա-  
 ւոր ձիաւոր կտրիձներ Երկինքէն ինջած երե-  
 ցան պատերազմին մէջը, որ Յուդան մէջերնին  
 առած կը պահպանէին, ու թշնամիներուն վրայ  
 նետ ձգելով կը կռւըցընէին զանոնք, որ շփոթած  
 իրար կ'անցնէին, ու անանկ կը յաղթուէին :

## ԳԼՈՒԽ Ը.

Անտիոքոս թագաւորին աստուակումը՝ 'Ե. անոր ետևէն  
նատած թագաւորեներուն պատերազմը Հրեից դեմ։

ԱՄ աշխարհի 38407. (Բ. Մակ. թ. Ժ. ԺԱ. ԺԲ.)

Անտիոքոս թագաւորին միտքը դրածը՝ Պարս  
կաստան որ չյաջողեցաւ, և անկեց ամօթով Ետ  
դառնալով Բաբելոնի կողմերն որ հասաւ, հոն  
լսելով ան իր զօրապետներուն Հրեիցմէ յաղը<sup>թուիլը</sup>, և Յուղա Մակաբեին Հրեաստան  
տիրապետելը, սաստիկ կատղեցաւ աս թանիս  
վրայ. ուստի ուզեց որ այնուհետեւ ինքը իր զօր-  
քով Հրեից վրայ ելլէ՝ չինայէ զամնեքը թրէ<sup>անցընէ</sup>, Երուսաղէմքաղաքը հիմնայատակ ը-  
նէ: Երբոր Ճամբայ ելաւ՝ ու իր կառքը նստած  
սաստիկ արտորնօք կրակի պէս քշել կու տար,  
որ օր մը ժամ մը առաջ հասնի՝ աս միտքը դրած  
անօրէնութիւնները կատարէ, ան ատենը Աս-  
տուծոյ պատուհան ալ վրան հասաւ, որ յան-  
կարծակի կառքէն վար ինկաւ՝ ջարդուբուրդ ե-  
ղաւ բոլոր մարմինը. ու ներսէն ալ աղիքներուն  
զեն դպաւ՝ որ խոցուեցան, և քիչ քիչ անանկ  
փտտեցաւ ներսի դին՝ որ չորս դիէն որդեր  
դուրս կը թափէին, և սաստիկ գարշահոտու-  
թենէն մարդ քովը չէր կրնար մօտենալ: Ան-  
տիոքոս ասանկ մահուան դուռն որ հասաւ, ան  
ատենը խելքը վրան եկաւ, իմացաւ որ աս պա-  
տիժս անմեղ Հրեից վրայ ըրած անողորմու-  
թիւններուն համար կը քաշէ. ուստի սկսաւ ա-  
ռաջադրութիւն ընել թէ առողջանալու ըլլայ

նէ՝ Հրեկից ամէն ունեցածը իրենց դարձընէ, և  
տաճարը իր ստըկով առջինին պէս ամէն կողմա-  
նէ զարգարէ. ու նաև ինքն ալ Հրեկից ըլլայ, և  
Սստուծոյ մեծ կարողութիւնը ամէն աեղքա-  
րողէ: Բայց Սստուծոյ ողորմութեան չափը  
ցուելով՝ իր արդար դատաստանովը երեսէ ձգեց  
թողուց, որ երթայ անանկ չարաչար մեռնի օտար  
աշխարհի մէջ:

Լիւսիաս երբոր Անտիոքոսի մեռնիլը լսեց,  
շուտ մը անոր տղան Անտիոքոս անունով՝ Հօրը  
տեղը թագաւորական աթոռը անցուց, և անոր  
մականուն դրաւ՝ Եւպատոր կամ Հօրամոյն, այս-  
ինքն ազնիւ Հօրէ ծնած. ու ինքը Լիւսիաս՝ ա-  
նոր փոխարքայ (այսինքն վէզիր) եղաւ: Աս ալ  
իր Հօրը Ճամբան բռնեց՝ Հրեկից դէմթշնամու-  
թիւն ցուցընելով. ուստի նորէն պատերազմ  
բացաւ վրանին: Բայց Յուղա Մակարէին ը-  
րած քաջութիւններէն յաղթուելով, (որ աս  
համառօտութեանս մէջը կը թողունք չենք եր-  
կընցըներ), ետքը հաշութիւն ըրաւ հետեր-  
նին: Անկէ ետև շատ չանցաւ որ՝ Դեմետրիոսը  
իրեն Հօրեղբօրը որդին եկաւ Անտիոք քաղաքը  
մտաւ, ու սպաննել տալով աս Անտիոքոս թա-  
գաւորը՝ Լիւսիասն ալ հետը, ինքը տիրապետեց  
անոր տէրութեանը:

Ան ատենը շուտ մը Ազկիմոս ըսուած մէկ հը-  
րէայ մը՝ որ առջի պղտորութեան ժամանակը  
Երուսաղէմ քահանայապետութիւն էր ըրեր,  
ու ետքը բարեկարգութեան ատենը՝ ինկած ան-  
կէց վռնտուած էր, գնաց թագաւորին ասանկ  
հասկըցուց թէ՝ «Փանի որ Յուղա Մակարէն  
կեցեր է, ոչ քու տէլութիւնդ Հրեկաստանի  
վրայ առահով է, և ոչ մեր ազգը հանդիսա-

խաղաղ կ'ըլլայ»։ Աս ըսածիս ուրիշներն ալ վրայ տուին՝ թագաւորը դրդեցին, որ Աղկիմոսը մէկ Բաքիդ ըսուած զօրապետի մը հետ Երուսաղէմ խրկեց՝ որ երթան աս Հրէից գործերը կարգի գնեն։ Բայց երբոր ասոնք եկան խարեւայութեամբ խել մը մարդ Յուղայի բարեկամներէն բռնեցին սպաննեցին, և Յուղայի ալ ետեւէն որ ինկան, ու տեսան որ Յուղան իր Եղբայրներովը իրենց դէմյայտնի պատերազմի պատրաստութիւն կը տեսնէ, ան ատենը թուցին թագաւորը, որ ան ալ անոնց տեղը մէկ երեւելի իշխան մը Նիկանոր ըսուած՝ աւելի շատ զօրքովլխրկեց որ երթայ Յուղան բռնէ, ու իր զօրքը ցըուէ վերցընէ, Աղկիմոսը Հրէաստանի քահանայապետ գնէ։ Նրբոր եկաւ Նիկանոր՝ տեսաւ որ Յուղա զօրքովը իրեն դէմպատրաստուած կեցերէ, և անոր կտրձութիւնն ալ գիտնալով սիրտ չըրաւ հետը պատերազմ ընել։ Հապա ուզեց որ խաղաղութեամբ բանը լննցընէ։ Բայց Յուղա միշտ իր զգուշութիւնը ընելով՝ որ չըլլայ թէ խարեւութեամբ բան մը ընէ, թող տուին որ Նիկանոր Երուսաղէմ եկաւ, ու Յուղայի հետ սկսաւ անանիկ սաստիկ սիրով բարեկամութեամբ վարուիլ, հետը խնամութիւն ալ ընել, որ Աղկիմոս կարծիք գնաց թէ Նիկանորի միտքը բոլորովին փոխուեցաւ։ անոր համար ինըն ալ շուտ մը գնաց թագաւորին ամբաստանեց։ Թագաւորն ալ շատ սրդողեցաւ, դրեց Նիկանորի թէ «Ատ ձեր ըրած բարեկամութեանը չէմ հաւնիր։ Հապա ինչպէս հրամայեցինէ՝ ոտուըները ձեռուըները կապած

Յուղան ինծի խրկես» . աս բանս որ իմացաւ Յուղա՝ երեսը ծածկեց : Նիկանոր ալ ամենայն կերպով ետեւ ինկաւ զինքը բռնելու . ուստի գնաց Երուսաղեմ տաճարը քահանաներուն կը պաւ , « Թէ որ , ըսաւ , Յուղան պահեր էք նէ՝ հանեցեք ձեռքս տուշք » . և ձեռքը Սպատուծոյ տաճարին վրայ զարնելով « Զէ նէ , ըսաւ , աս տաճարս հիմնայատակ կ'ընեմ , և ասոր տեղը կուռքի մեհեան կը շինեմ : Քահանաները աս որ լսեցին , սոսկալով տաճարը մտան՝ ու լալով կ'աղացէին Սպատուծոյ որ պահէ իր տաճարը , և անոր ըրած հայհոյանքը իրեն չմողու : Նիկանոր ալ ասկէ ետեւ կատղած՝ մարդու չէր ողորմեր , Հրէայքը սկսաւ տակնուվրայ լնել :

Սբ ատեններս Երուսաղեմ՝ Հռաքս ըսուած մէկ աստուածապաշտ ու խելացի անուանի ձեր մը կար . Նիկանոր ասոր ետեւէն ինկած վրան հինգ հարիւրի չափ զինուոր խրկեր էր՝ որ ողջ բռնեն իրեն բերեն : Բայց ասիկայ աւելի ընտրեց քաջութեամբ մեռնիլ , քան թէ ան կուապաշտին ձեռքը իյնալ . ուստի երբոր ալ զինքը բռնելու եղան , ան ատենը իրեն ալ ճարը հատած՝ ինք իր ձեռքով թուրը փորը խոթեց ճըդքեց , ու անանկ զինքը պարսպէն վար ձգեց , և հօն դեռ չմեռած՝ այնպէս արիւնլուայ ոտք ելաւ կայնեցաւ , փորոտիքը ձեռքը առած դէպ՚ի վեր երկինքը վերցուց ցուցուց՝ ու ըսաւ . « Տէր , այսպէս դուն ալ իրեն հատուցանես » . ու անանկ ինկաւ հոգին աւանդեց :

Ետքը Նիկանոր իմաննալով որ Յուղա Մակաբէն Ասմարիայի կողմերը զօրք ժողված պատրաստ կեցեր է , սպասեց ինչուան շաբաթ , և ան օրը ուզեց որ իր բոլոր ուժովը վրան վազէ :

Նիկանորի զօրաց մէջը շատ հրեայք ալ կային.  
 ասոնք երբոր աղաւեցին որ ան օրը թողու՝ շա-  
 բաթը սուրբ պահեն՝ ինչպէս Աստուած հրա-  
 մայեր է, Նիկանոր ասոնց սրդողելով՝ Աստուծոյ  
 դէմ հայհոյեց ու ըսաւ. « Աստուած թող եր-  
 կինքը հրամայէ. երկրիս վրայ ով ուժով է  
 նէ՝ ան կը հրամայէ, որ զենք վերցընեն պատե-  
 րազմին»: Յուդա Մակարէ ալ անդին իր զօրքը  
 յորդորելու և սիրտ տալու ատենը՝ Աստուած  
 իրեն մէկ տեսիլք մըյայտնեց, որ իր մարդոցը  
 պատմելով՝ աւելի զօրացան. ու տեսիլքը աս  
 էր: Տեսաւ որ Անիա սուրբ քահանայապետը  
 իր չնորհալի կերպարանքով երեցած՝ ձեռուրնե-  
 րը տարածած Հրեից համար աղօթք կ'ընէր, ու  
 ցուցընելով մէկ ուրիշ փառահեղ ձերունի մը  
 անդին կեցած՝ կ'ըսէր թէ « Աս Երեմիա մար-  
 դարէն է, որ Եղբայրսիրութեամբ միշտ և հա-  
 նապազ ձեզի համար կ'աղաւէ Աստուծոյ»: աս  
 ըսէնինի՝ Երեմիան մէկ ոսկիով պատած թուր  
 մը Յուդայի ձեռքը կու տայ ու կ'ըսէ. «Ա՛ռ աս  
 Աստուծու մէ պարգեած սուրբ թուրս, ու ատով  
 քու բոլոր թշնամիներդ սպամննէ»: Ետքը եր-  
 բոր ալ Նիկանորի հետ դէմագէմեկան, Հրեայ-  
 քը որ քիչուոր էին՝ իրենց Յուդա զօրապետին  
 յորդորանքովը սիրտ առնելով՝ բոլորովին Աս-  
 տուծոյ ապաւինելով, անանսկ քաջութեամբ պա-  
 տերազմ ըրին, որ ան մէկ զարնուելուն մէջը  
 երառւնը հինգ հազար հոգի թշնամիներէն կոտ-  
 ըեցին, Նիկանորն ալ անոնց մէջը, ու մնացա-  
 ծը ցիրուցան ըրին: Ետքը ուրախութեամբ օրհ-  
 նենք տալով Աստուծոյ՝ հրամայեց Յուդա որ  
 Նիկանորի գլուխը և աջ թեր կտրեն վերցընեն  
 վրայէն. ու հետը առաւ Երուսաղէմբերաւ ա-

մենուն ցուցուց . և անոր հայհոյից լեզուն հանեց կտոր կտոր ջարդեց՝ թռչուններուն առջեր ձգեց, գլուխը բերդին վրայ կախել տուաւ, և ան ձեռքը որ տաճարին զարկեր սպառնացեր էր թէ Պիտի հիմնայատակ ընեմ՝ տաճարին առջեր կախեցին : Ետքը աս յաղթութեան օրս ալ մեծ տօն սահմանեցին 'ի շնորհակալութիւն Աստուծոյ :

### Գ Լ Ո Ւ Խ Թ.

Յոստա Մակարէին ետեկն Յովինարան անոր տեղը  
կ'անցնի :

Ամաշխարհի 3843 : (Ա. Մակ. Ը. Թ. Ժ.)

Նիկանորը յաղթուելէն ետքը՝ Հրէաստանի  
երկիրը քիչ մը ժամանակ խաղաղեցաւ . ուստի  
Յուդան ալ ատեն գտաւ Հռոմայեցւոց դեսպան  
խրկելու, որ շատոնցմէ մէջերնին եղած ուխտ  
ու դաշինքը նորէն ամրացընեն : Բայց Պե-  
մետը թագաւորը Նիկանորի մեռնելէն ետե-  
նորէն Բաքիդը Սղկիմասի հետ քսան հազար  
հետեւակ զօրքով և երկու հազար ձիաւորով  
Յուդայի դէմ խրկեց : Յուդայի զօրքը, որ ան  
ատենը միայն իրեք հազար էին, երբոր թշնա-  
միներուն շատուորութիւնը տեսան՝ սրտերնին  
կոտրեցաւ յուսահատեցան, ու շատն ալ քովին  
զատուեցան ցրուեցան, որ միայն ութը հարիւը  
ձիաւորով մնաց Յուդա, ու ասոնք ալ կը յոր-  
դորէին զինքը թէ « Աս անդամոր ասանկ քի-  
շուոր մնացինք՝ ետ կենանք, ինչուան որ նորէն  
մարդ ժողվենք » : Յուդա իրենց պատասխան

տուաւ. «Բայւ լիցի որ ես թշնամիներէս երեսս  
դարձնեմ փախչիմ. հապա թէ որ ժամանակը  
հասեր է նէ՝ քաջութեամբ մեռնինք մեր եղ-  
բայրները ազատելու համար»: Ասանկ ըսաւ՝ ու-  
ան ութը հարիւրով թշնամիներուն մէջը մտաւ,  
և առտուանց ինչուան իրիկուն անանկ քաջու-  
թեամբ պատերազմեցաւ, որ բանակին աջ թեր-  
զարկաւ յաղթեց: Իայց ետքը անոնց ետևէն  
իյնալուն ատեն, ձախ թեին զօրքը եկան զինքը  
իր մարդիկներով մէջ առին, և ան ատենը Յու-  
գաալ Աստուծոյ այնպէս կարգաւորելով՝ ինկաւ.  
ու մնացած զօրքը փախան ցիրուցան եղան: Ետ-  
քը Շմաւոն ու Յովսաթան իր եղբարքը՝ եկան  
Յուդայի մարմինը անկեց վերցուցին տարին ի-  
րենց հայրենական գերեզմանը թաղեցին. ու  
վրան մեծ սուգ ըրին Խարայելացիքը: Յուդայի  
մեռնելէն ետև անտէր որ մնացին Հրէայք,  
շատ նեղութիւն կրելով Բաքիդի ձեռքէն՝  
Յովսաթանը անոր եղբայրը իրենց քահանայա-  
պետ ու առաջնորդ դրին: Բաքիդ ետևէն ին-  
կաւ որ բռնէ սպաննէ. Յովսաթան ալ հետը  
զօրք ժողված մէկ անապատ տեղ մը քաշուե-  
ցաւ. Բաքիդ վրան գնաց՝ ու շաբաթ օր մը որ  
պատերազմ բացաւ հետը, Յովսաթան ասոր  
դէմելաւ, ու անանկ քաջութեամբ հետը պա-  
տերազմեցաւ, որ հազար հոգի կոտրեց Բաքիդի  
զօրքէն՝ անանկ զինքը փախցուց: Անկէ՝ ի զատ  
նաև ուրիշ անգամ մ'ալ Բաքիդ Յովսաթա-  
նի թշնամիներէն գրգռուելով ու հետը պատե-  
րազմելով երբոր յաղթուեցաւ, ալ խելքը կրտ-  
քեց որ Յովսաթանի քաջութիւնն ալ Յուդայէն  
վար չմնար. ուստի Յովսաթանի ուղած հաշ-  
տութեանը՝ Բաքիդ խօսք տալով, Հրէաստա-

նէն ելաւ՝ Անտիոք քաղաքը դարձաւ. մանաւանդ որ հօն Դեմետր թագաւորն ալ նեղութեան մէջ էր Ազեքսանդր Եպիփան ըսուածին կողմանէ, որ նոր թագաւորութիւն հաստատեց իր սահմանին քովլ։ Ասոր վրայ քիչ մը հանգիստ գտաւ Յովնաթան, ու Մաքմաս քաղաքը նստած՝ սկսաւ ժողովուրդը կառավարել. պատճառն որ՝ Երուսաղեմի բերդը դեռ Դեմետր թագաւորին զօրաց ձեռքն էր։

### Գ. Լ. Ո Ւ Խ Փ.

Յովնաթան քահանայապետին ուրիշ պատմութիւնները։

Ա. Մաշխարհի 3843 : (Ա. Մակ. Փ. ԺԱ. ԺԲ. 1)

Յովնաթանի քաջութիւնը ըորս դին հոչակուելով աս երկու Հրեաստանի սահմանակից թագաւորները Դեմետր ու Ազեքսանդր, որ մէկմէկու դէմ էին, իրարու ձեռքէն Յովնաթանը կը ջանային իրենց կողմը դարձընելզիտնալով որ անոր օգնութիւնը իրենց շատ ուժ կու տար։ Բայց Յովնաթան խոչեմութեամբ Երկու դին ալ հաւասար կը բռնէր, թէպէտ միտքը բերելով Դեմետրի Հրեմից դէմ ըլածանորէնութիւնները՝ անոր ըրած բարեկամական խոստմունքներուն այնչափ չէր հաւտար. հապա Ազեքսանդրին վրայ աւելի հաւատարմութիւն ունէր, որ զինքը քահանայապետ Ճանճնալով՝ ուկի թագ ու ծիրանի կապայ իրեն խրկեց, որ աս մեծ սիրոյ ու բարեկամութեան նշան էր։ Ետքը Դեմետր ալ աս բանս լսելով՝ թէպէտ նորէն բարեկամութեան թուղթ գրեց Հրեմից,

որով շատ ազատութիւններ իրենց կու տար, բայց այսու ամենայնիւ Հրեայք իրեն չհաւտացին, հաստատ կեցան Աղեքսանդրի հետ:

Սպիտէ ետքը Աղեքսանդրը պատերազմի ելաւ Դեմետրի վրայ, ու քաջութեամբ յաղթելով սպաննեց Դեմետրը. և երբոր անոր տէրութիւնը բոլոր իր տակը առաւ, Պտղոմէոս Եգիպտացւոց թագաւորին հետն ալ ուղելով բարեկամանալ՝ անոր Կղէոպատրաըսուած աղջիկը իրեն կին առաւ: Երբոր աս թագաւորական հարսնիքիս պատճառովը ան երկու թագաւորները մէյտեղ Պտղոմայիս քաղաքն էին, Յովնաթան ալ Աղեքսանդր թագաւորէն հրաւիրուած՝ մեծ մեծ պարգևներով ան հարսնիքը գնաց, ու հոն Աղեքսանդրը զինքը եւելօք մեծարեց, ու նորէն ծիրանի կապայ հագցընելով փառաւորեց. և ամէն ժիր մտիկ չգրաւ Յովնաթանի թշնամիներուն՝ որ գացեր վրան ամեւաստանութիւն կ'ընէին. ու անանկ փառաւորապէս ելաւնորէն Երուսաղէմ դարձաւ: Աս Աղեքսանդր թագաւորը քիչ մը ատենէն ետքը՝ կամաց կամաց թուլսալով՝ և զինքը ուրախութեան (կամ զէքրի սէքայի) տալով, անդիէն մեռած Դեմետր թագաւորին մեծ որդին Դեմետր Նիկանովը ըսուած՝ ելաւ իր հօրը տէրութիւնը նորէն ձեռք ձգեց, ու Անտիոք քաղաքը եկաւ նստաւ: Ասիկայ ոխ պահելով Յովնաթանի վրայ՝ թէ ինչու իր հօրմէն զատուեցաւ Աղեքսանդրի դին եղաւ, անոր համար Ապողօնիոս մէկ մը զօրապետ դրաւ, և ութը հազար հետևակ զօրքով և իրեք հազար ձիաւորով՝ Հրեաստան Յովնաթանի վրայ խրկեց: Ասոր գէմ ելաւ Յովնաթան իր Շմաւոն եղբօրը հետը տասը հազար

զօրքով, ու անանկ քաջութեամբ պատերազմ  
ըրաւ, որ անոր ուժը հազարը ջարդեց, և Դա-  
գոն կուռքին տաճարը՝ հոն փախչողներուն վրան  
էրեց, ու անոնցմէ շատ կողոպուտ առած՝ անանկ  
երուսաղէմ դարձաւ։ Աս բանիս համար եւե-  
լօք ուրախանալով Աղեքսանդր թագաւորը, նո-  
րէն Յովնաթանի թագաւորական նշան՝ պարգև  
Խրկեց, ու ամսոր իշխանութեան երկիրը մեծ-  
ցուց։ Անկէ ետե շատ չանցաւ որ Աղեքսանդրը  
մեռցուցին, ու Պտղոմէոսն ալ մեռաւ՝ որ խա-  
բերայութեամբ մտեր յափշտակեր էր Աղեք-  
սանդրի տէրութիւնը, և իր Կղէոպատրա աղ-  
ջիկը անկէց հաներ Դեմետր թագաւորին տուեր  
էր։ Ուստի երկուքին մեռնելէն ետքը Դեմետ-  
րը աւելի զօրացաւ, ու բոլոր իր հօրը թագաւո-  
րութիւնը տիրապետեց. և ան վերի ըսուած  
պատերազմէն ետե ինքն ալ սկսաւ Յովնաթա-  
նի հետ բարեկամութիւն ընել. Յովնաթան ալ  
անկէ ետե զինքը գլուխ ճանչնալով՝ շատ պար-  
գևներով գնաց առջեւ ելաւ. ան ալ զինքը նո-  
րէն մեծարելով՝ Հրէից ազատութեան զիր  
տուաւ։

Ան ատենները Տրիփոն անունով մէկ զօրա-  
պետ մը, մեռած Աղեքսանդր թագաւորին տը-  
ղան Անտիոքոս ըսուած՝ կ'ուզէր որ հօրը տեղը  
թագաւոր դնէ. անոր համար Դեմետրի ու-  
ղածին պէս իրեն իրեք հազար Խրայելացի զօրք  
օգնական խրկեց, որ եկան քաջութեամբ տասը  
հազար հոգի թշնամիներէն ջարդելով՝ ձեռուը-  
նէն խալքսեցին Դեմետր թագաւորը։ Բայց  
Դեմետրը ինչ որ խոստացեր էր՝ աս բարերա-  
րութեանս փոխարէն Հրէից ընելու, ազատուե-

Են ետև՝ խօսքէն դարձաւ չկատարեց. անոր համար ինքն ալ պատիժը դտաւ, որ ետքը բոլոր զօրքը զինքը թողուցին՝ ան Տրիփոնին հետ մէկ եղան, ու զինքը փախցլնելով՝ Անտիոքոսը թագաւոր Ճանչցան իր տեղը։ Ան ալ երբոր աթուը նատաւ՝ ուխտ ու դաշնեք հաստատեց Յովլնաթանի հետ, և զինքը Հրեից քահանայապետ ու գլուխ Ճանճնալով՝ իրեն թագաւորական ընծաներ խրկեց, և անոր Շմաւոն եղբայրն ալ զօրապետ դրաւ։ Ետքը աս երկու եղբայրքս ալ շատ քաջութիւններ ըրին՝ որ Անտիոքոս թագաւորը իրեն թշնամիններուն ձեռքէն պահեն. անհոնցմէ մէկն ալ Տրիփոնն էր, որ Անտիոքոսը սպաննելկ'ուզէր՝ որ ինքը անոր տեղը թագաւոր ըլլայ. բայց երբոր տեսաւ որ Յովլնաթան քառսուն հազար ուժով զօրքով կեցեր է, վախցաւ դէմք պատերազմ բանալու. ուստի սկսաւ խարեւութեամբ Յովլնաթանի հետը բարեկամութիւն ցուցընել. ու անանկ զօրքը քովէն հեռացընելով՝ միայն հազար հոգի հետը առած Պտղոմայիս քաղաքն որ մտաւ Յովլնաթան, Տրիփոն քաղքին դռները վրան դոցել տուաւ. այնպէս զինքը բռնեցին կապեցին, հետի եղած մարդիկը բոլոր թրեւ անցուցին. ու անկէ ետև Տրիփոն նորեն զօրք ժողվեց, պատրաստուեցաւ որ Հրեաստանին վրայ ելլէ։

## Գ Լ ՈՒ Խ Խ Ժ Ա Ը

Շմատնե կը յաջորդէ Յովինարամի տեղը:

Ամբ աշխարհի 3860: 3869: (Ա. Մակ. ԺԴ. ԺԴ. ԺԵ. ԺԶ. )

Երբոր Յովինաթան ասանկ խաբուելով բըռ-  
նուեցաւ, Հրէաստան անանկ ձայն ելաւ թէ  
մեռած է. ուստի սաստիկ տրտմած՝ և գրեթէ  
յուսահատած էին Հրէայքը: Ան ատենը Շմա-  
ւոն՝ (որ ինչպէս ըսինք՝ Մատաթիայի հինգ որ-  
դւոց մէջը պինտ մեծերնին էր) Հրէայքը քովը  
կանչեց, միսիթարելով սիրտ տուաւ իրենց՝ ու  
ըսաւ թէ «Ես ալ իմ եղբայրներուս պէս՝ Աս-  
տուծոյ օրինացը և մեր ազգին ազատութեանը  
համար պատրաստ եմ իմ կենքս տալու»: Փո-  
ղովաւրդն ալ շատ ուրախացաւ ասոր վրայ, ու  
զինքը Յովինաթանի տեղը իրենց առաջնորդ ըն-  
տրեցին: Ետքը Տրիփոն երբոր Հրէից վրայ ե-  
կաւ՝ տեսաւ որ Շմաւոնը ալ զօրապետ եղած  
պատերազմի աղէկ պատրաստութիւն տեսեր է,  
ինքն ալ խաբեթայութեամբ բանը փոխեց,  
Շմաւոնի դեսպան խրկեց ըսելու թէ՝ «Յով-  
նաթանը հարիւր քանիքար արծաթ տալիք ուներ  
թագաւորական գանձին, անոր համար քովս  
բռնուած կեցեր է. ուստի եթէ կ'ուզէք որ ա-  
զատի, աս ստակս խրկեցէք, և անոր երկու  
տղաքն ալ իմ ձեռքս պատանդ տուէք, որ զին-  
քը թողում»: Շմաւոն թէպէտ իմացաւ անոր  
չար միտքը, բայց այսու ամենայնիւ ըսածին պէս  
խրկեց ան ստակը ու անոր տղաքը, մտմտաց որ՝  
ըլլայ թէ ասդին Հրէաներէն ետքը գլխացա-

ւութիւն քաշէ, որ ըսեն թէ՝ ագահութեամբ ստակը չտուաւ, ու ան պատուական մարդը կորսրնցուց։ Բայց Տրիփոն աս բաներս առնելէն ետեւ՝ չէ թէ Յովսաթանը չխալսեց, հապա բռնեց մեռցուց ալ. ու ինքը ելաւ իր տեղը դարձաւ։ Ան որ լսեց Շմաւոն, մարդիկ խրկեց անկէց վերցուց Յովսաթանի մարմինը Մովզիիմ քաղաքը բերել տուաւ՝ իր հօրը և մէկալ եղբարց գերեզմանը դրաւ. և ան գերեզմաններուն վրայ փառաւոր քարաշէն շինուածք շինեց, որ յիշատակինին անմոռաց մնայ։ Անկէց ետեւ ալ Շմաւոն զզուեցաւ Տրիփոնէ, որ աս Յովսաթանի ըրած անդթութենէն՝ ի զատ գնաց գաղտուկ Անտիոքոս թագաւորը սպաննել տուաւ, ու ինքը անոր թագաւորութիւնը յափշտակեց։ Եւ ան ալ իմանալով Շմաւոն՝ որ անդիէն Դեմետր թագաւորը նորէն իր տէրութիւնը կ'ուժովցընէ, ինքն ալ անոր ընծաներով գեպան խրկեց, և անկէց Հըէից շատ ազատութիւններ առաւ։

Ասոր վրայ խել մը ատեն խաղաղութեամբ վարեց Շմաւոն իր իշխանութիւնը, ինչուան որ Անտիոքոս ըսուած մէկ մը՝ թագաւորական ցեղէն, որ սկիզբը Շմաւոնի բարեկամութիւն կը ցուցընէր, ետքը երբոր ելաւ Տրիփոնը յաղթեց ու անոր թագաւորութիւնը բոլորովին տիրապետեց, սկսաւ Շմաւոնի հետ թշնամութեամբ երթալ, Շմաւոնի տուած ընծաները և երկու հազար իրեն օգնութեան համար խրկած զօրքը քամահրելով ետ դարձուց։ Ետքը Աթենութիւնութիւն իր բարեկամը Շմաւոնի խրկեց ըսելու թէ՝ « Իմ հայրենական քաղաքներս որ այսչափ տարի բռնութեամբ տիրապետեր էք, և այնչափ

տեղուանք աւրեր էք նէ՝ անոնց գինը տուէք, ու  
անկէ՝ ի զատ այսչափ ատենիթագաւորական խա-  
փանուած մնացած տուրբերը տուէք, թէ որ չեք  
ուզեր որ բռնութեամբ վրանիդ ելլեմ»։ Շմա-  
ւոն ալ չվախցաւ իրեն պատասխան տուաւ՝ թէ  
«Օտարի երկիրը մէնք յափշտակած չենք, մեր  
հայրենական երկիրները թշնամիններուն ձեռքէն  
առեր ենք. միայն Յոպապէ ու Գաղարա քաղաք-  
ներուն համար որ գուք հարիւր քանքար կ'ու-  
զէք, անոր ստակը կու տանք»։ Աս պատասխանն  
որ լսեց Անտիոքոս թագաւորը, սաստիկ սրդո-  
ղեցաւ. ուստի կենդեքոս ըսուած մէկ զօրապետ  
մը շատ զօրքով Հրէաստան խրկեց։ Շմաւոն  
ալ ան ատենը քսան հազար զօրք տուաւ իր եր-  
կու տղոցը ձեռքը, որ ասոնց մէկը Յուզա կ'ը-  
սուէր ու մէկալը Յոհան, և իրենց սիրտ տուաւ  
յորդորեց որ՝ այսուհետեւ իրենք Հրէից ազգին  
թշնամիններուն դէմ ելլեն պատերազմին, որով-  
հետեւ ինքը՝ ալ ծերացեր էր։ Անանկ Աստու-  
ծոյ օգնութեամբը որ ելան ասոնք, շատ ջարդ  
տուին՝ թշնամինները յաղթեցին. ու Յոհան  
փախստականներուն ետեւէն իյնալով՝ տարաւ  
Ազովտոսի կողմերը մէկ բերդ մը հասցուց, և  
ան բերդը վրանին էրելով երկու հազար հոգի  
ալ հոն մեռցուց, և այսպիսի քաջութեամբ  
Հրէաստան դարձաւ։

Ան ատենները Պտղոմէոս Աբուբենց ը-  
սուած մէկ մը կար՝ որ Շմաւոնի փեսայ էր ե-  
ղեր, ու Երկիքովի կողմերը իշխան գրուած էր։  
Սրիկայ Շմաւոնի տէրութեանը վրայ աչք տըն-  
կելով՝ անդամ մը Շմաւոն ան կողմերը տէս եր-  
թալու ատեն, Դովլք ըսուած քաղաքը՝ Պտղոմէոս  
խարէութեամբ զինքը սեղան մեծարեց՝ և իր եր-

կու տղաքն ալ հետը Մատաթի ու Յուդա. ու  
հոն տեղը ուրախութեամբ ուտել խմելէն ետ-  
քը՝ յանկարծ Պտղոմէոս, որ իր մարդիկներովը  
պատրաստուած էր, վրան վազեց՝ Շմաւոնը իր  
տղաքներովը և ծառաներովը սպաննեց։ Ետքը  
աս բանս շուտ մը խրկեց իմացուց Անտիօքոս  
թագաւորին որ՝ իրեն օգնական զօրք խրկէ, որ  
Հրէաստանը բռնեն տիրապետեն, Մակաբայե-  
ցւոց ձեռքէն հանեն. ու Գաղարա քաղաքն ալ  
մարդիկ խրկեց՝ որ Շմաւոնի մէկալ Յովհան  
տղան ալ հոն բռնեն մեռցընեն։ Բայց Յոհան  
աս բաներս առաջուց իմանալով՝ շուտ մը ան ե-  
կողները ձեռք ձգեց սպաննեց, և իր հօրը տեղը  
ինքը անցաւ քահանայապետ եղաւ։

Հոս կը վերջանայ Մակաբայեցւոց գիրքը, ու  
Հրէից բոլոր պատմութիւնը, որ հին կտակարա-  
նաց գըքերուն մէջ կը պատմուի։ Բայց յարմար  
կ'երեւայ որ ասկէց սկսեալ ինչուան Յիսուսի  
Քրիստոսի Տեառն մերոյ ծնունդը, այսինքն  
մնացած հարիւր երաւնըմէկ տարուան ատենի  
գլխաւոր Հրէից ազգին հանգիպածները՝ համա-  
ռուս պատմենք, որովշարունակեալ կը կաչի հին  
կտակարանին պատմութիւնը նոր կտակարանին  
հետ։

## Գ Լ Ո Ւ Խ ԺԵ.

**Յաւելուած Հրեից պատմութենի՝ մինչեւ բրիստոսի  
ծնունդը :**

Ամազլսարհի 3869 : Եւ նախ քան զՔրիստոս 131 :  
(Ի պատմագրութենէն Յովսեպոսի :)

Յոհանն Շմաւոնի որդին որ Հիւրկանոս ալ  
կոչուեցաւ, ինչպէս կ'ըսեն՝ Հիւրկանիա գաւա-  
ռը մէկ յաղթութիւն մը ընելու պատճառով,  
ասիկայ Պտղոմէոսը յաղթելէն ետև սկսաւ բո-  
լը Հրէաստանի ինքը տիրապետել իրեն հօրը  
տեղը : Եւ թէպէտ անկէ ետքը Անտիոքոս իր  
թշնամիներէն խաղաղանալով նորէն բոլոր ու-  
ժովը եկաւ Երուսաղէմ պաշարեց, բայց Յո-  
հան քաջութեամբ պատերազմելով բանը հոն  
հասցուց, որ ալգրեթէ անոր ձարը հատած հե-  
տը հաշտութիւն ըրաւ : Ետքը աս Անտիոքոս  
այնչափ բարեկամացաւ Յոհաննի հետ, և քա-  
ջութեան դիէն անանկ մեծ կը սեպէր զանիկայ,  
որ Պարսից դէմ պատերազմ ելլալու ատենը  
Յոհանն ալ իր զօրքովը հետը առաւ, որ հոն  
շատ յաղթութիւններ ըրաւ : Բայց ետև Ան-  
տիոքոսի բանը ձախորդ երթալով՝ երբոր ինք  
զինքը սպաննեց, ու ան պատճառով զօրքն որ  
ցրուեցան, ան ատենը Յոհանն փառաւորապէս  
Հրէաստան գարձաւ, ու բոլորովին ազատու-  
թիւն գտնելով՝ Հրէաստանի սահմանը նորէն  
մեծցուց, բոլոր քովը եղած մանր ազգերը քա-  
ջութեամբ իր տակը առաւ : Միայն թէ աս ալ  
կը պատմուի որ՝ ան ատենները Հրէից մէջ Սա-

Դուկեցիի ու Փարփսեցիի աղանդները տարածուած ըլլալով, Յոհանն ետքերը զինքը Սադուկեցիներուն կողմը ցուցուց. որով Մակաբայեցոց բարի անունը աւրեց, և ասով ինքն ալեր զաւկըներով Հրէից ատելի եղաւ:

Յոհանի հինգ տղոցը մէջէն Արիստոբուզոս ըսուածը՝ հօրը մեռնելէն ետե առաւ իշխանութիւնը, ու ինքը զինքը Հրէաստանի թագաւոր անուանեց: Եւ աս անունս հաստատ պահելու համար՝ իր մայրը, որ ան ալիշխանութեան ետեէ էր, մեռցուց, ու իրեք եղբայրները բանտի մէջ գոցել տուաւ. և մէկալ եղբայրը Անտիգոնոս ըսուած, որ իրեն թագաւորութեան ընկեր էր առեր, անդամ մը պատերազմէն յաղթութեամբ դառնալուն ատեն, անոր վրայ ալ Արիստոբուզոս կարծիք առնելով՝ թէ ինքը կ'ուզէ թագաւորութիւնը յափշտակել, անոր համար անողորմաբար զան ալ մորթել տուաւ: Բայց Աստուծոյ դատաստանն ալ շատ չուշացաւ՝ վրան հասաւ, որ մէկ տարիէն աւելի չքշեց իր իշխանութիւնը. և ինչպէս կը պատմեն՝ ուր որ իր եղբօրը անմեղ արիւնը թափել տուաւ, ան տեղը իրմէ այնքան արիւն եկաւ՝ որ ալխղդուած ինկաւ հոգին փչեց:

Արիստոբուզոսի կնիկը զաւակ չունենալով՝ էրկանը մեռնելէն ետե իր տագերը մէկը Աղեքսանդրոս Յաննէս ըսուածը՝ բանտէն հանել տուաւ, ու հետը կարգուեցաւ, և առջի էրկանը տեղը զանիկայ թագաւոր ընտրեց: Ասիկայ երբոր իշխանութիւնը ձեռք ձգեց՝ թէպէտ պատերազմական քաջութեամբ Հրէաստանի սահմանը շատ մեծցուց, բայց իր անկարգութեամբը և մանաւանդ անդութ անողորմութեամբ սաս-

տիկ ատելի եղաւ Հրէից, անանկ որ՝ ալ սկսան  
գաղտուկ ետևեն պտըտիլ որ զինքը սպաննեն։  
Աղեքսանդրոս աս իմանալով՝ աւելի կատղեցաւ,  
և ինչպէս կ'ըսեն՝ վեց տարուան մէջը յիսուն  
հազար հոգիի գլուխ կտրեց. և մէկ հեղ մ'ալ  
ութը հարիւր հոգի Հրէից մեծամեծներէն, որ  
աս իրեն ըրած բռնակալութիւնները չէին հաւ-  
ներ՝ իրեն դէմկը խօսէին, զանոնք բռնել տուաւ,  
ու ինքը սեղան նստած ուրախութեամբ ուտել  
խմելու ատենը՝ մէկէն զասոնք խաչի վրայ կախել  
տուաւ. և աս հերիք չէ, ան ողորմելիններուն  
կնիկները ու զաւկընները իրենց աշաց առջել բե-  
րաւ մորթել տուաւ։ Աս Աղեքսանդրոս թա-  
գաւորը ետքերը չափէն աւելի զինքը գինիի տա-  
լով, և ան պատճառովը իրեք տարի ալ հիւան-  
դութիւն քաշելէն ետեւ՝ իր իշխանութեանը  
քսանըեօթը տարին մեռաւ։ Ետևէն թէպէտ  
երկու որդիք թողուց, մէկը Հիւրկանոս ու մէ-  
կալը Արիստորուզոս ըսուած, բայց ասոնք դեռ  
պղտիկ ըլլալով՝ թագաւորութեան ժառանգու-  
թիւնը իր Աղեքսանդրա ըսուած կնկանըյանձ-  
նեց. որ ան ալ քահանայապետութիւնը Հիւր-  
կանոսի տուաւ, ու միայն թագաւորական կա-  
ռավարութիւնը ինքը կ'ընէր, Փարիսեցինները  
առաջ քաշելով՝ և զանոնք իրեն կռնակ ընելով.  
որովհետեւ ան ժամանակները աս Փարիսեցի-  
ները շատ զօրացած էին, իրենց խօսքը խիստ  
անցուկ էր։

Աղեքսանդրա թագուհին՝ որ Սողոմէ ալ կ'ը-  
սուի, ինը տարի խելօք ու խաղաղութեամբ կա-  
ռավարելէն ետքը երբոր մեռաւ՝ բոլորովին  
Հիւրկանոսի ձեռքը մնաց իշխանութիւնը։ Բայց  
Հիւրկանոս մէկ թոյլ ու անզօր մարդ մը ըլլա-

լով՝ և Արիստոբուղոս իր եղբայրը անոր ներհակյանդուգն ու տաքարիւն՝ (որ իրեն մօրը ատենէն ինքը գլուխ քաշել էր), Հիւրկանոսի վըրան պատերազմ ելաւ . ու Հիւրկանոսը յաղթուելով՝ դէմ չկրնալով դնել խոնարհեցաւ գընաց հաշտութիւն խնդրեց եղբօրմէ . Արիստոբուղոս ալ աս դաշամբ հետը հաշտութիւնը ըրաւ որ՝ թագաւորական ու քահանայապետական իշխանութիւնը ինքը ընէ , Հիւրկանոս երթայ իր տունը հանգիստ նստի : Ասանկ իրեք տարիի չափ խաղաղութեամբ կենալէն ետքը , մէկ Անդիպատրոս ըսուած ունեոր մարդ մը եղոմայեցի կամ ասկաղզնացի՝ նորէն Հիւրկանոսը դրդեց , որ դնաց Արետաս Արաբացւոց թագաւորին ինկաւ՝ որ իրեն իրաւունքը պաշտպանէ . Արետաս ալ զօրքով Արիստոբուղոսի վրայ եկաւ , ու Արիստոբուղոսը փախցնելով՝ ինքը սկսաւ Հրեաստանի վրայ տիրապետել . ինչուան որ Ակաւրոս ըսուած մէկ Հռոմայեցւոց զօրապետ մը Արիստոբուղոսէ չորս հարիւր քանիքար առաւ՝ Արետասի աչքը վախցուց , որ Երուսաղեմէ ելաւ գնաց . ու նորէն Արիստոբուղոս Հիւրկանոսի վրան վազեց եօթը հազար հոգի ջարդեց , անանկ ինքը առաւ տէրութիւնը :

Բայց ան ատենները Պոմպէոս Հռոմայեցւոց մեծ զօրապետը Ասորեստանի կողմերը գտնուելով , (որ Տիգրան Հայոց թագաւորը Հռոմայեցւոց հետ հաշտութիւն ընելով՝ իրենց թողուցեր էր , որով բոլոր Հրեաստանը Հռոմայեցւոց տէրութեան ներքեր անցել էր) , աս երկու եղբարքս՝ Հիւրկանոս ու Արիստոբուղոս՝ Պոմպէոսի պարգևներով դեսպան խրկեցին , աղաչեցին որ իրենց դատաստանը ինքը կտրէ՝ իրաւուն-

քը ցուցընէ։ Պոմպէոս ալ երբոր Հրէաստան  
երթալու եղաւ որ աս բանս տեսնէ, Արիստո-  
բուզոս իր վրայ վախ ունենալով սկսաւ բերդե-  
րը ամուշընել ու պատերազմի պատրաստու-  
թիւն տեսնէլ։ Բայց աս բանս աւելի գէշ ե-  
ղաւ. ինչու որ՝ Պոմպէոս ալ թշնամութեամք  
գնաց Երուսաղէմը զարկաւ առաւ, ու Հիւրկա-  
նոսընորէն քահանայապետու թագաւոր դրաւ.  
և Հրէայքը Հռոմայեցւոց հարկատու ընելով,  
աս տուբքերուս Անդիպատրոսը վերակեցու դր-  
բած՝ ինքը Արիստոբուզոս իր զաւկըներովը կա-  
պած հետը առաւ որ, անանկ յաղթութեամք  
Հռոմդառնայ։ Աս Ճամբորդութեանս մէջը Ա-  
ղեքսանդրոս ըսուած Արիստոբուզոսի տղոց մէ-  
կը ձեռքէն փախաւ Հրէաստան եկաւ, ու իրեն  
հետ խել մը զօրք ժողվեց մէկ քանի բերդ մը  
առաւ՝ սկսաւ Հռոմայեցւոցմէ գլուխքաշել տի-  
րապետել. անոր վրայ ալ Գաբրիանոս Հռոմայե-  
ցւոց զօրապետը հասաւ յաղթեց ցրուեց զիրենք,  
ու Աղեքսանդրոսը փախցուց։ Աւմը տարիին  
ետքը Արիստոբուզոս իր մէկալ Անտիգոնոս ը-  
սուած տղովը Հռոմայի բանտէն ինքն ալ փա-  
խած Հրէաստան եկաւ, և երբոր Աղեքսանդրոս  
տղին հետ պատրաստութիւն կը տեսնէր որ նո-  
րէն գլուխ քաշէ, Հռոմայեցիք բռնեցին զինքը  
ու նորէն իր երկու տղաքներովը Հռոմ խրկե-  
ցին։ Անկէ ետքն ալ թէպէտ Յուլիոս կայսեր  
հրամանովը ազատեցան, բայց ինքը Արիստո-  
բուզոս մէյ մ'ալ ետ չդարձաւ, հապա հոն Պոմ-  
պէոսի բարեկամներէն դեղով մեռաւ, ու Աղեք-  
սանդրոս ալ եկաւ Անտիոք քաղաքը բռնուեցաւ,  
հծն սպաննուեցաւ։

Աս ատեններս Յուլիոս Հռոմայեցւոց կայս-


ըլ՝ Պոմպէոսի թշնամին՝ Ասորեստանի կողմերը գտնուելով, թէպէտ Անտիգոնոսը Աքիստորուղոսի որդին՝ գնաց լալով անոր ոտքը ինկաւ, ու իր հօրը և եղբօրը մահը առջեր գնելով, (որ միայն իրեն կողմը ըլլալուն համար՝ Պոմպէոսի բարեկամներէն սպաննուեցան), Հրէաստանի իշխանութիւնը ինքը ուզեց առնել բայց բան մը չկրցաւ ընել որովհէտեւ Անդիպատրոս (որ Հիւրկանոսի հետ խիստ բարեկամութեամբ կապուելով՝ մէյտեղ եղօր պէս կը կառավարէին Հրէաստանը) Յուլիոսի աջքը անանկ մտած էր՝ որ նորէն անսնց իշխանութիւնը հաստատեց Յուլիոս։ Ետքը Անդիպատրոս կամաց կամաց կառավարութեան մէջ խոթեց իր երկու որդիքը, մէկին անունը Փասայէլը սառւած որ Երուսաղէմ դրաւ, և մէկալը Հերովդէս՝ Գալիլեայի կողմերը։ Սա երկուքս ալ իրենց կառավարութեան մէջը շատ խելք և քաջութիւններ ցուցընելով՝ ամենուն սիրելի եղան, մանաւանդ Հերովդէսը։ անանկ որ Հիւրկանոսի անունը միայն կար, ու բոլոր կառավարութիւնը Անդիպատրոս իր տղոցմովը կը տեսնէր. ինչուան որ ինքն ալ մէկ ուրիշէ մը դեղուած մեռաւ, ու անկէ ետքը Հերովդէս ալ աւելի երես գտնելով Հռոմայեցոցմէ՝ սկսաւ ինքնիշխան թագաւորի պէս վարելիր տէրութիւնը։

Ան ժամանակը Անտիգոնոսն ալ, ինչպէս ըսկնը՝ տեսնելով որ Հռոմայեցւոց աղաջելով բան մը չկրցաւ ընել, դարձաւ Բարզափրան ըսուած Հայոց մէծ զօրապետին դիմեց, (որ Տիգրան թագաւորը զինքը նորէն շատ զօրքով Հռոմայեցւոց դէմիսրկեր էր), ու անոր խոստացաւ որ՝ Եթէ Հիւրկանոսի տեղը զինքը Երուսաղէմի քա-

հանայապետ ու թագաւոր գնէ՛, իրեն հազար  
 քանքար ոսկի՛ և հինգ հարիւր ալ աղուոր կնիկ-  
 ներ տայ: Հիւրկանոս ու Փասայէլ տեսնելով  
 Բարզափրանի մեծ ուժը, որ զօրքը գնել զօ-  
 րապետին ձեռքը տուած՝ վրանին խրկեց, ալ  
 դէմ չդրին՝ հետը հաշտութիւն ըրին, սիրով  
 ընդունեցան զիրենք. բայց Հերովդէս աւելի-  
 շատգէտ փրթաւ, որ շուտ մը տունը տեղը ժող-  
 վեց գնաց մէկ անառիկ բերդ մը մտաւ, ու ետ-  
 քը անկէց ալ մինաւոր ելաւ Հռոմ փախաւ:  
 Ետքը երբոր Հիւրկանոս ու Փասայէլը անանկ  
 խարուած ելան Բարզափրան զօրապետին քով  
 գացին՝ որ իրենց բանը հոգայ, ան ատենը Բար-  
 զափրան երկուքն ալկապած Անտիգոնոսի ձեռ-  
 քը տուաւ: Անտիգոնոս ալ մէկէն Հիւրկանոսի  
 ականջները կտրել տուաւ, կամ ինչպէս կ'ըսեն՝  
 կատղած ինքը վրան վազեց խածնելով փրցուց,  
 որ թէ մէկ մըն ալ բանը փոխուի նէ՝ քահա-  
 նայապետ չկրնայ ըլլալ. ինչպէս մովսիսական օ-  
 րէնքը կ'արգիլէ՛, որ այսափիսի պակասաւոր մարդ  
 քահանայապետ չըլլայ: Փասայէլն ալքանտը դը-  
 րուած՝ ձեռուրներն որ կապուած կեցեր էր, յու-  
 սահատութենէն ինը իրեն գլուխը քարի զար-  
 նելով մեռցուց զինքը: Աւստի Բարզափրան՝ ա-  
 նանկ Անտիգոնոսը երուսաղէմ թագաւոր ու  
 քահանայապետ դնելով՝ Հիւրկանոսը բռնած  
 ուրիշ Հրէից գերիներուն հետը առաւ Հայաս-  
 տան Տիգրան թագաւորին տարաւ: Ետքը ա-  
 տենով աս Հիւրկանոսը թէպէտ գերութենէն  
 դարձաւ, բայց մէկ մըն ալ քահանայապետու-  
 թիւն ըրբաւ:

Իսկ Հերովդէս, ինչպէս ըսինք՝ Հռոմ որ  
 գնաց աս բաներս պատմեց, անկէց Անտոնինոս

Հիւպատոսին ձեռքովը (որ առաջուց իրեն հօրը  
 և իր հետը շատ բարեկամ էր) Հռոմայեցւոց  
 շատ տուրք խոստանալով, բոլոր Հրեսաստանի  
 թագաւորութիւնը ինքը առած՝ Հռոմայեցւոց  
 զօրքովը դարձաւ Անտիգոնոսի վրայ եկաւ։ Ան-  
 տիգոնոս ալ Հայոց մնացած զօրքը իրեն կռնակ  
 ունենալով՝ իրեք տարիի չափ անանկ դէմդրաւ  
 Հերովդեսի՝ որ բան չկրցաւ ընել։ Բայց ետքը  
 Երբոր եկաւ Անտոնինոս Հռոմայեցւոց մեծ զօ-  
 րապետը՝ ու Սոսիոս ըսուած զօրապետը վրան  
 խրկեց, հինգ ամին չափ պաշարելէն ետև Ե-  
 րուսաղէմը առաւ՝ Հերովդէսը հոն թագաւոր  
 դրաւ, ու Անտիգոնոսը կապած Անտիգ քաղա-  
 քը Անտոնինոսի խրկեց, որ Հերովդեսի ուզածին  
 պէս ան տեղը խայտառակաբար գլուխը կտրել  
 տուաւ։ Այս Անտիգոնոսը պինտ ետքի իշխանը  
 եղաւ Մակաբայեցւոց ըսուած Ղետացի քա-  
 հանայական ցեղէն. և անկէ ետև ալ մէյ մըն  
 ալ Հրէից ազգէն իրենց իշխան նստաւ. որով-  
 հետև Քրիստոսի Մեսիային գալստեան ատե-  
 նը ալ եկեր հասեր էր, որ ինքն էր ճշմարիտ  
 թագաւոր և քահանայապետ. որ ասկէ երսուն-  
 ուիրեք տարիէ ետքը ծնաւ, ինչպէս որ Յակոբ  
 նահապետը մարգարէացեր էր, որ կ'ըսէ (Ծնն-  
 դոց Խթ. 10). Ա՛ պահանեսցէ իշխան ՚ Յա-  
 դայ, և ՚ պէտք յերանաց նորա՝ մինչև եիւսցէ նա,  
 որոյ իւրն է հանդեցէնըն, և ՚ նու է անհիալունեան  
 հելանուաց։



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ԳՐՈՅ

ՆՈՐԿԱՏԱԿԱՐԱՆԻ



ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՎԱՐՈՒՅ ՅԻՍՈՒԽԻ ՔՐԻՍՏՈՍԻ  
ՏԵԱՌԻ ՄԵՐՈՅ ՀԱՒԱՔԵԱԼԻ ԶՈՐԻՅ  
ԱԻԵՏԱՐԱՆՉՈՅ

Գ Լ Ո Ւ Խ Ա.

Գարրիկ հրեշտակապետը առևտիս կու տայ  
Զաքարիայի, և կուսին Մարիամու:

ԱՄ աշխարհէ 3999. ԱՐՔԻՐԵՍԱՊՈՅ Օ: (Պուկ. Ա:)

**Ե**Ր Բ Ո Ր ալ Աստուծմէ սահմանուած ժամանակաւուած համանակը հասաւ, որ Մեսիան աշխարհքիս փրկիչ խրկէ, ինչպէս մարդարէից բերնովը շատ անգամ խոստացեր էր, պինտ առաջ անոր կարապետը (այսինքն քըլաւուղը) Աստուծուած ուզեց որ խրկէ, այս կերպովս: Վերը ըսուած Հերովդեսի թագաւորութեան ատենը, իբր անոր երսունը հինգ տարին, Հրէաստան մէկ քահանայ մը կար Զաքարիա անունով, որ կնիկ մը ուներ նզիսարեթ ըսուած, ասոնք երկուքն ալ սուրբու արդար, ամուլէին՝ որ ինչուան ծերութեան

ատենինին իրենց զաւակ չէր եղած։ Աս Զաքա-  
 րիաս անդամ մը Երուսաղեմի տաճարը խորանը  
 մոտած Աստուծոյ առջեւը խնկարկելնինի՝ հրեշ-  
 տակ մը իրեն երևցաւ, ու ըսաւ. «Մի վախ-  
 նար, Զաքարիա, քու աղօթքդ Աստուծոյ լսեց,  
 որ քու Եղիսաբեթ կնիկդ քեզի որդի մը պիտի  
 ծնանի. անոր անունը Յովհաննէս դնես (որ կը  
 նշանակէ՝ Շնորհք Աստուծոյ), և ան զաւակը՝  
 քեզի և ուրիշ շատ մարդիկներուն ուրախու-  
 թեան պատճառ պիտի ըլլայ. և Աստուծոյ խիստ  
 սիրելի ըլլալով՝ դեռ մօրմէն չձնած Հոգւոյն  
 Սրբոյ շնորհքովը պիտոր լցուի. որ Խրայելացւոց  
 մէ շատ մարդիկ պիտոր դարձընէ իրենց տէր Աս-  
 տուծոյ, ու անոր առջեւէն երթալով՝ Եղիա  
 մարդարէին պէսնախանձայոյզքարոզութեամբ  
 ժողովրդոց սիրտը անոր հետ պիտի կապէ»։  
 «Նաև աս ալ ապրսպրեց հրեշտակը որ, աս զա-  
 ւակս Աստուծոյ ուխտաւոր ըլլալուն համար՝  
 զգուշանայ որ գինի ու օդի չխմէ։ Զաքարիա  
 երբոր աս լսեց, տարակուսեցաւ ու ըսաւ. «Ատ  
 ինչպէս կ'ըլլայ՝ որ ես ծերացեր եմ, ու կնիկս  
 ալ տարիքը առած է»։ Հրեշտակն ալ իրեն ը-  
 սաւ թէ «Ես Գաբրիէլ հրեշտակն եմ, որ  
 Աստուծոյ զիս խրկեց աս բանս քեզի աւետիս  
 տալու. բայց դուն որ ըսածիս չես հաւտար, ա-  
 նոր համար ահա քեզի պատիժ ըլլայ, որ համբ  
 (այսինքն տիլսիզ) մնաս ինչուան ան օրը՝ որ ը-  
 սածս իր ատենովը կատարուի»։ Եւ ըսածին  
 պէս շուտ մը անտեղը Զաքարիայի լեզուն կա-  
 պուեցաւ պապանձեցաւ, ետքը երբոր ելաւ տուն  
 գնաց, մէկ քանի օրէն ետև Եղիսաբեթը յղա-  
 ցաւ, ու ան ալ պատճառը իմանալով՝ փառք կու  
 տար Աստուծոյ՝ որ աս շնորհքս իրեն ըրաւ։

Ասոր վրայ հինգ ամիս անցնելէն ետև՝ Աստուած նորէն Գաբրիէլ հրեշտակը խրկեց Գալիլեայի մէկքաղաքը՝ Նազարէթ ըսուած, որ հոն կը բնակէր Կոյսն Մարիամ (որ նշանուած էր Յովել սեփայ արդարոյն հետը՝ որ ան ալիրեն պէս Դաւիթ մարգարէին ցեղէն էր). և կուսին Մարիամու եկաւ հրեշտակը բարեւ տալով ըսաւ. Ուրախ էր, հետէւալու, Տէր ըւր ուն: Կոյսն Մարիամ ան հրեշտակն որ տեսաւ, և աս բանս լեց՝ շիոթեցաւ, սկսաւ ինքիրեն մտածել թէ՝ աս բարես ինչ պիտոր ըլլայ: Հրեշտակն ալ նորէն դարձաւ ըսաւ. « Մի վախնար, Մարիամ, գուն Աստուծոյ այնչափ սիրելի եղար՝ որ ահա պիտոր յղանաս որդի մը ծնանիս, ու անոր անունը՝ Յիսուս դնես (որ կը նշանակէ՝ Փրկիչ կամ Սզատիչ), որ մեծ պիտոր ըլլայ, ու Որդի Բարձրելոյն պիտի ըսուի. և Աստուած ալ անոր Դաւիթ հօրը աթոռը իրեն պիտի տայ, ու յաւիտեանս յաւիտենից թագաւորէ Յակոբայ՝ այսինքն Խորայելացւոց ազգին վրայ»: Ան ատենը Կոյսն Մարիամ ալ դարձաւ հրեշտակին ըսաւ. « Ի՞նչ պէս ատ բանը ինձի պիտոր ըլլայ, որ ես էրիկ մարդ չեմ ձանձնար»: Հրեշտակն ալ պատասխան տուաւ. « Հոդին Սուրբ քեզի կու դայ, ու աստուածային ամենակարողութեամբը աս բանը կը կատարէ. որովհետեւ ան սուրբ զաւակը որ քեզմէ պիտոր ծնանի նէ՝ Որդի Աստուծոյ պիտոր ըսուի: Եւ աս ալ գիտնաս որ, ըսաւ, քու Եղիսաբեթ ազգականդ ալ՝ որ ամուլ կ'ըսուէր, աս ծերութեան ատենը ան ալ վեց ամիս կ'ըլլայ որ յղի է. որովհետեւ Աստուծոյ առջեւ անկարելի բան չկայ»: Մարիամ ալ ամամանակը ըսաւ. « Ահա ես Աստուծոյ աղա-

խինն եմ, ինձի ինչպէս որ ըսիր նէ՝ անանկ թող ըլլայ»։ և աս խօսքս ըսելուն պէս՝ յղացաւ Քրիստոս տէրն մեր իր ամենասուրբ արգանդին մէջը։ Եւ այնպէս հրեշտակը քովէն ելաւ գնաց։

### Գ Լ Ո Ւ Խ Բ .

Կոյսն Մարիամ ալբիլոյս կ'երրայ Եղիսարերի, ու  
Եղիսարեր Յովհաննես Մկրտիչը կը ծնանի։

(Պուկ. Ա. )

Աւետումը առնելէն ետքը՝ կոյսն Մարիամ Ելաւ որ Եղիսաբեթի աչքիլոյս երթայ՝ տեսնե՛, ու անոր տունը մտած զինքը բարեելուն պէս, Եղիսաբեթի փորուն մէջը վեց ամսուան յղացած տղան՝ շարժեցաւ։ և ան ատենը շուտ մը Եղիսաբեթ Հոգւով Սրբով իմացաւ թէ որպիսի շնորհքով լցուած է իրեն քովը եկողը. ուստի կանչելով՝ կուսին Մարիամու ըսաւ. «Օ՛հնեալ ես դու՝ ի կանայս, և օրհնեալ ե պառաղ որ վայնի ու. աս ինչ մեծ պատիւ է ինձի՝ որ իմ Առ տուծոյ մայրը ելլէ իմ ոտքս գայ. և աս բանով կ'իմանամ որ, քու բարեելուդ ձայնը լսելուս պէս՝ տղաս փորուս մէջը ուրախութենէն շարժեցաւ. և երանի ան մարդուն որ Աստուծոյ յայտնած խորհուրդներուն կը հաւատայ՝ թէ ատենովը պիտի կատարուի»։ կոյսն Մարիամ ալ ան ժամանակը շնորհակալութեամբ փառք տալով Աստուծոյ՝ սկսաւ ան խորհրդաւոր օրհնութիւնը ըսել. Մէծացուցէ անցն իմ ԴՏէր, և այն. ու անանկ Եղիսաբեթի քով իրեք ամիս կենալէն ետքը՝ նորէն իր տունը դարձաւ։

Եղիսաբեթին ատենը երբոր հասաւ՝ որ տը-  
ղան ծնաւ, իր ազգակամնները քովը ժողվեցան  
շատ ուրախութիւն ըրին՝ ու փառք կու տային  
Աստուծոյ: Ետքը ութերորդ օրը մովսիսական  
օրինաց պէս տղան թլիատելուն ատենը ուզե-  
ցին որ անունը հօր պէս Զաքարիա գնեն. մայրը  
« Զէ, կ'ըսէր, հապա Յովհաննէս դրէք » . ու-  
րիները չեին ուզեր, կ'ըսէին թէ « Զըլլար, ձեր  
ազգին մէջ ատ անունը չկայ ». ետենշմարովհօրը  
որ հարցուցին թէ ինչպէս կ'ուզէ, ան ալ չկրնա-  
լովքերնովըսել՝ երբոր տախտակ մը ձեռքը ա-  
ռաւ սկսաւ գրել թէ՝ « Յովհաննէս է ատոր  
անունը », ան ատենը շուտ մը Զաքարիայի լեզուն  
արձրկուեցաւ, ու ինքն ալ չոգւով Արբովլցուած-  
սկսաւ մարդարէանալովան օրհնութիւնը ըսել.  
Օքնեաւ ոէք Աստուծոծ իսրայէլ, և այն: Աս  
հրաշալի բաներս ան կողմերը չորս դին որ  
հուչակուեցաւ, լսողները կը սոսկային ու զարմա-  
նալով մէյմէկու կ'ըսէին թէ « Արդեզք որպիսի  
մեծ մարդ պիտոր ըլլայ աս տղան, որ Աստուծոյ  
շնորհը միշտ վրան է » : Յովհաննէս ալ անանկ  
սրբութեամբ մեծնալուն պէս՝ գնաց անապատը  
քաշուեցաւ կեցաւ, ինչուան որ ժամանակը ե-  
կաւ՝ Աքտուած զինքը խրկեց որ երթ այ Իսրայե-  
լացւոց մէջը քարոզութիւն ընէ:

## ԳԼՈՒԽ Գ.

Յիսուսի բրիտանի ծնունդը :

ԱՄ աշխարհի 4000 : Քրիստոսի 1 : ( Ամս. Ա : —  
Լուկ. Բ : )

Կոյսն Մարիամ երբոր Եղիսաբեթի քովէն  
ելաւ՝ Նազարէթ իր տունը դարձաւ, Յովսէփ  
իր նշանուածը անոր դրսի նշաններէն տեսնելով  
որ յղացեր է, և չգիտնալով թէ Հոգւով Սրբով  
եղած է բանը՝ շատ շփոթեցաւ վրան. բայց ին-  
քը բարի ու արդար մարդ ըլլալով՝ չուզեց որ մով-  
սիսական օրինաց ըսածին պէս բանը դուրս ձգէ՝  
խայտառակէ զինքը, հապա կը մտմտար որ ա-  
ռանց ձայն ձուն հանելու՝ քովէն զինքը ճամբէ :  
Երբոր Յովսէփ աս բանը ասանկ միտքը դրած  
կը քնանար, հրեշտակ Աստուծոյ երեցաւ իրեն  
ու ըսաւ. « Յովսէփ որդի Դաւթի, մի վախնար  
Մարիամ հարսդ քովդ պահելու. գիտնաս որ  
անոր յղութիւնը Հոգւով Սրբով եղած է. ուս-  
տի անկէ ծնած տղին անունը՝ Յիսուս դնես,  
պատճառն որ՝ ան պիտոր ազատէ իրեն ժողո-  
վուրդը իրենց մեղքերէն : Եւ գիտնաս որ անոր  
վրայ կը կատարուի ան Աստուծոյ ըսածը Եսայի  
մարդարէին բերնովը, թէ՝ Ահա հոյն յշանցի և  
ծնցի որդի, և էսլանցին պահուն նորս կմանուէլ որ  
թարգմանի՝ Ըստ մեջ Աստուծ » : Աս բանիս վրայ  
Յովսէփ որ արթընցաւ, ալ սիրտը հանգչեցաւ,  
հրեշտակին ըսածին պէս ըրաւ. իր քովը պա-  
հեց Մարիամ Կոյսը, ու միշտ հետը սրբու-  
թեամբ ապրեցաւ :

Երբոր Յիսուսի ծնանելուն ատենը եկաւ, որ մարդարէներուն ըսածին պէս Բեթղեհէմքաղաքը պիտոր ըլլար, Աստուած անանկ կարգաւորեց որ, Օգոստոս ըսուած՝ ան ատենի Հռոմայեցւոց կայսրը հրաման համեց, որ բոլոր իր իշխանութեան ներքեւ եղած մարդոց անունները՝ իրենց ցեղովը և քաղաքներովը գրուին : Ասպատճառովս Յովսէփի ալ կոյսն Մարիամ հետը առած Նազարեթէն ելաւ Բեթղեհէմերթալու՝ իրենք ալ Դաւիթ մարդարէին ցեղէն ըլլախուն համար, որ բեթղեհէմցի էր : Հոն հասածնին պէս՝ կուսին Մարիամու ատենն ալ եկաւ, որ իրեն առջինեկ մէկ հատիկ զաւակը ծընաւ. և ան իրենց մոտած իջևանին (այսինքն քօնաքին) մէջը օրորոց (այսինքն պէշիկ) կամ ուրիշ յարմար տեղ չգտնալով, նոր ծնած տղան խանձարուրով փաթթած՝ մնուրը (այսինքն կենդանիներուն եկմլիքը) դրաւ :

Գիշեր ատեն ըլլալով Յիսուսի ծնունդը՝ հովիւներ կային ան կողմերը, որ բացը արթուն կեցած իրենց ոչխարները կը պահէին, ան ատենը ասոնց սաստիկ լուսաւորութեամբ հրեշտակ Աստուծոյ երեցաւ, որ իրենք ալ ահոեցան մնացին : Հրեշտակը իրենց ըսաւ. «Մի վախնաք. ես եկեր եմ մէկ մեծ ուրախական բան մը ձեզի աւետիս տալու, որ ան՝ բոլոր աշխարհքի ալ ուրախութիւն է. գիտնաք որ Դաւիթի Բեթղեհէմքաղաքը ձեզի այսօր փրկիչ ծնաւ, որ է օծեալ Տէր, կամ Քրիստոս Աստուած. ու նշանը աս ըլլայ ձեզի՝ որ դուք զանիկայ Ճանչնաք, կ'երթաք մէկ տղեկ մը կը գտնէր խանձարով փաթթած՝ մնուրը դրած» : Աս ըսելուն պէս մէյ մ'ալ յանկարծակի ուրիշ անհամար

Հրեշտակներ անոր հետը երեցան, ու սկսան  
Աստուծոյ օրհնութիւն կարդալով ըսել. Փառք  
՚ է բարձրանս Աստուծոյ, և յերիբ խաղութիւն,  
՚ է մարդիկ հաճախենան: Ետքը երբոր ալ երկինքը  
Ելան աներեւոյթ եղան ան հրեշտակները, հովիւ-  
ները շուտ մը ելան բեթղեհեմ եկան. ու հոն  
փնտոելով երբոր գտան Մարիամը ու Յովեկ-  
փը՝ և հրեշտակին ըսածին պէս ան տղեկը մնու-  
րը դրած, շնորհակալըլլալով փառք կու տային  
Աստուծոյ. և ովոր աս բաներս հովիւներէն կը  
լսէր, ամէնքը կը զարմանային: Անկէ ետև ու-  
թը օր եղածին պէս՝ մովսիսական օրենքը կա-  
տարելով աս տղեկս թլիատեցին, ու անունը  
Յիսուս դրին, ինչպէս որ հրեշտակը առաջուց  
իրենց ապըսպէր էր:

### Գ Լ Ո Ւ Խ Դ .

Իրեք մոգերը Յիսուսի երկրագուրիւն կու գան, և  
ան պատճառովիք Հերովդէս Բերդենեմի մանկունքը  
կը չարդէ:

(Մատթ. ۸:)

Յիսուսի ծնած ատենը՝ իրեք մոգ, կամինչ-  
պէս կ'ըսեն աստղաբաշխ (այսինքն մինեահիմ)՝  
թագաւորներ՝ արեւելքի երկիրներէն մէկտեղ  
միաբանած՝ Երուսաղեմ եկան, ու ասոր անոր  
կը հարցընէին թէ «Ո՞ւր է ան նոր ծնած Հը-  
րէից թագաւորը, որ մենք անոր աստղը տե-  
սանք մեր երկիրը՝ որ զինքը կը ցուցընէր, անոր  
համար եկեր ենք որ իրեն երկրագութիւնը  
նենք»: Հերովդէս (որ Հրէաստանի թագաւո-  
րութիւնը ինքը յափշտակեր բռներ էր) աս բանս

որ լսեց՝ շատ վախցաւ, և բոլոր Երուսաղեմացիք  
ալ ան պատճառով տակնուվրայ եղան։ Ուստի  
Հերովդէս քովը կանչեց բոլոր Հրեից քահանա-  
յապետներն ու կարդացողները, հարցուց իրենց  
թէ՝ ան Քրիստոսը կամ գալու Մեսիան ուր տեղ  
պիտոր ծնանի։ Անոնք ալ ըսին թէ՝ « Բեթ-  
զէհէմքաղաքը, ինչպէս որ Միքիա մարգարէն  
կը գրէ»։ Ան ատենը Հերովդէս գաղտուկ քո-  
վը կանչեց ան իրեք մոգերը, և տեղն 'ի տեղը  
աստղին երենալուն բանը անոնցմէ իմանալէն ե-  
տե՛ թող տուաւ որ Բեթզէհէմ երթան, ու  
իրենց ապրանքեց որ՝ աս ծնած տղան գտնելու  
որ ըլլան, անոր տեղը իրեն ալ իմացընեն, որ  
ինքն ալ երթայ անոր երկրպագութիւն ընէ։  
Երբոր մոգերը Հերովդէսի քովէն ելան, ան  
աստղը նորէն իրենց երենալով՝ առջենին ինկաւ  
ինչուան Բեթզէհէմ բերաւ, ու երթալով Յի-  
սուսի եղած տեղին վրայ կենալով, անանկ ի-  
րենց ցուցուց։ Անոնք ալ երբոր մտան տեսան  
Յիսուս տղեկը իր մօրը հետը, ուրախանալով  
անոր առջեը ինկան երկրպագութիւն ըրին, ու  
հանեցին իրեն պարզե տուին՝ ոսկի, կնդրուկ  
(կամ անուշահոտ խունկ) ու զմոււս (կամ ասըլ-  
պէնտ)։ Ետքը՝ ան գիշերը մոգերը հրեշտակէն  
իմանալով Հերովդէսի չար միտքը՝ ալ անոր  
քովը արձան, հապա մէկ ուրիշ ճամբով մը ե-  
լան իրենց տեղը գացին։

Հերովդէս երբոր տեսաւ որ մոգերը մէյ-  
մ' ալ քովը ցդարձան, շատ սրդողեցաւ։ և  
վախնալով թէ ցըլայ որ աս Բեթզէհէմ ծը-  
նած տղան մէկ օր մը ելլէ իր ձեռքէն թագա-  
ւորութիւնը առնէ, անոր համար զինուորներ  
խրկեց՝ ջարդել տուաւ բոլոր Բեթզէհէմի և

անոր քովի տեղերուն մանր տղաքը՝ երկու տարուընէ՝ ՚ի վար, որ անոնց մէջը Յիսուս ալ սպաննուի : Բայց խաբուեցաւ Հերովդէս . պատճառն որ՝ Յովսէփ առաջուց հրեշտակէն իմանալով Հերովդէսի չար կամքը, Յիսուսը առերմօրը հետ Եգիպտոս աշխարհքը փախուցեր էր. ու հոն կեցաւ՝ ինչուան որ Հերովդէսի մեռնելէն ետքը նորէն հրեշտակը երևցաւ ըսաւ որ Խրայելացւոց երկիրը դառնայ : Յովսէփ ալ երբոր եկաւ տեսաւ որ Արքեղայոսը Հերովդէսի տղան թագաւոր նստեր էր, (որ անոր չարութիւնն ալ հօրմէն շատ վար չէր մնար), վախցաւ նորէն Երուսաղէմ կամ Բեթղեհէմ երթալ հապա հրեշտակին առաջնորդութեամքը Գալիլեայի կողմերը Նազարէթ քաղաքը գնաց բնակեցաւ, որ Արքեղայոսի իր եղբօրը՝ Անդիպաս Հերովդէսը սուածին իշխանութեան տակն էր :

### Գ Լ Ո Ւ Խ Ե .

Յիսուսի տաձարը ընծայուիլն, և տասուերկու տարրան տաձարին մէջը գտնուիլլ:

Ամ Քրիստոսի 12: (Ղուկ. Բ:)

Առքերուն գալէն առաջ, կամ (ինչպէս կ'ըսեն ուրիշները) անոնցմէ քիչ մը ետքը՝ Բեթղեհէմի տղոցը կոտրուելէն առաջ, երբոր ալ Յիսուս մանուկը քառսուն օրուան եղաւ, մովսիսական օրինացը ըսածին պէս՝ երկու տատրակի (այսինքն քումրուի) կամ երկու աղաւնիի (այսինքն կէօվէրձինի) ձագ հետերնին առաջ՝ Յիսուսը Ե-

բուսաղեմի տաճարը տարին որ Աստուծոյ ընծայեն։ Ան ատենը Երուսաղեմ մէկ սուրբ ու արդար ծերունի մարդ մը կար Սիմէնն անունով, որ մեսիային կը սպասէր, ու Հոգին Սուրբ ալյայտներ էր իրեն թէ ինչուան որ զան չտեսնէ նէ՝ պիտի ինքը չմեռնի։ Աս ծերունիս ալ ան ժամանակը Աստուծմէ իրեն յայտնութիւն ըլլալով՝ տաճարը եկաւ, և ուրախութեամբ գիրկը առաւ Յիսուս մանուկը, փառք տալով Աստուծոյ՝ ըստաւ. «Տէր, ինչպէս ըսիր նէ՝ ալ ասկէ ետե թող տուր որ երթայ խաղաղութեամբ հանգչի քու ծառադ։ որովհետեւ աս աշուըներս տեսան քու աշխարհք գալ փըլկելդ, հեթանոսները լուսաւորելով, ու Խրայելացիքը որ քու ժողովուրդդ են՝ աւելի փառաւորելով»։ Ետքը գարձաւ գէպ՚ի Կոյսն Մարիամ, ու իրեն մարդարէանալով ըստաւ թէ՝ «Ասիկայ Խրայելացւոց շատին կործանում և շատին փրկութիւն պիտոր ըլլայ, և ասոր վրայ շատ ներհականութիւն պիտի ըլլայ, այնչափ որ՝ քու սիրտդ ալիբրե թէ սրով պիտի խոցուի ասքաներուս համար»։ (ինչպէս որ ետքը հանդըպեցաւ Յիսուսի չարչանաց ատենը)։ Ան ժամանակը Աննա մարդարէն ալ, որ եօթը տարի էրկանը հետ ապրելէն ետքը ինչուան ութսունըորս տարին որբեարի կեցեր էր, ու գիշեր ցորեկ պարով և աղօթքով տաճարէն չէր զատուեր, ինքն ալուրախութեամբ փառք տալով Աստուծոյ՝ Յիսուսի մեսիա ըլլալը սկսաւ քարոզել անոնց, որ յուսով կը սպասէին։ Անանկ օրինաց ըսածին պէս կատարելէն ետքը, մէյտեղ առին Յիսուսը՝ նորէն իրենց Նաղարէթքաղաքը դարձան։ Յիսուս ալ աստուածային

շնորհքովը օրէ օր սկսաւ աճիլու մեծնալ, և ի-  
մաստութեամբ զօրանալ:

Յովսէփ ու Կոյսն Մարիամսովորութիւն ու-  
նէին որ տարին հեղ մը զատկին՝ Երուսաղէմ  
տաճարը ուխտ կ'երթային. մէկ անգամ ալեր-  
բոր Յիսուս տասուերկու տարուան էր՝ ասանկ  
որ ելան ուխտ գացին, անկէց դառնալնուն ատեն  
ինչպէս եղաւ որ առանց իրենց գիտնալուն Յի-  
սուսը Երուսաղէմմնաց: Իրենք ալկարծելովթէ,  
ուրիշ ձամբորդներու հետ մէյտեղ կու գայ՝  
առջի բերանը հոգ չըրին. ետքը օրուան մը  
ձամբայ ընելին ետև՝ երբոր ասդիս անդին փըն-  
տուցին՝ ու չգտան նէ, նորէն Երուսաղէմդար-  
ձան, և հօն իրեք օր վեր վար պտըտելին ետքը՝  
տաճարը գտան, որ վարդապետներուն մէջը նըս-  
տած՝ անոնց ըսածները մտիկ կը դնէր, ու իրենց  
բաներ կը հարցընէր. անսանկ որ՝ ամէն լողները  
կը զարմանային իրեն իմաստութեանը ու շնոր-  
հալի կերպով զուրցուածքներուն վրայ: Ան ա-  
տենը Կոյսն Մարիամ զարմանալով դարձաւ ի-  
րեն ըսաւ, « Որդի, աս ի՞նչ բան ըրիր մեզի,  
որ ինչուան հիմա կը չարջիէինք՝ ետևեդ ին-  
կեր քեզ կը փնտուինք »: Յիսուս ալ ըսաւ.  
« Զիս ինչու ուրիշ տեղ կը փնտուէիք. չէիք  
գիտեր որ ես իմ հօրս տանը մէջ պիտի ըլլամ »:  
Ետքը ելաւ հետերնին Նազարէթ եկաւ, ու ա-  
նոնց ձեռաց ներքեւը հնազանդութեամբ կե-  
ցաւ, և օրէ օր աւելի աճելով հասակով ու ի-  
մաստութեամբ, և աստուածային շնորհքովը  
լցուած անանկ մարդիկներուն ալ սիրելի կըւ  
լար:

## Գ. Լ. Ա. Խ. Զ.

Յիսուսի մկրտութիւնը, ու սատանային փորձովիլը :

Ամ Քրիստոսի 30: (Մատ. 4: 1-11: — Ղուկ. 4: 1-11:)

Յիսուսի Քրիստոսի աշխարհքիս յայտնուելու  
ատենը համնելով՝ Յովհաննէս Մկրտիչ, որ ին-  
չուան ան ժամանակը անապատը կը ճգնէր, Աս-  
տուծոյ հրամանովը ինքն ալ եկաւ Յօրդանան  
գետին քովերը, ու սկսաւ ժողովրդոցը ապաշ-  
խարութիւն քարոզելով՝ ասանկ ըսել թէ « Ա-  
պաշխարեցէք, մօտեցաւ Աստուծոյ թագաւորու-  
թիւնը » : Յովհաննու Մկրտչի քով ով որ  
կ'երթար՝ անոր քարոզութիւնը մտիկ կ'ընէր ու  
վեղջ կու գար ապաշխարելով մեղքը կը խօստու-  
վանէր, Յովհաննէս զիրենք կը մկրտէր՝ ի նշան  
ապաշխարութեան։ Ետքը բոլոր ժողովուրդը  
տեսնելով իր բարի վարքը ու սրբակաց կերպը՝  
խմացան թէ յԱստուծոյ խրկուած մէկ մարդ մըն-  
է Յովհաննէս Մկրտիչը։ Նաև վրան կարծիք  
զնացին թէ՝ մեսիան ինքը ըլլայ։ Աս բանիս հա-  
մար երբոր մէկալ Հրեայքն ալ քահանաներ  
խրկեցին իրեն՝ որ հարցընեն թէ « Դուն ով  
ես », Յովհաննէս Մկրտիչը պատասխան տուաւ  
թէ՝ « Ես մեսիան չեմ, հապա անոր կարապե-  
տը ( այսինքն քըլաւուզն ) եմ, ինչպէս Եսայի  
մարգարէն ըսեր է ինծի համար. Զայն բարե-  
ռոյ յանապարհ . որ ելեր մեսիային առջեւն կու  
գամ Ճամբաները շտկելու ու պատրաստելու,  
որ իմետեւէս պիտոր ան ալ համար. որ ես ար-  
ժանի ալ չեմ ծառայի պէս անոր կօշիկները

(այսինքն ոտից փօստաները) քակելու կամ վերցընելու։ Ես միայն ջրով ձեզ կը մկրտեմ՝ ինչան ապաշխարութեան։ բայց անիկայ պիտի ձեզ մկրտէ Հոգւով Սրբով որ կրակի պէս ձեր մեղքը կ'այրէ»։ Երբոր Յովհաննէս աս քարոզութիւնները ու մկրտութիւնները կ'ընէր, Յիսուս՝ ալերսուն տարուան չափ եղած Նազարեթէն Յորդանան գետը գնաց, որ ինքն ալմկրտուի։ Յովհաննէս երբոր զինքը տեսաւ, « Քանի Մցի, ըսաւ, ինձի պէտք է որ քեզմէ մկրտուիմ, ու դուն իմուտքս կու գաս որ քեզ մկրտեմ»։ Յիսուս ալիրեն պատասխան տուաւ. « Հիմակուհիմա թողտուր՝ որ ասանկ ըլլայ. որովհետե, ըսաւ, մեզի կը վայլէ որ բոլոր արդարութեան պարտքը կատարենք»։ Այսպէս ըսելով երբոր մկրտուեցաւ Յիսուս, ու ջրէն դուրս ելած ազօթք որ կ'ընէր, յանկարծ երկինքը պատռեցաւ բացուեցաւ՝ լցո ծագեց, ու Հոգին Սուրբ աղաւնիի կերպարանքով Յիսուսի գլխուն վրայ ինջաւ. երկինքէն ալ ահաւոր ձայն մը եկաւ թէ « Դու ես իմ սիրական որդիս՝ որ քեզի եմ հաւներ»։

Յիսուս մկրտուելէն ետքը անապատը գնաց քաշուեցաւ. և հօն քառսուն օր քառսուն գիշեր ծոմպահելէն ետե որ անօթեցաւ, ան ատենը սատանան եկաւ որ զինքը փորձէ, ու ըսաւ իրեն. « Թիէ որ դուն Սստուծոյ որդին ես նէ՝ հրամայէ որ աս քարերս հաց ըլլան»։ Յիսուս ալ պատասխան տուաւ թէ « Սստուածաշունչին մէջը գրուած է որ միայն հացով մարդ չապրիր, հապա բոլոր Սստուծոյ տուած պատուիրանքներովը »։ Ետքը սատանան Յիսուսը վերցուց երուսաղէմ տարաւ, ու տաճարին

բարձր աշտարակին (այսինքն քուլէին) վրայ կեցուցած՝ իրեն ըսաւ. «Թէ որ Աստուծոյ որդին ես նէ, քեզ ասկէ վար ձգէ. որովհետեւ գրուածէ (Սաղմոսին մէջը) [թէ Աստուած քեզի համար իր հրեշտակներուն ապշարեր է՝ որ քեզ ձեռքերնուն վրայ վերցընեն բռնեն, որ ըրլայ թէ ոտքդ քարի զարնես»: Յիսուս ալ ըսաւ, «Անտեղ աս ալ գրուած է թէ՝ Զըլայ որ փորձես քու տէր Աստուածդ»: Անկէ ետքը սատանան առաւ Յիսուսը մէկ բարձր լերան մը վրայ հանեց, անկէց բոլոր աշխարհքիս թագաւորութիւնները, փառք ու պատիւը ցուցընելով՝ իրեն ըսաւ. «Աս ամէն բաներս քեզի կու տամ՝ թէ որ առջևս իյնիս ինձի երկրապագութիւն ընես»: Ան ատենը Յիսուս դարձաւ «Գնա՛, ըսաւ, քովէս, կորի՞ր սատանայ. գրուած է որ՝ քու տէր Աստուծոյդ երկրապագութիւնընես, ու զանմիայն պաշտես»: Աս փորձութիւններէս ետեւ հրեշտակներ եկան Յիսուսի քովը, ու իրեն սեղան դրած կը ծառայէին: Ասկէ օր ելաւ դարձաւ Յիսուս՝ որ ալ աշխարհքիս յայտնուի, և նորէն Յորդանան գետին քովէն անցնելուն ատեն երբոր տեսաւ զինքը Յովհաննէս Մկրտիչը, (որ միշտ հօն կեցած կը քարոզէր Քրիստոսի աշխարհք գալուն վրայ, ու իր քովը մարդիկ առած իրեն աշակերտ ալ շնորհ էր), Յիսուսը իրեն աշակերտներուն ցուցընելով ըսաւ. «Ահա ան է իմ ձեզի քարոզած Քրիստոսը Աստուծոյ գառը, որ աշխարհքիս մեղքը պիտի վերցընէ»: Աս որ լսեցին ան աշակերտներէն երկուքը ելան Յիսուսի ետեւէն գացին. և անկէ ետքը ու ըիններ ալ սկըսան Յիսուսի աշակերտ ըլլալ

## ԳԼՈՒԽ Է.

Կանա զայիլեացոց հարսնիքը, և տեկ ևտե  
Քրիստոսի հանդպած բաները

(Յով. Բ. Գ.)

**Կ**անա ըսուած Գալիլեայի մէկ քաղաքը՝  
Հարսնիք մը եղաւ, որ հոն Յիսուսի մայրը  
Կոյսն Մարիամ Հարսնեորներուն մէկն էր.  
Յիսուս ալ հոն կանչուելով՝ իր աշակերտներո-  
վը գնաց: Երբոր աս Հարսնիքիս մէջը գինին  
պակսեցաւ՝ որ ալ չմնաց, Կոյսն Մարիամ եկաւ  
Յիսուսի ըսաւ թէ՝ «Գինի չունին»: Յիսուս  
ալ պատասխան տուաւ. «Մերինչ վրան պէտք է.  
Իմատենս ալ չէ եկեր»: Բայց Կոյսն Մարիամ  
գիտնալով՝ Յիսուսի միտքը՝ ծառաներուն ա-  
պրսպեց որ, Յիսուս ինչ որ ըսէ նէ՝ անանկ ը-  
նէն: Այ Հարսնիքին տունը վեց քարէ թակոցկ  
(այսինքն ջրի տէստի) կար, որ ամէն մէկը երկու  
կամ իրեք մար (այսինքն քառսուն կամ վաթ-  
սուն հոխայի չափ) բան կ'առնէր. Յիսուս հրա-  
մայեց որ զասոնք ջրովլեցընեն, ու տաձարապե-  
տին (այսինքն այլաքնը պաշիին) բերեն ցուցը-  
նեն: Անոնք ալ անանկ ինչուան բերանը ջրով-  
լեցուցին, ու տաձարապետին բերին. ան ալ եր-  
բոր համը առաւ նէ՝ տեսաւ որ պատուական գի-  
նի է եղեր. և չգիտնալով թէ աս ուսկից է,  
(բայց ծառաները գիտեին, որ ջուրը իրենք լե-  
ցուցին), դարձաւ փեսային ըսաւ թէ «Սովորու-  
թիւնը չես գիտեր» որ առաջ աղէկ գինին կը  
բաժնեն կու տան, և եսքը երբոր ալ խմած  
կ'ըլլան, ան ատենը գէշը կու տան. ու դուն ա-

սոր ներհակը՝ ինցուան հիմա ինչու պահեցիր  
առ պատուական գինիդ »։ Յիսուս աս հրաշ-  
քովս պինտ առաջ ան մարդիկներուն յայտնեց  
իր մեծութիւնը, և ասով աշակերտներն ալ ա-  
ւելի հաւատացին իրեն։

Սնկէ ելաւ Յիսուս՝ իր մօրը և աշակերտնե-  
րուն հետ կափառնառում եկաւ, ու անկէց ալ  
մէկ քանի օրէն ետքը զատկին պատճառովը  
Երուսաղէմ գնաց։ Երբոր տաճարը հնաւ տե-  
սաւ՝ որ հնն տեղը կով, ովսար, աղաւնի կը ծա-  
խէին, ու լումայափոխները (այսինքն սառափ-  
ները) նստած առուտուր կ'ընէին, Յիսուս մէկ  
չուանէ խարազան մը (այսինքն քամչի մը) շի-  
նեց, ու անոնց վրայ սրդողելով՝ զիրենք ծեծելով՝  
սեղաննին (այսինքն թէ զկեաչնին) կործանեց,  
ստակնին ցրուեց, անանկ զամէնքը դուրս ըրաւ-  
վունտեց, ըսելով թէ՝ « Տարեք ասկէց կոր-  
սընցուցէք, իմ հօրս տունը առուտուրի տուն  
մի ընէք »։ Ան ատենը Հրէաները դարձան ի-  
րեն ըսին. « Ի՞նչ նշանով կրնաս հաստատել  
մեզի՝ որ դուն ատ բանը ընելու իրաւունք ունե-  
նաս ». Յիսուս ալ առակով իրենց պատասխան  
տուաւ, (իբր թէ ըսելով՝ նշանը աս ըլլայ).  
« Քակեցէք ըսաւ, ատ տաճարը, ու տեսնէք  
որ ես զան իրեք օրուան մէջը նորէն կայնեցը-  
նեմ»։ Հրէաներն ալ ըսին թէ՝ « Քառսունը-  
վեց տարի շինուեցաւ աս տաճարս, դուն ի՞նչ  
պէս իրեք օրուան մէջ պիտի շինես »։ Եւ ա-  
նանկ չիմացան որ Յիսուս իր մարմինը՝ տաճարի  
նմանցընելով աս բանը ըսաւ. ինչպէս աշակերտ-  
ներն ալ Յիսուսի մեռնելէն և իրեք օրէն յա-  
րութիւն առնելէն ետքը՝ աս բանս մտուընին  
բերին, ու ըսածը իմացան որ Ճմարիտ է եղեր։

Աս զատկին ատենը շատ մարդիկ տեսնելով Յիսուսի ըրած հրաշքները՝ իրեն հաւտացին. բայց Յիսուս չէր խաթուեր, ու զինքը իրենց չէր հաւտար, աղէկ գիտնալով մարդկային անհաստատութիւնը:

Աս ատենս հաւատացեաներէն մէկն ալ' Նիկոդեմոսը եղաւ՝ որ իշխան մըն էր փարիսեցի աղանդով, որ ուրիշ Հրեաներէն գաղտուկ գիշերով Յիսուսի քովը եկաւ, որ Ճշմարիտ հաւատքին բանը իմանայ. ու Յիսուսէ սորվեցաւ որ՝ մարդ չկրնար երկնային արքայութիւնը երթալինչուան որ մկրտուելովը անոր հոգին նորէն ըրծնանի. և ասկէ 'ի զատ Յիսուսի մարդեղութեան խորհուրդը սորվեցաւ, ու իմացաւ թէ Աստուծոյ սիրելուն չափը հոն հասաւ որ՝ չըխնայեց իր մէկ հատիկ որդին անոնց սիրոյն համար տուաւ, որ երթայ խաջուի ու մեռնի. և ով որ անոր հաւատայ նէ՝ փրկուի, ու ով որ չհաւատայ նէ՝ դատապարտուի:

Ետքը Երուսաղեմէն դէպ'ի Յորդանանի կողմը դարձաւ Յիսուս, ու ինքն ալ իր աշակերտներուն հետ սկսաւ քարոզ տալ՝ մկրտութիւնընել: Ասոր վրայ Յոհաննու Մկրտչին աշակերտները նախանձութիւն ցուցընելով՝ երբոք գացին իրենց վարդապետին գանգըտեցան, Յոհաննէս անոնց խրատ տուաւ ցուցուց թէ՝ Յիսուս Ճշմարիտ մեսիան է. ու «Ես, ըսաւ, անոր առաքեալը ըլլալով՝ ինչպէս որ ձեզի քարոզեր էի, ալ հիմա ժամանակը եկաւ որ՝ ան աճի մեծնայ, ու ես քաշուիմ պղտիկնամ»: Աստուած ալանանկ կարգաւորեց, որ ասկէ ետեւ շատ չանցաւ՝ Յովհաննէս Մկրտիչը Հերովդէսը խրատելուն համար՝ բռնուեցաւ բանտը մտաւ:

# Գ. Լ. ՈՒ Խ. Ը.

Սամարացի կնկանը պատմութիւնը , ու բագատրադին  
տղին բժշկութիւնը :

ԱՄ.ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ. 31 : ( Յով. Գ. — Ղուկ. Բ. )

Յիսուս Երբոր լսեց թէ Յովհաննէս Մկըր-  
տիչ բռնուեցաւ , ու գիտնալով Փարիսեցւոց ի-  
րեն դէմնախանձութիւնը՝ ան կողմերէն ուզեց  
հեռանալ նորէն Գալիլեա Երթալ . Ճամքան  
Սամարացւոց երկրէն անցնելնինի , կէս օրուան  
դէմյոգնած՝ մէկ հորու մը քով նստաւ որ քիչ  
մը հանգչի : Ան ատենը Սամարիա քաղքէն մէկ  
կնիկ մը եկաւ որ ան հորէն ջուր առնէ : Յի-  
սուս ալ անկէց խմելու ջուր որ ուզեց , կամաց  
կամաց մէջերնին խօսք բացուեցաւ մեսիայի աշ-  
խարհք գալուն վրայ , և բանը հոն հասաւ որ  
կնիկը դարձաւ հաւատաց Յիսուսի , ու շուտ մը  
վազեց քաղաքը քարոզեց ըսաւ թէ՝ « Ասանկ  
մէկ մարդարէ մարդ մը կայ , որ կ'երեւայ թէ  
Քրիստոսն է » : Երբոր կնիկը Յիսուսի քովին  
դնաց , աշակերտները տեսնելով որ Յիսուս կե-  
րակուրը մոռցեր բան չուզեր ուտելու՝ միտքը  
ձգեցին որ հաց ուտէ : Յիսուս ալ պատասխան  
տուաւ թէ՝ « Ես ուտելու կերակուր ունիմ ,  
որ դուք չեք գիտեր » : Աշակերտները սկսան  
մէկմէկու հարցընել թէ՝ ո՞վ իրեն ուտելու  
բան բերաւ : Ան ժամանակը Յիսուս ալ ըսաւ .  
« Իմ կերակուրս ան է՝ որ զիս խրկողին կամ-  
քը ընեմ ու անոր գործքը կատարեմ » : Եր-  
բոր աս բաներս կը խօսէին , մէյ մ'ալ տեսնեն

որ կնիկը անդիեն խելմը մարդիկ հետը առած  
Յիսուսի քով բերաւ . ու անոնք ալ Յիսուսի  
հաւատացին . ետքը աղաւելով Յիսուսը առին  
հետերնին տարին՝ երկու օր հոն քովերնին բըռ-  
նեցին . և նորէն Յիսուսի տուած քարոզները  
լսելով՝ ուրիշ ալ շատ մարդիկ Ամարացւոցմէ  
հաւատացին , անանկ որ՝ ան կնկանը կ'ըսէին  
թէ « Այսուհետեւ չէ թէ քու խօսքիդ հա-  
մար կը հաւատանք , հապա մենք մեր ակրնջովը  
լսեցինք , ու գիտցանք որ աս է Ճշմարիտ փրկիւը  
բոլոր աշխարհքիս » :

Անկէ ալ երբոր ելաւ Յիսուս Գալիլեա ե-  
կաւ՝ ու իր Նազարեթ քաղաքը գնաց , ան ատե-  
նը հանդբակեցաւ կ'ըսեն Յիսուսի՝ Հրէաներուն  
ժողովարանը կամ սինակոկան մտնելը , ու Ե-  
սայի մարդարէին գրածը կարդալը թէ՝ Հոդի  
Տէտան ՚ ՚ Հոդի ՚ ՚ Եւ երբոր Յիսուս աս բանս  
իր վրայ մեկնեց , ու Հրէից կուրութիւնը և ա-  
պերախտութիւնը երեսնին տուաւ , այնչափնա-  
խանձեցան ու սրդողեցան Յիսուսի վրայ , որ  
բռնեցին զինքը քաղքէն դուրս լերան դլուխը  
հանեցին , որ անկէց վար ձգեն մեռցընեն . բայց  
Յիսուս հրաշքով մէջերնէն դուրս ելաւ խալք-  
սեցաւ :

Ետքը երբոր նորէն կանա Գալիլեացւոց գը-  
նաց , ան տեղը մէկ թագաւորական ցեղէ մարդ  
մը կար , որ լսելով թէ Յիսուս եկեր է՝ քովը  
գնաց կ'աղաւեր որ հետը կափառնառմ գայ իր  
որդին բժշկէ , որ մեռնելու վրայ էր . Յիսուս  
ալ իրեն պատասխան տուաւ թէ « Ինըուան  
հրաշք մը չտեսնէք նէ՝ չեք հաւտար » : Ան ալ  
կ'արտորցըներ կ'ըսէր . « Տէր , շուտ ըրէ հասի՞ր  
որդիս չմեռած » : Յիսուս ալ ըսաւ . « Դուն

գնամ՝ քու որդիիդ ողջ է»։ Մարդն ալ հաւտաց, ու երբոր ճամբայ ելաւ երթալու, մէյ մ'ալ տեսաւ որ իր ծառաները գիմացը ելան՝ իրեն աւետիս տուին թէ «Որդիդ ալ աղէկ է»։ Հայրն ալ ան ատենը հարցուց իրենց՝ թէ Երբ բժը կուեցաւ. անոնք ալ ըսին թէ՝ «Երէկ եօթը ժամին ջերմը դադրեցաւ»։ Ան ատենը ինքն ալ իմացաւ որ՝ Յիսուս ըսելուն պէս թէ Որդիդ ողջ է, ան վայրկեանը անդին տղան բժշկուեր է. ուստի աս բանիս վրայ ինքն ալ իր տնովը տեղովը դարձաւ հաւատաց Յիսուսի։ Անկեց ետքը Յիսուս երբոր Կափառնաում գնաց, հոն ալ քարոզութիւն ընելով շատ հիւանդներ ու դիւահարներ բժշկեց, որ ասով Յիսուսի անունը չորս դին հռչակուեցաւ։

### Գ. Լ. Ռ. Խ. Թ.

Առաքելոց՝ հրաշքով ձուկ բանելը, ծովին այէկոծուրիւնը դադրիլը, և Գերզեացոց դիւանարներուն բժշկուրիւնը։

(Պուկ. Ե. — Մատ. Ը. — Մարկ. Ղ.)

Անգամ մը Յիսուս Գալիլեա գաւառին մէջ՝ Գեննեսարէթ ըսուած սղտի ծովուն քովը գտնուեցաւ, ու հօն ժողովրդոցը բազմութենէն նեղուած՝ տեսաւ որ երկու ձկնորսի նաւ կար պարապ կեցած. ասոնց մէկը Սիմոն Պետրոսին էր, և մէկալը Յակոբոսի ու Յոհաննուն՝ Զեբեդեայի որդոցը. Յիսուս ալ Սիմոնին նաւը մտաւ, ու անկեց սկսաւ ժողովրդոցը քարոզ տալ։ Երբոր քարոզը լմնցաւ, Յիսուս Սի-

մոնի ըսաւ որ՝ գետ՝ ի ծովը բացուի, ու ուռկանը ձգէ ձուկ բռնէ։ Սիմոն Պետրոսն ալ գանդը- տեցաւ թէ « Վարդապետ, բոլոր գիշերս աշ- խատեր ենք՝ բան մը չենք բռներ. բայց հիմա, ըսաւ, քու ըսածիդ կը հնազանդինք » . և ա- նանկ երբոր ուռկանը ձգեցին՝ այնչափ ձկներով լեցուեցաւ, որ եթէ մէկալնաւը վրայ չհամներ չօգներ նէ՝ պատառ պատառ կ'ըլլար ուռկանը . և ան մէկ քաշելովը երկու նաւն ալ ձկով անանկ լեցուեցան՝ որ ալ քիչ մնաց կ'ընկղմէին։ Երբոր Սիմոն Պետրոս աս հրաշքս տեսաւ, ահուելով ե- կաւ Յիսուսի ոտքը ինկաւ ու ըսաւ . « Տէր, քովէս հեռու կեցիր, որովհետեւ ես մէկ մեղա- ւոր մարդ մըն եմն . այնպէս ալ՝ վախցան մէկալ իր հետը եղողները Յիսուսուն ու Յովաննէ- սը։ Յիսուս ալ ըսաւ . « Մի՛ վախնար, այսու- հետեւ քու արուեստդ ձկան տեղը մարդ բըռ- նել պիտի ըլլայ՝ որ արքայութիւն տանիս » : Ետքը նաւը ցամաքին քովը քաշեցին, և ամէն բաներնին հոն թողուցին՝ վազեցին Յիսուսի ե- տեէն գացին, ու մէջ մ'ալ ձկնորսութիւն ընե- լու չդարձան։

Ասկէ ետեւ շատ շանցաւ որ՝ մէկ օր մըն ալ Յիսուս ուզեց որ իր աշակերաներուն հետ նա- ւով ան Գալիլեայի ծովուն մէկալ դին Գեր- գեսացւոց երկիրը անցնի . Երբոր նաւը մը- տան սկսան բացուիլ երթալ, Յիսուս մէկդին նաւուն խելքին (այսինքն քըշին) վրայ գլուխը բարձին դրաւ՝ ու կը քնանար : Ան ատենը յան- կարծ մէկ սաստիկ հով մը ելաւ անանկ ալէկո- ծեց ծովը՝ որ կարծէին թէ նաւը ընկղմելու վրայ է : Աս որ տեսան աշակերտները՝ վախեր- նէն սրտերնին փրթաւ, ու Յիսուսը արթընցը-

նելով կ'ըսէին . « Վարդապետ վարդապետ , կը կորսուինք , ելի՞ր մեղ խալըսէ » : Յիսուս ալ արթընցաւ ու ըսաւ . « Ի՞նչ կայ . ձեր հաւատքին պակասութիւնն է որ այնչափ վախցաք » . ու ելաւ՝ ծովուն հրամայելուն պէս թէ Դադրէ սպապանծէ , շուտ մը հովը կտրեցաւ՝ ու ծովուն ալիքը գաղրեցան , խաղաղեցան : Նաւին մէջը եղողները ամէնքը երբոր աս հրաշքս տեսան , սոսկալով սկսան մէկմէկու նայիլ ըսել թէ՝ « Աս ով պիտոր ըլլայ , որ ասանկ հովն ու ծովը մէկէն հրամանին կը հնազանդին » : Երբոր անդիի ցամաքը Գերդեսացւոց երկիրը ելան , մէյ մ'ալ դիմացէն գերեզմաններէն երկու կատղած դիւահարներ կու գային , որ անանկ ցուցանքաւոր բան էին՝ որ մարդ չէր կրնար ան ձամբէն անցնիլ . ու ասոնք մերկ հոն տեղուանքը կը կենային , դիշեր ցորեկ կանչուըռտելով քարերով կը ծեծկուէին , և մարդ կարող չէր զասոնք բռնել՝ շղթայով ալ կապել : Աս դիւահարները հեռուանց Յիսուսը տեսնելնուն պէս վազեցին եկան առջել ինկան , ու կանչուըռտելով կ'ըսէին . « Յիսուս , Որդի Աստուծոյ , մենք քեզի հետ ի՞նչ բան ունինք՝ որ եկեր ես ատենէն առաջ մեղ կը տանջես » . պատճառն որ՝ Յիսուս կը հրամայէր սատանային որ անոնց մէ ելլէ : Հարցուց Յիսուս թէ « Ձեր անունը ի՞նչ է » . անոնք ալ ըսին . « Մենք Լեզէնն կ'ըսուինք » , ( որ կը ցուցընէ թէ շատ սատանաներ էին մէկտեղ եկած մտած ) : Ետքը ելլէլու որ եղան՝ Յիսուսի աղալեցին որ զիրենք դժոխքը չխրկէ , հասպա ան կողմերը խոզեր կ'արծէին , իրենց հրաման տայ որ ան խոզերուն մէջը մտնեն . Յիսուս ալ հրամայեց որ անանկ

ըլլայ: Ան ատենը աս սատանաները ան մարդիկներէն ելած խոզերուն մէջը մտնելնուն պէս, խոզերը՝ որ երկու հազարի չափ կային, անանկ դիւահարեցան որ՝ բարձր տեղաց զիրենք ծովը նետեցին ու բոլորը խղզուեցան. խոզերուն պահապաններն ալսոսկալով փախան քաղաքը գացին աս բաներս պատմելու: Քաղքի մարդիկն ալ երբոր եկան տեսան որ դիւահարին մէկը խելօքցած Յիսուսի առջե նստած էր, զարմացան մնացին եղած հրաշքին վրայ. ու վախնալով Յիսուսի զօրութենէն՝ աղաչեցին որ ելլէ իր տեղը երթայ: Երբոր Յիսուս ալ նաւ մտաւ որ գառնայ, աս բժկուած դիւահարն ալիրմէ մէր բաժնուեր՝ կ'ուզէր որ հետը երթայ. բայց Յիսուս չթողուց, հապա՝ « Տունդ դարձիր, ըսաւ, ու գնա՛ պատմէ Աստուծոյ քեզի ըրած ողորմութիւնը »:

### Գ. Լ. Խ. Խ. Փ.

Անդամակուծին բժշկուրիւնը, Մատրես առաքելոյն կոչումը, Յայրասի աղջկանը ու տեսատես կնկանը բժշկուրիւնը:

(Առեւ. Ե: — Մատ. Թ: — Մարե. Բ:)

Երբոր Յիսուս Գ. Երգեսացւոցմէ ելաւ Գալիեա դարձաւ, ու Կափառնաում քաղաքը մէկ օր մը տանը մէջ կը քարոզէր Հրէից վարդապետներուն և կարդացողներուն առջելը, որ չորս դիէն իր քովը ժողվուեր էին որ լսեն, ան ատենը չորս հոգի մէկ անդամալոյծ մը իր մահիձովը (այսինքն եաթաղովը) վերցուցած եկան որ՝ Յի-

սուսի առջելը դնեն որ բժշկէ։ Բայց երբոր ա-  
սոնք տեսան որ այնչափ ժողովրդոց բազմու-  
թենէ Ճար չկայ որ գունէն ներս խոթեն, կեր-  
պով մը ան Յիսուսի կեցած տեղին տանիքին  
վրայ ելան, ու առաստաղը քակելով բանալով,  
անկեց վերէն 'ի վար կախած՝ անդամալցն իր  
մահիձովը Յիսուսի առջելը ինչեցուցին։ Յի-  
սուս ալ տեսնելով ասոնց հաւատքը՝ դարձաւ  
անդամալուծին ըստւ. «Որդի, թողութիւն ըլ-  
լայ քու մեղքերուդ»։ Աս որ լեցին իր քովը  
եղած կարգացողները, սկսան մտքերնուն մէջը  
դատել թէ Յիսուս հայհօյական բան կ'ըսէ.՝  
որ՝ միայն Աստուած կրնայ մարդուն մեղացը  
թողութիւն տալ։ Յիսուս ալ իմանալով անոնց  
ծուռ միտքը՝ իրենց հարցուց. «Ատ ինչ է որ  
կը մտածէք. մէկ անդամալուծի մը որը աւելի  
դիւրին է ըսելը. արդեօք աս թէ՝ Թողութիւն  
ըլլայ քու մեղքերուդ, թէ ըսելը՝ Ելի կայնէ  
մահիձդ վերցուր ասկէ գնաւ։ Բայց դուք, ը-  
ստւ, աս ալ զիտնաք որ՝ ես երկրիս վրայ իշխա-  
նութիւն ունիմ մեղաց (թողութիւն տալու. ա-  
հա կը հրամայեմ քեզի (ըստւ անդամալուծին)՝  
որ ելքս մահիձդ առնես քու տունդ երթաս»։  
Աս որ ըստւ Յիսուս, անդամալոյն շուտ մը ե-  
լաւ կայնեցաւ՝ ներքելը եղած մահիձը կունակը  
զարկաւ, ու փառք տալով Աստուծոյ անանկ  
տունը դարձաւ։ Եւ աս հրաշքս ամէն տեսնող-  
ները զարմացուց, որ իրենք ալ փառք տալով  
Աստուծոյ կ'ըսէին թէ «Ասմանկ բան տեսնուած  
չեր»։

Անկէ ետքը անէն դուրս ելաւ Յիսուս, ու  
քարոզելով՝ մաքսատան (այսինքն կէօմիւկին)՝  
կողմերը քալելու ատեն մէկ մարդ մը տեսաւ

Մատթեոս անունով, որ մաքսաւորութիւն կ'ընէր. Յիսուս դարձաւ ասոր ըսաւ. «Ելլիր իմ հետս եկուր»: Ան ալ շուտ մը ամէն բանը թողոց՝ Յիսուսի ետևէն գնաց: Ետքը ասիկայ Յիսուսը առաւ իր տունը տարաւ, ու փառաւոր սեղան մը ըրաւ Յիսուսի՝ իր աշակերտներուն հետ, և առ սեղանս ուրիշ իրեն բարեկամ մաքսաւորներ ալ կանչուած էին: Մաքսաւորութեան արուեստը Հրէից մէջը գէշ անուն ունենալով, և պիզծու անօրէն սեպուելով մաքսաւորները՝ Փարիսեցիները ու կարդացողները երբոր աս իմացան, սկսան Յիսուսի և իր աշակերտացը վրայ մոմբուալ թէ՝ մաքսաւորներուն ու մեղաւորներուն հետ կը նստին. Յիսուս ալ անոնց պատախան տուաւ թէ «Ողջերուն բժիշկ պէտքը չէ, հապա՝ հիւանդներուն. Ես ալ չէ թէ արդարներուն՝ հապա մեղաւորներուն համար եկեր եմ, որ զիրենք ապաշխարութիւն ընելու կանչեմ»: Ասոր վրայ մէկ խօսք մ'ալ ելաւ որ՝ Յովհաննու Մկրտչին ու Փարիսեցիներուն աշակերտները շատ պաք կը պահեն՝ երկայն աղօթք կ'ընեն, ու Յիսուսինները՝ ուաելու խմելու հետ են: Յիսուս ալ աս բանիս առակով պատասխան տալին ետքը՝ ըսաւ. «Ատենը կու գայ որ՝ իմ աշակերտներս ալ ասանկ Ճգնութիւններ պիտի ընեն»:

Երբոր աս բաներս Յիսուս կը խօսէր, մէկ Հրէից իշխան մը Յայրոս անունով եկաւ Յիսուսի ոտքը ինկաւ՝ կ'աղաչէր որ իր մէկ հատիկ տասուերկու տարուան աղջիկը, որ ալ մահուան դուռը հասեր էր շուտով գայ ձեռքը վրան դնէ բժշկէ: Յիսուս ալ երբոր իր աշակերտներով ելաւ՝ որ հետը երթայ, Ճամբան բազմութեան

ժողովրդոց մէջը մէկ տեռատես կնիկ մը, (որ  
 խեղձը տասուերկուտարիաս հիւանդութեամբս  
 կը տանջուէր, ու բոլոր ունեցածը բժիշկներու  
 տալով իրեն ցաւուն ճար մը չէր տեսած, հապա  
 եւեցեր ալէր) Յիսուսի ըրած բժշկութիւննե-  
 րը լսելով, հոն եկաւ՝ ու բարի հաւատքով կա-  
 մացուկ մը ետեւէն Յիսուսի լաթերուն դպաւ,  
 ու շուտ մը կատարեալ բժշկուեցաւ։ Ան ատենը  
 Յիսուս ալիր ամենագիտութեամբը աս բանս  
 իմանալով՝ ետեւը դարձաւ գէպ՝ ի ժողովուրդը,  
 ու հարցուց թէ « Ո՞վ իմ լաթերուս դպաւ »։  
 Աշակերտներն ալ ըսին որ « Վարդապետ, այս-  
 չափ ժողովրդոց մէջը սխմուէր ես, ու կը հար-  
 ցընես թէ Ո՞վ ինձի դպաւ »։ Յիսուս ալ ը-  
 սաւ. « Գիտեմ որ մէկը ինձի մասնաւոր կեր-  
 պով մը դպաւ, և ինձմէ զօրութիւն մը ելաւ ».  
 ու նորէն սկսաւ չորս դին նայիլ՝ որ աս բանս  
 ընողը գսնէ։ Ան ժամանակը երբոր տեսաւ  
 կնիկը որ ըրած գործը ալ չծածկուիր, գաղ-  
 տուկ ընելուն համար վախնալով ու դողալով՝  
 ինքիրեն եկաւ Յիսուսի ոտքը ինկաւ, ու տեղն  
 ի տեղը պատմեց թէ՝ ի՞նչպէս իրեն դպչելուն  
 պէս բժշկուեցաւ։ Յիսուս ալ ըսաւ իրեն.  
 « Սիրտ ամուր բռնէ, աղջիկս, քու հաւատքդ-  
 քեղ բժշկեց, խաղաղութեամբ երթաս »։ Աս  
 կնկանը փափաքը լմբնցընելու վրայ էր Յիսուս՝ որ  
 անդիէն Յօյրոս իշխաննին տնէն մարդիկ վրայ  
 հասան, ու հօրը ըսին թէ « Աղջիկդ մեռաւ,  
 ալ վարդապետը մի աշխատցըներ »։ Յիսուս ալ  
 երբոր աս լսեց, դարձաւ սիրտ տուաւ իշխանին  
 որ չվախնայ. « Թէ որ, ըսաւ, հաւատքդ ամուր  
 բռնէս նէ՝ ան կ'ողջըննայ »։ Ասանկ երբոր Յի-  
 սուս տունը հասաւ, ու տեսաւ բազմութիւն

Հօն ժողվուած՝ լալիաններով գուռում գոչումը, (ինչպէս սովորութիւն է Հրէից որ մեռելին վրայ կընեն ), անոնց ըստ . « Ի՞նչ շփոթած կու լաք . աղջիկը մեռած չէ , հապա քուն է » : Անոնք ալըսածին վրայ կը խնտային , հաստատ մոռւընին դնելով թէ մեռած է : Ետքը Յիսուս միայն իրեք աշակերտը ու աղջրկանը հայրը մայրը հետը առած՝ գնաց մօտեցաւ մեռելին քովը , ու անոր ձեռքէն բռնեց ըստ . « Աղջիկ , քեզի կը հրամայեմ որ ելլէս կայնիս » : Աս ըսելուն պէս շուտ մը ողջընցաւ աղջիկը , ու ցատքեց ելաւ սկսաւ քալել : Յիսուս ալ աս հրաշքըս հաստատ ցուցընելու համար՝ հրամայեց ծնողացը , որ աղջրկանը կերակուր տան որ ուտէ : Եւ անկէ ելլելէն ետքը՝ Յիսուս ուրիշ բժշկութիւններ ալըրաւ՝ կուրերու ու դիւահարներու :

### Գ. Լ. ՈՒ Խ Ժ Ժ. Ա.

Պրոպատիկէի անդամալուծին , ու ձեսքը չորցած մարդուն , և ուրիշ ցաւագարեներուն բժշկութիւնը :

(Յովէ . և . — Մատթ . քթ . — Ղուկ . գդ . : )

Անդամ մըն ալ զատկի տօնին Յիսուս Երուսաղէմ գնաց . հօն մէկ աւազան մը ( այսինքն հաւուզ մը ) կար Պրոպատիկէ , կամ Բեթհեղդա ըստուած . աս աւազանին քովը կերպ կերպ ցաւագարներ կեցած կը սպասեին , որ երբոր հրեշտակ Աստուծոյ ան ջուրը գայ խառնէ նէ՝ զիրենք մէջը ձգեն . ու ով որ ան ջուրը խառնելու ատենը առաջ զինքը կը ձգեր նէ ան միայն

կատարեալ կը բժշկուէր, ինչ ցաւի տէր որ ըլլար  
 նէ: Յիսուս աս տեղս մէկ մարդ մը տեսաւ,  
 որ երսունըստթը տարի էր որ անանկ ցաւագար  
 մնացեր էր. ասոր քովը գնաց հարցուց իրեն թէ  
 « Ողջըննալ կ'ուզե՞ս »: Ան ալ ըսաւ. « Տէր,  
 մէկ մը չունիմ որ զիս ատենովը բռնէ աւազանը  
 ձգէ. ու ես ինչուան որ շարժիմ՝ միշտ ուրիշը  
 իմ կարգս կ'առնէ»: Ան ժամանակը Յիսուս  
 իրեն ըսելուն պէս թէ՝ « Ելիք կայսէ վերցուը  
 մահիձդ ու գնաց », շուտ մը մարդը ըռընտցաւ,  
 ու իր մահիձը կռնակը առած ելաւ կը պտըտէր.  
 բայց ան օրը շաբաթ ըլլարով՝ Հրէաները երբոր  
 աս տեսան, սկսան մարդուն վրայ սրդողիլըսել  
 թէ « Ինչու շաբաթ օր, որ արգելուած է յօրի-  
 նաց, մահիձդ վերցուցեր կը տանիս »: Ան ալ  
 իրենց պատասխան տուաւ թէ՝ « Զիս բժշկո-  
 ղը ինձի ըսաւ որ այսպէս ընեմ »: Հրէաներն  
 ալ հարցուցին թէ՝ Ան ինչ մարդ է որ քեզի  
 ատանկ ըսաւ »: Բժշկուածն ալ չէր զիտեր  
 ովէ. ինչու որ՝ Յիսուս բժշկելուն պէս անտե-  
 ղէն գնաց երեսը պահեց: Բայց ետքը տաճա-  
 րին մէջը աս մարդուս հանդիպեցաւ Յիսուս,  
 ու ըսաւ իրեն. « Ահա ըռընտցար, նայէ որ մէկ  
 մըն ալ չմեղանչես, որ աւելի գէշ քըլլայ բա-  
 նըդ »: Մարդն ալ անկէ ետքը գնաց հրէանե-  
 րուն պատմեց թէ՝ զինքը բժշկողը Յիսուսն էր:  
 Անոր համար Հրէաներն ալ սկսան Յիսուսը հա-  
 լածել որ շաբաթ օր ասանկ բան ըրեր է: Յի-  
 սուս ալ իրենց պատասխան տուաւ թէ՝ Ինչ  
 պէս իմ Հայրս միշտ կը գործը, անոր հետ ես  
 ալ կը գործեմ»: Եւ աս բանիս համար աւելի կը  
 կատղէին Հրէաները՝ ու կ'ուզէին որ Յիսուսը  
 սպաննեն, ինչու որ՝ չէ թէ միայն շաբաթ օր

չեր պահեր, հապա զԱստուած ալ իրեն հայրն  
է կ'ըսէր ու ասով զինքը Աստուծոյ հետ հա-  
ւասար կ'ընէր։ Այս ժամանակը Յիսուս ալ եր-  
կայն վարդապետութեամբ աս Հրեից իրեն վրայ  
առած կարծիքնին հաստատեց թէ ինքը Հօր  
Աստուծոյ հաւասար՝ Որդի Աստուծոյ է։

Սբկէ ետև մէկ հեղ մ'ալ Յիսուս իր աշա-  
կերտներուն հետ շաբաթ օր արտերուն մէջէն  
անցնելու ատեն, աշակերտները անօթենալով՝  
անկէց գարիի կամ ցորենի հասկեր փրցուցին,  
ու ափերնուն մէջը շփելով ստրկեցին ու կերան։  
Ասոր վրայ ալ երբոր Փարիսեցիքը սկսան մումը-  
ռալթէ շաբաթ օրը սուրբ չեն պահեր՝ կը բա-  
նին, Յիսուս Դաւիթ մարդարէին՝ ու քահա-  
նաներուն օրինակներովը զիրենք պապանձե-  
ցուց։ Բայց անոնք կուրացեալ ըլլալով, մանա-  
ւանդ Փարիսեցիները, նորէն անոր մէկալ շա-  
բաթը Յիսուս սինակոկային մէջը քարոզ տալու  
ատեն՝ և հօն ժողովրդոց մէջը մէկ մարդ մըն ալ  
կար որ աջ ձեռքը չորցեր էր, Յիսուսի վրայ ու-  
զելով չարախօսութիւն ընել փորձելով իրեն  
հարցուցին թէ « Շաբաթ օր բժշկութիւն ը-  
նել կ'ըլլայ արդեօք »։ Յիսուս ալ անոնց չար միտքը  
հասկընալով՝ սն ձեռքը չորցած մարդը առջե-  
կանչեց կայնեցուց, ու դարձաւ անոնց հարցուց  
թէ « Շաբաթ օրը բարի բան ընելը աղէկ է՝  
թէ չարութիւն գործելը. մէկին կեանքը, ը-  
սաւ, ապրեցընելը, թէ թողուլը որ կորսուի.  
ո՞րը աղէկ է »։ Նաև աս ալ հարցուց թէ « Զեզ  
մէ մէկը ոչխար մը ունենայ, ու անիկայ շաբաթ-  
օրը երթայ փոս մը իյնալու ըլլայ նէ՝ չերթա՞ր  
ան ոչխարը բռներ անկէց հաներ. հապա մար-  
դը, ըսաւ, որ ոչխարէն շատ աւելի պիտուական

է, պետքը չէ որ շաբաթ օր բժշկուի»։ Եւ աս ըսածներովս Յիսուս նորէն զանոնկը պապանձեցընելով՝ հրամայեց ան մարդուն որ ձեռքը երկընցընէ. ան ալ շուտ մը բժշկուեցաւ՝ ու ձեռքը երկընցուց, որ մէկալ ձեռաց պէս ողջ առողջ եղաւ։

Ասոր պէս ուրիշ անգամ մ'ալ Յիսուս շաբաթ օր սինակոկան քարոզելու ատեն, ան ժողովը մէջը մէկ կնիկ մը կար, որ տասննրութը տարի էր որ սատանան անոր մէջը մտեր էր, ու մէջքը ծռած բռնուեր էր՝ որ վեր չէր կընար նայիլ։ Յիսուս աս կնիկը առջեւ կանչեց, ու ձեռքը վրան դրած՝ բսելուն պէս թէ «կնիկ, դուն ալ հիւանդութենէդ խալսեր ես», շուտ մը ան ողորմելին բժշկուեցաւ շտկուեցաւ, ու փառք կու տար Աստուծոյ։ Սինակոկային վերակեցուն զաս երբոր տեսաւ, Յիսուսի ըրածին վրայ սըրդողելով՝ չեխեց ժողովուրդը ու ըսաւ. «Նաբաթուն մէջը վեց օրը դործք բնելու համար է. ան օրերը եկէք որ բժշկուիք, չէ թէ շաբաթ օրը»։ Յիսուս ալ ասանկ պապանձեցուց զինքը թէ՝ «Նաբաթ օր օրէնքը թող կու տայ որ ամէն մարդ իր անասունը ախոռէն արձրկէ տանի ջուր տայ. հապա, ըսաւ, աս կնիկս որ Աքրաբահամնահապետին զաւակներէն ըլլալով՝ տասնըութը տարի է որ սատանայէն կապուած էր, պէտքը չէր շաբաթ օրը արձրկելազատել»։

## Գ. Լ. Ա. Խ. Ժ. Ժ.

**Տառուերկու առաքելոց ընտրութիւնը, բորոտին և  
հարիւրապեամին ծառային բժշկութիւնը :**

(Պուկ. 2. — Մատթ. ۷ Հ.)

Յիսուս մէկ հեղ մը լեռը ելաւ՝ որ մինաւոր  
աղօթք ընէ, և ան բոլը գիշերը հօն անցընեւ-  
լէն ետքը՝ առուանց ինջաւ քովը կանչեց իր  
հաւատացեալները, ու անոնցմէ տասուերկու  
հոգի ընտրեց՝ իրեն առաքեալներ անուանեց,  
որ միշտ հետը գտնուին՝ և պէտք եղած ատենը  
զիրենք ասդիս անդին խրկէ քարոզելու ու բժը-  
կութիւն ընելու : Եւ ասոնց անունները կ'ը-  
սուեին. Ա. Սիմոն, որ Յիսուս անունը փոխեց  
Պետրոս գրաւ. Բ. Յակոբոս. Գ. Յովհաննէս  
աւետարանից. ասոնք երկու եղբայր Զեքե-  
դեայի որդիքն էին, և ասոնց անունն ալ Յիսուս  
փոխեց՝ Բաներեգէս գրաւ, որ Որդիք Որոտ-  
ման ըսել է. Դ. Անդրեաս՝ Սիմոն Պետրոսի  
եղբայրը. Ե. Փիլիպպոս. Զ. Բարդուղիմէսոս.  
Է. Մատթէոս մաքսաւորը, որ աւետարանից ե-  
ղաւ. Ը. Թովմաս. Թ. Յակոբոս՝ Պզոի ըսուա-  
ծը՝ Ալֆէոսի որդին. Ժ. Թագէոս, որ Յուդա  
ալ կ'ըսուեր. Ժ. Ս. Սիմոն կանանացի կամ Նա-  
խանձայոյզ. Ժ. Յ. Յուդա Խսկարիովտացի, որ  
ետքը Յիսուսը մատնեց: Աս առաքեալները ըն-  
տրելէն ետեւ՝ Յիսուս իրենց մասնաւոր խրատ-  
ներ տուաւ. և ան ատենը երբոր ժողովուրդն ալ  
վրայ եկան թափեցան, նստաւ իրենց ան երկայն  
քարոզութիւնը ըրաւ, սկսելով ինը երանութե-

նէն։ Ետքը երբոր լմբնցաւ լեռնէն վար ինջաւ Յիսուս, առջեւը մէկ բորոտ մարդ մը ելաւ, որ երկրպագութիւն ընելով կ'ըսէր. « Տէր, թէ որ կամենաս կարող ես զիս բժշկել » : Յիսուս ալ իրեն ըսելուն պէս թէ « Կ'ուղեմոր բժշկուիս », շուտ մը բորը վրայէն գնաց՝ սրբուեցաւ. ու Ետքը Յիսուս իրեն ապրսալրեց որ ասդիս անդին չճայնճընած՝ մովսիսական օրինաց ըսածին պէս երթայ ինքզինքը քահանային ցուցընէ, և աս բժշկութեանս նշան՝ Աստուծոյ զոհ մատուցանէ :

Անկէ ետև Յիսուս երբոր կափառնաում քաղաքը գնաց, հոն մէկ հարիւրապետ մը (այսինքն իւզպաշի մը) կար, որ իրեն մէկ հատիկ սիրական ու պիտուական ծառան սաստիկ հիւանդութենէ պառկած՝ ալ մեռնելու վրայ էր. ասիկայ այլազգի ըլլալով և ինքիրեն սիրտ չընելով որ Յիսուսի գայ, Հրէից խօսքի տէր մարդիկը խրկեց՝ որ երթան Յիսուսի աղաւեն, որ գայ բժշկէ։ Յիսուս ալ անանկ երբոր ելաւ որ երթայ, ու ալ անոր տունը մօտեցեր էր, հարիւրապետը իր բարեկամները Յիսուսի դէմը խըրկեց աղաւելու, որ չաշխատի՝ ինչուան տուն չգայ. որովհէտև, ըսաւ, ինքը անարժան էր աս պատուոյս. անանկ որ՝ ինքն ալ սիրտ չըրաւ Յիսուսի առջեւը գալ երենալ։ Բայց այսու ամենայնիւ Ետքը երբոր իմացաւ որ Յիսուս մտիկ ըսներ առաջ կու գայ, ան ատենը հարիւրապետը վազեց Յիսուսի առջեւ ելաւ, ու խոնարհութեամբ սկսաւ իրեն ըսել. « Տէր, մի աշխատիր ինձի գալու. ես արժանի չեմ որ տունս մըտնես, հապա մէկ խօսքդ միայն հերիք է իմ մարդս բժշկելու » : Աս որ լսեց Յիսուս՝ վրան շատ զար-

մանք ցուցուց, ու դարձաւ իր հետը եղած ժողովոց ըստ. « Ծմարիտ կ'ըսեմ ձեզի, որ խրայելացւոց մէջն ալ այսափ հաւատք չեմ տեսեր. ուստի գիտնաք որ չորս գիշն արևելքեն ու արևմտէն պիտօր թափին արքայութիւնը՝ Աքրահամու, Խսահակայ ու Յակոբայ հետ. ու անոնց որդիքը դուրս պիտօր իյնան դժոխք եր թան» : Ետքը հարիւրապետին ալ ըստ. « Տեղոդ դարձիր գնա՛, ու ինչպէս հաւատացիր թող անանկ ըլլայ » : Եւ աս բանս ըսելուն պէս՝ հիւանդը բժշկուեցաւ :

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ .

Նային քաղքին մեռելին ողջ նեալը, մեղաւոր կնկանը դարձը, սերմանացանին առակը :

(Պատկ. Ե: — Մատթ. ԺԱ. ԺԲ. Մարկ. Գ:)

Ասոնց մէկալ օրը Յիսուս իր աշակերտներովը ելաւ որ Նային ըստած քաղաքը երթայ. ու երբոր քաղքին դրանը մօտիկցան, տեսնեն որ անկէց մէկ մեռելմը կը հանէին, որ որբեարի կընկան մը մէկ հատիկն էր, ու հետը շատ ժողովուրդ ալ կային: Երբոր մօրը լացը տեսաւ Յիսուս՝ իր գութն ալշարժեցաւ վրան, գնաց ձաղին մօտեցաւ, ու մօրը ըստ թէ « Մի լար » . Ետքը դարձաւ մեռելին՝ ըսածին պէս թէ « Ո՛վ պատանի, քեզի կը հրամայեմ որ ելլեն » , շուտ մը մեռելը ողջընցաւ ելաւ նստաւ, ու սկսաւ խօսիլ զուրցել: Աս որ տեսան ժողովուրդը՝ զարմացան մնացին, ու Աստուծոյ փառք տալով սկըսան ըսել. « Աստուած մեզ կը սիրէ եղեր՝ որ մէջելնիս այսպէս մեծ մարդարէ մը հանեց » :

Աս բանս չորս դիմ Հրեաստանի մէջ տարածուելով, նաև բանտին մէջը Յովհաննէս Մկրտչին գացցին պատմեցին թէ՝ Յիսուս այսպիսի մեծամեծ սքանչելագործութիւններ կ'ընէ. ան ալիր աշակերտները Քրիստոսի հաւատքին վրայ հաստատելու համար՝ անոնցմէ երկուքը խրկեց Յիսուսի հարցընելու թէ « Պուն գալու մեսիան ես՝ թէ ուրիշի սպասենք »: Յիսուս ալան ատենար անոնց առջել հիւանդներու, կուրերու ու դիւահարներու բժշկութիւններ ընելով իրենց ապօսպրեց որ երթան տեսածնին Յովհաննէս Մկրտչին պատմեն : Եւ անկէ ետքը Յիսուս սկսաւ ժողովրդոց առջել Յովհաննու Մկրտչին վրայ փառաւոր գովասանքներ ըսել, թէ անոր պէս մեծ մարդարէ աշխարհքս եկած չէ, ու վայ տուաւ Հրեց, որ այսպիսի մարդու քարոզութեամբը չարժեցան՝ իրենց մեղքէն չդարձան :

Անկէ ետե մէկ օր մը փարիսեցին մէկը Ահման ըսուած՝ Յիսուս իր տունը հացի կանչեց. ու երբոր Յիսուս անոր սեղանը նստեր էր, անքաղքին մէջը մէկ յայտնի մեղաւոր կնիկ մը կար, ասիկայ իմանալով որ Յիսուս հնն է, հետը ազնիւ անուշահոտ եղ առած եկաւ Յիսուսի ոտքը ինկաւ, և այնպէս կու լար՝ որ արցունքովը Յիսուսի ոտուըները կը թրջէր, գըւխուն մազերովը կը սրբէր, ու ոտուըները պատնելով՝ ան եղը վրան կը քսէր: Ահման փարիսեցին երբոր աս տեսաւ, ինք իրեն մտքին մէջը կ'ըսէր թէ՝ « Յիսուսը թէ որ մարդարէ մարդ մը ըլլար նէ, կ'իմանար թէ՝ ատ մեղաւոր կը նիկ մըն է որ իրեն կը դպչի »: Յիսուս անոր մտքին դատողութիւնը իմանալով՝ իրեն ըսաւ.

« Սիմոն, մէկ բան մը քեզի պիտոր հարցընեմ։  
մէկ մարդու մը երկու հոգի պարտըկան էին,  
մէկը հինգ հարիւր դաշեկան տալիք ունէր,  
ու մէկալը յիսուն, պարտքին տէրը տեսնելով որ  
ասոնք կարողութիւն չունին՝ երկուքին ալջնոր-  
հեց թողուց իրենց տալիքը. հիմա ի՞նչ կ'ըսես,  
ըսաւ. աս երկուքէս որը աւելի կը սիրէ ան պարտ-  
քը թողուցող մարդը»։ Սիմոնն ալ պատասխան  
տուաւ թէ «Ինծի անանկ կ'երևայ թէ ան՝ որ  
շատ պարտք ունէր»։ Յիսուս ալ իրեն ըսաւ.  
«Նիտակ է ըրած դատաստանդ»։ ու ետքը  
դէպ 'ի կնիկը դարձաւ՝ նորէն Սիմոնին ըսաւ.  
«Կը տեսնես աս կնիկը ի՞նչըրաւ. ես քու տու-  
նըդ եկայ՝ ու դուն (ի՞նչպէս հիւրասիրութեան  
սովորութիւնն է) ջրով ոտքս ըսուացիր, ասիկայ  
իր արցունքովը ոտքս թրջեց՝ ու մազերովը դրաւ  
սրբեց. դուն մէկ սիրոյ համբոյր մը ի՞նծի չտուիր,  
ու աս քանի որ նստեր եմ՝ ոտուըներս պագնե-  
լէն դադրիր. եղով դուն իմ գլուխս չօծեցիր,  
ու աս անուշահոտ եղով օծեց. ուստի քեզի աս  
կ'ըսեմ որ՝ իր այնչափ ըրած մեղքերուն թողու-  
թիւն ըլլայ, պատճառն որ՝ զիս շատ սիրեց»։  
Ետքը կնկանն ալ դարձաւ ըսաւ. «Բոլոր մեղ-  
քերուդ թողութիւն ըլլայ»։ Աս որ ըսաւ, ան  
տեղը նորէն ուրիշները սկսան մտքերնուն մէջը  
դատել թէ՝ Յիսուս ուլէ որ մարդու մեղաց  
թողութիւն կու տայ։ Ան ատենը Յիսուս ալ  
նորէն կնկանը ըսաւ. «Քու հաւատքդ քեզ  
փրկեց, խաղաղութեամբ ելիք տեղդ գնա»։

Յիսուս ասկէ ետե քաղքըները ու գեղերը  
պտըտելով, և ժողովրդոց կերպ կերպ առակնե-  
րով քարոզութիւն ընելով, աս առակս ալ ըսաւ  
թէ «Սէկ սերմանացան մը (այսինքն էքինձի մը)

իր արտը որ կը ցանէր, ան հունտերէն մէկ մասը  
Ճամբուն վրայ ինկաւ, որ կոխուեցաւ՝ ու թըռ-  
չունները եկան կերան. մէկ մասն ալ ապառաժ  
տեղուանք ինկաւ, որ հողուն մէջը արմատ չու-  
նենալով՝ ծլելուն պէս արևուն տաքէն չորցաւ. և  
մէկալ մասը փուշերու մէջ ինկաւ, ու հօն բուս-  
նելով՝ խղզուեցաւ պտուղ չտուաւ: Բայց ան մա-  
սը որ աղէկ ու պարարտ տեղը ինկաւ, բուսաւ ա-  
ճեցաւ առատ պտուղ տուաւ, անանկ որ՝ ասոնց մէ-  
ոմանք մէկին երսուն, ոմանք՝ վաթսուն, ու ոմանք  
ալ հարիւր տուին: Աս առակս աշակերտները ա-  
ղէկ մը որ չհասկըցան՝ ետքը նորէն հարցուցին.  
Յիսուս ալ մեկնեց իրենց. « Հունտը, ըսաւ,  
Սստուծոյ խօսքն է. Ճամբան, ուր որ հունտը ին-  
կաւ՝ լսողներուն մէկ մասն է, որ շուտ մը կու-  
գայ սատանան՝ անոնց մոտքէն Սստուծոյ խօսքը  
կը վերցըն է, որ չըլայ թէ հաւտան ու փրկուին:  
Ապառաժ երկիրը անոնք են, որ Սստուծոյ խօս-  
քը լսելուն պէս՝ թէ պէտ առջի բերանը մէկէն  
ուրախութեամբ կ'ընդունին, բայց արմատ չը-  
ձգելով՝ քիչ մը ատեն կը հաւտան, ու ետքը փոր-  
ձութիւն մը կամնեղութիւն մը վրանին գալուն  
պէս՝ կը յաղթուին կ'իյնան: Փուշերու մէջ ին-  
կած հունտը զանոնք կը նշանակէ, որ թէ պէտ  
Սստուծոյ խօսքը կը լսեն, բայց աշխարհքիս  
զւաղմունքներով կամ հարստութիւններով և  
ուրիշ բաներով խղզուած՝ պտուղ չեն՝ ի տար:  
Խսկ աղէկ երկիրը ինկած հունտը զանոնք կը  
ցուցըն է, որ բարի սրտով Աստուծոյ խօսքը կ'ըն-  
դունին՝ կը պահեն՝ ու համբերութեամբ պտուղ  
կու տան, մէկին հարիւր՝ կամ վաթսուն՝ կամ  
Երսուն»:

## Գ. Լ. Խ. Խ. Ժ. Դ. Գ.

Յովհաննոց Մկրտչի գլխատումը, Յիսուսի հինգ հացով  
և հօրել հացով հաղարաւոր մարդ կշտացընելը,  
և ծովուն վրայ երևեալը:

Ամբոխատոսի 32: ( Մատթ. Ժ. 2: — Մարկ. 2: —  
Ղուկ. թ. 2: — Յովհ. 2:)

**Հերովդէս Զորբորդապէտ ըսուած Հրէաս-**  
տանի թագաւորը խել մը ատենէն 'ի վեր Յովլ-  
հաննէս Մկրտիչը բռներ բանտը դրեր էր. պատ-  
ճառն որ՝ Յովլհաննէս կը յանդիմանէր ու կը  
խրատէր զինքը իր գայթակղական պղծագոր-  
ծութեանը համար, որ իրեն եղքօրը կնիկը Հե-  
րովդիա ըսուածը՝ ինքը առեր յափշտակէր էր:  
Աս բանիս Համար թէպէտ Հերովդէս կ'ուզէր  
որ Յովլհաննէս Մկրտիչը սպաննէ, բայց ժողո-  
վըրդէն կը վախնար. որովհետեւ ամէնքը Յովլ-  
հաննէսը մեծ մարգարէ կը սեպէին, այնչափ որ  
Հերովդէս ալ սուրբ ու արդար մարդու տեղ  
դրեր էր զինքը: Այսու ամենայնիւ երբոր  
Հերովդէսի ծննդեան օրը եկաւ, որ ան ատենը  
Հերովդէս իր իշխաններուն թագաւորական  
սեղան ըրաւ, անոնց առջեւը Հերովդիայի աղ-  
ջիկը երբոր ելաւ խաղաց, Հերովդէս այնչափ  
հաւնեցաւ ասոր խաղը, որ երդում ըրաւ՝ աղջո-  
կանը ըսաւ թէ « Ի՞նչ պարգև որ կ'ուզէս նէ  
կու տամ, թագաւորութեանս կէսն ալ ուզէս  
նէ »: Աղջիկը աս բանիս վրայ առաջուց իր մօր-  
մէն խրատուած ըլլալով՝ ձեռքը մէկ սկուտեղ  
մը ( այսինքն թէփսի մը ) ըռնած Հերովդէսէն

ինգրեց որ Յովհաննու Մկրտչին գլուխը անոր վրայ դրած իրեն տայ: Հերովդէս առջի բերանը աս բանիս դժուարութիւն ցուցուց. բայց Ետքը ըրած երդումը պատճառ բերելով՝ խրկեց բանտին մէջը դլսատել տուաւ. ու աղջօկանը ուզածին պէս սկուտեղով գլուխը բերին իր ձեռքը տուին. ան ալ տարաւ իր Հերովդիա մօրը տուաւ: Ետքը Յովհաննու Մկրտչին աշակերտները դացին մարմինը վերուցին, ու եկան աս բանս Յիսուսի պատմեցին:

Ան ատենը Յիսուս ալ Հերովդեսի ըրած չարութիւնը լսելով, և գիտնալով թէ իր վրայ ալ իմացեր է, ու ետեւ ինկեր կը փնտուէ թէ ով պիտոր ըլլայ Յիսուսը՝ ինքն ալ Հերովդեսի իշխանութեան տեղէն ելաւ, աշակերտներով նաւը մտաւ դէպ՚ի Բեթսայիդա գնաց: Ժողովուրդն որ իմացաւ՝ չորս դիեն Յիսուսի վրան ժողվեցան. ինքն ալ անոնց հետ մէկ անապատ լեռ մը ելաւ, ու հոն իրենց քարոզ կու տար, անոնց ցաւագարները կը բժշկէր: Երբոր անանկ քարոզութիւնը երկնցաւ՝ որ կերակուրին ատենն ալ հասաւ, Յիսուսի կութը շարժեցաւ ժողովը դոգոցը վրայ, ու փորձելով Փիլիպպոսի հարցուց թէ՝ «Այսափ մարդու ուսկից հաց պիտոր գնենք որ ուտեն»: Ան ալ ըսաւ որ « Երկու հարիւր դահեկանի հացը ասոնց հերիք չէ՝ մէկ մէկ ստառ ալ ուտելու որ ըլլան»: Անկէ ետեւ քիչ մ՚ալ որ անցաւ, առաքեաները Յիսուսի ըսին թէ՝ « Ալ իրիկուն եղաւ. թող տուր որ ժողովուրդը ամէն մարդ իրենց տեղը երթան հացերնին ուտեն»: Յիսուս իրենց ըսաւ. «Պիտք չէ որ երթան, անոնց ուտելիքը դուք տուէք»: Անդրէաս ալ ըսաւ թէ « Մենք քովերնիս բան

չունինք. Հապա հոս մէկ մանչ մը կայ որ միայն հինգ գարիե հաց՝ ու երկու ձուկ ունի. բայց ան ի՞նչ պիտոր ըլլայ այնչափ մարդոցը»: Յիսուս ալ անոր ըսածը առջեւը բերել տուաւ, ու հրամայեց որ ժողովուրդը դաս դաս հարիւր հարիւր՝ յիսուն յիսուն խոտերուն վրայ նստեցնեն. և ան հինգ հացը ու երկու ձուկը ձեռքը առաւ օրհնեց, ու մանրելով աշակերտներուն տուաւ՝ որ ան մարդոցը բաժնեն. որ հինգ հազարի չափ էին՝ կնիկներէն ու տղաքներէն՝ի զատ: Ան տեղը ասոնք ամէնը աղէկ մը կշտանալէն ետքը՝ Յիսուս աշակերտացը ապրասպրեց որ եւելցուկ կտորուանքը ժողովեն մէկտեղ սպահեն. որ տասուերկու սակառի (կամ սէփէթ) լեցուց, ու խել մըն ալ ձուկէն աւելցաւ: Աս մեծ հրաշքս ժողովուրդը տեսնելով Յիսուսի վրայ խիստ սէր ձգեցին, սկսան ըսելթէ «Աս Ճշմարիտ մեսիան է», ու անսանկ մէջերնին խորհուրդ ըրին, որ երթան առնեն զինքը՝ իրենց թագաւոր դնեն: Բայց Յիսուս աս բանս որ իմացաւ, երեսը ծածկեց՝ ելաւ մինաւոր նորէն լեռը քաշուեցաւ, ու աշակերտաց ըսաւ որ՝ իրենք նաւով ծովին մէկալ դին անցնին, ինչուան ինքն ալցամաքէն քալելով ետևնին դայ: Երբոր աշակերտները նաւը մտան՝ բացուեցան, ու դիշերն ալ վրայ հասած՝ զիրենք մէկ սաստիկ հով մը առաւ՝ և անսանկ ալեկոծելով որ կ'երթային, մէյ մ'ալ տեսնեն որ անդիէն ալիբներուն վրայ Յիսուս քալելով դէպ իրենց կու դար: Ան ատենը ասոնք շփոթած սկսան կանցուըւտել. Յիսուս ալ անդիէն իրենց կանչեց թէ՝ «Ես եմ, սրտելնիդ ամուր բռնեցէք, մի վախնաք»: Պետրոս շուտ մը ցատքեց ըսաւ. «Տէր, թէ որ դուն ես՝ հրամայէ

ինծի որ ջրին վրայ քալելով քովդ դամն։ Յիսուս ալ ըսելուն պէս թէ « Ելլիր եկուր », Պէտրոս, նաւէն վար ինջաւ, ու ծովուն վրայէն քալելով դէպի ՚ի Յիսուս որ մօտեցաւ, ան ատենը ան խոշոր ալիքներէն վախ մը ինկաւ Պէտրոսի սիրտը՝ ընկղմելու պէս եղաւ, ու սկսաւ կամ չուրուտել թէ՝ « Տէր, զիս խալըսէ ». Յիսուս ալ շուտ մը ձեռքը երկնցուց բռնեց, « Թէրահաւատ, ըսաւ, ինչո՞ւ տարակուսեցար »։ Ետքը Յիսուս հէտերնին նաւը մտնելուն պէս՝ ծովը ինջաւ խաղաղեցաւ, և նաւը եղողները աս հըրաշքս որ տեսան՝ ամէնքը Յիսուսի առջելը ինկան երկրագութիւն ըրին, ու ըսին թէ « Ճըշմարտապէս դուն Որդի Սստուծոյ ես »։

Ուրիշ անգամ մըն ալ Յիսուս անանկ անապատ տեղ մը՝ վրան բազմութիւն ժողված, իրեք օր անդադար իրենց քարոզութիւն ընելէն ետև՝ երբոր տեսաւ որ անօթի են բան չունին ուտելու, գութը շարժեցաւ վրանին. ուստի աշակերտացը քովը գտնուած միայն եօթը հացէն ու քիչ մը ձկնեղենէն՝ չորս հազար հոգի կշտացուց, կինկներէն ու տղոցմէն՝ ՚ի զատ. և հոն ալ եօթը զամբիղ լեցուն՝ ան հային կտորուանքներէն եւելցաւ։

### Գ Լ Ո Ւ Խ ԺԵ.

Քանանացի կնկան աղջրկանը րժշկուրիւնը։

(Մատթ. ۵: — Մարկ. ۴:)

**Ա**ւեկ հէղ մը Յիսուս՝ իր նախանձոտ թշնամիներէն քիչ մը ատեն երեսը պահելու համար, Հրէաստանէ ելաւ Տիւրոս Սիդոն ըսուած այ-

լազգիներու կողմերը գնաց : Հոն իր առջեր  
մէկ քանանացի այլազգի ինիկ մը ելաւ, և դէպ  
'ի ինքը կանչելավ կ'աղաչէր ու կ'ըսէր . «Տէր,  
որդի Դաւթի, ողորմէ ինձի՝ որ աղջիկս սատա-  
նայէն բռնուած կը տանջուի» : Յիսուս ալ  
առջի բերանը անոր երեսը չնայեցաւ՝ պատաս-  
խան չտուաւ . Ետքը երբոր աշակերտները Յի-  
սուսի աղաչեցին թէ՝ «Սա կնիկը Ճամբէ, որ  
ճայնը կտրի», ան ատենը Յիսուս իրենց ըսաւ  
թէ «Ես չեմ թէ ուրիշի, հապա Խարայելացւոց  
կորսուած ոչխարներուն համար խրկուած եմ» :  
Կնիկը նորէն եկաւ Յիսուսի առջեր ինկաւ, ու  
երկրպագութիւնը լովլ կ'աղաչէր կ'ըսէր . «Տէր,  
ինձի օգնէ» : Յիսուս ալ իրեն նորէն պատաս-  
խան տուաւ թէ՝ «Թող որ առաջ տղաքը կը շ-  
տանան . չվայլեր որ տղոցը առջեն հացը առ-  
նուի՝ ու չներուն ձգուի» : Ան ալ ըսաւ . «Տէր,  
ըսածդ Ճշմարիտ է . բայց չներն ալիրենց տիրո-  
ջը սեղանէն ինկած փշրանքները կ'ուտեն» : Ան  
ժամանակը Յիսուս իրեն ըսաւ . «Կնիկ, քու  
հաւատքդ մեծ է . անոր համար՝ ինչպէս որ կ'ու-  
զես նէ անանսկ ըլլայ» . և Յիսուս աս բանս ը-  
սելուն պէս՝ անոր դիւահար աղջիկը բժշկուե-  
ցաւ :

Ետքը աս տեղուանքը Յիսուսի առջեր բերին  
մէկ խուլ ու համբ (այսինքն տիլսիզ) մարդ մը՝  
որ բժշկէ . Յիսուս ալ բժշկէց, ու իրենց ապրու-  
պրեց որ ասդին անդին չճայնձրնեն, որ Փարիսե-  
ցւոց նախանձը իր վրայ աւելի չդրդեն . բայց  
Ճար չեր ըլլար՝ բժշկուողները կ'ելլէին չորս դին  
կը զուրցէին : Անկէ Ետքը երբոր նորէն Խա-  
րայելացւոց Քեթսայիդա ըսուած երկիրը եկաւ,  
հոն Յիսուսի առջեր մէկ կոյր մը բերին, ու զան

ալ բժշկեց աչքը բացաւ։ Եւ ասկէ ետե՛ ալ  
սկսաւ Յիսուս կամաց կամաց իր աշակերտներ-  
ուն հասկըցընելթէ ինքը շատ չարչարանքներ  
պիտոր քաշէ Հրէից քահանայապետներէն ու  
կարդացողներէն, և պիտի սպաննուի, բայց իրեք  
օրէն ետքը պիտոր յարութիւն առնէ։

### Գ. Ա. Խ. Խ. Ժ. Զ.

Յիսուսի այլակերպուրիւնը, մէկ լուսնոտի մը  
բժշկուրիւնը, մաեր տղոցը խոնարհուրեան օրինակ  
ըլլալլ։

Ա.Մ. Փրիստոսի 33։ (Մատթ. Ժէ։ — Մարկ. Թ.։ —  
Ղուկ. Թ.։)

Աս բաներէս ետքը՝ Յիսուս իր հետը առած  
միայն իրեք աշակերտաները, Պետրոս, Յակոբոս  
ու Յովհաննէս՝ մէկ բարձր լերան մը վրայ ելաւ  
(որ Թափոր լեռն է կ'ըսեն), ու հոն ազօթքը ը-  
նելու ատեն Յիսուսի կերպարանքը բոլորովին  
փոխուեցաւ, անանկ որ՝ երեսը արեւու պէս կը  
ճառագայթէր, ու վրայի հագուստը ձիւնի պէս  
Ճերմակ լուսաւոր կը փայլէր։ Ան որ եղաւ, Յի-  
սուսի քովը երկու փառաւոր մարդիկ եկան երե-  
ցան, որ Մովսէս մարգարէն ու Եղիա մարգա-  
րէն էին, և ասոնք սկսան Յիսուսի հետ խօսիլ  
իրեն չարչարանացը ու մահուանը վրայ, որ Ե-  
րուսազեմի մէջ պիտոր ըլլար։ Աշակերտները  
որ ան ատենը թմրած կը քնանային, երբոր ար-  
թընցան աս բանս տեսան՝ զարմացան մնացին։  
Ետքը երբոր ալ Մովսէս ու Եղիա Յիսուսի  
քովէն անյայտ եղան, Պետրոս սահմուկած ու

շփոթած՝ ըսածը զգիտնալով, սկսաւ Յիսուսի  
աղաջել թէ՝ « Վարդապետ, աղէկ կ'ըլլար որ  
մենք ալ հոս մնայինք, ու իրեք տաղաւար (այս-  
ինքն չառըր) շինեինք, մէյ մը քեզի, մէյ մը  
Մովսեսի, ու մէյ մ'ալ Եղիայի, որ մէջը կե-  
նայինք »։ Աս բանս որ կ'ըսէր՝ մէկէն 'ի մէկ  
լուսէ ամապ մը վրանին եկաւ ծածկեց զիրենք,  
ու անկեց ասանկ ձայն մը եկաւ թէ « Աս իմ  
սիրական որդիս է՝ որ իրեն հաւներ եմ, անոր  
ըսածին մտիկ ըրեք »։ Աշակերտները աս ձայնս  
լսածնունպէս՝ անտեղը վախերնուն երեմնին վրայ  
ինկան։ Ետքը զիրենք ոտք հանեց Յիսուս, ու  
սիրտ տալով ապրսպրեց որ աս տեսիլքս մարդու  
չպատմեն՝ ինչուան որ ինքը յարութիւն առնէ։

Անոր մէկալօրը երբոր Յիսուս լեռնէն ինջաւ,  
տեսնէ որ՝ իր մէկալ աշակերտներուն հետ բազ-  
մութիւն ժաղովրդոց իրար անցած կը զրուցէին  
ու հակածառութիւն կ'ընէին։ Յիսուս ալ երբոր  
ասոր պատճառը հարցուց, ան ատենը մէկը ե-  
կաւ Յիսուսի առջեւ ինկաւ՝ ու ըսաւ. « Վար-  
դապետ, ես մէկ հատիկ տղայ մը ունիմ, որ չա-  
րաչար սատանան բռներ ասդին անդին՝ կրակ ըւ-  
լայ՝ ջուր ըլլայ՝ կը ձգէ զինքը, ու կը փրփրցնէ՝  
սաստիկ կը տանջէ զան ողորմելին. ես ալ առի  
քու աշակերտներուդ բերի որ բժշկեն, բայց ա-  
նոնք բան մը չկրցան ընել »։ Յիսուս մարդուն  
սրդողելով պատասխան տուաւ. « Ո՛վ ազգ ան-  
հաւատ, ըսաւ, ինչուան ե՞րբ ձեզի հետ կենամ,  
ու ձեզի համբերեմ. առջես բերեք, ըսաւ, որ  
տեսնեմ »։ Երբոր բերին, ու զիւահարը Յի-  
սուսն որ տեսաւ, աւելի կատղեցաւ զննքը գե-  
տինը զարկաւ, ու բերնէն փրփուրներ կը վազ-  
ցնէր։ Յիսուս ալ հօրը հաւատքը նայելով ո-

զորմեցաւ իրեն, ըսաւ. « Պիղծ սատանայ, քեզի կը հրամայեմ որ ատկէց ելլես, և մէյ մ'ալ հոտ չմտնես» : Ան ատենը շուտ մը պոռալով գեր անանկ սաստիկ տանջեց տղան ու մեռելի պէս գետինը ձգեց, որ տեսնողները կ'ըսէին [թէ՝ Մեռաւ ողորմելին. բայց Յիսուս ձեռքէն բըռնեց վերցուց, ու ողջ առողջ հօրը ձեռքը տուաւ, որ ամէնքը զարմացան մնացին աս մեծ հրաշքիս վրայ : Ետքը երբոր աշակերտները տուն դարձան, հոն առանձին Յիսուսի հարցուցին [թէ՝ « Մենք ինչո՞ւ աս դիւահարը չկրցանք բժշկել» : Յիսուս ալըսաւ. « Ձեր թերեհաւատութեանը համար եղաւ. և աս բանս Ճշմարիտ ձեզի կ'ըսեմ : Թէ որ մանանեխի (այսինքն հարտալի) հատի չափ պզտիկ կամքիչ հաւատքով ալըսէք սա դիւ մացի լերանս՝ որ անդին երթայ, հաւատքով ըսածնիդ կը կատարուի, ու ձեր առջել անկարելի բան չըլլար : Բայց աս ալ գիտնաք որ՝ այսպիսիս սատանան միայն աղօթքով ու պաքով կ'ելլէ » :

Անկէ ետքը Յիսուս հեղ մը ճամբան երթալու ատեն աշակերտներուն մէջը մէկ հակաճառութիւն մը եղաւ, [թէ Յիսուս՝ որ (ինչպէս իրենք աս կարծիքս ունէին) թագաւոր նատի նէ, իրենցմէ ովլ առաջ պիտոր ելլէ՝ մեծնայ : Այսպէս խօսելով երբոր տուն հասան, Յիսուս իրենց հարցուց [թէ՝ « Ճամբան ինչ կը զբուցէիք » : աշակերտներն ալ ամընալնուն ան ատենը պատասխան չկրցան տալ. ու ետքը նորէն Յիսուսի հարցուցին [թէ « Երկնից արքայութիւնը՝ մեր մէջէն մեծը ովլ պիտոր ըլլայ » : Յիսուս ալ ասանկ պատասխան տուաւ. « Ձեզմէ ովլ որ կ'ուզէ առջին ու մեծ ըլլալ, ամենէն ետքինը՝ ու ամենուն ծառան ըլլայ » : Եւ աս բանս Յի-

սուս օրինակով ալ ուզեց ցուցընել։ Ուստի քո-  
վը մէկ պզտի տղայ մը կանչեց, գիրկը առաւ ու  
ըսաւ . « Զեզի Շմարիտ կ'ըսեմ . թէ որ աս  
կարծիքէն չդառնաք, և աս պզտի տղիս պէս ան-  
մեղ ու խոնարհ չըլլաքնէ՝ երկնից արքայութիւ-  
նը չէք մտներ» :

Ուրիշ հեղ մըն ալ Յիսուսի առջել մանր  
տղաք բերին՝ որ օրհնէ զիրենք, ու աղօթքը ընէ  
վրանին : Աս բանիս երբոր աշակերտները դէմ  
կեցան ու վուրնտեցին՝ կարծելով որ Յիսուսի  
նեղութիւն ըլլայ, Յիսուս իրենց ըսաւ . « Թող  
տուեք որ քովս գան . ինչ կը կարծէք, արքայու-  
թիւնն Աստուծոյ այդպիսին է» . և անանկ  
գիրկը առաւ օրհնեց զան տղաքը :

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Ժ Ե .

Պարտըկանին ու տաճարացիին առակները, և տապ  
բորտուերուն բժշկութիւնը :

(Մատ . ԺԸ : — Ղուկ . Ժ . ԺԸ : )

Յիսուս մէկ հեղ մը եղբայրական յանդիմա-  
նութեան վրայ քարոզ տալով ըսաւ (թէ՝ « Եղ-  
բայրդ եօթը անդամ ալ քեզի դէմ մեղանչէ,  
ու եօթն անդամն ալ դառնայ քեզի մեղայ ըսէ  
նէ, իրեն թողութիւն տուր») : Աս բանիս վլայ  
Պետրոս տարակուսելով, և ուզելով իմաննալ  
թէ աս եօթը համբանքին վրայ մի կապուած  
է թողութիւն տալ՝ երբոր հարցուց Յիսուսի,  
Յիսուս ալ պատասխան տուաւ (թէ՝ չէ թէ  
միայն եօթը անդամ, հապա եօթը անդամ եօ-  
թանասուն ալ ըլլայ նէ, այսինքն առանց համ-  
րանքի՝ քանի հեղ որ հանդըսփի նէ . և աս բանս՝

աս առակովը հաստատեց. « Թագաւոր մը , ըստաւ , ուզեց հաշիւ ընել ( այսինքն հիսապ տեսնել ) իրմէ ծառաներուն վրայ անցածներուն . ու եղաւ որ ասոնցմէ մէկը թագաւորին պարտական ելաւ տասը հազար քանքար ( կամ քէսէ ստակ ) . ասիկայ երբոր կարողութիւն չունեցաւ այսչափ ստակը վճարելու , թագաւորը հրամայեց որ առնեն զինքը իր կնկանը ու որդիքներուն հետ ծախեն՝ և իր բոլոր ունեցածը , որ անանկ պարտքը վճարուի : Ան ատենը աս պարտը կան ծառան թագաւորին ուսքը ինկաւ աղաւեց որ իրեն քիչ մը ատեն տայ՝ որ կարող ըլլայ պարտքը վճարել . թագաւորն ալ վրան գութը շարժեցաւ՝ ան պարտքը իրեն թողուց , ու աղաւեց որ երթայ : Ասիկայ խալսելուն պէս՝ ելաւ իրեն ընկերներէն մէկուն հանդրպեցաւ , որ հարիւր դահեկան ( կամ զուռուշ ) իրեն պարտը կան էր . գնաց բռնեց ան իր պարտը կանը՝ ու կը խղդէր զինքը թէ « Առնելիքս տուր » : Ան ողորմելին ալ ասոր ոսքը ինկած կ'աղաւէր կ'ըսէր թէ « Քիչ մը համբերէ՝ կու տամն . ամ մտիկ չէր ըներ . այնչափ որ՝ տարաւ զինքը բանտը դնել տուաւ , ինչուան որ պարտքը վճարէ : Աս անողորմութիւնս որ տեսան թագաւորին մէկալ ծառաները , շատ ցաւեցան ան ողորմելի մարդուն վրայ , ու եկան թագաւորին պատմեցին անոր ըրածը . թագաւորն ալ զինքը նորեն առջել բերել տուաւ , ու վրան սաստիկ որդողելով իրեն ըսաւ . « Ո՛վ չար ծառայ . ես քու աղաւանքիդ նայելով քեզի ողորմեցայ՝ քու բոլոր պարտք թողուցի . քեզի ալ պէտքը չէր որ ինձմէ օրինակ առնէիր՝ քու ընկերոջդ ողորմէիր » : Անանկ նորէն բռնեց՝ զինքը դահիճներուն ձեռքը տուաւ ,

որ չթողուն ինչուան որ բոլոր պարտքը չլճարենէ » : Ետքը աս առակէն Յիսուս աս պտուղը հանեց . « Այսպէս ալ , ըսաւ , իմ երկնաւոր Հայրս ձեզի կ'ընէ՝ թէ որ դուք ալ ձեր եղքորը մեղացը սրտանց թողութիւն չտաք » :

Ուրիշ անդամ մըն ալ մէկ օրինագէտ վարդապետ մը փորձելով Յիսուսը՝ հարցուց թէ « Ի՞նչ ընեմ որ արքայութիւն երթամ» : Յիսուս ալ իրեն ըսաւ . « Օրինաց մէջը ի՞նչպէս դրուած է » : Ան ալ պատասխան տուաւ . Սիրեացին զբէր Աստուած ու յամենայն որուն ունմէ , և այլն . և զընկն ու իբրև զանձն ու : Յիսուս ալ ըսաւ . « Աղէկ պատասխան տուիր . ատ ըսածդ կատարես նէ՝ կը փրկուիս » : Ան ալ հապարտութեամբ՝ ու պարձենալով ցուցընելով թէ այն պէս ըրեր է , ըսաւ . « Ուրիշ ինծի ընկեր ովկ կը գտնուի » : Ան ատենը Յիսուս զինքը յանդիմանելով աս առակս պատմեց . « Մէկ հրէայ մը , ըսաւ , Երուսաղեմէ Երիքով քաղաքը երթալու ատեն՝ աւազակները ասոր վրայ եկան , և բոլոր ունեցածը թալլելէն Ետեւ՝ զինքն ալ վիրաւորեցին , ու հոն Ճամբուն վրայ մեռելի պէս թողուցին ձգեցին՝ ելան գացին : Աս Ճամբէս՝ հանդըպեցաւ որ մէկ քահանայ մը անցաւ , և աս ողօրմելին հոն տեղը տեսնելով՝ անհոգ եղաւ անոր Ճար մը ըրրաւ , անանկ ելաւ գործին գնաց : Ետենէն մէկ զետացի մըն ալ անցաւ անկէց , և ասոր ալ հոգը չեղաւ՝ ելաւ գնաց : Անկէ ետքը մէկ սամարացի մարդ մըն ալ անկէց անցաւ . Երբոր աս խեղձ մարդս տեսաւ , վրան գութը շարժեցաւ , առաւ անոր խոցերուն վրայ ձէթ ու դինի քսեց փաթթեցոր բժշկուի . և անանկ զինքը իր ձիուն վրայ դրած , մէկ պանդոկ ( այսինքն լոսդէրիա

մը ) տարաւ՝ որ Երթայ հանգիք. և անոր մէկալ օրը Երբոր ինքն ալ ձամբայ Ելլալու Եղաւ, հանեց Երկու դահեկան ալ տուաւ պանդոկապետին՝ որ անոր պէտ ընէ, և « Ալ ի՞նչ որ աւելի ստակ Երթայ նէ, ըսաւ, նորէն ասկէ դառնալուս ատենը՝ բոլըը քեզի կը վշարեմ»: Աս առակս պատմելէն Ետքը՝ Յիսուս դարձաւ ան վարդապետին հարցուց . « Հիմա, ըսաւ, աս իրեքէս ո՞րը քեզի աւելի բարեկամկ' Երևնայ ան խեղճ մարդուն » : Ան ալ պատասխան տուաւ թէ « Անիկայ, որ այսպիսի ողորմութեան գործքեր ըրաւ » : Յիսուս ալ ըսաւ . « Գնամ դուն ալ անանկ ըրէ» :

Մէկ անգամ մը Յիսուս Գալիլիայի ու Սամարիայի մէջ տեղէն անցնիլ Երթալնինի՝ ձամբան տասը բորոտ իրեն հանդրապեցան, ու հեռուանց կեցած դէպ՚ի ինքը կը կանչէին . « Յիսուս վարդապետ, մեզի ողորմէ » : Յիսուս ալ իրենց ըսաւ . « Գնացէք ձեզ քահանաներուն ցուցուցէք » . Երբոր ասոնք Ելան որ Երթան՝ շուտ մը ամէնքը բժշկուեցան : Ասոնցմէ մէկը որ հրէայ չէր՝ հապա սամարացի էր, Երբոր բժշկուեցաւ, փառք տալով Աստուծոյ՝ շուտ մը դարձաւ Եկաւ Յիսուսի ոտքը ինկաւ, ու իրեն շնորհակալ կ'ըլլար : Ան որ տեսաւ Յիսուս՝ ըսաւ . « Տասը հոգի չէին մի բժշկուողները . հապա մէկալ ինը ուր են, ինչու չդարձան որ փառք տան Աստուծոյ, ու միայն աս այլազգի մարդու ըրաւ » . Ետքը իրեն ըսաւ . « Ելի գնամ, քու հաւատքդ քեզ ազատեց» :

## Գ Լ ՈՒ Խ Բ .

**Եօրականունուերկու աշակերտները , Մարրա ու  
Մարիամ , ի ծնէ կուրին բժշկուրիննը , Յիսուսի իր  
աստուածուրիննը յայտնի քարոզելը .**

(Պռկ. Ժ. — Յովհ Թ. Ժ.)

**Տասուերկու առաքեալներէն՝ի զատ՝ Եօթա-  
նասունուերկու աշակերտ ալքնտրեց Յիսուս , և  
ասոնց խրատ տալով՝ թէ ի՞նչպէս պիտի վարուին  
ժողովրդոց հետ , երկու երկու կը խրկեր ասդին  
ամսդին Հրէաստանի քաղաքները , որ իրմէ առաջ  
երթան քարոզեն : Աս աշակերտները երբոր Յի-  
սուսի հրամանը կատարեցին , ու քովը դարձան՝  
և սկսան ուրախութեամբ պատմելու ըսել Յի-  
սուսի թէ « Տէր , սատանաներն ալ մեզի կը  
հնազանդին՝ երբոր քու անունդ կու տանք » ,  
Յիսուս իրենց ըսաւ . « Ատոր վրայ պիտի չգար-  
մանաք . որովհետեւ ձեզի իշխանութիւն տուեր  
եմ՝ որ զանոնք ոտքի տակ առնեք . հապա աւե-  
լի անոր վրայ ուրախացեք . որ ձեր անունները  
երկինքը գրուած են » : Ան ատենը Յիսուսի  
սիրտն ալ մասնաւոր ուրախութեամբ լեցուե-  
ցաւ , ու երկինքը նայելով ըսաւ . « Գոհութիւն  
կը մատուցանեմքեզի , ովհ Հայր , տէր երկնի և  
երկրի , որ աս խորհուրդս իմաստուններէն ու  
գիտուններէն ծածկեցիր , ու միամիտ տղաքնե-  
րուն յայտնեցիր » :**

**Սնդամ մը Բեթանիա ըսուած գեղը գնաց  
Յիսուս , ու հոն Մարթա ու Մարիամ Ղազա-  
րի քոյրերը Յիսուսը իրենց տունը ձայնեցին .  
Մարթան շուտ մը վազեց գնաց կերակուրներ**

պատրաստելու, ու Մարիամ Յիսուսի առջելը  
նստած՝ խօսածներուն մնիկ կը դնէր։ Ան որ  
տեսաւ Մարթա, եկաւ Յիսուսի գանգըտելով  
ըսաւ թէ «Նայէ քոյրս զիս մինակ թողեր է՝ որ  
կ'աշխատիմ, իրեն ըսէ որ ելլէ ինծի օգնէ»։  
Յիսուս ալ պատասխան տուաւ . « Մարթա,  
Մարթա, դուն, ըսաւ, շատ բաներու ետքէն  
ինկած՝ պարապ տեղը կը չարչքիս, որ հոս քիչ  
մը բանն ալ հերիք է։ Մարիամին ընտրած բա-  
ժինը աւելի լաւ է, որ միշտ իր հետը կը մը-  
նայ»։

Ասկէ ետև Յիսուս մէկ հեղ մը շաբաթ օրը  
Երուսաղէմձամբան երթալու ատեն մէկ մու-  
րացկանի մը հանգըպեցաւ, որուն երկու աչքը  
կոյր էր։ Աշակերտները երբոր աս տեսան, Յի-  
սուսի հարցուցին թէ « Ասոր կուրութեանյան-  
ցանքը որո՞նն է. իր հօրը մօրը՝ թէ իրենը, որ  
ասանկ կոյր ծնաւ »։ Յիսուս ալ ըսաւ թէ  
« Մարդու մը չէ, հապա Աստուած այնպէս  
թոյլ տուեր է, որ ետքը բժշկուելով՝ ինքը ա-  
ւելի փառաւորուի »։ Ետքը Յիսուս անոր քովը  
դնաց՝ գետինը (թքաւ, անովլ կաւ (այսինքն չա-  
մուռ) շինեց, առաւ կուրին աչուըներուն վրայ  
ծեփեց, ու հրամայեց որ Աելովամ ըսուած աղ-  
թիւրը երթայ լուացուի։ Կոյրն ալ անանկ ընե-  
լուն պէս՝ աչուըները բացուեցան։ Աս կուրին  
դրացիները ու ձանչուորները երբոր զինքը տե-  
սան, զարմացան, վրան տարակուսի կ'երթա-  
յին թէ՝ աս ան մարդն է մի. ետև իրեն հար-  
ցընելով՝ իմացան որ Յիսուս բժշկեր է զինքը։  
Բայց Փարիսեցիները աս բանս լսելով՝ սկսան  
Յիսուսի վրայ մռմռաւ թէ շաբաթ օր ըրեր  
է. և աս բժշկութիւնս նորին ստուգելէն ետև՝

ան մարդն ալ առջևնին կանչեցին ու իրեն ըսին. « Աստուծոյ փառք տուր որ քեզ բժշկեց. Յիսուս մեղաւոր մարդ մըն է, ան ի՞նչ կրնայ քեզի ընել » : Ան ալ ըսաւ. « Ես անոր մեղաւոր ըլլալը չեմ գիտեր. աս միայն գիտեմոր կոյր էի՝ ու ան զիս բժշկեց, որ հիմա կը տեսնեմ. բայց աս ալ գիտենք որ Աստուած մեղաւորներուն աղօթքը մտիկ չըներ, հապա սուրբ ու արդար մարդիկներունը. և աս բանս ալ ինչուան հիմա լսուած չէ՝ թէ մէկը՝ ի ծնէ կուրի աչք բացած ըլլայ. ուստի ան մարդը թէ որ Աստուծմէ եկած չըլլար նէ՝ զաս չէր կրնար ընել » : Փարիսեցոց խիստ դժուարնին եկաւ աս խօսքս, ու չեխելով զինքը՝ ըսին. « Դուն բոլորովին մեղաց մէջ ծներ ես, ու հիմա կեցեր մեզի վարդապետութիւն կ'ընես » . անանկ քամահրելով քովերնէն վորնտեցին: Ետքը ան մարդուն հանդըպեցաւ Յիսուս, ու իրեն յայտնեց թէ ինքը Որդի Աստուծոյ է. ան ալ սիրով երկրպագութիւն ըրաւ Յիսուսի, ու դարձաւ հաւատացեալ եղաւ:

Մէկ անգամ մը Յիսուս ձմեռ ատեն տաճարին նաւակատիքի տօնախմբութեան օրը՝ հոն սրահին մէջ քալելու ատեն, Հրէաները վրան թափեցան, սկսան իրեն ըսել թէ՝ « Ինչուան երբ մեզ տարակուսանքի մէջ ձգելով հոգինիս կը հանես. թէ որ դուն Քրիստոսը կամ Մեսիան ես նէ, մեզի բաց ըսէ որ գիտնանք » : Յիսուս ալ պատասխան տուաւ թէ՝ « Ձեզի ըսեր եմ, ու դուք ինձի չէք հաւատար. այնչափ գործքերը որ ես իմ Հօրս անունովը կ'ընեմ՝ անոնք ինձի վկայ կ'ըլլան, ու դուք չէք ուզեր հաւատալ. պատճառն որ՝ դուք իմ ոչխարներէս չէք: Իմ

ովսարներս իմձայնս կը լսեն, ու ես զիրենք կը  
ձանջնամ. իմ ետևես կու գան, ես ալ իրենց  
յաւիտենական կեանք կու տամ, որ յաւիտեանս  
յաւիտենից չե՞ն կորսուիր. և մարդ մը զանոնք  
իմ ձեռքէս պիտի չյափշտակէ. որովհետև իմ  
չայրս որ զասնք ինծի տուեր է՝ ամէն բանէ  
մեծ է, ու ամենեւին մէկը իմ չօրս ձեռքէն ալ  
չկրնար յափշտակել. և աս ալ գիտնաք որ՝ ես ու  
իմ չայրս մէկ ենք »: Աս որ լսեցին Հրէաները,  
շուտ մը ձեռուընին քար առին որ զինքը քարկո-  
ծեն: Յիսուս ալ իրենց հարցուց թէ՝ « Իմո՞ր  
ըրած բարի գործքերուս համար զիս քարկոծել  
կ'ուզէք »: Անոնք ալ ըսին թէ՝ « Բարի գործ-  
քերու համար քեզչե՞նք քարկոծեր, հապա հայ-  
հոյութիւն ընելուդ համար, որ դուն մարդ ես,  
ու քեզ Աստուծոյ տեղ կը դնես »: Յիսուս ալ  
աստուածաշունչի խօսքերովը անանկ պապանձե-  
ցուց զիրենք, ու ցուցուց թէ՝ ինքը Հօր Աստու-  
ծոյ Ճշմարիտ Որդին Աստուած է, որ ալ Հրէայ-  
քը կ'ուզէին զինքը բռնել, թէ որ Յիսուս քո.  
վերնէն չիւանար երեսը ծածկէր:

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Թ Յ .

Անառակ որդույն առակը:

(Պուկ. ԺԵ:)

Հրէից Փարիսեցիները և ռաբբիները տես-  
նելալ որ Յիսուս մաքսաւորները ու մեղաւոր  
մարդիկը վրան ժողված իրենց քարոզութիւն  
կ'ընէր, կը մռմռային թէ Յիսուս ինչու ասանկ  
մարդոց հետ կը վարուի: Յիսուս ալ անոնց աս

առակովս պատասխան տուաւ. « Զեզմէ մէկը որ, ըսաւ, հարիւր ոչխար ունենայ, և ասոնցմէ թէ որ միայն մէկ հատ մը կորսլնցընէ նէ, ան իննսունուինը ոչխարը լեռը մէկդի կը թողու, ու կ'երթայ ան մէկալ կորսուածին ետևէն այնչափ կը պտըտի որ՝ ինչուան գտնէ. ու գտածին պէս ուրախութեամբ կոնակը կ'առնէ, տուն կ'երթայ՝ կը տանի, իր բարեկամները դրացիները կը կանչէ, որ իր հետը խնտան ուրախութիւն ընեն՝ ան մէկ կորսուած ոչխարը գտնելուն համար։ Այսանկ ալ, ըսաւ, երկինքը ուրախութիւն կ'ըլլայ մէկ մեղաւորի մը համար, երբոր դառնայ ապաշխարելու որ ըլլայ»։

Ետքը աս ըսածիս վրայ աս առակս ալ պատմեց. « Մէկ մարդ մը երկու որդի ունէր. ասոնցմէ պղտիկը՝ հօրմէն ուզեց առաւ իրեն ինկած ժառանգութիւնը, թողուցելաւ մէկ հեռու երկիր մը գնաց. ու հոն տեղը շուայլութեամբ (այսինքն սէֆիհութեամբ) ապրելով՝ բոլոր ունեցածը հատցուց։ Ետքը ան երկիրը մէկ սաստիկ սովորն ալ որ ինկաւ, ան ատենը սկսաւ աս անառակ որդիս բոլորովին աղքատնալ, անանկ որ՝ ալ ձարը հատաւ գնաց մէկու մը քով ծառայութեան մտաւ. ան ալ դրաւ որ երթայ իր խոզերը արծէ. և ան ժամանակը անառակն ալ անօթութենէն՝ ան խոզերուն կերածէն կ'ուզէր որ փորը լեցընէ, բայց ան ալ իրեն տուող չկար։ Այսպէս որ եղաւ, յանկարծակի ասոր միտքը եկաւ թէ՝ անդին իր հօրը տունը քանի՛ ծառաներ կան կերած կշտացած, ու ինքը հոս անօթութենէն կը մեռնի. ուստի « Այսանկ ըլլար, ըսաւ, կ'եւմ հօրս կ'երթամ, ու իրեն կ'ըսեմ. Հայր, մեղայ յերկինս և առաջի քո. այսուհետև ես

արժանի չեմոր քու որդիդ ըսուիմ, հապա զիս  
 քու ծառաներէդ մէկը ըըէ»: Երբոր անանկ ե-  
 լաւ իր հօրը քով եկաւ, հայրն ալ հեռուանց որ  
 զինքը տեսաւ՝ շուտ մը տղին դէմը ելաւ, ու վա-  
 զեց գնաց զինքը գրկեց պագաւ: Տղան դեռ խօս-  
 քը չըմնցած՝ թէ « Հայր մեղայ յերկինս »,  
 հայրը շուտ մը հրամայեց ծառաներուն, որ անոր  
 առջիփառաւոր լաթերը բերեն հաղցընեն, մատ-  
 նին ձեռքը դնեն, ու կօշիկները ոտքը. և պա-  
 հած գիրցուցած եզն ալ բերեն մորթեն՝ « Որ  
 ուտենք, ըսաւ, ու ուրախանանք ասիմտղին հա-  
 մար, որ մեռած էր՝ ու հիմա ողջընցաւ, կոր-  
 սուած էր՝ ու գտնուեցաւ »: Աս ուրախութիւնս  
 որ կ'ընեին՝ ան ատենը մեծ որդին դրսէն տուն  
 կը գառնար. երբոր հեռուէն խաղերուն ու պա-  
 րերուն ձայնը լսեց, բանը չգիտնալով ինքիրեն  
 կը զարմանար. ետքը իմանալով որ իր անառակ  
 եղքօրը դառնալուն համար է եղեր ան ուրա-  
 խութիւնը՝ սաստիկ սրդողելէն տուն չէր ուզեր  
 մտնել: Հայրը գնաց աղալելու որ գայ. ինքն  
 ալ հօրը պատասխան տուաւ թէ « Այսափ  
 տարի է որ ես քեզի կը ծառայեմ, և ամենեին  
 խօսքէդ դուրս չեմելած. ու ինչուան հիմա դուն  
 ինծի մէկ ուլ մը չես տուեր, որ երթայի իմբա-  
 րեկամներուս հետ ուրախանայի. և երբոր ան  
 քու որդիդ եկաւ, որ գացեր պոռնիկներուն հետ  
 նստեր իր բոլոր ունեցածը կերեր է՝ դուն գիր-  
 ցուցած եզը անոր համար մորթեցիր »: Հայրն  
 ալ ըսաւ թէ « Որդի, դուն միշտ իմ հետս ես,  
 և իմբարոր ունեցածս քուկդ է. բայց աս ու-  
 րախութիւնս ալ քու եղքօրդ համար պէտք է  
 ընել որ մեռած էր՝ ու ողջընցաւ, կորսուած  
 էր՝ ու գտնուեցաւ »:

## Գ. Լ. ՈՒ Խ. Ի.

Ցեղասին, ու անողորմ մեծատան առակները։

(Առևկ. ԺԶ:)

Ասկէ ետքը Յիսուս աս առակս պատմեց իր աշակերտներուն. «Մէկ հարուստ մարդ մը տընտես մը (այսինքն վէրիլխարձ մը) ունէր. ասոր վրայ լսեց թէ՝ իր բաները վատնելով (այսինքն իսրաֆ ընելով) կը փճացընէ։ Ան ալ աս տնտեսս առջեւը կանչեց ու ըսաւ. «Աս ի՞նչէ որ քու վրադ կը լսեմ. նայէ որ տնտեսութեանդ համարը (այսինքն հիսասլը) տաս, և գիտնաս որ ալ ի՞նծի տնտես չես կրնար ըլլալ»։ Տնտեսն ալ ան ատենը ինքիրեն մտմուաց թէ ի՞նչ ընէ՝ որ անկէ ետքը կարող ըլլայ ասլրիլ. «Որովհետե, ըսաւ, ես չեմ կրնար բանիլ որ վաստըկիմ, ու կ'ամընամ որ երթամ մուրամ»։ ուստի ասանկ ըրաւ որ երբոր տնտեսութենէն ելլէ նէ, մարդիկ հետը բարեկամանալով՝ զինքը իրենց տունը առնեն։ Շուտ մը գնաց մէկիկ մէկիկ իր տիրոջը պարտըկամները առջեւ կանչեց. մէկուն հարցուց. «Դուն իմ տիրոջս որչափ պարտը ունիս»։ ան ալ ըսաւ թէ « Հարիւր աման ձէթ » (այսինքն զէյթին եղ). տնտեսն ալ ըսաւ. « Ե՛տ առ քու գիրդ (այսինքն թէմէսիկդ) ու շուտ մը նստէ նորէն յիսուն աման գրէ »։ Ասանկ մէկալին ալ հարցուց. «Դու ի՞նչ պարտը ունիս»։ ան ալ « Հարիւր քու (այսինքն քիլէ) ցորեն » ըսաւ. անոր ալ քսան վար ինջաւ՝ ութսուն գրել տուաւ։ Աս ըրած բանը որ իմացաւ

տէրը, գովեց ան անիրաւ տնտեսը՝ որ խելքով  
իր բանը հոգաց»։ Ետքը Յիսուս աս առակես  
այսափիսի պտուղ հանեց. « Աս երկրաւոր բարիք-  
ներով, ըսաւ, որ անիրաւ ( այսինքն լայլքութզ )  
մամոնայ կ'ըսուին, որչափ ձեր ձեռքն է նէ, ձե-  
զի բարեկամ շինեցէք, որ ձեռութնէդ ելլելէն  
ետքը՝ անոնք ձեզի օգնեն որ արքայութիւն եր-  
թաք»։

Ասոր ետևէն մէկ ուրիշ առակ մըն ալ պատ-  
մեց Յիսուս, ըսաւ. « Մէկ հարուստ մարդ մը  
կար, որ բեհեզ ու ծիրանի ( այսինքն բարակ  
թիւլպինաներ ու զերպապներ ) կը հագնէր, և  
ամէն օր սեղանը առատ ուրախութիւն կ'ընէր։  
Աս մարդուս դրանը քովինկած կը կենար մէկ  
Ղազարոս անունով աղքատ մը՝ բոլոր մարմինը  
վիրաւորուած, ու ան հարուստին սեղանէն ին-  
կած փշրանքներուն կարօտ էր, տուող զկար. ու  
շներն ալ կու գային աս ողորմելիիս խոցերը կը  
լզէին։ Երբոր մեռաւ աս աղքատը, հրեշտակ-  
ները առին զինքը գոգն Աքրահամու տարին։  
Վրան շատ չանցաւ որ ան հարուստ մեծատունն  
ալ մեռաւ թաղուեցաւ, ու դժոխքը դնաց տան-  
ջանաց մէջը՝ աջքը բացաւ հեռուանց տեսաւ որ  
Աքրահամնահապետը Ղազարոսը գիրկը ա-  
ռած հանգիստ նստեր էր. ուստի կանչեց ըսաւ.  
« Հայր Աքրահամ, ողորմէ ինձի. Ղազարոսը  
խրկէ, որ գոնէ մատին ծայրը ջրով թրջէ, գայ  
իմլեզուս պաղըշտրկցընէ, որ աս տաքէս փրփրած  
սաստիկ կը տանջուիմ»։ Աքրահամ ալ իրեն  
պատասխան տուաւ. « Որդի, միտքդ բեր քու  
աշխարհքի վրայ ապրած ատենիդ ունեցած  
բարիքներդ, ու Ղազարոսի ալ իր չարչարանք-  
ները. անոր համար հիմա Ղազարոսը հոստեղը

հանգիստ կ'ուրախանայ, ու դուն ատ տեղը կը տանջուիս. ասկէ՞ ի զատ, ըսաւ, մեր մէջը ու ձեր մէջը մեծ վիճ (այսինքն հենտէկ) կայ, որ մէկմէկու չենք կրնար անցնիլ»: Ան ալ ըսաւ. « Անանկ է նէ, հայր, քեզի կ'աղացեմ որ՝ Պազարոսը իմ հօրս տունը խրկես. հօն ուրիշ հինգ եղբայր ալ ունիմ, որ երթայ անոնց աս բաներս պատմէ քարողէ, որ ըրլայ թէ անոնք ալ աս տանջանքս գան»: Սքրահամ ալ ըսաւ. « Անոնք Մովսեսի ու մէկալ մարդարէից դրբերը ունինք ովկերնին, թող անոնց մտիկ դնեն»: Ան ալ նորէն պատասխան տուաւ. « Անանկ չէ, ըսաւ, հայր Սքրահամ. հապա թէ մեռեներէն մէկը դառնայ քովկերնին երթայ նէ, ան ատենը կ'ապաշխարեն»: Սքրահամ ալ ըսաւ. « Թէ որ Մովսեսի ու ուրիշ մարդարէից մտիկ չեն ըներ նէ, մեռեներէն ալ որ մէկը յարութիւն առնէ՝ անոր ալ չեն մռեր»:

## Գ. ԼՈՒԽ ԻԱ.

Դաստառդին, ոչ փարխակցիին և մարտառդին  
առակննարը

(Պուկ. ԺԷ:)

Ուրիշ հեղ մըն ալ Յիսուս մէկ առակ մը պատմեց ան բանին վրայ թէ՝ աղօթքէն պէտք չէ ձանձրանալ (այսինքն պէզար ըլլալ) հապա միշտ պէտք է աղօթք ընել. Խնչպէս, ըսաւ, դատաւոր մը կար մէկ քաղաք մը, որ Աստուծմէ վախ չունէր ու մարդիկներէն ալ չէր ամընար: Աս քաղքին մէջը մէկ որթեարի մըն ալ կար, որ

անդադար կու գար աս դատաւորիս կ'աղաւէր՝ որ  
իրեն դատաստանը տեսնէ, և իր ոսօխին (այս-  
ինքն տաւաճիին) ձեռքէն զինքը խալըսէ։ Դա-  
տաւորն ալ ասոր դատաստանը խել մը ատեն  
երկընցընելցն ետքը՝ ալ ձեռքէն ձանձրացած ինք-  
իրեն մտմտաց ըստւ թէ « Իրաւ ես մէկ մարդ  
մըն եմ որ Աստուծմէ վախ չունիմ ու մարդիկ-  
ներէն ալ չեմ ամընար, բայց աս որբեարիս  
ձեռքէն խալըսելու համար, որ միշտ կու գայ  
գլուխս կ'ուտէ, իրեն դատաստանը տեսնեմ»։  
Ետքը աս առակէս Յիսուս աս պտուղը հանեց.  
« Թէ որ, ըստւ, մէկ անիրաւ դատաւոր մը ա-  
սանկ ըրաւ նէ, հապա Աստուած ինչպէս պիտոր  
չլսէ տէր չկենայ՝ իրեն ծառաներուն, որ գիշեր  
ու ցորեկ իրեն կը դիմեն կ'աղաւէն»։

Ասոր ետեկն մէկ ուրիշ առակ մ'ալ Յիսուս  
պատմեց անսնց վրայ, որ հպարտութեամբ կը  
պարծենան թէ իրենք արդար են, ուրիշները  
բանի տեղ չեն սեպեր. « Երկու հոգի, ըստւ,  
տաճարը գացին որ աղօթք ընեն. ասոնց մէկը  
փարիսեցի մարդ էր, (որ բարեպաշտ կը համա-  
րուէր Հրէից մէջը), ու մէկալը՝ մաքսաւոր (այս-  
ինքն կէօմրիւկճի, որ մեղաւոր կը սեպուէր ան  
ատենը): Փարիսեցին մէկ կողմը կայնած՝ ինքի-  
րեն ասանկ սկսաւ աղօթք ընել. « Աստուած  
իմ, քեզի գոհո թիւն կը մատուցանեմ, որ ու-  
րիշ մարդիկներու պէս յափշտակող, կամ անի-  
րաւ, կամ չնացող չեմ, ինչպէս աս մաքսաւորն  
է. հապա շաբաթը երկու անդամ պաք կը պա-  
հեմ, և իմ բոլոր ունեցածներուս տասանորդը  
կու տամ Աստուծոյ»։ Աքքսաւորն ալ մէկալ  
դին քաշուած՝ Աստուծոյ ահէն կը վախնար ա-  
չուլները վեր վերցընել հապա գետինը նայե-

լով կուրծքը կը զարներ ու կ'ըսեր . « Աստուած , թողութիւն տուր իմ մեղքերուս » : Աս առակը պատմելէն ետքը ըսաւ Յիսուս . « Ճշմարիտ կ'ըսեմոր՝ աս մաքսաւորս շատ արդար տաճարէն տուն դարձաւ , քան թէ ան փարիսեցին . ինչու որ՝ ով զինքը վեր կը վերցընէ նէ , վար կ'իշնայ կը խոնարհի , և ով կը խոնարհի նէ՝ վեր կ'ելլայ կը բարձրանայ » :

### Գ Լ Ո Ւ Խ Ի Բ .

Հարուստ մարդուն դժուար է արքայութիւն երբալը , և մշակներուն առակը :

(Մատթ . ԺԹ . ի : Մարկ . Ժ :)

Մէկ հեղ մը Յիսուս իր աշակերտներուն հետ ձամբան երթալու ատենը՝ մէկ հարուստ կտրիչ մարդ մը իրեն դէմը եկաւ առջեր չոքեցաւ՝ ու հարցուց . « Վարդապետ բարի , ըսաւ , ինչ բարի գործք ընեմ՝ որ արքայութիւն երթամ » : Յիսուս ալպատասխան տուաւ թէ « ինչո՞ւ ինծի բարիին համար կը հարցընես . չես գիտեր որ բարին մէկ մըն է՝ որ է Աստուած . ուստի թէ որ արքայութիւն կ'ուզես երթալնէ , անոր պատուիրանքները պահէ » : Ան ալ հարցուց թէ « Ո՞ր պատուիրանքները » : Յիսուս ալ ըսաւ . « Ահա ասոնք . ի՞ սպանանէ , ի՞ չնար , ի՞ գոշնար » , և այն : Կտրիչն ալ ըսաւ . « Աս ամէնքը սլըզալկուց ՚ի վեր պահէր եմ . ալ ի՞նչ ինծի կը պակսի » : Ան ատենը Յիսուս մարդուն վրայ սէր մը կապեց՝ ու ըսաւ իրեն . « Մէկ բան մըն ալ քեզի կը պակսի . թէ որ կ'ուզես կատարեալըւ

լալ՝ գնամ ինչ որ ունիս նէ ծախսէ, անոնց գինը  
 աղքատներուն տուր, որ անանկ քու դանձդ եր  
 կինքը գնես, ու ելի՞ր իմ հետո եկուր »։ Աս  
 բանս որ կտրիմը լաեց՝ տրտմած երեսը կախեց  
 սկսաւ քովէն բաժնուիլ երթալ պատճառն որ՝  
 ինքը շատ ունեռ էր։ Յիսուս ալ ան ժամանա-  
 կը դարձաւ աշակերտներուն ըսաւ. « Տեսէ՞ք,  
 որդիք, թէ ո՞չ ափ դժուար է՝ որ հարուստը, որ  
 իր ունեցածներուն հետ սիրտը կապուած՝ վրան  
 յոյսը դրեր է, արքայութիւն երթայ. աւելի  
 հեշտ է որ մալուխը (կամ տէվէն) ասեղին բա-  
 րակ ծակէն անցնի, քան թէ հարուստը Աստու-  
 ծոյ արքայութիւնը մտնէ »։ Աշակերտներն ալ  
 աս բանիս վրայ շատ զարմացան, ու մէկմէկու  
 սկսան ըսել թէ « Անանկ է նէ՝ ով կինայ փըր-  
 կուիլ »։ Յիսուս ալ նայեցաւ իրենց՝ ու ըսաւ.  
 « Մարդուն մնայ նէ՝ իրաւ որ անկարելի բան է,  
 բայց Աստուծոյ առջեւ ամէն բան կարելի է »։  
 Ան ատենը Պետրոս ալ դարձաւ Յիսուսի ըսաւ.  
 « Հապա մեզի ինչ պիտոր ըլլայ, որ ամէն բա-  
 ներնիս թողուցինք՝ ու քու ետևէդ եկանք »։  
 Յիսուս ալ պատասխան տուաւ թէ « Զեզի ձըշ-  
 մարիտ կ'ըսեմ որ՝ երբոր նորէն աշխարհքս դառ-  
 նալու ըլլամ, որ փառաւորապէս աթոռ նստած  
 դատաստան տեսնեմ, դուք ալ որ իմ ետևէս ե-  
 կաք՝ պիտոր իմ հետո տասուերկու աթոռ նստիք՝  
 տասուերկու Խրայելացւոց ազգին դատաստանը  
 տեմնելու »։ Ետքը աս ալ ըսաւ թէ՝ ան վեր-  
 ջին դատաստանին օրը շատ մարդիկ որ հիմա մեծ-  
 ցեր առաջ ելեր են (թէ որ բարի գործք չունենան  
 նէ, ետ կը ձգուին, ու ետ ձգուածները՝ իրենց  
 բարեգործութեամբը առաջ պիտի ելլեն։  
 Ետեւ աս բանիս վրայ մէկ առակ մըն ալ պատ-

մեց . « Արքայութիւնն Աստուծոյ , ըսաւ , մէկ տանուտէրի մը կը նմանի , որ առտուանց կանուխ կ'ելլէ իր այդիին մշակ ( կամ պաղձի ) բռնելու . ու հետերնին առուրչէք՝ օրը գահեկան մը խօսք դնելով ( կամ պազար ընելով ) իր այդին կը խըրկէ : Ետքը ժամը ( այսինքն սահամը ) իրեքին նորէն կ'ելլէ ուրիշ պարապ մարդիկ կը գտնէ , անոնց ալ կ'ըսէ թէ « Դուք ալ այդիս գացէք բանեցէք . ետեւ ինչ որ պէտք է նէ ձեզի կը վըշարեմ » : Ասանկ ժամը վեցին ալ , իննին ալ մարդ կը գտնէ՝ ու ետեւէ ետեւ այդին կը խրկէ : Անկէ ետեւ իրիկուան դէմ ժամը տասնըմէկին ալ ելած՝ պարապ մարդիկ կը տեսնէ , ասոնց կը հարցընէ թէ « Ինչու բոլոր օրը հոս պարապ կեցեր էք » . անոնք ալ կ'ըսէն թէ « Հապամեզ մարդ ըստնեց » . ան ալ զիրենք մէկանոնց պէս այդին կը խրկէ , ու իրենց խօսք կու տայ թէ « Ինչ որ պէտք է նէ՝ դուք ալ կ'առնեք » : Երբոր ալ իրիկուն եղաւ , տանուտէրը իր գաւառապետին ( այսինքն վերիլսարձին ) ըսաւ որ ան բանուորները առջեր կանչէ , ու ետքիններէն սկսի կարգով ինչուան առջինը առուրչէքնին վըշարէ : Ուստի եկան տասնըմէկ ժամին բանուորները՝ ու մէյմէկ գահեկան առին . անոնցմէ ետեւ առջի բանուորները , որ իրենք մտուընին գրեր էին թէ աւելի առնեն , ու երբոր տեսան թէ իրենց ալ ան մէկան մէկաներուն պէս մէկ մէկ գահեկան տուաւ , սկսան տանտիրոջը վրայ տուտուալ թէ « Աս ի՞նչ արդարութիւն է որ՝ անոնք միայն մէկ ժամ մը բանեցան , ու մեզի հետ հաւասար վարձք վճարեցիր անոնց , որ մենք բոլոր օրը ան տաքին գատեր ենք » : Տանուտէրն ալ ասանկ պատասխան տուաւ ասոնց մէկուն . « Եղ

բայր, ըսաւ, քեզի ի՞նչ զրկանք ըրի. հետո մէկ դահեկան մը խօսք զգը թիմի, առ անիկայ՝ ու բանդ գնաւ. ես իմ ստըկիս տէր չեմ մի՝ որ ինչպէս ու զեմնէ անանկ ընեմ: ի՞նչ կը նախանձիս իմ ան մէկալնոնցը ըրած բարերարութեանս վրայ»: Այսպէս ալ ըսաւ Յիսուս, ետքինները առջին պիտի ըլլան, ու առջինները ետքին. պատճառն որ կոչուածները շատ են, բայց անոնցմէ ընտրուածները քիչ են»:

### Գ Լ Ո Ւ Խ Ի Գ .

Ղաղարոսի բարեկամին Քրիստոսի յարութիւնը:

ԱՄՔՐԻՍՏՈՆԵՒԹՅՈՒՆ 33: (Յովհ. ԺԱ. )

Ղաղարոս ըսուած մէկ մարդ մը կար Յիսուսի բարեկամ, որ երկու քոյր ունէր՝ Մարիամ ու Մարթա, որ մէյտեղ Իեթանիա ըսուած գեղը կը բնակէին: Աս Ղաղարոսը երբոր ինկաւ հիւընդցաւ, իր քոյրերը Յիսուսի խրկեցին ըսելու թէ՝ «Քու սիրականդ հիւանդ է»: Յիսուս ան ատենը Հրէաստանէ գուրս հեռու տեղ մը քաշուեր էր՝ նախանձոտ Հրէաներուն ձեռքեն, որ զինքը քարկոծել մեռացընել կ'ուղէին: Երբոր աս լսեց Յիսուս, երկու օր ալ հոն տեղը կեցաւ, ու ետքը աշակերտներուն ըսաւ թէ «Ել լենք նորէն Հրէաստան դառնանք»: Աշակերտները դէմ կեցան կ'ըսէին. «Նատ չէ որ Հրէաները քեզ քարկոծել կ'ուղէին, ու հիմա ի՞նչ պէս հոն կ'երթաս»: Յիսուս ալ անոնց առակով ըսաւ թէ «Ղաղարոս մեր բարեկամը քնացեր է, կ'երթամ որ զինքը արթնցընեմ»: ա-

նոնք ալբանը չհասկընալով կը զարմանային թէ  
 ինչ կ'ըսէ : Ետքը ալբանց ըսաւ Յիսուս . « Ղա-  
 զարոսը մեռաւ . բայց ես ուրախ եմ որ ձեր հա-  
 ւատքը ասով աւելի պիտի հաստատուի իմ վը-  
 րաս » : Անանկ երբոր եկաւ Բեթանիա հասաւ  
 Յիսուս , Ղազարոս չորս օրուան մեռած ու գե-  
 րեզմանը դրուած էր . Մարթա որ իմացաւ թէ՝  
 Յիսուս կու գայ կոր , ելաւ առջեր վազեց ու ը-  
 սաւ . « Տէր , թէ որ հոս գտնուած ըլլայիր նէ՝  
 Եղբայրս չէր մեռներ . բայց այսու ամենայնիւ կը  
 հաւատամ որ՝ ինչ որ Աստուծմէ խնդրես նէ ,  
 Աստուած քեզի կու տայ » : Յիսուս ալ ըսաւ .  
 « Մի վախնար՝ Եղբայրդ յարութիւն կ'առնէ » .  
 ու անտեղը Յիսուս Մարթայի միտքը շինելով՝  
 անոր աղէկ մը հաւատացուց թէ ինքը Քրիստոս  
 Որդի Աստուծոյ է : Ետքը երբոր գնաց Մար-  
 թան՝ որ իր քոյրը Մարիամը Յիսուսի քովը  
 կանչէ , ան ատենը բոլոր անոր քովը եղած սդաւոր  
 բարեկամներն ալ հետ եկան՝ Յիսուսի վրայ թա-  
 փեցան , ու ամէնքը մեռելին վրայ կու լային : Յի-  
 սուսի ալլիստ գութը շարժեցաւ , հարցուց թէ՝  
 ուր է անոր գերեզմանը , ու գերեզմանին քովն որ  
 գնաց՝ Յիսուսի ալ լացը եկաւ , ու հրամայեց որ  
 վրայի դրած քարը վերցընեն : Մարթա ալ ըսաւ .  
 « Տէր , ի՞նչպէս կ'ըլլայ , չորս օրուան է մեռելը ,  
 ալ կը հոտի » : Յիսուս ալ ըսաւ . « Քեզի չըսի  
 թէ Հաւատք որ ունենաս նէ՝ Աստուծոյ հրաշքը  
 կը տեսնես » : Ետեւ վրայի քարը մէկդի առնել  
 տուաւ , ու Հօր Աստուծոյ ազօթք ընելով՝ եր-  
 բոր ամուր ձայնով մը կանչեց . « Ղազարոս , ե-  
 լիր դուրս եկուր » , ան ատենը շուտ մը մեռելը ,  
 որ ոտուըները ու ձեռուըները պատանքով փաթ-  
 թած կապուած էր , ողջընցաւ կայնեցաւ , ու

Յիսուս հրամայեց որ արձღկեն թողուն որ ելլէ քալէ:

Աս բանս տեսնողներէն շատը Յիսուսի հաւատացին, ու ոմանկը ալ գնացին Փարիսեցիներուն պատմեցին, որ Յիսուսի սաստիկ թշնամի էին: Ուստի քահանայապետները և Փարիսեցիները մէկ տեղեկան ժողովը ըրին, ու նախանձով կուրցած աս պատճառս բերին թէ « Յիսուսը ասանկ որ թողունք, իր հրաշքներովը բռնը ժողովուրդը իրենկը դարձընէ հաւատացեալ կը շինէ. և ան ատենը Հռոմայեցիք կու գան մեզ հիմնայատակ կ'ընեն» . անոր համար կայիափա քահանայապետն ալխորհուրդ տուաւ ըսաւ. « Աւելի լաւ է որ մէկ հոգի մը մեռնի՝ քան թէ բոլոր ազգերնիս կորսուի » . ու անանկ մէջերնին խօսքը հաստատեցին որ Յիսուսը բռնեն սպաննեն: Յիսուս ալ աս լսելով, նորէն երեսը ծածկեց՝ գնաց քիչ մը ատեն Եփրայիմըսուած մէկ գեղմը կեցաւ:

### Գ. Լ Ո Ւ Խ Ե Դ.

Զաքեոսի դարձը, ազնուականին առակը, և  
Մարիամու Յիսուսը եղով օծելը:

(Մատթ. 11. 19: — Ղուկ. Ժթ: — Մարկ. ԺԴ:)

Զատկին տօնը երբոր մօտեցաւ, անկէց ելաւ Յիսուս որ նորէն Երուսաղէմ երթայ. ու Ճամբան աշակերտաց յայտնեց թէ աս տօնախմբութեանս ատենը մարգարէից իր վրայ գըրածները պիտի Երուսաղէմի մէջ կատարուի. որ պիտոր չարչարեն զինքը՝ ու խաչ հանելով սպան-

նեն, և ինքն ալիրեք օրէն ետքը նորէն յարութիւն պիտոր առնէ։ Ան ատենը Յակոբոս ու Յովաննէս Զերեդեայի որդիքը, իրենց մայրը՝ (որ Յիսուսի ազգական էր) բերան ըրին, ու Յիսուսէն խնդրեցին որ՝ (ինչպէս կարծիք ունեին) ինքը թագաւոր նստի նէ, զիրենք առաջքաշէ։ Յիսուս ալ խրատեց զանոնք ու ըսաւ թէ «Իմ թագաւորութիւնս աշխարհքիս թագաւորաց պէս չէ, որ հպարտութեամբ մեծութեան ետևէ իշխալով ըլլայ, հապա խոնարհութեամբ ու համբերութեամբ»։

Ետքը երբոր Յիսուս Երիքով քաղաքը մօտեցաւ, ճամբուն վրայ մէկ մուրացկան կոյր մը բժշկեց։ Աս քաղաքս մէկ գլխաւոր խիստ հարուստ մաքսապետ մը (այսինքն կէօմբիւկձի պաշի մը) կար՝ Զաքէոս ըսուած, որ Յիսուսի անունը լսեր էր, ու շատ կ'ուզէր որ զինքը տեսնէ. անոր համար երբոր Յիսուս Երիքով զնաց, ու սկսաւ քալել՝ բազմութիւն վրան ժողված որ հետը կ'երթային, աս Զաքէոսը կարձ մարդ մը ըլլալով՝ ժանտաթղենի ըսուած ծառը ելաւ, որ բարձրէն աղէկ մը տեսնէ։ Յիսուս ալ անոր առջեւէն անցնելու ատենը վեր նայեցաւ ու ըսաւ. « Զաքէոս, շուտ ըրէ վար ինջիր. այսօր պէտք է որ ես քու տունդ գամ հանգիմ»։ Ան ալ շուտ մը ինջաւ ուրախութեամբ առաւ Յիսուսը իր տունը տարաւ. ասոր վրայ ժողովուրդը սկսաւ մումուալթէ՝ ինչպէս մեղաւոր մարդու քով զնաց Յիսուս։ Բայց Զաքէոս Յիսուսի առջեւը ելաւ ու ըսաւ. «Տէր, ահա իմ բոլոր ունեցածիս կէսը ազքատաց կու տամ, և որուն որ զրկանքը ըրեր եմ նէ՝ չորս անդամաւելի հատուցումն կ'ընեմ իրեն»։ Ան ատենը Յիսուս ալ

ըսաւ. «Այսօր աս տունս փրկուեցաւ, որ ասին կայ ալ Աքրահամու զաւակ էր. և ես անոր համար եկայ որ կորսուածները փնտըռեմ, ու փըռ կեմ»: Ետքը Յիսուս մէկ առակ մը ըսաւ իր Երուսաղեմ երթալուն վրայ, որ իր թագաւորութիւնը յայտնէ. «Մէկ ազնուական (այսինքն պէյզատէ) մարդ մը մէկ հեռու երկիր մը երթալու եղաւ, որ ան տեղի մեծէն իր թագաւորական իշխանութիւնը առնէ՝ ու դառնայ: Ասիկայ իր ծառաները կանչեց քովը, ու մարդ գըլուխ՝ տասը տասը մնաս (կամքէսէ ստակ) տուաւ, ու ըսաւ որ՝ զասոնք բանեցընեն ինչուան ինքը դառնայ: Երբոր ելաւ զնաց, իր քաղքի մարդիկը որ զինքը չէին սիրե՞՝ ետեւէն խրկեցին ան մեծին հասկըցընելու թէ «Ատիկայ մենք չենք ուզե՞ր որ վրանիս թագաւոր ըլլայ»: Բայց այսու ամենայնիւ երբոր ասիկայ թագաւորութիւնը ձեռք առած դարձաւ, առջելը կանչեց ան ծառաները՝ որ նայի տեսնէ թէ ինչ վաստակ ըրին: Անոնցմէ առջինը եկաւ ըսաւ թէ «Տէր, քու տուած տասը մնասը՝ վրան տասը շահ տըւաւ»: Ան ալ գովեց զինքը ու ըսաւ. «Բարի ծառայ, որովհետեւ աս քիչ բանիս վրայ հաւատարիմեղար, քեզ տասը քաղաքներուն վրայ իշխան կ'ընեմ»: Մէկան ալ եկաւ ըսաւ թէ «Տուածէդ հինգ մնաս շահ ելաւ»: ան ալ զինքը հինգ քաղաքներու վրայ իշխան դրաւ: Ետեւէն երբորդ ծառան եկաւ՝ ու դանդըտելով սկսաւ ըսել. «Տէր, ես վախնալով որ դուն մէկ անանկ ստամբակ (այսինքն եարամազ) մարդ մըն ես, որ ձեռքովդ տեղ մը չդրած բանը՝ կը վերցընես կ'առնես, ու չցանածդ կը հնձես (այսինքն պիտիշ կ'ընես), անոր համար ահա ա՛ռ քու մը-

նամներդ որ ծրաբեր պահեր էի » : Ան ատենը  
տէրն ալ սրդողելով ըսաւ . « Քու խօսքովդ  
քեզ կը դատապարտեմ, ով անհաւատ ծառայ .  
թէ որ գուն գիտէիր որ ես ասանկ մարդ մըն եմ  
նէ, ինչու իմ ստակս սեղանաւորի (այսինքն սա-  
ռափի) շտուիր, որ ես հիմա գայի անկէց շահո-  
վը առնեի » : Ուստի հրամայեց որ շուտ մը ան  
ստակը առնեն, առջի տասը շահեցընողին տան .  
ու ըսաւ թէ « Ով որ ունի նէ՝ արժան է որ ա-  
նոր եւելովը տրուի, ու չունողին քովին ան քիչ  
մը ունեցածն ալ ետ առնուի » : Անկէ ետև իրեն  
թշնամիները, որ իր թագաւոր ըլլալը չէին ու-  
զեր, զանոնք ալ առջել կանչեց սպաննել տուաւ » :

Ասկէ ետքը Յիսուս Երիքովէ ելած Երուսա-  
ղէմ Երթալինի ճամբան նորէն Բեթանիա որ  
հանդրպեցաւ, հոն Սիմոն Բորոտ ըսուած մէկ  
մը զինքը հացի կանչեց . ու աս սեղանիս ինչպէս  
կ'ըսեն՝ կը ծառայէր Մարթան, և իր Ղազար  
եղբայրն ալ, որ քիչ մը առաջ Յիսուս յարուցեր  
էր, ան ալ սեղանը նստողներէն մէկն էր : Ասոնց  
Մարիամ ըսուած քոյրերնին ան ատենը ձեռքը  
ամանով լիտր մի (կամ հոիսա մը ըսենք) ազնիւ  
անուշահոտ եղ առած, եկաւ Յիսուսի ոտուը-  
ները լուաց՝ ու իր գլխուն մազերովը բռնեց սըր  
բեց . ետքը ան ամանն ալ կոտրեց բացաւ՝ Յի-  
սուսի գլուխը ու ոտուըները օծեց ան պատուա-  
կան եղովը, որ բոլոր տունը անոր անուշ հոտը  
բռնեց : Հոն նստողները՝ ասոր վրայ մռմռացին .  
« Ափածս, ըսին, ատ եղիդ, որ իրեք հարիւր գե-  
նարէն (կամ զուռոռուշէն) աւելի կրնար ծախուիլ,  
ու աղքատներուն ողորմաւթիւն տրուիլ » : Յի-  
սուսի աշակերտաց մէջէն Յուղան ամենէն աւե-  
լի ցաւ ցուցուց աս բանիս վրայ, պատճառն որ՝

Յիսուսի գանձանակը (որ աղքատաց համար ստակ կը ժողվէին) ինքը կը պահէր, ու անկէց ալ ինքը ուզած ատենը կը գողնար: Բայց Յիսուս կնկանը տէր կենալովը բածը գովիեց, «Խորհըրդաւոր բան է, ըսաւ. նաև աղքատները ամէն իմիր ձեր հետ են, ըսաւ. երբոր ուզէք նէ՝ անոնց ողորմութիւն կրնաք ընել. բայց ես միշտ ձեր հետը չեմ»:

### Գ. Լ. Խ. Խ. Ի. Ե.

Յիսուս փառատրապես Երուսաղեմ կ'երրայ, ու հոն նորէն հրաշքներ կ'ընէ:

(Մատթ. ԽԱ: — Մարկ. ԺԱ: — Ղուկ. ԺԹ:)

Անոր մէկալ օրը՝ որ ինչպէս կ'ըսեն կիրակի օր կ'կյայ, Յիսուս Բ.Ե.թ անփայէ ելաւ որ Երուսաղէմ երթայ. ու Զիթ ենեաց լերան տակը որ հասաւ նէ՝ աշակերտներէն երկու հօգի խըրք կեց, որ իրենց դիմացի գեղը երթան, «Ու հոն, ըսաւ, դուըսը մէկ էշ մը իր քուռակովը կապած կը գտնէք, որ դեռ մարդ վրան նստած չէ, զանիկայ արձեկեցէք ինձի բերեք. ու թէ որ մարդ արգիլելու ըլլայ նէ՝ ըսէք թէ իրենց տիրոջը պէտք են»: Աշակերտներն ալ Յիսուսի ըսածին պէսգացին ան էշգտան, ու իր քուռակովը առին Յիսուսի բերին. Ետքը ասոնց վրայ իրենց լաթերնին ձգեցին, ու Յիսուսը՝ ինչպէս կ'ըսեն՝ քիչ մը մէկին քիչ մը մէկալին վրան հեծցուցած, ելան ամէնքը մէկ տեղ դեպ ՚ի Երուսաղէմ եկան: Ան ատենը Երուսաղէմի ժողովուրդն ալ լսելով թէ Յիսուս կու գայ կոր՝ ամէնքը թափեցան

գեմը ելան, ու ձեռուընին արմաւենիի և ձիթե-  
 նիի կանանց ձիւղեր առած՝ անանկ մեծ ցնծու-  
 մով ուրախութեամբ Յիսուսի առջեւէն ինկած՝  
 մէկ թագաւորի մը պէս զինքը կը բերէին։ Ա-  
 նոնցմէ ումանք վրայի հագուստնին ուաքին տակը  
 գետինը կը փուէին, ոմանք ծառերու ձիւղերով  
 համբաները կը զարդարէին, և ամէնը մէկ բե-  
 րան աշակերտներուն հետուրախութեամբ կ'եր-  
 գէին։ Օրհնութիւն որդուոյ Դաստի, օրհնեալ ե-  
 նիւալ յանուան Տեսան։ օրհնութիւն 'ի բարձուան։ և  
 ասով Զաքարիա մարդարէին ըսածը կատա-  
 րուեցաւ թէ՝ Աստյէտ Դատեր Սէռնի։ Ահա թա-  
 գաւոր ու գայ ուղարկ, հեծեալ ուղարկ և յատանուի էջոյ։  
 Փարիսեցիները ու կարդացողները՝ որ Յիսուսի  
 թշնամի էին, երբոր աս բաներս տեսան՝ սաս-  
 տիկ նախանձէն չէին գիտեր ինչ ընեն։ մանա-  
 ւանդ երբոր կը լսէին ան օրհնութեան ձայնե-  
 րը, որ մեծ ու պղտիկ կը կանցէին։ Օրհնեալ որ  
 գայ թագաւորոյ յանուան Տեսան։ ուստի եկան Յի-  
 սուսի ըսին որ՝ ինքը անոնց արդիլէ որ ասանկ  
 չկանչեն։ Յիսուս ալ իրենց պատասխան տուաւ  
 ըսաւ։ «Թէ որ ատոնք ձայն չհանեն նէ՝ ան ա-  
 տենը քարերը կը սկսին կանչուըռուտել»։ Ետքը  
 Յիսուս երբոր երուսաղեմի քաղքին ալ մօտե-  
 ցաւ, վրան նայեցաւ ու արցունք թափելով սկը-  
 սաւ ըսել. «Դանէ հիմա խելքդ վրադ ժողվէիր  
 ու զգաստանայիր։ Հապա թէ չէ՝ գիտնաս որ  
 քու թշնամիներդ վրադ պիտի հասնին, ու քեզ  
 պաշարեն և անանկ հիմնայատակ ընեն որ՝ քար  
 քարի վրայ պիտօր չժողովւն. որովհետեւ դուն  
 չհանցար Աստուծոյ ողորմութեան ատենը որ ի-  
 րեն դառնայիր»։ Այսպիսի փառաւորութեամբ  
 թագաւորի պէս Յիսուս երուսաղեմ մանելէն

Ետքը՝ տաճարը գնաց, ու հոն՝ ինչպէս մէկ ու ըիշ անգամ մըն ալ հանդբակեր էր, տեսնելով որ մարդիկ նատեր բան կը ծախէին առուտուր կ'ընէին՝ վրանին սրդողելով զամէնքը անկէց դուրս վարնտեց, ու իրենց ըսաւ թէ «Մարդարէից գըքերուն մէջ Աստուած կը հրամայէ որ՝ իր տունը աղօթքի տուն ըլլայ, որ դուք աւազակներու այր (այսինքն Ճէլալիներու մազարա) էք ըրեր»։ Եւ հոն տաճարին մէջը նորէն կոյրեր ու կաղեր բժշկելէն եաքը՝ իրիկուան դէմքաղքէն դուրս ելաւ, աշակերտներուն հետ անտեղը մօտ Բեթանիա գեղը գնաց որ հանգչի։

Մէկալ օրը առտուանց նորէն Յիսուս աշակերտներուն հետ Երուսաղէմ դառնալնինի՝ անօթեցաւ, ու Ճամբուն վրայ մէկ թզենի մը (այսինքն ինձիրի ծառ մը) տեսաւ բոլոր տերեներով լեցուած։ Երբոր ասոր քովը մօտեցաւ ու նայեցաւ որ վրան ամենեին պտուղ չունի՝ որ փրցընէ ուտէ, ան ատենը զանիկայ անիծելով ըսաւ։ «Մէյ մ'ալ ասկէ ետև քեզմէ մարդ պտուղ չուտէ»։ և աս ըսելուն պէս՝ շուտ մը ան թզենին սկսաւ չորնալ (որ Հրէից սինակոկային օրինակը եղաւ)։ Յիւս օրը մէկ մ'ալնորէն Յիսուս աշակերտներովը անկէց անցնելնինի, զարմացան աշակերտները՝ ու Յիսուսի ցուցուցին թէ «Նայէ ինչպէս շուտ մը բոլոր արմատէն չորցեր է ծառը»։ Յիսուս ալ իրենց պատասխան տուաւ թէ «Ճշմարիտ կ'ըսեմ ձեզի. թէ որ կատարեալ հաւատքով չէ թէ միայն թզենիին, հապա ատ լերանդ ալ ըսէք թէ ելլիր ծովը ինկիր, անանկ կ'ըլլայ. և ինչ որ հաւատքով ձեր աղօթքին մէջը ինդրէք նէ՝ կ'առնէք»։

## Գ. Լ. Ա. Խ. Խ. Ե. Զ.

Յիսուս նորէն առակենքով կը խրատէ ու կը  
պապանձնեցընէ Հրեայրը։

(Մատթ. ۱۰: — Ղուկ. ۱:)

Երկու օրէն ետև երբոր Յիսուս նորէն տա-  
ճարը գնաց, կերպ կերպ հարցմունքներով քա-  
հանայապետները ու կարդացողները սկսան փոր-  
ձել զինքը։ Յիսուս ալ այսպիսի առակներով  
յանդիմանեց զիրենք. « Մէկ մարդ մը, ըսաւ,  
երկու որդի ունէր. ասիկայ մէկուն ըսաւ թէ  
« Տղայ, այսօր այգին գնա բանէ »։ Ան ալ  
« Հրամեր ես կ'երթամ » ըսաւ, ու չգնաց։ Եր-  
բոր տեսաւ թէ անիկայ չգնաց, դարձաւ մէկալ  
տղին ըսաւ որ ինքը երթայ։ Ան ալ առջի բե-  
րանը պատասխան տուաւ թէ « Չեմ եր-  
թար ». բայց ետքը զզջացաւ՝ ու գնաց այգին  
բանեցաւ։ Աս պատմելէն ետքը Յիսուս հար-  
ցուց թէ՝ « Աս երկուքէն ո՞րը իր հօրը կամքը  
կատարեց »։ անոնք ալ ըսին թէ ետքինը։ Յի-  
սուս ալ ըսաւ. « Ճշմարիտ կ'ըսեմ որ՝ ասանկ  
ալ մաքսաւ որները և պոռնիկները ձեզ մէկդի կը  
թողուն, ու իրենք արքայութիւն կ'երթան »։

Անոր ետեւն՝ Յիսուս « Աս առակս ալ լե-  
ցէք, ըսաւ։ Մէկ տանուտէր մը այգի անկեց,  
ու ամէն կողմանէ աս այգիս հոգալէն՝ պէտ ը-  
նելէն ետքը՝ մշակներուն ձեռքը տուաւ, ու ին-  
քը ելաւ մէկ հեռու տեղ մը գնաց։ Երբոր ալ  
այգին կթելու ժամանակը մօտեցաւ, իր ծառա-  
ները անոնց խրկեց, որ այգին պտուղը ժողվեն

առնեն։ Մշակներն ալ բռնեցին աս ծառաներուս մէկը տանջեցին, մէկը սպաննեցին, ու մէկալը քարկոծեցին։ Տանուտէրը նորէն առջինէն շատ ուրիշ ծառաներ խրկեց։ մշակները ասոնց ալ անանկ ըրին։ Ետքը տանուտէրը իր մէկ հատիկ սիրական որդին խրկեց։ « Կարելի է որ, ըստ, մշակները ասկէց ամընան»։ Բայց մշակները ան որդին որ տեսան, մշջերնին ըսին որ « Ահա աս տանուտիրոջը ժառանգն է. զասիկայ սպաննելու է, որ ասոր ժառանգութիւնը մեզի մնայ»։ ուստի անանկ այդին դուրս հանեցին՝ ու զան ալ սպաննեցին։ « Հիմա, ըստ Յիսուս, Ի՞նչ կը կարծէք. երբոր այդին տէրն որ դառնայ՝ Ի՞նչ կ'ընէ անոնց»։ Լսողներն ալ պատասխան տուին թէ « Ան անօրէն մշակները չարաչար կը սպաննե, ու այդին կ'առնէ ուրիշմշակներու ձեռքը կու տայ, որ ատենովը պտուղը իրեն հասցընեն»։ Ետքը երբոր իմացան Հրէայքը աս առակիս միտքը՝ որ իրենց սինակոկային վրոյ է, « Քաւ լիցի, ըսին, Աստուած ջրնէ որ ատանկ ըլլայ»։

Մէկ ուրիշ առակ մըն ալ Յիսուս անոնց պատմեց։ « Արքայութիւնն երկնից, ըստ, կը նմանի մէկ թագաւորի մը, որ իր տղին ուզեց հարսնիք ընել, ու ծառաները խրկեց որ երթան հարսնեւորները կանչեն։ Երբոր տեսաւ որ անոնք գալ չուզեցին, նորէն ուրիշ ծառաներ խրկեց իրենց ըստ թէ « Ահա սեղանիս ամէն բաները պատրաստ է, գիրցուցած կենդանիներս մորթուած կեցեր են, ելք հարսնիքս եկէք »։ Բայց այսու ամենայնիւ անոնց հոգը չեղաւ մտիկ չըրին։ Հապա ամէն մարդ ցրուեցան ելան իրենց բանը գացին, մէկը իր արտը, մէկալը իր առուտուրին ետեւէն։ նաև անոնցմէ ոմանք ալ բռնեցին աս

ծառաները քամահրելով սպաննեցին : Այ որ  
լսեց թագաւորը սաստիկ սրդողեցաւ վրանին՝  
զինուորներ խրկեց ան սպաննողները մեռցուց .  
ու իրենց քաղաքը վրանին այրել տուաւ : Ետքը  
դարձաւ ըսաւ իր ծառաներուն . « Հարսնիքս  
պատրաստ էր , ու հարսնեւորները անոր արժա  
նի չեղան . ուստի դուք ալ գնացէք փողոցներէն  
մարդիկը հարսնիքս կանչեցէք » : Անոնք ալ ելան՝  
ովոր գտան նէ չար ու բարի ժողվեցին բերին ,  
ու անանկ բոլոր նստելու տեղուանքը հարսնե  
ւորներով լեցուեցաւ : Ետքը երբոր ասոնց քով  
եկաւ թագաւորը , ու մէջերնին մէկը տեսաւ  
որ հարսնիքի լաթ չէր հագած , դարձաւ ասոր  
ըսաւ . « Դուն ի՞նչպէս հոս եկար մտար՝ որ  
հարսնիքի լաթ չունէիր » . ան ալ պապանձե  
ցաւ չկրցաւ պատասխան տալ : Թագաւորն ալ  
շուտ մը հրամայեց ծառաներուն որ անոր ոտքը  
ձեռքը կապած գուրս ձգեն զինքը : Որովհետե  
կոչուածները շատ են . բայց անոնցմէ ընտրուած  
ները քիչ են » :

Սսկէ ետքը մէկտեղ խօսք դրին Փարիսեցի  
քը՝ որ Յիսուսը իր բերնովը թագաւորական բա  
նի վրայ յանցաւոր ( այսինքն սուլու ) ձգեն , ու  
բռնել տան . ուստի կեղծաւորութեամբ եկան  
ըսին թէ « վարդապետ , զիտենք որ դուն ճըշ  
մարտախօս մարդ մըն ես , ու մարդու երեսպաշ  
տութիւն չես ըներ շխտակը կը զբուցես . ուս  
տի մեզի ըսէ . քեզի ի՞նչպէս կ'երևայ , պէտք է  
որ մէնք Հռոմայեցւոց կայսեր հարկ ( այսինքն  
հարած ) տանք՝ թէ չէ » : Յիսուս ալ իմանա  
լով անոնց սատանութիւնը՝ իրենց ըսաւ . « կեղծ  
ծաւորներ , ինչո՞ւ վիս կ'ուզէք փորձէլ . հարկին  
ստակը ինծի ցուցըցէք որ տեսնեմ » : Անոնք ալ

Հանեցին ձեռքը մէկ դահեկան մը տուին : Յիսուս  
ալ հարցուց անոնց թէ « Ասոր վրայի պատկերը  
ու գրուածքը որո՞նն է » , անոնք ալ ըստին . « Հռու  
մայեցւոց կայսերն է » : Ան ատենը Յիսուս ալ  
անոնց պատասխան տուաւ . « Անանկ է նէ ,  
գնացէք կայսեր բանը՝ կայսեր տուեք , ու Աս-  
տուծոյ բանը Աստուծոյ » : Աս որ լսեցին՝ զար-  
մացան , ու պասլանձած թողուցին ելան գացին :

Ասոնց ետևէն Սագուկեցիները Յիսուսի քով  
եկան , (որ անանկ աղանդ կամ մէսէպ ունէին՝  
որ յարութիւն մեռելոց չեին ընդուներ) , ասոնք  
ալ փորձելով՝ աս տարակուսանքս . Յիսուսի առ-  
ջեք դրին . « Վարդապետ , ըսին , Մովսէս մար-  
դարէն օրինաց մէջը դրեր է . թէ որ մէկ կար-  
դուած մարդ մը առանց զաւկի մեռնելու ըլլայ  
նէ , եղբայրը՝ անոր որբեարի կնիկը առնէ , ու  
անկէց իր եղբօրը զաւակ թողու : Գանք որ , ը-  
սին , ատենով եօթը եղբայր կային . ասոնց առ-  
ջինը կարգուեցաւ , ու առանց զաւկի որ մեռաւ ,  
զան կնիկը՝ երկրորդ եղբայրը առաւ , ու ան ալ  
անկէց զաւակ չունեցաւ , և ասանկ ան եօթը  
եղբայրն ալ մէկմէկու ետևէ աս կնիկը առին՝ ու  
առանց զաւկի մեռան . ետքը անոնց ետևէն կը-  
նիկն ալ մեռաւ . հիմա ըսէ՛ , ըսին , վերջի դա-  
տաստանին երբոր ամէնը յարութիւն առնելու  
ըլլան նէ , աս եօթը եղբայրներէն որո՞ւն սիտոր  
ըլլայ աս կնիկը . որ առաջ եօթն ալ անոր հետը  
կարգուած էին » : Յիսուս ալ իրենց պատաս-  
խան տուաւ թէ « Դուք մոլորեալ եք , անոր  
համար չեք գիտեր սուրբ գիրքը ի՞նչ գրած է , ու  
չեք իմանար Աստուծոյ կարողութիւնը : Աս աշ-  
խարհքիս մարդիկը , ըսաւ , կը կարգուին . բայց  
ովոր արժանի կըլլայ անդիի աշխարհքը երթա-

լու՝ հմն կարգուիլ չկայ, ու մեռնիլ չկայ, հապա հրեշտակաց պէս ամէնքը Աստուծոյ որդի կըլլան։ Բայց մեռելոց յարութեան վրայ չէք կարգացեր Մովսեսի գիրքը՝ որ կըսէ. Եւ էտ Աստուծու Աբբահամու, Աստուծու Իսահակայ, և Աստուծու Յահիմայ։ ուստի թէ որ ասոնք հոգւով կենդանի ջրլային նէ՝ ասանկ չէր ըսեր Աստուծու ։ որովհետեւ ինքը չէ թէ մեռած ոչընչացածներուն, հապա կենդանիներուն Աստուծու է»։

### Գ. Լ. Խ. Խ. Ի. Է.

Յիսուսի ետքի վարդապետութիւնները և առակ մը ։

( Մարկ. Ժթ. — Ղուկ. ԽԱ. — Մատթ. ԽԵ. )

Յիսուս ետքի ատենները մէկ հեղ մը տաճարը գանձանակին գիմացը կեցեր՝ կընայէր թէ ինչպէս ժողովուրդը գանձանակիը ստակ կը ձգէ. ու տեսաւ որ՝ շատ հարուստ մարդիկ եկան՝ առատ տուրք ձգեցին. ետքը տեմնէ որ մէկ որբեարի աղքատ կնիկ մըն ալ եկաւ՝ երկու լումայ ( այսինքն մանղըր ) ձգեց ան գանձանակը։ Սն ատենը Յիսուս գարձաւ իր աշակերտներուն ըստաւ. « Զեղի Ճմարիտ կ'ըսեմ որ աս աղքատ որբեարիս ամենէն շատ ձգեց գանձանակը. ինչու որ՝ մէկանոնք ամէնքը իրենց եւելցած ստըկէն Աստուծոյ ընծայ տուին. բայց աս կնիկս բոլը իր ունեցածը, որ իրեն ապրուստիկն էր, հանեց տուաւ »։ Ետև երբոր Յիսուս տաճարէն դուրս ելլելու եղաւ, աշակերտները ան տաճարին փառաւոր շէնքին վրայ զարմանալով սկը-

տան իրեն ցուցընել: Յիսուս ալ անոնց պատաժ խան տուաւ թէ «Առ որ հիմա ատանկ կը տեսնէք, պիտոր ատեն գայ՝ որ ատօր մէկ քարը մէկալին վրայ պիտի շթողուն»: Անկէ ետքը երբոր գնացին Զիթենեաց լեռը նստան՝ որ տաձարին դիմացն էր, Յիսուս նորէն աս բանիս վրայ երկայն խօսեցաւ՝ թէ ինչպէս սոսկալի պատերազմներով Երուսաղէմ պիտի կործանի, և իրեն հաւատացեաները ինչ նեղութիւններ պիտի քաշեն, ու թէ աշխարհիս ետքը ինչպէս պիտի մարդիկ իրար անցնին, և ինքը ինչպէս փառաւորութեամբ պիտոր գայ՝ որ վերջին գատաստանը ընէ:

Առ բաներուս ետեէն՝ աս առակս ալ պատմեց. «Ան ատենը, ըսաւ, արքայութիւնն երկնից կը նմանի տասը կուսանքներուն, որ իրենց լապտերները ( այսինքն ֆէնէռները ) ձեռուընին առած գացին որ փեսան ու հարսը դիմաւորեն: Ասոնցմէ հինգը յիմար ( այսինքն անխելք կամ խենթ ) էին, ու մէկալ հինգը խմաստուն էին: Յիմարները լապտերնին վառած ձեռուընին որ առին, ըմտածեցին որ՝ հետերնին ուրիշ եղալառնեն. բայց իմաստունները իրենց լապտերներուն հետը ուրիշ ամանով եղալառին: Առջի բերանը փեսան երբոր ուշացաւ շեկաւ, ասոնց ամենուն քունը տարաւ քնացան. Ետքը կէս գիշերունյանկարծ ձայն ելաւ թէ «Ահա փեսան կու գայ կոր, շուտ ըրէք առջեւը ելք»: Ան ատենը աս ամէն կուսանքը ելան՝ ուսկսան լապտերնին շինել: Բայց յիմարները տեսնելով որ եղերնին կարծ կու գայ կոր, իմաստուններուն ըսին թէ «Զեր եղէն քիչ մը մեցի տուէք, որ լապտերնիս ըմարի»: Իմաստուն-

ներն ալ ըսին. « Թէ որ մեր եղէն ձեզի ալ տալու ըլլանք նէ, ան ատենը ոչ մեզի ոչ ձեզի կ'օգտէ. ուստի կ'ուզեք նէ գնացէք ձեզի համար խանութէն եղ գնեցէք » : Արբոր անոնք գնելու դացին, ան ատենը փեսան ալ եկաւ հասաւ, ու ով որ պատրաստ կար նէ՝ հետք հարսնիքին տունը մտան, դուռը գոցուեցաւ : Ետքէն երբոր եկան ան յիմարները՝ ու դուռը զարնելով կ'ըսէին. « Տէր, տէր, դուռը բաց մեզի », ներսէն պատասխան տուաւ թէ « Ճշմարիտ կ'ըսեմ որ ես ձեզ չեմ ճանչնար » : Ետքը ըսաւ Յիսուս. « Ուրեմն պէտք է որ միշտ արթուն ու պատրաստ կենաք, ինչու որ չեք՝ գիտեր անոր գալու օրը ու ժամը » :

Սսկէ ետքը Յիսուս ան ալ ըսաւ թէ՝ ինքը վերջի դատաստանին ինչպէս փառաւորապէս պիտի գայ՝ բոլոր հրեշտակներն ալ իր հետք, ու յաթու փառաց նստած՝ բռվանդակ աշխարհին մարդիկը առջելը պիտի ժողվին. և զանոնք երկու դաս պիտի բաժնէ, արդարները աջ գին՝ ու մեղաւորները ձախ դին : Արդարներուն ըրած բարի գործքերը իրենց առջենին գնելով պիտոր ըսէ. « Ակէք, իմ հօրմէս օր հնուածները, մտէք վայելցեցէք արքայութիւնը՝ որ ձեզի համար պատրաստուած էր » : Նաև մեղաւորներուն չար գործքերը երեսնին տալով՝ անոնց ալ պիտի ըսէ. « Քովիս գնացէք կորիք, անիծեալներ, յաւիտենական կրակին մէջը, որ պատրաստուած է տաղյելի ու իր սատանաներուն » : Եւ « Ան ատենը, ըսաւ, ասոնք յաւիտենական տանջանիքը կ'երթան, ու արդարները յաւիտենական կեանքը » :

Աս քարոզներս տալէն ետքը, Յիսուս յայտնեց իր աշակերտացը՝ թէ ասկէ երկու օրէն զատիկ

կ'ըլլայ, ու ան զատկին ատենը դիմքը պիտի  
Հրէաները բռնեն խաչ հանեն:

### Գ. Լ. Ա. Խ. Խ. Ի. Բ.

Յիսուսի մատուրինը, և վերջին ընթրիքը

(Մատթ. իշ: — Մարկ. քո: — Ղուկ. իթ: —  
Յով. քո: )

Զատկին երկու օր առաջ Յիսուս աս վերի  
բաները ժողովրդոց կը քարոզէր, Հրէից քահա-  
նայապետները ու ռաբբիները ան ատենը մէկ-  
տեղ ժողվեցան կայիսափա քահանայապետին  
քովը, ու խօսք դրին որ՝ Յիսուսը մէկ կերպով  
մը բռնեն սպաննեն. բայց աս ալ մտմտացին որ՝  
ան տօնին օրերը ընեն. ըլլայ թէ ըսին ժողո-  
վուրդին մէջը մէկ շփոթութիւն մը ելլէ: Ան  
ատենն ալ Յիսուսի աշակերտներուն մէկը, որ  
Յուդա Իսկարիովտացի կ'ըսուեր, սատանան ա-  
սոր փորը մտաւ, որ գնաց անոնց ըսաւ թէ «Ին-  
ծի ի՞նչ կու տաք որ ես Յիսուսը ձեր ձեռքը  
մատնեմ»: Անոնք ալ շատ ուրախացան ասոր  
վրայ, ու իրեն խոստացան որ երսուն արծաթի  
(կամ զօլաթա) տան, թէ որ աս բանս գլուխ  
տանի: Յուդա ալ ան ատենելն ետեւէ էր որ ա-  
ռանց ժողովուրդը ոտք հանելու՝ Յիսուսը մատ-  
նէ՝ անոնց ձեռքը տայ:

Բաղարջակերաց (այսինքն համուրսուզի) առ-  
ջի օրը աշակերտները Յիսուսի միտքը ձգելով  
հարցուցին թէ «Ուր կ'ուզես որ երթ անոք պատ-  
րաստենք զատկական գառը ուտելու»: Յիսուս  
ալ ան ատենը Զիթենեաց լեռը գտնուելով

ՊԵՏՐՈՍ ու ՅՈՒՀԱՆՆԵՍ առաքեալը խրկեց որ  
աս բանս տեսնեն, իրենց ըսաւ. « Գնացէք Ե-  
րուսաղէմ, ու քաղաքն մտնելնուդ պէս մէկմարդ  
մը գիմացնիդ կ'ելլէ, որ սափորը կոնակը ջուր կը  
տանի. ասոր ետևէն գացէք, ու որ տունը որ ան  
մտնէ նէ՝ անոր տանտիբոջը ըսեք թէ « Վար-  
դապետը մեզ քեզի խրկեց ըսելու, որ Աւիմա-  
տենս մօտեցեր է, կ'ուզէմ որ զատիկը քու քովդ-  
ընեմ իմ աշակերտներուս հետ ». ան ալ ձեզի  
մէկ մեծ զարդարած վերնատուն մը ( այսինքն  
տիվանհանէ մը ) կը ցուցընէ. ու հոն, ըսաւ,  
սեղանը պատրաստեցէք » : Անոնք ալ գացին ը-  
սածին պէս ամէն բանը անանկ դտան, ու պատ-  
րաստեցին, իրիկուան դէմ Յիսուս ալ ելաւ  
հոն եկաւ, ու երբոր սեղաննստաւ տասուերկու  
աշակերտներուն հետ՝ Յիսուսի առջի խօսքը աս  
եղաւ. « Խիստ կը բաղձայի, ըսաւ, որ աս զա-  
տիկս իմ չարչարուելէս առաջ՝ ձեզի հետ ու-  
տեմ » : Ետքը ուտելու ատենը դարձաւ աշա-  
կերտներուն ըսաւ թէ « Ձեզմէ մէկը պիտոր  
զիս մատնէ » : Ասոր վրայ անոնք ալ իրար ան-  
ցան, ու ցաւելով սկսան մէկը մէկալը իրեն հար-  
ցընել թէ « Արդեօք Էս եմ մի » : Յիսուս ալ  
պատասխան տուաւ թէ « Ան է, որ իր ձեռքը  
իմ հետս սկաւառակը ( այսինքն թապաքը ) եր-  
կընցուց, խոթեց » : Ան ատենը Յուդա որ աս  
բանս կ'ընէր՝ ինքն ալ հարցուց թէ « Արդեօք  
Էս եմ վարդապետ » : Յիսուս ալ իրեն ըսաւ.  
« Դուն ըսիր » : Կերակուրը ալ լմբնալու ա-  
տենը՝ Յիսուս ձեռքը հաց մը առաւ օրհնեց,  
գոհութիւն տուաւ Աստուծոյ, ու զան մանրեց  
աշակերտացը բաժնելով ըսաւ. « Առէք կերէք,  
աս իմ մարմինս է որ ձեզի կը տրուի. Ետքը

դուք ալ ասանկ ըրեւէք զիս յիշելու համար»։ Անոր ետևէն բաժակը (այսինքն գինիով գաւաթը) ձեռքը առաւ օրհնեց, ու երկնցուց աշակերտներուն ըսաւ թէ «Ամէնդ ասկէց խմեցէք, որ իմարիւնս է՝ նոր ուխտի, որ ամենուդ մեղացը թողութեան համար պիտի թափուի»։ Եւ աս բանովս՝ Յիառա Պատարագին սուրբ խորհուրդը հաստատեց։

Երբոր ալ սեղանը խալըսելու եղաւ՝ Յիսուս վրայի լաթերը մէկդի դրաւ, ու մէկ զենջակ մը (այսինքն փէտիմալ մը) առաւ վրան, ու կոնքին մէջը ջուր լցած՝ սկսաւ մէկիկ մէկիկ աշակերտներուն ոտքը լուանալ, և ան զենջակովը սրբել։ Խուացուելու կարգը երբոր Պետրոսի հասաւ, Պետրոս ետ քաշուելով ըսաւ. «Տէր, ատ ինչէ, դուն իմոտքս պիտոր լուանաս. քաւ լիցի, ատ բանց չեմ թողուր որ ընես»։ Յիսուս ալ իրեն ըսաւ. «Ես ինչ որ կ'ընեմնէ՝ դուն հիմա չես գիտեր, բայց ետքը կ'իմանաս. թէ որ քեզ չուանամնէ՝ հետս մասն ու բաժին չես ունենար»։ Ան ատենը Պետրոս ալ ըսաւ. «Տէր, անանկ է նէ՝ չէ թէ միայն ոտքս, հապաձեռքս ալ գլուխս ալ լուամ»։ Յիսուս ալ ասոր պատասխան տուաւ թէ «Վրան գլուխը լուացուած մարդուն՝ ոտուըներէն՝ի զատ պէտքը չէ որ ուրիշ տեղն ալլուացուի, որ անով բոլորովին մաքուր կ'ըլլայ»։ Սահանկ ամէն աշակերտաց ոտքը լուանալէն ետեւ՝ Յիսուս նորէն լաթերը վրան առաւ նստեցաւ, ու ըսաւ իրենց. «Գիտէք ինչու համար ձեզի ասանկ ըրի. դուք զիս վարդապետ կ'ըսէք, տէր կը կանչէք, և շիտակը կ'ըսէք՝ ինչպէս եմնէ. ուրեմն թէ որ ես ձեր տէրն ու վարդապետը ըլլալով՝ ձեր ոտքը լուա-

ցի, պետք է որ դուք ալ մէկզմէկու ոտքը լուանաք, ինչպէս որ ձեզի օրինակ տուի»։

Ասոր ետևէն Յիսուս քիչ մըն ալ խօսելէն ետքը՝ նորէն ըստ թէ «Զեզմէ մէկը պիտի զիս մատնէ»։ Աշակերտները մէյ մ'ալ սկսան ասքանիս վրայ շփոթիլ. և ան տեղը Յիսուսի քով նստած ըլլալով Յովհաննէս իր սիրելի աշակերտը՝ ասդիէն Պետրոս անոր աջք ըրաւ որ հարցը նէ թէ ով պիտոր ըլլայ ան մատնիչը։ Յիսուս ալ իրեն պատասխան տուաւ թէ «Որուն որ ես աս թը թած պատառս տամ նէ՝ ան է»։ ու երկնցուց Յուդայի տուաւ. և ան ատենը սատանան ալ Յուդայի սրտին մէջը աւելի հաստատեց՝ Յիսուսի գէմատելութիւնը, ու իր ագահութեան ախտը։ Անոր համար Յիսուս ալ իրեն ըստ թէ «Խնչ որ պիտի ընես նէ շուտով ըրէ»։ բայց աս ըստածին միտքը ուրիշները չիմացան. հապա ոմանք անանկ կարծիք գացին թէ, իրենց գանձանակը Յուդայի քով ըլլալով՝ Յիսուս ասովիրեն ապրապրած ըլլայ թէ «Աս տօն օրերս ինչ որ պէտք է նէ գնէ կամ գնա աղքատները հոգամ»։ Յուդան աս բանս որ լսեց, շուտ մը դուրս ելաւ, և ան գիշեր ատենը վազեց Յիսուսի թշնամիներուն քովը գնաց՝ որ ալ մատնութեան բանը հոգայ, ինչպէս որ հետերնին խօսք գրեր էր։ Յիսուս ալ անոր երթալէն ետքը պատրաստուեցաւ՝ որ ինքն ալ մէկալաշակերտացը հետ Զիթենեաց լեռը երթայ։ Եւ ան ատենը աշակերտներուն իր վերջի սիրոյ կտակը ընելէն ետքը՝ ըստ թէ «Աս գիշերս դուք զիս երեսէ պիտի ձգէք»։ Ասոր վրայ շուտ մը Պետրոս դարձաւ ըստ թէ «Աս բանդ ամէնքն ալ ընելու ըլլաննէ՝ ես չեմըներ. հապա պատրաստ

եմքեզի հետ բանտը երթալ՝ ու մեռնիլ ալ»։ Յիսուս ալիրէն պատասխան տուաւ թէ « Խնչ կ'ըսես ինծի համար մեռնիլ ։ Ճշմարիտ կ'ըսեմ քեզի, Պետրոս, որ աս գիշեր դուն դեռ հաւը (այսինքն հօռօղը) երկու հեղ չկանչած՝ իրեք հեղ պիտի զիս ուրանաս »։ Բայց Պետրոս իր խօսքին վրայ կեցած կ'ըսէր թէ « Դիս մեռցընելու ալ ըլլան նէ՝ քեզ չեմ ուրանար »։ և ասանկ մէկալ աշակերտներն ալըսին։

### Գ. Լ. ՈՒ Խ ԻԹ.

Յիսուսի պարտէզը աղօրելը, բմբանումն, յատապարտուիլը, և Պիտրոսի ուրանալը։

(Մատթ. ۱۲: — Մարկ. ۳: գ. — Ղուկ. ۱: — Յոհ. ۳: գ. մ.)

Աս բաներէս ետքը՝ գիշերանց ելաւ Յիսուս իր աշակերտներովը գէպի ջիթենեաց լեռը երթալու. ու կեդրոն ըսուած ձորէն (այսինքն տէրէյէն) որ անդիի կողմը անցաւ, հոն մէկ գեթս սեմանի ըսուած գեղմը աշակերտները թողուց, ու միայն անսնցմէ իրեքը, այսինքն Պետրոսը, Յակովը ու Յովհաննէսը հետը առած՝ քիչ մը առաջ գնաց մէկ պարտէզ մը մտաւ, և դարձաւ անսնց ըսաւ թէ « Շատ մեծ տրտմութեան ու նեղութեան մէջ եմ. դուք հոս տեղս արթուն կեցէք սպասեցէք ինծի »։ Եւ ինքը անսնցմէ քիչ մը առաջ գնաց հեռացաւ, ու երեսին վրայ ինկաւ Հօր Աստուծոյ աղօթք ընելով ըսաւ. « Հայր, թէ որ կարելի է նէ՝ ասիմ վրայ գալու չարչարանքներէն զիս խալսե.

Հապա թէ չե՛ ինչպէս որ կը կամենաս նէ , անանկ թողըլլայ » . ու ան ատենը սաստիկ նեղութենէն արիւն քրտինք սկսաւ թափել . և ան տեղը երկինքէն մէկ հրեշտակ մը եկաւ քովը՝ որ միսիթ արէ սիրտ տայ իրեն : Ետքը ելաւ եկաւ տեսաւ որ՝ ան իրեք աշակերտները սաստիկ տրտմութենէն ինկած կը քնանային . արթնցուց զանոնք , ըսաւ որ ելլեն ազօթք ընէն որ փորձութեան մէջ չիյնան . ու ինքը նորէն գնաց ազօթելու : Ետքը մէկ մ'ալ դարձաւ քովերնին՝ նորէն արթնցուց , ու գնաց : Երբորդ անգամը որ եկաւ , « Այսուհետեւ , ըսաւ , պառկեցէք ու հանգչեցէք . ահա ժամանակս հասաւ որ թըշնամիներուս ձեռքը մատնուիմ : անանկ է նէ ելլենք առջենին երթանք » :

Աս որ կ'ըսէր՝ մէյ մ'ալ տեսնես որ անդիէն խելմը մարդիկ՝ բռնող զինուորներ ալ հետերնին , Յուդա առջենին ինկած , ջահերով ( այսինքն մաշալաներով ), որը թուր ձեռքը առած , որը բիր ( այսինքն սոփա ) , եկան Յիսուսի մօտեցան : Ան ատենը Յուդա՝ ինչպէս որ անոնց նշան տուեր էր Յիսուսը ճանչնալու ու բռնելու , գնաց Յիսուսը պագնելով ըսաւ . « Բարեւ քեզ , վարդապետ » : Յիսուս ալ պատասխան տուաւ . « Յուդա , ըսաւ , զիս պագնելով եկեր կը մատնես » : Ետքը Յիսուս ան բազմութեան առջերելաւ կեցաւ , ու իրենց հարցուց թէ « Զովկ կը փնտուէք կ'ուզէք » : Անոնք ալ ըսին . « Յիսուս Նազովեցին կ'ուզէնք » : Յիսուս ալ անոնց ըսելուն պէս թէ « Ան ես եմ » , Յուդայի հետ ան ամէնքը սոսկալով ետ ետ գացին ու գետինը զարնուեցան : Աս որ եղաւ , նորէն մէյ մ'ալ Յիսուս անոնց հարցուց թէ « Զովկ կ'ուզէք » :

անոնք ալ նորէն ըսին. « Յիսուս Նազովրեցին ». Յիսուս ալ պատասխան տուաւ թէ « Ձեզի ըսի որ ես եմ. ուստի թէ որ զիս միայն կ'ուզեք նէ , թող տուէք , ըսաւ մէկալ աշակերտներուն համար , որ բաներնին երթան » , Ան ատենը երբոր Յիսուս ասանկ թոյլ տուաւ , զինքը բըռնեցին կապեցին . բայց աշակերտները աս բանիս չդիմանալով՝ սկսան դէմ կենալ , ու Յիսուսէն հրաման ուղեցին որ գանակով զանոնք զարնեն . և ան շփոթութեան մէջը շուտ մը Պետրոս մէկուն վրայ թուրըին ջեցուց՝ ու աջ ականջը թուուց վրայէն , որ աս՝ քահանայապետին ծառաներէն մէկն էր՝ Մաղքոս ըսուած : Բայց Յիսուս հօն տեղը վրայ հասաւ ականջը բժշկեց , ու Պետրոսի ըսաւ թէ « Թուրդ տեղը դիր , Հօր Աստուծոյ ինձի տուած չարչարանաց բաժակը պիտի ես չխմբմ մի . ի՞նչ կարծես , ըսաւ , չեմ կընար իմ Հօրս աղաւել , որ հիմա հոս եօթանասունուերկու հազարէն աւելի հրեշտակ խրկէ՝ որ զիս ասոնց ձեռքէն խալըսէ . բայց ան ատենը , ըսաւ , չեր կատարուեր ան գրուած մարդարէութիւնները , որ ըսեր են թէ՝ պէտք է որ ասանկ ըւլլյյ» :

Ետքը Յիսուսը անանկ բռնած կապած՝ առաջ առին Աննա քահանայապետին տարին , որ Յիսուսի սկսաւ հարցընել վինտուելիր աշակերտներ ժողվելուն՝ և ըրած քարոզութիւններուն վրայ . Յիսուս ալ իրեն պատասխան տուաւ թէ « Ես ծածուկ բան չեմ խօսած , իմ տուած քարոզներս ամէնքը լսեր են . ինձի ի՞նչ կը հարցընես , լսողներուն հարցուը » : Աս որ ըսաւ Յիսուս , ան ատենը քահանայապետին ծառաներէն մէկը՝ ապտակ մը (այսինքն շամառ մը) զարկաւ

Յիսուսի, « Ատանկ, ըսաւ, քահանայապետին պատասխան կու տաս » : Յիսուս ալ իրեն ըսաւ. « Թէ որ ծուռ բան մը խօսեցայ նէ՝ ըսէ ինչ է. հապա թէ ըսածս շխտակ է նէ, ինչո՞ւ ինծի կը զարնես » : Ետքը Յիսուսը անկէց ալ հանեցին կայիսափա քահանայապետին առջեր բերին, և հան ալ բոլոր քահանաները ու կարդացողները մշյուեղ եկեր էին՝ որ Յիսուսի դատաստանը տեսնան. ասոնք սկսան սուտ վկայ վնտուել, որ անով Յիսուսը դատապարտեն ու սպաննեն. բայց ձորով երկու հօգի դտան, որ աս բանս վրան վկայեցին թէ « Մենք մեր ականջովը ասկէց լսեցինք որ կ'ըսէր թէ « Ես կրնամ Սպտուծոյ տաճարը քակել, ու իրեք օրուան մէջ նորէն շինել » : Բայց այսու ամենայնիւ աս վկաններուս ըսածն ալմէ կմէ կունման չէր : Ան ատենը քահանայապետը ելաւ կայնեցաւ, Յիսուսի ըսաւ թէ « Ինչո՞ւ ասոր պատասխանը չես 'ի տար » . Յիսուս ամեննեին լուռ կեցաւ բան չըսաւ : Քահանայապետը նորէն Յիսուսի ըսաւ. « Քեզ Աստուծոյ անունովը կ'երդուընցընեմ որ ըսես թէ՝ դուն Քրիստոն ես Սպտուծոյ Որդին » : Ան ժամանակը Յիսուս պատասխան տուաւ թէ « Դուն կ'ըսես որ ես եմ, որ վերջին դատաստանին օրը աստուածային կարողութեամբս երկինքին ամպերուն վրայ պիտոր իմ դալս տեմնէք » : Աս որ լսեց քահանայապետը, կատղեցաւ վրայի լաթերը պատուեց ու ըսաւ. « Տեսէք սըւոր ըրած հայհոյանքը, այսուհետեւ վկայ ալպէտքը չէ, որ ամենքդ լսեցիք, ուրեմն ինչպէս կ'երկնայ ձեզի » : Անոնք ալ պատասխան տուին թէ « Մեռնելու արժանի է » . և անտեղը շուտ մը մէկը մէկալը սկսան

նախատելով Յիսուսի երեսը թքնել, զարնել, ու  
հազար քամահրանք նախատինը ըսել իրեն, և  
ումանք ալ գլուխը լավ՝ մը ձգեցին որ չտեսնայ,  
ու անանկ կը զարնեին՝ ծաղը ընելով կը հարցը-  
նեին . « Թէ Քրիստոսն ես նէ՝ մարգարե-  
ցիր գիտցիր թէ ովէ քեզի զարնողը » :

Այս ատենս Պետրոս որ ինքն ալ Յիսուսի ե-  
տեէն քահանայապետին տունը եկեր էր, երբոր  
դուրսը ծառաներուն հետ կրակին քովը նստեր  
կը տաքնար, ան տեղը քահանայապետին աղա-  
խինը եկաւ՝ իրեն նայեցաւ ու ըսաւ . « Հա՞ դուն  
ալ Յիսուս Նազարեցիին հետ էիր » : Պետրոս  
ալ ամենուն առջեւը ուրացաւ ըսաւ թէ « Ես  
զան չեմ ճանչնար, չեմ գիտեր դուն ինչ կը-  
սես » . ու աս որ եղաւ՝ ետեէն մէկ մը հաւը  
կանչեց : Ետքը երբոր նստած տեղէն ելաւ  
դուրս եկաւ . ուրիշ կնիկ մըն ալ զինքը տեսաւ,  
ան ալ անտեղը եղած մարդիկներուն ըսաւ թէ  
« Այս ալ Յիսուս Նազարեցիին հետ էր » . ա-  
նոնք ալ զբայ տալով որ հարցուցին, Պետրոս  
մէկ մ'ալ ուրացաւ երդում ընելով ըսաւ թէ  
« Ես զան մարդը չեմ գիտեր չեմ ճանչնար » :  
Անկէ ետքը քիչ մըն ալ որ անցաւ՝ քահանայա-  
պետին ծառաներուն մէկը, որ ան ականջը կըտ-  
րուած Մաղքոսին ազգական էր, ասիկայ ալ Պետ-  
րոսը տեսածին պէս ըսաւ թէ « Դուն ան չես  
մի, որ ես քեզ պարտէզը տեսայ Յիսուսին հե-  
տը » . աս բանիս ուրիշներն ալ տէր ելան, ըսին  
թէ « Իրաւ որ աս ալ Յիսուսի հետ է, որ ինքն  
ալ գալիւացի է՝ ինչպէս իր լեզուն կը ցուցընէ » :  
Ան ատենը Պետրոս երբորդ անդամ սկսաւ նզո-  
վելով ( այսինքն նապէջ տալով ) երդուըննալ  
թէ « Ես զան մարդը չեմ ճանչնար չեմ գիտեր » .

ու շուտ մը ըսածին պէս՝ հաւն ալ երրորդ անգամ կանչեց։ Յիսուս ալ ան ատենը որ անդին չարչարանաց մէջ էր՝ գլուխը վերցուց դէպ՚ի Պետրոսը նայեցաւ. և աս նայելով՝ Պետրոսի միտքը ինկաւ Յիսուսի ըսածը, ու շուտ մը ինքերեն գալով սաստիկ զղջացաւ, ձգեց անկեց դուրս ելաւ, ու սկսաւ լալ ողբալ իր ըրած ու բացութիւնը։

### Գ Լ Ո Ւ Խ Լ.

Յիսուս Պիղատոսի դատատաներ իր հանեն, և չարչարելեն ետեւ կը դատապարտեն որ իսաչուխ

(Մատթ. ۱۵: — Մարկ. ۲: — Ղուկ. ۱۴: —  
Յով. ۲:)

Յիսուս այսպէս ան հինգշաբթի գիշերը տանցուելէն ետքը ուրբաթ օրը առտուանց կանուխ նորէն մէկտեղ ժողվեցան բոլոր քահանաները ու կարդացողները՝ խօսք դրին որ ալ չուշացընեն զինքը շուտով սպաննեն։ Բայց Հրէաները իշխանութիւն չունենալով աս բանս գլուխ տանելու՝ առին Յիսուսը Պիղատոսի տարին, որ Հռոմայեցւոց գիշէն դատաւոր դրուած էր Երուսաղեմի վրայ։ Ան ատենը Յուդան ալ տեսնելով որ Յիսուս դատապարտուեցաւ որ մեռնի՝ իրեն մէկ զղջում մը եկաւ. ուստի տարաւ քահանայապետներուն ետ տուաւ ան իր առած երսուն արծաթը ու ըսաւ թէ « Մեղայ որ ասանկ արդար մարդու արիւնը մտայ »։ Անօնք ալ ըսին թէ « Մեր ինչ հոգն է, դուն գնա մտմտա »։ Յուդա ալ ան ստակը տարաւ տաճարը ձգեց,

ու յուսահատութենէն գնաց ինք զինքը կախեց խղղեց : Քահանայապետներն աշան ստակը արիւնի գին է լսելով արժանի չտեսան որ տաճարը առնեն , հապա խորհուրդ ըրին՝ անով մէկ բրտի ագարակի մը ( այսինքն չէօմիկածիի թառլա մը ) գնեցին , որ օտարականներու ( այսինքն զարիս ներու ) գերեզմաննոց ըլլայ . և աս պատճառովս ետքը ան տեղը՝ Արիւնի Ագարակ ըսուեցաւ :

Հիմա գանք որ՝ երբոր Յիսուսը Պիղատոսի առջեւ հանեցին , սկսան վրան սուտ բաներ ըսել թէ « Աս մարդս մեր ազգը կը մոլորցընէ , ու թողչտար որ Հռոմայեցւոց կայսերը գրած հար կը կամ տուրքը վճարենք տանք , և կ'ըսէ թէ ինքը Քրիստոս՝ այսինքն Մեսիան է , ու թագաւոր է » : Պիղատոս ալ Յիսուսը առանձին քովը կանչեց առաւ , ու իրեն հարցուց թէ « Դուն Հրեաներուն թագաւորն ես մի » : Յիսուս ալ պատասխան տուաւ թէ « Անանկ է՝ ինչպէս որ ըսիր . բայց իմ թագաւորութիւնս աս աշխարհիս վրայ չէ . հապա թէ անսմկ ըլլար նէ՝ իմ ծառաներս չին թողուր որ աս Հրեաներուն ձեռքը իյնամբ . հապա ես աշխարհք եկեր եմ որ Ճշմարտութիւնը քարողեմ » : Պիղատոս նորէն տարաւ Յիսուսը ան Հրեաներուն առջեւը հանեց , ու ըսաւ թէ « Ես աս մարդուս վրայ վնաս ( այսինքն սուչ ) չեմ գտնար , որ զինքը սպաննել տամ » : Ան ատենը անսուք նորէն կատղած՝ սկսան կերպ կերպ բաներ ըսել Յիսուսի վրայ : Յիսուս ալ ամենենին պատասխան չէր ի տար , այնչափ որ՝ Պիղատոս ալ զարմացաւ թէ Յիսուս ինչպէս բերանը չբանար իրեն անմեղութիւնը ցուցըներ : Ետքը անոնց ըսածէն երբոր իմացաւ Պիղատոս որ Յիսուս գալիլեացի է , որ

ասով Հերովդեսի իշխանութեան ներքեւ կ'իյնար , վրայէն թոթվեց՝ Յիսուսը Հերովդեսի խրկեց , որ ան ալ ան օրերը Երուսաղէմ եկերէր : Հերովդէս առջի բերանը երթոր Յիսուսը տեսաւ , շատ ուրախացաւ . ինչու որ՝ շատոնցմէ լսեր էր Յիսուսի վրայ , ու հետաքրքրութեամբ կ'ուզէր որ մէկ հրաշք մըն ալ Յիսուս իր առջերը ընէ . ուստի սկսաւ շատ բաներ Յիսուսի հարցընել : Բայց Յիսուսէն ամենեին մէկ պատասխան մը որ չպատճեց , անոր համար Հերովդէս ալ զինքը քամահրելով ու ծաղք ընելով՝ վրան Ճերմակ լաթ մը ձգել տուաւ , ու նարէն Պիղատոսի դարձուց , որ երթայ ինքը Յիսուսի դատաստանը տեմնէ :

Ան ատենը Պիղատոս Յիսուսի ամբաստանող ներուն յայտնի ըսաւ թէ « Դուք զասիկայ ինծի բերիք ըսիք թէ մէկ խռովարար մարդ մընէ . բայց ինչպէս դուք ալ տեսաք՝ ես վրան ատձեր ըսածներէն բան մը չեմ գտներ . ինչպէս Հերովդէս ալ տեսաւ որ անանկ բան մը չէ ըրեր՝ որ մեռնելու արժանի ըլլայ . ուրեմն քիչ մը պատիժ տանք ասոր՝ ու թողունք որ երթայ , ինչպէս դուք ալ սովորութ իւն ունիք՝ որ զատկին մէկ բանտարկեալ մը ազատէք , թողարակ Յիսուս Քրիստոս ըսուածը ըլլայ անիկայ » : Աս ատեն ներսբանտը մէկչարագործ մարդասպանաւազակ մը կար՝ Յեսու Բարաբեա անունով . ուստի երբոր Պիղատոս առ բանս առջենին դրաւ , քահանայապեաները և իշխանները ժողովուրդը յորդորեցին , անանկ ամէնքը մէկ բերան կանչեցին թէ « Կ'ուզէնք որ Բարաբեան արձեկէս , ու Յիսուսը մեռցընես » : Ասոր վրայ Պիղատոս ալ աղէկ հասկընալով Յիսուսի անմեղութիւնը՝ ու

անոնց չար նախանձը, և ուղելով որ Յիսուսը  
խալսուե՛ բանը ուշացուց, նորէն իրենց հարցուց  
թէ « Հապա ի՞նչ կ'ուղեք որ ընեմ ձեր Հրեից  
թագաւորը » : Անոնք ալ կանչեցին թէ « Խա-  
զը հանէ, թող խաջուի » : Ան ալ ըսաւ . « Ին-  
չու, ի՞նչ չար բան գործեց . ես մեռնելու վաս  
մը անոր վրայ չտեսայ » : Անոնք ալ ամէնքը ա-  
ւելի կատղած ոտք կոխեր՝ կը կանչուրոտէին թէ  
« Կ'ուղենք որ խաչ հանես » : Պիղատոս ան ա-  
տենը ջուր ուղեց առջենին ձեռքը լուաց՝ ըսաւ  
թէ « Ես իմ ձեռքս ատ արդար մարդուն ա-  
րիւնովը չեմ պլըշալիեր, դուք գիտէք » : Ասոր  
երբոր բոլոր ժողովուրդն ալ պատասխան տուաւ  
թէ « Թող մեր վրայ և մեր տղոցը վրայ ըլլայ ա-  
տոր արիւնը » , ան ատենը Պիղատոս ալ Յիսու-  
սը իր զինուորներուն ձեռքը տուաւ որ տանջեն :  
Զինուորները ան ատենը նորէն Յիսուսը աղէկ  
մը ծեծելէն ետեւ, մէջերնին առին՝ լաթերը  
վկայէն հանեցին, ու ծաղը ընելով վրան մէկ  
կարմիր լաթ մը ձգեցին, մէկ փուշէ ոլլրած պը-  
սակ մը թագի տեղ գլուխը անցուցին, ու ձեռ-  
քը մէկ եղէդ մը ( այսինքն քամըշի մը կտոր )  
տուին դաւազանի տեղ, և զինքը անանկ նստե-  
ցուցած՝ կու գային, առջեը ծունկ կը տրէին, ու  
ծաղը ընելով կ'ըսէին . « Ո'զջ լեր, թագաւոր  
Հրեից » . ետքը կ'ելլէին երեսը թքնելով ան  
եղէգը ձեռքէն կ'առնեին՝ անով գլխուն կը զար-  
նէին . ու ոմանք ալ երեսը ապտակ ( այսինքն  
շամառ ) կը զարնէին :

Ետքը Պիղատոս Յիսուսը այսպիսի ողորմելի  
կերպարանքով նորէն Հրեաներուն առջեը հա-  
նեց ու ըսաւ . « Գիտնաք որ ես ասոր վրայ գա-  
տապարտելու բան չգտայ . ահա ձեր մարդը ձեզի,

գուշք առելք ինչպէս կ'ուզէք նէ խաչեցէք » : Առնոնք ալ պատասխան տուին թէ « Մեր օրենքը կ'ըսէ որ այդպիսի մարդը պէտք է որ խաչուի . ինչու որ՝ ինքը զինքը Աստուծոյ որդւոյ տեղ կը դնէ » : Աս որ լսեց Պիղատոս՝ սիրտը վախ մը ինկաւ . ուստի նորէն Յիսուսը առանձին առաւ , սկսաւ իրեն հարցընել թէ « Դուն ինչ ես , ուսկից եկեր ես » : Յիսուս ալ աս բանիս ամենամին պատասխան չտուաւ : Պիղատոս ալ ըստաւ . « Ատ ինչ է , հետս չես ուզեր խօսիլ . չես գիտեր որ իմ ձեռքս է իշխանութիւնը քեզ խաչ հանելու կամ թէ խալըսելու » : Ան ատենը Յիսուս ալ ըստաւ . « Դուն իմ վրաս իշխանութիւն չէիր ունենար՝ թէ որ վերէն քեզի տուած ըլլար նէ . անոր համար ով որ զիս քեզի մատնեց նէ՝ մեծ յանցաւորը (այսինքն սուլլուն) ան է » : Աս բանիս վկայ Պիղատոսի խղճմուանքը աւելի զարկաւ , կ'ուզէր որ Յիսուսը ազատէ . բայց Հրէաները նորէն սկսան կանչուըռտել . ու Պիղատոսի ասանկ ըսել թէ « Ատ մարդը ազատէս նէ՝ Հռոմայեցւոց կայսերը բարեկամը չես . ինչու որ՝ ով որ զինքը թագաւոր կ'ըսէ նէ , անիկայ կայսերը գէմ գլուխ կը վերցընէ » : Ան ատենը Պիղատոս նորէն Յիսուսը Հրէից առջել համեց ու ըստաւ . « Ահա ձեր թագաւորը ձեզի կու տամ » : Անոնք ալ նորէն սկսան կանչել . « Վերցմւը վերցմւը մեր մէջէն ատ մարդը , ու խաչ հանէ » : Պիղատոս ալ հարցուց ըստաւ թէ « ի՞նչ է՝ կ'ուզէք որ ես ձեր թագաւորը խաչ հանեմ » : Քահանայապետներն ալ ասոր պատասխան տուին թէ « Մենք կայսերմէն՝ ի զատ թագաւոր չունինք » : Ետքը երբոր ալ ուրիշ ձար չտեսաւ Պիղատոս , ինքն ալ վՃիռը կտըեց

ան ուրբաթ օրը Հրեից պասքայի տօնին կես  
առուր ատենը, ձեռուրնին տոււաւ որ առնեն  
տանին ուզածնին պէս Յիսուսը խաչը հանեն,  
ու Յեսու Բարաբբա աւազակը ազատեն:

### Գ. Լ. ՈՒ Խ. Ա.

Յիսուսի խաչելուրիւնը ու բաղումը:

(Մատթ. հէ: — Մարկ. ժն. — Ղուկ հգ: —  
Յով. ժթ:)

**Պիղատոսի զինուորները** ան ատենը Յիսուսը  
բռնեցին մէջերնին առին, ան կարմիր լաթը  
վրայէն հանեցին՝ ու իր լաթերը նորէն հագու-  
ցին, անանկ խաչը ուսը (այսինքն օմուզին վրայ)  
գրած սկսան դէպ 'ի Գողգոթա լեռը տանիլ:  
Ճամբան Երթալինի մէկ մարդ մը դիմացնին  
ելաւ, որ Սիմոն կիւրենացի կ'ըսուէր. զասիկայ  
ալ բռնեցին որ Յիսուսի հետ վերցընէ տանի  
ան խաչափայտը: Յիսուսի ետևէն շատ ժողո-  
վուրդ էրիկ մարդ կնիկ մարդ կ'երթային, ու  
զութերնին շարժելով կու լային Յիսուսի խեղ-  
ճութեանը վրայ: Յիսուս ալ դարձաւ անոնց ը-  
սաւ. « Դստերք Երուսաղեմի, իմ վրաս մի  
լաք, հապա ձեր վրայ և ձեր որդւոցը վրայ լա-  
ցէք. ատեն պիտոր գայ որ՝ Երնեկ ըսեն ամուշ-  
ներուն որ զաւակ չեն բերեք. և սաստիկ նեղու-  
թենէն լեռներուն պիտի ըսեն թէ՝ Վրանիս  
Փլէք մեզ ծածկեցէք, որ աս խեղճութիւններս  
չտեսնենք. թէ որ դալար կամ կանանչ ծառին  
այսպէս կ'ընեն՝ ինչպէս կը տեսնէք իմ վրաս,  
հապա չորցած ծառին ի՞նչ պիտի ըլլայ»:

Երբոր ալ Գողգոթա լեռը հասան, Յիսուսի  
 Եղիովիառնած զինի տուին. ան ալ համը ա-  
 ռաւ նէ՝ չուզեց խմել: Ետքը լաթերը վրային  
 հանած անանկ մերկ Յիսուսը խաչին վրայ հա-  
 նեցին գամեցին. ու իրեն երկու զին մէկ մէկ  
 աւազակ մարդիկ ալ Հրեաները ան օրը բերին  
 խաչել տուին, որ ասով աւ ելի նախատինք ըլլայ  
 Յիսուսի: Յիսուս որ խաչին վրայ ելաւ, առջի  
 խօսքը իր խաչ հանողներուն վրայ աղօթելը ե-  
 ղաւ՝ որ ըստաւ. « Հայր իմ, ասոնց թողութիւն  
 տուր որ չեն գիտեր ինչ կ'ընեն » : Պիղատոս  
 մէկ տախտակի մը վրայ՝ Յիսուսի վրան դրած  
 յանցանիքները ( այսինքն սուչը ) ասանկ գրել  
 տուաւ՝ թէ Ասիկայ է Յիսուս Նազովեցի Թա-  
 գաւոր Հրեից. և աս բանս իրեք աղգի լեզուով  
 այսինքն հրեարէն, հռոմայեցիերէն ու հռոմե-  
 րէն ըրաւ, անանկ խաչին վրայ դնել տուաւ,  
 որ ամէնքը կարդան ու իմանան: Ան որ տեսան  
 Հրեաները, Պիղատոսի աղաւեցին որ անանկ  
 չգրէ՝ Թագաւոր Հրեից, հոգա ասանկ թէ՝  
 Ինքը ըստաւ որ թագաւոր եմ Հրեից: Պիղատոս  
 ալ իրենց պատասխան տուաւ թէ « Գրածս գը-  
 րուած է, փախելըլլար »: Ան ատենը զինուոր-  
 ները Յիսուսի լաթերը առին չորս բաժին ըրին՝  
 մէջերնին բաժնեցին, ու պատմուաննը կամ կա-  
 պան վերէն՝ ի վար բոլորը հիւսուածով գոր-  
 ծուած ըլլալով՝ մեղքընցան կտըրտել. ուստի  
 վրան վիճակ ձգեցին, որ անանկ մէկուն ինկաւ:  
 Հրեից քահանայապետները ու իշխանները  
 իրենց մարդիկներովը՝ ան ժամանակը Յիսուսի  
 առջեր եկած՝ օխ կանչելով հազար նախատանք  
 ու հայհոյանք կու տային Յիսուսի, ու քամա-  
 հրելով կ'ըսէին. « Թէ որ քու ըստածիդ պէս

գուն Աստուծոյ Որդի ես նէ՝ քեզ հիմա խալը-  
սէ, ատ խաչէդ վար ինջիր՝ որ քեզի հաւա-  
տանք. տեսկէը սըւոր, կ'ըսէին, որ ուրիշները ա-  
զատեց, ու ինքը զինքը չկրնար աղատել. թէ  
որ իր յոյսը Աստուծոյ վրայ դրեր է նէ, թող  
Աստուած հիմա զինքը ասկէց ազատէ»։ Զի-  
նուորներն ալ անոնց ըրածը տեսնելով՝ իրենք ալ  
ծաղը ընելու բաներ կ'ըսէին։ Եւ աս հերկի չէ՝  
նաև ան Յիսուսի քով խաչուած աւազակներուն  
մէկը գարձաւ ինքն ալ Յիսուսի ըսաւ. « Թէ  
որ դուն Քրիստոսն ես նէ, քեզ ալ մեզի հետ  
ասկէց ազատէ»։ Բայց ան ժամանակը մէկալ  
աւազակը զանիկայ չեխեց թէ « Աստուծմէ չես  
վախնար, որ դուն ալ ան պատիժը կը քաշես  
կոր. մենք, ըսաւ, արժանապէս մեր ըրածին  
պատիժը առեր ենք, բայց ասիկայ մէկ չար բան  
մը չէ գործած»։ Ետքը գարձաւ Յիսուսի ը-  
սաւ. « Տէր, յիշէ զիս երբ որ քու թագաւորու-  
թեամբդ գալու որ ըլլաս»։ Յիսուս իրեն պա-  
տասխան տուաւ թէ « Ճշմարիտ կ'ըսեմ քեզի՝  
որ այսօր դրախտը իմ հետո մէյտեղ պիտի ըլ-  
լաս»։

Յիսուսի խաչելութեան ատենը իրեն ազգա-  
կաններէն ալ քովը եկեր կեցեր էին. ասոնց մէ-  
ջը Յիսուս իր մայրը կոյսն Մարիամ տեսնելով,  
և իր սիրական Յովհաննէս աշակերտը, մօրը  
ցուցընելով ան աշակերտը՝ ըսաւ թէ « Ահա քու-  
որդիդ» , ու աշակերտին ալ իր մայրը ցուցընե-  
լով՝ ըսաւ. « Ահա քու մայրդ» . և անկէ ետքը  
Յովհաննէս ալ զկոյսն Մարիամ որ Յիսուսէ  
որը մնացած էր՝ իր տունը առաւ պահեց։ Յի-  
սուս կէս օրուան դէմ վեց ժամին (այսինքն սա-  
համին) խաչին վրայ բեեռուելուն պէս՝ արել

խաւարեցաւ, և բոլոր աշխարհք մթքնցաւ իրեք  
ժամի չափ, ու ինը ժամին ատենները՝ կէսօքը  
իրեք ժամանցած՝ Յիսուս ամուր ձայնով կան-  
չեց. « Եւ է լ լամա ապագլանի, որ ըսել է. Աս-  
տուած իմ, Աստուած իմ, ինչու զիս երեսէ թռ-  
ղեր ես » : Ետքը երբոր ըսաւ թէ « Ծարուեր  
եմ », շուտ մը մէկը վազեց՝ սպունդը ( այսինքն  
սիւնկերը ) հոն քացախը թաթխեց՝ ու եղեղի  
մը վրայ անցուցած դէպ՚ի Յիսուսի բերանը եր-  
կընցուց։ Յիսուս ալ երբոր ան քացախը բերա-  
նը առաւ, ըսաւ. « Ա, ամէն բան լմբնցաւ » .  
ու նորէն ամուր ձայնով կանչեց ըսաւ. « Հայր,  
քու ձեռքդ կաւանդեմ իմ հոգիս » . անանկ  
դլուխը վար ծռեց՝ հօգին տուաւ. Ան ատենը  
Երուսաղեմի տաճարին վարագոյը վերէն ՚ի  
վար երկուք ձղքուեցաւ, երկրաշարժութիւն ե-  
ղաւ, որ ապառաժ քարեր պատռեցան, գերեզ-  
մաններ բացուեցան, ու շատ արդար մարդիկ-  
ներ յարութիւն առած՝ Երուսաղեմի մէջը շատ  
մարդոց երեցան՝ Յիսուսի ձշմարիտ յարութիւ-  
նը հաստատելու համար : Ան տեղը հարիւրա-  
պետն ալ իր զինուորներուն հետ աս հրաշքները  
տեսնելով, սոսկացին՝ ու Յիսուսի համար ըսին  
թէ « Ճշմարիտ աս մարդս Աստուծոյ Որդի  
էր » : Նմանապէս քովը գտնուած ժողովուրդն  
ալ Յիսուսի վրայ խղճալով կուրծքերնին զար-  
նելով ելան ետ դարձան։ Երբոր ալ իրիկունը  
մօտեցաւ, Հրէաները խղճմտանք ընելով թէ  
օրինաց դէմ՝ չըլլայ որ ան խաչտածներուն մար-  
մինները ինչուան մէկալօրը խացին վրայ մնան,  
որ ան շաբաթն օրը իրենց մեծ տօնախմբութիւն  
էր, գացին Պիղատոսէն ուղեցին որ անոնց ծըն-  
կուըները ջարդեն՝ որ շուտով մեռնին, ու անկէց

վերցուցին։ Ուստի Եկան զինուորները առաջ ան երկու աւազակներուն ծնկուըները ջարդելովմեռուցին։ Ետքը երբոր Յիսուսը տեսան որ հոգին աւանդեր է, անորը ջարդեցին։ Հապա զինուորներուն մէկը ձեռքի տէգովը (այսինքն մզրաքովը) Յիսուսի կողը խոցեց, ու շուտ մը արիւն ու ջուր բղխեց կողէն։

Ան ատենը Յովսէփ արեմաթացին, որ ինքն ալ Հրէից իշխաններէն մէկն էր, և գաղտուկ Յիսուսի աշակերտութիւն կ'ընէր՝ գնաց Պիղատոսէն հրաման առաւ, որ ինքը երթայ Յիսուսի մարմինը խաչէն ինջեցընէ գերեզման դնէ։ Ուստի Նիկոդեմոս ըսուած իշխանին հետ (որ ան ալ ծածուկ Յիսուսի աշակերտներէն էր) Եկան խաչէն ինջեցուցին Յիսուսի մարմինը, մեծարան քով զմըուեցին, ու մաքուր կտաւով պատած՝ հոն խաչելութեան տեղին մօտ մէկ պարտեզի մը մէջնոր քարէ փորած գերեզմանը դրին, ու մէկ մեծ քարով մը գերեզմանը գոցեցին՝ ելան գացին։ Բայց շաբաթ առտուանց քահանայապետները ու Փարիսեցիները նորէն Պիղատոսի գացին ըսին թէ «կը յիշենք որ ան խարեբան ողջ էր նէ կ'ըսէր թէ իրեք օրէն ետե յարութիւն պիտի առնեմ. ուստի հրաման տուր որ՝ գերեզմանին քով աս իրեք օրս պահապան կենայ, որ ըրլայ թէ իր աշակերտները գիշերանց գան մարմինը գողնան, ու ժողովրդին մէջը ձայն հանեն թէ յարութիւն առաւ, և ասով Ետքի մոլորութիւնը առջինէն գէշը ըլլայ»։ Պիղատոս ալ ըսաւ թէ «Գացէք ինչպէս կ'ուզէք նէ՝ անանկ ըրէք»։ Անոնք ալ գացին գերեզմանին քարը աղէկ մը ամրցուցին, կնիք (այսինքն մէջ

հիւր) զարկին վրան, ու անանկ քուլը զինուորներ  
պահապան դրին:

### Գ. Լ. Ա. Խ. Լ. Բ.

Յիսուսի փառատր յարուրիւնը, աշակերտաց  
երևումը:

(Մաթե., 16: — Մարկ., 8:2: — Ղուկ., 1:1: —  
Յով., 1: 11:)

Եաբաթ իրիկունը իւղաբեր կանայքը, այս-  
ինքն Մարիամ Մագդաղենացին, Մարիամ  
Յակոբայ ըստւածը, Յօհաննա ու Սողոմէ՛ մէկ-  
տեղեկան, խունկեր ու անուշահոտ եղեր առին,  
պատրաստեցին՝ որ երթան Յիսուսի մարմինը նո-  
րէն օծեն՝ աւելի պատիւ ընեն: Ուստի առ-  
տուանց կանուխ երբոր ելան որ գերեզմանը  
երթան, ձամքան անձրկեր էին թէ՛ ան գերեզ-  
մանին մէծքարը վրայէն ովլ պիտոր վերցնէ՛.  
բայց հօն համելնուն պէս՝ յանկարծակի մէկ  
շարժ մը եղաւ, ու երկինքէն լուսաւոր ձիւնի  
պէս ձերմակ լաթերով հրեշտակ մը ինջաւ, ու  
ան գրանը քարը մէկդի գրած վրան նստաւ:  
Աս բանս որ եղաւ, ան զինուոր պահապանները  
վախէն մեռելի պէս հօն տեղը գետինը ինկան.  
և անոնցմէ ոմանկը ալքաղաքը վաղեցին քահա-  
նայապետներուն աս հրաշքս պատմեցին. անոնք  
ալ մէյտեղ խորհուրդ ըրին, ու շատ ստակ  
տուին անոնց, որ աս բանս գաղտուկ պահեն՝  
մարդու չզրուցեն, հապա անանկ ձայն հանեն  
թէ՛ գիշերանց իրենք որ քուն էին, Յիսուսի  
աշակերտնելը եկեր անոր մարմինը գողցեր են.

և իրենց աս ալ ըսին։ « Թէ որ ձայնը դատաւ-  
ւորին ականջը հասնի նէ , դուք մի վախնաք ան-  
հոգ կեցիք , մենք բանը կը շինենք »։ Եւ ա-  
նանկ Հրեաներուն մէջը աս սուտ խօսքս փը-  
ռուեցաւ։

Հիմա գանք որ , երբոր աս իւզաբեր կանայ-  
քը գերեզմանին դուռը ասանկ բաց գտած ներս  
որ մտան , հոն Յիսուսի մարմինը չգտան . հապա-  
անոր տեղը երկու լուսաւոր հրեշտակ տեսան ,  
որ մէկը դարձաւ ասոնց ըսաւ . « Մի վախնաք ,  
դուք եկեր եք Յիսուսը կը փնտուեք . բայց հոս  
չէ՝ ինքը յարութիւն առեր է , ինչպէս որ ձեզի  
առաջուց ըսեր եր » . և իրենց աս ալ ըսաւ որ՝  
երթան Յիսուսի աշակերտացը աս բանս աւե-  
տիս տան : Բայց ասոնցմէ Մարիամ Մագդա-  
ղենացին , ինչպէս կ'ըսեն՝ առջի բերանը շուտ  
մը տեսածին պէս որ Յիսուսի մարմինը գերեզ-  
մանին մէջը չէ՝ վազեց եկաւ Պետրոսն ու Յով-  
հաննէսը գտաւ , իրենց ըսաւ թէ « Մեր տէրը  
գերեզմանէն վերցուցեր են , չենք դիտեր ուր  
դրեր են » : Անոնք ալ ելան հետը գերեզմանը  
եկան՝ տեսան որ իրաւ ըսածին պէս Յիսուսի  
մարմինը հոն չկայ . ուստի իրենք ալ թողուցին  
նորէն դարձան որ մէկալ աշակերտներուն աս  
բանս պատմեն : Ան ատենը Մագդաղենացին որ  
մինակ գերեզմանին քովը կեցած կու լար , ան  
հրեշտակները իրեն հարցուցին թէ « Կնիկ , ին-  
չու կու լաս » : Ան ալ ըսաւ թէ « Հապա իմ  
տէրս աս գերեզմանէս վերուցեր են , ու չեմ գի-  
տեր ուր տարեր դրեր են » . աս ըսելու ատեն ինչ-  
պէս եղաւ որ՝ գեղի ի ետքը դարձաւ մէկ մարդ  
մը տեսաւ , որ Յիսուսն էր . ու ինքը չհանցաւ ,  
կարծեց թէ պարտիզպան մըն է : Յիսուս ալ

Հարցուց իրեն. « Կնիկ, ինչո՞ւ կու լաս, զով կը փնտուես » : Ան ալ պատախան տուաւ թէ « Տէր, թէ որ դուն առիր նէ, ինդրեմ որ ինձի ըսես՝ ուր տարիր դրիր, որ ես երթամանկէց վերցընեմ » : Ան ատենը Յիսուս ալ իր սովորական ձայնովը զինքը կանչածին պէս՝ « Մարիամ», Մագդաղենացին շուտ մը իմացաւ, ու իրեն պատախան տուաւ. « Տարբունի » , այսինքն Հրամմէ, Վարդապէտ, ու վազեց որ ոտուըներուն պլուի. բայց Յիսուս չժողուց որ անժամանակը իրեն մօտենայ, հապա ապրսապրեց որ երթայ աշակերտներուն պատմէ, ու ըսէ թէ ինքը առ Սբուած պիտի համբառնայ: Ետքը Յիսուս ան տեղէն անյայտ եղածին պէս՝ Մագդաղենացին ալ շուտ մը վազեց գնաց աս բանս աշակերտներուն պատմելու:

Ան օրը Յիսուսի մէկալ աշակերտներէն երկու հոգի՝ Եմմաւուս գեղն որ կ'երթային աս բաներս մէջերնին խօսելով, Յիսուս առանց զինքը անսնց յայտնելու՝ քովերնին եկաւ, ու հետերնին երթալով ինքն ալ հարցուց իրենց թէ « Աս ի՞նչ բանի վրայ է ձեր խօսքը, ինչո՞ւ ատանկ տրտում կ'երթաք » : Անսնցմէ մէկը որ կզէուպաս կ'ըսուեր՝ դարձաւ իրեն ըսաւ թէ « Դուն միայն մնացեր ես Երուսաղէմ՝ որ աս օրերս հօն եղած բաները չես իմացեր. որ ինտօր ան Յիսուս Նազովեցին սուրբ ու արդար մարդը՝ մեր իշխանները բռնեցին խաչին վրայ սպաննել տուին. որ մենք յոյսերնիս վրան դրեր էինք թէ ան պիտի Խրայելացիքը փրկէ» . ու Ետքը աս ալ ըսին թէ՝ ի՞նչպէս ան կնիկները հրեշտակներէն լսեր են թէ Յիսուսը ողջ է: Աս բաներս լսելով՝ Յիսուս ալ երեմնին տուաւ

որ ինչպէս մտուրնին չեն բերեր մարգարեկից Քրիստոսի վրայ ըսածները՝ որ կատարուեցաւ. Ետքը մէկիկ մէկիկ անոնց տնօրինական խորհուրդները մեկնելով երբոր ալիրիկուան դէմ Եմմաւուս գեղը հասան, Յիսուս անանկ ցուցուց թէ ինքը ալառաջ պիտոր երթայ. անոնք ալիրիկուն է ըսելով չժողուցին՝ հոն հետերնին բռնեցին. Ետքը երբոր մէկտեղ սեղան նստան որ ուտեն, Յիսուս հացը ձեռքը առաւ օրհնեց, ու կտըրտելով իրենց ձեռքը տալուն պէս՝ աջուրնին բացաւ, որ ձանցան զինքը. ու ինքը շուտ մը առջևնէն աներեւոյթ եղաւ. Անոնք ալելան նորէն Երուսաղէմ մէկալոնցքով եկան, ու դեռ իրենք իրենց հանդըպած բանը չըսած՝ լսեն որ մէկալ առաքեախները իրենց կը պատմէին թէ՝ Յիսուսյարութիւն առեր է, ու Պետրոսի երեցեր է:

Հոն առաքեալը մէկտեղ ժողված Հրէաներուն ահէն դռները գոց, երբոր աս բաներուս վրայ շփոթած կը զրուցէին, Յիսուս նորէնյան կարծ մէջերնին երեցաւ. «Ողջոյն ձեզ, ըսաւ, ես եմ՝ մի վախնաք». անոնք ալոր ահռած կեցեր էին, Յիսուս «Եկէք, ըսաւ, ձեռքս ու ոտքս բռնեցէք որ իմանաք թէ ես եմ»: Ետքը աս բանս հաստատելու համար՝ իրենցմէ կերակուր ուղեց. անոնք ալքիչ մը խորված ձուկ ու մեղք ունէին, ան տուին. Յիսուս ալառաւ առջևնին կտոր մը անկէց կերաւ. ու Ետքը իրենց Հոգւոյն Սրբոյ չնորհքը պարգևելով՝ հրաման տուաւ որ ալերթան չորս դին աշխարհք քարոզեն. անանկ աներեւոյթ եղաւ. Աս ատենը Թումաս առաքեալը հոն չէր. ուստի Ետքը երբոր դարձաւ առաքելոց քով եկաւ, և անոնցմէ

լսեց որ կ'ըսէին թէ « Մենք հիմա Յիսուսը տեսանք » , Թումաս ըսաւ որ « Ես ինչուան որ իմ աքքովս անոր ձեռացը մէջի գամին նշանը չտեսնեմ , ու ձեռքովս չբռնեմ , և ձեռքս խոցուած կողը չխոթեմ նէ՝ չեմ հաւտար » : Անոր համար ասկէ ութը օրէն ետքը երբոր բոլոր աշակերտները նորէն հոն տեղը ժողված՝ Թումաս ալ մէջերնին էր , Յիսուս մէկ մ'ալ երեցաւ իրենց , ու ողջոյն տալէն ետև՝ դարձաւ Թումասի ըսաւ . « Եկուր ձեռքովդ իմ ձեռուըներուս խորերուն տեղը բռնէ նայէ , ու ձեռքդ կողը խոթէ , անանկ անհաւատ մ'ըլլար , հապա հաւատացեալ եզիր » : Ան ժամանակը Թումաս ալ հաւատալով կանչեց ըսաւ . « Տէր իմ և Ստուած իմ » : Յիսուս ալ իրեն պատասխան տուաւ թէ « Դուն զիս տեսար՝ ու անանկ հաւատացիր . Երանին անոնց որ զիս չտեսած՝ ինձի հաւատան » :

Ասկէ ետքը անգամ մըն ալ աշակերտները Տիբերեայ ծովուն քովը ձուկ բռնելու ատենը՝ իրենց երեցաւ Յիսուս . և անոնք որ բոլոր գիշերը դատեր էին՝ ու բան չէին բռնած , Յիսուս իրենց ծովուն մէկ կողմը ցուցուց որ ուռկաննին հոն ձգեն . Երբոր անանկ ըրին , շուտ մը հարիւր յիսունի չափ խոշոր ձկներ ուռկաննին մէջը առին , անաննկ որ՝ ձորով առանց պատռելու վեր քաշեցին : Աս հրաշքիս վրայ աշակերտներն ալ իմացան որ ինքը Յիսուսն է . ուստի քովը եկան ժողվեցան , ու մէյտեղ նստան ան ձկները եփեցին կերան : Ուտելէն ետքը Յիսուս Պետրոսի իրեք հեղ հարցուց թէ « Զիս կը սիրե՞ս մի » . Պետրոս ալ որ սրտով պատասխան տուաւ որ՝ « Այս , Տէր . դուն ալ զիտես որ քեզ կը սի-

ըեմն. Յիսուս ալիրեն ըստաւ. « Ատանկ է նէ՝  
դուն ալիմ գառներս ու իմ ոչխարներս արա-  
ծէ » : Եւ Յիսուս ասով Պետրոսի իրեք ան-  
գամուրացութեան մեղաց դեղը դրաւ, ու իրեն  
թողութիւն տուաւ՝ հետը հաշտուեցաւ : Ետքը  
Յիսուս Պետրոսի վրայ աս մարդարէութիւնս  
ալըրաւ որ ծերութեան ատենը իր ճշմարիտ  
հաւատոյն համար մարտիրոսութեամբ կեանկը<sup>ը</sup>  
պիտի տայ :

Սս մէկ քանի պատմածներէս'ի զատ Յիսուս  
յարութիւն առնելէն ետև ուրիշ շատ անգամ  
(ան քառսուն օրը՝ որ աշխարհքիս վրայ կեցաւ)  
իր աշակերտացը երեցաւ, ու քրիստոնէական  
հաւատքին բաները իրենց սորվեցուց : Ետքի  
անգամ որ երեցաւ, իրենց ապրասլրեց որ սպա-  
սեն ինչուան ինքը Հոգին Սուրբը խրկէ, որ գայ  
զիրենք չնորհքով լեցընէ, ու անկի ետքը ալ  
երթան իր աւետարանիը բոլոր աշխարհքիս քա-  
ռողեն : Անկի ետև Յիսուս մէյտեղ ժողվեց իր  
աշակերտները ու առաւ զանոնք Բեթանիայի  
քովը Զիթենեաց ըսուած լեռը ելաւ, և հոն  
օրհնելով զիրենք՝ անոնց աչաց առջեւը դէպ'ի  
երկինքը համբարձաւ գնաց : Երբոր ալ ամպե-  
րուն մէջը մտաւ աներեսոյթ եղաւ, ան տեղը եր-  
կու հրեշտակ Ճերմակ լաթեր հագուած եկան  
աշակերտներուն երեցան ու ըսին . « Ով գալի-  
լեացիք, ի՞նչ զարմացեր դէպ'ի երկինքը կը  
նայիք. աս Յիսուսը որ հիմա ձեզմէ զատուեցաւ  
երկինքը գնաց, նոյն կերպով փառաւորապէս  
պիտի մէկ օր մը նորէն դառնայ գոյ » : Աշա-  
կերտներն ալ անանկ Յիսուսի երկրպաշտութիւն  
ընելով և ուրախութեամբ փառք տալով Աստու-  
ծոյ Երուսաղէմ գարձան :





## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԳՈՐԾՈՅ ԱՌԱՔԵԼՈՅ



### Գ. ԼՈՒ Խ. Ա.

*Հոգոյն Արրոյ գալուստը՝ ու հաշատացելոց  
շատնալլ:*

ԱՌՔԻՄԻՍՈՍԻ 32: (Գործ. Ա. Բ.)

ՔՐԻՍՈՍ տէրն մեր Երկինքը համբառնալու  
ատենը ինչպէս որ ապլսպեր էր՝ բոլոր առա-  
քեաները և աշակերտները մէյտեղ մէկ տուն  
մը ժողվեցան, կոյսն Մարիամ ալ հետերնին,  
ու անդադար աղօթք ընելով կը սպասէին Հո-  
գոյն Սրբոյ գալուն որ իրենց խոստացեր էր խըլ-  
կելու. որանգայզ զիրենք աստուածային շնորհքով  
լուսաւորէ, որ Քրիստոսի նոր եկեղեցւոյն առջի  
հիմունքը պիտի ըլլային: Ան օրերը Պետրոս ա-  
ռաքեալը մէջերնին ելաւ ըսաւ որ՝ Յուդայի մատ-  
նիշն տեղը, որ կորեր գացեր էր, մէկ ուրիշ  
մը ընտրեն, որ տասուերկու առաքելոց համբան-  
քը լման մնայ: Ուստի Երկու հոգի, որ ինչպէս  
կ'ըսեն՝ ան Քրիստոսի աշակերտներէն էին, ըն-  
տրեցին առաջ բերին, մէկին անունը Յովսէփ  
կամ Յուստոս ըսուած, մէկալինը՝ Մատաթիա-  
և աղօթք ընելով վիճակ որ ձգեցին ասոնց վրայ,

Մատաթիայի ելաւ վիճակը, ու անանկ ինքը  
տասուերկու առաքելոց համբանքը մտաւ:

Համբարձմանէն տասն օր որ անցաւ՝ օր Պեն-  
տեկոստէ կ'ըսուէր, այսինքն զատկէն յիսուն օր  
ետեւ, առտուան դէմյանկարծակի երկինքը գո-  
ռալով մէկ սաստիկ հովմը ելաւ՝ եկաւ ան տու-  
նը մտաւ թնդացուց, ուր որ ասոնք ժողված կե-  
ցեր կը սպասէին. ու իրենց ամէն մէկուն գլխուն  
վրայ մէյմէկ կրակի բոցի պէս լեզուի ձեռվլցյս  
երեցաւ, (որ ան դրսուանց նշան եղաւ թէ Հո-  
գւոյն Սրբոյ շնորհքը եկեր է վրանին): Աս ե-  
ղածին պէս, ամէնքը Հոգւով Սրբով լեցուած՝  
սկսան կերպ կերպ լեզուներով համարձակ զրու-  
ցել ու քարոզել Քրիստոսի հաւատքը: Ան ատե-  
նը դրսի ուրիշ երկիրներէն շատ Հրեաներ որ  
Երուսաղէմ ուխտ եկեր էին՝ երբոր աս բանս  
իմացան, վազեցին հոն եկան, տեսան որ ասոնք  
իրենց գիտցած լեզուները համարձակ կը զրու-  
ցեն կոր, մէկը պարսկերէն, մէկը պարթևերէն,  
մէկը հոռմերէն, մէկը արապերէն, ու ալ ու-  
րիշ շատ կերպ լեզուներ. պաղեցան մնացին,  
« Աս ի՞նչ զարմանալի բան է, ըսին, որ աս միա-  
միտ գալիլեացի մարդիկը այսպիսի լեզուներ կը  
խօսին »: Ան մարդիկներէն ոմանք ալ եղան որ՝  
սկսան քամահրելով ըսել թէ « Ասոնք գինով-  
ցեր են »: Պետրոս առաքեալը ան ատենը մէ-  
կալ առաքեալներուն հետը մէկ բերան եղած՝  
ասոնց պատասխան տուաւ թէ « Քամ լիցի,  
գինով չենք. դեռ առտու է, աս ատենը գինի  
չխմուիր. հապա Հոգւով Սրբով լցուած ենք,  
ինչպէս Յովլելեայ մարգարէին բերնովը Աս-  
տուած առաջուց ըսեր էր թէ Հեղիշ յոդոյ իմէ  
'է Վէրայ ամէնայն Տարհնոյ, և Տարդարէասցին ուսորէք

յէր և դստերէ յէր», և այլն։ Ետքը Յիսուսի վրայ խօսքը դարձընելով՝ համարձակ առջևնին դրաւ անոնց քարողեց թէ « Աս Յիսուս Նազովը ցին, որ այնչափ հրաշքներովը ( որ դուք ալ տեսեր էք ) հաստատեր է թէ ինքը Ճշմարիտ մեսիան է, ու դուք երբոր զանիկայ բռնեցիք խաչին վրայ մեռցուցիք, ինքն ալ մարգարէից ըսածին պէս որ մեռնելէն յարութիւն առաւ երկինքը համբարձաւ, անկէց Հոգին Սուրբ Խրկեց մեզի, որոյ նշանը դուք հիմա մեր վրայ կը տեսնէք և մեզմէ կը լսէք »։ Այսպիսի քարոզութեամբը ան լսողներէն իրեք հազար հոգիի շափ զղջացան՝ դարձան, և ան օրը մլբտուեցան՝ Քրիստոսի հաւատացեալ եղան։ Եւ ասոնք ամէնը առաքելոց քովին չէին բաժնուեր, միշտ անոնց քարոզները մտիկ կը դնէին. հացերնին, աղօթքնին, ամէն բանելնին մէյտեղ. անանկ որ՝ մէջերնին իմն քուկդ չկար. Աստուածալ առաքելոց ձեռքովը շատ հրաշքներ գործելով մէկալ ժողովուրդն ալ իրենցմէ կը պատկառէր, և ասով օրէ օր հաւատացեալքը կը շատնային։

### Գ. Լ. ՈՒ Խ. Բ.

Ի ծնէ կաղին բժշկուրիւնը։

(Գործ. Գ.։)

Առաքեալները ան օրերը շատ անգամ տաճարը կ'երթային աղօթք ընելու. անգամմը հանդպեցաւ որ Պետրոս ու Յովհաննէս առաքեալ մէյտեղ իրիկուան ժամուն երթալնին՝ տե-

սան որ տաճարին դուռը մէկ կաղ (կամ քէօթ-  
քիւմ) մարդ մը քառսուն տարեկան, որ միշտ  
հոն կը բերէին կը դնէին որ ողորմութիւն մու-  
րայ, իրենցմէ ալ ողորմութիւն ուզեց։ Պետրոս  
առաքեալն ալ դարձաւ ըսաւ իրեն. «Նայէ ինչ  
կ'ըսեմ. ես արծաթ ու ոսկի չունիմ, հապա՝ ունե-  
ցածս աս է քեզի կու տամ. Յիսուսի Քրիստո-  
սի Նազովուցիին անունովը կ'ըսեմ որ՝ ոտքի վրայ  
ելես քալես երթաս»։ այսպէս ըսելով անոր  
ձեռքէն որ բռնեց վեր վերցուց, շուտ մը մարդը  
բժշկուեցաւ, ելաւ վագելովինքն ալ հետերնին  
տաճարը մտաւ, ու շնորհակալ ըլլալով փառք  
կու տար Աստուծոյ։ Աս հրաշքիս պատճառովը  
շատ ժողովուրդ զարմանալով եկան առաքեալնե-  
րուն վրան թափեցան, մանաւանդ տեմնելով որ  
ան բժշկուած մարդն ալ որ իրենք ալ աղէկ կը  
ձանչնային՝ եկեր քովերնին կեցեր ամենուն կը  
ցուցընէր զանոնք։ Պետրոս առաքեալն ալ ան-  
տեղը նորէն անոնց Յիսուսի վրայ քարոզելով՝ որ  
անոր անունովը աս բժշկութիւնս կատարուե-  
ցաւ, և յորդորելով զիրենք որ դաւնան Յիսուսի  
գէմը բրած անորէնութիւննին ապաշխարեն, ա-  
նանկ զզջումքերաւ որ՝ ան օրն ալ հինգ հազար  
հոգի դարձան հաւատացեալ եղան։ Բայց ա-  
ռաքեալներուն դեռ աս քարոզութիւնը բերան-  
նին էր, որ Հրէից քահանայապետները և տա-  
ճարին իշխանները սրդողելով՝ եկան վրանին հա-  
սան, ու երկուքն ալ բռնեցին ան գիշերը բանտը  
գրին. և մէկալ առտուն Աննա ու կայիափա քա-  
հանայապետներուն առջեր ժողով ժողված՝ հոն  
բերին զասոնք, ու իրենց սկսան հարցընել է ։  
«Դուք որուն ուժովը կամ անունովը աս կաղը  
առք հանեցիք»։ Ան ատենը Պետրոս Հոգւոյն

Սրբոյ չնորհքով լցուած՝ պատասխան տուաւ  
 թէ « Սթ ի՞նչ զարմանալի բան է, որ դուք որ  
 Խսրայելացւոց իշխաններն էք մեզ դատապար-  
 տել կ'ուզէք ան ողորմելի մարդուն աս բարիքս  
 ընելնուս համար, որ Յիսուսի Քրիստոսի անու-  
 նովը բժշկուեցաւ, ան որ դուք խաչ հանեցիք,  
 ու Աստուած իրեն յարօւթիւն տոնել տուաւ,  
 և զինքը բոլոր ստեղծուածոց գլուխ դրաւ, ա-  
 նանկ որ՝ առանց Յիսուսի Քրիստոսի մարդ  
 չկրնար փրկութեան համնիլ»: Հըեկից իշխան-  
 ներն ալ տեսնելով առաքելոց այսպիսի խորունկ  
 բաներով համարձակ զբուցուածքը՝ կը զարմա-  
 նային վրանին. գիտեին կը ճանչնային որ ասոնք  
 ռամիկ տգէտ մարդիկ էին՝ որ Յիսուսի հետը կը  
 քալէին. և մէկալ գիեն ալ ան բժշկուած մար-  
 դը առջւնին տեսնելով՝ պապանձեցան մնացին:  
 Աւստի խորհուրդ ըրին որ բանը ժողովրդոց մէջ  
 շատ չտարածուած՝ իրենց աղէկ մը ապրսպրեն  
 որ, մէյ մըն ալ Յիսուսի անունը բերաննին չառ-  
 նեն, անոր վրայ մարդու բան չխօսին: Առա-  
 քեաներն ալ ասոր պատասխան տուին թէ « Աս  
 ըլլալու բան է որ Աստուծոյ հրամանը թողունք՝  
 ու ձեզի հնազանդինք. մենք չենք կրնար մեր  
 տեսածը և լսածը պահել չգրուցել»: Անոնք ալ  
 ճարերնին հատած, որ չըլլայ թէ ատոնց պատիժ  
 տան նէ՝ ժողովուրդը ոտք ելլէ, անանկ թող  
 տուին որ երթան. և երբոր եկան մէկալ առա-  
 քելոց ու հաւատացելոց աս բաները պատմեցին՝  
 ամէնքը մէյտեղ փառք տուին Աստուծոյ: Ետ-  
 քը միաբան աղօթք ըրին աղաւեցին Աստուծոյ,  
 որ իրենց ուժ կարողութիւն տայ համարձակ  
 Քրիստոսի աւետարանը քարոզել, ու հրաշքնե-  
 րով հաստատել: Աստուած ալ նշան թէ իրենց

աղօթքը լսեր է՝ ան կեցած տեղերնին շարժ մը  
հանեց, ու Հոգւոյն Սրբոյ նոր ուժ զօրութիւն  
եկաւ վրանին։

### Գ Լ Ո Ւ Խ Գ .

Անանիայի ու Սափիրայի պատիժը, և առաքելոց  
քարոզուրիւնը։

(Գործ. Դ. Ա.)

Աս նոր Քրիստոսի հաւատացեալներն որ ը-  
սինք՝ ամէնքը միաբան առաքելոց հետ մէկ սիրո  
մէկ հոգի եղած՝ իրենց ունեցած ստակնին և  
ուրիշքաներնին կը բերէին առաքելոց ձեռքը  
կու տային, որ անոնք ամենուն հաւասար բաժ-  
նելով բոլոր հաւատացելոց պիտանաւորութիւնը  
թէ հոգեսոր թէ մարմնաւոր՝ իրենք կը հոգային։  
Անանկ որ գետին կամ տեղ ունեցողներն ալ՝  
տեղերնին կը ծախէին, ու անոր ստակը լման ա-  
ռաքելոց կու տային. ինչպէս որ ասանկ ըրաւ  
Յովսէփ ըսուած մէկը՝ որ ետքը անունը Բառ-  
նաբաս կօչուեցաւ։ Բայց ասոնցմէ մէկ մարդ  
մը Անանիա անունով՝ իր Սափիրա ըսուած կըն-  
կանը հետ մէյտեղ խօսք դրած՝ երբոր իրեն ա-  
գարակը (այսինքն լիֆտլիկը) որ ծախեց, անոր  
ստակը առաւ իր քովը վար դրաւ. ու միայն քիչ  
մը բան հանեց տարաւ առաքելոց ձեռքը տուաւ,  
անանկ ցուցընելով թէ՝ այնչափ է եղեր ան ա-  
գարակին գինը։ Պետքոս առաքեալը իմանալով  
աս մարդուս խաբեթայութիւնը՝ քովը գնաց յան-  
դիմանելով իրեն ըսաւ. « Անանիա, ինչո՞ւ դուն  
սատանայի մուեցիր, ու Հոգին Սուրբը խաբե-

լով ան ստրկեն խորեցիր, ասանկ գիտնաս որ  
դուն ասովէմ թէ մարդ՝ հապա զԱստուած ու  
զեցիր որ խաբես»։ Անանիան աս լսածին պէս՝  
ան տեղը Աստուածոյ պատիժը վրան եկաւ գետի-  
նը ինկաւ հոգին տուաւ+ ու շուտ մը եկանիր ծա-  
ռաները անկէց վերցուցին տարին զինքը թաղե-  
ցին։ Ասոր վրայ իրեք ժամ որ անցաւ, կնիկը իր  
երկանը գլուխը եկածը չգիտցած՝ երբոր ինքն  
ալ եկաւ Պետրոսի առջերելաւ, Պետրոս անոր  
ալնորէն հարցուց. «Իրաւ, ըսաւ, դուք այնչափ  
ստրկով ծախեցիք ան տեղը»։ կնիկն ալ ըսաւ  
թէ « Հրամեր ես այնպէս է»։ Ան ատենլր  
Պետրոս անոր ալ երեսը տուաւ թէ «Ատինչէ  
որ դուք երկուքդ ալ մէյտեղ խօսք դրեր եք որ  
Հոգին Սուրբ փորձեք. ահա, ըսաւ, անոնք որ  
քու երիկդ դրանը առջերթաղեցին՝ քեզ ալ հօն  
տանին թաղեն»։ կնիկն ալ շուտ մը հօն յան-  
կարծակիի եկաւ, ինքն ալ ինկաւ մեռաւ. ու ը-  
սածին պէս զան ալ տարին երկանը քովլ թա-  
ղեցին. և աս պատիժներս շատ ահ ու սոսկում  
ձգեց լսողներուն սիրտը։

Անկէ ետև առաքեաները Հոգւով Արբով  
լցուած՝ շատ հրաշքներ բժշկութիւններ սկսան  
ընել. այնչափ որ՝ աս բաներս ձայնձնուելով՝  
ուրիշքաղբաններէն ալ հիւանդներ ու ցաւագար-  
ներ կ'առնեին Երուսաղէմկը բերէին. ու պա-  
րապ ատեն չգտնալով որ ամէնը առաքելոց քովլ  
տանին՝ ումանք ալ անանկ իրենց հիւանդները  
պատգարակով (այսինքն (թէ՛չկէրէով) ճամբուն  
վրայ կը դնէին, որ Պետրոս անկէ անցնինի՝  
գոնէ շուքը վրան զարնէ՝ ու անով բժշկուին։  
Աս հրաշքները տեսնելով և քարոզութիւններ  
լսելով շատ մարդ կը դառնային հաւատացեալ

կ'ըսային. և անովքոլոր ժողովուրդը առաքեալ-  
ներէն կը պատկառէին, որ իրենց թշնամիներն  
ալ սիրու չէին ըներ առաքելոց դպչելու: Բայց  
Ետքը քահանայապետը Սադուկեցւոց հետ մէկ  
եղած՝ սաստիկ նախանձէն ալ չդիմացան, առա-  
քեալները բանել տուին բանտը դրին. և ան գի-  
շերը հրեշտակ Տեառն՝ մարդ չիմացած եկաւ  
բանտը բացաւ, ու իրենց ըսաւ որ չվախնան ել-  
լեն տաճարը երթան առջինին պէս քարոզու-  
թիւննին ընեն: Արտուանց քահանայապետը  
մարդիկ խրկեց՝ որ բանտէն առնեն իրենց սինո-  
դոսին առջեւը բերեն. անոնք ալ դացին հօն մարդ  
չգտան, ու դարձան ըսին թէ «Գացինք տեսանք  
որ բանտը աղեկ դոց էր, ու պահապանները դրա-  
նը քով կեցեր կը պահպանէին. Ետքը բանտը  
բանանք նայինք որ մէջը մարդ չկայ»: Աս բա-  
նիս վրայ սինոդուն ալ շփոթ ած որ կը զարմանար,  
ան ատենը մէկ ուրիշ մր եկաւ իրենց պատմեց  
թէ «Ան ձեր բանտը դրած մարդիկը հիմա տա-  
ճարը կեցած ժողովրդոց քարոզ կու տան»: Ա-  
նոր համար նորէն ետևնին մարդ խրկեցին, որ  
գնաց ժողովուրդին վախէն անուշութեամբ կան-  
չեց բերաւ առաքեալները. ու քահանայապետը  
վրանին սրդողելով ըսաւ թէ « Զեզի չապը-  
սկրեցինք ըսինք որ մէյ մ'ալ ան Յիսուսին վրայ  
բերաննիդ չբանաք, որ դուք բոլոր Երուսաղէմ  
քաղաքը ատ ձեր աղանդովը լեցուցիք. և անով  
մեզ ալ անիրաւ կ'ուզէք Երևցընել թէ՝ մենք  
պարապ տեղը ան մարդուն արիւնը մտած ըլ-  
լանք»: Պետրոս ալ մէկալ առաքեալներուն  
հետ իրեն պատասխան տուին թէ «Պէտք է որ  
մենք աւելի Աստուծոյ հնազանդինք՝ քան թէ  
մարդու»: և անանկ համարձակ խօսեցան Յի-

սուսի վրայ, ու իրենց ըրած անօրէնութիւնը երեմնին տուին, որ անոնք ալաս բաներս լսելով նորէն աւելի կատղեցան, ու ալսկամն խորհուրդը ընել որ առաքեաները մեռցընեն : Բայց ան ատենը մէջերնին Գամաղիելը սուած մէկ ռաբբի մը, որ օրինագէտ ու խօսքի տէր մարդ էր, ասիկայ ելաւ իրենց խորհուրդ տուաւ ըսաւ որ «Ստմարդիկը թող տուեք, դուք բան մ'ընեք ատոնց. տեսնենք, թէ որ մարդկային է ատոնց բռնած ձամբան նէ՝ ինքիրեն կ'ոչընչանայ կ'երթայ. ինչպէս որ, ըսաւ, քիչ մը առաջ ելաւ թեղասը, և անոր ետևէն մէյ մ'ալ Յուղա գալիեացին, որ խելմը մարդիկ գլխէ հանեցին, ու ետքը ցիրուցան եղան կորան գացին . հապա թէ, ըսաւ, Սբտուծմէ է, գիտնաք որ ատոնք չէք կը նար աւրել վերցընել. և անով աստուածամարտ ալ կը սեպուիք » : Սբ Գամաղիելի ըսածին թէպէտ ամէնքը հաւնեցան, բայց այսու ամենայնիւ մէկ ծեծ մը քաշեցին առաքելոց, նորէն ապրապեցին որ մէյ մ'ալ Յիսուսի վրայ քարոզ չտան, ու անամնկ թողուցին որ երթան : Անոնք ալ եւելք ուրախութիւն ցուցուցին ասոր վրայ՝ որ Յիսուսի համար նախատուելու արժանի եղան . ու մտիկ ըրին՝ նորէն իրենց քարոզութիւնը չէին դադրեր կ'ընէին :

Գ Լ Ո Ւ Խ Դ .

Ստեփանոսի Նախավկային պատմութիւնը :

Ամ Քրիստոսի 34. (Գործ. 2. է.)

Երթոր ալ օրէ օր շատցան հաւատացեալքը,  
 անոնց մարմնաւոր հոգն ալ եւելցաւ առաքելոց  
 վրայ . ուստի աս բանիս համար առաքեալքը ժռ  
 ղովք ըրին՝ սահմանեցին որ աշակերտներէն եւ-  
 թը հոգի ընտրեն դնեն , ու ասոնք հաւատացե-  
 լոց մարմնաւոր պիտանաւորութիւնը հոգան , ու  
 իրենք բոլոր հոգեռըին և քարոզութեան հետ  
 ըլլան : Եւ ան ընտրուածները ասոնք էին . Ստե-  
 փանոս , Փիլիպպոս , Պրոքորոն , Նիկանովրա ,  
 Տիմոֆէսա , Պարմենա , Նիկողայոս : Աս եօթը  
 հոգիիս մէջ (որ սարկաւագ ըսուեցան) գլխաւո-  
 րը Ստեփանոս՝ մէկ բարի Հոգւոյն Սրբոյ չնորհ-  
 քովլ լցուած մարդ մըն էր , որ Աստուած անոր  
 ձեռքովը շատ հրաշքներ կ'ընէր , ու քարոզու-  
 թեամբ և վիճաբանութեամբ անսանկ կը պա-  
 պանձեցընէր Հրէայքը , որ ալ ճար չունենալով  
 անոր դէմ բերան բանալ բան զրուցել , սկսան  
 վրան զբարտութիւն (այսինքն ի՞ֆտիրա) ընել  
 թէ ինքը Աստուծոյ ու Մովսէսի դէմ միշտ հայ-  
 հոյանք կը խօսի : Անանկ բռնեցին զինքը քա-  
 հանայապետին առջերդատաստան քաշեցին . ու  
 երկու սուտ վկայ դրին , որ կ'ըսէին թէ «Մենք  
 լսեցինք որ աս մարդս կ'ըսէր թէ՝ Յիսուս Նա-  
 զովքեցին աս տեղս պիտի կործանէ , ու Մովսէսի  
 մեզի տուած օրէնքը պիտի փոխէ » : Քահա-  
 նայապետը երբոր հարցուց իրեն թէ անանկ է

մի, ան ատենը Ստեփանոս բերանը բացաւ ու շնորհալի կերպով սկսաւ իրենց տեղն՝ի տեղը Երկայն աստուածաշունչէն ցուցընել՝թէ իր ըրած քարոզութիւնը Յիսուսի վրայ Ճշմարիտ ու շիտակ է, ու երեսնին տուաւ Հրէից ազգին խստարտութիւնը և չարութիւնը, որ այնչափ սուրբ մարդարէներ հալածեր մեռցուցեր են, որ ամէնը Յիսուսի Քրիստոսի գալուստը կը մարդարէանային, ու ետքը ելան զան ալ մատնեցին սպաննեցին:

Աս բաներս խօսելին ետև՝ Ստեփանոս երբոր դէպ՝ի երկինքը նայեցաւ ու ըսաւ. « Ահա երկինքը բացուած կը տեսնեմ որ՝ Յիսուսը Սստուծոյ աջ դին կեցեր է », ան ատենը լսողները իբր թէ Աստուծոյ դէմ հայհոյանք ըրածի պէս ականջնին գոցեցին, ու կանչուըռուտելով կատղած Ստեփանոսի վրան վաղեցին բռնեցին՝ սկսան զինքը քարկոծել: Ան Հրէից մէջը մէկ մարդ մըն ալ կար Սաւուղ անունով, (որ ետքը Պօղոս ըսուեցաւ՝ ու ինքն ալ առաքելոց կարգը մտաւ), ասիկայ ալ ան ժամանակը անանկ թշնամի էր հաւատացելոց որ՝ ան Ստեփանոսը քարկոծողներուն վրայի լաթերնին ինքը առեր կը պահէր, որ անոնք հանգիստ բաներնին տեսնան: Երբոր այնպէս կը քարկոծէին, Ստեփանոսը կանչելով կ'ըսէր. « Տէր Յիսուս, հոգիս քեզի կը յանձնեմ, դուն առ»: Ետև ալ հոգին տալու ատենը ծունկ չոքեցաւ ու ամուր ձայնով կանչեց. « Տէր, ասոնց ըրածը մեղք մի սեպեր ». ու աս ըսածին պէս անտեղը ինկաւ վախճանեցաւ: Ետքը բարեպաշտ հաւատացեալքը եկան, ու ողբով լացով մարմինը անկէց վերցուցին՝ տարին թաղեցին:

## Գ Լ Ո Ւ Խ Ե .

Սիմոն մոզը առաքեալներեն կը նզովսի . ներբինին  
հաւատացեալ կ'ըլլայ :

(Գործ . Ը :)

Հրեաները Ստեփանոսը մեռցընելէն ետև՝ նո-  
րէն անսանկ սաստիկ հալածանք հանեցին հաւա-  
տացելոց վրայ , որ աշակերտներէն շատը Երու-  
սաղէ մէն ելան՝ ասդին անդին ցիրուցան եղած  
այնպէս իրենց քարոզութիւննին կ'ընէին : Առ-  
սոնցմէ մէկն ալ Փիլիպպոս ըսուած՝ Սամարա-  
ցւոց քաղաքը գնաց քարոզելու . ու հոն հրաշք-  
ներ գործելով , և ցաւագարներ բժշկելով՝ շատ  
մարդ դարձուց մկրտեց՝ հաւատացեալ ըրաւ :  
Աս Սամարացւոց մէջը Սիմոն անունով մէկ կա-  
խարդ մարդ մը կար , որ իր կախարդական գործ-  
քերովը մեծ անուն ունէր մէջերնին . ասիկայ  
ալ հոնտեղը մկրտուեցաւ , ու Փիլիպպոսի քովէն  
չէր զատուեր , և անոր ըրած հրաշքները տես-  
նալով շատ կը զարմանար : Ան ատենները Պետ-  
րոս ու Յովհաննէս առաքեալներն ալ Սամա-  
րիա եկան , որ մկրտուածներուն (ինչպէս կ'ըսէն՝  
գրոշմ ընելով) Հոգին Սուրբ տան : Սիմոն մո-  
գը տեսնելով որ աս առաքեալները ձեռուընին  
մարդու վրայ դնելով Հոգւոյն Սրբոյ շնորհըը  
յայտնի կ'երևայ կոր մկրտելոց վրայ , ինքն ալ  
հանեց անոնց ստակ տուաւ՝ ըսաւ որ իրեն ալ աս  
իշխանութիւնս տան , որ որուն վրայ ձեռք դնէ-  
նէ՝ Հոգին Սուրբ առնէ : Ասոր՝ Պետրոս առա-  
քեալը սաստիկ սրդողելով՝ տուած ստակը երեսը

զարկաւ ու ըսաւ. « Քու ստակդ քեզի հետ  
երթայ կորսուի , որ կարծեցիր թէ Աստուծոյ  
պարգևը ստըկով պիտի գնես . դուն աս բանիս  
մէջը մասն ու բաժին չունիս , որովհետեւ սիրտդ  
Աստուծոյ հետ շխտակ չէ . ուստի աչքդ բաց ա-  
պաշխարէ որ Աստուած քու մեղացդ թողու-  
թիւն տայ » :

Անկէ ետքը հրեշտակ Աստուծոյ Փիլիպպոսի  
հրամայեց որ՝ երթայ Երուսաղեմի ու Գազա  
քաղքին Ճամբուն վրայ : Փիլիպպոս ալ հոն հա-  
սածին պէս՝ տեսաւ որ կառքով մէկ ներքինի մը  
կ'երթար կոր , որ Եթովպացւոց թագուհին  
գանձապետն էր՝ որ Երուսաղէմ ուխտ էր գա-  
ցեր . Փիլիպպոս Հոգւոյն Սրբոց դրդմամբը ասոր  
քովը մօտեցաւ , տեսաւ որ ասիկայ Եսայի մար-  
գարեին գիրքը կը կարդար . իրեն հարցուց թէ  
« Կարդացածդ կը հասկընաս մի » : Ան ալ ը-  
սաւ . « Ի՞նչպէս պիտի հասկընամ ինչուան որ  
մէկը ինձի չմեկնէ » ու Փիլիպպոսի աղաւեց որ  
Ելլէ հետը կառքը քովը նստի . և Աստուծոյ  
կարգաւորութեամբը անոր կարդացածն ալ Ե-  
սայի մարգարեին ան խօսքն էր , որ Քրիստոսի  
վրայ կ'ըսէ թէ « Մէկ ոչխարի մը պէս զինքը  
մորթելու տարին . ու մէկ գառի մը պէս իր  
բուրդը կտրողին առջեւը բերան ըսացաւ ձայն  
չհանեց » , և այն : Ուստի ներքինին Փիլիպպոսի  
հարցուց թէ « Մարգարեն աս բանս որո՞ւն հա-  
մար ըսեր է » : Փիլիպպոս ալ ան ժամանակը  
սկսաւ տեղն 'ի տեղը Քրիստոսի վրայ իրեն քա-  
րոզ տալ ու քրիստոնէական հաւատքը սորվեցը-  
նել : Ետքը Ճամբան առաջ որ գացին , և երբոք  
մէկ ջրի մը քով հասան , ներքինին ալ կատա-  
րեալ սրտով հաւատալով Քրիստոսի՝ Փիլիպ-

պոսի աղաւեց որ զինքը մկրտէ : Եւ հոնտեղը  
մկրտուելէն՝ և Հոգին Սուրբ ալ վրան ինջնա-  
լէն ետեւ, հրեշտակը յանկարծակի քովէն Փի-  
լիպպոսը յափշտակեց վերցուց՝ ուրիշ տեղ տա-  
րաւ որ քարոզէ . ու անանկ ներըինին ալ ուրա-  
խութեամբ փառք տալով Աստուծոյ՝ ելաւ իր  
ձամբան առաջ գնաց :

### Գ. Լ. Ո. Ւ. Զ.

Սաւուդի կամ Պօղոս Առաքելոյն դարձումը :

Արքիմիստոսի 35 : ( Գործ . թ . )

Ան ատենները Սաւուդը ինչպէս վերը ըսինք՝  
ամենէն աւելի մովսիսական օրինաց ջատագով  
ըլլալով սաստիկ ետեւէ էր Քրիստոսի հաւա-  
տացեալները հալածելու . ուստի երբոր իմացաւ  
թէ հաւատացեալը Դամասկոս քաղաքը փա-  
խած՝ հոն կը շատնան կոր, Երուսաղէմ քահա-  
նայապետէն թուղթ ( կամ Փէրման մը ) հանել  
տուաւ, ու ինքը առաւ ելաւ որ Դամասկոս եր-  
թայ՝ աս Քրիստոսի հաւատացեալները բռնէ  
կապած Երուսաղէմ բերէ : Բայց ձամբան եր-  
թալնինի երբոր Դամասկոսի մօտեցաւ, մէյ-  
մ'ալտեսնէ որ յանկարծակի երկինքէն մէկ սաս-  
տիկ լցու մը ինջած չորս դին պատեց ու զինքը  
ձգեց գետինը զարկաւ . և ան ատենը ասանկ ձայն  
մը եկաւ իրեն . « Սաւուդ, Սաւուդ, դուն ինչո՞ւ  
ետեւէս ինկեր զիս կը հալածես » : Սաւուդն ալ  
սոսկալով հարցուց թէ « Տէր, դուն ով ես » :  
Նորէն իրեն ձայն եկաւ թէ « Ես Ցիսուս Նա-  
զովեցին եմ, որ դուն զիս կը հալածես » : Սա-

ւուղ ալ հարցուց . « Տէր , ի՞նչ կ'ուզես որ ես  
 ընեմ » : Ան ալ ըստւ . « Ոտք ելիր կայնէ քա-  
 ղաքը գնա , ու հօն քեզի կ'ըսուի թէ ի՞նչ պի-  
 տոր ընես » : Սաւուղի հետ եղած մարդիկն ալ  
 զարհուրած մնացեր էին՝ չէին տեսներ թէ խօ-  
 սողը ովկ էր : Աս որ եղաւ , Սաւուղը այնպէս  
 կուրցաւ որ՝ աջուշները բաց բան չէր տեսներ .  
 ուստի հետի մարդիկը իրեն ձեռքէն բռնած ա-  
 ռին զինքը Դամասկոս տարին : Հօն անանկ կոյր՝  
 սիրտը կոտրած իրեք օր անօթի կենալէն ետքը ,  
 Աստուած հրամայեց Անանիա ըսուած մէկ աշա-  
 կերտին՝ որ Դամասկոս էր , որ երթայ Սաւուղը  
 գտնէ՝ բժշկէ ու մկրտէ զինքը : Անանիա առջի  
 բերանը վախցաւ՝ ետ կեցաւ չուզեց երթալ գիտ-  
 նալով որ ի՞նչպէս հաւատացելոց թշնամի մարդ-  
 է ան Սաւուղը : Բայց Աստուած իրեն սիրտ  
 տուաւ ըստւ թէ « Գնա մի վախնար . ես ան  
 մարդը ինծի առեր եմ , որ իմ անունս բոլոր աշ-  
 խարհք պիտի քարոզէ , ու ինքն ալ ինծի համար  
 շատ չարչարանք պիտի քաշէ » : Ան ատենը Ա-  
 նանիա եկաւ զինքը գտաւ , ու ձեռքը վրան  
 դրաւ ըստւ . « Սաւուղ եղբայր , Տէր Յիսուսը  
 որ Ճամբան քեզի երեցաւ՝ ան զիս խրկեց որ  
 քու աջուշներդ բժշկուի և Հոգւով Սրբով լե-  
 ցուիս » : Աս որ ըստւ , շուտ մը Սաւուղի աջուշ-  
 ներէն կՃեպի պէս բան թափեցան բացուեցան ,  
 որ սկսաւ տեսնել . ու ելաւ մկրտուեցաւ : Անկէ  
 ետե Սաւուղ հաւատացելոց մէջը մտաւ . ու  
 շուտ մը ինքն ալ սկսաւ քարոզել և Հրէից  
 դէմ հակաճառութիւն ընել ցուցընել թէ՝ Յի-  
 սուս Վրիստոս Ճմարիտ մեսիան է . անանկ որ՝  
 ով որ կը տեսնէր ու կը լսէր , կը զարմանար թէ  
 աս մարդս հաւատացեախները հալածելուն տե-

զը՝ ի՞նչպէս հիմա ինքը անոնց հաւատքը առեր  
կը քարողէ : Անոր համար անոնք ալ այնչափ  
կատղեցան Սաւուղի դէմը, որ կ'ուղէին բռնել  
սպաննել, թէ որ աշակերտները գիշերանց զին-  
քը Դամասկոսէ Երուսաղէմ չփախցընէին նէ :  
Սաւուղ ալ երբոր ասանկ նորէն Երուսաղէմ  
դարձաւ 'ու հաւատացելոց մէջը ուղեց մանել,  
առջի բերանը անոնք բանը չփիտնալով իրմէ  
վախցան քաշուեցան, ինչուան որ Բառնաբաս  
աշակերտը առաւ զինքը առաքեալներուն քովը  
տարաւ, ու տեղն՝ի տեղը հասկըցուց որ ինչպէս  
Յիսուս իրեն երևցեր է, ու հետը խօսեր է, և  
ինքն ալ Դամասկոս ինտութիւն քարողութիւն կ'ընէ  
եղեր : Ետքը Սաւուղ Երուսաղէմ ալ սկսաւ  
համարձակ Յիսուսը քարողել ու Հրէից հետ  
հակածառութիւն ընել : Բայց քիչ մը օրէն ե-  
տե՛ երբոր իմացան հաւատացեալք որ Հրէա-  
ները հօն ալ մէկտեղ խօսք դրեր են որ զինքը  
մեռցընեն, անկէց փախցուցին Տարսոն քաղաքը  
լորկեցին :

## Գ. Լ. ՈՒ Խ. Զ.

Իրաւնելիուս հարիւրապետին դարձումը :

(Դորձ. Ժ. ԺԱ. )

Պետրոս առաքեալը աս ժամանակս Վուդիա  
ու Յուգապէ ըսուած քաղաքները կը քարողէր, և  
շատ բժշկութիւններ կ'ընէր. ասոնց մէջը մէկ  
ութը տարուան անդամալոյծ մը Եննա ըսուած  
բժշկեց ոտք համեց . ու մէկ բարեպաշտ հաւա-  
տացեալ կնիկ մը Տարիթա անունով որ հիւընդ-

ցեր մեռեր էր, հրաշքով ողջընցուց։ Ան ա-  
տենը կեսարիա Պաղեստինացւոց քաղաքը՝ հա-  
րիւրապետ մը կար կուռնելիոս անունով, որ  
թէպէտ հրէայ չէր՝ այլազգի էր, բայց մէկ բա-  
րեպաշտ ու աստուածավախ մարդ մը ըլլալով՝  
անպակաս ողորմութիւն կու տար, և ամէն օր  
ատենովը իր աղօթքը աղազանքը Աստուծոյ կ'ը-  
նէր։ Մէկ օր մը ասիկայ աղօթք ընելնինի՝  
հրեշտակ Աստուծոյ երեցաւ իրեն ու ըսաւ թէ  
« Քու աղօթքդ և ըրած ողորմութիւններդ  
Աստուծոյ ընդունելի եղան։ ուստի Յոպպէ քա-  
ղաքը մարդ խրկէ՝ ու անկէց Պետրոս առաքեալը  
կանչէ, որ գայ քեզի սորվցընէ թէ՝ ինչ պիտոր  
ընես որ փրկութիս »։ կուռնելիոս ալ շուտ մը իր  
ծառաներէն իրեք հոգի խրկէց, որ երթան Պետ-  
րոս առաքեալը անկէց առնեն իրեն քերեն։ Ա-  
նոնք ալ երբոր գացին Յոպպէ մօտեցան, ան ա-  
տենը Պետրոս կէս օրուան գէմ տանիքը ելեր  
աղօթք կ'ընէր. ու ալ կերակուրին ատենը ըլլա-  
լով՝ որ անօթեցեր էր, յանկարծակի մէկ տե-  
սիլք մը տեսաւ, որ երկինքը բացուեցաւ, ու  
անկէ մէկ կտաւ մը (կամ շարշաֆի պէս լաթ մը)  
չորս ծայրէն բռնուած կախուած առջեր ինջաւ.  
և ասոր մէջը կերպ կերպ կենդանիներ՝ օձեր ու  
թռչուններ կային։ Պետրոս ալ աս բանիս վրայ  
զարմացած որ կը նայէր, երկինքէն իրեն ձայն մը  
եկաւ թէ « Պետրոս, ելլը մորթէ ու կեր ա-  
սոնք »։ Պետրոս պատասխան նուաւ թէ « Քաւ  
լցի որ ընեմ, որ ես դեռ իմքերանս պիղծ բան  
գրած չեմ »։ Ետքը մէյ մըն ալ ձայն եկաւ թէ  
« Աստուծոյ սրբած բանը դուն պիղծ մի սե-  
պէր ». ու ասանկ իրեք հեղ ըսելէն ետե՛ վեր-  
ցաւ անցայտ եղեւ ան տեսիլը։ Այ տեսիլըիս

վրայ Պետրոս ալոր սկսաւ մտմտալ, ան ատենը  
 կուռնելիոսի խրկած մարդիկն ալ հօն հասան,  
 որ փնտուելով տունը գտան՝ քովը գացին, ու  
 կուռնելիոսի հանդըպած տեսիլքը իրեն պատ-  
 մեցին, և աղաւեցին որ ելլէ հետերնին գայ:  
 Հոգին Սուրբ ալ տուն տուաւ Պետրոսի, որ ա-  
 նանկ անոր մէկալ օրը հետը Հրէաներէն մէկ  
 քանի հոգի մը առած՝ ելաւ կեսարիա կուռնե-  
 լիոսի քովէ եկաւ, որ ան ալքոլոր իր ազգական-  
 ները ու բարեկամները մէկ տեղ ժողված կը  
 սպասէր: Երբոր Պետրոս տունը մտաւ, կուռ-  
 նելիոս առջեւը վազեց ոտքը ինկաւ: Պետրոս ալ  
 բոնեց զինքը վերցուց, « Ի՞նչ կ'ընես, ըսաւ-  
 ես ալ քեզի պէս մարդ մըն եմ ». ու ետքը ի-  
 րեն խօսք բացաւ թէ « Դուն ալ գիտես որ  
 Հրէաներուն օրինաց դէմ է՝ այլազգիներուն  
 քովը երթալը հետերնին խառնուիլը, բայց Աս-  
 տուած ինձի տեսիլք ցուցուց յայտնեց որ այտու-  
 հետեւ աս խտրանքները (այսինքն այրը սէչին)  
 պիտի մեր մէջը ըըլայ, անոր համար ես ալ դէմ  
 չկեցայ ելայ քովդ եկայ. ուստի ինձի ըսէ՝ պատ-  
 ճառն ի՞նչ է որ զիս կանչեր ես »: կուռնելիոս  
 ալ սկսաւ կարգով իրեն երեցած հրեշտակին  
 տեսիլքը Պետրոսի պատմեց, ու ետքը ըսաւ թէ  
 « Ահա մէնք ամէնքս քու առջեղ ժողվեր ենք՝  
 որ քեզմէ Աստուծոյ հրամանը լսենք »: Ան ժա-  
 մանակը Պետրոս առաքեալն ալքերանը բացաւ,  
 ու սկսաւ իրենց տեղն 'ի տեղը Յիսուսի Քրիս-  
 տոսի վրայ քարոզել. ետեւ տեմնելով որ յայտնի  
 Հոգւոյն Սրբոյ շնորհքն ալ անոնց վրան ինջաւ՝  
 շուտ մը զամէնքը հօնտեղը մլրտեց, Քրիստոսի  
 հաւատացեալ եղան: Աս բանս կատարելէն ետ-  
 քը մէկ քանի օրէն ետեւ Պետրոս Երուսաղէմ

որ եկաւ, Հրէաներէն դարձած հաւատացեալ  
ները Պետրոսի վրան գայթակղած սկսան իրեն  
ծուռ ծուռ նայիլ թէ՝ դացեր այլազգիներուն  
մէջը մտեր է ու հետերնին ալ նստեր հաց կե-  
րեր է: Բայց ետքը իմանալով Պետրոսի Աս-  
տուծմէ եղած յայտնութիւնը և կուռնելիոսի  
տեսիլքին բանը՝ ամենուն միտքը շնուեցաւ,  
սկսան փառք տալ Աստուծոյ, որ անով յայտնեց  
թէ այլազգի կռապաշտներուն մէջնալ Աստուծ  
կ'ուզէ որ Քրիստոսի հաւատքը տարածուի:

### Գ Լ Ո Ւ Խ Ը.

Պետրոս առաքելոյն բանտեն ազատովիլ:

ԱՄ Քրիստոսի ԱԿ: (Գործ. ԺԲ:)

Աս բաներէս ետե Հերովդէս Սզրիպպաս ը-  
սուած Հրէաստանի թագաւորը ուզելով որ ա-  
ւելի Հրէից աչքը մտնայ սիրելի ըլլայ՝ հալա-  
ծում հանեց հաւատացելոց վրայ, ու առաջ Յա-  
կոբոս առաքեալը՝ Յովհաննէս աւետարանցին  
եղայրը՝ բռնեց գլուխը կտրել տուաւ: Ետքը  
տեսնելով որ աս բանս Հրէայք շատ հաւնեցան՝  
ետևէն Պետրոս առաքեալն ալ բռնել տուաւ  
բանտը դրաւ, որ զատկէն ետե զան ալ սպան-  
նէ. անոր համար բոլոր Երուսաղէմ եղած հա-  
ւատացեալքը ազօթք կ'ընէին՝ որ Աստուծ զին-  
քը խալըսէ: Եկաւ ան գիշերն՝ որ ալ առտուանց  
Հերովդէս պիտի բանտէն հաներ մեռցընէր. և  
Պետրոս շղթաներով կապած՝ պահապանները  
չորս դին առած որ կը քնանար, լուսաւոր հրեշ-  
տակ մը եկաւ Պետրոսի քով, ու մշտելով զին-

Քը արթնցուց ըսաւ. « Շուտ ըրէ ելիր կայ-  
 նէ ». ան ատենը յանկարծակի բոլոր շղթանե-  
 րը վրայէն արձրկուեցան գետինը ինկան։ Հրեշ-  
 տակն ալ ըսաւ. « Գօտիդ կապէ հողաթափ-  
 ներդ հագիր՝ լաթդ վրադ առ, ու ետևէս ե-  
 կուր»։ Պետրոս ալ զարմացած շփոթած չէր  
 գիտեր թէ աս իրաւ բան է մի՛ թէ երազ է, ու  
 աս պահապաններուն մէջէն անցնելով հրեշտա-  
 կին ետևէն կ'երթար. երբոր բանտին երկըթէ  
 գուռը հասաւ, ան ալ ինքիրեն բացուեցաւ, ու  
 գուրս ելածին պէս հրեշտակը քովլէն աներեցիթ-  
 եղաւ։ Ան ատենը Պետրոսի խելքը վրան եկաւ,  
 իմացաւ որ Աստուած հրեշտակ խրկեր է որ զին-  
 քը խալքաէ. ուստի Աստուծոյ փառք տալով ե-  
 լաւ ան տունը եկաւ, ուր որ հաւատացեալքը  
 մէկտեղ ժողված իրեն համար աղօթք կ'ընելին  
 կոր։ Դուռն որ զարկաւ, շուտ մը մէկ աղախին  
 մը վազեց որ նայի. ու երբոր լսեց ձայնին ձափնչ-  
 ցաւ թէ Պետրոսն է, ալ ուրախութենէն շփո-  
 թած՝ դուռը ըբացաւ, ներս վազեց ըսաւ թէ  
 «Պետրոսը դուռն է»։ Այսոնք ալ սաստիկ զար-  
 մանալով և ամենելին կարծիք չունենալով « Ի՞սկ  
 խենթեցար » ըսին. Պետրոս անդին դուռը ափ-  
 առեր կը զարնէր. ետքը ինչ և իցէ վազեցին  
 բացին, ու երբոր զինքը տեսան՝ ամէնքը ան տե-  
 ղը պաղեցան մնացին։ Պետրոս ալ Աստուծմէ-  
 իր վրայ եղած հրաշքը անոնց պատմելէն ետքը՝  
 երուսաղեմին ելաւ գնաց կեսարիա քաշուե-  
 ցաւ։ Բայց առտուանց երբոր Հերովդէս Պետ-  
 րոսը ուզեց, ու չգտաւ նէ՝ պահապանները  
 բռնեց սպաննել տուաւ, վրանին անսանկ կար-  
 ծիք երթալով թէ իրենք Պետրոսը փախուցած  
 ըլլան։

## ԳԼՈՒԽ Թ.

Պօղոս առաքելոյն բարողուրիւնները :

( Գողծ. ՔԴ. ԺԴ. ԺԵ : )

**Ս**տեփանոսի հալածման առենը, ինչպէս ըսինք՝ շատ հաւատացեալներ Երուսաղեմէն եւ լան ասդին անդին ցրուեցան. ասոնցմէ Անտիոք քաղաքն ալ գնացին, և հոն կամաց կամաց շատ մարդիկ վաստըկեցան հաւատացեալ ըրին. անոր համար եաքը Բառնաբաս աշակերտն ալ ելաւ հոն գնաց, որ ինքն ալ շատ պտուղ ըրաւ : Եսքը Տարսոն քաղաքը գնաց, անկեց առաւ հետը բերաւ Աւուղը կամՊաւղոսը, ու Երկուքը մէկտեղ տարիի մը չափ Անտիոք քարոզելով՝ կուապաշտներէն ալ խել մը հոգի շահեցան. եւ աս Քրիստոսի հաւատացեալները հոնտեղը պինտ առաջ Քրիստոնեայ ըսուեցան: Անկէ ետև մէկ օր մը հոն աշակերտները մէյտեղ աղօթք որ կ'ընէին, Հոգին Սուրբ յայտնեց որ՝ աս Երկուքս, Բառնաբաս ու Պաւղոս, Ելենկուապաշտից Երկիրները քարոզութեան Երթան. ուստի իրենք ալ առաջնաւուլ Կիպրոս (այսինքն Պլազիրը) գացին, ու հոն սկըսան քարոզել շատ հոգի շահէիլ Կիպրոսի մէջ Պափոս ըսուած քաղաքը մէկ կախարդ սուտ մարդարէ մը կար՝ Բարեյեսու անունով. ասի կայ իր խաբեքայութեամբը ետևէ էր ինկեր՝ որ Սերգի Պաւղոս ըսուած փոխանակ բդեշխին (կամ վէզիր քեահէասին ըսենք) հաւատքէն հանէ, զոր Սաւուղը ինքը դարձուցեր քրիստո-

նեայ էր ըրեր, (և ինչպէս կ'ըսեն՝ անկէց առաքելոյն անունն ալ փոխուեցաւ՝ ետքը Սաւուղը ըսուելուն տեղը Պաւղոս կամՊօղոս ըսուեցաւ): Անոր համար Պօղոս առաքեալը յանդիմաննելով ան կախարդը ըսաւ. «Ովխաբեթայ սատանայի որդի, որ միշտ ետեւէ ես՝ որ Աստուծոյ շիտակ Ճամբան ծռես. ուստի Աստուծոյ պատիժը վրադըլայ, որ կուրնաս լոյս չտեմնես՝ ինչուան որ խելքդ գլուխդ գայ»: Եւ ըսածին պէս եղաւ՝ շուտ մը կուրցաւ. Սերգի իշխանն ալաս հրաշքըս որ տեսաւ, աւելի հաստատեցաւ իր հաւատքին վրայ:

Ետքը Պօղոս Բառնաբասի հետ կիպրոսէ ելաւ Անտիոք Պիսիդեայ ըսուած քաղաքը եկաւ, ու հօն Հրեից սինակոկան մասւ քարոզելու: Երբոր ասոնք իրեն քարոզութիւնը ընդունեցան և մանաւանդ ան տեղի կռապաշտներն ալ ոտք հանեցին որ քաղաքէն հալածեն դուրս ընեն, առաքեալները անկէց ելան Խկոնիոն եկան. և հօն ալ Հրեից ձեռքովը հալածուելով՝ նորէն փախան Լիւստրա գացին: Աս տեղս Պօղոս՝ մէկ մօրէ ծնած կաղ մարդու մը հանդըպեցաւ, որ սիրով մտիկ կ'ըներ իր քարոզութիւնը. Պօղոս ալ ան կռապաշտ ժողովրդոց առջեր աս մարդուս կանչեց՝ ըսաւ. « Քեզի կ'ըսեմ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի անօւնովը, որ Ելես ոտքի վրայ շիտակ կայնիս»: ու անանկ շուտ մը մարդը բժշկուեցաւ՝ ոտք ելաւ սկսաւ վազելով քալել: Աս հրաշքս որ տեսան ան կռապաշտները, կարծելով թէ Բառնաբասը ու Պօղոսը իրենց կուռքերն են՝ զարմանալով սկսան կանչել թէ « Աստուածները մարդու կերպարանքով երկինքէն ինչեր եկեր են»: ու շուտ մը իրենց քուք-

մը կամկուռքերուն քահանան վազեց հոն տեղը  
կովեր բերաւ, որ զոհ մատուցանէ առաքելոց  
առջեր: Ան ատենը Պօղոս ու Բառնաբաս սըլ-  
դողելով՝ վրայի լաթերնին պատռեցին, ու կան-  
չուրուտելով անոնց կ'ըսէին թէ և Մարդիկ, առ  
ինչ որ կ'ընէք. մենք ալ ձեզի պէս մահկա-  
նացու մարդ ենք, որ եկեր ձեզի կը քարողենք որ՝  
այդպիսի փուժ բաները թողուք, ու դառնաք  
կենդանի Սրտուածը ձանչնաք, որ աս բոլոր աշ-  
խարհքս ինքը ստեղծեր է»: Ասանկ ըսելով ձո-  
րով դադրեցուցին ժողովուրդը՝ որ իրենց զոհ ը-  
մատուցանեն:

Բայց ան մէկալ ըսած քաղաքներուն Հրէա-  
ները երբոր իմացան թէ՝ հոս առաքեալները  
քարողելով ժողովուրդ կը շահին, ելան եկան,  
ու այնչափ ըրին դրդեցին ժողովուրդը, որ քար-  
կոծելով չարչարելով անանկ քաղքէն դուրս  
ըրին Պօղոս առաքեալը: Ան ալ նորէն Բառ-  
նաբասի հետ անկէց ելաւ ուրիշ շատ Յունաս-  
տանի քաղաքները պտըտելով քարողութիւն կ'ը-  
նէր, և ամէն տեղ շատ մարդիկ դարձուց քրիս-  
տոննեայ ըրաւ:

Սր ատենններս հաւատացելոց մէջը մէկ կոկւ  
մը վէճ մը ինկաւ, որ Հրէաներէն դարձածնե-  
րը՝ կռապաշտներէն դարձածներուն կ'ըսէին թէ  
« Ինչուան որ դուք ալ մովսիսական օրինաց պէս  
Ժմիատուիք նէ՝ չէք փրկուիր»: ուստի Պօղոսը  
ու Բառնաբասը հրուսաղէմ խրկեցին, որ մէ-  
կալ առաքելոց հետ աս բանիս վրայ մտմտան  
խօսքը կտրեն: Անանկ երբոր առաքելոց ժողովն  
եղաւ, ուրիշ բաններու հետաս ալսահմանուեցաւ  
որ՝ կռապաշտներէն դարձածները Ժմիատուին.  
ու ետքը նորէն Պօղոս Անտիոք դարձաւ:

## Գ. Լ. Խ. Խ. Ժ.

**Պօղոս առաքելոյն բարողուրենան պատճառով  
բաշած նեղուրիւնները :**

(Գործ. Ժ2. Ժէ.ԺԸ. ԺԹ.)

**Անկէ Ետքը Պօղոս Շիղայի հետ նորէն քա-  
զաքէ քաղաք քարոզելով, և շատ մարդիկ դար-  
ձընելով՝ Աստուած յայտնեց իրեն որ Յունաս-  
տան Մակեդոնիայի կողմերը Երթայ քարոզէ:  
Հոս պատահեցաւ որ մէկ դիւահար աղախին մը՝  
քանի անգամ որ Ճամբան Պօղոսը իր աշակերտ-  
ներուն հետ մէյտեղ կը տեսնէր, ասոնց ետեւէն  
կը կանչէր թէ «Աս մարդիկս Աստուծոյ ծառա-  
ներն են, որ ձեզի փրկութեան Ճամբան կը քա-  
րոզեն»: Մէկ օր մը Պօղոս դարձաւ սատա-  
նային ըսաւ. «Յիսուսի Քրիստոսի անունովը  
քեզի կը հրամայեմ որ ատկէց ելլես»: ու շուտ  
մը դեւ անկէց ելաւ՝ ազատեցաւ կնիկը: Ասոր  
վրայ շատ սրդողեցան անոր տիրութանքը. պատ-  
ճառն որ՝ աս դիւահարը սատանային դրդմամբը  
գաղտուկ բաներ իրենց կը զրուցէր, ու իրենք  
ալ ան Ճամբով ստակ կը վաստըկէին. ուստի  
տեսնալով որ իրենց շահը կտրեցաւ՝ իրենք ալ  
ըսին թէ «Աս մարդիկս Եկեր շփոթութիւն կը  
ձգեն մեր քաղաքը, նոր հաւատք մեզի կը քա-  
րոզեն», ու անանկ չարաշար ծեծելով առա-  
քեալները՝ ոտուընին կոճեղը (այսինքն թօմրու-  
քը) զարկած բանտը դրին: Բայց կէս գիշերուն  
Երբոր առաքեալները ելեր աղօթք կ'ընէին,  
յանկարծակի բանտը շարժ մը եղաւ՝ բոլոր դըռ-**

ները բացուեցան , ու իրենց ալ վրայի կապերը  
արձրկուեցան : Բանտին վերակեցուն ալ ան  
ձայնէն արթընցաւ՝ ու տեսաւ որ բանտին դըռ-  
ները բաց են . կարծելով՝ որ բանտարկեալները  
փախեր են , ինքն ալ յուսահատութենէն երբոր  
թուրը քաշեց որ ինք զինքը սպաննէ՝ Պօղոս  
անդիէն աս տեսնալուն պէս շուտ մը կանչեց թէ  
« Ի՞նչ կ'ընես . մի վախնար՝ մենք ամէնքս հոս  
ենք » : Ինքն ալ ան ժամանակը ճրագով ներս  
գնաց քովերնին , ու երբոր տեսաւ զիրենք , և  
իմացաւ ան եղած հրաշքը՝ ահով դողով առա-  
քելոց ոտքը ինկաւ . անանկ ետքը առաւ զանոնք  
մեծարանքով իր տունը տարաւ , վրանին լուաց  
սրբեց , և ինքն ալ բոլոր իր տնով տեղովը ան  
գիշերը մկրտուեցաւ քրիստոնեայ եղաւ : Առ-  
տուանց կանուխ երբոր դատաւորները բանտը  
մարդ խրկեցին որ ալ ազատեն առաքեալները ,  
Պօղոս ան ատենը իրենց պատասխան տուաւ  
թէ « Մեզի պէս ազատ հռոմայեցի գրուած  
անմեղ մարդիկ՝ հրապարակաւ ամենուն առ-  
ջել ծեծելով բանտը դրին , ու հիմա գաղ-  
տոնկ կը հանեն . ատանկ ըրլար , ըսաւ , հապա  
թող իրենք գան իրենց ձեռքովը հանեն » : Ա-  
նոնք ալ իմանալով որ ասոնք հռոմայեցի են ե-  
ղեր՝ շատ վախցան , ու ետքը եկան թողութիւն  
իմնդրելով աղաչեցին որ ելլեն անկէց երթան :

Ետքը Պօղոս ալ իր ընկերներովը անկէ ելաւ  
Թեսաղոնիկէ (այսինքն Սէլյանիկ) եկաւ , ու հոն  
ալ շատ մարդիկ շահեցաւ : Բայց աս տեղի  
Հրէաներն ալ վրան նախանձելով , ու զինքը  
քաղաքէ քաղաք հալածելով՝ այնչափ ըրին որ ,  
վերջը ելաւ գնաց Պօղոս Աթէնք (այսինքն Ա-  
թինա) քաղաքը : Աս Աթէնք քաղաքը որ փի-

լիսովիաներուն տեղն էր, հետաքրքրութեամբ  
 ասոնք Պօղոս առաքելցն վրան եկան թափե-  
 ցան, որ անոր ըրած քարոզութիւնը իմանան թէ  
 ինչ է: Պօղոս ալ թէպէտ իրենց ինչպէս պէտք  
 էր նէ խօսեցաւ զրուցեց քրիստոնէական հա-  
 ւատքին վրայ, բայց անոնցմէ քիչ մարդ շահե-  
 ցաւ. ու աս հաւատացեալներէն մէկն ալ Դիո-  
 նեսիոս արիսալագացին եղաւ: Ետքը Պօղոս Ա-  
 թէնքէն ելաւ կորնթոս (այսինքն Կէօրտէս)՝  
 քաղաքը գնաց. և հօն ալ տարի ու կէս կենա-  
 լով շատ մարդ դարձուց քրիստոնեայ ըրաւ,  
 մանաւանդ կուապաշտներէն քան թէ Հրէանե-  
 րէն. որ աս Հրէաները թէպէտ իրեն դէմալ  
 կեցան՝ ու Գաղիոն ըսուած փոխանակ բդեշխին  
 մատնեցին, բայց ետքը խախոք եղան անոր բան  
 մը չկըցան ընել: Ետեւ անկէց ալ ելաւ Պօղոս,  
 ու ասդիս անդին ուրիշ շատ տեղ պտըտելով և  
 անդադար քարոզելով՝ նորէն Յունաստան դար-  
 ձաւ՝ Եփեսոս քաղաքը գնաց: Եւ հօն երկու  
 տարիէն աւելի կեցաւ. ու քարոզութեամբ և  
 հրաշքներ գործելով՝ եւելօք պտուղ ըրաւ. ա-  
 նանկ որ՝ Պօղոսի քրտինը սրբելու թաշկինակը  
 կամ վարշամակը երբոր կը տանէին ցաւագար-  
 ներուն ու դիւահարներուն կը դպցընէին ա-  
 նով կը բժշկուէին: Սթ Եփեսոս քաղաքս մէկ  
 Ակեի ըսուած հրէայ քահանայապետի մը եօթը  
 տղաք կային, որ երգմնեցուցիչ կ'ըսուէին՝ մար-  
 դէ դե հանելու ետեւէ էին. ասոնք Պօղոս ա-  
 ռաքելցն նայելով որ Յիսուսի անունովը դե կը  
 հանէ՝ իրենք ալ յանդգնեցան ուզեցին որ  
 անանկ ընեն: Ուստի մէկ հեղմը երբոր դիւա-  
 հարի մը ըսին թէ «Քեզ կ'երդուընցընենք Յի-  
 սուսի անունովը՝ որ Պօղոսը կը քարոզէ», շուտ

մը ան դիւահարը ասանկ պատասխան տալով թէ  
 « Յիսուսը դիտեմ ու Պօղոսն ալ կը ճանչնամ,  
 բայց դուք ովկ էք » ըսելով կատղած ասնց վրան  
 վաղեց, ու անոնց երկուքը բռնեց անանկ չար-  
 շարեց որ՝ Ճորով ողորմելիները մերկ ու վիրա-  
 ւորուած տնէն դուրս գլուխնին փրցուցինձեռքէն  
 փախան ազատեցան։ Ասոր վրայ բոլոր ժողո-  
 վուրդը ահռեցան, ու երկիւղածութեամբ կ'եր-  
 թային մեղքերնին կը խոստովանէին՝ և կախար-  
 դական գրուածքնին կրակը կը ձգէին կ'երէին։  
 և այսալիսի բաներով Քրիստոսի հաւատքը ան  
 քաղքին մէջը եւելօք տարածուեցաւ։ Բայց  
 մէկ Դեմետրիոս ըսուած արծաթագործ մը որ  
 կուռքեր կը շինէր, երբոր տեսաւ որ ասանկ քրիս-  
 տոնէութիւն մոնալով ան կողմերը՝ իր շահը կը  
 դադրի, բոլոր իր արուեստին մարդիկը ( այս-  
 ինքն էսնաֆը ) դրդեց Պօղոսի դէմոտք հանեց,  
 այնչափ ըրաւ որ՝ Պօղոս ալ թողուց Եփեսոսէ  
 ելաւ։ և նորէն ան առջի քարոզած տեղուանքը  
 պտըտելով, ու աշակերտած հաւատացեալները  
 իրենց հաւատքին վրայ հաստատելով՝ ետքը նա-  
 ւով ճամբայ ելաւ որ Երուսաղէմ դառնայ։

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Ա .

Պօղոս Երուսաղէմ իր բռնուի, ու անկէց Հոռմ կ'երբայ  
 որ իր դատաստանը հոն տեսնուի։

Ամբ Քրիստոսի 60։ ( Գործ. ԻԱ. ԻԲ. ԻԳ. ԻԷ. ԻԸ. ԻԾ. )

Պօղոս առաքեալը Երբոր կեսարիա հասաւ,  
 որ անկէց ալ Երուսաղէմ պիտոր երթար, հոն  
 տեղի Ագարոս ըսուած մէկ աշակերտ մը՝ Հո-

գւով սրբով մարդարէացաւ Պօղոսի վրան, թէ  
 Երուսաղէմ Հրէաները զինքը կապած կռա-  
 պաշտներուն ձեռքը պիտի մատնեն: Աս որ լսե-  
 ցին ան տեղի հաւատացեալքը, լալով սկսան ի-  
 րեն աղաջել որ Երուսաղէմ չերթայ. Պօղոս  
 ալ անոնց պատասխան տուաւ թէ « Ես Յիսու-  
 սի Քրիստոսի համար պատրաստ եմ չ» թէ  
 միայն բռնուելու կապուելու, հապա Երուսա-  
 ղէմին մէջը մեռնելու ալ: Ուստի անանկ եր-  
 բոր Երուսաղէմ գնաց հասաւ, Հրէաները որ  
 միշտ իր վրայ կը նախանձէին ու կը մռմռային,  
 մէկ օր մը տաճարին մէջ Պօղոսի վրան թափե-  
 ցան՝ իբր թէ հեթանոս մարդ հետը առեր օրի-  
 նաց դէմ տաճարը մոցուցեր է. և աս պատճա-  
 ռիս համար կանչուրուտելով աղմուկով բոլոր քա-  
 ղաքը վրան ժողված՝ ծեծելով առաքեալը հօն  
 կը սպաննէին, թէ որ Հռոմայեցւոց դատաւորին  
 մարդը չգար բռնութեամբ անոնց ձեռքէն առ-  
 ներ: Ետքը երբոր Պօղոսի ոսոխներովը (այս-  
 ինքն տաւաճիներովը) դատաւորին դիմացը որ  
 Ելան, Պօղոս ամենուն առջեր իր ով ըլլալը՝ և  
 բոլոր գլխէն անցածները մէկիկ մէկիկ կարգով  
 պատմեց, թէ ինչպէս ինքը հրէայ ըլլալով՝ Աս-  
 տուած հրաշքով իրեն դարձ տուաւ, ու խրկեց  
 զինքը որ երթայ աշխարհքիս քարոզէ մեսիային  
 Ճշմարիտ հաւատքը: Իր թշնամի Հրէաները աս  
 քաներս լսելով՝ աւելի կատղեցան, ու մէկ բե-  
 րան սկսան դատաւորին դէմ կանչել թէ « Այս-  
 պիսի մարդը արժանի չ» որ աշխարհքիս վրայ  
 ապրի, հապա վերցուր աշխարհքէս »: Դա-  
 տաւորն ալ կռապաշտ ըլլալով՝ և Հրէից օրինաց  
 քաներէն չհասկընալով՝ Պօղոսի դատաստանը  
 Հրէից քահանայապետին ձգեց, որ անոր առ-

ջեր տեսնուի : Պօղոս ալ աս դատաստանին մէջը երբոր տեսաւ որ անոնց կէսը Սադուկեցի աշխանդէն էին ու կէսը Փարիսեցի , ինքն ալ կանչեց թէ «Գիտնաք որ ես փարիսեցիի որդի փարիսեցի եմ ; որ հանդերձեալ կեանք ու յարութիւն քարոզելուս համար՝ ես բռնուած հիմաձեր առջեր կը դատուիմ» : Ասանկ ըսելով թէ պէտ իր կողմը շահեցաւ բոլոր Փարիսեցիքը , որ ըսին թէ « Անանկ է նէ աս մարդս մեղք չունի » բայց Սադուկեցիքը աւելի կատղեցուց , այնչափ որ՝ ալ մէջերնին երգումով խօսք դրին որ չուտեն չխմեն ինչուան որ Պօղոսը մեռցընեն : Աս բանս որ դատաւորին ականջը հասաւ շուտ մը անոնց մէջէն Պօղոսը առաւ , ու զգուշութեամբ կեսարիա քաղաքը Փելիքս ըսուած մեծ դատաւորին խրկեց , որ Հրէայքը հոն երթան՝ ու անոր առջեր Պօղոսի դատաստանը տեսնուի : Երբոր եկան՝ ու երկու դիէն ալ խօսուեցաւ , ան ատենը Փելիքսն ալ իմացաւ որ Պօղոս անմեղ է . բայց այսու ամենայնիւ Հրէից երեսպաշտութիւն ընելու համար՝ չազատեց առաքեալը , հապա բանտը դրաւ պահեց , ինչուան որ ինքը փոխուեցաւ՝ իր ետևէն Փեստոս անունով ուրիշ դատաւոր մը տեղը եկաւ :

Աս Փեստոսը երբոր Երուսաղէմ գնաց , Պօղոսի թշնամին երը չարութեամբ գացին իրեն աղաւեցին որ Պօղոսը կեսարիայէ վերցընէ Երուսաղէմ բերէ . ինչու որ՝ մէջերնին խօսք դրեր էին որ բերելու ատեն ճամբան բռնեն Պօղոսը սպաննեն : Բայց Փեստոս ասանկ չուզեց , հապա անոնց հրամայեց որ իրենք ելլեն կեսարիա դան , ու հոն նորէն իր առջեր Պօղոսի դատաստանը տեսնուի : Ան դատաստանիս մէջը երբոր

տեսաւ Պօղոս որ Փեստոսն ալ Հըեկց Երեսպաշ-  
տութիւն ընելով զինքը չազատե՞ր՝ ու բանը կ'եր-  
կընցընէ, ինքն ալ Հռոմայի կայսերը դատա-  
տանին բողոքեց. ուստի դատը անանկ կըտ-  
րուեցաւ որ Պօղոսը Հռոմ խրկեն։ Անկէ ետքը  
Հերովդեսի որդին Ագրիպպաս ըսուած Հըեաս-  
տանի թագաւորը՝ իր կնիկովը ու իշխաններովը  
Երեոր կեսարիա Փեստոսի քով եկաւ բարեե-  
լու, Փեստոս ուզեց որ Պօղոսը ասոնց առջեն  
ալ հանէ. ան ատենը Պօղոս իր անմեղութիւնը  
ցուցընելով՝ այսպիսի չնորհալի քարոզութիւն  
մը ըրաւ Քրիստոսի վրայ, որ Ագրիպպաս ըսաւ  
թէ «Քիչ մնաց որ զիս ալ քրիստոնեայ ընես»։  
Ետքը ասոնք սկսան մէջերնին ըսէլ. « Թէ որ  
կայսերը բողոքած չըլլար նէ՝ պէտք էր որ աս  
մարդս ազատուեր»։

Երբոր Պօղոս առաքեալը աս պատճառովս  
Հռոմայեցւոց կայսեր առջեը խրկելու որ եղան,  
բռնեցին մէկ Յուլիոս ըսուած հարիւրապետի  
մը ձեռքը տուին, որ ինքը առնէ նաւով իտա-  
լիա տանի առաքեալը։ Շատ երկայն քշեց աս  
Պօղոսի Ճամբորդութիւնը՝ խառնակ ու ներհակ  
հովերուն պատճառով։ Աս նաւարկութեանս ա-  
տենը շատ անգամ սաստիկ փորձանքաւոր նաւա-  
կոծութեան հանդըպելով՝ ուրիշ Ճամբորդները  
՚ի կենաց որ կը յուսահատէին, Պօղոս վրանին  
կեցած միշտ իրենց սիրտ կու տար կը յորդորէր,  
որ չվախնան կերակուրնին ուտեն որ ուժ առ-  
նեն. և մէկ հեղ մը աս ալ պատմեց որ « Հըեշ-  
տակ Աստուծոյ ինծի Երեցաւ, ըսաւ թէ՝ Պօ-  
ղոս, մի վախնար՝ դուն կայսերը դիմացն ալ պի-  
տոր Ելլես. անոր համար բոլոր նաւիդ մէջը ե-  
զած մարդոց կեանքն ալ Աստուած քեզի չնոր-

Հեց, որ քու պատճառովդ իրենք ալ իմասի ըրդան»։ Պինտ ետքը նաւը սաստիկ ալեկոծութեամբ մէկ ցամաքի մը զարնելով երբօր սկսաւ քայքայիլ, ան ատենը պահապան զինուորները մէջերնին խորհուրդ ըրին որ իրենք հետի բըռնած կապածները սպաննեն, որ չփախչին ազատին. բայց հարիւրապետը ուղելով որ Պօղոս առաքեալը խալսի՝ աս բանս թող չոռւաւ, հրամայեց որ ովոր կրնայ նէ՝ թող լողալովցամաք ելլէ. և այսպէս ամէնքը ազատեցան ցամաքն որ ելան, տեսան որ ան՝ Մելիտինէ (Մալթա) ըսուած կղզին է եղեր։

Աս կղզիս բնակիչքը թէպէտ լեռնցի կոպիտ մարդիկ էին, բայց սիրով առին ընդունեցան աս նաւաքեկութենէն խալսած ձամբորդները, որ Պօղոս ալ հետերնին էր, և անձրեին ու ցրտուն առին կրակ ըրին անոնց, որ վրանին գլուխնին չորցընեն՝ տաքնան հանգստանան։ Ան ատենը Պօղոս ալ կրակին վրայ խորիւ (այսինքն չալսըրփիր) դնելու ատեն մէջէն օձ մը ելաւ, Պօղոսի ձեռքէն բռնած խածած կախուեցաւ։ Աս որ տեսան մարդիկը, սկսան ըսել թէ «Անանկ է նէ աս մէկ չարագործ մըն է եղեր, որ Աստուած զինքը ծովու ու ցամաքի վրայ կ' ուղէ պատժել մեռցընել»։ Բայց ետքը Պօղոս շուտ մը ձեռքը կրակին վրայ թոթվելուն պէս՝ օձը փրթաւ կրակին մէջը ինկաւ, ու իրեն ամեննեին զեն մը չեղաւ. անոր վրայ մարդիկն ալ խօսքերնին փոխեցին, ու նորէն զարմանալով կ' ըսէին թէ «Աս մեր աստուածներէն մէկը պիտոր ըլլայ»։ Աս Մելիտինէ կղզին Պօղոս իրեք ամիս կեցաւ, և շատ հիւանդներ բժշկելէն ետև՝ նորէն նաւ մտաւ. ու երբօր ալ Հռոմ դնաց հասաւ, ան

տեղը եղած Հրէաներուն հասկըցուց իր Հռոմ  
Երթալուն պատճառը։ Եւ ան տեղը Երկու տա-  
րիի չափ իր դատաստանն որ Երկընցաւ, մէկ  
առանձին տուն մը բռնած՝ հոն կը նստէր, և  
քովը Եկողներուն համարձակ կը քարոզէր ու  
կը սորվլցընէր Քրիստոսի հաւատքը։

Ինչուան հոս կը պատմէ Գործք Առաքելոց  
գիրքը. որով կը լմնայ նոր կտակարանին պատ-  
մութիւնը։

### Գ. Լ Ո Ւ Խ ԺԲ.

Յաւելուած պատմուրէան առաքելոց Քրիստոսի։

Գործք Առաքելոց գրքին մէջը եղած Քրիս-  
տոսի Տեառն մերոյ առաքելոց և աշակերտաց  
պատմութիւնները կարգով համառօտ պատմե-  
լէն ետե, պատշաճ կ'երևայ որ սուրբ գրքին ու-  
րիշ տեղերէն առած՝ քիչ մըն ալ տեղեկութիւն  
տանք անոնց գրուածքներուն վրայ։ Քրիստոս  
Տէրն մեր՝ ինչպէս աւետարանը կ'ըսէ, տասուեր-  
կու առաքեալև եօթանասունուերկու աշակերտ  
իրեն ընտրեց առաւ. և իր նոր օրինաց հաւատ-  
քը պինտ առաջ ասոնց սորվլցընելով, (որ ասով  
իրենք՝ նոր Եկեղեցւոյ առջի հիմունքը Եղան)՝  
Տրամայեց որ Երթան չորս դին բոլոր աշխարհքս  
քարոզեն իր սուրբ հաւատքը։ Ետքը տասուեր-  
կու առաքելոց մէջէն Յուղան որ պակսեցաւ,  
աստուածային կամզքը անոր տեղը ուրիշ Երկու  
հոգի ընտրուեցան մտան առաքելոց կարգը, մէ-  
կը՝ Մատաթիա, ու մէկալը՝ Պօղոս, ինչպէս որ  
վերը պատմեր ենք։

Աս բոլոր առաքելոց և աշակերտաց մէջէն

միայն ութը հոգին Աստուած ընտրեց, որ գը-  
րուածքով ալ իրեն քրիստոնէական քարոզու-  
թիւնը թողուն ետքէն Եկող հաւատացելոցը.  
անանկ որ՝ ասոնց գործքը աստուածաշունչի կամ  
տուրբ գրոց կարգը անցաւ: Պինտ առաջասոնց-  
մէ չորսը, այսինքն Մատթէոս առաքեալը, Մար-  
կոս աշակերտը, Ղուկաս աշակերտը, ու Յով-  
հաննէս առաքեալը՝ Յիսուսի Քրիստոսի բուն  
համառօտ վարքը և վարդապետութիւնները  
գրեցին, ու անոր համար իրենց գրուածքն ալ  
Աւետարան կոչուեցաւ, որ ըսել է՝ Ուրախական  
բանի գիրք, որ մարդուն կը ծանուցանէ կամ  
աւետիս կու տայ իր Աստուածոյ հետ հաշուելը  
և փրկութիւնը: Երկուքը աս չորս աւետարա-  
նիչներէս ասկէ 'ի զատ ուրիշբան ալ գրեցին:  
Մէկը՝ Ղուկաս՝ Գործք Առաքելոցը գրեց, որ  
Քրիստոսի համբարձմաննէն ետև նոր Եկեղեցւոյ  
սկզբնաւորութիւնը կը պատմէ, ինչպէս աս  
վերջի մասիս մէջը տեսանք: Մէկալը Յովհան-  
նէս՝ իրեք թուղթ ալ գրեց, որ առջնին մէջը  
Քրիստոսի Բանն Աստուած ըլլալը հերետիկո-  
սաց դէմհաստատելէն ետև՝ բոլորը սիրոյ կամ  
Եղայրսիրութեան վրայ կը քարոզէ: Նաև  
ասոնցմէ 'ի զատ Յայտնութէան գիրքն ալ գրեց,  
որ ինչպէս կ'ըսեն՝ աւետարանը գրելէն առաջ  
Երբոր աս սուրբ առաքեալը Քրիստոնէութեան  
համար Պատմոս ըսուած Յունաստանի կղզին  
աքսորուեցաւ, Աստուած ան տեղը յայտնեց  
իրեն ան տեսիլքները, որ բոլորը առակով մար-  
գարէութիւն են՝ ինչ որ Քրիստոսի առջի գա-  
լուստենէն ինչուան վերջի գալուստն որ պիտօր  
կատարուի Եկեղեցւոյ մէջը: Ոմանք աս տեսիլք-  
ներս ալ սուրբ գրոց պատմութեան ետևէն գը-

րած՝ կարգով կը պատմեն. բայց մենք տեսնելով որ՝ ըստ ինքեան անմկը եղած պատմութիւն չեն. մէյ մըն ալ որ՝ անանկ առանց մեկնութեան դնելը՝ անպտուղ բան մը մեզի երենալով, իսկ մեկնութեամբը՝ եւելքը կ'երկընցընէր գրուածքնիս. և ան ալշատ անգամ անորոշ պիտոր ըլլար, (որովհետեւ խիստ խրթին ու անանկ խորհրդաւոր են ան տեսիլքները, որ ինչուան աս օրս վարդապետները կը տառապին՝ և անոնց բուն մեկնութիւնը չեն կրնար տալ). անոր համար մենք ալ զանց ըրինք՝ աս համառօտութեանս մէջը չդրինք:

Աւետարանիչներէն 'ի զատ՝ Պետրոս առաքեալն ալ երկու թուղթ գրեց Հրեից ազգին հաւատացելոցը, որ բոլոր աշխարհք ուրիշ կռապաշտ ազգերուն մէջը ցրուած էին: Եւ ասոնց մէջը կը ցուցընէ թէ՝ Քրիստոսի տնօրէնութիւնները մարգարէք առաջուց քարոզեցին, ու հոգեշարժ յորդորանքներով մեծ ու պատիկ կը խրատէ՝ որ ամէնքը իրենց պարտքը ընեն, և հերետիկոսներէն զգուշանան, անոնց խօսքին մտիկ ընեն՝ չխարսուին: Անոր պէս նաև Յակոբոս առաքեալը, որ Եղբայր Տեառն կոչուեցաւ, ինքն ալ թուղթ մը գրեց Հրեայ հաւատացելոց՝ կերպ կերպ երկայն զարմանալի խրատներով: Ինչպէս իր եղբայրը Յուղա առաքեալն ալ, որ Թաղէսս ալ կ'ըսուի, ան ալ մէկ համառօտ թուղթ մը գրեց ան նոր հաւատացելոցը, որ աչուրնին բանան չխարսուին հերետիկոսաց ըրած ծուռ վարդապետութենէն: Աս ըսած չորս առաքելոց եօթը թուղթը՝ կ-Եռ-դի-կէ-այ ըսուեցան, որ կը նշանակէ ընդհանրական. որովհետեւ ինչպէս կ'ըսեն, աշխարհքիս չորս դին ուր որ

Հրեից աղքէն հաւատացեալ կար՝ անոնց գը-  
րուեցաւ:

Իսկ Պօղոս Երեքտասան առաքեալը, որ աշ-  
խարհքէ աշխարհք պտըտելով՝ գըեթէ իր բոլոր  
քարոզութիւնը կուապաշտից ըրաւ, ու ան պատ-  
ճառով ալ Վարդապետ Հեթանոսաց կոչուե-  
ցաւ, տամնըչորս թուղթ գրեց՝ ասդիս անդին  
մասնաւոր հաւատացելոց եկեղեցիներուն, որ  
մեծ մասը ինքը իր քրտինքովը հիմը դրեր հաս-  
տատեր էր: Ուստի իր թղթին մէկը՝ խրկեց  
Հռոմայեցւոց, երբոր ինքը կորնթոս էր. և աս  
թուղթս՝ ինչպէս կ'երևայ, ինքը տուն կու տար՝  
ու Տերտիոս ըսուած իրեն մէկ աշակերտը կը  
գրէր: Եւ աս թղթովս առաքեալը՝ կը ջանայ  
որ խաղաղեցընէ դարձած Հրեից և հաւատա-  
ցեալ հեթանոսաց կոփեր, որ մէյմէկու վրայ կը  
պարծենային՝ ու մէկզմէկ վար կը զարնէին:  
Երկու խրատական թուղթ ալ գրեց կորնթա-  
ցւոց, որ ատենով Յունաստանի մեծ քաղաքնե-  
րէն մէկն էր. ասոնց առջինը Եփեսոսէ կամ  
Փիլիպպէէ հօն խրկեց, ու մէկալը Մակեդո-  
նիայէն: Զորբորդ թուղթը գրեց Գաղատա-  
ցւոց, որ Փոքր Սսիային (այսինքն Անատօլուի)՝  
մէջը կ'իյնայ. ու աս թուղթը Հռոմայէ, կամ  
ըստ այլոց՝ Եփեսոսէն հօն խրկեց: Հինգերորդ  
թուղթն ալ Հռոմայի բանտէն գրեց՝ Եփեսա-  
ցւոց, որ հին ատենը Եփեսոս՝ ծովեղերեայ մայ-  
րաքաղաք էր Փոքր Սսիայի, ու Տիւքիկոս աշա-  
կերտին հետ խրկեց իրենց: Վեցերորդ թուղթը  
Փիլիպպեցւոց գրեց, որ Մակեդոնիայի (կամ  
Ռումէլի) կողմը մէկ ծովեղերեայ քաղաք մըն  
էր, և ինչպէս կ'ըսեն՝ զաս ալ Հռոմայի բանտէն  
խրկեց Եպափրողիտէս ըսուած մէկու մը ձեռ-

Քովկը։ Եօթներորդը՝ Կողոսացւոց գրած թուղ-  
 թըն է՝ Հռոմայի խրկած, որ հին ատենը աս ալ  
 Փոքր Ասիայի քաղաքներէն մէկն էր։ Ութե-  
 րորդը և իններորդը՝ Թեսաղոնիկեցւոց գրած եր-  
 կու թղթերն են. առջինը Աթէնք քաղքէն խըր-  
 կած է կ'ըսեն, ու երկրորդը՝ Կորնթոսէ կամ  
 Հռոմայի. աս Թեսաղոնիկէ ծովեզերեայ քա-  
 ղաքը՝ հին ատենը մայրաքաղաք էր Մակեդոնիա  
 գաւառին, որ հիմա Սէլանիկ կ'ըսուի։ Տասնե-  
 րորդը՝ Եբրայեցւոց թուղթն է, որ ինչպէս կ'ը-  
 սեն Պօղոս Խոտալիայէ գրեց՝ ու դէպ 'ի Հրէաս-  
 տան խրկեց հաւատացեալ Հրէից, սիրտ տալով  
 իրենց՝ որ հեթանոսաց ու անհաւատ Հրէից  
 ձեռքէն քաշածներուն սիրով համբերեն։ Պօ-  
 ղոս առաքեալը որ մէկալ ամէն թղթերուն ծայ-  
 րը իր անունը կը գնէ, միայն աս թղթիս վրայ  
 չդներ։ Ասոր պատճառը կարելի է թէ աս է  
 կ'ըսեն, որ գիտնալով թէ ինքը նախանձու-  
 թեամբ ատելի ըլլալով՝ իր ազգին մէջը, անով  
 ըսածն ալ մէկալ լսողներուն ընդունելի ըլլայ.  
 կամ թէ՝ ինքը զինքը աւելի վարդապետ հեթա-  
 նոսաց կ'ըսէր՝ քան թէ առաքեալ Հրէից. անոր  
 համար մէկալ թղթերուն վրայ որ հեթանոսաց  
 դարձածներուն խրկուեցաւ՝ յայտնի գրեց իր  
 անունը, ու ասոր վրայ զանց ըրաւ։ Տասնըմէկ և  
 տասուերկու երրորդը՝ Տիմոթէոսի գրած երկու  
 թուղթն են, որ իրեն սիրելի աշակերտն էր, ու  
 ինքը զանիկայ Եփեսոսի Եպիսկոպոս ձեռնադրեր  
 էր. ասոնց մէկը Մակեդոնիայէն գրեց, ու մէ-  
 կալը Հռոմայէն։ Տասուիրեքերորդ թուղթը  
 Տիմոսի գրեց որ, աս ալ իրեն աշակերտն էր, ու  
 ինքը Եպիսկոպոս ըրեր էր Կրետացւոց (այսինքն  
 Կիրիտի)։ և աս թուղթս իրեն խրկեց Նիկոպո-  
 լու

լիս ըսուած Մակեղոնացւոց քաղքէն։ Տասնը-  
չորսերորդ վերջին թուղթը՝ գրեց իր Փիլմոն  
ըսուած բարեկամին, անոր Ոնեսիմոս ծառային  
պատճառովը, որ յանցանք ըրած տիրոջը քովէն  
փախեր Հռոմեկեր էր. Պօղոս ալ զինքը խրա-  
տով Ճամբայ բերելով զանիկայ աս թղթովս նո-  
րէն իր տիրոջը կը յանձնէ։ Աս Պօղոս առաքե-  
լոյն գրած տասնըչորս թղթերուն մէջը՝ բոլոր  
քրիստոնէական հաւատոյ ուսումը, ու բարոյա-  
կան և հոգեոր վարդապետութիւնը այնպիսի  
զօրաւոր կերպով գրուած է, որ կարդացողին  
միտքը կը կապուի. մանաւանդ անոնց մէջը յայտ-  
նի տեսնելով Աստուծոյ մեծագործութիւնը,  
որ իրեն հաւատքը հալածողը և իր անունը հայ-  
հոյողը՝ անանկ քարոզութիւն ընէ աւետարանին  
վրայ, որ չէ թէ միայն կենդանութեան ատենը,  
հապա ինչուան այսօրս իր գրած թղթերովը  
պապանձեցընէ հաւատոյ թշնամիքը։

---



# ՑԱՆԿ ԳԼԽՈՅ

ԱՍՏՈՒՄԾԱՇՈՒԽՆՉ ԳՐՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՍ

## ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ

### ՄԱՄՆ ԱՌԱՋԻՆ

Ա. Ստեղծումը աշխարհիմ՝ և առաջն մարդուն . . . . .	7
Բ. Նախահարց մեղքը ու պատիժը . . . . .	9
Գ. Կայենի և Աբելի պատմութիւնը . . . . .	11
Դ. Աստուած մարդոց չարութիւնը ջրհեղեղով կը պատժէ . . . . .	15
Ե. Բաբելոնի աշտարակը . . . . .	16
Զ. Հայր Աքրահամու կոչումը, ու իրեն ուրիշգործ- քերը . . . . .	18
Է. Աքրահամու հետ Աստուած ուխտ ու գաշինք կ'ընէ, և իրեն իսմայէլը զաւակ կու տայ . . . . .	20
Ը. Աքրահամու և Ղովտայ հիւրասիրութիւնը, ու Սոգոմոց պատիժը . . . . .	22
Թ. Իսահակը ծնանելէն Ետէ, Աքրահամ իսմայէլը քովէն կը ճամփէ . . . . .	25
Ժ. Աստուած կը հրամայէ Աքրահամու՝ որ Իսա- հակը իրեն ողջակէղ ընէ . . . . .	26
Ժ.Ա. Աքրահամ իսահակը կը կարգէ, և այնպէս կը վտիճանի . . . . .	28
Ժ.Բ. Իսահակայ որդիքը՝ Եսաւ ու Յակոբ . . . . .	30
Ժ.Գ. Յակոբ հօրը օրհնութիւնը եղբօրը ձեռքէն կը յափշտակէ, ինքը կ'առնէ . . . . .	32
Ժ.Դ. Յակոբ Միջագետք երթանինի տեսից կը տես- նէ, ու հոն կ'երթայ կը կարգուի տուն տեղ կ'ըլլոյ . . . . .	35

ԺԵ. Յակոբ կ'ելքէ իր երկիրը գառնալու . . . . .	58
ԺԶ. Յակոբայ Համբորդութեան մէջ ուրիշ հանդիւ պած բանելը . . . . .	59
ԺԷ. Յակոբայ մէկալ տղոցը նախանձը և գաւաճանու- թիւնը Յովսէփ գեղեցկին վրայ . . . . .	43
ԺԸ. Յովսէփ Եղիպատոսի մէջ կը ծախուի , ու հոն զբարարտութեամբ բանս կը մանէ . . . . .	46
ԺԹ. Յովսէփ Փարաւոնի Երազները մեկնելով բան- տէն կը խալքսի , և իշխանութեան կը հասնի .	50
Ի. Յովսէփայ Եղբայրները սովոր պատճառովք ի- րեն որ կը գիմեն , Յովսէփ զանոնք կը փորձէ .	53
ԻԱ. Յովսէփ իր Եղբայրները քիչ մըն ալ փորձելէն ետե՝ զինքը անոնց կը յայտնէ . . . . .	57
ԻԲ. Յակոբ բոլոր ընտանիքովք կ'ելք Եղիպատացւոց Երկիրը կ'երթայ . և հոն իր զաւկըները օրհ- նելով բարի ծերութեամբ կը վախճանի . . . . .	61
ԻԳ. Յովսէփ իր հայրը կը թագէ . և Եղբայրներուն թողութիւն տալէն ետե՝ ինքն ալ կը վախճա- նի . . . . .	64

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ա. Խորայելացւոց հալածումը և նեղութիւնը Եղիպ- տացւոց ձեռքէն . . . . .	67
Բ. Փարաւոնի աղջիկը Մովսէօը գետէն կը խալքսէ՝ իրեն որդեզիր կ'առնէ . . . . .	69
Գ. Մովսէս ազգասիրութեան պատճառով Մադիա- նացւոց երկիրը կը վախչի , և մոքենւոյն հրաշ- քը կը տեսնէ . . . . .	70
Դ. Մովսէս Եղիպատոս կը դառնայ , որ Խորայելա- ցիքը Եղիպատացւոց ձեռքէն խալքսէ . . . . .	74
Ե. Եղիպատացւոց տասը հարուածները կամ պա- տիժները . . . . .	77
Զ. Տասներորդ Եղիպատացւոց հարուածը , ու Խո- րայելացւոց Եղիպատոսէ Ելքը . . . . .	83
Է. Խորայելացիք Կարմիր ծովէն կ'անցնին , ու Փա- րաւոն իր զօրքովք հոն կը խզուի . . . . .	86

Ը. Անապատը Աստուած Խորայելացւոց ջրին պա-		
կասութիւնը կը հոգայ, և մանանան իրենց կերակուր կու տայ . . . . .		88
Թ. Ամազեկտցիքը կը ջարդուին Խորայելացիներէն:		
Յոթոր կուգայ Մովսէսը բարեկըու . . . . .		94
Ժ. Աստուած Սինա լեռը տասնաբանեայ պատուի-		
բանքները կու տայ Խորայելացւոց . . . . .		93
ԺԱ. Խորայելացիք զԱստուած կը թողուն՝ հորթ կը		
պաշտէն . . . . .		96
ԺԲ. Խորանին ու տապանակին շինելը, և ուրիշ աս-		
տուածպաշտութեան ծէսէրը . . . . .		99
ԺԳ. Նաբագ ու Արիուգ, և ուրիշ յանցաւորները կը		
պատմուին . . . . .		102
ԺԴ. Խորայելացիք Աստուածոյ դէմ կը տրանջան, ու		
կը պատժուին . . . . .		105
ԺԵ. Ահարոն ու Մարիամ կը պատժուին . . . . .		105
ԺԶ. Մովսէս լրանաներ կը խրէէ աւետեաց երկիրը.		
և Խորայելացիք նորէն կը պատժուին . . . . .		107
ԺԷ. Կորիսը, Դաթանը և Արիորոնը կը պատժուին, ու		
Ահարոնին գաւազանը կը ծաղկի . . . . .		111
ԺԸ. Խորայելացւոց ճամփարդութեան վերջի տարին		
հանդըպած բաները . . . . .		115
ԺԹ. Բազամու պատմութիւնը . . . . .		117
Ի. Մովսէս մարգարէն կը վախճանի, Յեսու որդի		
Նաւեան անոր սեղը կ'անցնի . . . . .		122
ՅԱԽԵԼԻԱՆ. Յոր երանելւոյն պատմութիւնը . . . . .		125

## ՄԱՄԵ ԵՐՐՈՐԴ

Ա. Յեսու կ'առաջնորդէ Խորայելացւոց, որ Յոր-		
գանան գետը կ'անցնին . . . . .		131
Բ. Երիբով ու Գայի ըսուած քաղքըներուն առու-		
մը . . . . .		134
Գ. Գաբոււնացւոց խարերայութիւնը, և Գանա-		
նացւոց հինգ թագաւորներուն ջարդուիլը . . . . .		138
Դ. Յեսու բոլոր աւետեաց երկիրը աիրապետելով		

զանիկայ Խորայելացւոց կը բաժնէ , ու անանկ կը վախճանի . . . . .	144
Ե. Յեսուայ ետե՝ դատաւորաց ատենի Խորայելա- ցւոց որպիսութիւնը . . . . .	145
Զ. Դերօրայի , Բարակայ , Ախարայ և Յոյելի պատմութիւնը . . . . .	149
Է. Դեգէռն զօրապետ կը հարուեի՝ Խորայելացիքը Մագիանացւոց ձեռքէն կ'ազատէ . . . . .	151
Ը. Արիմէլքայ բռնակալութիւնը . . . . .	157
Թ. Յեփթայէի պատմութիւնը . . . . .	161
Ժ. Սամփառնի պատմութիւնը . . . . .	164
ԺԱ. Մէբայի պատմութիւնը , և Բենիամինի ցեղին ջարդուիլը . . . . .	172
ԺԲ. Հոռութայ պատմութիւնը . . . . .	175
ԺԳ. Աննայի աղօմքով Սամուելը կը ծնանի՝ ու Առ- տուծոյ կը նուիրուի . . . . .	177
ԺԴ. Հեղի իր աղօմքներովք կը պատժուի՝ քահանայու- թիւնէն կ'իյնայ , անոր տեղը Սամուել կը հ- արուի . . . . .	179
ԺԵ. Այլազգինները տապանակին պատճառով կը պատ- ժուին՝ ու զան նորէն Խորայելացւոց կը գար- ձնեն . . . . .	183

## ՄԱՍՆ ԶՈՐՔՈՐԴԻ

Ա. Խորայելացիք իրենց թագաւոր կ'ուզեն դնել- Առառուած ալ Սաւուզը տաջի թագաւոր կ'ըն- տրէ Խորայելացւոց . . . . .	187
Բ. Սաւուզ մեծ յազմութիւն մը ընելէն ետե՝ նո- րէն թագաւոր կ'օծուի . . . . .	190
Գ. Սաւուզ նորէն այլազգինները կը յազմէն , ու անհնազանդութեաննը համար Սասուծոյ աչ- քէն կ'իյնայ : Յովիսաման իր ըրած քաջու- թեամբը մեռնելէն կ'ազատի . . . . .	192
Դ. Սաւուզ Ամազեկացւոց ինայելով՝ բոլորովին Առ- տուծոյ աչքէն կ'ելլոյ . . . . .	195

Ե. Դաւիթը Թագաւոր կ'օծուի . . . . .	497
Զ. Դաւիթ Գողիաթը կը սպաննէ , և անով բոլոր այլազդիները կը յազմուին . . . . .	498
Է. Սաւուղին նախանձութիւնը Դաւթի վրայ . . . . .	202
Ը. Դաւիթ Սաւուղի ձեռքէն կը հալածուի՝ վա- խըստական կը պարտի . . . . .	205
Թ. Նաբազի ու Արիգեայի պատմութիւնը , և Դաւ- թի ուրիշ դիպուածները . . . . .	210
Ժ. Սաւուղի մահը , ու Դաւթի անոր վրայ ըրած բարի հատուցումը . . . . .	214
ԺԱ. Սաւուղի տունը կը մարի , ու Դաւթի թագաւո- րութիւնը կ'աջողի . . . . .	217
ԺԲ. Դաւիթ Աստուծոյ տապանակը կը վերցընէ Ե. բուսազէմ կը տանի . . . . .	220
ԺԳ. Դաւթի ուրիշ յազմութիւնները , ու իր մեծ մեղքը՝ և ապաշխարութիւնը . . . . .	223
ԺԴ. Աքիսողամի ձեռքէն Դաւթի քաշած նեղութիւն- ները՝ իրեն մեղացը պատիժ . . . . .	229
ԺԵ. Աքիսողամ կը սպաննուի , ու Դաւիթ նորէն իր տեղը կը դառնայ . . . . .	234
ԺԶ. Խորայելացիք մահտարաժամով կը պատժուին .	25
ԺԷ. Դաւիթ իր ետևէն Սողոմոնը թագաւոր կը դնէ՝ ու ինքը կը վախճանի . . . . .	240
ԺԸ. Սողոմոնի թագաւորութիւնը . . . . .	245
ԺԹ. Սողոմոն տաճարը և իր պալատը կը չնէ: Սաքա- թագուհին իրեն տես կու գոյ . . . . .	247
Ի. Առղոմոնի մեղքը՝ ու իրեն մահը . . . . .	251
ԻԱ. Խորայելացւոց թագաւորութիւնը երկուք կը բաժ- նուի . . . . .	255
ԻԲ. Յերոբալամի Խորայելացւոց թագաւորին մեղքը . և իրեն չարչաջորդները . . . . .	255
ԻԳ. Եղիա մարգարէն Աքոյարի չարութիւնը կը յան- դիմանէ՝ ու զինքը կը պատժէ . . . . .	2598
ԻԴ. Աքոյարի ուրիշ գործերը , և իր չար սատակումը .	263
ԻԵ. Աքողիայի պատիժը , և Եղիա մարգարէին երկինքը վերանալը . . . . .	266

Իջ. Նղիսէ մարդարէին հրաշագործութիւնները . . . . .	269
Իէ. Յէու Աքայարի ցեղը կը չնըլ՝ ինքը կը թագաւորէ, և անոր ետեւէն նստած Իսրայելացւոց թագաւորները . . . . .	277
Իլ. Յուդայի ցեղին թագաւորները՝ Ոտրովամէ սկսած ինչուան Յովրամ: . . . . .	282
Իթ. Յուդայի ցեղին թագաւորները Աքոզիայէ սկսած ինչուան Աքաղ . . . . .	289
Լ. Եղեկիս թագաւորին պատմութիւնը, և իր ետեւէն նստած Յուդայի ցեղին թագաւորները՝ ինչուան վերջը . . . . .	297

### ՄԱՍՆ ՀԻՒԳԵՐՈՐԴ

Ա. Պատմութիւն Տորիթայ. . . . .	509
Բ. Պատմութիւն Յուդիթայ . . . . .	515
Գ. Պատմութիւն Եսթերայ . . . . .	522
Դ. Պատմութիւն Մարդարէից . . . . .	530
Ե. Պատմութիւն Դանիէլի մարդարէին . . . . .	537
Զ. Իրէք մանկանց պատմութիւնը . . . . .	542
Է. Դանիէլ մարդարէին ուրիշ պատմութիւնները . . . . .	545
Ը. Երկոտասան մարդարէները . . . . .	553
Յովիսան մարդարէին պատմութիւնը . . . . .	556

### ՄԱՍՆ ՎԵՅՑԵՐՈՐԴ

Ա. Հրէայք Բարելացւոց գերութենէն կը դառնան . . . . .	561
Բ. Երուսաղէմ նորէն շնուռելէն ետեւ Հրէից աղցին հանդըոգածները . . . . .	565
Գ. Հեղիոդորոսի պատիժը . . . . .	568
Դ. Հրէից խաղաղութիւնը ներքեւ վրայ Կըլլայ Անտիոքոսի ատենը . . . . .	570
Ե. Նահատակութիւն Եղիազար Ճերունուոյն, և հօթը Եղբարց Մակաբայիցւոց՝ իրենց մօրը հետ. . . . .	374
Զ. Մատաթիա քահանային և իր որդւոցը բարեպաշտութիւնները . . . . .	379
Է. Յուդա Մակաբէին քաջութիւնները . . . . .	382

Ը. Անտիոքոս Թագաւորին սատակումը, և անոր Ե-	
տեևն նատած թագաւորներուն պատերազմը	
Հրեից դէմ . . . . .	386
Թ. Յուդա Մակաբեին ետեևն Յովանաթան անոր	
տեղը կ'անցնի. . . . .	394
Ժ. Յովանաթան Քահանայապետին ուրիշ պատմու-	
թիւնները . . . . .	395
Ժ.Ա. Շմաւոն կը յաջորդէ Յովանաթանի տեղը . . . .	397
Ժ.Բ. Յաւելուած Հրեից պատմութեանը մինչեւ Քրիս-	
տոսի ծնունդը . . . . .	404



## ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ

### ՄԱՍՆ ՍՊԱԶԻՒՆ

Ա. Գարբիել Հրեշտակապետը աւետիս կու տայ Զա-	
քարիսյի, և Կուսին Մարիամու . . . . .	409
Բ. Կյան Մարիամ աչքիլուսի կ'երթայ, ու Եղիսա-	
բէթ Յօվհաննէս Մկրտիչը կը ծնանի . . . . .	412
Գ. Յիսուսի Քրիստոսի ծնունդը . . . . .	414
Դ. Երէք մոգերը Յիսուսի երկրպագութեան կու	
գան, և ան պատճառովը Հերովդէս Բեթ-	
զեհեմի մանկունդը կը ջարգէ . . . . .	416
Ե. Յիսուսի տաճարը ընծայութը, և տասուերկու	
տարուան տաճարին մէջը գտնութը . . . . .	418
Զ. Յիսուսի մկրտութիւնը, ու սատանայէն փոր-	
ձութը . . . . .	421
Է. Կանա Գալիլեացւոց Հարսնիքը, և անկէ ետե-	
Քրիստոսի հանդրպած բաները . . . . .	424
Ը. Սամարացի կնկանը պատմութիւնը, ու թագաւո-	
րազին տզմն բժշկութիւնը . . . . .	427
Թ. Առաքելոց՝ Հրաշքով ձուկ բռնելը, ծովին ալեկո-	
ծութիւնը դադրիթը, և Գերզեսացւոց դիւս-	
հարներուն բժշկութիւնը . . . . .	429

- Ժ.** Անդամալուծին բժշկութիւնը, Մատթէոս առաքելոյն կոչումը, Յայրոսի աղջրկանը ու տեռատես կնկանը բժշկութիւնը . . . . . 432
- ԺԱ.** Պրոպատիկէի անգամալուծին, ու ձեռքը չորցած մարդուն, և ուրիշ ցաւագարներուն բժշկութիւնը . . . . . 436
- ԺԲ.** Տասուերկու առաքելոց ընտրութիւնը, բորոտին և հարիւրապետին ծառային բժշկութիւնը . . . . . 440
- ԺԳ.** Նային քաղքին մեռելին ողջըննալը, մեղաւոր կընկանը դարձը, սերմանացանին առակը . . . . . 442
- ԺԴ.** Ցովչաննու Մկրտչի զինատումը, Յիսուսի հինգհացով, և եօթը հացով՝ հաղարաւոր մարդկատացըննելը, և ծովուն վրայ երևննալը . . . . . 446
- ԺԵ.** Քանանացի կնկան աղջրկանը բժշկութիւնը . . . . . 449
- ԺԶ.** Յիսուսի այլակերպութիւնը, մէկ լուսնոտի մը բժշկութիւնը, մանր տղոցը խոնարհութեան օրինակ ըլլալը . . . . . 451
- ԺԷ.** Պարտըկանին ու սամարացին առակները, և տասը բորոտաներուն բժշկութիւնը . . . . . 454
- ԺԸ.** Եօթանասունուերկու աշակերտները, Մարթա ու Մարիամ, 'ի ծնէ կուրին բժշկութիւնը, Յիսուսի իր աստուածութիւնը յայտնի քարոզելը . 458
- ԺԹ.** Անառակ որդւոյն առակը . . . . . 461
- Ի. Տնտեսին, ու անողորմ մեծատան առակները . . . . . 464
- ԻԱ. Դատաւորին, ու փարիսեցիին և մաքսաւորին առակները . . . . . 466
- ԻԲ. Հարուստ մարդուն դժուար է արքայութիւն երթալը, և մշակներուն առակը . . . . . 468
- ԻԳ. Ղաղարոսի բարեկամին Քրիստոսի յարութիւնը . . . . . 471
- ԻԴ. Զաքէոսի դարձը, ազնուականին առակը, և Մարիամու Յիսուսը եղով օծելը . . . . . 475
- ԻԵ. Յիսուս փառաւորապէս Երուսաղէմ կերթայ, ու հոննորէն հրաշքներ կ'ընէ . . . . . 477
- ԻԶ. Յիսուս նորէն առակներով կը խրատէ՝ ու կը պապանձեցընէ Հրէայքը . . . . . 480
- ԻԷ. Յիսուսի եաքի վարդապետութիւնները և մէկ առակը . . . . . 484

ԻԸ. Յիսուսի մատութիւնը, և վերջին ընթրիքը . . . . .	487
ԻԹ. Յիսուսի պարտէզը աղօթելը, ըմբռնումն, դատա- պարտուիլը, և Պետրոսի ուրանալը . . . . .	494
Լ. Յիսուսը Պիղատոսի դատաստանը կը հանեն, և չարչարելէն ետև կը դատապարտեն որ խաջուի. . . . .	496
ԼԱ. Յիսուսի խաչելութիւնը ու թաղումը . . . . .	501
ԼԲ. Յիսուսի փառաւորյարութիւնը, և աշակերտաց երեսումը . . . . .	506

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ա. Հոգւոյն Սրբոյ գալուստը ու հաւատացելոց շատ- նալը . . . . .	515
Բ. Ի ծնէ կաղմն բժշկութիւնը . . . . .	515
Գ. Անանիայի ու Սափիրայի պատիժը, և առաքելոց քարոզութիւնը . . . . .	518
Դ. Ստեփանոսի նախավկոյին պատմութիւնը . . . . .	522
Ե. Սիմոն մողը առաքեալներէն կը նզովուի, ներքի- նին հաւատացեալ կ'ըլլայ . . . . .	524
Զ. Սաւուղի կամ Պօղոս առաքելոյն դարձումը. . . . .	526
Է. Կուռնելիոս հարիւրապետին դարձումը . . . . .	528
Ը. Պետրոս առաքելոյն բանտէն ազատուիլը . . . . .	534
Թ. Պօղոս առաքելոյն քարոզութիւնները . . . . .	535
Ժ. Պօղոս առաքելոյն քարոզութեան պատճառով քաշած նեղութիւնները . . . . .	536
ԺԱ. Պօղոս Երուսաղէմ կը բանուի, ու անկէց Հոռմ կ'երթայ՝ որ իր դատաստանը հոն տեսնուի . . . . .	540
ԺԲ. Յաւելուած պատմութեան առաքելոց Քրիստոսի .	544







«Ազգային գրադարան



NL0251062

